

# ՊԱՏՄԱԳԻՐՔ

# ՍՏԱՆՈՂԻ ՀԱՅՈՑ



9 (566)

10 - 52

ՀԱԽԱԳԵՑ

ԿԱՐԱՊԵՏ ԹԷՐՁԵԱՆ



# ՊԱՏՄԱԳԻՐք

# ՍԱՆՈԶհ ՀԱՅՈՑ




Գեյրաւը

1969

# ԳՐԱԴԱՐԱՆ

## ԵՎԱ ՊԵՂԱՄԱՅԻ



Imprimerie G. DONIGUIAN & FILS  
887, Rue du Fleuve, St. Michel, Beyrouth - Liban

Անգիտականց թուրք պեսուն



ԿԱՐԱՊԵՏ ԹԵՌՉԵԱՆ Մօնքելիմարէն՝ հաւաքեց յուշերը եւ նկարները, ու զրի առաջ ձեռագիրները՝ օժանդակութեամբ կեդրանական կարգադիր Յանձնախումբի.

Պատուայ Նախագահ՝ Վ.ԵՐ. ԱՐՄԵՆԱԿ ՄԻՍԻՐԵԱՆ  
ՏՕՔԹ. ԳԵՂԱՄ ՊՕՑԱՃԵԱՆ  
ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԱՖԵԱՆ  
ՅԱՐՈՒԹԻՒՆ ՔԵՕՍԵԵԱՆ  
ՅՈՎՀԱՆՆԵՍ ՏԱՐԱԳՃԵԱՆ  
ԱՆԴՐԵԱՍ ՊՕՑԱՃԵԱՆ  
ԳԵՐԳԻ ՀԱՃԻ ԴԱՆԻԵԼԵԱՆ  
ԳՐԻԳՈՐ ՀԱՃԻ ԴԱՆԻԵԼԵԱՆ

Յանձնախումբի Օժանդակ Անդամներ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԻՐԵՄԻՏՃԵԱՆ (*Փարիզ*)  
ԿՂԵՄԵՍ ՂԱԶԱՐՈՍԵԱՆ (*Փարիզ*)  
ՍՏԵՓԱՆ ԹԻՒՐՓՄԷՆԵԱՆ (*Փօն ալ Շէրի*)  
ՅՈՎՀԱՆՆԵՍ ԱՀԱՐՈՆՆԵԱՆ (*Փօն ալ Շէրի*)  
ԿՂԵՄԵՍ ԳԱՍԱՊԵԱՆ (*Փօն ալ Շէրի*)  
ՊՕՂՈՍ ՀԱՐՈՆՆԵԱՆ (*Վալանս*)  
ԳԱԲՐԻԵԼ ՍԻՆԱՊԵԱՆ (*Վալանս*)  
ԿԱՐԱՊԵՏ ԿԵՕՏԵԵԱՆ (*Լաթուր*)  
ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԵՐԵԱՆ (*Մարսիլիա*)

Bulky  
Festuca latifolia  
Cenchrus ciliaris  
Cynodon dactylon  
Paspalum urvillei  
Juncus effusus



ԿԱՐԱԳԵՏ ԹԵՐՁԵԱՆ

**Պատմագրքիս նիւթերը ժողվեց ու զրի առաւ,  
եւ հաւաքեց պատկերաները**

(Նկարուած 1968-ի ամառ՝  
Միջին Արեւելք այցելութեամ առիթով)

## ԵՐԿՈՒ ԽՕՍՔ

Այս համեստ աշխատասիրութիւնը ներկայացնելով հանրութեան՝ յաւակնութիւնը չունինք գայն նկատելու պատմական լրիւ գործ մը։ Շատոնց հեռացած մեր սիրելի Ստանողէն՝ եւ գուրկ մանրակրկիտ պրատումի միջոցներէն՝ օգտուած ենք Գաղատիոյ առաջնորդական թեմին ենթակայ բազաֆներու պատմագիրքերուն տուած ծանօթութիւններէն, որոնց կարգին՝ Սիվրի-Հիսարինը։ Յիշեալ երկերու երտարակիչներուն սիրայօժար բոյլտուութեան համար կ'ուզենք յայտնել մեր սրտաբուխ շնորհակալութիւնները։

Սոյն գործով աշխատեցանք գրեթէ անծանօթ մնացած մեր բնագաւառ Ստանողը ազատել մոռացութեան մատնուելէ, ու Սփիւրքի եւ Հայրենիքի մէջ գտնուող մեր հայրենակիցներուն հոգիներուն մէջ վերապրեցնել իրենց պապենական բաղաքը, որ գալիք սերունդներուն եւս ծանօթացնեն իրենց նախնիքներուն պատմութիւնն ու բնակավայրը։

Դարերով շէն ու բարախուն կեանք ունեցող Ստանողը համաշխարհային առաջին պատերազմին իսկ պարպուեցաւ իր փառքն ու նեցուկը կազմող որդիներէն որոնք անզութ բուրքին եաբաղանին տակ ինկան, ինչպէս ինկան հագարաւոր գիւղ ու քաղաքներու հայ բնակչութիւնը։ Այս սպանդէն մազապուրծ ազատուածներն ալ մեծաւ մասամբ նահատակուեցան Քէմալական շարժումին հրէշ մարդասպաններուն կողմէ։

Ստանողը ա'լ գոյութիւն չումի. ան քարուքանդ եղած ու քարտէսի վրայէն ջնջուած է իսպառ։ Թող այս պատմագիրքով անոր յիշատակը վառ մնայ մեր սիրտերուն մէջ։

Սրբագրեց եւ  
Զեռազիրմերը դասաւորեց՝  
Վեր. ՏիգրԱՆ Ս. ԽՆԴՐՈՒՆԻ

## ՅԱՌԱԶԱԲԱՆ

Սոյն հակիրք տողերը ստորագրելու անտաման քերկրանքն ունինք, ընթացք տալով նուիրական պահանջի եւ առաջադրութեան:

Բացայայտ է թէ՝ իւրաքանչիւր հայորդի իր բազմամեայ փորձառութիւններուն եւ յուշերուն անգիր ոսկեմատեանն ունի: Անոնցմէ շատերը սակայն, քազնուած կը մնան ուղեղային շտեմարաններուն մէջ. բայց եւ այնպէս անհատներ, խմբակներ ու միութիւններ ի մասնաւորի հայկական եղեննի պատմագրական փորձեր կատարած են եւ բազմաթիւ երկեր լոյս ընծայած են: Ահաւասիկ Սրանոզի սոյն Պատմագիրքն ալ ասպարէզ կը նետուի յաւերժացնելու համար իր նահատակներուն յիշատակը եւ հայ քիւրեղեայ մատենագրութեան քանօքարանին մէջ գրաւելու իր համեստ անկիւնը, որպէս փոքրագոյն ծաղկեփունչ կամ քափնեպսակ, ի փառս իր սուրբ եւ նահատակուած նախնիքներուն:

Ի սէր նշմարտութեան հարկադրուած ենք խռոտովանիլ թէ՝ սոյն Պատմագրքին լոյս ընծայելու պատշաճ պատեհութիւնն ու կարելիութիւնը յոյժ յապաղած՝ անթեղուելու վտանգին ենթարկուած էին. եւ սակայն բազմատաղանդ եւ առաքինազարդ գրագիտուիէիթին՝ Տիկ. Ալիս Օտեան Գասրաբեանին 1967-ի գարնան, Բարիզի ընծայած այցելութիւնը, անակնկալ երեւոյք ու բարերախտութիւն մը եղաւ: Հուսկ ապա յազրապանծ անկիւնադարձի մը վըրայ, գումարուեցան յանձնաժողովներ. եւ իմաստախոհ ու քրտնաշան աշխատանքի արդիւնաբերութիւնը խիստ շահեկան եղաւ: Կազմուեցաւ մեծամասնութեան համաձայնութեամբը Փրանսարնակ Սրանոզցիներուն յանձնախումբը: Այլապէս դիւան մը ոք՝ յանձնառու եղաւ իրականացնելու եւ հիւսելու պատմագրքիս ի խնդիր կուտակուած վարդ երազներուն գունագեղ ծիածանը:

Հետեւարար պատուարժան Տիարք Յարութիւն Քէօսէեան, Յովհաննէս Տարագնեան, Գէորգ Ալէսանեան եւ Տոք. Գեղամ Պօյանեան որպէս Կեդրոնական Վարչութեան անդամք՝ միահամուռ համերաշխութեամբ Պատմագրքիս նիւրական ապահովելու պաշտօնը ստանձնեցին. իսկ Տիարք Կարապետ Թերզեան, Յովհաննէս Սարաֆեան՝ Տիկին Ալիս Օտեան Գասրաբեանի կողքին՝ օժանդակ աշխատանքի մզուեցան, միաժամանակ պահելով իրենց վարչականի հանգամանքը:

Պատմագիրքը իր մէջ կը բռվանդակէ Անկիւրիոյ եւ Սրանոզի հնադարեան հնագիտականը, պատմականը, ժամանակագրականը, աւանդականը, գիւղատմտեսականը, ֆարտարառուեսոր, ինչպէս նաև կրօնական-ազգային անց-

եալն ու ներկան եւ ի մասնաւորի հայկական եղեռնի չարագուշակ օրերուն , նահատակաց քափօրթերուն տողանցքը :

Պատմագրիս մէջ , անուանացանկերու եւ լուսանկարներու խճռման երեւոյքը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ , անմռուց եւ անմահ երջանկայիշատակութիւն մը՝ ողբացեալներուն ու վերապրոդներուն : Զուտ զրական եւ գեղարուեստական կամ փիլիսոփայական երկ մը ասպարէզ նետելու յաւակնութենէն հեռու է այս Պատմագիրքը . եւ նոյնիսկ այս պատճառու , արծար , ոսկի կամ մարգարտեայ զրիշներէն հոսող խոհեր՝ միանոյ՝ կը ճգտին ներդաշնակել մէկ նպատակիւր ու գաղափարական , ծառայել հայրենիքին , հայ ժողովուրդին ու Աստուծոյ եկեղեցին :

Սոյն Պատմագիրքը անտարակոյս բաւարար չէ , լիակատարօրէն բռվանդակելու բազմադարեան Անկիւրիոյ եւ Սքանօղի ամրողական համայնապատկերը , ժողովրդական կենցաղի եարազատ սովորութիւններն ու շարժումները , եւ ոչ ալ անցեալի արեւշատ կամ մթազնած երկինքը , յաղթապանծ կամ նկուն աւիւնն ու ժայիտի կամ արցունիքի տարինները , եւ մանաւանդ նկատելով թէ՝ ներկայիս հողակոյտի վերածուած են հայարնակ վայրերը եւ բիւրաւորներ մեկնած են յաւերժականնին ծոցը : Ուրեմն որպէս խղճի ամենադոյզն պարտականութիւն , մինչ լոյս կ'ընծայենք սոյն Պատմագիրքը , քախանանօօ կը խնդրենք որ՝ արժանապատիւ ընթերցողներ ներողամիտ գտնուին ի յանդիման պատահական բերութեանց : Ինչպէս նաեւ չենք վարանիր մեր անգին երախտազիտութիւնը յայտնելու ամէն անոնց որոնք՝ իրենց սեփական լուսանկարներն ու ինքնակենսագրականը յօժարութեամբ մեր տրամադրութեան տակ դրին եւ նիւթական ու բարոյական աշակցութեամբ երաշխաւորեցին Պատմագրիս յաջողութիւնը :

Մեր հոգինները անեռնապէս պիտի խայտան , եթէ մեր պատուարժան ընթերցողները նուիրական պարտ համարեն՝ դրօշակակիր զինուորի դերը կատարելը :

Եւ վերջապէս մեր պատուարժան ընթերցողներուն ստանալիք եղանական գոհացումը , եւ արդարադատ գնահատանքը կը համարենք իրեւ լուսալիր հատուցում մը՝ Պատմագրիս շուրջ կատարուած աննկուն աշխատանքին , մաքառումին եւ անշահախնդիր անձնուիրութեան :

Ի գիւմաց՝

Պատմագրքի

Հրատարակչական Յանձնախումբին

Վեր . Ա . ՄիՍիրեԱՆ

## Ա. ՄԱՍ

### ՍՏԱՆՈԶ

#### ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆ ԵՒ ԲՆԱԿՉՈՒԹԻՒՆ

—

Ստանոզ Անկիւրիայէն 30 քլմ. դէպի արեւմուտք՝ զուտ հայաբնակ գիւղաքաղաք մըն էր, վեց հազար բնակչութեամբ, որուն մէկ երրորդը աւետարանականներ էին իսկ մնացածը՝ առաքելականներ։ Կաթոլիկութիւն մուտք չէր դործած հոն, թէպէտեւ Անկիւրիոյ կաթողիկէ եկեղեցին այդ ուղղութեամբ շատ փորձեր կատարած էր։

Անգարա Զայը եւ Զպուգ Զայը՝ Սաքարիա գետին երկու օժանդակները՝ զուգահեռաբար դէպի հարաւ հոսելով կը միանան Ստանոզէն 5 քլմ. անդին Ծակչէպ (Ճաշէպ) կոչուած այգիներուն ծայրը եւ Կտրած Քար կոչուած զուտ հայաբնակ աւանին մօտերը։

Զպուգ Զայը՝ որ կը հոսի Ստանոզի ուղղութեամբ, կ'անցնի Միւրդատի ընդարձակ դաշտին (Մըրթատ Օվասը) մէջէն։ Այս գետակն ու հովիտը թատերաբեմն եղած են պատմական երկու դէպքերու։ Առաջինը՝ Լէնկթիմուրի յաղթանակը Սուլթան Պայազիտի վրայ, ու ապա՝ Անկիւրիոյ գրաւումը։ Երկրորդը՝ Միւրդատ թագաւորի անունով ճանչցուած այս շրջանին մէջ հայոց թագաւորը կոիւ մղած է Հռովմայեցիներուն դէմ, որոնց տիրապետութեան սահմանները կը տարածուէին Սեւ Ծովէն Կապադովկիա, եւ մինչեւ Անկիւրիոյ շրջանները։

Այս բարերեր հովիտին մէջ Բիւզանդական շրջանէն մնացած անուններով շատ մը գիւղեր կան, օրինակ՝ Կերինդոս, Քեսէնօզ, Մերանոս, եւլն., ուր հաւանաբար քրիստոնեայ բնակչութիւն մը կար, ինչ որ կարելի է հետեւցնել պարտէզներու եւ ցանկապատներու քարերուն վրայ տեսնուած խաչի նշանէն, ու կիներուն՝ խմոր շաղելէ վերջ անոր վրայ ձեռքով դրած խաչի ձեւէն։

**Թուրքիոյ մէջ Ստանող անունով չորս գիւղեր կը յիշուին. առաջինը՝ Սեբաստիոյ մօտերը Թողանոս կոչուած հայաբնակ գիւղն է : Երկրորդը՝ Անթալիոյ Պուրտուրին մօտակայ Աստանող գիւղաքաղաքն է : Երրորդը՝ մեր Ստանողին հանդիպակաց կողմը, լերան ետին, Անգարա Զայր-ի եզերքի թրքարնակ գիւղն է որ պատիկ Ստանող կը կոչուէր եւ մերինները անդիբ գեղը կ'անուանէին զայն, ինչպէս որ քովի գետակն ալ անդիի ջուրը կը կոչէին : Չորրորդը՝ մեր Ստանողն էր, որ հին ատեններ Օրիթա անունով ճանչուած էր : Այսօր Ստանող գոյութիւն ունենալէ դադրած է եւ միայն աւերակներու կոյտ մըն է :**

Վերոյիշեալ դաշտը որ 10-20 քլմ. լայն եւ 50 քլմ. երկայն է, յանկարծ կը նեղնայ ու 50 մէթր լայնութեամբ ձոր մը կը սկսի, որուն վրայ կամարակապ կամուրջ մը կայ, Անգարա-Այաշ-Պոլիս միացնող միակ կամուրջը, որ հին շրջանէ մնացած է, զոր մերինները կէնտէրէ, իսկ թուրքերը՝ Զէղար Քէօփրիւսիւ կը կոչէին : Կը պատմուի թէ երբ թշնամի հորդաներ կ'արշաւեն, այդ շրջանի բնակչութիւնը կամ կը փախչին եւ կամ կը բնաշնչուին, որով երկար ատեն անմարդաբնակ կը դառնայ վայրը, այնպէս որ գետի երկայնքին ծառուրդներ՝ անտեղեակ կամուրջի մը գոյութեան՝ ջուրը կ'իջնային գետէն անցնելու համար : Օր մըն ալ իրենց լնկերակցող չնիկը կը հեռանայ բայց քիչ յետոյ իրենց կը միանայ առանց ոտքերը թրջուած ըլլալու : Ասոր գաղտնիքը հասկնալու համար ուղեւորները ետ կը դառնան ու չնիկը ազատ ձգելով կը հետապնդեն . այսպէս երեւան կ'ելլէ կամուրջը : Այնուհետեւ Զէղար Քէօփրիւսիւ (չնիկի կամուրջ) անունը կուտան :

Անցնինք այդ կամուրջը՝ մեր աջին թողլով Այաշ տանող ճամբան, (Այաշ 15 քլմ. հեռու է այս կէտէն) եւ դառնանք գէպի ձախ ու գետի ուղղութեամբ մտնենք ձորը՝ յառաջանալով մինչեւ երկու ջաղացքները, որոնք իրարմէ հազիւ մէկ քլմ. հեռու են, ու մտնենք Ստանող, որ գետին աջ ափին վրայ հաստատուած է՝ մէկ քլմ. երկայնքին տարածուած :

Ստանող կը բազկանար չորս թաղերէ . առաջինը՝ Օտեաններու թաղը, որ նաեւ կը կոչուէր Հաճի Խօսէ Մահալլէսի . երկրորդը՝ Հարոնեաններու թաղը (Հարոն օղլու Մահալլէսի) . երրորդը՝ Սինապի թաղը, զոր մերինները Սինապ օղլու Մահալլէսի կը կոչէին . չորրորդը՝ Դաւիթի թաղն էր, զոր Տաւուտ օղլու Մահալլէսի կը կոչէին :

Քաղաքը ունէր երկու եկեղեցի, մէկ ժողովարան, երկու դպրոց, կիսաւարտ բաղնիք մը, չուկայ մը՝ զանազան արհեստներու համար, եւ խան մը, որոնք մեծ մասամբ ազգային կալուածներ ըլլալով՝ իրենց եկամուտը կը զործածուէր կրօնական ու կրթական կարիքները գոհացնելու համար :

Դաւիթեաններու թաղին մէջ սկիզբները կը գտնուէին հանգստեան կոչուած մի քանի թուրք պաշտօնեաններու տունները . յետոյ կուգար աղբիւրին մօտ շինուած կառավարատունը, որուն վրայ շինուած էր պատիկ դպրոց մը : Հոս հօճան Գուրանէն հատուածներ կը կարդար եւ տասնեակ մը թուրք մանչեր օրորուելով կը կրկնէին զանոնք : Քանի մը թուրք մանչեր ալ մեր դպրոցը

կը յաճախէին ու հայերէն խօսելու կը վարժուէին առանց դասաւանդութիւններուն հետեւելու :

Այս թաղին մէջ կը բնակէին Հաճի Յովհ. Գասապեանենք, Մուրատեանները, Ղրեանները, Տօքթօրէնց Նշանը, Եթէմինք եւ Մանան վարժուէին, չուրջ հարիւր յիսուն տուն :

Օտեաններու թաղը կը պարփակէր գետահայեաց փողոցները, մինչեւ Գապղիմալեաններու տունը, եւ կը վերջանար Արսէն Թիւրքմէնեանի տունով, որուն մօտ էր մզկիթը :

Այս թաղը կը բնակէին աւելի քան երկու հարիւր ընտանիք — Օտեան, Գապղիմալեան, Ճըրըգեան, Մարկոսեան, Հաճի Հարոնեան, Կոնճիկեան, Ղըրըմլեան, Սօֆեան, Տարագնեան, Թաշճեան, Աւագեան, Վարդերեան, Պոյանեան, Սինանեան, Ճէճէեան, Հաճի Բաֆայէլեան, Պալապանեան եւ Սերիւնեան ընտանիքները : Այս թաղին մասն էր նաև չուկան :

Հարոնեաններու թաղը կը սկսէր Քէսոէեաններու տունէն եւ կը զատուէր նոյնպէս մինչեւ գետափ տանող փողոցով : Մեծագոյն թաղն էր այս որուն տունները լերան լանջն ի վեր չինուած էին : Բարձունքին վրայ էին Տէր Խորէնին, Մաթէոսեան, Տաղլեհէմեան եւ Բեթլեհէմեան ընտանիքներուն տունները, որոնց մօտ կը գտնուէր Աւազանին (Հավուզ) աղբիւրը :

Քիչ մը վարը կային բողոքականներու ժողովարանն ու դպրոցը, եւ Եղեաեան, Քիրէմիտճեան, Մեսնիթեան, Սարաֆեան, Եազըճեան, Եանիեան, Ներսէսեան եւ Պիւլպիւլեան տունները : Մէջտեղը կը գտնուէին Հաճի Դանիէլեան, Ասլաննեան, Փարատեան, Հարոնեան, Պաղտատեան, Գահվէճեան, Պալապանեան, Սահակեան, Սիմոնեան, Տէր Թումաեան եւ Թէրզեան ընտանիքներու բնակարանները : Խսկ վարը՝ գետափին մօտ կը բնակէին Տէմիրճեան, Ալէքեան, Զատիրկեան եւ մաս մըն ալ Պալապանեան ընտանիքները, բոլորը մօտ 250 տուն : Մօտն էր կամուրջը որ կը տանէր դիմացի աղբիւրը եւ Ս. Փրկիչ եկեղեցին : Գետը յորդելու պարագային այս կամուրջը միակ ճամբան էր հանդիպակաց կողմի պարտէզներն ու այգիները երթալու համար :

Երրորդը Սինապեան թաղն էր որ կը սկսէր գետափին քովի Քէօչէ պաշը ըսուած տեղէն եւ շեղակի փողոցով մը կը բարձրանար դէպի Հայ Առաքելականներու դպրոցը եւ Քառասուն Մանկանց եկեղեցին : Երկու հարիւր տուն հաշուող այս թաղը կ'երկարէր երկու շարք տուններով՝ ժայռերուն ստորոտէն մինչեւ գերեզմանատունները : Հսկ կը բնակէին՝ Գարակէօղեան, Տիրացուեան, Զիտէմեան, Ղավազեան, Քէլէմճեան, Վարդորեան, Սինապեան, Զագըճեան, Գապագճեան, Յովսէփեան, Կորկոտեան (Կորկոտճընց), Ալսըգեան ընտանիքները եւ Շամոէնք : Թաղը կը վերջանար գերեզմանատան վերի կողմի աղբիւրով որ կը կոչուէր վարի աղբիւր :

Գերեզմանոցը եւ Խաչքարերը .—

Մտանող ունէր երկու գերեզմանատուն : Մին՝ որ ցանկապատով մը պատուած էր՝ կը պատկանէր Հայ Առաքելականներուն, խսկ միւսը՝ Աւետարանականներուն : Շիրիմները պարզ էին բացի մի քանի երեւելիներու դերեգ-

մաններէն որոնք ընտիր տապանաքարով ծածկուած էին, բայց բոլորն ալ ունէին կամ խաչ մը, կամ ալ պարզ տապանագիր մը:

Կային նաեւ մի քանի սրբատեղիներ Վառվառեսա Կոյսին եւ Մսղատ Նէնէին, որոնց խաչքարերուն առջեւ մոմեր կը վառէին ուխտի համար: Խօսող (Կօսող) Փախածի եւ Պօղոս Պետրոսի ժայռերն ալ՝ իրենց խոռոշներուն մէջ փորագրուած խաչեր ունէին ինչպէս նաեւ շատ մը տուներու ստորերկըրեայ խցիկները ուր ժողովուրդը կրօնական հալածանքներու ատեն դիմած է աղօթելու: Նախապէս ուխտատեղի եղած է նաեւ Ս. Փրկիչ Եկեղեցին վայրը:

### Պարտէզներն ու Այգիները.—

Ինչպէս քաղաքը թաղամասերու բաժնուած էր, նոյնպէս ալ այգիները շրջաններու բաժնուած էին, որոնք կը կոչուէին Զորին Տէրէն, Միլիկ, Թամք, Ղարակէօզ, Պարոնի Թախտ եւ Մակշեպ (Ճաշեպ): Պարտէզները քաղաքին դիմացն էին, ու մասնաւոր անուններ չունէին:

Վերի կամուրջին սկսեալ հանդիպակաց կողմը, կային քաղաքի երկայնքին համապատասխան պարտէզներ որոնք կ'ոռոգուէին քարակերտ կամուրջին տակի ջրաբաշխ թումբէն, որ նաեւ ջուր կը հայթայթէր երկու ջաղացքներուն: Այդ պարտէզներուն համեղ սմբուկը, լոլիկը, վարունզն ու հազարը Անգարայի շուկային վրայ շատ փնտուած էին: Պարտէզներուն վերեւը կառուցուած էր մեր խնդրակատար Ս. Փրկիչ Եկեղեցին որուն ստորոտէն կը բղիէր պաղ ջուրի աղբիւրը:

Քաղաքին զարդը եղող այդ պարտէզները կը վերջանային գերեզմանատան դիմացը, եւ կը սկսէին այգիները որոնք գետի երկու կողմերէն կ'երկարէին մինչեւ Խօսող Փախածի ժայռերը, Անգարայի ու Ստանողի գետերուն միացած տեղը:

Քաղաքը չորս աղբիւրներ ունէր, բայց երաժշտութեան պարագային գետը օգնութեան կը հասնէր գոհացնելու առունին բազմազան պահանջները: Հեռաւոր ակերէ ջուր հայթայթելու ծրագիր մը կար նոր չինուող բաղնիքին համար, աղբիւրներուն թիւը աւելցնելով, դժբաղդաբար ծրագիրը չիրականացաւ Ա. Համաշխարհային Պատերազմի հռչակուելովը:

Վարի աղբիւրէն մէկ քլմ. հեռաւորութեամբ՝ վերեւ յիշուած սրբատեղիներուն քովին աջ շեղելով կը տեսնենք մշտահոս աղբիւրը ու աւազանը որ Աւագեաններուն տան մօտն էր: Սոյն աւազանը ամառնային զբոսավայրերէն մին էր:

Հինգ հարիւր մեթր անդին կար Միլիկը ուր ժայռերը կը նեղնային գետին անցը սեղմելով: Այս կարճ կիրճէն անդին ձորը կը բացուէր ու այգեստանները կը սկսէին: Աջ կողմը կը տարածուէին Հաճի Դանիէլեաններուն այգիները, դիմացը կային Թամքի այգիները որոնք կը պատկանէին Գապղիմալեաններուն, Սուրէնեաններուն, Օտեաններուն (Հաճի Խօսէնց) Արսէն Թիւրքմէնեանին, Ղազարոսեաններուն, Թէրզիւաններուն, ու լիոնալանջքին վրայ՝ Ռէժիի պաշտօնեայ Յարութիւն Փարատեանին: Այս այգիները ազնիւ

տեսակէ խաղող կը հասցնէին։ Հոս կար մշտահոս աղբիւր մը իր աւազանով, որուն մուտքին վրայ կը հսկէին երկու առիւծի արձաններ։

Քիչ մը վարը՝ Մաթէոսեաններու այգիին առջեւէն անցնելով՝ կը հասնէինք Ղարակէօզ ուր երկու կողմէ այգիներով զարդարուած ձոր մը կը բացուի։ Այս այգիներուն խաղողը շատ քաղցր կ'ըլլար ու գինին միշտ փընտըռուած։ Նշանաւոր էին Զատիկեաններուն, Պալապանեաններուն, Սիմոնեաններուն, Մելքոնեաններուն, Զարթիյէ Գրիգորին, եւ աւելի վերը՝ Տանձագէնց այգիները։

Հինգ հարիւր մեթր եւս յառաջանալով աջին կը հասնէինք Քէօսէեաններուն եւ Համի Հարօնեաններուն այգիները, եւ դիմացը՝ Պարոնի Թախտ կոչուած այգիները, որոնք կը պատկանէին Պալապանեաններուն (Պարումշաինց) եւ Գասապեան ու Տիլպէրեան ընտանիքներուն։ Ասոնց մէջէն Կտրած Քար տանող ճամբան թողելով կ'անցնինք ճախ ուր կը սկսին Ծակ Շեպի այգիները։ Հոս, գետի ափերուն վրայ կ'աճին զանազան տեսակ պտղատու ծառեր երկու քլմ. տարածութեամբ։ Այստեղ այգիներ ունէին Գահվէնեան, Փարատեան, Քէլչմնեան, Պօյաճեան, Պիւլպիւլեան, Ղարիպեան, Ջիտէմեան, Սէյխսեան, ու Կոյր Մանանի ընտանիքները, եւ Անաստաս Ցակոր Աղայենք։ Այս այգիները երկու ջուրերու գետախառնուածքին մօտ ըլլալուն՝ երբեմն կ'ողողուէին, հետեւաբար բերքն ալ կը փնանար։

Գետերուն միացած վայրը կը գտնուէին Խօսող Փախած կոչուած ժայռերը որոնց մէջ փորուած մի քանի սենեակները իրը աղօթատեղի ծառայած են քրիստոնէութեան սկզբնաշրջանին։ Տեսանելի են մկրտութեան աւազան մը, խորանածեւ պահարան մը, մի քանի հրեշտակածեւ պատկերներ ու խաչանշաններ պատերուն վրայ քանդակուած։ Այդ տեղէն հազիւ հինգ հարիւր մեթր վարը դաշտը կը լայնայ դէպի Կտրած Քար, ուր 10–15 ընտանիքներ երկրագործութիւնով կը զբաղէին։

Գարնան գետերուն ջուրը աւելի առատ ըլլալով հոն պարտիզանութիւնը ծաղկած էր եւ պտղամշակութիւնով զբաղուող Քիրէմիտնեան, Թիւրքէնեան, Սիմոնեան, Զատուրեան եւ Տավուտեան ընտանիքները առատ բերք կը ժողուէին։ Երկաթուղին այդ կէտէն կը զատուէր ու կ'ուղղուէր Անգարայէն վազող գետն ի վեր։ Երբ երկաթուղին կը կառուցուէր, շոգեկառքի ընկերութիւնը Ստանոզցիներուն առաջարկած է որ իրենց պարտէզներուն մէջէն անցնի, բայց անոնք մերժած են հանդիպակաց կողմի այգիներն ու պարտէզները չզոհելու համար։

Ստանոզի մօտակայ ձորերուն մէջ երբեմն ընդհարումներ տեղի ունեցած են իրենց բերքերը գողնալու եկող թուրքերուն հետ, եւ գողութեան եկողները պատժուած։ Այս պատճառով երբ շրջանի թուրք գիւղացիները Ստանոզ գային գործի բերումով, կը վախնային ուեւէ ոտնձգութիւն ընելէ։

Ամառը ժողովուրդը 3–4 ամիս այգիները կ'անցընէր, ամէն ոք չէն եւ ուրախ էր։ Երեկոյեան մօտ կ'իջնէին գետը, կ'որսային ձուկերէն Պուրմատըն ու գեղինը, եւ կրակի վրայ խորովելով, եւ կամ տապկելով կ'ուտէին։ Եթէ

Բագոսի խնկարկուներ ալ գտնուէին մէջերնին՝ «սազ»ն ու «քէմանը»ն միացած՝ ուրախ զուարթ ժամանակ կ'անցընէին:

Ստանող ամէն տեսակ պտուզ ունէր բացի դեղձէն: Միրանը, տանձը, ամառուայ եւ ձմեռուայ խնձորները, բազմատեսակ խաղողները, ինչպէս՝ պուլուտ, շավուշ, քէհրիպար, կիւլ, հէվէնկ, հասըր, շամիչցու, պիւզկիւլիւ, հոտաւէտ. բայց ամենէն շատ կար քաղցուի (շիրայի) խաղող որմէ թէ զինի եւ թէ ռուփ (փէքմէզ) կը շինէին: Սեին ու ձմեռուկը նոյնքան լաւ կ'աճէին, մանաւանդ Անդի Զուրին կողմինները ամենահամեղը կ'ըլլային:

### ՀԱՆՔԱՅԻՆ ԶՈՒՐԵԲ

(Քաղուած Յոպակ Վարժուհիի յուշերէն)

Ասկիւրիոյ նահանգին մէջ Ստանոզէն ոչ շատ հեռու՝ ունէինք չորս տեսակ հանքային ջուրեր, բուժիչ աղիքներու ցաւերուն, յօդացաւի, բորոտութեան, վէրքերու եւ այլ հիւանդութեանց:

Առաջինը Տաստալին էր, Այաշի եւ Պէյ Պազարի միջեւ, աղիքներու հիւանդութեանց շատ օգտակար: Թէ բնական տաք ջուրի կը նմանէր՝ ունէր լուծողականի յատկութիւն. կը գործածուէր թէ խմելու եւ թէ ալ մէջը լոգնալու. միաժամանակ լման պահեցողութիւնը պայման էր:

Երկրորդն էր Ղըզըլճան ուր կային բաղնիքներ յօդացաւերու եւ ստամոքսի ցաւերուն համար: Այս տաք ջուրի բաղնիքներուն մօտ շինուած էին լաւ կազմակերպուած պանդոկներ ուր շատ հեռու քաղաքներէ հիւանդներ եւ օդափոխութեան համար այցելուներ կուգային, եւ ամիսներով կը մնային, վայելելով նաեւ շուրջի անտառներուն զով ջուրի աղբիւրները:

Այրերն ու կիները ունէին իրենց յատուկ անջատ աւազանները ուր հիւանդները օրական երկու լոգանք կ'առնէին:

Երրորդը Մալլ Քէօյի մօտիկ ջուրն էր որ էֆիմա ունեցողներուն յատուկ բաղնիք ունէր: Շատ հեռաւոր տեղերէ հիւանդներ կուգային եւ մասնաւրապէս ցեխով լեցուած աւազանի մը մէջ զէխնային եւ ապա արեւուն տակ մի քանի ժամ կը պառկէին: Յետոյ մաքուր ջուրի աւազանի մը մէջ մի քանի անգամ ընկղմելով կը լուացուէին: Այս գործողութիւնը պէտք էր կրկնուէր գոնէ շարաթ մը որպէսզի կարենային ըստ արժանույն օգտուիլ: Այս բաղնիքը հարկ եղած դիւրութիւնները չունենալուն պատճառով հիւանդները առտուն կուգային ու երեկոյեան իրենց տեղերը կը վերադառնային:

Չորրորդը Հայմանան էր, Ստանոզէն շուրջ յիսուն քլմ. անդին, որուն մշտահոս ջուրերը վէրքեր բուժելու յատկութիւն ունէին: Կար աւազան մը որ 5-10 հոգիի լոգնալու բաւարար տարածութիւն ունէր:

Ստանոզիներէն Փարատեան, Ալիքեան, Սիմոնեան եւ ուրիշ ջաղացպաններ, յաճախ Հայմանա կ'այցելէին գործի բերումով, ու երբեմն ալ իրենց ընտանիքները կը տանէին դարմանումի պէտք ունեցած պարագային, ու հոն կը մնային ժամանակ մը:

Ահա այսպէս Ստանոզը ջերմուկներով չըշապատուած էր, որոնցմէ կրնային օդտուիլ բոլոր դարմանումի կարիք ունեցողները:



**Զախէն ազ' ռտֆի՛ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ ՅԱՐՈՒԹԻՒՆ, ՊԱԼԱՊԱՆԵԱՆ ԳԵՈՐԳ  
Զախէն ազ' նստած' ՊԱԼԱՊԱՆԵԱՆ ՍՈՖԻ, ՊԱԼԱՊԱՆԵԱՆ ՄԱՐԻԱՄ**

**ՃՈՂՈՎՈՒՐԴԻՆ ԲԱՐՔԵՐՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ**

**Ստանողցին յատկանշական առաքինութիւններէն մին է ընտանեկան սրբութիւն, եւ իր ընկերային յարաքերութեանց մէջ ցոյց տուած անկեղծութիւնն ու հիւրասիրութիւնը զոր ժառանգած էր իր նախնիքներէն ու կը պահպանէր մինչեւ մեր օրերը:**

Ցունէն ներս իշխողը մեծ հայրն էր որուն ակնածանքով կը հպատակէին մեծ եւ պղտիկ : Երիտասարդներ իրենց ամուսնութենէն ետքն ալ կը շարունակէին ակնածիլ իրենց հօրմէն : Հին ատենները իրենց ծնողաց ներկայութեան ոչ կը ծխէին, ոչ ալ իրենց կնոջ հետ սիրոյ ոեւէ խօսք կը փոխանակէին, ոչ ալ իրենց զաւակներուն դուրսկուրանքի, փաղաքչանքի խօսքեր կ'ուղղէին :



ՍէՄէՌՃԻ ՏէՏէն իր որդիներով եւ քոռներով  
Միայն հարսն ու քոռները ողջ են — Փարիզ

**Մեծ մայրիկը ընտանիքին տնտեսուհին ու բարոյական հսկիչն էր եւ հիւրասիրութեան համար միշտ պատրաստ :**

Նոր հարս մը ըստ աւանդութեան սորված էր իր կեսրոջը հնազանդիլ, մինչ մեծ մայրիկը իր թոռներուն կը պատմէր հին ու նոր դէպքերէն, նախնիքներու կեանքէն, խրատելով որ չար ճամբաներէ հեռու մնան ու ապրին բարոյապէս մաքուր :

**Ստանողցիներ իրենց ժառանգած բարքերն ու սովորութիւնները կը պահպանէին : Տօնական ու հարսանեկան ուրախութեանց առթիւ ազգականները՝ ինչպէս եւ խնամիները փոխազարձաբար կը յարգուէին :**

Զափահասները միշտ կը հսկէին մանուկներուն ու պատանիներուն վըրայ . ոեւէ անպատշաճ խօսք կամ արարք ատոնց դիտողութեան կ'արժանանար «ամօ՛թ է, մե՛ղք է» ազդարարականով : Ամօթխածութիւնը պատիկուց կը տեղաւորուէր երախաններու մտքին մէջ, եւ երբ խելահաս ըլլային կը զգուշանային ոեւէ ամօթալի արարքի մէջ գտնուելէ : Անհնազանդ ըլլալը ամօթ էր : Աղջիկներ երր շատախօսէին, միշտ դիտողութիւն մը կը լսէին մեծերու կողմէ թէ՝ ապազային իրենց տէր ելլող չէր ըլլար :

Տունը հիւր եղած ատեն, կամ իր ծնողքին ներկայութեան, աղջիկ մը լուս կը հետեւէր անոնց : Եթէ տարէց մէկը գլանիկ փաթթելու սկսէր, աղջիկը կրակ կ'երկարէր անոր : Սուրճ կամ ջուր հրամցնող աղջիկը ձեռքերը կուրծքին ծալլած կը սպասէր մինչեւ որ պարպուած գաւաթը առնէր : Հիւրին քով նստողները «անուշ ըլլայ» կ'ըսէին, իսկ խմողը՝ «անուշով կենաք» կը պատասխանէր : Հիւրը մեկնելու պահուն տան աղջիկը անոր կօշիկները կը բերէր ու հիւրին առջեւ կը տեղաւորէր . ապա անոր կը հետեւէր մինչեւ դուռը :

**Հաւատալիքներ եւ Սովորութիւններ .—**

**Ստանողցիք միշտ բարեպաշտ եղած են եւ քրիստոնէական նուիրումով ապաւինած՝ Ս . Խաչին : Իրենց նեղութեան մէջ աղօթած են Աստուծոյ : Առաւոտուն զործի կը սկսէին աղօթքով : Կը հաւատային հրաշքներու, որոնց մասին իրենց պապերը կը վկայէին : Զենք յիշեր մէ՛կը որ խլամացած ըլլայ, ոչ իսկ ամենադաժան օրերուն (թէպէտեւ Անգարայի մէջ կարդ մը հայեր կրօնափոխ եղած են մահէ ազատուելու համար, սակայն վտանգը անցնելէ յետոյ անոնք վերադարձած են իրենց նախկին կրօնքին) :**

**Բարեպաշտ ըլլալով հանդերձ անոնք հաւատք կ'ընծայէին բարի եւ չար ոգիներու գոյութեան, որոնց բարիներուն «մենէ աղէկ» անունը կուտային :**

**Աստուծածավախութիւնը, տասը պատուիրանքներու զործադրութիւնը բարոյապէս ուղիղ ճամբու առաջնորդած էին հայ ընտանիքները : Ամուսնական սրբութիւնը յարգուած էր հայ ընտանիքէն ներս : Իգական սեռը քօղարկուելու սովորութիւն չունէր . ազգականներու հարսերն ու աղջիկները իրը քոյլը կը նկատուէին, ու անոնց պատիւը պաշտպանելու համար այրերը պատրաստ էին նոյնիսկ իրենց արիւնը զոհելու :**

**Ստանողցիներ եղած են միշտ հիւրասէր : Միջընտանեկան յարաբերութիւնները կ'ըլլային ընդհանրապէս խնջոյքներով : Զէր ըլլար ոեւէ ուրախա-**



**ՍԱՐԳԻՍ ՏԵՐ ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ  
ինքը զարդուած է 1915-ին իր որդւոյն հետ։ Միայն Յակոբը ողջ է,  
ծանօթ քրիստոյի գործարանատէր — Փարիզ։**

**ԱԻԹ պարագայ առանց ազգականներու եւ խնամիներու ներկայութեան։ Այս  
փոխադարձ յարաբերութիւններու շնորհիւ ազգականներ իրարու կապուած կը  
մնային։**

**Ստանոցիներ առհասարակ առողջ եւ չարքաշ ժողովուրդ էին։ Անոնք  
Փիզիքապէս եւ բարոյապէս մաքուր եղած են, նաեւ բծախնդիր իրենց հազ-  
ուելակերպին։ Ամենէն աղքատն ալ՝ թէեւ հին՝ բայց մաքուր հագուած էր։  
Հակառակ իրենց մաքրասիրութեան՝ տենդն ու յօդացաւը յաճախաղէպ էին։  
Սօֆ գործուած աշխատանոցներու հորերը՝ որոնք մէկ մեթր խորութեամբ**

փոսեր էին, երբեմն իրենց խոնաւութեան պատճառաւ ջուլհակներուն յօդացաւ կը պատճառէին : Նոյնպէս ջաղացպանները՝ երբ ստիպողաբար ջուրի առուները մաքրելու կամ ջուրի ընթացքին նորոգութիւններ ընելու համար բոպիկ ոտքով ջաղացքին տակը կ'իջնային, յօդացաւի, եւ երբեմն ալ ցնցղատապի զոհ կը դառնային :

Թէպէտեւ ունէին բժիշկ մը եւ դեղագործ մը, Ստանողցիները իրենց պապերէն սորված միջոցներով կը դարմանուէին : Բժիշկի կը դիմէին միայն այն ատեն երբ ճարահատ ըլլային : Սափրիչներն ալ կէս բժիշկներ էին . ակռայ կը քաշէին, արիւն կ'առնէին, տզրուկ կը փակցնէին, մանանեխով պատ-



Տիկին ՆՈՒՆԻԿ ՏԱՏՈՒՐԵԱՆ իր երկու տպաֆներով — Գրիգոր  
եւ Ստեփան, եւ աղջիկը Աննիկ :

բաստուած իմւս (լափա) կը դնէին ցաւեր դարմանելու համար : Սկիզբները «ասփիրին» չունէին, բայց «քինին»ը շատ կը գործածուէր . (քինինի փոշին քաշէներու կամ սիկարէթի թուղթին մէջ փաթթելով հիւանդին կուտային) : Կարդ մը ցաւերու համար «չիշէ» կը քաշէին : Կուրաղետապի մասին գաղափար չունէին, եւ տառապող հիւանդը փորի ցաւէն մեռաւ կ'ըսէին :

Արեւմտեան նորաձեւութեան կը հետեւէին բարեկեցիկ դասը եւ երիտասարդուհիները : Պոլիս — Անգարա երկաթուղին հաստատուելէ յետոյ աւելի սեղմ յարաբերութիւն ստեղծուած ըլլալով քաղաքներու միջեւ, քիչ ժամանակի մէջ նուազ բարեկեցիկներն ալ հետեւեցան նորաձեւութեան, թէպէտեւ այրերէն ոմանք արեւելեան ճեւով կը հագուէին, քանի որ այդ շրջանի թուրքերուն հետ առեւտրական կապեր ունէին : Տարագի այս այլազանութիւնը կը նշմարուի ընտանեկան նկարներուն մէջ :

Տարէց կիները գլխի լաջակը կը պահէին : Կիրակի օրեր եւ տօնական օրերուն ամէն ոք վայելչօրէն հագուած եկեղեցի կամ ժողովարան կ'երթար : Մրճարաններու մէջ արբենալու սովորութիւն չկար, բայց ձմեռը տուներու մէջ ընտանեկան այցելութիւններու ատեն՝ եւ ամառը այգիներու եւ պարտէզներու մէջ եղած հաւաքոյթներուն սեղաններուն վրայ տունը պատրաստուած գինի եւ օղի կը հրամցուէր :

Լուսաւորութեան համար կը գործածէին նախ ձէթը, որ կը լեցնէին փոս ամանի մը մէջ՝ մէջը միրճուած պատրոյգով մը : Յետոյ՝ երբ քարիւլը ընդհանրացաւ՝ ժողովուրդը կը գործածէր լապտերներ : Գիւղերուն մէջ՝ ժամանակին ձէթի մեծ պահանջ ըլլալով՝ հիմնուած են գործարաններ : Ստանող ալ ունեցած է իրենը որուն աւերակները կ'երեւնային մզկիթին դիմացը : Այդ գործարանները Պէզիրիսանէ՝ իսկ իւղը ծախող վաճառականները Պէզիրկեան կը կոչուէին :

Եկեղեցիին մէջ ատեն մը ճերմակ մոմը մեղրամոմին տեղը առաւ, բայց մեղրամոմն ու ձէթը շարունակեցին իրեւ լուսաւորութեան միջոց ծառայել եկեղեցիին մէջ :

### Երաժշտութիւն եւ Պար .—

Ստանոցիներ կը սիրէին երգն ու պարը, եւ մինչեւ 1800ական թուականները հոգեւոր շարականներու առընթեր կ'երգէին հայ աշուղական երգեր : Թէպէտեւ թրքական եւ արաբական «շարգիւները սկսած էին ընդհանրանալ, Ստանող մուտք գտած էին ազգային նոր երգեր որոնք յաճախ կ'երգուէին ինճոյքներու եւ հարսանիքներու ատեն : Այս նորագոյն երգերը մեզի կը ծանօթացնէին գիշերօթիկ բարձրագոյն դպրոցներ յաճախող աշակերտութիւնը իրենց արձակուրդներու միջոցին :

Ստանոցի արհեստաւորները առհասարակ համագործակցութեամբ կ'աշխատէին : Ձաղացպաններն ու կօշկակարները ունէին իրենց միութիւնը որ կ'օժանդակէր չքաւոր անդամներուն, իրենց եկեղեցիին եւ դպրոցին, ու դիրութիւններ կ'ընծայէր ապառիկ ապրանք ծախող անդամներուն :



ՍԹԱՆՈԶՑԻ ՆՈՒԱԳԱԾՈՒՆԵՐ

Ոմանք տոկոսով փոխառութիւն կ'ընէին զրաւ դնելով իրենց զարդեղները, բայց ազգականները կը վշտանային եւ իրենց պատրաստակամութիւնը կը յայտնէին առանց տոկոսի դրամ տալու:

Ուտեստեղէն եւ Պաշար .—

Զմրան ուտեստեղէնի պաշարը կանուխէն կը հոգային, ծիրանը, տանձը, սմբուկը, չոր լուրիան, ոսպն ու սիսեռը կ'ապահովէին, եւ լոլիկի ևսաւսան» ու խալողին ոռուպը կը պատրաստէին: Պղպեղէ, կաղամբէ, սմբուկէ եւ խակ լոլիկէ պատրաստուած թթուաշները կը զետեղուէին պղտիկ կարասներու մէջ: Խաղողին, տանձին ու խնձորին շարոցները (հէվէնկ) կը պահուէին մառանի մէջ:

Այդեկութքը վերջացած՝ տուն կուզային գինին եւ օղին պատրաստելու: Յետոյ կը սկսէր կորկոտի ու ծեծածի պատրաստութիւնը: Դրացիները կը հաւաքուէին, ցորենը կը խաչէին: Մեծածը կը պատրաստէին հետեւեալ կերպով: Իւրաքանչիւր թաղ ունէր սանդ մը որուն մէջ նախ կը ծեծէին ցորենը: թեփը հանելէ յետոյ երկանաքարով կ'աղային ու յետոյ կը մաղէին: Մաղին տակը իջած բարակ ալիւրը կը պահէին «թարիսանայշի պատրաստութեան համար ու ծեծանը կ'ամբարէին:

Դղմաճը (մախարնան) պատրաստելու համար խմորը կը բանային, բարակ չերտերու կը վերածէին եւ փուռին մէջ կը չորցնէին:

Յետոյ կարգը կուզար միախն: Զմեռը շուկայ վաղելու պէտք չէին զգար,



**ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ ՊԵՏՐՈՍ ԹԱՇՃԵԱՆ  
իրենց զաւակներով · ողջ է միայն աղջիկը**

քանի որ աշնան կով մը , կամ մի քանի ոչխար մորթելով չոր միս (պաստըրմա) եւ երշիկ կը չինէին : Ոսկորներէն մաս մը՝ վրան քիչ մը միսով՝ կը չորցընէին ապուրներու մէջ դնելու համար : Նաեւ միսով «խավուրմա» կը չինէին ու ձմեռը կերակուրներուն մէջ կը խառնէին : Զիթաիւղը ներածուած ըլլալով նախընտրաբար կարագ իւղ կը գործածէին . ոմանք կարագի մէջ կը խառնէին դմակի իւղ (Ստանոզի ոչխարները Արեւմուտքի ոչխարներուն պէս փոքր պոչ չունէին , հապա իւրաքանչիւրը ունէր 3-5 քիլօ կշռող դմակ) :



Պօշպօղագենց Սառա իր զաւակներով ու քոռներով

Ստանողիք հացի նեղութիւն չէին ունենար քանի որ ունէին ջաղաց-պաններ որոնք ապսալրուած ալիւրը աշնան կը զրկէին իւրաքանչիւր տուն։ Ամէն թաղ ունէր իր փուռը ուր իւրաքանչիւր բնտանիք շաբաթը անդամ իւր հաց կը թիէր։ Հացը հիմնական սնունդն ըլլալով՝ կերակուրները մասնաւորաբար լոյժ կը պատրաստէին որ հացով ուտեն։

Նպարավաճառները ամէն տեսակ ընդեղէն եւ պտուղ կը ծախէին։ Մը սավաճառները շաբաթը երկու անդամ ոչխար եւ դառնուկ կը մորթէին, (հորթի կամ եզի միս ծախել սովորութիւն չէր) թարմ միսի պահանջը գոհացնելու համար։

Վառելանիւթի համար կը զործածէին փայտ, այգիներէն բերուած ճիւղեր եւ թուրք գիւղերէն զնուած ածուխ։ Կարգ մը ոչ բարեկեցիկ բնտանիքներ իբրեւ վառելանիւթ կովի աղբէն կը պատրաստէին գշկուր (կուշկուր)։

### Զկնքրասութիւն եւ Որսորդութիւն.—

Զկնքրասութիւնը ամէնօրեայ զբաղումն էր։ Ստանողի գետը լեցուն էր համեղ ձռւկերով որոնք գարունէն մինչեւ աշուն ձկնորսները կ'որսային ուռ-

կանով ու այլ կերպերով։ Ամառուայ եղանակին այդինքը բնակող ժողովուրդին ճաշխն մաս կը կազմէր գեղին ձուկը եւ պուրմատը որ Ֆրանսայի «Թուրէթ»ին կը համապատասխանէր։ Աշնան որսացուած գեղին ձուկերը իւղոտ կ'ըլլային ու շատ յարմար՝ չորցնելու. նաեւ կը չորցնէին աղուած տառեխ։

Որսորդութիւնը կ'ըլլար գարնան եւ աշնան։ Թռչուններէն կաքաւն ու սարեկը մեծ թիւով կ'որսային. իսկ ձմեռը՝ նապաստակներ ու աղուէսներ։ Վերջերս արտօնուած էր ձիւնի ժամանակ թունաւորուած խայծերով աղուէս որսալ, պայմանաւ որ ոչխարի հօտերէն ու այլ ընտանի կենդանիներու հասողութենէն հեռու դրուէին անոնք։

### Անասնաբուծութիւն. —

Անասնաբուծութեան համար Ստանողի ձորը արօտներ չունէր, բայց աւանին արջառներն ու ոչխարի հօտերը ձորին վերերը գտնուող 10—15 քառ. քլմ. տարածութեամբ դաշտերուն վրայ կ'արածուէին։

Գրեթէ ամէն ընտանիք ունէր կով մը կամ գոմէշ մը որուն կաթէն



ԿԱՐԱՊԵՏ ՍՈՒՐԷՆԵԱՆ — Սօֆի արտադրիչ



ԶԵՐՕՆ ՍԻՆԱՊԵԱՆ

Սօֆի Անրկարար,  
ջարդուած 1915-ին

իրենց մածունն ու կարագը կը ստանային։ Կարգ մը ընտանիքներ կը գնէին արջառը եւ կը յանձնէին թուրք գիւղացիի մը որ կը կերակրէր զայն, եւ կը հայթայթէր կաթն ու կարաղը։ Միաժամանակ անկէ յառաջ եկած սերունդը կը բաժնուէին կէս առ կէս, ինք եւ կովուն տէրը։ Այս գործառնութիւնը կը կատարուէր շատ հաւատարմութեամբ, առանց պայմանագրի կամ մուրհակի։

Իրենց առօրեայ փոխադրութեան եւ կամ ճամբորդութեան համար կը պահէին ձի մը կամ էշ մը. իսկ կառապանները՝ որոնք հեռու տեղերէ ապրանք կը փոխադրէին՝ մէկէ աւելի ձիեր ունէին։

Սաստիկ ցուրտ օրերուն «Նախիրը» դուրս չէր ելլեր ու գոմին մէջ կը կերակրուէին։

Ստանողցիներուն արհեստներն ու զբաղումները հետեւեալներն էին. սօֆի ճարտարարուեստ, շալագործութիւն, կօշկակարութիւն, հիւսնութիւն, որմնադրութիւն, կլայագործութիւն, թիթեղագործութիւն, համետագործութիւն, երկաթագործութիւն, ոսկերչութիւն, գերձակութիւն, եւայն. իսկ զբաղումներն էին մագործութիւն, նպարավաճառութիւն, կերպասավաճառութիւն, վաճառականութիւն եւ չերամարուծութիւն։

### Շալագործութիւն. —

Թէպէտեւ գորդի գործը այնքան զարգացած չէր, սակայն շալագործութիւնը՝ սօֆի<sup>(\*)</sup> գործէն յետոյ իրենց ամենէն աւելի ծաղկեցուցած արհեստն էր։

Իսկական շալլ բուրդէ նուրբ հիւսուածք մըն է, բայց Ստանողցիները հաստ գործուածքով եւ տախտակամածները ծածկելու ծառայող կապերտին շալ անունը կուտային։ Իրենց գործածած գոյնզգոյն, նաշխուն ու գորդի չափ տոկուն կապերտները ընդհանրապէս Հայմանայի շրջանի քիւրտերը կը բանէին։ Ասոնք ալ ժամանակին Հայաստանի կողմերէն գաղթած՝ իրենց հետ բերած են այդ արհեստը։

Շալ հիւսելու համար բուրդն ու պոռնը խառնած կը մանէին մէխնկէրէյով» (սա 25 սմ. երկայնքով բարակ, խաշաձեւ փայտեայ գործիք մըն էր երեք կտորէ բաղկացած), որուն վրայ մանածը կը կծէին, եւ երբոր լեցուէր մէջտեղի ճպոտը եւ խաչաձեւ փայտերը հանելով դուրս կը քաշէին ու չուանը կծիկի ձեւով կը մնար։ Շալն ալ սօֆի հորերուն մէջ կը գործուէր։

Զաղացպանութիւնը Ստանողի կարեւոր արհեստներէն մին էր։ Մինչեւ 100 քլմ. հեռուները գտնուող ջաղացքները մեծաւ մասամբ Ստանողցիները կը վարէին։ Անոնցմէ ոմանք սեփական ջաղացքներ էին։ Ջմեռը բոլոր ջաղացքներն ալ կը դաղրէին սառին պատճառաւ, բայց գարնան գործերը կը վերըսկըսէին ու ջաղացպանները մինչեւ աշնան վերջը աշխատելէ յետոյ տուն կը վերադառնային ձմբան պաշար՝ եւ կոկիկ գումարներ ապահոված։

(\*) Սօֆի նարտարարուեստին համար տես պատմագրքի Ա. մասը։



ՏԻԿ. ԵՂԻՍԱԲԵԹ ՄԱԹԵՈՍԵԱՆ  
(Հայրապետ Մաքեոսեանի կողակիցը)



ՀԱՅՐԱՊԵՏ ՄԱԹԵՈՍԵԱՆ  
Ստանոգի Սօֆի վաճառական,  
ջարդուած 1915-ին

Զաղացպաններէն շատեր ձի ունէին զոր կը գործածէին ձմեռնային զանազան զրօսանքներու մէջ (ձիով ճիրիտ, ձին վազած ատեն հեծեալներ իւրարու գաւազան նետել, եւ քաջութեան ու ճկունութեան մրցումներ) :

Կոչկակարութիւնը ուրիշ կարեւոր արհեստ մըն էր : Անկիւրիան մօտ ըլլալով՝ նորաձեւութիւնները չուտ մուտք կը գործէին : Ստանոցի կոչկակարները տեղական պահանջը գոհացնելէ զատ կ'երթային նալլընան ուր նորավարժներ կը պատրաստէին :

#### Որմնադրութիւն .—

Այս արհեստի մէջ եղողները շատ համերաշխօրէն կը գործակցէին ատաղձագործներուն հետ քանի որ իրարու լրացուցիչ գործ կ'ընէին տուններու կառուցման համար : Որմնադիրները շրջակայ թուրք գիւղերն ալ կ'երթային եւ յաճախ գարնան սկիզբէն մինչեւ աշնան վերջը զբաղջուած կ'ըլլային :

Երկաթագործները, թիթեղագործները, համետագործները եւ ոսկերիչները իրենց աշխատանքները կը կատարէին տեղացիներուն պահանջներուն գոհացուած տալով : Զարդեղէնները գլխաւորաբար Սիվրի-Հիսարէն կուգային :



ԿԱՐԱՊԵՏ ՊՕՅԱՃԵԱՆ ընտանիք (Կանօննի)

Կլայագործութիւն .—

Բացի ջրոտ կերակուր եփելու համար գործածուած ջնարակեալ պըտուկներէն՝ խոչոր ամանները պղինձէ ըլլալով՝ պէտք էր յաճախ կլայուէին թունաւորումը արգիլելու համար : Կլայագործները գրեթէ միշտ զրադ կ'ըլլային , եւ իրենց կլայած ամանները տանտիկիններուն խոհանոցին պարծանքն էին :

Գորգաշինութիւնը ճարտարարուեստներէն մին էր , ու սահմանափակ թուով գորգեր կ'արտադրէին :



**ԳԱՍՊԱՐԵԱՆ ԵՂԲԱՑՐՆԵՐ**  
 (Երկուորեակներ) . մէջտեղը՝ Յովհաննես ,  
 երբեմնի Պուքրէշի Ազգատախնամի նախազահ :

**Շերամաբուծութիւնը** իր զարգացման փուլին մէջ եղող զբաղումներէն մէկն էր : Հայրենակիցներ Արսէն Թիւրքմէնեան , Յովհաննէս Գահվէճեան ու մի քանի ուրիշներ Պրուսա երթալով եւ չերամաբուծութեան դասընթացքը աւարտելով Ստանող վերադարձան ու գործի լծուեցան : Կը հայթայթէին ձուեր եւ ուղղութիւն կուտային ամէն անոնց որոնք՝ իրենց սովորական գործէն



**ԱՐՄԵՆ ԹԻՒՐՔՄԵՆԸԱՆ — Պրուսայի շերամաբուծութեան դպրոցէն**

դուրս՝ գարնան այդ գործով ալ կը զբաղէին։ Գործը բաւական յաջողութիւն գտած էր ու չերամաբոյժներու թիւը տարուէ տարի կը բազմանար, այնպէս որ Ստանոզի եւ Կտրած Քարի շատ մը այդիներն ու պարտէզները թթենիի մշակութեան յատկացուած էին։

Վաճառակամութիւն. —

Վաճառականները թուով սահմանափակ էին եւ փոքրաքանակ առեւտուրով կը զբաղէին իբրեւ յանձնակատարներ Անգարայի աշխառու Հայ վաճառականներուն։

Ստանոզի առեւտրականներէն սօֆի, բուրդի, պոռնի եւ արմտիքի ար-



Տէ՛ր ԵՒ ՏԻԿԻՆ ԹՈՎՀԱՆՆԻՍ ԳԱՀՎԵՃԵԱՆ



Տէ՛ր ԵՒ ՏԻԿԻՆ ԹԱՐՈՒԹԻՒՆ ՃԸՐԸԴԵԱՆ

տաղրութեամբ ու առուտուրով կը զբաղէին նաեւ Սիրունեան, Գապղմալեան, Աւաղեան, Մաթէսուեան եւ այլ ընտանիքներ:

Կարգ մը կերպասավաճառներ ու նպարավաճառներ՝ բացի Ստանոգէն՝ շուրջի թուրք դիւղերուն ալ պէտքերը կը գոհացնէին:

Պարտիզանութեան մասնաւոր զարկ տրուեցաւ միայն 1920 թուականէն վերջը:

## ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ՏՕՆԱԿԱՆ ՕՐԵՐ

Նոր Տարի.— Ստանոգի մէջ նոր Տարին առիթ մը կը ստեղծէր ագդականներու եւ բարեկամներու միջեւ տեղի ունեցած անհամաձայնութեանց կամ դժութիւններու հարթումին: Սա հաշտութեան եւ ներողամտութեան տօնն էր: Ստանոցցին համար հին տարիին հետ պէտք էր թաղուէր անցեալը, ու ապա սկսէր նոր Տարին: Այդ օրը ազգականներ ու խնամիներ կը հաւաքուէին միրգերով ու անուշեղէններով բեռնաւորուած սեղաններուն շուրջ, եւ ուրախ դուարթ կը դիմաւորէին նոր Տարին:

Տօնական օրերուն անտես չէին թողուէր աղքատները: Ուտեստեղէն, հագուստ եւ դրամական նուէրներ կը կեդրոնանային եկեղեցւոյ հոգարարծութեան սենեակը ու կը բաշխուէին չքաւորներուն:

Եթէ պատահէր որ հայ օտարարական մը տեսնէին եկեղեցւոյ դրան առջեւ, ամէնքն ալ կը հրաւիրէին զինք մասնակից ընելու իրենց ուրախութեան:

Ծնունդը.— Նոր Տարիին կը յաջորդէր Ծնունդը, որ շատ փառաւոր կերպով կը տօնուէր: Թէպէտեւ ամէն կողմ ձիւնով ծածկուած, ճամբաններն ու գետը սառած՝ ժողովուրդը, մեծ ու պղտիկ եկեղեցի կը լեցուէին. տղաքները եկեղեցին բեմէն եղանակաւոր ու ոչ եղանակաւոր ընթերցուած կարդալու համար ամիսներ առաջուրնէ կը պատրաստուէին. անդին՝ ծնողք որքա՛ն հպարտ կը զգային տեսնելով այդ փոքրիկներուն ընթերցուած կարդալը. ամէն կողմէն «աչքդ լոյս»եր կը տեղային իրք չնորհաւորութիւն:

Այդ օրը՝ պատարագէն յետոյ՝ քահանայ հայրերը փառաւոր կերպով զգեստաւորուած, տիրացուները շապիկներ հազած՝ խոշոր խաչ մը առջեւէն՝ որուն կնքահայրութիւն ընելու առանձնաշնորհումը նուիրատուութեամբ ձեռք կը ձգուէր, եւ ժողովուրդը թափօր կազմած՝ կը քալէին, մինչ շարականներ երգելով թափօրը կը հասնէր քաղաքին մէջտեղի կամուրջը: Հակառակ սաստիկ ցուրտին, ամբողջ քաղաքը դետի երկայնքին ոտքի կանգնած կը սպասէր այդ յուզիչ պահուն:

Մեծ մայրիկներէն ոմանք՝ ջուրի աման մը ձեռին՝ կը սպասէին մինչեւ որ քահանան կամուրջին վրայէն Ս. Միւրնը կաթեցնէր գետին ջուրին մէջ, որմէ ետք իրենց դոյլերը կը լեցնէին օրհնուած ջուրով եւ տուն փոխադրելով ամէն կողմը կը սրսկէին օրհնուած ջուրը, որպէսզի շար ոգիները հեռանան: Ոմանք հիւանդներուն կը խմցնէին օրհնուած ջուրը: Աւանդութիւն

մը կ'ըսէ թէ գետի սաստիկ ցուրտէն սառած ատեն սառը կը հալէր երբոր  
Միւոնը վրան կաթէր :

Այդ պահուն արդէն կէսօրը անցած կ'ըլլար , եւ ժողովուրդը իրենց պա-  
պերէն ժառանգած հաւատքին համաձայն կրօնական պարտականութիւնը լիո-  
վին կատարած ըլլալու գոհունակութիւնով տուն կը վերադառնային , ու ճոխ  
սեղաններուն շուրջը բոլորուած՝ կը տօնէին Ս . Ծնունդը : Զիրար չնորհաւո-  
րելու համար՝ «Ծնորհաւոր Ծնունդ» կ'ըսէին ամէն մէկ հանդիպողին , ու դի-  
մացինը՝ «Յայտնութիւն եւ Մկրտութիւն» կը պատասխանէր :

Բարեկենդան .— Ծնունդէն յետոյ կուգայ բարեկենդանը , որ կերռու-  
խումի եւ զուարթ խաղերու տօն մըն էր : Հնդկահաւեր , մսեղէններ եւ ուրիշ



Տէր եհ ՏԻԿԻՆ ՊԵՏՐՈՍ ՑԱՂԱՅԱՆ  
1910-ին Պալիս

Համադամ կերակուրներ կ'ուտէին այդ օրը, քանի որ եօթը շաբաթներ պահք պէտք էր բռնէր ժողովուրդը։ Այդ օրը ամէն կարգի կատակ արտօնուած էր։ Տունէ տուն կը պտտէին, բակէն կօչիկները՝ խռանոցէն կերակուրները կը փախցնէին, յետոյ տնեցիներուն իրարանցումին իրը միխթարանք՝ ճաշը դաղտնօրէն փախցնողները կ'առաջարկէին միասին ճաշել, եւ իրենց փախցուցած կերակուրն ալ սեղան բերելով կը հիւրասիրէին իրենց կատակին զոհերը։

Բարեկենդանի առթիւ զանազան խաղեր կը սարքուէին, օրինակ՝ կը խաղային «Թուրա», «չախմախ» հէլվա» կը կախէին պղտիկներուն եւ այլն։

Մեծ Պահե — Բարեկենդանի ուրախութիւններէն վերջ կը սկսէին Մեծ Պահքի օրերը, որոնք մեծ մայրիկներուն համար ապաշխարանքի՝ բայց իրենց թռունիկներուն համար զրկանքի օրեր էին։ Վայ' էր մեզի եթէ փորձուէինք մսեղէն կամ կարագ իւղ ուտել. սպառնալիքը կը տեղար մեր վրայ, ու մենք փոքրիկներս, կը կարծէինք թէ սատանան իր ժանիքներով մեզ պիտի բզքտէր։

Մեծ պահքի սկիզբը մեծ մայրիկը՝ սոխի մը վրայ շարելով հաւու եօթը փետուրներ, զայն կը կախէր առաստաղէն. ասոր «Պահք Պապա» կ'ըսէին։

Ամէն շաբաթ այդ փետուրէն հատ մը կը հանէին, մինչեւ որ եօթն ալ վերցուէին։

Միջինք — Բարեկենդանին ու Զատիկին միջեւ ունէինք պղտիկ տօն մը զոր Միջինք կը կոչէինք։ Այդ ատենները ձիւնը հալած կ'ըլլար, դաշտերը հետզհետէ կը կանաչնային եւ ծառերը իրենց հարսնեւորի պատմուճանը կը հազուէին. ժողովուրդը դաշտերը կը թափուէր առաջին ծաղիկները քաղելու. տղաքներ «չիյտէմ» կը ժողուէին եւ աւանդական սովորութեան մը համաձայն հատիկ կը խաչուէր։ Այս ամէնը թէպէտեւ հին աւանդութեանց հետեւելով կը կատարուէին, ժողովուրդը ուրախ էր եւ գոհ իր վիճակին։

Մառազատիկ (Մաղկազարդ) — Յետոյ կուգար Մաղկազարդը, զոր Ստանոցիք «Կուրուզ Կոտուրտում»<sup>(\*)</sup> կ'անուանէին։ Այդ օրը «Ձեռքն ոստովք ձիթենեօք եւ աղայք արմաւենեօք» շաբականը կ'երգուէր, եւ եկեղեցին զարդարուած կ'ըլլար ուռենիի ճիւղերով զոր պատարագէն յետոյ ժողովուրդին կը բաժնէին։

Զատիկ — Զատիկը տեղացիք «Զա'կ» կը կոչէին որ ամենէն ուրախ տօներէն մէկն էր։ Երկարատեւ ձմեռէն վերջ՝ դաշտերն ու պարտէզները կը կանաչնային եւ բնութիւնը կը խայտար։ Եօթը շաբաթուան պահքի օրերը ախորժակները սրած ըլլալով՝ ամէն տուն մսեղէններ պատրաստելով կը զրադէր։ Աւանդական «Քիւրսիւն»՝ որ ճմրայ միջոցին ամրող սենեակը գրաւած կ'ըլլար՝ կը վերցուէր. տունը կը մաքրէին. կարմիր հաւկիթները կը պատ-

(\*) Ստանօքի բարբառավ «կորաւք» ուռենի կը թշնակէ։ Հոն գիրենի չըլլալուն եսմաք՝ նոր նիւզեր արևակած ուռենին կը փախարինէր զայն, եւ տօնն ալ այդ անունով մկրտած էին։

**բաստէին:** Յարութեան առաւօտուն ամէն ոք ծոմապահութեամբ եկեղեցի կ'երթար, և երբ քահանան կ'աւետէր «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»ը, ամէն մէկը տուն կը փութար, և կարմիր հաւկիթով մը կը վերջանար Մեծ Պահքը:

Ըստ տեղական սովորութեան այդ օրը փողոցներուն մէջ մասնաւոր ծախիչներ սակառներով լցուն հաւկիթ կը բերէին և երիտասարդները հաւկիթ կը զարնէին սա ձեւով. քով քովի կը չարէին 10-20 հաւկիթ և երկու ծայրերէն սկսելով իւրաքանչիւր անդամին երկու հատր իրարու կը զարնէին. վերջաւորութեան՝ որուն որ հաւկիթի տոկուն դուրս դար, կոտրուած հաւկիթներու չարքը կ'առնէր ու հպարտօրէն տուն կը քալէր:

**Զատիկը տօնելէ յետոյ դուրսի աշխատող արհեստաւորների հետգհետէ իրենց գործի վայրերը մեկնելով՝ Ստանով մասմար կը պարպուէր:**

**Համբարձում.** — Այս տօնը բնդհանրապէս կը հանդիպէր Մայիս ամսուն: Երիտասարդները հաւաքուելով «Ճոխճուելու» կ'երթային դաշտերը (ամէն մէկը ուտելիք բան մը կը տանէր, և իրարու ճաշին մասնակցելով՝ կ'ուտէին), ուրախ զուարթ կ'երդէին և վիճակ կը քաշէին:

**Վարդավառ.** — Վարդավառը Օգոստոս ամսուն մէջ տեղի կ'ունենար: Սա հեթանոսական չրջանէն Քրիստոնէութեան փոխանցուած տօն մըն էր: Այդ օրը զետափը պտտողներուն վրայ ջուր նետելու սովորութիւն կար:

**Աստուածածին.** — Այս տօնի ամառուայ տաք օրերուն կը զուդակիպէր, երբ կ'օրհնուէր խաղողը: Խաղողը սակառներով եկեղեցի կը բերէին ու խաղողօհնէքի արարողութենէն յետոյ ժողովուրդին կը բաշխուէր: Շատերը՝ հաւատարիմ պապենական սովորութեան՝ խաղող չէին համտեսեր այս տօնէն առաջ:

Եկեղեցիէն յետոյ ամէն բնտանիք այդի և պարտէզ կ'երթար. անոնք որ այդի չունէին կը հրաւիրուէին դրացիի կամ ազգականի մը կողմէ, այնպէս որ քաղաքը լման կը պարպուէր: Ամէն մարդ չէն, ուրախ, ծառերուն տակ շալ ու քիլմ փռած՝ կերուխումի կը սկսէր:

Այդ օրերուն՝ սաստիկ տաքի պատճառով՝ աշխատանքները կը դադրէին եւ խրախճանքը կը տեւէր մի քանի օր: Շատեր արդէն այդիները փոխադրուած ըլլալով կը վայելէին բնութիւնը եւ իրենց տքնածան աշխատանքին պտուղը:

**Ս. Խաչ.** — Սեպտեմբերին կը տօնուէր Ս. Խաչը: Այդ տօնին առիթով՝ հիւանդներ եւ մասնաւոր ուխտ ունեցողներ եկեղեցի կը փութային Շարաթ երեկոյեան ժամերգութենէն առաջ, հետերնին տանելով մատաղցու ոչխարներ կամ աքաղաղներ ու զանոնք կը յանձնէին ժամկոչ եղօր, ու հոն ալ կը գիշերէին:

Եկեղեցին պղնձեայ մեծ կաթսանիր ունէր որոնք այդ օրուան համար կլայեկուած կ'ըլլային: Կամաւորներ, ժամկոչ եղօր հսկողութեան տակ, ամբողջ գիշեր մատաղը կ'եփէին: Կիրակի առտուան պատարագի վերջաւորու-

Թեան բոլոր ուխտի ևկողները հազորդութիւն կ'րնդունէին և մեկնելէ առաջ ամէն մէկուն մատաղ կը բաշխուէր :

Այս տօներէն յետոյ կուգար ձմեռը : Զիւնր կը ծածկէր տանիքները , ուրկէ տնեցիները զայն փողոց կը թափէին : Գետը լման կը սառէր , ուր պատանիները կը չմշկէին եւ կամ ճիւնազնդակ կը խաղային :

Ձմեռը հարկ էր խնայողութեամբ գործածել փայտն ու ածուխը : Ասոր համար սենեակներու ջեռուցումը կ'ընէին «քիւրսիւ» զնելով : «Քիւրսիւն խոչոր սեղան մըն էր , զոր կապերտով ու շալերով կը ծածկէին , և ներքեւը կը դնէին բարկ կրակով լեցուն կրակարան մը , ու բոլորտիքը աթոսի բարձրութեամբ նստարաններ զետեղած կը նստէին : Ոտքերնին կ'երկարէին «քիւրսիւն» մէջը ու մինչեւ մէջքերնին ծածկելով կը տաքնային :

Ձմբան եղանակը՝ Ստանողիներուն համախմբումի ժամանակը ըլլալով՝ առհասարակ կ'օգտաղործուէր կարդաղրելու համար նշանտուքներն ու հարսանիքները :



Վերապատուելի Գրգեաշարեանի աղջիկները — Պէաքրիս եւ Ատէլ

## ՆՇԱՆՏՈՒԹ ԵՒ ՀԱՐՍԱՆԻՔ(\*)

Ստանողի մէջ աղջկէ մը ազատ չէր իր նախընտրած տղուն հետ ամուսնալու . ծնողքն էին որոնք կ'ընտրէին իրենց աղջկան փեսացուն : Կ'ըսուէր թէ՝ եթէ աղջկան մը թողուս ընտրութիւնը, կամ «տավուճիշ»ին կ'երթայ, կամ ալ «քէօչէկ»ին :

Երիտասարդ եւ երիտասարդուհի ազատ չէին իրարու հետ տեսակցելու մինչեւ պսակին օրը : Բայց այս սովորութիւնները մասամբ փոխուեցան :

Երրոր տղու մը ծնողքը յարմար աղջիկ մը կը տեսնէին, այն ատեն կը սկսէր խնամախօսութիւնը : Տղուն ազգականներէն ճարպիկ ու լեղուանի անձեր կ'երթային աղջկան տունը : Մի քանի ընթացիկ նիւթերու մասին խօսակցելէ յետոյ սուրճ կը հրամցուէր, որմէ յետոյ բուն խօսքը կը բացուէր : Խնամախօսութեան եկողները նախ իրենց տղուն բոլոր լաւ յատկութիւնները կը թուէին . ապա կը յիշէին աղջկան բարեմասնութիւնները, եւ իրը եղրակացութիւն կը շնչառէին թէ՝ իրարու յարմար ըլլալով՝ համեստ ընտանիք մը կազմելու խոստումը ունէին : Յետոյ խնամախօսները կը մեկնէին առիթ տալու համար աղջկան պարագաներուն որ քանի մը օր խորհրդածեն : Սոյն քանի մը օրերու ընթացքին աղջկան կնքահայր եւ մերձաւոր աղջկանները անոր միտքը հասկնալէ յետոյ՝ տրուելիք պատասխանը կ'որոշէին :

Սովորութիւն էր որ երկրորդ այցելութեան փեսին միջնորդները մէկ քանի անզամ կրկնէին իրենց խնդրանքը մինչեւ որ աղջկան ծնողքը վերջին հաւանութիւնը տային : Աղջկան ծնողքը յօժարութիւն ցոյց տալու պարագային իսկ ծանր կը վարուէին, եւ, «մենք նշանուելիք աղջիկ չունինք», «մեր աղջիկը թերահաս է տակաւին», «Ճեր հարսնցուն ուրիշ տեղէ փնտուեցէք»ի նման պատասխաններ կուտային, ինչ որ բնաւ չէր յուսահատեցներ խնդրարկունները, այլ կը շարունակէին հետապնդել իրենց խնդրանքը՝ սպասելով դրական պատասխանի :

Կրկին այցելութիւններու ընթացքին աղջիկը ինքինքը չէր ցուցադրեր, այլ քովի մէկ սենեակը քաշուած կ'ըլլար :

Վերջին խօսքը տալու իրաւունքը օրուայ պատուակալ ներկայացուցիչին կը տրուէր : Եթէ տրուելիք պատասխանը ժխտական ըլլար՝ ան կտրուկ ձեւով մը կը մերժէր եղած առաջարկը . իսկ եթէ դրական ըլլար, «Եթէ Ասուած կամենայ, եթէ «նասիպ» է, թող այդպէս ըլլայ, Ասուած բարի ընէ» կ'ըսէր, ու այս ձևով խօսքակապը լրացած կը համարուէր : Ասկէ վերջը սուրճ կը հրամցնէին, եւ երբեմն ալ խմիչք մը : Ասոր վրայ տղուն կողմէ խօսքակապի նուէր մը կը տրուէր աղջկան եւ «աչքերնիդ լոյս» բսելով՝ ուրախութեամբ

(\*) Այս ծանօթութիւնները՝ իթչպէս թագավորական թագավորութիւնը՝ բաղադ ենք Հոպպէ վարժուելիթ յուշերէն :

Օգտուած եթէ թագավորակալից Գէորգ Գալուժմալեամի յուշերէն եւ Սիվրիկիսարի Պատմագիրքէն . ուստի պարտ կը զգանք մեր շնորհակալութիւնները յայտնելու իրենց :

կը բաժնուէին, եւ տուն վերադառնալով տղուն եւ պարագաներուն կը պատմէին աղջկան տան մէջ եղած անցուղարձերը՝ դանոնք ուրախացնելով։

Նշանտուքը կը կատարէին հետեւեալ կերպով։ Արարողութիւնը՝ տղան ու աղջիկը միացած չէր ըլլար, քանի որ անոնց արտօնուած չէր զիրար տեսնել մինչեւ պսակի օրը։ Ասոր փոխարէն տեսակցելու ուրիշ միջոց մը գտած էին։ Նախ՝ տղուն կողմէ մերձաւոր ազգականներ աղջկան տունը կ'երթային իրենց հետ տանելով ափսէներուն վրայ շարուած, ամէն տեսակ մրգեղէն ու շաքարեղէն, հարսնցուին համար հագուստ, կօշիկ, գուլպայ, եւ մօտիկ աղդականներուն համար ալ զանազան նուէրներ։ Խումբը ճամբայ կ'ելէր Փէնէրներու լոյսով ու կը հասնէր աղջկան տունը ուր հաւաքուած կ'ըլլային ընտանիքին անդամներն ու մերձաւոր արենակիցները։ Այս երեկոյթին մեծ պատիւններ կ'ընծայուէին խնամիններուն որոնք պատույ տեղերը նստեցնելի յետոյ նոր հարս մը աղջիկը կ'առաջնորդէր ու միասին՝ ամենէն վերէն սկսելով՝ ներկաներուն ձեռքերը կը համբուրէին, եւ անոնք ալ իրենց բերած զարդեղէնները (մատանի, ապարանջան եւայլն), հարսնցուին կը նուիրէին։ Այս ձեւակերպութիւններէն յետոյ կը սկսէր հիւրասիրութիւնը, որու ընթացքին իրարու «աչքը լոյսաեր, եւ տարոսաներ կը մաղթէին։

Հետեւեալ օրը նոյն ափսէնները կը բեռնաւորուէին փեսացուին եւ իր մօտ արենակիցներուն տրուելիք նուէրներով, եւ նոյն ձեւով կ'երթային տըղուն տունը ուր խնամինները համախմբուած կ'ըլլային։ Հոս ալ փեսացուին ընկերներէն մէկը կ'առաջնորդէր զինք, ու միասին բոլորին ձեռքերը կը համբուրէին, եւ նոյն միջոցին աղջկան կողմէ նուէրներ կը տրուէին փեսացուին։ Զոքանչ մայրը կը նուիրէր թանկագին քարով մատանի մը։

Պաշտօնական նշանտուքի հանդիսութեանց ընթացքին քահանայ հայրը կամ պատուելին աղօթքով ու յորդորով կը չնորհաւորէր նշանախօսութիւնը՝ հայցելով Աստուծոյ օրհնութիւնը։

Ասկէ ետք կը սկսէին խնամիական յարաբերութիւնները։ Տօնական օրերուն զիրար կը հրաւիրէին, բայց այս կոչունքներէն կը բացակայէին թէ տղան եւ թէ աղջիկը։ Եթէ պատահարար անոնք փողոցը իրարու հանդիպէին, նոյնիսկ հեռուէն, աղջիկը խոյս կուտար իր նշանածին որպէսզի չայպանուէր։ Տարիներով նշանուած մնալու պարագային իսկ հարսնցուն իր նշանածին պարագաներուն հետ խօսք չէր փոխանակեր։ Բերանկապի սովորութիւնը աղջկան կողմէ մեծ յարգանքի նշան մըն էր, եւ որ կը շարունակէր ամուսնութենէն բաւական ժամանակ վերջն ալ։ Հարսին լիզուն բանալու համար մասնաւոր նուէրներ կուտային իրեն։ Այս սովորութիւնները տեսեցին մինչեւ 1915։

Հարսանիք. — Ստանողի մէջ հարսանիքը վեց օր կը տեւէր։ Երբոր հարսանեկան շաբաթը որոշուէր, Զորեքարթի օր հինգ-վեց կիներ հինգ մեթք ճերմակ կտաւ (խասա) եւ ոսկի մը առնելով կ'երթային աղջկան տունը։ Ասոր «Ալաճա» կ'ըսէին որ հարսանիքը սկսուած ըլլալուն նշանն էր։ Հինգշարթի օրը երկու կողմէն ալ հարսանիքի հրաւիրները կ'երթային աղդական ու բարեկամներու։

Հօրաքոյր, մօրաքոյր, ընկեր եւ ընկերուհիներ գործի կը լծուէին. իդական սեռին մասնաւոր զոյնզգոյն զովնոցներ կը բաժնէին, որ ցոյց կուտար թէ անոնք հարսանիքի մէջ «բան այնող» էին, այսինքն զործ ընողներ, ու այսպէս ճանչցուիլ մեծ պատիւ մըն էր իրենց համար:

Նուազները կը սկսէին Ուրբաթ օրուընէ եւ հրաւիրեալները խումբ առ խումբ կուգային ուրախութեան մասնակցելու: Հոն առհասարակ «սէտիրաներու վրայ կը նստէին. նշանուած կամ նշանուելիք աղջիկներ ափսէններու վրայ շարուած խմէքներ ու անուշեղէններ կը հրամցնէին հարսնեւորներուն:

Հարսնիքները մի քանի դասի կը բաժնուէին ըստ պատրաստուած ճաշերու տեսակին: Աղքատները կէսօրուայ համար կ'եփէին «թամթախ» ապուր, հերիսէ, կաթով դդում, իսկ երեկոյեան՝ մսեղէն կերակուրներ: Եթէ հարսնիքին տէրը հարուստ էր մի քանի ոչխար կը մորթէին ու կը յանձնէին փորձառու խոհարարներու, զոհացնելու համար ամէն ճաշակ: Ասկէ զատ՝ Անդարայէն կ'ապսպրէին լաւ նուազախումբ մը որ փայլ կուտար հարսնեկան հանդիսութեան:

Թէպէտեւ խրախճանութիւնը թէ փեսացուին եւ թէ հարսնցուին տունը զատ զատ կը կատարուէր՝ իրարու միջեւ յարաբերութիւն մը կը ստեղծէին: Շաբաթ իրիկուն փեսացուին կողմէ խումբ մը ընկերներ կ'ուղղուէին հարսնցուին տունը, ընկերակցութեամբ նուազախումբի, եւ հոն ժամ մը ուրախութիւն ընելով կը վերադառնային: Յաջորդ օրը, Կիրակի, տղուն տունէն՝ հարսին նուիրուած հագուստներով լեցուն սնտուկ մը կը դրկուէր հարսնցուին տունը ժամկոչ աղօրօ ձեռքով, որ զայն կը յանձնէր առանց բանալիի. (բանալին կուտար միայն այն ատեն երբ նուէր մը տային):

Կիրակի կէսօրէ ետք խումբ մը կիներ ու աղջիկներ հարսնցուին տունը երթալով անոր մատներուն հինա կը դնէին, ուրախութիւն կ'ընէին եւ պար կը բռնէին: Երբ նշանուած աղջիկ մը պարէր իր նշանածին պարագաներուն կողմէ նուէրներ կը ստանար: Այս հանդիսութեան առթիւ մասնաւորապէս պատրաստուած բաղմոց մը կ'ըլլար զոր «զլնա մինտէրի» կը կոչէին: Տուն վերադարձին այս բաղմոցը միասին կը բերէին. նոյն երեկոյ տարեց, ճարպիկ կին մը զայն աթոռի մը վրայ կը դնէր եւ ձեռքը հինա սլարունակող պընակ մը բռնած՝ երիտասարդները կը հրաւիրէր կարդով ու անոնց ճկոյթ մատերուն վրայ հինա կը դնէր, անոնք ալ իր պնակին մէջ դրամական նուէրներ կը ձգէին որ հարսանիքին մէջ ծառայող հարսերուն ու աղջիկներուն նուէրներ առնելուն կը յատկացուէր:

Երկուշաբթի առտու տղուն կողմէն մի քանի կիներ կ'երթայի հարսը քողելու, իսկ ասդին փեսեղբայրը, միշտ փեսին քով՝ հոգ կը տանէր անոր: Հիմա կը սկսէր փեսան հագուստնելու արարողութիւնը: Քահանան կուգար ու փեսային հագուստները կ'օրհնէր եւ «Խորհուրդ Խորին»ը երգելով զինք կը հագուստնէին. երբ կարգը գլխարկ հագցնելու կուգար, փեսեղբայրը կը փորձէր, եւ իրեւ թէ չէր կրնար ֆէսը փեսային գլուխը տեղաւորել, պոռալով անոր ծնողացը կ'իմացնէր թէ Փէսը գլխուն չէր ըլլար. ծնողք կը պատասխանէին թէ փեսային գլխուն չափով առնուած էր, եւ պէտք է յարմա-

ըէր : Բայց նորէն չէր ըլլար անշուշտ : Վերջապէս՝ ծնողքը՝ ըստ իրենց կարողութեան՝ բան մը կը խոստանային, տուն մը, կամ այդի մը եւ կամ կով մը, որմէ յետոյ ֆէսը փեսին զլուխը կը դրուէր :

Անդին՝ հարսը կը սպասէր կարմիր ուլունքով բանուած քօղին տակ . իր հօրենական տունէն բաժնուելու ժամը հասած էր . աղջկան տան մէջ տիրութիւնը կը պատէր . երբեմն տրտմութիւն արտայայտող երգեր կ'երդէին եւ աղջիկ ու մայր լալ կը սկսէին : Վերջապէս տղուն տունէն հարսանեկան թափօրը՝ նուագողներու առաջնորդութեամբ եւ փեսան մէջտեղերնին՝ կը հասնէր աղջկան տան դիմացը ուր ուրախութիւն կ'ընէին պարելով : Աղջկան տալը կամ քոյրը անոր թեւէն բռնած զայն դուրս կ'առաջնորդէր ու կը միանային թափօրին . իրենց կը հետեւէին հարսին ազգականները, եւ ամէնքը միասին կ'ուղղուէին եկեղեցի : Երբ թափօրը ոեւէ մօտիկ ազգականի տան դրան առջեւէն անցնէր, մի քանի վայրկեան կանց առնելով ուրախութիւն կ'ընէին : Այս պահուն եկեղեցիին զանգակները կ'աւետէին հարսին ու փեսին եկեղեցի մուտքը, ուր կնքահայրն ու կնքամայրը տէր կը դառնային անոնց :

Պսակի արարողութեան ատեն կնքահայրը խաչը կը բռնէր, եւ լրանալէ յետոյ թէ՛ քահանայ հօր եւ թէ ժամկոչ աղօրօ նուէրներ կուտար : Ապա թափօրը նորէն կը կազմուէր՝ հարսն ու փեսան քով քովի իրենց հետ ճամրայ կ'ելէին :

Երբ մերձաւոր ազգականներու տան մօտէն անցնէին, պատուհաններէն դրամ, չամիչ, շաքար, եւայլն կը թափէին հարսին զլխուն : Երբ տուն հասնէին թափօրը կանգ կ'առնէր եւ փեսեղբայրը դրան առջեւ պէտք էր մորթէր աքաղաղ մը կամ ոչխար մը : Նոյն պահուն փեսային հայրն ու մայրն ալ մանրուք դրամ եւ չաքարեղէն կը թափէին հարսին զլուխն ի վար . յետոյ զինք ներս առաջնորդելով անկիւն մը կը կանգնեցնէին ու մինչեւ կէս զիշեր ուրախութիւն կ'ընէին :

Երբ ամէն մարդ կը մեկնէր, կնքահայրն ու կնքամայրը հարսը փեսային յանձնելու պաշտօնը կը կատարէին, եւ կը սպասէին . . . Վա՛յ էր այն աղջկան որ կոյս չէր . գիշերով՝ բաց զլխուն վրայ սաւան մը դրած՝ երկու կիներ անոր թեւը կը մտնէին եւ ետ մօրը տունը կը տանէին : (Այսպիսի պարագայ հագարին մէկ չէր պատահեր . որովհետեւ զլաստ եւ առաքինի էին մեր աղջկները) :

Հարսնիքին յաջորդող առտու «խօնջան» (հարսանեկան սեղանը) պատրաստ կ'ըլլար, ընկոյդ, մեղր, եւ ամէն տեսակ մրգեղիններով, եւ օրուայ ուրախութիւնը կը սկսէր երաժշտութեամբ, նուագով եւ հայկական պարերով : Հարսը կը համրուրէր իր զոքանչին ու աներոջ ձեռքերը, ու ասոնք եւ աղդականները նուէրներ կուտային իրեն : Ահա այսպէս կ'ըլլար մեր զիւղին հարսանիքը» :

Յարանուանութիւններ . . . Ստանոզի մէջ կային երկու յարանուանութիւններ : Հայ Առաքելական համայնքը ունէր երկու եկեղեցի, Քառասուն Մանկանցը, որ շատ հին էր ու կառուցման թուականը անյայտ, եւ Ս. Փրկիչը, որուն չէնքը 100 տարուայ հնութիւն ունէր :

Քառասուն Մանկանց Եկեղեցին, ժայռերուն ստորոտը՝ կիսովին լերան մէջ փորուած շատ հին կառուցուածք մըն էր, նախկին մատուռի մը վրայ չինուած: Ունէր երեք կամարակապ խորաններ փայտէ չորս անկիւն ու հաստ սիւներով, եւ վրան ալ ծածկուած էր իրարու կից գերաններով: Տանիքը՝ որ դպրոցի աշակերտներուն իբր բակ կը ծառայէր, ծածկուած էր մէկ մեթր թանձրութեամբ աւազով: Զախակողմի խորանին ետեւ թագնուած աւանդատուն մը կար ուր կը պահէին թանկարժէք գոյքեր, որոնց կարգին էին մագաղաթեայ Աւետարան մը, գրուած ի Լամբրօն, 1290-ին, աւելի քան վաթուն այլ ձեռագրեր ու շատ մը արժէքաւոր առարկաներ (խաչեր, չուրշառներ, ոսկեթել վարագոյրներ, եւայլն, եւայլն):

Ասոնցմէ զատ եկեղեցին ունէր թանկագին սատափէ աւանդատան դուռ մը որուն արժէքով՝ կ'ըսուէր թէ կարելի էր նոր եկեղեցի մը չինել:

Երկրորդ եկեղեցին Ս. Փրկիչն էր որ 19-րդ դարուն կառուցուած էր քաղաքին հանդիպակաց կողմի բարձունքին վրայ: Վայրը եղած է նախկին ուխտատեղի մը որուն ապացոյց է նաեւ խորանին ետեւի խաչքարը որ շատ աւելի հին է եկեղեցիի մնացած մասերէն: Դէպի եկեղեցի տանող ճամբան զառիվեր ըլլալուն՝ տախտակէ սանդուխներ չինուած էին գլխաւորաբար տարչցներուն դիւրութիւն ըլլալու համար: Յետոյ՝ 1910-ին Տէր Մկրտիչ քահանան այդ ճամբան չինել տուաւ, ու մի քանի դարձուածքով դիւրաւ կը բարձրացուէր եկեղեցիին բարձունքը: Յիշեալը չինել տուաւ նաեւ զանդակատունը (անկէ առաջ հաւատացեալները կոչնակով ժամ կը հրաւիրուէին): Եկեղեցին մէկ կողմը կային ժամատուն մը հերթապահ քահանային ու ժամկոչին համար, եւ մի քանի սենեակներ՝ ուխտաւորներու համար, որոնք օրերով կը մնան հոն մինչեւ իրենց մեկնումը:

Ս. Փրկիչ եկեղեցին մէջ պատարագ կը մատուցուէր բացի ճմբան ցուրտ ամիսներէն: Իսկ Քառասուն Մանկանց Եկեղեցին մասամբ լերան մէջ չինուած ըլլալով՝ ու իր հաստ պատերուն չնորհիւ՝ շատ յարմարութիւն ունէր ճմեռնային պաշտամունքներու: Եկեղեցին զանդակատուն չունէր, բայց քովի դպրոցին վրայ հաստատուած էր կոչնակ մը որ լուր օրերուն կը հնչեցուէր, իսկ եիրակի եւ տօնական օրերուն մետաղէ տախտակ մը (ճինճինը) միանալով անոր՝ կը կազմէին ճինճին կոչնակը որուն ճայնը կը հասնէր շատ հեռուներ:

Մըսղատ Նէնէ ուխտատեղին՝ քաղաքէն մէկ քլմ. անդին՝ ունէր մի քանի խաչքարերով գետնին վրայ երկարած տապանաքարեր, ինչ որ տեղւոյն կուտար գերեզմանոցի երեւոյթ: Համբարձման տօնին առթիւ ժողովուրդը հոդ կը հաւաքուէին եւ դաշտին վրայ զանազան տեսակ խաղեր կը սարքէին: Նոյն օրը կարճ ժամերգութիւն մըն ալ տեղի կ'ունենար:

Երաշտութեան պարագային ժողովուրդը նոյն վայրը կ'երթային աղօթելու, նոյնիսկ թուրքեր խնդրած են քահանայ հայրերէն որ անձրեւի համար աղօթներ մատուցուին: Յաճախ պատահած է որ նոյն օրն իսկ Աստուած անձրեւ տուած է, ու ասոր համար թուրքերը աւելի կը վստահէին հայուն Աստուծոյն, բայց միմիայն այդ առթիւ:

Դպրոց.— Քառասուն Մանկանց Եկեղեցիին կից կար Ս. Ղեւոնդեանց

Աղդային Վարժարանը, կոկիկ չէնք մ'էր իր ծաղկոցի, նախակրթարանի եւ ուսումնարանի դասարաններով։ վրայի յարկը մանչերու՝ եւ վարի յարկը աղջկանց յատկացուած էր։ Քովի մի քանի սենեակները կը գործածուէին իրր ժամատուն ուր հերթապահ քահանան եւ ժամկոչը կը մնային եւ թաղական խորհուրդի ու հոգարարձութեան ժողովները կը գումարուէին։ Այս դպրոցին տանիքին վրայ ալ զետեղուած էր կոչնակ մը զոր ժամկոչ աղբարը կը հնչեցնէր ժողովուրդը պաշտամունքի հրաւիրելու համար։

Մինչեւ 1863 մասնաւոր ուսումնական ծրագիր չկար։ իրր դասագիրք կը դործածուէին Սաղմոս եւ Նարեկ։ Բայց ազգային սահմանադրութենէն յետոյ մեր դպրոցները սկսած էին հետեւիլ Պոլսոյ Ուսումնական Խորհուրդին ծրադրին։

1850-ի ատենները ունէինք Տէր Կիրակոս, Տէր Թումա եւ Տէր Կարապետ քահանաները որոնք հոգեւոր պաշտօնէ զատ ուսուցութիւն ալ կ'ընէին։ Ատկէ յետոյ երեւան եկած են մի քանի վարժապետներ որոնց «պատուելի» եւ «Գալֆա» տիտղոսը կը տրուէր։ Ասոնց կարդին էին Յակոր Գատուելի Տաղեան, Յակոր Գալֆա Աճէմեան, աւելի վերջը՝ Խաչատուր վարժապետ, Մելքոն վարժապետ ու մի քանի ուրիշներ։

1880ական թուականներուն՝ ուսման ծարաւ խումբ մը երիտասարդներ Մարզուան, Պոլիս, Արմաշ երթալով յաճախած են բարձրագոյն վարժարաններ։ ուրիշներ գացած են մինչեւ Անգլիա։ Այդ սերունդին կը պատկանի Տէր Խորէն Քհնյ. Տաղլեանը, որդին Տէր Կիրակոս քահանայի։ Ան՝ քաջածանօթ թուրքերէնի եւ Փրանսերէնի՝ քահանայ ձեռնադրուելէ առաջ տարիներ իրր ուսուցիչ պաշտօնավարած է, եւ Յակոր Գալֆա Աճէմեանին հետ գործակցար հասցուցած է բարձրագոյն ուսումի հետեւելու յարմար աշակերտներ, ու կառավարական պաշտօնեաներ։

Հետոնդեան Ազգային վարժարանը շունէր նստարան կամ գրասեղաններ. աշակերտները ծալլապատիկ գետինը կը նստէին իրենց բերած բազմոցներուն վրայ։ Մանկապարտէղի դրութիւնը գեռ մուտք գտած չէր, այնպէս որ տղաք վեց եօթը տարեկան շեղած դպրոց չէին յաճախեր։ Սկսնակ մանուկներու համար զասագիրքեր չկային, այլ քարետախտակ մը կը տրուէր իրենց, որուն վրայ քարէ զրիշով այրութիւնը եւ թուանշանները գրել կը սորվէին։ Ասոնք սորվելէ յետոյ իրենց կը տրուէր «Քերական» կոչուած դասադիրքը։ Յետոյ «Փնջակ», ապա «Լուսարեր» եւ «Մայրենի Լեզու», «Գանձարան», ու քերականութեան առաջին գիրքը։

Բարձրագոյն դասարանին կը տրուէր Հայերէն, Աշխարհազրութիւն, Թուարանութիւն, Քերականութիւն, Իրազիտութիւն, Մարդակազմութիւն, Հայոց Գատմութիւն, Թրքերէն ու Ֆրանսերէն։

Աղջկանց բաժինը բարձրագոյն կարգ շունէր, այլ միայն Մաղկոց ու Նախակրթարան։ Մայրեր կը նախընտրէին որ իրենց աղջիկները տանտիկին ըլլալու պատրաստուէին քան թէ ըլլային ուսեալ անձեր։ Մանած մանելու դործ կիներուն յատուկ ըլլալով՝ մայրեր կանուխէն կը վարժեցնէին իրենց աղջիկները այդ դործին, զուլապայ հիւսելու և ձեռաղործներ շինելու։

**Ստանողի Ղեւոնդեան Ազգ . Վարժարանին մէջ պարբերաբար պաշտօն վարած են հետեւեալ վարժապետները (\*) եւ վարժուհիները .—**

<b>ՄԱՆՉԵՐՈՒ ԲԱԺԻՆ</b>	
Յակոր Պատուելի Տաղիան	Կղեմէս Բեթիեհէմեան
Յակոր Գալֆա Անէմեան	Գէորգ Փարատեան
Տէր Խորէն Ա. Քինյ. Տաղիան	Կղեմէս Խշանեան
Խաչատուր Վարժ. Սիմոնեան	Գրիգոր Հանի Դանիէլեան
Մելքոն Վարժ. Վարժապետեան	ԱՂՋԱՆՑ ԲԱԺԻՆ
Կարապետ Վարժապետ Պոլսեցի	Էսամ Գապղէմալեան
Սեփոն Վարժապետ Պոլսեցի	Խոկուի Տարագնեան
Ճերում Մէսնէրեան	Հօպակ Քէլէմնեան (Փափազեան)
Յովիաննէս Անէմեան	Մանան Վարժուիի
	Կատարինէ Փարատեան

**Աւետարանականութիւն .— Աւետարանականութիւնը 1862ին մուտք գըտած է Ստանող : Սկիզբը կարգ մը անհամաձայնութիւններ տեղի ունեցած են . ազգականներ խղուած՝ ու ինամիական յարաբերութիւնները դադրած են : Սակայն՝ հակառակ ստեղծուած խոչընդոտներուն՝ կարճ ժամանակի մէջ բաւական ընտանիքներ Աւետարանականութեան յարած են . 1915-ին գիւղին 1000 ընտանիքին մէկ երրորդը Աւետարանական էին :**

**Աւետարանականները նախ տուններու մէջ պաշտամունք կատարած են . յետոյ դպրոց մը կառուցած եւ հոն շարունակած են պաշտամունքները : Հայ Աւետ . դաւանանքին հետեւող առաջին ղեկավարներէն Յակոր Օտեան յանձն կ'առնէ իր ազգականը՝ Հայրապետ Օտեանը, որ նախապէս ուսանած էր Մարդուանի աստուածաբանական դպրոցը, զրկել Սկովտիոյ էտինպուրկ Համալըսարանը Աստուածաբանական ճեմարանի դասընթացքին հետեւելու : Հայրապետ Օտեան ընթացաւարտ ըլլալէ յետոյ կը վերադառնայ Ստանող ուր ատեն մը պաշտօնավարելէ յետոյ կը զրկուի Անգլիա, Աւետ . եկեղեցւոյ մը շինութեան ի խնդիր նուիրատուութիւններ հաւաքելու : Այս պարտականութիւնը կատարելով կը վերադառնայ Ստանող եւ տեղացիներու օժանդակութեամբ կառուցանել կուտայ եկեղեցին :**

**Աւետարանականութիւնը ընդունող առաջին ընտանիքը եղած է Օտեան ընտանիքը, եւ ժողովարանին նոր զանգակատունը նուիրուած է Յակոր Օտեանի կողմէ :**

**Կ'իմանանք թէ վերջերս թուրքերը քանդուած Ստանողի մօտ, վերի դաշտին վրայ կը շինեն Եէնի Քէնթ անունով աւան մը որուն շէնքերուն շինութեան համար օգտագործած են ժողովարանին, եկեղեցին եւ դպրոցներուն քարերը, ինչպէս նաև գերեղմանի շիրմաքարերը :**

(\*) 1914-ի աշխարհամարտին հետեւանքով յառաջ եկած բացը գոցած են կարգ մը քերաւարտ գոլէնականներ որոնց ցանկը պիտի տանք յաջորդող էջերուն մէջ :



Ստանոցի Վեր. ՀԱՅՐԱՊԵՏ ՕՏԵԱՆ



Աղջկանց Աւետարանական Դպրոցի աշակերտներ 1912-ին



Մանկության Ակադեմիական Վարժարանի աշակերտներ 1912-ին, Ստանդ

Գպրոց .— Բողոքականներու դպրոցը ժողովարանէն քիչ անդին՝ շուկան տանող ճամբուն վրայ կոկիկ շնչնք մըն էր : Դասարաններուն սարքաւորումը աւելի պատշաճ էր, ունէին զրասեղաններ, եւ ուսուցման մեթոդներով ալ կը գերազանցէր Լուսաւորչականներունը :

Կը հետեւէին Պոլսոյ Ազգապետարանին մշակած ուսման ծրագրին, ու զայն լաւագոյնս զործադրելու համար կը ջանային պահել կարող ուսուցիչներ : Հայերէնէ ու թուրքերէնէ լատ կ'ուսուցանէին անգլերէն, մինչ Լուսաւորչականները կուտային Փրանսերէն :



Յօպպէ Վարժուհին, ամուսինը եւ աղջիկը՝ Երրախսին

Այն լուսաւորչական տղաքը որոնք անգլերէնի պէտք ունէին՝ իրենց հետագային յաճախել ուզած բարձրագոյն վարժարաններուն պատրաստուելու համար՝ Բողոքականներու դպրոցը կը յաճախէին :

Աւետարանականներու Աղջկանց Վարժարանը աւելի բարձր էր քան Լուսաւորչականներունը, ուր նաեւ կ'ուսուցանէին Ս. Գիրք եւ Հոգեւոր երգեր :

Հայ Աւտարանական Վարժարանին մէջ պաշտօնավարած երկսեռ ու-  
սուցիչներու ցանկ մը .—

**ՄԱՆՉԵՐՈՒ ԲԱԺԻՆ**

Հայրապետ Պատուելի Օտեան  
Միհրան Տօնապետեան  
Գիւտ Արքին  
Արշակ Տէր Ադամեան  
Արխստագէս Վարժապետ  
Սիսակ Վարժապետ  
Կղեմէս Պալապանեան

**ԱՂՋԿԱՆՑ ԲԱԺԻՆ**

Սրբուիի Օտեան  
Մարիամ Օտեան  
Մարիամ Կէօտէեան  
Խսկուիի Սարաֆեան  
Սրբուիի Գրիգորեան  
Պէաքրիս Գրգեաշարեան  
Հօպակ Վարժապետ  
Վիքորիա Օտեան

Ժողովարանը կառուցուելէ ետք Վեր . Օտեան անձնական պատճառով մը Ստանողէն կը հեռանայ : Չորս կամ հինգ տարի Անդարա եւ ուրիշ շրջաններ կը պաշտօնավարէ : Իր մեկնումէն յետոյ կը պաշտօնավարեն ուրիշ եկեղեցականներ որոնցմէ ամենէն երկար ծառայողը եղած է Վերապատուելի Գրիգոր Գրդեաշարեանը որ արժանապած է ամէնուն համակրանքին :

Վերադարձ .— 1911-ին Ստանողիք կարօտը կը զգան իրենց քարակերտ ժողովրանին առաջին հովիր Վերապատուելի Օտեանին, որուն կ'ուղարկուի հրաւիրադիր մը՝ ստորագրուած իր ազգականներէն եւ Դաւիթ Օտեանի, Յովհաննէս եւ Գէորգ Քէսուէեաններու, Մաթէսսեանի, Հաճի Հարոննեանի եւ Տարադէեան ընտանիքներու կողմէ : Վերապատուելին՝ չկրնալով մերժել հըրաւիրապիրը, ու հայրենի կարօտն ալ սրտին՝ կը վերադառնայ Ստանող ու կ'անցնի իր հօտին գլուխը, ինչպէս ըրաւ անձնական պատճառներով հեռացած՝ եւ այդ օրերուն քաղաքս վերադարձած Տէր Խորէն Աւագ Քհնյ . Տաղլեանը :

Ցանձին այս երկու կղերականներու, որոնք բուն Ստանողի էին՝ ունէինք զարդացած ու քաջ ազգասէր հովիւներ : Իրենց մանկութեան ատեն՝ երկուքն ալ լուսաւորչական եկեղեցիի զաւակներ՝ միասին դպրաց զասին մէջ ձայնաւորութիւն ըրած էին, եւ զիրար լաւ կը հասկնային : Այնպէս որ կրօնական տարակարծութիւնները օտարութեան մէջ թաղած՝ իրենց առաջին զործը կ'ըլլայ տասնեակ մը տարիներէ ի վեր երկու յարանուանութիւններու միջեւ տիրող սառնութեան վերջ տալ : Ինչ որ ներկայիս Կաթոլիկ եւ Օրթոսոքս եկեղեցիները կ'ընեն, մերինները ըրին ասկէ նօ տարիներ առաջ :

Հաշտութիւն .— 1913-ի ատենները առաջին քայլը առաւ Վեր . Հայրապետ Օտեանը, իր հօտէն առնելով խումբ մը՝ ազգեցիկ անդամներ եկաւ եկեղեցի ու խորանին առջեւ ծնրադրելով ազօթեց . յետոյ՝ շատ յուղիչ եղանակով Տէր Ողորմիա մը երգեց ու ողջակուրուեցաւ քահանայ հայրերուն հետ . իրենց օրինակին հետեւելով՝ ժողովուրդն ալ սկսան ողջագուրուիլ :

Ցաջորդ շաբաթ Տէր Խորէն եւ Տէր Արրահամ Հայրերը իրենց հետեւորդներով զացին ժողովարան ուր Տէր Խորէն Հայրը իր յոյժ իմաստալից քարոզներէն մին խօսելով յորդորեց ժողովուրդը յետ այնու վանել իրենց սրտե-

բէն քէնն ու ոխը եւ իրարու հետ հաշտ ապրիլ։ Յետոյ ամէնը միաբերան «Առաւօտ Լուսոյ» երգելով՝ նորէն ողջակուրուեցան եւ ժողովուրդը ցրուեցաւ։ Այնուհետեւ սկսան վերահաստատուիլ խղուած յարաբերութիւններն ու խնամիական կապերը։ Մենք դպրոցական տղաքներս ա'լ զիրար չէինք քարկոծեր, ու Լուսաւորչական տղոցմէ սմանք ալ սկսան Աւետարանականներու դպրոցը յաճախել։

## ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ

Լուսաւորչական եկեղեցին ու աղղային զործերուն մատակարարութիւնը սահմանադրական օրէնքնեով ընտրուած թաղական խորհուրդի մը կողմէ կ'ըլլար իրենց ունեցած դատական սահմանին մէջ։ Մասնաւոր քուէտարկութիւնով կ'ընտրուէր թաղական խորհուրդը, որոնց մէջէն կ'ընտրուէին կամ կը նշանակուէին դատական ու մատակարար մարմիններն ու հողաբարձուները։ Եկեղեցին ունէր շատ մը խանութիւններ եւ մի քանի խաներ, որոնց հասոյթը միացնելով եկեղեցիին պնակներէն զոյացած դումարին, կը զործածէին վճարելու համար քահանաներուն ու վարժապետներուն ամսաթոշակները, օղնելու՝ կարօտներուն, եւ չքաւոր աշակերտներուն դրենական եւ այլ ծախսերը հայթայթելու։ Ազգապատկան չէնքերուն նորովութեանց ծախսերը նոյն սնտուկէն կը հոգացուէին։

Ընտանեկան անհամաձայնութիւնները հաշտարար մարմնի մը կողմէ իմաստուն կերպով կը կարգադրուէին։ Հոգաբարձութիւնը մօտէն կը հսկէր ուսումնական ծրագրի զործադրութեան։ Աղքատախնամ մարմինը Ծնունդին ու Զատիկին աղքատ ընտանիքներուն կը հայթայթէր ուտելիք ու հազուելիք։ Մէկ իսուքով կազմակերպուած պետութեան մը վայել մատակարարում մը կը կատարէին նախանձը շարժելով թուրքերուն։

Աւետարանական համայնքը նոյն ձեւի մարմիններով ու յանձնախումբերով կը կառավարուէր։ Անոնք եկեղեցիին տալու մէջ աւելի առատաձեռն էին, եւ հակառակ անոր որ թուով լուսաւորչականներուն հազիւ մէկ երրորդը կը կազմէին՝ ժողովարանին ու դպրոցին պէտքերը լիուլի կը հոգային։ Ամէն տարեկլիսուն հանդէսներ կը սարքէին եւ անոնցմէ դոյացած հասոյթով իրենց պիւտճէն կը հաւասարակշռէին։

Հետեւեալ ցանկը կը ներկայացնէ 1915-ի շրջանի դոյլ յարանուանութեանց եկեղեցական ու վարչական ժողովներուն անունները։

Լուսաւորչական Թաղականութիւն

Թողթական Թաղականութիւն

Թաղականութիւն

Եերականութական (սարկաւագներ)

Պետրոս Թաշճեան

Կղեմէս Հաճի Հարօնեան

Սարգիս Ալաճաճեան

Յովհաննէս Տարագճեան

Զէրօն Սինապեան

Պողոս Ս. Մաթէոսեան

Նշան Փարատեան

Պողոս Գ. Մաթէոսեան

Գէորգ Փարատեան

Բափայէլ Բարատեան

Գարրիէլ Հաճիդանէլեան	Գէորգ Քէօսէեան
Յովհաննէս Ամէմեան	Յովսէփ Ասլանեան
Կիրակոս Գաղպէմալեան	Հոգաքարձուներ
Արսէն Թիւրքմէնեան	Դանիթ Օտեան
Արիստակէս Մարկոսեան	Յովհ . Գահվէճեան
Կղեմէս Սողոմոնեան	Յովհ . Մաթէոսեան
Թագւոր Գարակէօզեան	Գր իգոր Պէտչեան
Ժամկոչ	Ժամկոչ
Գրիգոր Քէօսթէմէկեան	Դաւիթ Քիրէմիտճեան

## ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԵԱՆԵՐ ԵՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ

**Պաշտօնեաներ .—** Ստանողը զուտ հայկական քաղաք մըն էր : Կային սահմանափակ թուով հանգստեան կոչուած թուրք պաշտօնեաներ, որոնց տուները քաղաքին ծայրը ըլլալով՝ գրեթէ յարաբերութիւն չունէին մեզի հետ, իրենց զաւակներէն ոմանք մեր զպրոցը կը յաճախէին ու մերիններուն պէս հայերէն կը խօսէին : Ինչպէս բոլոր արհեստաւորներն ու վաճառականները՝ նոյնպէս ալ կառավարական պաշտօնեաները հայեր էին բացի միւտիւրէն կամ գայմագամէն, եւ ոստիկանապետէն : Մէկ խօսքով պզտիկ Հայաստան մըն էր Ստանող, որուն զաւակները իրենց ուշիմութեամբ կրցեր էին կարեւոր աթոռներ գրաւել կառավարութեան մէջ : Իր անառիկ ժայռերուն համար արդէն «պզտիկ Զէյթուն» եւ Սօֆի արհեստին համար Նոր Զուգա կը կոչէին Ստանողը :

Թաղապետական պաշտօնեաներու հետեւեալ ցանկը կուտանք հոս .

ՍՏԱՆՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱՆԵՐ	ԽՈՐՃՐԱԿԱՆՆԵՐ
Միւտիւր	Թուրք պաշտօնեայ
Միւտիւրի փոխանորդ	Ռաֆայէլ Փարատեան
Քաղաքապետ	Պետրոս Թաշնեան
Քարտուղար	Խօսէտ Իշխանեան
Գանձապահ	Գէորգ Կէօնճէկեան
Տուրքերու համար	Ցովի . Անէմեան
Ամբարներու վրայ	Կարապետ Պալապանեան
Բէժիի տնօրէն	Արսէն Թիւրքմէնեան
Որսորդութիւն եւ Զկնորսութիւն	Յարութիւն Փարատեան
Դատական	Ցովի . Մաթէոսեան
	Սարգիս Տէր Թումանեան



**ԿՈՒՄԵՍ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ  
Պետական գանձիչ պաշտօնեայ, գոհուած 1915-ին**

Տեղական պաշտօնեաներէն զատ ունեցած ենք Անդարայի մէջ փաստաբաններ, ու գանձապահներ Նալլը Խան, Մուհավըճ, Սիվրի Հիսար, եւ այլուր : Հետեւեալ ցանկը կուտանք առ ի գիտութիւն :

Անգարայի փաստաբաններ .—

Յարութիւն Պալապանեան (Նաֆըզ էֆէնտի)

Գրիգոր Պոզկուրը-եան

Գրիգոր Տուրունեան (Զէքի էֆէնտի, կուսակալի օգնական)

Գէորգ Գասպարեան (Նազըմ էֆէնտի)

Սարգիս Տէր Թումանեան

Սիվրի Հիսար, Գանձապէտ

Նալլը Խան, Գանձապէտ

Մուհավըճ, Գանձապէտ

Անդարա, Գանձապէտ

Այաշ, Հեռագրատան տնօրէն

Կարապետ Սարաֆեան

Կղեմէս Սարաֆեան

Արսէն Սարաֆեան

Կղեմէս Պալապանեան

Ստեփան Տէմիրնեան

Վերոյիշեալ պետական պաշտօնեաներէն զատ ունէինք . շոգեկառքի ընկերութեան մէջ պաշտօնեաներ, դեղագործներ, եւայլն :



Փաստաբան ԳԵՈՐԳ ԳԱՍԹԱՐԵԱՆ (Նազմը Էֆ.) և տիկինը, գոհուած 1915-ին

*Հետեւեալ ցանկը կուտանք առ ի գիտութիւն .—*

<b>Կայարանապետ</b>	Խորէն Աւագեան	<b>Մինձան Քէօյ</b>
	Գէորգ Աւագեան	<b>Գատըն Քէօյ</b>
	Ռուբէն Գահվէնեան	<b>Գոնիա</b>
<b>Շէֆ թրէյն</b>	Յովհաննէս Սարաֆեան	<b>Էսկի Շէհիր, Անդարս</b>
<b>Դեղագործներ</b>	Դաքէսս Աւագեան	<b>Անդարս</b>
	Կարապետ Աւագեան	
	Գէորգ Եաղեանեան	<b>Ստանոզ</b>
<b>Բժիշկ</b>	Օհաննէս Աւագեան	

**Ուսանողներ** — 1863-ի Ազգային Սահմանադրութեան հռչակուելէն յետոյ՝ Պոլսոյ մէջ ստեղծուեցաւ Ուսումնական Խորհուրդը որ կըթական ծրագիր մը մշակելէ յետոյ նաեւ ձեռնարկեց ուսուցիչ եւ ուսուցչուհիներու պատրաստութեան։ Ասոնք դրկուեցան գաւառները ուր դպրոցներու մէջ ծառայեցին հետեւելով նոր ծրագրին, ինչ որ շատ շանցած շօշափելի արդիւնք յառաջ բերաւ։ Նոյն միջոցին հայ ուսանողներուն առջեւ բացուեցան նոր դուներ Ամերիկան, Ֆրանսական, Գերմանական եւ Հայկական բարձրագոյն ուսման կեդրոններու հիմնուելով։ 1900ական թուականներուն արդէն նախանձելի դիրքի հասած էին այդ հաստատութիւնները իրենց ակնբախ յաջողութիւններով։ Ամավերջի հանդէսներուն միջոցին թուրք պաշտօնեաներ կը զարմանային ու կը նախանձէին երբ կը տեսնէին 15 տարեկան հայ տղաք որոնք երեք կամ չորս լեզուներու տիրացած՝ ու Գոլէճ մտնելու աստիճանին հասած էին, մինչ անդին՝ իրենց տղաքը Գուրանէն միմիայն քանի մը հասուած կարդալ կը սորվէին։

**Ուսանողներ** (Ա. Խումբ) — 1890ական թուականներէն առաջ Ստանող երիտասարդներ իրենց կրօնական եւ աշխարհական ուսումը կատարելագործելու համար կը մեկնին հետեւեալ վայրեր։

Յովհաննէս Տաղիեան — Արմաշ  
Հայրապետ Օտեան — Սկովտիա  
Գէորգ Պալապանեան — Սկովտիա  
Գալուստ Բերեհելմեան — Արմաշ  
Մատթէոս Ֆերեհելմեան — Երուսաղէմ

**Յովհաննէս Տաղիեան քահանայ** կը ձեռնադրուի Տէր Խորէն անուամբ։ Հայրապետ Օտեան պատուելի կը ձեռնադրուի։ Գէորգ Պալապանեան Սկովտիա հաստատուելով կը զբազուի լուսանկարչութեամբ։ Գալուստ Բեթղեհէմեան բանս կը դրուի յեղափոխականութեան յարած ըլլալուն համար։ Մատթէոս Ֆէրահեան Երուսաղէմի ժառանգաւորացը աւարտելէ վերջ՝ կը մերժէ սքեմ առնել ու կը մեկնի Ամերիկա ուր իրաւաբանութեան կը հետեւի, ու կը զբազուի նաեւ հրապարակադրութիւնով։

**Ուսանողներ** (Բ. Խումբ) — 1900ական թուականներուն Մարզուան կը մեկնին ուսանողներու խումբ մը որոնք մի քանի տարիներ ետք կը բանտարկուին իրը յեղափոխականներ։ Համիտեան այդ սարսափի օրերուն շատեր բանտերու մէջ կը հիծէին տարիներով ու ոմանք ալ կ'անհետանային։ Բայց մերինները բախտաւորութիւնը ունեցած են՝ մի քանի տարիներ յետոյ ազատուելով՝ իրենց ուսումը շարունակելու։ ուրիշներ մեկնած են արտասահման։ Ահաւասիկ անոնց ցանկը —

Գէորգ Պալապանեան — Մարզուանի մէջ կ'ուսանի  
Դաւիթ Օտեան — Մարզուանի մէջ կ'ուսանի  
Յարութիւն Աւագեան — կ'աւարտէ Պոլսոյ Միւլքիյէն  
Յովհաննէս Պալապանեան — նախ Մարզուանի Գոլէճը ապա Սկովտիա

**Երկրագործական ճիւղի կը հետեւի եւ կ'աւարտէ նաեւ իրաւա-  
րանական ճիւղը**

Գրիգոր Պէտէլեան — միջնակարգ ուսումի կը հետեւի  
Յովհաննէս Մաքէոսեան — միջնակարգ ուսումի կը հետեւի  
Սահակ Ահարոնեան — միջնակարգ ուսումի կը հետեւի  
Գրիգոր Գրիգորեան (Կոկօրէնց) — Եղիպտոս կը մեկնի  
Ռուբէն Գահվէնեան — Կեսարիա բարձրագոյն ուսումի կը հետեւի  
Միքայէլ Սինապեան — Կեսարիա ուսուցչանոց կը յաճախէ  
Արսէն Թիւրքմէնեան — Պրուսայի շերամաբուժութեան դասընթացքի կը  
հետեւի  
Յովհաննէս Սարաֆեան (Պօնօէնց) — Պրուսայի շերամաբուժութեան  
դասընթացքի կը հետեւի  
Յովհաննէս Գահվէնեան — Պրուսայի շերամաբուժութեան դասընթաց-  
քի կը հետեւի  
Յարութիւն Փարատեան — փաստաբան, ապա պաշտօնեայ Ռէժիք



Զախէն աջ նստած, առաջին կարգի վրայ — Սարաֆեան Արսէն, Մա-  
քէոսեան Արիստակէս: Երկրորդ կարգի վրայ — Գրիգորեան (Կոկօրեան)  
Գրիգոր, Պէտէշեան Գրիգոր, Մաքէոսեան Յովհաննէս, Օտեան Դաւիք:

Յովհաննէս Պալապանեան իր երկրագործական ճիւղը աւարտելէ վերջ  
կը վերադառնայ Ստանող ուր թուրքերուն կողմէ կը սպաննուի: Գրիգոր  
Գրիգորեան Եղիպտոսի մէջ իրբեւ առեւտրական մեծ յաջողութիւն կ'արձա-  
նագրէ: (Հետադային Ֆրանսա մեկնող Ստանողիներուն նիւթական որոշ ո-

ժանդակութիւն ըրաւ) : Յ. Մաթէոսեան կառավարական պաշտօն ստանձնեց : Յ. Սինապեան ուսուցչական ասպարէղ նետուեցաւ, եւ Անգարայի ու Նալբ Խանի մէջ գիտակից սերունդ մը հասցուց որոնք ակնածանքով կը յիշեն իր անունը :

Ո. Գահվէճեան չոգեկառքի կայարանապետ եղաւ :

Ս. Ահարոնեան եւ Գ. Պէտէշեան սօֆի ճարտարարուեստին հետեւեցան :

Յարութիւն Աւազեան եղաւ պետական պաշտօնեայ :

Արսէն Թիւրքմէնեան, Յովհ. Գահվէճեան եւ Յովհ. Սարաֆեան (Պօճոէնց)՝ հետեւած ըլլալով Պրուսայի շերամարուծութեան դասընթացքին՝ մեծ դարկ տուին ու ծաղկեցուցին այդ գործը : Յարութիւն Փարատեան՝ նախ Հայմանայի մէջ իրր փաստարան, յետոյ Ստանողի մէջ իրր Ռէժիի պաշտօնեայ ծառայած է :



ԳՈՆԻԱՑԻ ՃԵՆԱՆԵԱՆ ԳՈԼԷՃԻ 1912-Ի ՍՏԱՆՈԶՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐ  
Ճախէն աջ, ոտքի — Օննիկ Սինապեան, Կարապետ Ղազարոսեան : Նըստած .— Կղեմէս Սարաֆեան, Յակոբ Պալապամեան, Յովհաննէս Սարաֆեան :

Մինչեւ 1900 թուականը միայն հարուստներուն զաւակները կը յաճախէին բարձրագոյն վարժարաններ, բայց անկէ վերջ մինչեւ 1914 ամէն խաւէ ուսանողութեան թիւը հետզհետէ աճեցաւ :

Կեսարիոյ Ս. Կարապետ վանքին մէջ՝ ու յետոյ Գոնիայի Ճէնանեան Գոլէճին մէջ ունեցանք երեսունէ աւելի ուսանողներ :



Դաւիթ Գարակէօցեան  
ուսանող Կեսարիա 1913-ին



Դրիգոր Ահարոնիեան զինաքափուած ու  
նահատակուած 1915-ին, 4-րդ բանակ



Ռուբէն Խալըմրգեան զինաքափուած ու  
նահատակուած 1915-ին, 4-րդ բանակ



Յովհ. Ֆերամիեան, զինաքափուած ու  
նահատակուած 1915-ին, 4-րդ բանակ



Կարապետ Մարկոսիեան, ուսանող  
1914-ին, Կեսարիա կը զոհուի 1915-ին



Մելքոն Տաղլըեան, զինաքափուած ու  
նահատակուած 1915-ին, 4-րդ բանակ



Ռուբէն Չագըրեան  
նահատակուած 1915-ին



Գէորգ Պալապանեան  
նահատակուած 1915-ին



Յակոբ Զարիկեան  
նահատակուած 1915-ին

**Հոս կուտանք ձէնանեան Գոլէճ յաճախած Ստանողցի ուսանողներու ցանկը : —**

**Ուսանողներ (Գ. խումբ) : —**

Հեքում Մէսմէթեան	Յակոր Պալապանեան
Գարեգին Սինապեան	Յակոր Գարակէօզեան
Կղեմէս Պալապանեան	Կարապետ Ղազարոսեան
Վահրամ Պալապանեան	Օննիկ Սինապեան
Կղեմէս Սարաֆեան (Պօմօէնց)	Ցովե Սարաֆեան
Գէորգ Գապէմալեան	Կարապետ Եազեանեան
Յակոր Յ. Պալապանեան	Սարգիս Սողոմոնեան
Դաւիթ Գահվէմեան	Կարապետ Վարժապետեան
Գէորգ Փարատեան	Տիգրան Մանիսալեան
Կղեմէս Սարաֆեան (Ճէմէէնց)	

**Կարգ մը երիտասարդ ուսանողունիներ յաճախած են Աստաբազարի Աղջկանց Վարժարանը :**

**Ուսանողներ (Գ. խումբ) : — Կեսարիոյ Ս. Կարապետ վանքը , եւ Արամեան Աղջկանց վարժարանները յաճախած ուսանողներուն ցանկը : —**

**1. Հիներու ցանկ — աղջկանց : —**

Սրբուիի Զօպեան (Կեսարիա)	Խոկուիի Սարաֆեան (Կեսարիա)
Աննիկ Քրահետեան (Կեսարիա)	Հօպէկ Քէլէմնեան (Կեսարիա)

**2. Երիտասարդներու ցանկ : —**

Խորեն Աւագեան	Օննիկ Սուրէմեան
Դաքէոս Աւագեան (Պոլիս)	Գրիգոր Հանի Դանէլեան
Գէորգ Աւագեան	Պաղտասար Եազընեան
Կարապետ Աւագեան	Կղեմէս Տէր Թումանեան
Արսէն Տաղեան	Արսէն Սարաֆեան
Կարապետ Մարկոսեան	Յակոր Գասապեան
Յակոր Պահատուրեան	Դաւիթ Գարակէօզեան

**Ստանողիներու ամենամեծ յոյսը Կեսարիոյ եւ Գոնիայի յիշեալ վարժարանները յաճախող ուսանողներուն վրայ էր , որոնք զոլէճները աւարտելէ յետոյ պիտի հետեւէին աւելի բարձր վարժարաններու դասընթացքներուն , եւ յետ չըջանաւարտութեան պիտի վերադառնային ծառայելու Ստանողի , որպէս բժիշկներ , դեղագործներ , դաստիարակներ , փաստաբաններ ու թերեւս՝ գրողներ : Բայց այդքան պատրաստութեան բարիքները վայելելու առիթը չունեցանք :**

**Հոս կուտանք շրջանաւարտներու ցանկը իրենց ստանձնած պաշտօններով .**

**Հեքում Մէսմէթեան — ուսուցիչ**

Խորէն Աւագեան — կայարանապետ  
 Դաքէռս Աւագեան — դեղագործ  
 Գէորգ Աւագեան — կայարանապետ  
 Միքայէլ Սիմապեան — ուսուցիչ  
 Կղեմէս Պալապեան — ուսուցիչ  
 Գէորգ Գապօհմալեան — ազատ ասպարէզ  
 Արսէն Սարաֆեան — Տնօրէն Կեսարիոյ Արամեան Վարժարանին  
 (1905-1910)

### ԴԱԺԱՆ ՕՐԵՐՈՒ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Զինուորագրութիւն — 1908-ի Թուրքիոյ Սահմանադրութենէն յետոյ  
 ամէն մարդ ուրախ էր : Քրիստոնեանները կը կարծէին թէ ազատ պիտի ըւ-  
 լային ամէն ասպարէզի մէջ : Ոչ խլամ միւս հպատակներուն պէս հայերն ալ  
 զինուորագրուեցան ամէն տեղ : Սեւ օրերու նախօրեակն էր : 1911-ին՝ հազիւ-  
 թաւալո-Թրքական պատերազմը վերջացած էր, յաջորդող տարին կը սկսէր  
 Պալքաննեան Պատերազմը : Այդ առթիւ պահեստի գունդերն ալ զօրակոչի են-  
 թարկուեցան, եւ զրկուեցան ճակատ ուր մաս մը զերի ինկան : Պատերազմը  
 վերջանալով զինուորները տուն դարձան ու սկսան իրենց զործերի ծրագրեւ,



ՅԱԿՈԲ ԶԱՏՈՒՐԵԱՆ  
գնդականարուած 1921-ին, Բօլարլը



ԽՈՐԻՆ ՇԱՄՕԵԱՆ  
Մահացած Պալքաննեան պատերազմին  
1913-ին



**ՄԱՐՏԻՐՈՍ ԹԵՐԶԵԱՆ**  
գնդակահարուած 1921-ին, Բօլաքլը



Կղեմէս Եանիեան նահատակ  
զինուորութեան միջոցին, 1915-ին



**Արմենակ Պօյանեաս զահուած 1915-ին**  
զինուորութեան միջոցին

բայց չէին դիտեր թէ ամենէն զարհուրելին, 1914-ի պատերազմը պայթելու վրայ էր :

Պատերազմ հռչակուելով մինչեւ 45 տարեկանները զինուորագրուեցան ... քաղաքը մասամբ պարպուեցաւ :

Այս միջոցին կեսարիոյ ու Գոնիայի Գոլէճները փակուեցան : Զինուորական տարիքի չհասած ուսանողները տունը մնացին առժամաբար : Մեր բոլոր ուսուցիչներն ալ զինակոչի ենթարկուած ըլլալով՝ պիտի ստիպուէինք դպրոցները գոցել եթէ թերաւարտ գոլէճականները կրթական գործը չստանձնէին :

**Մեր դպրոցները՝ ուր դասաւանդութիւնները նախնական ձեւով կ'ըլ-**

լային՝ գոլէճի ձեւ առին։ Ամէն առաւօտ աշակերտները մարզանք կ'ընէին եկեղեցին տանիքին վրայ, առաջնորդութեամբ Յակոբ Պահատուրեանի որ նաեւ կ'աւանդէր թուարանութեան դասը։ Իրազիտութեան դասը ստանձնած էր Սարգիս Սողոմոնեանը։ Աշխարհազրութիւնը՝ Օննիկ Սուրէնեանը։ Հայերէնը եւ ուղղաղրութիւն՝ Գարեգին Սինապէան։ Թուրքերէնի դասաւանդութիւնը՝ Գէորգ Գապղէմալեան։ Ֆրանսէրէնը եւ Հայ։ ուղղագրութիւնը՝ Արսէն Տաղլեան, Եւայլն, Եւայլն։

Մեզի համար ամէն ինչ նորութիւն էր — եռամսեայ քննութիւն, նիշերու բաշխում մասնաւոր վիճակաղրութիւններով, ու մասնաւոր դասարանի դրութիւնը։ Բայց ամենէն կարեւոր նորութիւնը դասաւանդութեան ձեւն ու աղատ արտայայտութեան զրութիւնն էր։ Տիսիկլինի կերպն ու միջոցներն ալ նոր էին։ մինչ այդ մենք վարժուած էինք մեր գործած յանցանքին պատիժը ընդունիլ ուսուցչին ձեռքի ճպոտին հարուածով որուն ցաւը մի քանի վայրկեան կը տեւէր, բայց այդ չէր միակ անպատեհութիւնը, նաեւ կը վախնայինք մեր դիտցածը արտայայտելու։

Մեր վարժապետները աշակերտներուն առջեւ կ'արտասանէին ծանօթ հայ բանաստեղծներու քերթուածներէն եւ անոնց ալ կը սորվեցնէին արտասանելու կերպը։ Կը ծանօթացնէին մեր նշանաւոր զրողները անոնց զրութիւններէն հատուածներ կարդալով։ Աշակերտները՝ խանդավառուած այս ամենէն՝ ջանք կը թափէին աւելի բարձր նիշեր առնելու, եւ ուսուցիչը զոհ ձգելու իրենց բարի վարմունքով։

Այս ձեւով հազիւ մէկ դպրոցական շրջան բոլորած էինք երբ աւերումը վրայ հասաւ, ու մեր ուսուցիչներն ալ յաւէտ կորան։ Թուրքին անգութ ձեռքը տապալեց այդ նոճիի պէս հասած երիտասարդութիւնը որոնք մեր պարծանքն ու ազգին ապազայի յոյսն էին։ Այդ երեսունէ աւելի երիտասարդութիւննէն հազիւ տասնեակ մը հողիներ աղատուեցան դաժան թուրքերու եաթաղանէն։

Բայց այն տապալուած նոճիներուն արժատէն ընձիւղներ ծլան, ու այսօր՝ ըլլայ Հայաստանի մէջ, ըլլայ արտասահման՝ ունինք նորահաս սերունդ մը որոնց մէջ կան դիտնականներ, մասնադէտ թէքնիսիէններ, բժիշկներ, Եւայլն։



# Բ. ՄԱՍ

## ԶԱՐԱՇՈՒՔ ՏԱՐԻՆԵՐ 1915-1921

ԶԱՐԴ ԵՒ ՏԵՂԱՀԱՆՈՒԹԻՒՆ

1915-ի չարաշուք Ապրիլ ամիսն էր: Մեր ուսուցիչները նոյն ժպիտը չունեին իրենց դէմքին վրայ: Տարօրինակ բան մը պատահած էր: Անկիւն մը քաշուած կը խօսակցէին, մեզի աշակերտներուս հազիւ լսելի ձայնով: Կարգ մը ծանօթ ու անծանօթ հայ մտաւորականներու անունները կուտային. կը յիշէին թէ անոնցմէ ոմանք՝ մեղմէ 15 քլմ. անդին՝ Այաշի մէջ բանտարկուած են, ու մաս մըն ալ Զանզըրը տարուած են:

Տէր Խորէն հայրը դպրոցի աշակերտներուն միջոցով հրաւիրագիրներ զրկեց բոլոր բանիմաց ազգայիններուն և. Թաղական Խորհուրդի անդամներուն, որոնք չատ չանցած հաւաքուեցան ժամատունը: Ամէնն ալ մտածկոտ եւ տիսուր էին: Կացութիւնը փափուկ էր ու հարկ էր նախազգուշութիւններ ձեռք առնել: Որոշումները զաղտնարար բոլորին հազորդուեցան — ամէն զէնք, առարկելի գիրք ու զբութիւն պէտք էր թաքցուէր, ու սպասուէր դալիքին:

Պոլսոյ անցուղարձերուն տեղեակ ըլլալու համար մերինները միշտ հաղորդակցութեան մէջ էին մեզի մօտ Սինճան Քէօյի կայարանապետ հայրենակից Խորէն Աւագեանի հետ: Աւագեան առաջին ականատես վկաներէն մինեղաւ այդ մտաւորականներէն ոմանց աքսորուելուն: Մնացեալները՝ խոնուած մի քանի «վակոններուն» մէջ՝ խիստ հսկողութեան տակ մինչեւ Անգարա փոխադրուած էին: Հայրենակից Խորէն Աւագեան, 80 տարեկան ծերունի, (ներկայիս կ'ապրի Կրընօպլը քաղաքը), եր յուշերուն մէջ այս խնդրին շուրջ հետեւեալը կը գրէ —

«Գալով Պալսոյ Հայ մտաւորականներէն ոմանց Սինծան Քէօյի կայարանը իջեցուելու խնդրին, յիշենք հետեւեալ անցուղարձը։ Հայ մտաւորականներու աքսորման նախընթաց օրը ժամը 14-ին կ'ունենամ Անգարայի ապահովութեան տնօրէնին անակնկալ այցելութիւնը։ Կը բարեւէ կատարեալ քաղաքաբարութեամբ՝ տաճկական յատուկ «թէմալլահ»ով, «Միւտիւր Գէյիմ» եւայլն ոճերով (իսթիլահներով), եւ ես կը պարտաւորուիմ՝ ըստ մեր վաղեմի սովորութեանց՝ պատրաստել օղիի սեղանը։ Մեր խօսակցութիւնը կը դառնար զանազան նիւթերու չուրջ, ինք միշտ ծածուկ պահելով բուն ըսելիքը։ Գլուխները բաւական տաքնալէ յետոյ՝ ինծի մեղքնալ ձևացնելով՝ զթասիրաբար ու մտերմիկ ձեւով հարցուց ինծի թէ ի՞նչ դաւանանքի կը պատկանիմ։ Երբ «Լուսաւորչական», պատասխանեցի, «Երանի թէ կաթուկ հայերէն եղած ըլլայիր» ըստաւ։

«Ժամը 15.30-ին տեսանք կառքերու, ձիերու անհատնում շարաններ որ կը հասնէին Անգարայէն։ Ապահովութեան տնօրէնը ինձմէ կը բաժնուի «Սինծան Քէօյի սահմանէն դուրս պէտք չէ ելէք»ի չոր հրամանով, ու կ'երթայ կարաւանը տեղաւորելու։ Քրիստոնեայ փամառականներուն արմտիքի բուլոր մթերանոցները կը բացուին ձիերը կերակրելու համար։ Ժամը 17-ին կայարանը վերադարձաւ իմանալու համար թէ վաղորդայնին ժամը քանիին պիտի ժամանէր սպասուած հիւրերուն յատուկ թրէնը։

Հետեւեալ առտու ժամը 8.30-ին կայարանը արդէն պաշարուած էր հարիւրաւոր փոլիս ժանտարմաններով։ Ոստիկան մըն ալ ինծի կը հետեւէր որ ոչ մէկուն հետ խօսակցութիւն կամ յարաբերութիւն չունենամ, (իթիլաֆտան մէնն) պատուէրին համաձայն։

«Միւսաֆիր թրէնիմիզ» ըստածը Պոլսոյ Հայ մտաւորականներուն աքսորման յատկացուած մասնաւոր կառաջարն է եղեր։

«Յուղիչ էր տեսարանը. ոմանք գիշերանոցով, ոմանք շապիկով. հազիւ տեսած հայ կայարանապետ մը՝ կը սկսին պատմել իրեն «տարտերը» եւ կ'ուղեն որ լուր մը զրկեմ իրենց ընտանիքներուն։ Իմ կողմանէ լման լուռեթիւն. տալիք պատասխանս ափերուս մէջ զրեցի, ձեռքերս ետիս կապեցի ու կռնակս իրենց դարձայ որ կարդան ու հասկնան որ ազատ չեմ. ու այսպէսով կը զոհանանք։ Սպասման սրահը կը ներկայանան Տօքթ. Տաղաւարեան եւ ուրիշ երկու հողի, ինծի ներկայացնելով իրենց այցետոմսերը։ Հետեւեալ օրն իսկ հարկ եղածը կատարուած էր իմ կողմէս։

«Մէկիկ մէկիկ անունները կարդալով, ու երեք անդամ ալ քննութենէ անցընելով՝ Սինծան Քէօյ բերուածները կառքերու մէջ տեղաւորեցին ու դէպի Այաշ, թրքական գիւղը փոխադրեցին։

«Սկիզբ՝ պաշտօնեանները խիստ մէծ յարկանքով կը վարուէին անոնց հետ։ Այաշ հասնելնուն՝ մինչեւ իսկ կարագ, մեղր, հաւկիթ եւ այլ ուտելիքներ զնելու արտօնած են եղեր։ Երբ Այաշի կծու թուրքերը սկսած են դանգատիլ այդ մեղմ վարմունքին դէմ, կը պատասխանեն, «Համբերեցէք, մատաղի յատկացուած զոհը պէտք է պարարտ ըլլայ»։ Թրքերէնով («Սապրէտին, օղուլլարըմ, զուրպան զոյունը սէմիզ կէրէք»)։

«Ճիշդ 15 օր ետք այդ կեղծաւոր թուրքը նորէն եկաւ, այս անգամ բոլորովին լուրջ, — Սթասիոնը պիտի խուզարկենք. տիկինը եւ պղտիկները դրացիին ուղարկեցէք որ չի վախնան — եւ ահա արդէն կասկածելի համարուած դիրքերէս մեծ ծրար մը կը պատրաստեն — (օրուան «Ճակատամարտ» թերթը, երդարան մը եւ Բաբա Համբարի ձայնագրուած հինդ հատոր շարականները: Երբ առարկեցի թէ երգարանը Կրթական Նախարարութեան արտօնութիւնով տպադրուած էր, կը բանայ 100 թիւ երգը «Հերիք Որդեակ»ը, եւ ինծի ցոյց տալով կ'ըսէ, — Ի՞նչպիսի թուրք նախարար մը ըլլալու է որ այդ արտօնութիւնը տայ: Շարականներն ալ կը քննենք ու յետոյ կը վերադարձնենք:

«Անդարա հասնելուն պէս կը կարգադրէ որ իմ տեղս փոխանորդ մը նշանակեն ու զիս ալ Անդարայի իշխանութեանց յանձնեն: Իմ կողմէս հեռագիր մըն ալ ես կրուամ մեր Կեդրոնական Վարչութեան, ու, հետեւեալ օրն իսկ զիս կը տեղափոխեն Հայոտար Փաշայի վրայ Տիլ Խոկէլէսին, ու ահա այդպէսով կ'ազատենք օձիքնիս:

«Ծնորչիւ մեր կեդրոնի ձեռք առած խոհեմ միջոցներուն՝ բաւական թուով հայ կայարանապետներ իրենց մերձաւոր պարագաներով, եւ կարգ մը այլ պաշտօնեաններ ինծի պէս զերծ մնացին տեղահանութենէ»:

Այաշ աքսորուածներուն մէջ էին Տօքթորներ Տաղաւարեան, Նագգաշեան, եւ գրագէտներ Ռ. Զարդարեան, Խաժակ, Ակնունի, Համբարձում Պօյաճեան (Մուրատ), Ճանկիւլեան, Սմբատ Բիւրատ եւ Բիւղանդ Պօղաճեան:

Երբոր մտաւորականները Սինճան Քէօյէն ճամբայ կը հանուին՝ կայարանապետ հայրենակից Խորէն Աւազեան Ստանող կը տեղեկացնէ, բայց ուր տարած ըլլալնին դաղտնի կը պահուի. միայն Այաշ հասնելէն վերջն է որ տեղուոյն հեռագրապետը, հայրենակից Ստեփիան էֆէնտին՝ շվման մէջ ըլլալով բարձրաստիճան թուրք պաշտօնեաններու հետ, կ'արտօնուի հարկ եղած օգնութիւնը ընելու, եւ առաջին գործը կ'ըլլայ Ստանող լուր հասցնել, որ ուղարկեն անհրաժեշտ հաղուստներ, որովհետեւ անոնցմէ ոմանք՝ կէս գիշերին ձերբակալուած ըլլալով՝ կիսամերկ դուրս հանուած էին: Ստանողի զոյր յարանուանութեանց վարչական մարմինները հարկ եղած նիւթական օգնութիւնը ընելու որոշումէն զատ կը խորհրդակցին թէ ինչ պէտք էր ընել այդ չարագուշակ աղէտի նախօրեակին: Փութով կը պատրաստուին ղրկուելիքները եւ փոխադրութիւնը կը ստանձնէ հայրենակից Խորէն Քիրէմիտճեան, մեծաքանակի վաճառականը որ փոխադրական կառքեր ունէր: Կառապանները մի քանի ժամէն Այաշ կը հասցնեն զիեստեղինները, եւ կարգ մը տեղեկութիւնները քաղած կը վերադառնան: Երկրորդ օգնութիւնը մը եւս կ'ըլլայ, բայց այս անգամին մօտէն յարաբերուիլը խստիւ արդիլուած էր:

Մի քանի շաբաթ վերջ կառապանները պիտոյքներ կը հասցնեն, բայց՝ հոն հասնելուն՝ յանտերը պարապ կը զտնեն: Արդէն հայ մտաւորականները պղտիկ խումբերով տարած ու անհետացուցած էին:

Այդ աւելի քան 120 մտաւորականներէն հազիւ փոքր թիւ մը ազատ արձակուեցաւ (մէկը Բիւղանդ Պօյաճեանն էր): «Յուշարձան Ապրիլ Տասնըմէկ»ի մէջ (1919-ին Թէոդիկի կողմէ խմբագրուած) հետեւեալը կը կարդանք.

«Երկրորդ խումբով Ապրիլ 20-ին հասանք էնկիւրիւ եւ արգելափակուեցանք ոստիկանական բանտին մէջ։ Հոս եւս երկու խումբի բաժնեցին զմեզ եւ զատ զատ արգելափակեցին։ Յաջորդ առաւօտ՝ երբ բանտին բակը իջանք՝ տեսանք որ մեծ ցնծութիւն մը կը տիրէր բանտարկեալներուն մէջ։ Հետաքըրութեամբ մօտեցայ անոնցմէ մէկուն եւ հարցուցի։—

- Խ՞չ է ձեր ցնծութեան պատճառը։
- Մենք չէթէ զրուեցանք, վաղն առաւօտ իսկ պիտի մեկնինք։
- Արդեօք կրնա՞մ հասկնալ թէ ի՞նչ յանցանքով դատապարտուած էք։
- Իբրև մարդասպան 15 տարուան բանտարկութեան դատապարտուած եմ, — պատասխանեց ցրտօրէն։
- Զո՞վ սպաննեցիք։
- Աղջիկ մը կը սիրէի, ծնողքը չուզեց զայն կնութեան տալ ինձ, ես ալ լեռը փախցուցի զինք ու կիրքս յագեցնելի վերջ սպաննեցի, — յարեց յաղթական ցնծութեամբ։
- «Հազիւ 22 տարեկան երիտասարդ մին էր խօսակիցս։ Ապա ուրիշ երիտասարդի մը մօտենալով նոյն հարցումները ուղղեցի, ու դրեթէ նոյն պատասխանները ստացայ։ Երիտասարդ բանտարկեալ մըն ալ որ կ'երգէր եւ ուրախութենէն կ'ոստոսէր, հարցմանս պատասխանելով բաւ անտարբերութեամբ։
- Ես ալ աղջիկ մը կը սիրէի որ սակայն սէրը ուրիշ երիտասարդի մը տուած էր։ Երկուքը մէկէն, թէ սիրուհիս եւ թէ մրցակիցս սպաննելով վրէժութեցի։

«Երեւակայեցէք, երբ այս կարդի եղեռնագործներ չէթէ արձանագրուելու յօժարելով կայսերական ներման կ'արժանանան, ինչե՛ր չեն ըներ անմեղներուն դէմ, կ'ըսէինք իրարու, առանց մտքէ անցրնելու թէ այս մարդասպաններէն կազմուած չէթէները նոյնիսկ հայութիւնը ընաջինջ ընելու կոչուած էին, ինչպէս իրողութիւնք անհերքելի կերպով ապացուցին ի վերջոյ։

«Երկու օր էնկիւրիւի բանտը մնալէ յետոյ Ռուբաթ առաւօտ կանուխ ճամբայ հանուեցանք դէպի Այաշ։»

1915 Ապրիլ ամսուն Թուրքիոյ դրեթէ բոլոր բանտերու մէջ գտնուող մարդասպանները, ոճագործները, աւագակները չէթէ արձանագրելով՝ Պուսէն մասնաւոր զրկուած իթթիհատական պատասխանատու կաղմակերպիչներու տրամադրութեան տակ կը զրուէին ծրագրուած նախճիրները գլուխ հանելու համար։ իսկ անոնց պակաս ձկածը չըջակայ թուրք զիւղերու արիւնարբու բնակիչները կ'ամբողջացնէին։

Ի՞նչ զարհուրելի օրեր կ'ապրէր ժողովուրդը։ սմէն կողմէ ձերբակալութիւն, բանտարկութիւն, աքսոր, զոր արդարացնելու համար պզտիկ կասկած մը կամ ամբաստանութիւն մը հերիք էր որ պատրուակ բռնելով տուները խուզարկէին ու զանազան չարչարանքներու ենթարկելով խոստովանեցնելու ջանային։ Այս ամէնը կ'ընէին լոկ զրամ կորդելու միտքով, ու սանձարձակ գործելու ամէն արտօնութիւն թուլատրուած էր իրենց քանի որ իրենց պաշտպան ունէին Անդարայի կուսակալ Սելանիկցի Աթօֆը, եւ գործադիր

ոստիկանապետ Պէհատէտինը, երկու մոլեռանդ Խթթիհատականներ ու կատազի ջարդարարներ :

Մայիս ամսուն շարունակուեցան խուզարկութիւնները, կը հաւաքէին ինչ գէնք որ գտնէին . կասկածի առարկայ, ու երեւելի անձնաւորութիւններ կը ձերբակալուէին : Տէր Արքէն՝ քաջ հովիւը առաջին ձերբակալուողներէն մին եղաւ : Զինք Անդարա տանելով՝ անկէ ալ նահանգին ծայրամասը գլունուղ Օսմաննը ըսուած թրքական աւանը աքսորեցին : Աստիք մի քանի շարաթ ետք կարգ մը երեւելիներ — Կիրակոս Գապէմալեան, Արսէն Թիւրք մէնեան եւ Յարութիւն Աւաղեանի դասէն 15է աւելի երեւելի Ստանոզցիներ Զէնմիրլի Ղույույի զընտանը արդելափակեցին եւ շատ խոշտանդումներու ենթարկեցին :

Ցուլիս ամսուն՝ Հայմանայի շրջանը գտնուող մեր ջաղացպանները՝ մի քանի Սիվրի Հիսարցի արհեստակիցներով Անդարա կը տանին : Այս խումբին կը միացնեն Այշաչէն ու Զանղըրըէն բերուած Հայ մտաւորականներէն խումբ մը եւ Ալմա Տաղըի ստորստր տանելով կը սպաննեն :

Թէպէտեւ զանգուածային ձերբակալութիւններու եւ աքսորներու լուրերը կը հասնէին մեզի, մնաւ չէինք երեւակայեր որ ոճիրներու զարհուրելին սկսած էր գործադրուէլ . Հայերը բնաջնջման դատապարտուած՝ ոչխարի հօտերու պէս սպանդանոց կ'առաջնորդուէին : Ժողովուրդը ահ ու դողի մատնուած՝ օրէ օր կը սպասէին պատուհասին հասնելուն որ դժբախտարար չուշացաւ :

Օգոստոսին մունետիկը կը յայտարարէր թէ տասնը հինգ տարեկանէն վեր եղող բոլոր այրեր պէտք է կառավարատան բակը հաւաքուէին : Խեղճերը չէին գիտեր որ արդէն մահուան դատապարտուած էին, եւ գառնուկի պէս գացին ու յանձնուեցան :

Կ'ըսուի թէ այս խումբը աւելի քան 700 հոգիէ կը բաղկանար, զոր հեծեալ ոստիկաններ խիստ հսկողութեան տակ Անդարա կը փոխադրեն՝ գրեթէ վազցնելով : Ամառուայ տաքն ու փոշին կ'աւելինային իրենց շարշարանքին, ու երբ գետակի մը մէջէն անցնէին ոստիկանները առիթ չէին տար ծոելու եւ մի քիչ ջուր խմելու : Շատեր՝ որոնք աւելի արագ քալել կարենալու համար իրենց կօշիկները հանած էին, զանոնք ջուրով կը լեցնէին պապակնին գոհացնելու համար : Վերջապէս կիսամեռ վիճակի մէջ կը հասնին Անդարա, ուր մի քանի օր խիստ հսկողութեան տակ կը բանտարկեն մինչեւ այդ շրջանի աքսորուելիքներուն հաւաքուէլը :

Հոդ Աւետարանականներուն համար միջամտութիւն մը կ'ըլլայ, ինչպէս նաեւ Կաթոյիկներուն համար, եւ բոլորն ալ ազատ կ'արձակուէին . բայց Լուսաւորչականները հաւաքելով կը տանին Զայաչ Պահճէսի ըսուած վայրը եւ ձորերուն մէջ կը ջարդեն : Մահուան մէջ ալ միասին գտնուիլ ուզող զաւակ ու ծնողներ զոյդ զոյդ իրարու կառչած կը նահատակուէին : Մի քանի օր յետոյ Աւետարանականները տուն կը վերադառնան : (Ասոնցմէ է որ քաղած ենք դէպի Անդարա եղած տաժանալից ճամբորդութեան նկարագրութիւնը) : Անոնք լաւ գիտէին թէ ի՞նչ վիճակուած էր իրենց լուսաւորչական եղբայրնե-

րուն, եւ լուր կը խոկային, տուներէն դուրս ելլելու կը վարանէին, եւ չէին գիտեր ինչ պատասխանել իրենց հարեւաններուն հարցումներուն։ Խսկ քաղաքը մնացողները իրենց մեկնած սիրելիներէն լուրի կը սպասէին անձկութեամբ։

Այդ առթիւ հայրենակից Կարապետ Գարակէօղեան կը պատմէ։

«1915, Օդոստոս ամիսն էր երր հայրիկս տարին. այն ատեն հազիւ ութը տարու էի։ Գիւղերն ու ջաղացքները գտնուող հայրենակիցները ձեռնակապ ու ոստիկաններու խիստ հսկողութեան տակ Ստանող բերին. ի տես այդ սրտաճմլիկ վիճակին՝ շատ մը կիներ մարեցան. լացն ու կոծր ամէն կողմէ կը լսուէր. ժողովուրդը շուարումի մատնուած էին։

Եղբայրս Յակոր ու մօրեղբօրորդիս Սարգիս Սողոմոննեան՝ երկուքն ալ դպրոցականներ՝ քաջ գիտնալով վերահաս աղէտին ահուելիութիւնը՝ չէին յանձնուած, եւ թաքսոտց մը ապաստանած էին։

Երրոր Բողոքականները վերադարձան, Անդարայի փաստաբան Նաֆրս իՓէնտիին որդին միասին եկաւ՝ իմացած ըլլալով որ իր դասընկերներէն Յակոր Գարակէօղեան եւ Սարգիս Սողոմոննեան պահուըտած են։ Զանոնք գըտնելով խրախուսեց որ չի վախնան, քանի որ վտանգը անցած է կ'ըսէր, եւ կրնային ազատ պտտիլ։ Ասոր վրայ երկու երիտասարդներն ալ համարձակ պտտելու սկսան։ Քանի մը օր յետոյ՝ երր պարտէզները պտոյտի դացին օրուան տօթէն զովանալու համար, կը նշմարուին մի քանի թուրք պաշտօնեաններու կողմէ, որոնք գինարրուք սարքած էին ու կ'ուրախանային հայերէն իրենց ստացած կաշառքներուն ու ապաղային տիրանալիք աւարին վրայ։ Նոյն օրը լուր կուտան կառավարութեան, եւ իրիկունը երկու ոստիկան զալով ձերբակալեցին զիրենք։ Հետեւեալ օրը ձեռնակապուած Անդարա տարուեցան ոստիկանի մը հսկողութեամբ, ու մենք կը դիտէինք դիմացի պարտէզներուն մէջէն անոնց յուսահատ ու դիխիկոր մեկնումը բայց անկարող էինք իրենց օգնութիւն հասցնելու։

Հազիւ ութը օր անցած՝ Անդարայի Կաթոլիկները հաւաքելով կ'աքսորէին Ստանողի ուղղութեամբ։ Անոնց մեծամասնութիւնը Հալէպէն անդին ուժասպառ կ'իյնան եւ միայն մնացորդ մը կը վերադառնայ։

Մունետիկը կրկին պոռալ կը սկսի. այս անզամ Բողոքականները կառավարատան բակը կը հրաւիրուին իրենց ինքնութեան թուղթերու փոփոխութեան համար։ Ստորեւ կուտանք Հօպպէ վարժուհիին (ներկայիս 85 տարեկան) յուշերուն մէջ պատմուածը։

«Բայց Բողոքականները երր եկան՝ շատ տիսուր էին. ութը օր վերջ՝ շաբաթ երեկոյեան աղօթաժողովէն առաջ՝ պատուելին կառավարատունէն, կը կանչուի։ Միւտիւրը պատուելիին կ'ըսէ. «Պատուելի, ասկէ վերջ դուք ազատ էք եւ ամէն մարդ իր զործը կրնայ շարունակել»։ Պատուելին կը վերադառնայ ու աղօթաժողովէն ետք ժողովուրդին կ'ըսէ ինչ որ իրեն հաղորդուած էր։

«Հազիւ շաբաթ մը անցաւ. Կիրակի կէսօրէն յատոյ ամբողջ ժողովուրդը կանչուեցաւ կառավարատուն, իրր թէ «թէզքիրէչները (անձագիր) պիտի

փոխեն եւ Ալմանի թէղքիրէ պիտի տան եղեր։ Ամէն ոք տխուր էր, հասկցան թէ լարուած ծուղակ մը կար։ Գացին բոլորն ալ, եւ հոն զիրենք ախոռի մը մէջ կը ինողեն, ուր կ'անցընեն զիշերը։ Յաջորդ օրը միւտիւրը կը կանչէ պատուելին ու կ'ըսէ։ «Հիմա դուք ազատ էք, պայմանաւ որ ձեր ինքնութեան թուղթերը փոխուին եւ գերմանական անձադիր առնէք։ յետ այսու՝ ինչպէս մենք գերմանացիներուն հետ խնամութիւներ կը հաստատենք, ձեզի հետ ալ նոյնը պիտի ընենք, ձեր աղջիկները մեր տղոց պիտի առնենք, եւ մեր աղջիկներն ալ ձեր տղոց պիտի տանք ու միատեղ պիտի ապրինք»։

«Պատուելին կը պատասխանէ թէ ինք մինակը չէ ու պէտք է ժողովուրդին կամքը հարցնէ։ Ժողովուրդին դառնալով կը հաղորդէ միւտիւրին ըսածները, ու կ'աւելցնէ։ «Խորհեցէք զաւակներս, ասոնք պարզապէս մեզի թրքութիւն կ'առաջարկն»։ Անդիէն Քէօսէեան Յովհաննէս աղան ոտքի եւ լելով կ'ըսէ։

«Պատուելի, մենք թրքութիւն չենք բնդունիր, մեր եղբայրները իրենց կրօնքին ու իրենց ազգին համար նահատակուեցան, մենք ալ մեր Լուսաւորչական եղբայրներուն պէս նահատակուելու պատրաստ ենք»։ Բոլոր ներկաները միաբերան Քէօսէեան Յովհաննէս աղային ըսածներուն հաւանութիւն կուտան։

«Պատուելին Միւտիւրին քով վերադառնալով կ'ըսէ։ «Իմ ժողովուրդս չեն ընդունիր եւ չեն ուզեր Ալմանի թէղքիրէ»։ Միւտիրը կ'ըսէ։ «Դուք գիտէք, եթէ չէք ուզեր, պատրաստուեցէք երթալու լուսաւորչականներու մօտ»։

«Լսեցինք որ զանոնք ալ պիտի տանին։ ամէն տուն սուդը պատած էր։ Բոլորն ալ գուշակեցին իրենց զլիսուն գալիքը եւ հրաժարեցան ճամբու պատրաստութիւններ ընելու մտադրութենէն։ իսամ մայրիկը զիս պատուելի հայրիկին զրկեց որ հարցնեմ թէ բանի մը պէտք ունի՞։ կամ Կիրակի օրուայ հագուստը կ'ուղէ՞ր փոխել։ Գացի ու հարցուցի, ու մեր սիրելի Հայրապետ պատուելին ըսաւ։ «Աղջիկս, ես բանի մը պէտքութիւն չունիմ։ հագուստս ալ չեմ ուզեր փոխել, եթէ մեռնիմ թող այս հագուստովս մեռնիմ։ միայն թէ, աղջիկս, դուք ձեզ աղէկ պահեցէք, ձեր կրօնքին, լեզուին ու պատիւին տէրը եղէք։ Յիսուսի ըսածին պէս։ «Ո՛վ երուսաղէմի աղջիկներ, ձեր զաւակներուն ու ձեզի համար լացէք»։ Պատուելի հայրիկն ալ մեզի ըսաւ։ «Մեզի համար մի՛ լաք, ձեղի եւ ձեր զաւակներուն համար լացէք»։

«Յաջորդ օրը զիրենք Ստանողի մօտ Սէյիրճէ ըսուած տեղը տարին, ուր պատուելին ոստիկաններու առաջնորդէն արտօնութիւն կ'ուղէ որ վերջին պաշտօնը կատարէ։ Արտօնութիւնը կը տրուի։ պատուելին իր քարոզով կը քաջալերէ ժողովուրդը։ յետոյ կ'աղօթէ։ աղօթքէն վերջ «պատիւնեա միենէք եկրի տիր» երգը երգուած պահուն արդէն շատերը իրենց վերջին քունը կը քնանան։

«Իրաւ այս ամէնը մենք աչքովնիս չտեսանք, բայց Ստանողցի չավուշ մը կար որ պարտականութեան բերմամք ջարդարարներու քովն է եղեր, եւ կը վկայէր թէ պատուելիին երգած երգը, տուած քարոզն ու մատուցած աղօթքը դեռ կը հնչէին իր ականջին։ «Այդ ի՞նչ հրաշալի ձայն էր, իմ սիրտս

չղիմացաւ եւ լացի», կ'ըսէր : Այո , բարի սիրտ ունեցողներ ալ կային , չար սիրտ ունեցողներ ալ :

Աւետարանականները հազիւ մեկնած՝ կուգայ Հասան կոչուած հրէշը իր մի քանի արբանեակներով , կը ժողվէ տասը պատանիներ եւ Ստանողէն ոչ շատ հեռու ձոր մը տանելով՝ ամէն տեսակ խենեշ ու վայրագ վերաբերմունքներէ յետոյ զանոնք կը սպաննեն :

Մեր յիշողութիւնով պատրաստուած ցանկ մը այդ անմեղ պատանիներուն , որոնք լուսաւորչական թէ բողոքական դպրոցի առաջին դասարանին աշակերտներէն էին .

Յովհաննէս Մաքեոսեան

Գրիգոր Նաղեանան

Յակոբ Կօմնիկեան

Յովհաննէս Պալապանեան

Պաղտասար Գրեան

Միսակ Ղուպեան

Ներսէս Թիւրքմէնեան

Յակոբ Պալապանեան

Միսակ Գրսապեան

Կղեմէս Մուրատեան

Յակոբ Վարդերեան

Պաղտասար Գասպարեան

Կարապետ Ասլանեան

Դաւիթ Թրքրեան

## ՄՆԱՑՈՐԴ

Գանք հիմա գիւղը մնացողներուն : Քասանէն մինչեւ 45 տարեկան այրերը զինուորագրուած ըլլալով՝ անոնցմէ 30էն վեր եղողները ճամբաներու շինութեան համար Անգարայէն անդին կազմուած բանուորական գունդին միացած էին , իսկ զէնքի վարժ եղողները կամ Տարտանէլի ճակատը եւ կամ 4-րդ բանակ (էրդրումի ճակատը) դրկուած էին . այնպէս որ կը մնային կիներ եւ պատանիներ :

Ժողովուրդը իր հովիւը կորսնցուցած հօտի կը նմանէր : Անտեղեակ պատահած աղէտի ահոելի իրականութեան՝ դիշեր ցորեկ աղօթելով Աստուծոյ օգնութիւնը կը հայցէին , ու միեւնոյն ատեն իրենցմէ հեռացած սիրելիներէն լուրի կը սպասէին : Թէպէտեւ ոմանք կարդ մը թուրքերուն վրայ Բողոքականներուն հագուստները կը տեսնէին , չէին կրնար երեւակայել թէ ոճիրներուն ամենագարշելին գործադրուած էր այնպիսի շրջանի մը մէջ ուր թուրքն ու հայը միշտ հաշտ ապրած էին , եւ թէ ոչխարը կրնար մէկ օրէն միւսը գայլ դառնալ :

Թուրքը տգէտ է ու տրամաբանութենէ զուրկ . հովը որ կողմը որ փշէ հոն կը դառնայ , մանաւանդ երբ այդ հովը ի նպաստ իրեն փշէ : Հայուն ինչքին տէր դառնալու տենչը , ու զայն իրականացնելու համար իրենց եղած պաշտօնական խոստումները , մէկ օրէն միւսը գազան կը դարձնէին այն մարդիկը որոնք հայուն բարիքները քիչ չէին վայելած : Թէեւ իրենց ամարդի արարքներուն համար զզլացողներ եղան , բայց ի՞նչ օգուտ : Հակառակ եղած խոստումներուն՝ յուսացուած աւարները չկրցան ձեռք ձգել , որովհետեւ գործի գլուխ կեցողները զանոնք անձամբ բաժնուեցան : Աքսորուածներուն բոլոր ինչքերը , եկեղեցիներուն ոսկեղէն ու արծաթեղէն առարկաները կո-

դոպտելէ յետոյ Անգարայի հայաշատ հարուստ թաղը կրակի տուին, եւ որպէսզի բոցը արագ ճարակէ՝ կրակին վրայ քարիւղ սրսկեցին։ Ի վերջոյ ջուր գործածելու ստիպուեցան երբ կրակը թրքական թաղին մօտեցաւ։

Այր մարդոց աքսորուելէն մի քանի շաբաթ վերջ անոնց ընտանիքներն ալ աքսորուելու հրամանը չուշացաւ։

Տեղոյն միւտիւրը իպրահիմ Շահին՝ բարեսիրտ ըլլալով հանդերձ, իր կամքէն անկախ՝ թէ Կեղրոնական կառավարութեան վճիռին՝ եւ թէ ալ շրջանի արիւնարբու թուրքերուն ճնշումին հակառակելու անկարող՝ գործադրած է եղեր աքսորն ու չարդը։ Բայց երբ կարգը կուգայ անմեղ մասուկներուն եւ անպաշտպան կիներուն՝ չի կրնար հանդուրժել ու կերպ մը կը խորհի։

Զինուորական ծառայութեան կանչուածներուն ընտանիքները աքսորէն զերծ կացուցանելով կը պահէ տեղոյն վրայ։ Իսկ դինուոր զաւակ չունեցողները փոխանակ շատ հեռուները ուղարկելու՝ երկուքական ընտանիք Ստանողի ենթակայ թուրք գիւղերը կը բաժնէ։

Այդ առթիւ միւտիւրը ըսեր է. «Ասկիա ձեզի բարիք մըն է որ կ'ընեմ, այս բարիքը դուք վերջէն է որ պիտի զիտնաք»։

Քաղաքը մեծ մասամբ պարպուած էր. շրջանի թուրքերէն ոմանք իրենց խոստացուած թալանին կը սպասէին, բայց ասդին, միւտիւրը խիստ հսկողութեան տակ կը պահէր քաղաքը. ինք ալ անձամբ կը շրջէր ամէն կողմը, ստուգելու համար պահակ ոստիկաններու ներկայութիւնը իրենց վստահուած պաշտօնին վրայ։ Այսպէս կ'անցնէին օրերն ու ամիսները, եւ ժողովուրդը իրենց սիրելիներէն միամտաբար լուրի կը սպասէր։

Այս դէպքերը պատահեցան աշնան, ու ձմեռը շուտ վրայ հասաւ։ Հաց շահող հայրերն ու որդիները ալ չկային, թէ անդեղէնի եւ թէ ալ վառելանիւթի պակասը զգալի էր։

Անոնք որ գիւղերը զրկուած էին աւելի ապահով էին այս տեսակէտով քանի որ թուրքերուն քով աշխատելով իրենց հացը կը ճարէին. հայ մայրեր ու աղջիկներ՝ որոնք իրենց տան դործը ընելու կը դժկամակէին՝ ստիպուեցան թուրքերուն քով սպասուհի ըլլալ։ 12-13 տարեկան մանչերը՝ որոնք դպրոցէն զատ ուրիշ բան չէին տեսած՝ թուրքերուն մօտ հօտարած եղան։ Զինուորագրուածներու ընտանիքները՝ որոնք քաղաքը մնացած էին, սկսան շրջակայ գիւղերը երթալ եւ իրենց հագուստեղէնն ու զարդեղէնները, երբեմն ալ խոհանոցի անօթները ցորենով փոխել. անշափահաս տղաքներ սկսան թուրքերուն ծառայութիւն ընել. մայրեր՝ իրենց աղջիկները միասին առած՝ գիւղացիներու տնային գործերուն կ'օգնէին, եւ նոյնիսկ արտերէն հասկաքաղ կ'ընէին ձմրան պաշար ապահովելու միտքով։ Ժողովուրդը հացահատիկը կոնակի վրայ քիլոմեթրներով փոխադրելով՝ աղալ կուտային ու տուն կը բերէին։

Այդ ատենները թուրքը ազատ էր ուղածին չափ հայ ջարդելու, եւ իրմէ ոեւէ հաշիւ պահանջող չկար։ Ամբողջ ժողովուրդը աքսորելէ յետոյ չխնայեցին նաեւ մատաղատի պատանիներուն։ Օրինակ՝ մի քանիներ՝ որոնք

իրենց թուրք բարեկամներուն մօտ ապաստան գտած էին, կարդ մը թուրք դահիճներու կողմէ՝ սպառնալիքով խլուեցան ու Ստանողի մօտ Շախչախին Դարը ըսուած վայրը ջարդուեցան։ Այդ զոհերն էին՝ Սարգիս Ալաճաճեան, Սողոմոն Սեմողոնեան, Յարութիւն Սողոմոնեան, Պողոս Հիւսնիեան, Շիրինէնց Արիստաքէսը եւ Եղիշէ Տաղլեան։

Այս դէպքերէն մի քանի ամիս վերջ՝ երր աքսորուածներուն ընտանիքները գիւղերը բաժնուած էին, Սարայ գիւղի նշանաւոր ջարդարար Համտին՝ որ իր մեղսակիցներով այդ չրջանին՝ մանաւանդ Բողոքականներուն՝ դահիճը եղած է, աւելի քան տասը յոյն փախստականներ ձերբակալեց, ու փոխանակ իշխանութեանց յանձնելու, չատ մը չարչարանքներու ենթարկելէ յետոյ սպաննեց։ Այս դէպքին ականատես հայրենակիցներ Կարապետ Կէտէեան եւ Գրիգոր Հաճի Դանիէլեան կը պատմեն.

«Գիւղին թուրք հօտարածները Եղէզնուտներուն մէջ մի քանի ստուերներ նշմարած ըլլալով՝ լուր կուտան Համտիին եւ իր գործակիցներուն, որոնք՝ զինուած ու զամփոներու օգնութեամբ՝ Եղէզնուտը պաշարելով կը գտնեն եւ կը ձերբակալեն այդ յոյները եւ զիւղ կը բերեն։ Յետոյ զանոնք մերկացնելով քովի կայնեցուցին, եւ մեզի ու մեր մայրերուն ստիպեցին որ ատոնց առջեւէն անցնինք ու անարգական խօսքեր ուղղելով երեսնին թըքենք։ Եթէ մերժէինք մեզ ալ անոնց հետ տանիլ կը սպանային։ Ահ ու դողի մատուած, մեր բերաններն ու շրթունքները չորցած՝ առ ի ձեւակերպութիւն համակերպեցանք պարտադրաբար։ Թէեւ մեր շրթունքները չորցած էին, մեր սրտերէն արիւն կը հոսէր»։

Այս կացութիւնը տեւեց մինչեւ զինագաղար։ Տարագրուածներու բացայութեան իրենց տուները զրաւուած էին Առնաւուտ եւ Պօշնադ գաղթականներէ որոնք՝ ապրուստի միջոցներ չկարենալով որոնել՝ կարծ ատեն յետոյ հեռացան։ 1918 Նոյ. ամսուն պատերազմը դադրած ըլլալով խլեակներ սկսան գիւղ վերադառնալ եւ իրենց տուներուն եւ այդիներուն տիրանալ։

Վերադարձ։ Այդ ատեն էր որ կրցանք ճշղել թէ որչափ եղած էր մեր կորուստը։ Երեւան եկաւ որ աքսորուածներուն բոլորն ալ ջարդուած էին։ 20-30 տարեկան՝ զէնքի տակ եղողները ճակատները կամ մահացած, կամ ալ թուրքին կողմէ զինաթափ ըլլալով սպաննուած էին։ Իսկ 30-45 տարեկանները՝ որոնք ճամբաներու շինութեամբ կը զրադուէին, քիչ բացառութեամբ վերադարձան, բայց յոգնած ու հիւծած տաժանակիր աշխատանքն եւ սընունդի պակասէն։ Ժամանակ մը վերջ իմացանք թէ քսանի չափ Ստանոզի երիտասարդներ ուուերու յառաջխաղացքին առթիւ յաջողած էին էրզրումի ճակատէն փախուստ տալով միանալ հայ կամաւորական զունդերու։ Անոնց ցանկը մեզի հաղորդեց հայրենակից Անդրէս Պօյաճանը։

Մաքուսան Գրիգոր (Ամերիկա-

յէն կամաւոր եկած սպայ)

Մուղալինց Կարապետը

Մուղալինց Պետրոսը

Անդրէս Պօյաճան

Պօղուրտէնց Օննիկը

Պէրակրէնց Մարտիրոսը

Պօղուրտէնց Յակոբը

Ֆարենց Պօղոսը

Ալբըգուլանէնց Խաչիկը

Նէնիպէնց Յարութիւնը  
Տօնպաեան Կարապետ  
Մաքսէնց Գայրանսին Գրիգորը  
Եանիէնց Յակոբը  
Վարքօրենց Օննիկը

Սէյիսեան Յարութիւն  
Անգարացի հացազործ Օննիկը  
Պգտիկեան Հայրապետ  
Ղուրմիէնց Յարութիւնը

Այս Ստանոցի կամաւորներէն շատեր՝ լլայ թրքական ճակատին վրայ, լլայ Պաքուի շրջանը Մուրատին խումբին մէջ կռուած ու ղոհուած ևն։ Մի քանիներ միայն ողջ վերադարձան։ անոնցմէ մին է Հայրենակից Անդրէս Պօյաձեանը որուն յուշերը պիտի տանք ստորեւ։

Երբ Տէր Զօրի սպանդէն վերապողները կը պատոմէին իրենց կրած չարշարանքները, իրաւ Հասկցանք թէ մեր տեղական միւտիւրը ո՞րքան մեծ բարիք մը ըրած էր տարագրուածներուն ընտանիքները զիւղերը բաշխելով ու զինուորներուն ընտանիքները տեղւոյն վրայ պահելով։

Քայքայուած առողջութիւնով աքսորէն վերադարձներուն պէտք էր ժամանակ, ինամք եւ սնունդ որ վերագտնէին իրենց առողջութիւնը։ Այս եղած է Հայուն ճակատագիրը դարերէ ի վեր։ Ան միշտ աշխատած է քանդուած բոյնը վերաշինել առանց յուսահատելու։ Այն պատանիները որոնք գիւղը մնացած էին դարձան երիտասարդ։ քանդուած բոյները սկսան չինուիլ. վերադարձած արհեստաւորները սկսան իրենց գործին ու ձեռնարկեցին իրենց տեղը բոնելու կարող անձեր պատրաստելու։ Ողջ մնացած ջաղացպանները սկսան չինել փլատակի վերածուած ջաղացքները ու զանոնք աշխատցնել իրենց յարմար օգնականներ առնելով։ այնպէս որ 1919-ի գարնան կեանքը մասամբ իր բնականոն ընթացքը առած էր։

Եկեղեցիները, ժողովարանն ու դպրոցները տարիներով դոց մնացած՝ եւ իրենց գոյքերն ալ կողոպտուած էին։ Ո՛չ քահանայ ունէինք, ո՛չ ալ վերապրող ուսուցիչ։ Բայց պէտք էր կաղմակերպուիլ, մանուկները պէտք չէր առանց դպրոցի մնային։

Վերակազմում. — Հայուն նուիրական պարտականութիւնը նղած է Հայ մանկան սորվեցնել Մեսրոպեան ոսկեղնիկ լեզուն։ Տէր Զօրի անապատներուն մէջն անգամ՝ Հայ մայրեր աւազներուն վրայ իրենց մատներով գրել կարդալ սորվեցուցեր են իրենց զաւակներուն։ Վերապրողները նոյն ոգիով տողորուած էին, ու սպանդէն հաղիւ ճողոպրած՝ ձեռնարկեցին դպրոցը բանալու։

Զկային կարող ուսուցիչներ, բայց գտնուեցան նախկին ուսանող եւ ուսանողուհիներ որոնք այս դժուարին պարտականութիւնը յանձն առին եւ Լուսաւորչականներն ու Բողոքականները զործակցարար զպրոց մը բացին։ 1919-ին, օգտագործելով գտնուած դասադիրքերը։ Երեք տարիներ անդադար աշխատանք տարուեցաւ ուսում ջամբելու ոչ միայն մանուկներուն այլ նաեւ կարգ մը չափահասներու որոնք պապակը ունէին իրենց ընդհատուած ուսումը շարունակելու։

Հողեւոր պաշտամունքները կը կատարուէին ժողովարանին մէջ։ Հայ-

րենակից Գէորգ Քէսէսան՝ հոգեւոր ժողովներ առաջնորդելու ատակ՝ սիրով կը վերցնէր այդ պարտականութիւնը եւ հոգեւոր սնունդ կը մատակարարէր երկու համայնքներու հաւատացեալներուն ալ։ Հետաղային նոյն նուիրական սլարտականութիւնը կատարեց Ֆրանսայի զանազան քաղաքներուն մէջ ալ, ինչպէս Մարսիլիա, Փոնտըչէրի, Վալանս եւ Փարիզ, տարածելով քրիստոնէական հաւատքը։

Թէպէտեւ թիւով կոտորակուած՝ բայց մեր ազատութիւնը գտած՝ եւ մեր պապենական ինչքերուն տիրացած ըլլալով զոհ էինք։ Նոր սերունդի վերապրող բեկորները մեկնողներուն թողուցած բացը լեցնելու վրայ էին։ Բայց աւաղ որ մեր ուրախութիւնը երկար շտեւեց։

1918 Հոկտեմբեր 30-ին Թուրքիա Մուտրոսի մէջ ստորագրեց իր պարտութեան դաշինքը, եւ Նոյեմբեր 4-ին՝ պետական կազմը փախաւ Գերմանիա։ Գերմանիա ալ պարտուելով՝ Նոյեմբեր 11-ին Հռչակուեցաւ զինադադարը։ Հայ ազգը կը յուսար թէ համաձայնական պետութիւնները՝ իրենց խոստման համաձայն պիտի օժանդակէին իրենց պղտիկ դաշնակիցին։ չէ՞ որ հայերն ալ կոռուած էին իրենց կողքին, ու հայ կամաւորները՝ Արարայի ճակատին վրայ եւ այլուր՝ իրենց ըրած քաջազործութիւններով բաժին բերած էին շահուած յաղթանակին։

Անգլիական, Փրանսական եւ իտալական զրահաւորները Տարտանելէն մուտք դորձելով Պոլիսը գրաւեցին։ Անգլիան ստանձնեց Պաղեստինի հովանաւորութիւնը։ Ֆրանսա՝ Սուրբիոյ եւ Կիլիկիոյ՝ ուր հայ կամաւորներ թեւ թիկունք կանցնած էին իր բանակին, յուսալով թէ անոր հովանաւորութեան տակ պիտի հիմնուէր Հայկական Կիլիկիա մը։ Խտալիա ստանձնեց Ասուլիոյ շրջանի հովանաւորութիւնը։ Յոյները գրաւած էին իզմիրը, բայց ներքին շրջանները թափանցելով քրիստոնէաներու ջարդարարները հաշուեյարդարի ենթարկելու փորձ չըրին։

Ռուսիոյ մէջ Պոլչեւիկութիւնը ծագած ըլլալով՝ Կովկասի մէջ կազմուեցան Վրաստանի, Աստրականի, ինչպէս նաև Հայաստանի Հանրապետութիւնները։ 1918, Մայիս 28-ին Թուրքիա ճանչցաւ Հայաստանի անկախութիւնը, մէջն ըլլալով Կարս, Արտահան եւ Երեւանի նահանգները։

Հայ ազգը կը սպասէր Ռուբենսեան ծովէ ծով Հայաստանի մը կազմութեան։ դէպքերը ուրիշ ձեւ առին։ Համայնավարութիւնը կը սպառնար ամրող Կովկասին ուր Մէնչէւիկներու եւ Պոլչեւիկներու միջեւ յաճախ ընդհարումներ տեղի կ'ունենային։ Յաղթական համաձայնականներու մրցակցութեանց հետեւանքով Կիլիկիան պարպուելով ձգուեցաւ նոր կազմուելիք թուրք կառավարութեան։

Միլի Շարժումը. — Քանի մը թուրք զինուորականներ՝ օգտուելով համաձայնականներու երկպառակութիւններէն, Մուսթաֆա Քէմալի գլխաւորութեամբ կ'ըմբռուստանային ու կը կազմակերպէին Միլիշարժումը գործակցութեամբ Գարա Պէքիր եւ Խմէթթ փաշաններու։ 1919-ին Անատօլուի մէջ սկսած այս շարժումի հետեւանքով յարաբերութիւնները կը խզուին Պոլսոյ հետ։ Կեղրոն ընտրելով Անգլիան՝ իրենց կ'ենթարկեն էրզրումէն մինչեւ

**Պրուսա . կը հիմնեն անկախութեան դատարաններ ու կախաղան կը բարձրացնեն ընդդիմադիրները : Այսպէսով ամէն կողմ ահ ու սարսափ կը սփռեն :**


**Իրենց նպատակը իրադործելու համար ամէն շրջանի երեւելի հարուստներէն կը պահանջէին դրամ , զէնք եւ ձիեր ու կը զինէին չէթէյական գունդերը որոնք կը կոռուէին Կիլլկիան ճակատին վրայ : Ֆրանսական պաշտպանութեան ապաւինելով տուն տեղ եղած Այնթապի , Մարաշի , Տէօրթ Եօլի եւ Հաճընի շրջաններու հայերը անոնց նահանջին վրայ յուսախար ըլլալով , ինքնապաշտպանութեան կը դիմեն եւ ի վերջոյ իրենք ալ նահանջելով կը հեռանան Թուրքիայէն :**

**Միլլի շարժումին անկանոն բանակը՝ միանալով Քեազիմ Գարապէքիրի բանակին կը քալէ Հայաստանի վրայ որ համայնավար-դաշնակցական ընդհարումներու թատերաբեմ դարձած էր , ու կը գրաւէ Կարսն ու Արտահանը : Համայնավար ուժերը Կովկասէն յառաջանալով 1920-ին կը գրաւեն Վրաստանը , Ասրպէյճանը եւ Երեւանի շրջանը ուր կը հիմնեն Հայաստանի Սովետական Հանրապետութիւնը :**

**Լենինի համայնավար կառավարութիւնը կ'ուզէր վերակազմուած Թուրքիա մը որ իրը պատնէշ ու միջնարերդ ծառայէր իրենց եւ գրամատիրական երկիրներուն միջեւ : Այս իսկ պատճառով իրենց հարց չէր Կարսն ու Արտահանը վերագրաւել : Այսպէս , Հայաստանը մնաց միայն Երեւանով : (Երեւանի նահանգը ունի շուրջ 30.000 քառ . քլմ . տարածութիւն) :**

**Սակայն այդ օրերուն քայքայուած ու ողբալի Հայաստանը այսօր բարդաւաճած ու նախանձելի վիճակի հասած է . եւ հազիւ 800.000 բնակչութիւն հաշուող երկիրը այսօր երկու միլիոնէ աւելի բնակչութիւն ունի : Իր զանազան ճարտարարուեստներով ու շատ մը չէն քաղաքներով կրնայ մրցիլ եւրոպական ուեւէ փոքր երկրի հետ : Հայուն ճիրքը՝ միացած իր կամքին կերտեցին այս ամէնը : Ստանոզցիներն ալ բաժին ունեցան այս ամէնուն մէջ : Անոնցմէ շատեր Թուրքիայէն , Պուլկարիայէն , Յունաստանէն ու Ֆրանսայէն դադթելով Հայաստանի վերելքին ի սպաս դրին իրենց ոյժն ու տաղանդները : Ասոնց զաւակներն ալ կարեւոր նուաճումներ կատարած են թէ զիտական եւ թէ թէքնիքական մարզերուն մէջ :**

**Բայց հոս դառնանք Ստանոզի անցուդարձերուն Յունօ-Թրքական պատերազմի նախօքեակին : Մեզի կը սպասէր կրկին աքսորութեան եւ ջարդի դառն բաժակը , եւ կրկին պիտի տայինք նոր զոհեր՝ լքելով մեր պապենական ժառանգութիւնը . ամէն մէկս «լերադարձը արգիլուած» վճիռը կրող անցագիրներով պիտի ցրուէինք աշխարհի չորս հովերուն , առանց մեր ձգած ինչքերուն ու կալուածներուն փոխարէն ուեւէ հատուցում ստանալու մինչեւ այսօր :**



## Գ. ՄԱՍ

# ՆՈՐ ՏԱՐԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ 1921-22

Զինադադարէն վերջը վերապրող Ստանողյիներ՝ վերադառնալով իրենց ծննդավայրը՝ սկսած էին վերականգնել իրենց աւերուած ու թափուր գիւղը, բնականոն կեանք մը վարելու յոյսով։

Բայց չուտով սեւ ամպեր սկսան երեւնալ հորիզոնին վրայ։ Քչմալական շարժումը Արեւելեան նահանգներու վրայ տարած իր յաղթանակով թուրք ժողովուրդին վստահութեան արժանացած էր և կանոնաւոր բանակ մը կաղմելու վրայ էր։

Այս միջոցին Յոյները Խղմիրէն յառաջանալով կը գրաւեն Պրուսան, ու կը քալեն դէպի էսկիչէհիր։ Թուրքերը իրենց նահանջի ճամբուն վրայ հաւաքեցին տղամարդիկը և, երբեմն ալ ամբողջ ընտանիքներ ու աքսորեցին դէպի ներսերը։

Ախոր։— Այդ աքսորուածներէն մաս մըն ալ եկան Ստանող, լոկ զիշերելու համար, ու մենք ականատես եղանք անոնց դժրախտութեան։ Քառասուն Մանկանց եկեղեցին՝ թէպէտես մերկացած իր արժէքաւոր գոյքերէն՝ ունէր տակաւին մի քանի խսիրներ։ Ուստի հայրենակիցներու դիմումին վըրայ կը թոյլատրուի որ աքսորեալները հոն արդելափակուին։ Երբեմն մէկ զիշեր կը մնային, երբեմն ալ քանի մը օր, երբ Ստանողյիները առիթը կ'ունենային իրենց ճղճիմ պաշարը բաժնելու անոնց հետ։ Երբեմն ոստիկաններ կ'արգիլէին մեղ, բայց չէինք յուսահատեր, ու մեր բերածները ետեւի պատուհաններու երկաթէ ձողերուն միջոցներէն ներս կ'երկարէինք։

Թէպէտեւ 1921-ի զարնան ականատես եղած էինք էսկիչէհիրէն բերուած դաղթականներու բաղդին, Ստանող կը շարունակէր իր բնականոն կեանքը։ Վերապրող ջաղացպանները դացած էին իրենց հեռաւոր ջաղացքները,

Եւ զանազան կարգի արհեստաւորներ ալ իրենց գործին բերմամբ մեկնած էին գիւղերը, առանց կասկածելու որ իրենց համար ծուղակ կը լարուէր մութին մէջ:

Հասան ըսուած բորենին՝ իր մի քանի արբանեակներով՝ կը հաստատուի Միլիական շարժումի կեդրոնը, Անգարա: Զարիք հասցնելու պատեհ առիթը ներկայացած համարելով՝ Ստանոցիներէն «անբաղձալի»ներու ցանկ մը կը պատրաստէ, սա ամբաստանութիւնով թէ Անգլիացիներէն դէնք եւ ուազմամթերք ստացած են:

Կաթի սնտուկներ.— 1919-ին, երբ Անգլիացիները կը հսկէին Պոլիս-Անգարա չոգեկառքի երթեւեկութեան, կարմիր Խաչի կողմէ կաթի սնտուկներ կը դրկուին Անգարա, որմէ բաժին կը հանուի նաեւ Ստանոցին ու կը դրկուի Սինճան Քէօյի կայարանը: Ասիկա կասկածի նիւթ կը դարձնեն, քաջ գիտնալով թէ այդ սնտուկները խտացուած կաթ կը պարունակէին, աննը պաստ տեղեկագիր մը կ'ուղղեն կեդրոնական կառավարութեան: Հետեւելով ցանկի մը (իրրեւ թէ այդ ցանկին վրայի 80 հայրենակիցներուն կէսը բուն «քոմիթաճըներ», եւ միւս կէսն ալ համակիրներ են եղած)` կը սկսին ձերբակալութիւններու. քաղաքը գտնուողները բանտը կը նետուին, իսկ ջաղացները եւ գիւղերը եղողները խիստ հսկողութեան տակ Ստանոց բերուելով Փետրուարի վերջերը կը փոխադրուին Անգարա, հոնկէ՝ «քոմիթաճը» ամբաստանուածները, շուրջ 36 հոգի, կեսարիոյ ուղղութեամբ՝ իսկ «համակիր քոմիթաճը» կոչուածներն ալ ծոզզատի կողմերը կ'աքսորուին: Հայրենակից Ստեփան Թիւրքմէնեան իր յուշերուն մէջ սապէս կը պատմէ.

«1921-ի Մարտ ամսուն սկիզբները ծոզզատ դրկուելու որոշուածները ապահով կը հասնին հոն, եւ քաղաքէն չեռանալու պայմանով ազատ կը ձգուին: Ռւստի՝ ամէն մարդ գործ մը գտնելով աշխատելու կը սկսի: Երբ կեսարիա դրկուած 36 հոգին Գոր Շէհիր կը հասնին, տեղւոյն ոստիկանապետը՝ կարդալով անուանացանկին կցուած «վտանգաւոր քոմիթաճիներ» դետողութիւնը՝ կ'ըսէ. «Մեղք չէ՞ մեր ոստիկաններուն որ յոգնութիւն յանձն առնեն այդպիսիներու ընկերանալու, պէտք է այսօր իսկ մաքրել ատոնց հաշիւը»:

Կրկին զարդ.— «Այդ խումբին մէջէն Սիմոն անուն մէկը՝ որ այդ կողմերէն փոխադրուած եւ Ստանոց հաստատուած էր, միակ վերապրողը կ'ըւլայ, հակառակ ծանր վէրքեր ստացած ըլլալուն: Իր փորձառութիւնը կը պատմէ հետեւեալ ձեւով.»

«Կէսօրէ վերջը մեզ երկուքական կապած՝ չորս ոստիկաններու հսկութեամբ ճամբայ հանեցին: Այդ շրջանէն ըլլալու՝ գուշակեցի որ մեզ ամայի լեռներու ուղղութեամբ կը տանէին, եւ բանը ընկերներուս յայտնեցի: Երկու ոստիկանի հսկողութեան տակ մեզ ծորի մը բերանը թողլով՝ մօտակայ գիւղի մը ուղղութեամբ հեռացան: Քիչ ետք հասկցանք որ ջարդարարներ բերելու դացած էին:

«Մեր մէջէն Պրն. Յակոբ Մայասեանը, որ քաջ յեղափոխականի խառ-

նուածք ունէր, դառնալով ամէնուն՝ ըսաւ. «Ծղա՛ք, մարդիկ մեզ պիտի ջարդեն. եկէք միասնարար յարձակինք ու մեր ազատ մնացած թեւերով եւ մեր գրպանի զմելիներով սա երկու ոստիկանները սպաննենք ու փախչինք» : Նատեր հակառակեցան, վախնալով իրենց ընտանիքներուն դիմուն տեղալիք փոխվրէժէն: Մի քանի ժամ ևտքը արդէն վոհմակը մեր ուղղութեամբ կը յառաջանար ու կը սկսէր սարսափելին: Մեղ կողոպտելէ յետոյ սկսան տապարի հարուածներ իջեցնել աջ ու ձախ: Անոնք որ փախչիլ կը փորձէին կ'իյնային ոստիկաններու զնդակի հարուածներուն տակ: Ես մնացի մի քանի դիակներու տակ, եւ վերէն հոսող արինը զիս ողողած էր: Ամէն ինչ վերջացած է կը կարծէի. բայց ոչ: Դահիճները՝ կասկածելով թէ վիրաւոր ու ողջ մնացածներ գտնուին, սկսան դանակներով ծակծէլ ամէնուն մարմինները. այդ պահուն դանակի հարուածներէն ծանրապէս վիրաւորուեցայ, եւ շեմ գիտեր թէ ի՞նչպէս կրցայ ճիչս զսպել:

«Ոճրագործները ալ հեռացած էին իրենց կողոպուտով, եւ չորս կողմ լուսթիւն կը տիրէր: Արինահոս վէրքերս կը կոտտային: Երբ մութը կոխելու վրայ էր, սողոսկելով դուրս ելայ մեռեներուն տակէն: Ահոելի էր տեսարանը: Կէս մը ուշակորոյս՝ ու վստահ ըլլալով որ մարդ չկար զիս տեսնող՝ ոտքի ելայ եւ աջ ու ձախ վազելով ձայնեցի հարցնելով թէ ողջ մնացող կա՞ր. բայց դժբախտարար ոչ մէկ պատախան:

«Շապիկէս կտոր մը իրը վիրակապ դործածելով՝ կաղն ի կաղ՝ արահետի մը ուղղութեամբ ձորէն դուրս ելայ: Հեռուէն կը տեսնուէին գիւղացիներ՝ որոնք քաղաք կ'երթային իրենց յաջորդ օրուան պազարը ընելու: Իրենց ուղղութեամբ յառաջանալով տեսայ ծերուկ մը իր սայլին վրայ: Զիս արինլուայ տեսնելով մեղքցաւ ու հարցուց թէ ի՞նչ պատահած էր ինձ, ես ալ անկեղծօրէն պատմեցի եղելութիւնը: Բայց բարի ծերուկը, որ հայերու բարեկամ է եղեր՝ ըսաւ. «Ծղա՛ս, պէտք չէ այդպէս պատմես ամէնուն, կառավարութիւնը կ'իմանայ ու քեզ ողջ չեն ձղեր. պէտք է ըսես որ աւազակներու կողմէ կողոպտուած ու վիրաւորուած ես»:

«Զիս սայլին մէջ տեղաւորեց ու վրաս ծածկեց: Ալ մութը կոխած էր եւ չուտով հասանք քաղաքը. զիս հացագործ Մամաս Աղային խնամքին յանձնեց: Հոս մնացի մինչեւ ապաքինիլս: Այդ օրերուն իսկէչէիրի չըջանէն շատ տարագրեալներ կային, այնպէս որ իմ հոն ներկայութիւնս աչքի չզարկաւ:

«1915-ի ջարդերէն յետոյ երկրորդ անգամի այս սպանդը Հասանի եւ իր արբանեակներուն նիւթած դաւերուն վերջինը չէր:

«Երբ Ստանող Միտիւրիյէթէ Գայմագամութեան կը վերածուէր, Տէլի Աղա ըսուած թուրքը գայմագամին համակրութիւնը չահած ըլլալով՝ չնարարոյ Հասանին նախանձը արթնցուցած էր, ուստի կերպով մը զայն ծուզակը ձգել կը ջանար: Հասան՝ ոստիկանապետին դաւակցութեամբ գործի սկսաւ եւ միասնարար յերիւրեցին պատմութիւն մը թէ՝ 1919-ին՝ Անգլիացիներու կողմէ սնտուկներով զէնք եկած է Ստանող, եւ հայերու ձեռքով յանձնուած Տէլի Աղային որ այգիներուն մէջ պահած է զանոնք, հարկ եղած պարագային Միլի շարժումին դէմ գործածելու համար: Եթէ ասիկա փաստուէր՝ Տէլի Աղան եւ Ստանողը միասն կը բնաջնջուէին:



ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՈՒՐԵԱՆ (ԶԱԻՈՒՇ)  
1921-ին ամբաստանութեամբ բանտարկուած ու  
տանջալից չարչարամքներու ենթարկուած

«Այս ամբաստանութիւնով կը բանտարկուին նախ Սինճան Քէօյի կայրանի պաշտօնեայ Վարդան Զավուշը եւ Յակոր Թումանեանը, որոնք իրը թէ այդ սնտուկները Սինճան Քէօյէն բերած ու յանձնած ըլլան իմ այժմ ողբացեալ մօրս եւ Տիկ. Աննիկ Պաղլաճեանին : Ասոնք բանտին մէջ ամիսներով չարշարուեցան. ամէն օր հարցաքննութիւն եւ ծեծ կար, բայց խոստովանելիք իրականուաթիւն մը չկար : Աւելի քան ամիս մը այսպէս չարչարելէ յետոյ՝ ևրբ կը տեսնէ թէ անոնց ներկայացուցած սուտ ամբաստանագիրը չեն ստորագրեր բանտարկեալները, կը սկսին նոր տանջանքներ : Վարդան Զավուշը եւ Տիկ. Աննիկ Պաղլաճեանը զլիխվար կը կախեն . բայց անօդուտ . նորէն չեն ստորագրեր, միշտ հաստատ մնալով իրենց մերժումին : Բայց իրենց քովի ընկերը՝ վախնալով որ ինքն ալ նոյն տանջանքներուն կրնայ ենթարկուիլ՝ կը խոստանայ ստորագրել ամբաստանագիրը :

Այդ խոստման վրայ չարչարանքները կը մեղմանան . մայրս արտօնութիւն կը խնդրէ քանի մը ժամուայ համար որ մաքրուի ու լաթերը փոխէ, քանի որ երկու ամիսէ ի վեր բանտին մէջ աղտոտուած ու մարդկութենէ դուրս ելած վիճակ մը ունէին : Այդ արտօնութիւնը կը չնորհուի, ու մայրս՝ ոստիկանի մը ընկերակցութեամբ Պօյածեաններուն տունը կ'երթայ : (Մենք Կտրած Քար բնակութիւն հաստատած ըլլալով՝ Պօյածեան ընտանիքը մօրս ամէն օր ուտելիք տանելու ծառայութիւնը յանձն առած էին) : Առիթէն օդտուելով մայրս ամբողջ եղելութիւնը կը հաղորդէ շուրջիններուն եւ կ'աղերսէ որ լուր հասցնեն Տէլի Աղային որպէսզի իր զլիխուն ճարը նայի :

«Տէլի Աղան՝ շատ մօտէն հետեւած ըլլալով անցուդարձերուն, եւ քաջ դիտնալով որ եթէ մերինները ստորագրէին ամբաստանագիրը, իրեն շատ մեծ վտանգ կը սպառնար, Պօյածեաններուն միջոցաւ լուր կ'ուղարկէ բանտը եղողներուն որպէսզի հաստատ մնան իրենց խօսքին վրայ :

Փրկարար քուդքը .— «Պօյածեանները պղտիկ թուղթի մը վրայ երկտող մը կը դրեն ու կը դնեն բանտարկեալներուն տարուելիք հացին մէջ :

«Երբ զայն ձեռք կ'անցնեն, կարդալ չգիտնալով կը փոխանցեն Թումանին որ խոստովանագիրը ստորագրելու խոստում տուած էր: Թումանին երկտողը առնելով կ'անցնի քովի խուցը եւ խոշոր թուղթի մը վրայ կը գրէ ճիշդ հակառակ իմաստով երկտող մը ու զայն կը յանձնէ պահակ ոտիկանին:

«Այս միջոցին Տէլի Աղան ձի հեծնալով կ'արտօրայ Անգարա, ու Հոնքարեկամներու միջոցաւ խնդիրը կը պարզէ կառավարութեան:

«Անկէ քննիչ մարմին մը կուզայ դատախազ Գըլըճ Ալիի դլխաւորութեամբ: Այս առթիւ Գայմազամ կթհիմ Պէյ կը թերանայ եկող բարձրաստիճան հիւրերը դիմաւորել, մինչ ոստիկանապետը շոայլ ընդունելութիւն մը ցոյց կուտայ անոնց:

Դատավարութիւն. — «Թէպէտեւ բանտարկեալները ոստիկանութեան ներկայացուցած ամբաստանագիրը զեռ չէին ստորագրած՝ այն իբր փաստաթուղթ կը ներկայացուի քննիչ մարմին: Հարցաքննութեան ատեն մայրս, Վարդան Զավուշը եւ Տիկին Աննիկը կը պնդեն թէ այնպիսի խոշոր թուղթ մը չէր իրենց ստացածը, այլ պատիկ թուղթի կտոր մը: Քննիչ մարմինը Պօյաճեան Նշան եւ Սահակ աղաներուն կիները կանչել տալով կը հարցաքննէ: Անոնք կը խոստովանին թէ զրութիւն մը դրկած էին թուղթի փոքր կտորի մը վրայ: Հարցաքննեցին զրողն ալ, եւ յետոյ բաղդատելով երկու գիրերը տեսան թէ կեղծիք մը կար: Ապա Թումանեանն ալ խոստովանեցաւ թէ վախէ մղուած գրած էր այլ կեղծ թուղթը: Նոյն միջոցին Տէլի Ալին հարկ եղած կաշառքը բաժնած ըլլալով՝ հարցը գոցուեցաւ:

«Քննութեանց արդի՞ւնքը. Գըլըճ Ալի Անգարա վերադառնալէն յետոյ գայմազամը պաշտօնանկ կ'ընէ. ոստիկանապետին պաշտօնը բարձրացնելով զինք ուրիշ տեղ փոխադրել կուտայ: Մայրս ու Տիկին Աննիկը ազատ կ'արձակուին, իսկ Վարդան Զավուշն ու Յ. Թումանեանը կ'աքսորուին: Իրենց կրած խոշտանգումներուն հետեւանքով Վարդան Զավուշ եւ Տիկին Աննիկ օրերով չկրցան քալել ոտքերուն ներբանը շարաւալի վէրքեր գոյացած ըլլալով, եւ հետագային ալ տարիներով մարմնի վէրքեր կը թափէին»:

1921-ին ջարդուած 36 հոգիներէն զատ 6 դասալիքներ մահուան պատիժ կրեցին: Խումբ մըն ալ՝ որ բանակի աշխատաւորական գունդին մէջ էին՝ էրզրումի մէջ ցուրտէն ու տաժանակիր աշխատանքէն կորան:

Հետեւելով կարգ մը հայրենակիցներու տուած տեղեկութեանց՝ ստորեւ կուտանք 1921 Մարտին Գըլըճէիրի մօտ ջարդուածներուն ցանկը.

Նշան Գաղղէմալեան	Կիրակոս Թաշնեան	Պողոս Մարէոսեան	Արքան Գևորգ Արքան
Կիրակոս Թաշնեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան
Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան
Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան
Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան
Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան	Պողոս Մարէոսեան

Յակոբ Մայասեան	Յովհան Պաղամեան	Գրիգոր Դանի Դանիելեան	Գրիգոր Դանի Դանիելեան
Յովհան Պաղամեան	Գրիգոր Դանի Դանիելեան	Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան
Գրիգոր Դանի Դանիելեան	Յովհան Պաղամեան	Գրիգոր Դանի Դանիելեան	Գրիգոր Դանի Դանիելեան
Գրիգոր Դանի Դանիելեան	Գրիգոր Դանի Դանիելեան	Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան
Յովհան Պաղամեան	Գրիգոր Դանի Դանիելեան	Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան
Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան	Յովհան Պաղամեան

Միերան Քիրէմիտնեան  
 Յակոր Քիրէմիտնեան  
 Յովհաննէս Զագընեան  
 Օհան Եալընըզեան  
 Կարապետ Գարապօղոսեան  
 Գէորգ Գևեան  
 Հարօն Հանիհարօնեան  
 Լեւոն Կոննիկեան  
 Ռուրէն էքմէքնեան  
 Գրիգոր Տիրացուեան  
 Յովհաննէս Պիւլպիւեան

Անտոն Զատիկեան  
 Ռուրէն Գասպարեան  
 Յովհաննէս Միտիլիեան  
 Յովհաննէս Հանաքեան  
 Կեսարացի Յակոր  
 Գրիգոր Եանիեան  
 Ռուրէն Եանիեան  
 Պողոս Ս. Մաքոսեան  
 Ռուրէն Հանաքեան  
 Յարութիւն Սարաֆեան  
 Յովհաննէս Անքարաեան

1922 Օգոստոսին Բօլաթլը կայարանը գնդակահարուած կամ կախա-  
 ղան հանուածներ.

Պետրոս Հանի Հարօնեան	Գրիգոր Փափազեան
Յովհաննէս Հանի Թումաեան	Գէորգ Պիւլպիւեան
Գէորգ Սինապեան, Տէրտէրեան Յակոր Զատուրեան	

Ճակատագիր. — Այս զոհերու ցանկին մէջ պիտի ըլլար նաեւ հայրե-  
 նակից Կարապետ Հաճի Հարօնեան որ տունէն բացակայ ըլլալով մի քանի օր  
 ուշ կը յանձնուի եւ բախտը կ'ունենայ խումբ մը ուրիշներու հետ Եօզդատ  
 աքսորուելու, այդպէտով կ'ազատուի ստոյզ մահէ: Ներկայիս ինք 80-ը անց  
 ծերունի, կ'ապրի Փարիզի Քլամար արուարձանին մէջ, իր դաւակներով շըր-  
 ջապատուած:

Վերոյիշեալ դէպքերը տեղի կ'ունենային Մայիս էն մինչեւ Յուլիս  
 ամիսներուն: Յոյները էսկիչէհիրը զրաւած՝ կը յառաջանային Անդարայի  
 ուղղութեամբ, եւ Ստանող լեցուած էր թուրք զինուորներով: Ճամբաները  
 մաշած ըլլալով՝ հրետանիի տեղափոխութիւնը չատ դժուարութիւններու կը  
 հանդիպէր, որով Ստանող դտնուող այր մարդիկը հաւաքելով այդ ճամբա-  
 ներու նորոգութեան դործին լծեցին:

Գարնան 80 հոգի մեկնելէ յետոյ դեռ կը մնային հարիւրի չափ այրեր  
 որոնցմէ խումբ մը Գասթեմունի զրկեցին զինուորական փոխադրութեան  
 գործով, իսկ ուրիշները էրզբում, հոն կառուցուելիք թէքովիլի զիծին վրայ  
 աշխատելու: Գիւղը մնացողներս ալ օրէ օր կը սպասէինք մեր աքսորուելուն:  
 Նալլ Խանցիներ ընտանիքներով աքսորուած եւ մի քանի օրեր Ստանող մը-  
 նացած էին. մենք ալ՝ վախնալով որ նոյն սեւ բախտին պիտի արժանանք՝  
 այդ ուղղութեամբ նախապատրաստութիւններ ընելու սկսանք:

Թօփալ Օսման. — Այդ օրերուն Թօփալ Օսման ըսուած հէշը Տրա-  
 պիզոնի շրջանի Լաղերէն չէթէյախումբ մը կազմած՝ դէպի Անդարա կ'ուղ-  
 ղուէր իր ճամբուն վրայ չատ մը տեղեր ասպատակելով եւ ահ ու սարսափ  
 տարածելով Մարզուանի, Զօրումի, Եօզդատի ու Քէսկինի մէջ: Երբ կ'իմա-  
 նայ թէ Անդարայի մօտերը Ստանող հայկական գիւղը կայ, իր մարդոցմէ



Տիկ. ՆԵՔՏԱՐ ԹԻՒՐՓՄԷՆԵԱՆ  
1921-ին ամբաստանութեամբ բանտարկուած ու  
տանջալից չարչարանքներու ենթարկուած

Խումբ մը կը դրկէ, որոնք ոստիկանապես Թէմզի Պէյէն կը պահանջեն տուները խուզարկելու ազատութիւն։ Ոստիկանապետը կ'ընդդիմանայ ու կը սպառնայ զինուորական իշխանութեան օգնութեան դիմել եթէ չհեռանային։ Զկարենալով իրենց կամքը պարտադրել՝ չէթէները կը հեռանան։

Այս ասպատակիչին սանձարձակ գործունէութեան վերջ մը տալու համար Մուսթաֆա Քեմալ՝ (որ այս ատեն կազմակերպուած բանակ մը ունէր) անոր օգնութիւնով սպաննել կուտայ իր (Քեմալի) հակառակորդ երեսփոխան մը։ Ցետոյ, այս ոճիրը պատրուակ բռնելով՝ Օսմանի ամբողջ չէթէյական խումբը ձերբակալել կուտայ։ Ընդդիմացողները կախաղան կը բարձրացնէ ու մնացածներն ալ ճակատի առաջին դիմը կ'ուղարկէ ուր մեծամասնութիւնը կը սպաննուին, եւ այսպէս վերջ կը դրուի հարցին։

1921 Օգոստոս ամսուն սկիզբները Յոյները Սիվրի Հիսարը գրաւած էին, ու թուրքերը նահանջելով Սաքարիայէն դէպի արեւելք դիրք բռնած էին։



ԲՈՂՈՔԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՀՈԴԱԲԱՐՁՈՒՆԵՐ — 1908-ԻՆ  
Զախէն աջ՝ նստողներ՝ Սահակ Վարդերեան, Յովհաննէս Տարագնեան,  
Կարապետ Պօյանեան: Զախէն աջ՝ կայնող՝ Նշան Պօյանեան

Ամէն օր հարիւրաւոր վիրաւորներ կուգային. կը թուէր թէ յամառ գե-  
մադրութիւն ցոյց կուտային կասեցնելու համար յոյն բանակին յառաջխա-  
ղացքը: Ճակատէն հազիւ յիսուն քլմ. ներս էինք. Թնդանօթներուն գոռինը  
կը լսուէր: Կոտորակուած թրքական գունդեր կազմակերպուելու համար կը  
դիմէին Ստանողի ապահով թաքստոցները. դասալիքներն ալ մեր այգիներուն  
տնակներուն մէջ կը պատսպարուէին ու այգիներուն պտուղներով կը սնանէին:  
Գիւղին մէջ զինուորներու ներկայութիւնը մի քանի անախորժ միջա-  
դէպերու տեղի տուաւ, բայց անբաղձալի հետեւանքներու առաջքը առնուե-  
ցաւ շուտով չնորհիւ բանակի բժիշկներէն Զորումցի Տօքթոր Քեաթիպեանի  
հրամանատարութեան մօտ ըրած դիմումին:

Թէպէտեւ օրեր առաջ որոշուած էր Ստանողի էրիկ մարդոց տեղա-



ՏԵՐ ԵՒ ՏԻԿԻՆ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՐԴԵՐԵԱՆ  
Եւ իրենց որդին՝ Մարտիրոսը

Հանութիւնը, զինուորական իշխանութիւնը ճամբաներու չինութեան համար աշխատող ձեռքերու պէտք ունենալով՝ մի քանի շաբաթ ուշացուցած էր գործադրութիւնը։ Յոյները մօտեցած էին Անդարայի, ու կառավարութիւնը պատրաստ էր Կեսարիա փոխադրուելու։ Արդէն պետական արխիւները տեղափոխելու սկսած էին։ Հայմանա եւ Բօլաթլը պատերազմական ճակատ եղած էին եւ կարգը Ստանողի կուգար։ Մեր կողմերը թուրք գաղթականներով յեցուած էր ու մեր ներկայութիւնը վտանգաւոր համարուելով՝ պէտք էր հեռացուէինք։

Նարէն Տարագրութիւն. — 1921, Օգոստոս 9-ին, առաւօտեան ժամը 8-ին մունետիկը սկսաւ նորէն պոռակ։ Արդէն ցանկը պատրաստուած էր, այնպէս որ 15 տարեկանէն վեր եղող տղամարդիկը հաւաքեցին անխաիր, (բա-



**ՄԵԾ ՄԱՅՐԻԿ ՍԱՐԱՖԵԱՆ**

ցառութիւն կը կազմէին մունետիկը, ու թուրքերու մէկ երկու դործակատարները), և ժամը 10-ի ատենները ճամբայ հանեցին:

Այդ խումբի մասին հայրենակից Կարապետ Վարդերեան այսպէս կը պատմէ .

«Մեր խումբը կը բաղկանար բոլոր 15 տարեկանէն վեր տղամարդոցմէ . մեր մէջն էր Գետրոս իֆէնտիին որդին Գրիգորը որուն մէկ ոտքը փայտէ էր, ծեր Վարդոյի Տէտէն եւ մի քանի հիւանդկախ անձեր, որոնք հեծցնելու համբար կենդանիներ կը վարձէինք: Մեզ՝ մօտ հարիւր հոգի, ժամը 10-ին ճամբայ հանեցին Մըթատ Օվասըի երկայնքին: Այդ երեկոյ հասանք Հալիսառուն գիւղը: Երկրորդ օրը Զպուգի մօտ էյպէկ անուն գիւղը զիշերեցինք: Մեզի ընկերացող ոստիկանները աւելի չարերով փոխանակուեցան հոն: Երրորդ օրը Ռավը գիւղը հասանք ուր մեզ ախոռի մը մէջ բանտարկեցին: Խոր մութի պատճառով չէինք տեսած թէ ներսը ցորենի հորեր կային: Մեզմէ ոմանք անոնց մէջ ինկած՝ կը պոռային, կ'աղաչէին, բայց լսող չկար: Յա-

ջորդ առտու՝ երբ դուռը բացուեցաւ եւ սկսանք դուրս ելել՝ իւրաքանչիւրիս գլխուն ու կոնակին կ'իջնային գաւաղանի հարուածներ, օգնութի՛ւն աղաղակողներուն իրը պատիժ :

«Մեր հացի պաշարը հատած ըլլալով՝ զիւղէ մը անցնելու ատեն ուղեցինք հաց զնել. դրամը կանխիկ պահանջեցին. ոմանք վճարեցին պահանջուած գինը, բայց ո՛չ հաց եկաւ ո՛չ ալ դրամը ետ դարձուցին:

«Չորրորդ օրը անցանք թիւնէյ ըսուած տիրահոչակ զիւղի մօտերէն, ուր մեր ազգին պարծանքը եղող բանաստեղծներէն Դանիէլ Վարուժան ու Ռութին Սեւակ սպաննուած էին, եւ երեկոյեան հասանք Գալայճը: Հոս մեզի արգիլեցին տեղացի հայերուն հետ յարաբերուիլ, ու մեզ արգելափակեցին խանի մը մէջ: Երբ հայ զիւղացիները կ'իմանան թէ Ստանոզցիներ ենք, մեզի հաց հասցուցին: Վեցերորդ օրը հասանք Քէսքին Մատէնի եւ տեղաւորուեցանք կառավարական հրապարակին վրայ ուր մեզմէ առաջ հասած Նալլըխանցիներ կային:

«Հո՞ն՝ բանակին հաց հայթայթող փուռի գործաւոր Ստանոզցիներ գտանք (Շամօէնց Նշանը, Հաճի Լալէնց Կորիւնը, Ինկիլիզենց Միհրանը, Ուղուտեէնց Գէորգը, եւայլն) որոնք մեր գալուստը իմանալով փութացին կերակուր հասցնել մեզի:

«Յաջորդ օրը Աստուածածնայ Կիրակին էր: Քէսկինի րնակիչներէն մին՝ հայրենակից Գէորգ Գասպարեանի կնկան հօրեղբայրը՝ ազդեցիկ մէկը ըլլալով կրցաւ տեղւոյն Գայմազամին մօտ բարեխօսել եւ մեզի համար մի քանի օր արտօնութիւն ապահովել որպէսզի կարենայինք քիչ մը հանգչիլ. միակ պայմանը այն էր որ քաղաքէն պէտք չէր հեռանայինք:

«Կրցանք քաղաքը շրջելով քանի մը օրուայ պաշար զնել: Տեղացիներն ալ մեզի շատ ազնուութիւն ցոյց տուին, եւ մեզի համար միսով փիլաւ եւ շատ մը այլ կերակուրներ պատրաստեցին (վեց օրէ ի վեր տաք կերակուր մը չէինք տեսած), զորոնք մեծ գնահատութիւնով վայելեցինք, ու մինչեւ այսօր ալ երախտագիտութեամբ կը յիշենք: Մեր կարգին մենք ալ նոյնը ըրինք կակիչէնիրի ու Նալլըխանի հայերուն, որոնք Ստանոզ իջեւանած էին:

«Տասը օրերէ ի վեր մեր սիրելիներէն բաժնուած էինք, ու չէինք գիտեր թէ մեղ ուր պիտի տանէին: Քէսկին իջեւանած Նալլըխանցիներուն միացնելով մեզ ու մի քանի յոյն ընտանիքներ՝ խմբովին ճամբայ հանեցին դէպի Սունկուրլու: Օդը տաք էր. փոքրիկները չէին կրնար քալել ու կուլային. մենք ընտանիքով ելած չէինք, բայց կարող չէինք անտարբեր մնալ այդ մատաղատի հայորդիներուն լացին որ մեր սիրտերը կը ճմլէր: Իւրաքանչիւրս պատիկ մը որդեգրած էինք, ու երբեմն մեր շալակը առած՝ երբեմն ալ ճեռքէն բռնելով կը քալէինք, ու այսպէս մի քանի օրէն հասանք Սունկուրլու:

«Հազիւ հոս ոտք կոխած էինք երբ կառավարական երկու երիտասարդ պաշտօնեաներ եկան, ու մեր ինքնութիւնը ստուգելէ յետոյ մեզ տեղաւորեցին քաղաքին եղերքը, բացօղեայ տեղ մը: Զմեկնած սուր ակնարկներ նետեցին հասկնալու համար թէ որ աղջիկներն ու կիները գեղեցիկ էին: Քիչ մը ետքը վերադարձան, ու իրենց որոշած երկու քոյրերուն մօտենալով հը-

բահանգեցին որ Գայմագամ Պէյին ներկայանան . եւ եթէ անոր պահանջին գոհացում տային՝ իրենք ու իրենց ընտանիքները պիտի կրնային Սունկուրլու մնալ : Եղելութիւնը սկսաւ բերնէ բերան տարածուիլ : Հարցը լուրջ էր, ու պէտք էր հայ կնոջ պատիւը պաշտպանելու պատրաստ ըլլայինք ամէն գնով :

«Աղջիկներուն հայրը (հաւանաբար Յովհաննէս Աղան) եւ հայ վարժապետ մը՝ որ լաւագոյն ոճով թուրքերէն գիտէր, մօտեցան այդ երկու բանագնացներուն ու ըսին . «Մենք Անգարայի նահանդէն ենք, եւ եթէ հարկագրուինք մինչեւ Անգարա հեռաղիրով կ'իմացնենք ձեր պահանջը», ու խօսակցելով մինչեւ կառավարատունը իրենց ընկերացան, իսկ մենք կիներու խոմբը օղակի մէջ առինք ու սպասեցինք խնդրին վախճանին :



**ՅՈՊՊԵ ՎԱՐԺՈՒՀԻՆ ԻՐ ԱՂՋԿԱՆ ԵՓԲԱՔՍԻԻ ՀԵՏ — Մարսիլիա**

«Գայմագամը տեսաւ թէ դիւրին որս մը չէր իր որոնածը, եւ խնդիրը շատ անախորժ դէպքերու դուռ կրնար բանալ, այդ վայրկեանին իսկ հրամայեց որ մեզ ճամբայ հանեն : Մինչեւ կէս գիշեր քալելէ վերջ բաց դաշտի մը մէջ գիշերեցինք : Հայուն պատիւը փրկուած էր :

«Տառնըբրորդ օրը հասանք գիւղ մը ուր հաց գտնելը անկարելի եղաւ թէպէտ էքմէքնի Թէօյ կը կոչուէր : Հոն հանդիպեցանք յոյն ընտանիքի մը որ իրենց երկու էշերուն համար ջուր կը փնտուէին : Թուրքերը ըսին թէ դէմի բլուրին ետեւը աղբիւր մը կար : Մարդը իր էշերը առած բլուրին ետեւ գնաց, բայց ո՛չ էշերը վերադարձան, ոչ ալ յոյնը : Նոյն գիշերը դասալիք զինուորներ մեզ կողոպտելով տարին մեր կօշիկներն ու փոխնորդ ճերմակեղէնները :

«Վերջին առաւօս ճամբայ ելանք նօղղատի ուղղութեամբ, ճամբան

բաւական բարձր լերան մը վրայէն կ'անցնէր , ուր դասալիք զինուորներ դարանամուտ եղած էին : Բանագնաց մը՝ փայտի մը ծայրը ճերմակ լաթ մը կապած՝ դէպի անոնց յառաջանալով զիրենք կը համողէ թէ մենք վտանգաւոր մարդիկ չէինք : Տեսնելով թէ իրենց նախօրօք կողոպտած մարդիկն էինք , ձգեցին որ աղատօրէն անցնինք :



**Տէր ԵՒ ՏԻԿ. ԳԵՐՄԵԶԵԱՆ (ՔԷՕՍԹԵՐԵԿԵԱՆ) ԵՒ ԶԱՒԱԿՆԵՐԸ  
Պէյրութք**

«Մենք ուրախ էինք խորհելով թէ մեզ եօղղատ կը տանին , որովհետեւ մեր հայրերն ու եղբայրները հոն էին հինգ ամիսներէ ի վեր . բայց շատ չտեսաց մեր ուրախութիւնը : Երբոր Ազածա ըսուած գիւղը հասանք , անկէ մեզ Զորումի կողմը դարձուցին :

«Զորում Անդարայի նահանգին եղերքը գտնուող դլիաւոր քաղաքներէն մին է : Հոս մի քանի օր հայոց դպրոցին մէջ մնալէ վերջ՝ ընտանիք ունեցողները հոդ թողլով՝ մնացեալ Ստանողցիներս մինչեւ Խոկէլիա քչեցին : Այս աւանը Զորումի կը պատկանի , եւ չինուած է ձորի մը բերանը . ջրարրի , այդիներով ու պարտէզներով շրջապատուած գիւղաքաղաք մը , հին բերդաքաղաքի մը տեղը հիմնուած է :

«Երբ Խոկէլիա հասանք բարի ոստիկանապետ մը մեզ իր հսկողութեան տակ տռնելով զետեղեց երկու անմարդաբնակ խաներու մէջ , եւ պատուիրեց որ քաղաքէն չհեռանանք : Մեզմէ առաջ հոն տեղաւորուած երեք հայ երիտասարդներ ալ կային , Խարբերդէն աքսորուած — Յարութիւն Տէր Յարութիւնեան , Սարդիկ ծանծիկեան եւ Արտաշէս Մուրատեան , որոնք շատ աղդասէր ողի ունէին : Կարճ միջոցի մէջ մեզ քաղաքին ծանօթացուցին , այնպէս որ ամէնքս ալ գործ գտանք , ոմանք առունի շինութեան , ուրիշներ այ-



ԱՆՆԻԿ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ

գիներու եւ պարտէզներու մէջ, մինչեւ այն օրը երբ թաղապետութիւնը մեղ ժողվեց եւ ճամբաներու շինութեան գործին լծեց Ծնջին օրավարձքով . բայց մեր պաշտպան ոստիկանապետը ծառացաւ վերակացուներու անդթութեան դէմ, ու օրավարձքերու չափաւոր սակ մը որոշեց :

«Այս ձեւով կը շարունակէինք մեր աքսորականի կեանքը, բայց օրին մէկը, ես եւ մի քանի ընկերներ, մերժեցինք աշխատանքի երթալ . գործերուն վերակացու էնժէնիէօր Նաշաթ Գէյը եւ Ապատ Օղլու մէյ մէկ փայտ առած մեր վրայ եկան բռնի գործի տանելու համար, բայց մենք փախչելով ոստիկանատուն ապաստանեցանք ու բողոքեցինք թէ մեղ օրական քան ղուրուշով կ'աշխատցնէին, ինչ որ հազիւ մէկ հացի դրամ էր, աւելցնելով նաեւ թէ շաբաթներէ ի վեր օրավարձքերնիս չէին վճարած : Ոստիկանապետը մեղ քովի սենեակը փակեց ու երբ այդ երկու հրէշները իրեն ներկայացան մեղ պահանջելու, ինդիրէն տեղեակ չըլլալ ձեւացնելով հարցուց թէ օրական ո՛րքան կը վճարէին, եւ թէ ե՛րբ եղած էր վերջին վճարումը : Հոդ սկսան կմկմալ : Յետոյ իրենց դառնալով ըստւ . «Այս մարդիկը իմ հովանաւորութեանս տակ են, եւ չեմ թողուր որ շահագործէք զիրենք : Անոնք ինձի յանձ-

նուած ըլլալով՝ ես եմ պատասխանատուն. անոնք ինծի ևնթակայ են ու ո՛չ թէ ձեզի. առանց իմ հաւանութեանս զանոնք աշխատցնելու իրաւունք չունիք, ու չեմ ձգեր որ աշխատին. ո՛ւր որ կ'ուզէք հոն դիմեցէք»։ Այս կտրուկ ելոյթին վրայ օրական 20 դուրուշի փոխարէն 60 դուրուշ վճարելու սկսան, եւ մինչեւ վերջը այդ ձեւով շարունակեցինք»։



**ՅԱՐՈՒԹԻՒՆ ՄԵՀԼԻՄՃԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ  
1915-ի տարագրութենէն ետք**

1921, Օգոստոսէն վերջ՝ դրկուած վերապրող այր մարդոցմէն, Ստանող ահ ու դողի մատնուած կը սպասէր։

Այդ ժամանակ Ստանող մնացած հայրենակից Կարապետ Կէօտէեան, այլ անունով «Էկիւլէնց», սապէս կը պատմէ . . .

«Երբ բոլոր էրիկ մարդիկը Ստանոզէն հեռացուցին ես 13 տարեկան էի. քիչ շատ դրել, կարդալ եւ թուարանութիւն սորված էի։ Հոն Հասան կոչուած մէկը բոլոր նպարավաճառի խանութները իր ազդեցութեան տակ առած էր, եւ զիս ալ իրը աշկերտ իր քովը առաւ։ Ինք անգրագէտ ըլլալով ես ստիպուած էի ամէն տեսակ գործ ընել գերիի մը պէս. մանաւանդ Ստանող տեղաւորուած թուրք գաղթականներուն պէտքերուն հատելու համար խա-



ՅՈՒՍԻԿ ՍՈՒՐԵՆԵԱՆ



Զարդի աջ՝ Օթմիկ Սուրենեան, Մայր Սուրենեան Արամ Սուրենեան  
այս երկու ուսանողներն ալ զայռած՝ 1915-ին



ՅՈՎՀԱՆՆԻՍ ՔԻՐԵՄԻՑՃԱՆ  
Ստանողի վերջին ժամկոչը

Նութի գործերը անհամեմատօրէն աւելցած ըլլալով ծանրաբեռնուած էի .  
տուները ապրանք տանիլ, ապառիկները զրել, իր արբանեակներով գինար-  
բուքներու ատեն սեղանին օղի եւ աղանդեր մատակարարել եւայլն, եւայլն :  
Եթէ պղտիկ դժգոհութիւն մը յայտնէի ապտակն ու աքացին պատրաստ էր :  
Ասկից զատ՝ թուրք գաղթականեր միշտ ակնարկութիւններ կ'ընէին իմ հա-  
ցէիս թէ ի'նչու կեավուր մը կը պահէր փոխանակ միւսլիմանի մը :  
«Դիւղին մէջ գեռ կը մնային մունետիկը եւ մի քանի գործակատար-  
ներ, որոնք ամէն օր կառավարատան բակը ներկայանալու էին գործադրու-

Թեան դնելու համար տրուելիք հրահանդները : Եկող այցելու պաշտօնեաներուն համար անկողին եւ ճաշ պէտք էր պատրաստէին . տեղափոխութիւններու պարագային ունեցողներէն էշեր կ'առնէին բռնի ու անոնց տէրերն ալ մինչեւ յաջորդ կայանը տարապարհակ կը քչէին . տեղույն զինուորներուն ձաւարի (պուլլուր) պաշար կը պատրաստէին զործի լծելով Ստանոզցի հայ կիները որոնք մինչեւ Սինճան Քէօյ քալեցնելով ցորեն խաչել ու չորցնել կուտային : Յետոյ աղացուած ձաւարը Ստանոզ կը փոխադրուէր :

Մէկ խօսքով մնացողներուն կեանքը տաժանելի կը դառնար : 1921-22-ի ձմեռը խաղաղ անցաւ . թուրք եւ յոյն բանակները իրենց պաշտպանողական գիծերուն վրայ կը պատրաստուէին , ու կը սպասէին վերին հրամանատարութեան նոր հրահանգին :

Նոյն ձմրան Դեկտեմբերին Փրանսական բանակները Կիլիկիան թուրքերու յանձնելով կը քաշուէին :

«Թուրք բանակը կազմ ու պատրաստ կը սպասէր իր դիրքերուն մէջ , մինչ անդին յոյները թագաւորականներու եւ Վէնիզիլօսականի վէճերով պառակտուած էին Յունաստանի մէջ : Բանակը նոյնպէս պառակտուած էր . միւս կողմէն ալ իրենց յաղթանակէն փքացած՝ թուրքին ոյժը կ'արհամարէին , զինուոր ու սպայ զինարրուքներ կը սարքէին իզմիրի եւ Պրուսայի «Թաթինկա»ներուն հետ : Երբեք ալ իրենց մտքէն չէին անցըներ թէ անդին՝ իր ուժերը ի մի հաւաքելով՝ թուրքը կը պատրաստուէր իր վրէժը լուծելու , ու այս նպատակին համար կը զինէր նաեւ բոլոր ոստիկանները , ոստիկանապետներն ու պետական պաշտօնեաները :

«Ստանոզի մէջ գտնուող թուրքերն ու թուրք զաղթականները շատ վստահ չէին իրենց յաղթանակին , ու ամէն օր կը սպասէին յոյներու յառաջխաղացքին : Կարգ մը թուրքեր գալով մեզմէ կը հայցէին որ իրենց համար մօտ օրէն գալիք յոյն իշխանութեան պաշտօնեաներուն մօտ բարեխօսէինք ըսելով թէ իրենք միշտ լաւ վարուած էին մեզի հետ :

Դժբախտաբար այդ բարեխօսութիւնը ընելու առիթը չունեցանք ապեկար յոյն զինուորներուն պարտութեան պատճառով :

Սպասուած պատեհ առիթը ներկայացած համարելով՝ թուրք բանակը յարձակողականի կ'անցնէր Աֆիոն Գարահսարի , Քէօթահիայի եւ խակէչ-էիրի ուղղութեամբ : Տասնըհինգ օրուայ կոււներէ վերջ պառակտուած յոյն բանակը նահանջի ճամբան կը բռնէր : Յոյն եւ հայ բնակչութիւն անակնկալի եկած՝ խուճապահար կը փախչէին՝ խառնուած յոյն զինուորներու խառնիճաղանձին՝ դէպի Մուտանիոյ եւ Կէմլէյիկի ծովեզերքը : Տեսարանը ահոելի ու ողբալի էր : Շատեր՝ իրենց ընտանիքի անդամները կորսնցուցած՝ զիրար կը փնտուէին : Անոնք որ կրցած էին անհրաժեշտ զոյքեր առնել , զանոնք բեռցուցած էշերու , ձիերու կամ կառքերու վրայ , կը հասնին ծովեզերք եւ անձկութեամբ կը սպասեն ազատարար նաւուն :

Հայրենակից Կարապետ Թէրզեանի տիկինը՝ ականատես վկան այդ թուրուուհին՝ սասէս կը պատմէ .

«Ես բնիկ Եէնիճէցի եմ , Հօրս կողմէ Պայտարեան՝ մօրս կողմէն Եէնի-

ճէյի Թէրգւան բաղմանդամ զերդաստանին կը պատկանիմ : Եէնիճէ , ինչպէս նսեւ ձէրահ զուտ հայաբնակ զիւղեր էին , Պրուսայէն հազիւ 30 մղոն հեռու :

«Յունօթքական պատերազմին այս երկու զիւղերն ալ թուրք չէթէներու յաճախակի յարձակումներուն թիրախ դարձած էին . նոյն միջոցին թուրքերը կարդ մը երիտասարդներ հաւաքելով Խարբերդի կողմերը աքսորած էին :

«Յոյները Պրուսան զրաւելէ յետոյ այդ շրջանի զիւղերուն հայ ժողովուրդը ամէն ինչ ետին ձղելով , կ'ապաստանին հոն , ուր տարիէ մը ի վեր հաստատուած յոյն իշխանութեան պաշտպանութիւնը կը վայելեն : Ամէն ոք գործի մը ձեռնարկած՝ կեանքը կը շարունակն ինքինքնին կատարելապէս ապահով զգալով :

«1922-ի Օգոստոսին՝ երբ ահուելի ճակատամարտներ կը մղուէին իսկիշէհիրի ու Աֆիոն Գարահիսարի կողմերը , քրիստոնեայ բնակչութիւնը անհոգ՝ իր զբաղմունքին ետեւէն էր : Յոյն բանակը միշտ յաղթական էր , եւ ուեւ հաւանականութիւն չկար որ մէկ օրէն միւսը անսպասելի աղէտ մը պատահէր :

«Օգոստոս 10-20 տաժանքի անմոռանալի օրեր էին այդ շրջանը գըտնուողներուն համար : Յոյն բանակը պարտուած կը նահանջէր : Քրիստոնեայ բնակչութիւնը խուճապի մատնուած՝ կը լքէր ամէն ինչ իր կեանքը կարենալ ազատելու համար , եւ այդ յոյսով դէպի Մուտանիոյ նաւահանգիստը կը խուժէր :

«Ճամբաները խճողուած էին թէ նահանջող յոյն զինուորներով եւ թէ ալ փախչող ժողովուրդով . շատ մը իրար կորսնցուցած ընտանիքի անդամներ աջ ու ձախ կը վազէին ամէն մէկը իրենները զտնելու յոյսով :

«Թէրգեան զերդաստանը հաւաքովի կառք մը վարձեցինք , ևւ մեծ մայրիկս , ու կարդ մը կոյքեր՝ զոր կարողացած էինք միասին բերել՝ վրան տեղաւորած կը յառաջանայինք : Այդ խառնիճաղանճին մէջ թուրք կառապանը մեր անուշադիր մէկ վայրկեանին կրցեր էր ճամբան շրջել , եւ իրեն վըստահուած զոյքերն ու մեծ մայրիկս առած դէպի ետ քչել կառքը :

«Թէպէտեւ մեր չորսդին փնտուուք կատարեցինք , ամէնը ապարդիսն անցան . դէպի ևտ երթալ ալ չէինք կրնար , որովհետեւ սա մահուան գիրկը նետուիլ կը նշանակէր : Այդ շրջաններուն մէջ նահանջող յոյն բանակին ու յառաջացող թուրք զինուորներուն միջեւ բազխումներ տեղի կ'ունենային . զէնքերու եւ թնդանօթներու ձայնը յաճախ լսելի էր :

«Ա՛խ , անուշիկ Հաճի մարըս , ո՞ւր տարաւ քեզ այդ անխիղճ թուրքը . դուն որ այդ մեծ զերդաստանին կուռքն էիր , զրկուած քու որդիներէդ ու թոռներէդ՝ անողոք բախտին զոհ դարձար . դուն որ միշտ բարութեան տիպար էիր , արդեօք ա՞յդ բախտին արժանի էիր : Գտնուեցա՞ւ արդեօք գթասիրտ մէկը որ քեզ հողին մէջ հանգչեցնէր : Երանի՛ թէ այնպէս ըլլար :

«Ես Պրուսայի Ամերիկեան Վարժարանը կը յաճախէի : Ամառուայ արձակուրդի առթիւ մեր տնօրէնուէին Միս ծիլսըն Ամերիկա մեկնած ըլլալով՝ իր պաշտպանութենէն զրկուած էինք : Բայց երբ իր Պոլիս վերադարձին կը

լոէ աղջտը, պզտիկ նաւ մը վարձելով Մուտանիա կը փութայ, ուր մենք ծովափը կը սպասէինք յուսահատ : Մեզի աշակերտներուս տէր կանգնելով տարաւ Պոլիս ու տեղաւորեց Խսկիւտարի Ամերիկեան Վարժարանը ուր պատեհութիւնը ունեցանք մեր ուսումը շարունակելու» :



**ՏՕՔԹ. ԳԻՐԵՄԻՑՃԱՆ**  
Թուրքիա ապրող նոր սերունդէն

Նոյնպէս խօսքը տանք հոս Սիվրի Հիսարցի Պըն . Գէորգ Գիզիրեանի որ ականատես եղած է այդ ահռելի տեսարանին . . .

Մուտանիա . . . «Գիշերուայ ժամը 2·00-ին հասանք Մուտանիա, ու մեր գոյքերը իջեցուցինք ծովեզերքը . խոր մութին բան չէինք տեսներ, բայց ամէն կողմէ մարդկային ձայներ կուգային . ծովեզերքի երկայնքին խոնուած էին մեծ թիւով գաղթականներ : Հոն մնացինք երեք-չորս օր :

«Նաւամատոյցը փայտէ կամուրջներ ունէր որոնց պզտիկ նաւեր կըրնային մօտենալ եւ ժողովուրդը ներս առնել : Բայց այդ պահուն ի՞նչ կոփւներ, ի՞նչ ծեծուրտուքներ եւ ի՞նչ հայհոյանքներ . ամէն ոք ինք կ'ուզէր առաջ անցնիլ : Երբեմն կամուրջին վրայ դիրար կը հրմշտկէին ու ոմանք ծովը կ'իյնային :

«Նաւը ճամբայ ելլելէ վերջն ալ կոփւը կը շարունակուէր . մերթ ընդ մերթ ծրարի պէս բան մը ծովը կ'իյնար . կոռուղներէն մին կամրջակէն վար հրած էր միւսը :

«Այս պայմաններու տակ կարելի չէր նաւ նստիլ, ուստի սպասեցինք : Վերջին օրը միայն մէկ նաւ եկաւ : Աստուած իմ, ի՞նչ ահռելի տեսարան, ի՞նչ իրարանցում . զիրար հրմշտկելով շատեր գետին կ'իյնային ու կը կոփ-

կը ուստուէին : Նաւ բարձրացողներէն ոմանք պարան կախելով՝ մէկուն մէջքէն կապած վեր կը քաշէին :

«1922 Օգոստոս 15-18 օրերուն նաւ չեկաւ : Մովեզերքը հաւաքուած հայ եւ յոյն գաղթականներ, թուով մօտ վեց հազար, ի զուր սպասեցին ազատարար նաւերուն : Յուսահատութենէ մղուած շատեր ինքզինքնին ծով նետեցին :

«Ենրկու օր ետքը Փրանսական զրահաւորներ եկան ու դիրք բռնեցին : Մովէն պաշարուած էինք . մեր եւ յունական բանակի բնացորդ 20.000 դինուորներուն նահանջի ճամբան կտրուած էր :

«Օգոստոս 21-ի առաւօտուն նահանջող յոյն բանակին ու յառաջացող թուրք զունդերուն միջեւ կատաղի բաղխումներ սկսան : Յոյներուն համար օրհասական պայքար մըն էր . լաւ էր պատուով մեռնիլ :

«Մովեզերքին մօտ բլուր մը կար . քաղաքը մեզմէ բաւական հեռու էր : Ահռելի ճակատամարտը բլրան ետեւը՝ քաղաք տանող ճամրուն վրայ էր օր կը մղուէր . զէնքերու, արազահարուածներու եւ թնդանօթներու ճայնը երկինքը կը թնդացնէր :

«Այս կացութիւնը առանց ընդհատումի շարունակեց մինչև իրիկուն : Յետոյ սկսան վիրաւորները գալ . չկար հիւանդանոց, չկար բժիշկ կամ դեղ ու դարման այդ խեղճերուն համար :

«Քիչ վերջը պարզուեցաւ սարսափելի տեսարան մը : Պարտուած յունական բանակը իր սպաններով, ջորիներու վրայ բեռցուած ուազմամթերքով՝ ահռելի խուճապով մը բլուրն ի վար կը խուժէին դէպի ծովափը : Ոմանք ծովը կը նետուէին, ոմանք թագակիր գդակները հանած կը պատոէին ու իրենց թագաւորին կը հայշոյէին : Խենթեցողներ ալ քիչ չէին :

«Երբեմն ծովեզերքի ծայրամասին գաղթականներուն վրայ յարձակում կը զործէին աղջիկներէն ու այրերէն առեւանդելու մտադրութեամբ : Իրենց գաղանային բնազդներուն յագեցում տալու պատեհ առիթ կը նկատէին զայս :

«Ֆրանսական զրահաւորները անտարբերութեամբ դիտեցին ազատուելու յոյսով այն ժողովուրդէն ու զինուորներէն ծովը նետուողները ու անոնց յուսահատորէն խեղդուիլը : Յաջորդ առաւօտ անոնց ուռած մարմինները տեսանք ծովափին վրայ :

Ասոր յաջորդեցին նոր նախճիրներ : Շատ մը հայ եւ յոյն երիտասարդներ՝ զերի ինկած յոյն զինուորներուն հետ հեռացուելով ջարդուեցան . 20.000 զօրքերուն մեծամասնութիւնը Անդարա շհասած մահացած էին : Հայ եւ յոյն գաղթականներ՝ իրենց մինչև ծովեզերք բերած գոյքերը ամրողջութեամբ ձգելով՝ նետուեցան հետազային օգնութեան հասնող ազատարար նաւու մը մէջ ու ցամաք հանուեցան իրարմէ շատ հեռու նաւահանգիստներ, ինչպէս Պոլիս, Ռոտոսթօ եւ Յունաստանի նաւահանգիստները, առանց նկատի առած ըլլալու ընտանեկան կապերը : Ամիսներ տեւեց մինչև որ արենակիցներ զիրար գտան :

Նոյն ճակատադիրը վիճակուած էր իղմիրի և չըջաններուն : Թուրքերուն առաջին զործը եղաւ քաղաքը կրակի տալ : Ժողովուրդը խուճապահար կը փախչի . ոմանք նաւակներով Միտիլի կղզին կ'ապաստանին, ոմանք

պղտիկ նաւերով ծովուն բացերը ապաստան կը փնտռեն. շատեր ալ հրդեհ-ներու ծուխերուն մէջ չնշահեղձ կ'ըլլան։ Ահա այս ձեւով վերջ կը գտնէ յու-նական անփառունակ արշաւանքը։

Այդ օրերուն էր որ Ստանողի զաւակներէն վեց հոգի կը գնդակահար-ռուէին Բօլաթլըի մօտերը. այժմ խօսքը տանք հայրենակից Յովկաննէս Հաճի Հարօնեանին որ անոնց հետ զինուորագրուած էր —

«Մենք Գաաթեմունիի շրջանին մէջ մօտ հարիւր հայ զինուորներ բա-նակի մթերանոցներուն ու փոխադրութեանց պատասխանատու էինք։ Անոնց մէջ աւելի քան քսան Ստանողցիներ կայինք՝ մեծ մասամբ նոր ամուսնացած-ներ։ Առանց արձակուրդի չարաչար աշխատանքը մէկ կողմէն, սնունդի պա-կասը եւ ընտանիքի կարօտը միւս կողմէն կը կրկնապատկէին մեր տաժանքը։

«Մեզմէ ոմանք՝ յուսալով թէ ճակատամարտը վերսկսելով յոյները յաղթականօրէն կը յառաջանան եւ կը գրաւեն Ստանողն ալ՝ բանակէն փախ-չելու միջոցը գտան ու անյայտացան։ Թէպէտեւ անոնցմէ լուր մը չէինք առած՝ կը կարծէինք թէ տուն հասած ըլլալու էին։ Անոնց օրինակին հետե-ւելով հինգ հոգի եւս փախուստի ճամբան բռնեցինք ու յաջողեցանք Ստանող հասնիլ այնպիսի մէկ պահուն երր զիւղի ամբողջ թուրք զօրքերը նահանջող յունական բանակը Պրուսայի ուղղութեամբ հալածելու գացած էին։ Իսկ առաջին վեց փախստականներուն Ստանող հասած ատենը՝ ճակատամարտը դեռ նոր սկսած ըլլալով՝ բազմաթիւ թուրք զինուորներ կային հոն։ Երր մենք հասանք զիւղ, իմացանք թէ այդ վեց հայ զինուորները իբր լրտես բռնուած ու գնդակահարուած են (ոմանք կ'ըսէին թէ կախաղան բարձրա-ցուած էին) Ստանողէն յիսուն քլմ. անդին՝ Բօլաթլըի մէջ։ Այս տիսուր դէպ-քին առաջնորդող մանրամասնութիւններ կուտայ հայրենակից Սեղրակ Հաճի Ստեփանեան որ Պիւլպիւլէնց ծառայութեան մէջ ըլլալով այդիները զացած էր խաղող քաղելու։ Այս միջոցին այդ կողմէերէն կ'անցընէին ձերրակալուած վեց զինուորները. տեսնող կիները կը թախանձեն, լալաղին անոնց ետեւէն կը վաղեն, բարեխօսելով թէ այդ տղաքը անվնաս Ստանողցիներ էին. բայց անօգուտ. դահիճները ողոքել անկարելի կ'ըլլայ։ Դատապարտեալները դէպի ետ յուսահատական ակնարկ մը նետելէ յետոյ կը հեռացուին Բօլաթլի ուղ-ղութեամբ, եւ մի քանի օր յետոյ կը գնդակահարուին։

«Այս ողբերգական դէպքը լսելով շատ վախցանք ու տիսրեցանք։ Ու-տիկանները օրական խուզարկութիւն կը կատարէին մեզ դտնելու համար։ Անոնց յանձնուիլ կը նշանակէր մահուան գիրկը նետուիլ։ Վեց դասալիքնե-րուն մահուան պատիժը գիտնալ հերիք էր մեզ մղելու որ լաւ պահուըտէինք։ Զկարենալով մեզ գտնել՝ մեր մայրերն ու քոյրերը ձերբակալեցին ու բոկոտն քալեցնելով Անզարայի բանտը տարին։

«Այդ օրերուն Անզարա մայրաքաղաքի հանգամանք առած էր, եւ կարգ մը Ստանողցի կիներ հոն նոր եկող պաշտօնեաներուն քով ծառայութիւն կ'ը-նէին, կամ նոր յաճախորդներով լեցուած պանդոկներուն մէջ կ'աշխատէին։ Ուրիշ կիներ զինուորական համազգեստի կերպասներուն համար պահանջուած բուրդը կը մանէին։ Հոն գտնուող այս Ստանողցի կիները բանտը այցելելով

մերիններուն ուտելիք հասցնելէ դատ բուրդ ալ կը տանէին, զոր բանտարկեալ կիները մանելով իրենց հացին դրամը կը շահէին։ Այսպէս մի քանի ամիս բանտի ծառայելէ յետոյ՝ բոլոր բանտարկեալներուն ընդհանուր ներում չնորհուելով՝ աղատ արձակուեցան։



### ՍՈՅԻԱ ՓԱՐԱՏԵԱՆ

իր աղջկան Եգիսաքէքի ու քոռաձ' Գէորգի հետ։  
Ազ կողմի նկարը՝ փեսան, Գէորգը, գոհուած 1921-ին, Բոլարլը

Հոռ կուտանք Բոլաթլը կայարանը իրր լրտես գնդակահարուած վեց  
անմեղ Ստանողցի փախստական զինուորներուն անունները։—

Գետրոս Հանի Հարօմեան	Գէորգ Սինապեան
Ցովիաննես Հանի Թումաեան	Գէորգ Պիւլիկեան
Գրիգոր Փափազեան	Ցակոր Զատուրեան

Միւս հինգ փախստականները՝ որոնց սիրոյն իրենց կիներն ու աղջկները տառապանք ու բանտարկութիւն կրեցին գաղտնապահութեամբ, ի վերջոյ երբ Թրքական յաղթանակով ընդհանուր ներում յայտարարուեցաւ՝ պատիժէ զերծ մնացին։ Անոնցմէ ոմանք դեռ ողջ են, որոնց կարգին է հետագային Ստանողցիներուն Հայրենակցական Միութեան երկար տարիներ նախագահած Յովհաննէս Հաճի Ահարոնեանը։

Թրքական բանակին յաղթութեան լուրը կայծակի արագութեամբ տարածուեցաւ Թուրքիոյ ամէն կողմը։ Ժողովուրդը ցնծութեան մէջ էր։ ամէն կողմ հրավառութիւն։ մզկիթներուն մէջ փառարանութիւն Ալլահին որ Մուս-

**Բաժար Քեմալի սուրը հատու ըրած՝ կեավուրները ծովը թափած էր:** Իրաւունք ալ ունէին ուրախանալու, քանի որ պարտուած՝ բաժան բաժան ըլլալու վտանգին ենթակայ թուրքիան մէկ օրէն միւսը յաղթական դառնալով՝ կարսէն մինչեւ իզմիր իր բոլոր հողերուն կրկին կը տիրանար. թուրք պետութիւնը կ'ողջնար եւ յաղթական պետութիւններու կարգին խաղաղութեան սեղանը նստելու իրաւունք ձեռք կը ձգէր. եւ վերջապէս համաձայնական ազգերուն կը պարտադրէր հեռանալ Պոլսէն:



**ՅՈՎԱՆՆԻՍ ՏԱՆՏԵՐԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ — Անգարա**



**Գ. ԳԱՊՉԻՄԱԼԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ — Անգարա**

1920 Օդոստոս 10-ին Սէվրի մէջ թաղաւորականներու կողմէ ստորագըրուած՝ եւ Թուրքիոյ նուաստացուցիչ պայմաններ պարտադրող դաշնագերը կը փոխարինուի իրենց համար շատ նպաստաւոր Լողանի դաշնագրով (20 Յուլիս, 1923), եւ Մուսթաֆա Քեմալ կը հռչակուի Աթաթիւրք (ժողովուրդին հայրը) :

Ուրախ էր Թուրք ժողովուրդը. յուսալից էինք եւ մենք կարծելով թէ ամէն տառապանք վերջ գտած ըլլալով՝ ամէն ոք իր տունը պիտի վերադառնար իր վերապրող սիրելիներուն։ Բայց ո՛չ։ Մեծ եղաւ յուսախարութիւնը բոլորին երր իրենց արդիլուեցաւ վերադառնալ իրենց պապենական կալուածներուն։ Այս ծրագիրը խորամանկօրէն մշակուած էր արդէն։

1915-ին Թալաաթ եւ իր արբանեակները ուղեցին ջարդելով ձերբազատուիլ հայերէն, բայց Մուսթաֆա Քեմալ եւ իր համախոհները Քեմալական ջարդերէն յետոյ պահ մը մարդավայել վարմունք ցոյց տուին. բոլոր դռները բանալով աքսորուածները ազատ ձգեցին, պայմանաւ որ երկրէն հեռանան։ Օգտուելով այս առիթէն՝ կարճ ժամանակի մէջ Անատոլուէն հեռացան քրիստոնեայ բնակչութեան հոծ բազմութիւնները։ Այսօր միայն սակաւաթիւ խումբ մը կայ հոն։



ՅԱԿՈՒ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ



ՄԱՆԱՆ ՀԵԹՈՒՄԵԱՆ, ԻՐ ՏՂԱՆ, ՀԱՐՍԸ ԵՒ ԱՂՋԻԿԸ

Թուրքերուն երազած «Թուրքիա թուրքին համար» ծրագիրը իրականացած էր :

Հայրենակից Կարապետ Զիտէմեան սապէս կը գրէ իր յռչերուն մէջ .— «Թուրքը չգիտցաւ գնահատել հայուն արժանիքները : Անոր նախահայրերը քրիստոնեաներուն կը պարտէին իրենց յաջողութիւնները նոյնիսկ երբ Լեհաստանէն մինչեւ Եգիպտոս տարածուող երկիրներուն տէրն էին : Իրենց բանակին պարէնը հայթայթողները, արհեստաւորները, նոյնիսկ իրենց գանձապահները հայեր էին : Բայց այդ շինարար ձեռքերը հեռանալէ ի վեր յետադիմութեան ճամբուն վրայ են . իրենց ձեռքով փորած հորին մէջ ինկան : Բայց այն հայերը՝ որոնք թուրքիայէն մերկ հեռացած էին, այսօր նորէն բարեկեցիկ են . ունին տուն տեղ, եւ հասած են նախանձելի վիճակի ու դիրքերու ամենուրեք :

«Իմ հայրս Եօզդատ աքսորուած էր, բայց ես Խոկէլէպ էի շատ մը բախ-

տակիցներու հետ : Մեզմէ շատերը հոն արենակիցներ ունենալով՝ միշտ հաղորդակցութեան մէջ էինք անոնց հետ , քանի որ սուրհանդակը շատ կանոնաւոր կ'աշխատէր :

Ժամանակը ալ հասած համարելով՝ Սեպտեմբեր ամսուն վերջերը դիմում կատարեցինք մեր տուները վերադառնալու համար : Մեր խնդրանքը մերժելով հանդերձ մեզ կառավարատան բակը ժողվեցին , եւ ոստիկանապետը մեզի հաղորդեց պետութեան որոշումը , ըսելով . «Ձեր ազատ արձակուելու համար ըրած դիմումը ընդունուած է , պայմանաւ որ Թուրքիայէն հեռանաք . հարկ եղած արտօնաթուղթերը պիտի հայթայթենք ճեզզի : Մեկնելու երկու ճամբայ ունիք . Սամսոնէն Սեւ Ծովու վրայով կամ Աստանայէն՝ Միջերկրականի վրայով Պոլիս կամ ուեւէ օտար երկրի նաւահանգիստ կրնաք մեկնիլու : Լուրը չուտով հաղորդեցինք Յօզդատի մեր հարազատներուն , որոնք եւս իրենց կարգին դիմած եւ նոյն պատասխանը ստացած էին , ու Զօրում հաւաքուելու ժամադրութիւն տուինք , ուրկէ Պոլիս պիտի մեկնէնք Սամսոնի վրայով : Բոլորս ալ երկուստէք մեր արտօնագիրները նոյն ճեւով պատրաստել տալէ յետոյ՝ Հոկտեմբերին վերջերը հաւաքուեցանք Զորում , եւ անցնելով Մարզուանէն , Ղազզուէն ու Քավազէն՝ մի քանի օրէն հասանք Սամսոն քաղաքը :

Տեղւոյն հայոց եկեղեցին իջեւանն էր Անատոլուի ներսերէն եկող գաղթականներու որոնք՝ Սիվազէն ու Թողաթի շրջանէն ըլլալով՝ Սամսոնը ընտրած էին իրենց մեկնումին նաւահանգիստ : Խարբերդի ու Մալաթիոյ գաղթականները Սուրբիոյ վրայով՝ իսկ Կեսարիոյ շրջանները Կիլիկիոյ ճամբով կը մեկնէին :

Երբ Սամսոն հասանք , քաղաքը Սվազի , Թողաթի , Ամասիայի ու Մարզուանի կողմերէն եկած որբերով ու ընտանիքներով խճողուած գտանք : Պէտք էր կարգի սպասել նաւահանգիստէն հարկ եղած արտօնութիւնն ու տոմսակները ճեռք ճգելու համար :

Հոս մէկ ամիսէ աւելի մնացինք եւ հազիւ Նոյեմբերի վերջերը կրցանք տոմսակները ապահովել կիւլ ճէմալ չոգենաւով Պոլիս երթալու համար : Վերջապէս կրցանք փրկարար նաւը մտնել :

Թէպէտեւ մեր անցագիրներուն վրայ «Վերադարձը արգիլուած» վճիռը գրուած էր , մենք ուեւէ վիշտ չունէինք այդ մասին . ընդհակառակը ուրախ էինք որ մեր ընտանիքներով ազատ չունչ պիտի առնէինք ստրկութեան կապանքներէն ազատուած , ու ալ պիտի խօսէինք ու գործէինք ազատօրէն :

Մեզմէ շատեր մինչեւ այն ատեն ոչ ծով տեսած էին , ոչ ալ նաւ : Զըմքան եղանակը սկսած ըլլալով Սեւ Ծովը կատղած էր ու բազմաթիւ ճամբորդներ ծովախտի բռնուեցան :

Դէպի Պոլիս .— Կիւլ ճէմալ նաւը նախապէս Տրապիզոնէն յոյն գաղթականներ առած էր որոնց մէջ ծանր հիւանդներ կային : Ճամբան հիւանդներէն ոմանք մեռան , եւ այդ պատճառով մեր նաւը Պոլսոյ նաւահանգիստը մտնելու արտօնութիւն չունէր . որով ծովուն բացերը խարիսխ ճգեց , ու ա-

ողջապահական սպասարկութեան կողմէ ճամբորդներուն արդիլուեցաւ ցամաք ելլել։ Ամէնքս ալ չուարած էինք ու չէինք զիտեր ինչ պիտի ըլլար մեր վիճակը։ Մէկ կողմէն ծովախտէ կը տառապէինք, միւս կողմէն յուսահատութիւնը մեղ կ'ընկճէր։ Ուտելիքի պաշարնիս հատնելու վրայ էր եւ դրամական տեսակէտով ալ նախանձելի վիճակ մը չունէինք։ (մեղմէ շատեր հազիւ նաւուն տոմսակին գինը վճարելու չափ դրամ գտած էինք)։

Մեր տարագրութեան օրերուն ստիպուած էինք յօժարիլ նուազագոյն օրավարձքերուն, եւ ոեւէ խնայողութիւն ընելու կարող եղած չէինք այնպէս որ եթէ նաւուն վրայ մի քանի շաբաթ եւս մնալու ստիպողականութեան տակ գտնուէինք՝ յիշուած յոյն զաղթականներու բախտին պիտի արժանանայինք։

Երբ նաւը Պոլիս խարսխեց չէինք զիտեր թէ ի՞նչ կացութիւն կը տիրէր հոն քանի որ բաւական երկար ատենէ ի վեր քաղաքը խզուած էր Անատոլուէն։ Մեզ շրջապատող ոստիկանները թուրքեր էին։ Իսկ մենք կը կարծէինք թէ՝ Պոլիս համաձայնականներու կողմէ դրաւուած ըլլալով՝ ամէն տեսակ զեկավարութիւն իրենց հսկողութեան ևնթակայ էր։ Այս ալ նոր յուսախարութիւն մըն էր մեզի համար։

Նաւը առտուն հասած էր Պոլիս։ Ամրող օրը կամրջակին վրայ կ'երթեւէկինք ճարահատ եւ յուսահատ, դիտելով քաղաքին հիանալի տեսարանները՝ որոնք մեզի համար նորութիւն էին։ Նաւեր, նաւակներ ու զրահաւորներ կուգային ու կ'անցնէին մեր նաւուն մօտէն։

Թէպէտեւ Անատոյուի հայութիւնը տարագրուած ու կոտորուած էր, Պոլոյ հայութիւնը կը մնար ապահով ու կանդուն։ սետութեան պէս տէր կանգնած՝ կ'օգնէր իր ազդի բեկորներուն՝ պատսպարելով ու կերակրելով զանոնք։

Բայց մենք անտեղեակ էինք այդ ամենէն։ Տարագրութեան օրերուն թուրք կառավարութիւնը մեզի իրը բանտ ծառայեցուցած խաներուն ու ախոռներուն համար վարձք ալ պահանջեց մեզ ին, երբ մեր ունեցած պատառ մը ցամաք հացը մեր միջեւ կը բաժնուէինք։ Հայր մուրալ չի զիտեր։ ան վարժուած էր իր արդար վաստակովը ապրիլ ու ապրիլնել իրենները։ առաքինութիւն մը զոր ժառանդած էր իր պապերէն։

Առողջապահական տնօրինութեան կողմէ եղած քննութիւններէն յետոյ որոշուած է եղեր նաւը ուղղակի Յունաստան ուղղել։

Ազատարար մավունան. — Իրիկուայ դէմ մի քանի ոստիկաններ ու պաշտօնեաններ խոշոր նաւակ (մավունա) մը հեծած մեր նաւուն մօտեցան ու մեզի հսկող ոստիկաններէն արտօնուելով նաւ բարձրացան։

Պոլսոյ ազգային խնամակալութիւնը՝ իմացած ըլլալով թէ Սեւ Շովունամբով գաղթականներ կուգային, եւ թէ կիւլ ձէմալ նաւը «քարանթինա» պիտի մնար, կամ Յունաստան ուղղուէր, բարի զաղափարը կ'ունենայ դիմել պատկան իշխանութեանց եւ արտօնութիւն կը ստանայ հայ գաղթականները ցամաք իջեցնելով հոն լրացնելու քարանթինայի օրէնքներուն պահանջը, ոստիկաններուն հսկողութեան տակ։ Ահա այս նպատակը յաջողցնելու համար

նաւ եկած էին հայ ազգայինները։ Եկող Երկու ոստիկանները մավունային մէջ մնացին, իսկ հայ պաշտօնեաները ուղղակի նաւապետին սենեակը գացին ուր մի քանի վայրկեան տեսակցելէ և իրենց բերած արտօնադիրը ցուցնելէ յետոյ՝ միասին դուրս դալով պոռացին։ «Որչափ հայ որ կայ նաւուն վրայ թող մէկ կողմ հաւաքուին»։ Յետոյ մեզի բացատրեցին թէ նաւը Յունաստան երթալու ստիպուած էր, բայց մենք ցամաքի վրայ պիտի լրացնէինք քարանթինայի պահանջները, եւ եթէ հիւանդութեան պարադայ ձևլար մինչեւ մի քանի շաբաթ, այն ատեն աղատ պիտի ըլլայինք։



ԳԵՐԻԳ ԵՂԻԱՑԵԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ  
Տիկ. Լերուզան եւ երեխ աղջիկները

Մինչեւ հիմա ամէն կերպով անտեսուածներս աղղային հպարտութիւնով լցուեցանք . մէկ վայրկեանէն միւսը տրամադրութիւնները փոխուեցան : Ալ ուրախ էինք որ տէր ու տիրական ունէինք : Հիմա մեղ այդ մավունային մէջ տեղաւորելով՝ (զրեթէ բոլորս ալ Ստանոցիներ էինք) փոխադրեցին իսկիւտարի նաւահանդիստը , ուրէտ ալ քալելով ոստիկաններու հսկողութեան տակ բարձրացանք իսկիւտարի Սէլամսըդի ուղղութեամբ : Յետոյ մեզ տեղաւորեցին , Ս . Խաչ Եկեղեցին դիմացի դպրոցին մէջ : Հոս մեզի մեծ բարերութիւն ցոյց տուին Սարգս էֆ . Թիւթիւննեանը եւ Միհրան էֆէնտին , որ Ազգ . Խնամմատարութեան կողմէ զրկուած էին (այս վերջինը՝ որուն մականունը չենք յիշեր , աղղային զործով Ստանող այցելած էր 1913-ին) մեզի հաց բաշխելու եւ խրախուսելու : Մեր առողջական վիճակին տեղեակ ըլլալու համար ալ հայ բժիշկ մը կուկար ընկերակցութեամբ թուրք պաշտօնակիցի մը :

Մեր գտնուած դպրոցէն ոչ շատ հեռու իսկիւտարի նոր թաղին Ս . Կարապետ հիւրանոցը կը բնակէին հայրենակից Հաճի Յովհաննէս Գասապեանի ընտանիքը , Փէթէ Տուտուն եւ իր զաւակները որոնք իմանալով մեր արգելափակման պարագան , եկան ու մեղ այցելեցին : Այցելութիւնները կրկնուեցան եւ Բէթէ մայրիկին հետ հայրենիքի բաղձակի օրերն ու ժամերը կ'ապրէինք իրարու պատմելով այդ մի քանի տարիներուն մեր եւ իրենց փորձառութիւններն ու քաշած նեղութիւնները :

Դպրոցի չենքին մէջ մնացինք շուրջ երկու շարաթ , եւ հիւանդութեան ոեւէ դէպք պատահած ըլլալով՝ մեզ աղատ ձգեցին :

Երր քաղաքին մէջ էինք տեսանք որ ամէն կողմը զաղթակայաններ հաստատուած էին , ինչպէս Պէչիկթաշ , Օրթաքէօյ , Ղալաթա , Խալրճը Օղլու եւ Սամաթիա : Գաղթականներուն մէջ զտանք Ստանոցէն եկած մի քանի ընտանիքներ որոնք անհամբեր կը սպասէին իրենց սիրելիներուն : Մեզմէ ոմանք զտան իրենց ընտանիքի անդամները որոնցմէ տարիներէ ի վեր բաժնուած էին :

Այսպէս անցան ամիսներ եւ Պոլսոյ հայութիւնը իր կարելին կ'ընէր Անսատուուի խորերէն եկած ազգակիցները պատսպարելու եւ կերակրելու : Հեւանդները Ազգ . հիւանդանոցին մէջ ձրի կը դարմանուէին . հայը իր եղրօր պէտքերուն կը ծառայէր իրական նուիրումով :

Այս միջոցին պոլսարնակ ու գաղթական հայերուն վիճակը հետզհետէ անկայուն կը դառնար : Մուսթաֆա Քեմալ՝ Անատոլուն գրաւած ըլլալով Պոլսուն ալ կը պահանջէր : Համաձայնականները հրարու հետ կը մրցէին կարելի եղած չափով զիջումներ ընել թուրքերուն , ասոնց ապագայ բարեկամութիւնը շահելու համար :

Ամբողջ գաղթականները վախի եւ դողի մէջ էին . յաճախակի տեղահանութիւններուն տուած վէրքերը գեռ չէին սպիացած : Ո'չ մէկը կ'ուզէր անցեալի տաժանքներուն ու վտանգին նորէն ենթարկուիլ , եւ կ'աշխատէին օր առաջ հեռանալ Պոլսէն :

Շատեր սկսան մեկնելու պատրաստութիւններ տեսնել . ճամբորդութեան համար անցագիր ձեռք ձգել ուզողները ամէն օր ժամերով պոչ կը բռնէին Ամերիկան , Ֆրանսական , Պուլկարական եւ կամ Յունական դեսպա-



### ՏԵՐ ԵՒ ՏԻԿ. ԴԱԼԻԻԹ ԳԱՍԱԳԵԱՆ

ՀՐԳԱՎԱՄԱՍԻԱԾ իրենց տասը զաւակներով, որոնցմէ երկու մանչ զաւակներ արկածով մահացած :

Նատուներու առջեւ : Անցաղրի մասնաւոր դիւրութիւն կ'ընծայուէր անոնց որոնք իրենց երթալ նախընտրած երկրին մէջ ազգական կամ բարեկամ ունէին, մանաւանդ Ամերիկա : Կացութիւնը հետզհետէ փափուկ կը դառնար . պէտք էր աճապարել :

Յունաստան եւ Սուլրիա դիւրաւ կ'ընդունէին դիմողները, բայց երկուքն ալ դաղթականներով խճողուած ըլլալով՝ կեանքը անտանելի էր : Պուլկարիա՝ որոշ թիւով դաղթականներ առնելէ յետոյ, կը մերժէր վիզա տալ : Միայն կը մնար Ֆրանսան, միշտ ասպեղական տառապած ժողովուրդներու հանդէպ, որ աղատ մուտքի արտօնութիւն կուտար պայմանաւ որ Ֆրանսայի ոեւէ գործարանէն աշխատանքի պայմանագիր մը ունենայիր, եւ կամ Փրանսարնակ ազգականներ որոնք կրնային ստանձնել բնակարանի եւ սնունդի հոգը :

1923-ի սկիզբները էքսէրճեան անունով հարուստ հայ մը Պոլսոյ գաղթականներուն մէջէն Ռումանիա փոխադրելու համար կը զատէ 200 որբեր (Յիսունը երկուքը Ստանոզի, որոնց մէջ էին Գրիգոր Եաղեանան, Յակոր Տառուտեան, Կարապետ Գահվէճեան, Յովկաննէս Սարաֆեան, Կղեմէս Հաճի Դանէլեան, Կարապետ Հաճի Նահապետեան իր երկու քոյրերով, եւ ուրիշներ) :

Այս որբերը երկու նաւերով Պոլսէն Քոսթանցա փոխադրուելով՝ Ստրուկայի մէջ հաստատուած որբանոց մը տեղաւորուեցան : Հոդ մնացին մինչեւ 1926՝ երբ հաստատութիւնը գոցուելով՝ որբերը իրենց մայրերուն կամ ազգականներուն մօտ ապաստանեցան :

Ունէինք նաեւ Սամաթիայի Անարատ Յղութեան Քոյրերուն քով պա-



**ԿՂԵՄՔՍ ՊՈՅԱՃԵԱՆ ԵՒ ԸՆՏԱՆԻՔ**

տըսպարուած որբուհիներ որոնք՝ չուզելով նուիրուիլ կուսակրօնութեան՝ ի վերջոյ ապաստան գտան իրենց մօտիկ աղջականներուն քով։

Ստանոցի որբեր կային նաեւ Աղէքսանդրիոյ եւ Քորֆու կղզիի Մերձաւոր Արեւելքի նպաստամատոյց Ընկերութեան (Near East Relief) որբանոցներուն մէջ։

Հայ ղաղթականներու այս որբերը իրենց զտնուած հաստատութիւններուն մէջ ստացան հայեցի կրթութիւն, եւ ժամանակի ընթացքին, օգտակար զբաղմունքով ինքնարաւ տարիքի հասան։ Երբ իրենց ծնողաց կամ աղդականներուն միացան, ըլլայ Ֆրանսա կամ այլուր, այլեւս աննեցուկ որբեր չէին այլ օգտակար քաղաքացիներ զիրենք որդեղրող երկիրներուն։

## Դ. ՄԱՍ

### ԳԱՂԹ ԴԵՊԻ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ

1923-ին շատեր զաղթեցին Յունաստան, Պուլկարիա, Ֆրանսա, Հարաւային և Հիւսիսային Ամերիկաներ, և այլն:

Յունաստան.— Յունաստան զաղթողները շատ դժբախտ եղան: Անոնց ողորմելի վիճակին ականատես ըլլալու գրախտութիւնը ունեցանք: Երկիրը արդէն խիստ շատ խճողուած էր յոյն զաղթականներով: Թուրքէն պարտուած՝ եւ իրենց դրամն ալ արժէքազրկուած՝ անզործութիւն կար ամէն կողմ: Գաղթականներու մէջ անօթութիւնն ու հիւնդութիւնը մեծ աւեր կը զործէին: Այս կացութիւնը տեւեց տարիներ մինչեւ որ զաղթականներէն շատերը, մանաւանդ հայերը, մեկնեցան Ֆրանսա, Գանատա, Հայաստան եւ այլուր: Մնացողները հետզհետէ ինքնարաւ դարձան ու շաղուեցան տեղացիներուն հետ: Հայ Բարեզործական լնդէ. Միութիւնը եւ Կիւլպէնկեան Հաստատութիւնը՝ ինչպէս սկիզբը՝ հիմա ալ զեռ իրենց կարելին կ'ընեն օգտակար հանդիսանալու համար Յունաստանի հայերուն: Անոնց օղնութեան չնորհիւ թիթեղէ խրճիթները հաստատուն տուններու վերածուեցան, հիւնդները դարձանուեցան եւ անօթիները տարիներով կերակրուեցան, և հայ մանուկը հայեցի ուսում առաւ անոնց հիմնած դպրոցներուն մէջ:

Պուլկարիա.— Պուլկարիա շատ զաղթական չառաւ, բայց անոնք որ յաջողեցան հոն ապաստանի՝ կրցան շատ քիչ ժամանակի մէջ ինքնարաւ դառնալ: Հոս ալ Հ.Բ.Լ.Մ. բարերար դեր խաղաց նորեկ հայերուն նպաստ հացընելով: Հետաղային այս հայերէն շատերը զաղթեցին Ֆրանսա, Գանատա, ու մաս մըն ալ Հայաստան:

Ամերիկա.— Հիւս. Ամերիկա մուտքը շատ դժուար էր. ներդաղթի նոր օրէնքի գործադրութիւնով սահմանափակ թիւով հայեր միայն կրնային հոն մտնել: Խսկ Հարաւային Ամերիկա որոշ դիւրութիւններ ընծայած ըլլալով՝

**փոքր թիւով Ստանողցիներ օգտուեցան այդ պատեհութենէն։ Այսօր անոնք լաւ դիրքերու տիրացած են Հոն։**

Ֆրանսա՝ Ամերիկայէն ու Գանատայէն յետոյ ամենաբարգաւաճ երկիրն է։ Բայց՝ 1914–18-ի աշխարհամարտէն թէպէտեւ յաղթական դուրս եկած՝ մէկ միլիոնէ աւելի զաւակներ զոհ տուած էր, ու նոյնչափ ալ զէնքի տակ պահելու պարտաւորուած էր զրաւուած վայրերը պաշտպանելու համար, որով աշխատող ձեռքերու պէտք ունէր, այնպէս որ իր զուուերը բացաւ Թուրքիայէն, Յունաստանէն, Պուլկարիայէն եւ Սուլիայէն գաղթող հազարաւոր հայերու (կարճ միջոցի մէջ 70.000-ը անցաւ Հոն հաստատուող հայերուն թիւը)։

Գրեթէ բոլոր գաղթողներն ալ ծովու ճամրով կը մտնէին Ֆրանսա, եւ իրենց առաջին կայանը կ'ըլլար Մարսիլիա։ Հոս հաստատուած էին աշխատանքի գրասենեակներ ուր կը կեղրոնանային գործաւոր վարձել ուղղողներու դիմումնազիրները եւ գործի տարեկան պայմանագրութիւնները։ Այս կերպով Ֆրանսայի զանազան գործարաններու կողմէ վարձուածներ իրենց օրապահիկը շահելու կարող էին։ Մէկ տարին լրանալէ յետոյ գործաւորը ազատ էր իր ուզած տեղը գործ փնտուելու եւ աշխատելու։

Քան Օտոյի մէջ Գերման գերիներուն համար շինուած տաղաւարները հայերուն յատկացուեցան. անոնց կից նորեր շինուեցան գաղթականներու կողմէ։

Նոյն շրջանին մէջ կային կանուխէն հաստատուած մի քանի Ստանողցի ընտանիքներ որոնք շատ օգտակար եղան նորեկներուն, ընելով պէտք եղած ցուցմունքները, եւ տալով պատսպարանք, մինչեւ որ ասոնք կարողացան պահանջուած թուղթը եւ գործի պայմանագրութիւնը ձեռք ձգել։ Այս տողերը գրողն ալ իր կարգին նման օգնութիւն վայելած է Եազրճեան ընտանիքի կողմէ, որուն համար շատ երախտապարտ է իրենց։

Գործաւորի պահանջը ամենէն աւելի զգալի էր Տրոմի, Իգէրի, Արտէշի եւ Լուառի մետաքսեղէնի գործարաններուն մէջ, ուր շատ մը Ստանողցիներ իրենց օրապահիկը շահելու միջոցը ունեցան եւ կեանքի ապահովութիւն կը զգային։

Բայց շատ դժուար էր Ստանողցիներուս համար՝ այսպէս չորս կողմ ցրուած ապրիլ, հեռու ազգականներէ ու բարեկամներէ, մեկուսացած՝ իրարմէ հեռու գործարաններու մէջ։ Նորեկներուն մէկ կարեւոր դժուարութիւնն ալ լեզուին անտեղեակ ըլլալնին էր։ իսկ օրավարձքերն ալ գոհացուցիչ չէին։

Գործարանի կեանքը իր դժուարութիւնները ունէր։ Մետաքսի գործարանները՝ առհասարակ քաղաքներէն հեռու՝ գետակներու ափին հաստատուած ըլլալով՝ ունէին գործաւորներու համար շինուած սենեակներ։ Գործաւորը պէտք էր բաւական հեռու քաղաք մը կամ գիւղ մը երթար սննդեղէն եւ այլ անհրաժեշտ բաներ գնելու համար։ Այս եւ նման դժուար պարագաներուն աւելի յաջող կամ բարեկեցիկ Ստանողցիներ սիրայօժար օգնած են իրենց կարօտ եղող հայրենակիցներուն։

Փօթ սու շերտ առ պատկեր ու բարձրացնելու մասին պատճեն



Այս անպատեհութիւնները նկատի ունենալով անոնք սկսան համախմբմբուիլ որոշ շրջաններ, եւ 1925-ին արդէն հաստատուած էին Մարտիլիա, Վալանս, Փօն տը Շէրի, ու մի քանի տարիներ վերջն ալ Փարիզի Խսիլէ Մուլինօ արուարձանը :

Փօն տը Շէրի.— Փօն տը Շէրիի և լեքորական թել արտադրող գործարանները մեծ թիւով զործաւորներու պէտք ունէին : Հոս աշխատանքի համար համախմբուած մի քանի հարիւր հայ ընտանիքներուն մեծամասնութիւնը Ստանոցցիներ էին, որոնցմէ շատեր իրենց առաջին րոյնը այստեղը կազմեցին, եւ այսօր՝ աւելի քան 40 տարիներ ետք՝ շատեր՝ դոնէ տարին անգամ մը կ'այցելեն այդ վայրը . կարծես Ստանովն է որ կ'այցելեն :

Այդ տարիներուն Փրանսահայութիւնը սկսաւ կաղմակերպուիլ . իրարու ետեւէ սկսան լոյս տեսնել «Ապաղայ», «Յառաջ» եւ «Երեւան» հայերէն թերթերը : Հայ որբանոցներու մէջ որոշ չափով ուսում առած երիտասարդութիւնը՝ ըլլայ իրենց ազգային գործունէութիւններով՝ ըլլայ Հայստանի օգնութեան մարմիններուն իրենց բերած մասնակցութիւնով՝ հետաքրքրեցին ամէն անոնք որ մինչեւ այն տեսն հայկական շրջանակ տեսած չէին, ու անտարբեր մնացած էին հայոց հանդէպ : Վերջապէս կաղմուեցան ընկերակցութիւններ եւ հայրենակցական միութիւններ :

Մենք անմասն չմնացինք այս շարժումէն : Մեր մէջ եւս գտնուեցան երիտասարդներ որոնք կաղմակերպուելու պէտքը զզացին :

Հայրենակից Խորէն Աւագեան մի քանի ընկերներով փորձ մը ըրած՝ եւ ի վերջոյ 1925-ին կաղմած էր հայրենակցական միութիւն մը Ֆիւմէլի մէջ, որ սակայն երկար կեանք չէ ունեցած : Անոր վարչական կաղմին ցանկը հետեւեալը եղած է .



Յանախ տեղի ունեցած Ստանոցիներու խնճոյֆներէն մին, Փօն տը Շէրիի մէջ 1928-ին . մէջտեղի գլխարկովը Սիվրի Հիսարցի Մագանտ ձըլպըրեանն է

**Թումա Թումաեան**, Կղեմէս Գասապեան, Յովհաննէս Ահարոնեան, Յակոբ Սէր Թումաեան, Գրիգոր Նահապետեան։ Ասոնք շուրջ մէկ տարի աշխատանք տարած են օգնելով կարօտ Հայրենակիցներու, բայց՝ իրենց այդ շրջանէն հեռանալէն յետոյ՝ ընկերակցութիւնը լուծուած է, քանի որ կառավարութեան կողմէ վաւերացուած չէր։



Հայրենակից Կարապետ Թերզեանի ջանքերով կազմուած Ստանոցի պատամիներու սկառւտական խումբը, խմբապետութեամբ  
Պր. Գարեգին Թուքլըեանի, 1928-ին Փօն տը Շերիի մէջ։

Վերջապէս Փօն տը Շէրիի մէջ կազմուեցաւ Ստանոցիներու Հայրենակցական Միութիւնը։ Մեր առաջին գործը եղաւ ակումբի համար սրահ մը վարձել ուր 1922-էն ի վեր ուսումէ զրկուած երիտասարդներուն սկսանք հայ գիրն ու գրականութիւնը սորվեցնել։ Փարիզէն բերել տուինք կարգ մը դիրքեր ու կազմեցինք գրադարան մը։ Անգրագէտ երիտասարդներուն կը կարդացուէր գրական գործեր, եւ նոյն միջոցին ջանք կը թափուէր որ իրենք կարդալ սորվին, ու անձամբ կարդան այդ գիրքերը։ Գիրք փոխ կը տրուէր անոնց որ կրնային օգտուիլ իրենց պարապոյ ժամերուն։

Շատ չանցած կարելի եղաւ թատերախումբ մը կազմել, ու ներկայացումներ տալ։ Կը սարքուէին նաեւ հանդէսներ ուր նորակազմ սկառւտական խումբը մեծ դեր կը կատարէր կարդապահութեան եւ հիւրընկալողի գործը ստանձնելով։ Հանդէսներէն զոյացած գումարներով կարելի կ'ըլլար օգնել մեր հեռու կամ մօտ եղող կարօտ Հայրենակիցներուն։

Հայկական Եղեռնի Յիսնամեակի առթիւ ալ շատ պատշաճ կերպով սղատօն մը կազմակերպեցինք ուր թատերախումբը մեր աղիտալի օրերէն տեսարան մը ներկայացուց յարգելու համար մեր զոհերուն յիշատակը։ Զեռնարկը ներկաներուն ջերմ գնահատանքին արժանացաւ։

**Փօն տը Շէրիի Ս. Հայր. Միութեան վարչական մարմինը հետագային Վալանս, Մարսիլիա եւ Փարիզ կազմուած մասնաճիւղերուն կեղրոնական Վարչութիւնը հանդիսացաւ .—**

Ստեփան Թիւրքմէնեան — Նախագահ

Կարապետ Թէրզեան — Քարտուղար

Կղեմէս Գասապեան — Գանձապահ

Յակոբ Ալիքսանեան — Խորհրդական

Դաւիթ Եանտրմեան — Խորհրդական

**Ստանովի Հայր. Միութիւնը մասնաճիւղ մը ունեցաւ նաեւ Մարսիլիայի մէջ, որուն բարեսիրական գործունէութիւնը գնահատանքի արժանի է : Առաջին վարչակազմը կը բաղկանար հետեւեալներէն .—**

Կարապետ Պօյանեան — Նախագահ

Կղեմէս Հանի Դանէլեան — Քարտուղար

Կարապետ Մէկիւնեան — Գանձապահ

Յարութիւն Մէկիւնեան — Խորհրդական

Յակոբ Գարապօղոսեան — Խորհրդական



Մարսէյլի մէջ բնակող Ստանովի հայրենակիցներէն խումբ մը, 1935-ին

**Վալանսի մասնաճիւղը արդիւնքն էր հայրենակիցներ Թորգոմ Թիւրքմէնեանի եւ Յակոբ Պալապանեանի ջանքերուն : Կազմի անդամներն էին .—**

Պօղոս Հարոնեան — Նախագահ

Գրիգոր Եաղեանեան — Քարտուղար

Գրիգոր Ալէֆեան — Գանձապահ

Խոկէնտէր Արգուեան — Խորհրդական

Գրիգոր Տաղլըեան — Խորհրդական

**Այս միութեան խումբ մը անդամները զատուելով կազմակերպեցին «Վերաշինածը» : Ապա՝ անդամներէն ոմանց Հայաստան մեկնելովը միութիւնը լուծուեցաւ :**



Յակոբ ու Գէորգ Ալեքսանեան ընտանիքներու զաւակներուն ամսւսնութեան առքիւ հանուած խմբանկար մը 1948-ին, Փարփղի մէջ



Փօն տը Շէրի, դաշտագնացութեան մը առքիւ հանուած  
Ստամոզիներու խմբանկար մը

**Ստանոզի Հայրենակցական Միութեան տարիներով նախագահած է Յովհաննէս Հաճի Ահարոնեան : Այդ շրջանի միութեան վարչութիւնը կը բաղկանար հետեւեալ Հայրենակիցներէ .**

Յովհաննէս Հանի Ահարոնեան  
Մատրէսն Մատրէսնեան  
Յովհաննէս Վարդանեան  
Գրիգոր Արգուեան  
Յուսիկ Ալեքսեան

1927-ին կարգ մը հայրենակիցներ Փարիզի իդի տը Մուլինօ շրջանին մէջ տեղաւորուեցան։ Հետզհետէ տուն չինելով հոն հաստատուող Ստանոզցիներուն թիւը աւելցաւ ու նոյնիսկ գերազանցեց Փօն տը Շէրին։ Այս նոր գաղութը շուտով կազմակերպեց իր հայրենակցական միութիւնը եւ խնայողական սնտուկ մը։ Անդամավճարներէն գոյացած գումարով փոխատուութիւններ կ'ըլլային անոնց որ կարիք ունէին։

Հետեւեալ ցանկը կը ներկայացնէ վարչութեան անդամները—

Յովհաննէս Սարաֆեան

Գէորգ Քէսուեան

Անդրէաս Պօյանեան

Կղեմէս Տէր Թումանեան

1929-ին Փօն տը Շէրիի Ստանոզցիներուն մեծամասնութիւնը մեկնած ըլլալով՝ Հայր։ Միութեան գործունէութիւնն ալ վերջ կը գտնէ։ բայց բարեսիրականը քսան տարի շարունակեց իր գործունէութիւնը։ Գոյացած 3500 նոր Փր։ գումարը նուազ բարեկեցիկ հայրենակիցներու միջեւ բաշխելով փակեցին իրենց հաշիւները։ Այդ նոր վարչութիւնը հետեւեալներէ կը բաղկանար։

Յովհաննէս Ահարոննեան — Նախագահ

Կարապետ Զիտէմեան — Քարտուղար

Ստեփան Զիտէմեան — Գանձապահ

Մարտիրոս Գասապեան — Խորհրդական

Կղեմէս Գասապեան — Խորհրդական

Ստանոզցիները կը զգային թէ պարտականութիւն ունէին նաեւ Ֆրանսայի ասպնջական կառավարութեան որուն հովանիին ներքեւ կը վայելէին



Լաքուրի Ստանոզցիներէն խմբանկար մը 1955-ին



Մարսէյլի հայրենակիցները դաշտագնացութեան մը առքիւ

**Քաղաքական, կրթական, նիւթական եւ անձնական բարիքներ,** եւ պաշտպանութիւն : Այս բարիքները փոխադարձել մեր նուիրական պարագն էր զոր վճարելու փութացինք երբ Գերմանիա պատերազմ հռչակեց Ֆրանսայի դէմ : Հայ տղաքը ընդհանուր զօրակոչին պատասխանեցին եւ իրենց յանմնուած պարտականութիւնը հաւատաբժարար եւ սիրով կատարեցին իրենց արիւնը տալով ի խնդիր Ֆրանսայի պաշտպանութեան :

Բ. Աշխարհամարաին առուինք շատ մը զոհեր . ունեցանք շատ վիրաւորներ եւ հաշմանդամներ, եւ տուինք գերիներ որոնք իրենց Փրանսացի քախակիցներուն հետ միասին կրեցին գերութեան այն դառն լուծը եւ այն մասնուոր զրկանքները երբ մերժեցին գերման գունդերուն միանալով կոռուիլ կովկասի ճակատին վրայ կամ Փրանսական ուժերուն դէմ, ինչպէս կարգ մը գերիներ ըրած էին : Ունեցանք մեր Փրանսացի ընկերներուն անդրդուելի դիրքը, եւ շարունակեցինք կրել անոնց նախատինքը մինչեւ այն օրը երբ գերութեան լուծը փշրուելով միասին վերադարձանք տուն :

Այս բոլորէն զատ Մատնողցիներէն շատեր տարապարհակ տարուեցան դէպի Գերմանիա . ուրիշներ դիմադրական գաղանի կազմակերպութեան խումբերուն միացան Նիսի, Տրակիեանի, Մարսիլիայի, Վալանսի, Լիոնի, Փարիզի ու այլ քաղաքներուն մէջ, ու շատեր իրենց արեան գինով կտարեցին իրենց ուսերուն վրայ դրուած պարականութիւնը : Ատոնց մէջ մասնաւոր յիշատակութեան արժանի քոջագործութիւններ ցոյց տուած ու մեծ գընահատանքի եւ հիացման արժանացած էր Միսակ Մանուշեանը : Այդ ահաւոր պայքարին մէջէն անցնելով ողջ մնացողներն ալ շքանշաններով պատուըւցան պետութեան կողմէ :



Վալանսի ռմբակոծումէն երաշխով ազատած փոքրիկն Զէֆմէնան .  
6երկայիս 24 տարեկան երիտասարդ



Տիգրան Զէֆմէնանի ամուսնական նկարը իր պարագաներով շրջապատուած  
Տիգրանը, հարսը, մայրը, քոյրը և երկու տարեկան զաւակը զոհ գացին  
Վալանսի ռմբակոծութեան առեն



ԳԱՐԻՒԵԼ ՊԱԼՎԱՆԵԱՆ  
Վալանսի ռմբակոծութեան զոհ գացած

Վերոյիշեալ զոհերուն վրայ աւելցան քաղաքներու ռմբակոծութեան միջոցին փլատակներու տակ մեռնողներ. օր. Վալանսի 60 զոհերուն երեքը Ստանոցիներ էին:

Այս կորուստները աննպատակ չէին. Ֆրանսա ազատադրուեցաւ ու տակաւ առ տակաւ վերականգնելով բարդաւաճեցաւ: Կորուստ ունեցողներուն հատուցումներ ըրաւ. զոհերու ընտանիքներուն թոշակ յատկացուց, քաջագործութիւն ցոյց տուողներուն չքանչաններ տուաւ, եւ քանդուած տուները նորերով փոխարինեց:



ՂԵՐՈՆԴ ՔԵՇԻՇԵԱՆ (ՎԱՐԺԱՊԵՏԵԱՆ)  
Վալանսի ոմբակոծութեան զոհ գացած



ՆՇԱՆ ՄԱՅԱՍԵԱՆ  
Վալանս՝ բամբուշտի գործարանի պայքումին գռերէն

## ՀԱՅԱՍՏԱՆ

Սփիւռքի մէջ ցրուած հայ ժողովուրդը միշտ երազած էր ունենալ Հայաստան մը ու հոն ի մի հաւաքուիլ։ Երբ ներկայ Հայաստանը՝ իր կրած վէրքերը մասամբ մը դարձանելէ վերջ՝ երկրին դուռերը բացաւ, իր զաւակներէն որոշ խումբ մը՝ մէջը հաշուելով Թուրքիայէն, Յունաստանէն, Պուլկարիայէն եւ Ֆրանսայէն դաղթող մեր հայրենակիցները՝ գացին եւ հաստատուեցան հոն։

Թուրքոյ զանազան քաղաքներէն Հայաստան գացող հայեր՝ չնորհի Ամերիկայի իրենց հայրենակիցներուն զրկած դրամական օժանդակութեանց՝ հիմնեցին իրենց ծննդավայրի անունով աւաններ, ինչպէս Նոր Խարբերդ, Նոր Մալաթիա, Նոր Արարակիր, Եւայն։ մենք՝ նիւթական աղբիւրներէ զուրկ ըլլալով՝ չկրցանք հիմնել Նոր Ստանող մը, սակայն Հայաստանի մէջ այժմ ունինք չուրջ 50 Ստանողիցի ընտանիքներ որոնք պատմագրքիս հրատարակման ձեռնարկով հետաքրքրուած ու խանդավառուած են։

Մեր հայրենակիցները կը բնակին ընդհանրապէս Երեւանի շրջանին մէջ, եւ տեղական պայմաններու վարժուած ըլլալով կը վայելեն զարգանալու համար իրենց ընծայուած առիթները, ու իրենց զաւակներն ալ մեծ յաջողութիւններ կ'արձանագրեն։

Հայաստանէն հայրենակից Գրիգոր Գապղիմալեանի մեզի զրկած նամակէն կը տեղեկանանք թէ ներկայիս Երեւանի մէջ Հաստատուած են հետեւեալ Ստանողիները եւ իրենց հոն կազմած ընտանիքները։

### ՑԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱՂԹՈՂ ՍՏԱՆՈԶՑԻՆԵՐՈՒ (Իրենց ընտանիքներով)

Անտոնեան Սինան	Սօֆեան Դաւիթ
Անտոնեան Գրիգոր	Սօֆեան Կիրակոս
Անտոնեան Նուրանի	Սուէֆիասեան Սուէֆիա
Աւագեան Մելքոն	Սիմիթնեան Սօֆի
Աւագեան Ռուրէն	Վահանեան Կիրակոս
Ավանենեան Յովհաննէս	Վահանեան Գրիգոր
Ալբըգուլանեան Յակոբ	Տաղլըեան Գէորգ
Ալբըգուլանեան Գրիգոր	Տաղլըեան Հայկ
Ալբըգուլանեան Յարութիւն	Եկրիմեան Դաւիթ
Ալէքեան Գրիգոր	Էզանեան Արմենակ
Արգուեան Խակէնտէր	Թումանեան Մարի
Գարգիմալեան Գրիգոր	Թումանեան Յարութիւն
Եազընեան Յարութիւն	Թումանեան Խուրանի
Եէքիմեան Յակոբ	Ինկիլիզեան Միհրան
Պիւղիւլեան Ստեփան	Լէհիլեան Խաչիկ
Պալաղամեան Յակոբ	Լիրամեան Անահիտ
Սօֆեան Կիրակոս	Հանի Նշանեան Յովհաննէս

Չագըրեան Դաւիթ  
Չագընեան Յովհաննես  
Չագընեան Նուրանի  
Չագըրեան Յարութիւն  
Չագըրեան Վարդանուշ  
Փարատեան Ստեփան  
Փէկլիվանեան Յարութիւն  
Փէքլէհէմեան Մեսրոպ

Փարատեան Կարապետ  
Քէօլէեան  
Քէլէմնեան Յարութիւն  
Ֆէրահեան Կարապետ, իր քրոջ  
աղջիկները Ռոզա եւ Քլարա  
Ժամկոչ Գրիգորին աղջիկները՝  
Մանան, Սարա եւ Մարի. Սա-  
դը Սօֆիկին տղան

Ստանոցիներու նոր սերունդէն յառաջ Եկած են բժիշկ, ճարտարապետ,  
բնագէտ, ուսողագէտ ու այլ մասնագէտներ, որոնց ցանկը կուտանք ստորեւ. —

**Գրիգոր Գապղէմալեանի որդիները.**

Վահրամ — էնժէնիէօր մեքանիք  
Երուանդ — էնժէնիէօր ուստիօ  
Թումանեան Յարութիւնի դուստրը — Հաշուապահ  
Աւագեան Մելքոնի դուստրը — Ֆրանսերէն լեզուի ուսուցչուհի  
Քիլէմնեան Յարութիւնի որդին — Գիտութեանց հետեւող  
Անտոնեան Սինանի առաջին դուստրը — Կենսարան եւ ընախոս  
Անտոնեան Սինանի երկրորդ դուստրը — Ուսողագէտ  
Փարատեան Կարապետի դուստրը — Բոյժ քոյր  
Սօֆեան Կիրակոսի դուստրը — Գիւղատնտեսուհի  
Հանինշանեան Յովհաննեսի որդին — Մեքենագէտ  
Ֆէրահեան Շառլօրի քրոջ աղջիկը Քլարա — Պարսկերէնի թարգման  
Ֆէրահեան Շառլօրի քրոջ աղջիկը Ռոզան — Անդլերէնի ուսուցչուհի

Հայրենակից Գրիգոր Գապղէմալեան իր նամակը կը վերջացնէ հետեւ-  
եալ տողերով. ·

«Ճատ լաւ եւ ցանկալի կը լինէր եթէ կարողանայիք գալ Հայաստան  
ձեր աչքերով տեսանել այս տեղի կեանքը եւ վերելքը, մեր հայ ժողովուր-  
դի մեծ յաջողութիւնները»:

«Իմ մասին կարող եմ ասել որ ես իմ ընտանիքով հանդերձ շատ լաւ եմ.  
ունեմ երկու տղայ որոնց ամուսնացուցի: Երկու տղաքներս բարձրագոյն  
կրթութիւն ստացան. մէկը էնժէնիէօր մեխանիք, իսկ միւսը Ռատիօն էնժէ-  
նիէօր: Երկու հարսերս ալ բժիշկ են, մին մանկաբարձ, միւսը՝ ատամնա-  
բոյժ: Ես ու կիս թոշակաւոր ենք եւ այլեւս չենք աշխատում: Ունինք մեր  
սեփական տունը պարտէզով հանդերձ», եւայլն:

Ընդումիր մեր ընտանիքի զերմ բարեւմերը  
**ԳՐԻԳՈՐ ԳԱՊՂԷՄԱԼԵԱՆ**

1922-ի արտագաղթէն յետոյ Ստանող մնացած երկու ընտանիքներ միայն կան. իսկ Անդարայի մէջ վերապրող Ստանողիներու սերունդէն յառաջ եկած մօտաւորապէս 50 ընտանիք կայ որոնք մոռցած են իրենց հայերէնը եւ չեն զանազանուիր թուրքերէ: Ասով մէկտեղ ոմանք կը պահեն իրենց ազդային ոգին: Յառաջադէմ հայ տղաք թէպէտեւ պետական դպրոցներու մէջ բարձր ուսման հետեւելու առիթը ունին, բայց հայեցի դաստիարակութենէ զուրկ կը մնան:

Խարանպուլ. — Թուրքիային արտագաղթելու համար իսթանպուլ եկած կարգ մը Ստանողիներ զանազան պատճառներով կը մնան հոն. ոմանք ալ Անդարային եկած ու հոն հաստատուած են: Բոլորը շուրջ 200 ընտանիք կը հաշուըուին:

Խարանպուլի մէջ նոր սերունդը հայեցի ուսում ու կրթութիւն առնելու առիթ ունի, եւ ազդային գիտակցութիւնը բարձր է առհասարակ:

Զարդացած նոր սերունդին մէջ կան բժիշկներ, ուսուցիչ եւ ուսուցչուհիներ, եւ ականաւոր առեւտրականներ:

## ՅՈՒՇԵՐ ՄԵՐ ԵՐԷՑ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԷՆ

~~~~~

Հայրենակից Յովհաննես Աւագեանի յուշերէն .—

«Թէպէտեւ ծնունդով Ստանոզի, 14 տարեկանիս ծննդավայրէս հեռացած եմ յաճախելու համար կեսարիոյ Ս. Կարապետ վանքի վարժարանը։ 1906-ին՝ ուսումս աւարտելէ յետոյ իբր շոգեկառքի ընկերութեան պաշտօնեայ ծառայած եմ Հայտար Փաշա, Գոնիա, Անգարա եւ ամենէն վերջն ալ, 1912-ին Սինճան Քէօյ՝ իբր չէֆ սթասիօն։

«Նոյն գործին վրայ մնացի մինչեւ 1915, Մեծ Եղեռնի տարին. հետեւաբար այսքան երկար շրջան Ստանոզէն դուրս մնացած ըլլալով կարող չեմ կարգ մը պատահարներ ըստ արժանույն ներկայացնել։

«Ի՞նչ մեծ միտիթարութիւն է սակայն, երբ կ'իմանամ թէ ազգային պարտականութեան քաջ գիտակից Հայրենակիցներ վեհ գաղափարով ընդառաջ գացին մեր ծննդավայրի մասին յուշամատեան մը պատրաստելու, որպէսզի մեզի յաջորդող սերունդը կարենայ միշտ յիշել թէ իրենց նախնիքները որպիսի՝ զոհողութեամբ ու աներեւակայելի դժուարութեամբ իրենց գոյութիւնը պահած են պատմական այդ վայրին մէջ։ Անոնք չընկրկեցան այդ նեղ ձորին մէջ՝ չորս-հինգ քլմ. հեռուն գտնուող խոպան ու ժայռոտ գետինը, ինչպէս նաեւ ետեւի լերան նոյնօրինակ բարձունքները այգեստաններու վերածելու իրենց յամառ ու աննկուն աշխատանքով։ Այս ձորին աջ կողմի քանի մը քու. քլմ. տարածութիւնն ալ օգտագործած էին իբր արօտավայր։

«Այս փոքրիկ գիւղը, Ստանոզ, ժամանակի ընթացքին ծաղկեցաւ ու դարձաւ բարդաւած գիւղաքաղաք մը, որ ամէն կերպով կը գերազանցէր շրջակայ բոլոր թուրք գիւղերը։

«Հայրս, Օհաննէս Աւագեան, ինքնուս բժիշկ էր, որ նուիրուած ու հաւատարիմ ծառայութիւն մատուցած է ժողովուրդին։ Ան նաեւ կը հոգատարէր թուրք պաշտօնեանները երբ հիւանդանային։ Ահա այս պատճառներով ալ ամէնուն կողմէ արժանացած էր «Աւագ Տէտէ» մակդիրին։

Յարութիւն Քէօսէեանի յուշերը .—

Թուրք ազգայնական շարժումին հետեւանքով 1921 Մարտ ամսուն աքսորուած պատանի Յարութիւն սապէս կը պատմէ իր փորձառութիւնները .—

Երեքշաբթի առաւօտ մը հայրս երբ արթնցաւ՝ արտասովոր երեւոյթ մը կը պարզուէր աչքին առջեւ։ Դիմացի բլուրին վրայ մարդ մը կը կայնէր։ Օդը ցուրտ էր եւ ոչ ոք կ'ակնկալուէր հոն այդ պահուն։ Մինչ կը խոկայինք, յանկարծ դրացի մը դուռը զարնելով գուժեց թէ այր մարդիկը կը հաւաքէին։ Մայրս թելադրեց որ ներկանները, Յարութիւն ձրիքեանը, Արիստաքէս ձրիքեանը ու հայրս Գէորգ Քէօսէեանը, պահէ։ Ձրիքեանները յօժար չեղան, թերեւս վստահ էին որ Ա. Աշխարհամարտին իրենց արհեստին բերմամբ աքսորէ զերծ կացուցուած ըլլալով՝ նորէն կերպով մը կ'ազատուին։

Իսկ հայրս կը մերժէր պահուիլ, քանի որ «երէկ ամբողջ օրը զիս չուկան տեսնողներ եղան», կ'ըսէր ան։ Այս միջոցին դրկից իսկուհի Գասպարեան ներս մտնելով հօրս կ'իմացնէ թէ այր մարդոց մեծամասնութիւնը ժողուած էին, բայց իր ամուսինը՝ Նշան, եւ Պօյաճեան Սահակ եւ ուրիշներ պահուը տած էին։ Հայրս յօժարեցաւ որ մայրս ալ մտադրութիւնը գործադրէ ու շուտով դռնէն միասին դուրս ելան։ Ես ապշած կը դիտէի առանց գիտնալու թէ ի՞նչ կ'ըլլար։ Մէկ բան միայն որոշ էր ինծի. մեծ վտանգ կը սպառնար բոլորին։ Մի քանի վայրկեան վերջ տան դուռը զարնուեցաւ. զացի բանալու եւ ահա առջեւս կանգնած էին երկու զինեալ ժանտարմաներ. վախս չափ չունէր։ Անոնցմէ մին հարցուց։

— Ո՞ւր է հայրդ։

— Զեմ գիտեր, չկայ, ըսի։ Ասոր վրայ անոնցմէ մին դուռը կեցաւ ու միւսը սենեակները խուզարկելու սկսաւ. ներսը մարդ չգտնելով՝

— Կեավուր, ըսէ՛, ո՞ւր է հայրդ, ըսաւ։

Երբ նոյն ձեւով պատասխանեցի, սուինը սրտիս դնելով կրկնեց հարցումը.

— Հայրս հոս չէ, չեմ գիտեր, ըսի հեծկլտալով։

Այսպէս լալով, եւ քանիցս սուինի հարուածին սպառնալիքով զիրենք առաջնորդեցի տան զանազան մութ նկուզներն ու խցիկները՝ «տիւրկիյէ» լոյսը ձեռիս։ Վերջապէս ցորենի շտեմարանը մտան եւ սուինի հարուածներով ցորենը խառնեցին մարդ գտնելու յոյսով։ Գոմն ալ քննելէ յետոյ տունէն դուրս կ'ելլէին, երբ վարի դուռը բացուելով մայրս ներս եկաւ։ Հարցաքննութիւնը կրկին սկսաւ.

— Ո՞ւր է ամուսինդ, չես կրնար ծածկել, երէկ ամբողջ օրը քաղաքն էր։

— Այո, ըսաւ մայրս, բայց գիշերը, երկու պարտական թուրքերու ընկերակցութեամբ Զանլը մեկնեցաւ հաշիւները գոցելու համար։

Ժամանակմաները աւելի բան չխօսելով հեռացան, բայց մայրս տաղնապի մէջ էր։ Փորձած էր հայրս պահել ծանօթ այրի կնոջ մը տունը, բայց մերժուած էր։ Յետոյ փորձած էր երկրորդ այրիի մը տունը, Նահապետեան ընտանիքն, ուր սիրով կ'ընդունուի, եւ հայրս անոր քրորդիին հետ առժամեայ թաքստոցի մը մէջ կը պատսպարուին։ Հայրս զիս կանչել տալով ապսպիրեց որ շրջանի գիւղերէն եկած թուրք դասրնկերոջս հետ իրենց գիւղը երթանք եւ ազատութեան միջոց մը կարգադրենք։ Երկու պատանիներս ճամբայ ելանք, բայց քաղաքին եղերքը պահակներ բոլոր ճամբաները հսկողութեան տակ առած լվացով՝ ելլելու մի քանի անյաջող փորձերէ յետոյ ծրագրեցինք գետէն անցնիլ։ Բարեբախտաբար ժայռոտ անցք մը գտնելով միւս կողմը անցանք. ամէն վտանիդ աչք առած էի հօրս ազատման ճար մը գտնելու յոյսով։ Բայց որո՞ւն պիտի դիմէինք. պետութիւնն էր որ կը հալածէր, կը փնտոէր։ Պատգամը հասցուցինք որոշուած գիւղը եւ իրիկնամուտին վերադարձանք տուն, բայց դռները գոց ու կնքուած գտանք։

Զէի գիտեր թէ հայրս ո՞ւր մնացած էր. մայրս ու երկու փոքրիկ քոյ-

բերս ի՞նչ եղած էին : Այսպէս ապշած դէպի վարի փողոցը քալելու ատեն հանդիպեցայ եղածու, որմէ իմացայ թէ մայրս բանտ տարուած էր հօրս փոխարէն, ու տուներնիս ալ «փախստականի տուն» պիտակուած էր : Երկու փոքրիկները յանձնուած էին մեր մէկ ազգականին, Միւկինէ Օտեանին հոգածութեան : Այդ գիշերը ազգականներու քով անցուցի ու յաջորդ օրն իսկ բանտի այցելութիւն տուի մօրս հաղորդելու համար հօրս որոշումը թէ կ'ուզեր կառավարութեան յանձնուիլ, որով մօրս կը յանձնարարէր որ խոստանայ զինք յանձնել, որ բանտէն արձակուելով փոքրիկներուն դառնար :

Մօրս զայս յայտնելէ վերջ ինծի տուաւ ազատ ձգուած երկրորդ դուռին բանալին որ հայրս հոնկէ տուն մտնէ, «քանի որ աւելի ապահով կ'ըլլայ», կ'ըսէր մայրս : Հայրս մնաց իր նախկին թաքստոցը եւ ես՝ փոքրիկ մանչ մը ըլլալով՝ անարդէլ զինք կ'այցելէի : Շարաթ մը յետոյ ստիկանները ծածուկ անկիւններ գտնուող փախստականներուն մեծ մասը հաւաքած ըլլալով՝ կիւներուն ալ հրահանգուեցաւ պատրաստուիլ որպէսողի իրենց ամուսիններուն հետ աքսորուէին : Անմոռանալի էր այդ օրը, եւ անջնջելի անոր յիշատակը . ի՞նչ ողք, ի՞նչ լաց ու կոծ : Կիներն ալ մարդոց հետ տարին մինչեւ թուրքերուն դերեզմանոցը, բայց ասոնք աքսորեցին, իսկ կիները ետ բանտ առաջնորդեցին : Գոմիսէրը ջանաց ասոնց խրախուսական խօսք մը խօսիլ ըսելով թէ վտանգ չկար, եւ այր մարդիկը մօտ օրէն տուն պիտի վերադառնային : Թուրքին պատիր խոստումներուն կարելի չէր հաւատալ . 1915-ի կոտորածներուն յիշատակները դեռ թարմ էին բոլոր մտքերուն մէջ : Հիմա կարգը եկած էր մօրս ու իրեն տարեկից մի քանի կիներուն, որոնք դեռ բանտն էին, բայց իրենց ամուսինները յանձնելու խոստումով կրնային որոշ ազատութիւն ձեռք ձգել : Ուստի խնդրեցին որ իրենց ութը օր արտօնութիւն տրուի տուն դառնալու, եւ խոստացան ամէն միջոց ձեռք առնել այր մարդիկը դտնելու եւ յանձնելու : Արտօնութիւնը տրուեցաւ : Ա՛հ, ի՞նչ դառն բաժակ մըն էր որմէ բոլորս ալ կը խմէինք, ի՞նչ տանջալից օրեր, առօրեայ սնունէնիս ալ մոռցանք . խորապէս վրդոված էինք : Այս պահուն թուրք բարեկամ մը առաջարկեց որ հայրս իրենց գիւղը փախցնէ եւ պահէ : Հայրս սապէս կը պատասխանէ .

— Այս թուրքին խօսքին յենելով երթալ շեմ ուզեր, Մա՛րիամ, ինծի աւելի հեշտ է իմ ժողովուրդիս զաւակներուն հետ մեռնիլ . եթէ Աստուած պահէն ուզէ՝ մէկը չի կրնար սպաննել : Եթէ մեզ մեղնեն, գոնէ դուք ողջ կը մնաք :

Այսպէս կ'արտայայտուէին նաեւ միւս տասը հոգիները, որոնք միասին պիտի աքսորուէին :

Եոզդատ աքսորուող այս խումբը Ստանոգէն մինչեւ Անդարա տարուեցան ժանտարմաններու հսկողութեամբ : Անկէ Եոզդատ գացող 11-ին միացած էին նաեւ Այաշցի ինը թուրք փախստական զինուորներ՝ հեծեալ ժանտարմայի մը հսկողութեան տակ : Ճամբան հանդիսատի եւ ճաշի համար կանգ կ'առնեն, բայց ճիշդ այդ բոպէին զինեալ թուրք մը կը մօտենայ, ժանտարմային մօտիկ կը նստի եւ կը սկսի մեղմ ձայնով խօսիլ անոր, եւ ապա կը հեռանայ : Ժանտարման կը պատուիրէ որ փութով հեռանան գիւղէն,

Եւ դասավիք զինուորներուն ալ կը խոստանայ յանձնել իրենցմէ զրաւուած փամփուշտները որպէսզի լաւ կերպով զործածեն գալիք յարձակումի պահուն։ Այցելուն անդէն հայերը պահանջած էր զանոնք ջարդելու մտօք, բայց ժանտարման վճռած էր պաշտպանել զանոնք, ու զինուորներն ալ կը խոստանան իր կողքին կռուիլ։ Բայց վտանգի զօնէն դուրս ելլել կարելի էր։ ուստի որոշեցին յաջորդ գիւղը ապաստանիլ, բայց ութը ժամ վագել պէտք էր։ Ի վերջոյ բոլորն ալ ապահով կը հասնին Եօղատ։

Կ'անցնին երկու երկար տարիներ, եւ ահա, յոյսի նշոյլը կը ծագի։ Պետութիւնը նոր հրովարտակով մը հայերուն կ'արտօնէր մեկնիլ արտասահման։ Որով, ուրիշ շատերուն հետ՝ հայրս ալ Սամսոնի վրայով Պոլիս կ'անցնի եւ մեզի կը տեղեկացնէ պարագան։ Նոյն արտօնութիւնը Ստանող մնացողներուն տրուած ըլլալով՝ ամէն ինչ թողուցինք եւ 1923, Մայիս ամսուն Պոլիս մեկնեցանք։ Հոս մէկ ու կէս ամիս հազիւ մնացած՝ արտագաղթող շատ մը հայրենակիցներու հետ մեկնեցանք Ֆրանսա, ուր կարճ չըջաններ մնացինք Մարսիլիա, ապա Քան Օտո։ Պէլմօն անցուցինք տասնըութը ամիսներ, աշխատելով նոյն ատեն Փօն ար Շէրիի ելեքտրական թել արտագրող զործարանին մէջ։ Այս տեղն էր որ Շարվիէ Ամերիկեան որբանոցը յաճախեցինք(\*), խնամուեցանք եւ տարի մը առիթը ունեցանք նախնական ուսում ստանալու, եւ քիչ մըն ալ ֆրանսերէն խօսելու վարժութիւն։



Տիկ. ԼիլիՎարդի ՏԱՐԱԳՃԵԱՆ  
Ծննդավայր Քէսուէան 2-7-1920ին



ՊՐՆ.Ց. ՏԱՐԱԳՃԵԱՆ  
Ծնած 15-3-1914ին Ստանոց

(\*) Ստանոցի ընկերներս էին՝ Կղեմէս Ասլամեան, Յարութիմ Օտեան եւ Կղեմէս Գասպարեան։

**Յետոյ անցանք Վալանս, եւ ի վերջոյ հաստատուեցանք Փարիզի իսի  
լէ Մուլինոյի շբթանը, Մարտ 28, 1928-ին։**

Հայրս, ինչպէս հայրենիքը, նոյնպէս ալ հոս քարոզութիւնով կը  
զբաղուէր՝ հայրենակիցներուն ջամրելով հոգեւոր սնունդ եւ միխթարու-  
թիւն՝ մինչեւ իր մահը որ տեղի ունեցաւ Փետր. 14, 1952, 76 տարեկանին։  
Շատ չանցած մայրս ալ մահկանացուն կնքեց (1954, Ապրիլ 25)։



**ՌՈՒԲԵՆ ՏԱՐԱԳՃԵԱՆ — ուսանող**



**ՕՐ. ԱՆԻ ՏԱՐԱԳՃԵԱՆ**



**ԳԵՈՐԳ ՏԱՐԱԳՃԵԱՆ — ուսանող**



**ԲԱԹՐԻՍ ՏԱՐԱԳՃԵԱՆ**

## ԱՅՑԵԼՈՒԹԻՒՆ ՄԸ ԹՈՒՐՔԻԱ

ԿԱՐԱՊԵՏ ԹԷՐՁԵԱՆ

1968 Օգոստոս 15-ին, Մարսիլիայէն շրջապտոյտով տիկնոջս հետ Թուրքիա մեկնեցանք չուզենաւով։ Հաճելի եւ հանգստաւէտ ճամբորդութեան ընթացքին հանդիպեցանք ձէնովա, ուր այցելեցինք նշանաւոր դամբարանները։ Նոյնպէս առիթը ունեցանք այցելելու Նափոլին եւ Պոմպէյի աւերակները, ինչպէս նաև Բիրէ եւ Աթէնք ուր տեսանք իր Աքրօպոլիսն ու հնութիւնները։

Օգոստոս 20-ին, մեր Ստանպուլէն հեռանալէն 45 տարիներ յետոյ առիթը ունեցանք անգամ մը եւս տեսնելու այդ քաղաքը։

Երեք շաբաթ իսթանպուլ բարեկամներու եւ ազգականներու այցելութիւն տալէ վերջ մեկնեցանք Անգարա, մեր հայրենակիցներուն մօտ։

Թէ իսթանպուլի եւ թէ Անկիւրիոյ մեր հայրենակիցները նիւթապէս լաւ վիճակի մէջ են եւ ունին արդիական, լաւ կահաւորուած բնակարաններ։

Շարունակելով մեր ճամբորդութիւնը այցելեցինք Ստանողի շրջանը։ Ստանողի աւելի քան 800 տուներէն հազիւ կիսաւեր քանի մը տուներ մնացեր էին. կարծես թէ զետն ալ նեղցած էր։ Ի զուր փնտոեցի կարգ մը փողոցներու եւ տուներու դիրքը։ Միայն կիսաքանդ մզկիթին եւ վլատակ կամուրջին դիրքերէն կրցայ կուահել թէ ուր կանգնած էի։ Միայն ժայռերն են որ դեռ կանգուն կը մնան, թէպէտեւ անոնք ալ՝ նիւթական ակնկալութիւնով անձնական խուզարկութիւններ կատարողներու հարուածներէն վիրաւորուած՝ փշուելու վտանգին տակ կ'երեւէին։ Օգտուելով գիւղաքաղաքի դատարկութենէն՝ բախտախնդիր թուրքեր գաղտագողի կը քանդեն թէք Հիսարի զագաթը եւ այնտեղ թաղուած հնադարեան գանձեր կը դտնեն, մեծ մասամբ ոսկեդրամներ եւ առարկաներ, սակայն չենք գիտեր թէ գտնուած իրերը նախաքրիստոնէական թէ յետքրիստոնէական շրջանի կը պատկանէին։

Գերեզմանաւտան մէջ կային մի քանի կոտրուած շիրմաքարեր որոնց հայերէն տապանագրութիւնները գրեթէ անընթեռնելի դարձած էին։ Միայն երկու շիրմաքարերու վրայի հետեւեալ անունները ընթեռնելի էին։

Մարտիրոս՝ որդի Գրիգոր Գասապեանի.

Ծնած 25 Փետր. 1881-ին.

Վախճանած՝ 23 Սեպտ. 1898.

Միւսը՝

Մահտէսի Գէորգ Սինապեան.

Ծնած՝ 1815-ին.

Վախճանած՝ 1903-ին.

Ստանողի պարտէզներն ու այգիները գրեթէ ամբողջովին աւերուած ու փնացած են։

Հայ ըլլալով միայն երկու ընտանիք կան, մին Պարումշահնց Յակոբի ընտանիքը Մակչէպի մէջ, միւսը Հաճի Յովհաննէս Քիրէմիտճեանի ընտանիքը Կտրած Քարի մէջ:



Մակշեպի (Ճաշեպի) այգիները գետափի վրայ

Հակառակ ուղեւորութեան դժուարութիւններուն Ստանողի շրջանը այցելող Հայրենակիցներ՝ ըլլայ Ֆրանսայէն, ըլլայ Իսթանպուլին կամ Անդարայէն, կ'այցելեն Կտրած Քարը ու Հոն զետեզերքի ուռենիներուն շուքին տակ կը նստին վերապրելով հին յիշատակները, վայելելով Տիկին Սօֆի Քիրէմիտճեանի հիւրասիրութիւնը:

Այս երկու ընտանիքները անցեալիք ու ներկայի միջեւ կապ մըն են, ու եթէ օր մը անոնք ալ մեկնին, այս կապը եւս պիտի խզուի յաւէտ:

Ստանողի պէս Կտրած Քարն ալ քարուքանդ եղած է, եւ ամէն չինութեան հետքը կորած:



Կտրած Քարի գետափի ամառուայ առքիւ

Ներկայիս ամէն կողմ ամայացած է . նախկին բնակիչները բնաջըն-ջուած՝ բեկորներն ալ աշխարհի չորս կողմը ցրուած : Բայց կառավարութիւնը ներկայիս Զովլըին եւ Պուճուխին միջեւ եէնի Քէնթ անունով գիւղաքաղաք մը կը չինէ , ուր արդէն 100է աւելի բնակարաններ կառուցուած են եւ ուրիշներ կառուցուելու վրայ են : Կ'ըսեն թէ Խօսող Փախածի (Խօսող) մօտերը ջուրի մեծ ամրարտակ մը պիտի շինեն մի քանի տարիներ յետոյ , որ եթէ իրականանայ , Ստանողը իր պարտէզներով ամրողջովին ջուրերու տակ պիտի թաղուի եւ ամէն ինչ պատմութեան կարգ պիտի անցնի :

Միակ կենդանի վկան այդ ամէնուն այս հրատարակուած պատմագիրքը պիտի մնայ սերունդէ սերունդ :

\* \* \*

Մեր Թուրքիա այցելութեան առիթով ձեռք ձգեցինք կարդ մը պաշտօնական թղթակցութիւններ օգտագործելու համար պատմագիրքի Ա . ինչ պէս նաեւ Բ . Մասին մէջ :

Ստորեւ կուտանք Ստանողէն Անկիւրիոյ Առաջնորդարանին յղուած բողոքագրի մը պատճէնը .—

Սրբազն Հայր,

Տասը տարիէ ի վեր Ստանոգ գիւղաքաղաքի դատարանի անդամ եղող Պիրիկցի Խպրահիմ ազա , եւ իինգ տարիէ ի վեր հարցաքննիչ ատեանի օգնական Մուսքաֆա էֆէնտի իրենց պաշտօնին բերումով՝ թէ՛ պատուաւոր ու անմեղ մարդոց՝ թէ՛ յանցանէի մէջ բռնուազներու նկատմամբ խզնի եւ արդարութեան հակառակ գործ կը կատարեն , եւ իրենց բռնութեամբ թէ Ստանողի թէ ալ շրջակայ գիւղերուն բնակչութեանց վախ ու սարսափ կ'ազդեն :

Ահա անոնց նկարագիրը .— Խպրահիմ ազա դատարանի անդամ նշանակուելէ առաջ հազիր ապրուստ կը նարեք . հիմա՝ հակառակ անոր որ շնչին ամսական մը կը ստանայ՝ երեք հարիւր գլուխ արջառի եւ 6-700 գլուխ «տավարի» տէր եղած է , առանց հաշիւի առնելու ունեցած դրամները :

Մուսքաֆա էֆէնտի պաշտօնի մտած ժամանակ կէս տրեխով էր գրեթէ , եւ հիմա 60-70 հիմգը-մէկնոց ոսկի եւ 100 հատի չափ «մահմուտիյէ» զարդեղէն ունի :

Ցիշեալ երկու պաշտօնեաները՝ անիրաւ մամոնային վստահելով՝ ապօրինի ընթացքի մէջ կը յարատեւն արիւնցնելով շատերուն սիրտը :

Երբ վերջերս Յարութիւն էֆ . Շինասի , բարեսիրս մարդը Ստանողի «պաշտամութեան պաշտօնին կը կռչուի , այդ անօրէնները մեքենայութիւններ կը լարեն իր մասին գրպարտութիւններ ընելով Բարձրագոյն Դուռնին մօտ :

Այդ ամէնը սուտեր են : Յարութիւն էֆէնտի պարտանանաչ քաղաքացի մըն է , ուստի կը խնդրենք որ իր մասին եղած գրպարտութիւնները նկատի չառնէք , ու հարկ եղածը տնօրինէք մեր նահանգին կուսակալին բա-

բիկամեցողութեան դիմելով, եւ աշխատիք մեզ ազատել այս անիրաւ պաշտօնեաներէն :

**Մնամք Զեղ ծառայ ու աղօթարար  
Յանձնախումբ Քաղաքական Ժողովոյ  
Էնկիւրիւ նահանգի Ստանող գիւղաքաղաքի**

|                    |                      |
|--------------------|----------------------|
| Ն. Գալապանեան      | Կարապետ Հարօնեան     |
| Գ. Գապգեմալեան     | Ցերանոս Տէր Ցակորեան |
| Կղեմէս Սէյխեան     | Ցակոր Մարկոսեան      |
| Ցակոր Պաղտատեան    | Գրիգոր Գ. Արմաղանեան |
| Մատթէոս Մատթէոսեան | Ցարութիւն Աւագեան    |

1895 Օգոստ . 22

Նոյն թուականին (1895) էնկիւրիէն Ուկան Նազմի Գասպարեան իր՝ Թուրքիոյ Պատրիարք Մալաքիա Արքեպիսկոպոս Օրմանեանին գրած նամակով կը գանգատի տեղւոյն առաջնորդ Տաճատ Վարդապետին մասին, եւ հաւագրութիւնով կը պահանջէ անոր տեղ ուրիշի մը ուղարկուիլը :

Առաջնորդարան Հայոց  
Գաղատիա,  
Համար 69

### ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՅՐ

Բարձրաշնորհ Տէր,

Գաղատիայէն բացակայութեամս միջոցին Զեր սրբազնութիւնը հրամայած էր որ տեղւոյն Քիզիրեան Տ. Խորէն քահանայն փոխանորդ կարգեմ : Խորհեցայ որ սոյն կարգադրութիւնը լաւ պիտի չըլլար, քանի որ Տ. Խորէն իւր չարութիւններով եւ խռովարարութեամբ հանրածանօթ է :

Ուստի փոխանորդ կարգեցի Ստանողի Տաղլըեան Տ. Խորէն քահանայն, որ անդամ է կառավարական կրօնական ժողովոյ :

7 Մարտ 1899

Գաղատիա  
Դ. Պ.  
(1531)

Մնամ Բարձրաշնորհ Տեառնդ

Խոնարհ ծառայ  
Առաջնորդ Գաղատիոյ  
ՏԱՅԱՏ ՎԱՐԴԱՊԵՏ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ  
ՍՏԱՆՈԶՑԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒ, ԿՂԵՐԱԿԱՆՆԵՐՈՒ  
ԵՒ ԱՅԼ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒ

ՏԵՐ ԽՈՐԵՆ ԱԻԱԴ ՔՀՆՑ · ՏԱՂԼԵԱՆ

Ծնած է 1865-ին, Ստանոզ : Իր հայրը, մեծ հայրը, ինչպէս նաև նախ-  
նիքներէն շատեր եղած են կրօնականներ :

1885-ին Արմաշի դպրեվանքի դասընթացքը աւարտելէ յետոյ Յակոբ  
Գալֆա Աճէմեանի հետ կը պաշտօնավարէ իբր ուսուցիչ, ու միաօնարար կը  
պատրաստեն Մարզուանի ու Կեսարիոյ վարժարանները յաճախելիք յարմար  
աշակերտներ : 1890-ին քահանայ կը ձեռնադրուի իր հօրը Տէր Կիրակոսի տեղ,  
քանի որ այս վերջինը աչքի տկարութենէ կը տառապէր :



ՏԵՐ ԽՈՐԵՆ Ա. ՔՀՆՑ · ՏԱՂԼԵԱՆ, ԶՈՀՈՒԱԾ՝ 1915ԻՆ

1909-ին Անդարայի առաջնորդ Բարդէն Շայր . Վարդապետին կ'աջակ-  
ցի տեղւոյն վանքը բարեկարգելու եւ բարդաւաճ վիճուկի հասցնելու համար :  
1910-12 կը պաշտօնավարէ Կեսարիա, որու կը վերադառնայ Ստանոզ ուր

Վեր. Հայրապետ Օտեանի հետ գործակցաբար Լուսաւորչական ու Բողոքական համայնքները իրարու կը շաղկապէ :

1915-ին ձերբակալուելով կ'արգելափակուի Զօրում-Օսմանճըդի բանատին մէջ : Յուլիս ամսուն բախտը կ'ունենայ հանդիպելու բանուորական գունդէն Ստանոզի զինուորներու որոնք տեղափխութեան միջոցին բանտին մէջ գիշերելու եկած էին : Հոս կ'ողջագուրուի իր հօտին զաւակներուն հետ, կը խրախուսէ ու իր օրհնութիւնը կուտայ անոնց : Հոն՝ անոնց ցոյց կուտայ իր թեւին անցուած ինքնութեան ապարանջան մը, եւ քաջ գիտնալով իրեն վիճակուած վախճանը, վերջին հրաժեշտի համրոյրով իրարմէ կը բաժնուին :

Այս աքսորման միջոցին կը գիշերէ Ալէվիներու գիւղ մը : Տեղացիները կը սքանչանան իր հմտութեան ու կ'առաջարկեն որ առ երես իսլամութիւն ընդունի եւ իրենց մէջ ծառայէ իրը կղերական . բայց ինք կը մնայ հաստատ հաւատացեալ ու կը յառաջանայ դէպի «սպանդանոց» :

### ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱՅ ՍԻՆԱՊԵԱՆ

Ծնած է Ստանոզ, 1870-ի ատենները : Կրօնասէր գերդաստանի մը շառաւիդ՝ ան իր հօրեղբօր Տէր Կարապետի հսկողութեան տակ սարկաւագութիւն կ'ընէ շրջան մը, ապա 1895-ին կը ձեռնադրուի քահանայ, որ՝ թէպէտեւ չունէր բարձր ուսում՝ եղաւ պարտաճանաչ եւ ազգասէր հովիւ մը :

Ընտանիքը արհեստով կտաւի ներկարարութեան կը հետեւէին, ու Տէր Հայրը իր կրօնական գործին առընթեր իր եղբօր Զէրօնին կ'աջակցէր արհեստը զարգացնելու եւ ընտանիքին բեռը թեթեւցնելու համար :



ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔՃՆՅ ՍԻՆԱՊԵԱՆ  
Ստանոզի հովիւ, գոհուած 1915-ին



**ՎԵՐ. Գ. ԳՐԳԵԱՇԱՐԵԱՆ  
նուիրուած հովիւ Ստանոգի. զոհուած 1915ին**

Ան՝ ճանչնալով բարձր ուսումի արժէքը՝ կը ջանար իր զաւակներուն առիթներ ընծայել զարդանալու, եւ այդ նպատակով ալ դանոնք մի առ մի Գոնեայի ձէնանեան Գոլէճը կ'ուղարկէ:

Որդին Գարեգին 1915-ի նախօրեակին ընթացաւարտ եղած էր, իսկ Օննիկը թերաւարտ ուսանող էր, մինչ Հրանդն ու Մուշեղը նախապատրաստութեան մէջ էին երր մեծ աղէտը վերջ տուաւ ամէն փափաքի ու ծրագրի:

Գարեգին սպայի աստիճանով ճակատ կը մեկնի ու շվերադառնար. իսկ Օննիկ իր հօրը կ'ընկերանայ աքսորուող Լուսաւորչականներուն հետ ու Անգարայէ անդին Ղայաշ Պահչէսիի մէկ ձորին մէջ կը սպաննուի խումբին հետ:

### **ՎԵՐ. ԳՐԻԳՈՐ ԳՐԳԵԱՇԱՐԵԱՆ**

**Ծնած է էրզրում:** Վեր. Հայրապետ Օտեանի Ստանոզէն մեկնուամէն յետոյ յաջորդաբար քանի մը հովիւներ պաշտօնավարեցին, որոնցմէ ամենէն երկար ծառայողը եղաւ Վեր. Գրգեաշարեանը:

1911-ին Վեր. Հ. Օտեանի վերստին Ստանող պաշտօնի հրաւիրուելովը, Վեր. Գրգեաշարեան կ'անցնի Տարսոն, յետոյ Մերսին ու անկէ ալ կը մեկնի իր ծննդավայրը — էրզրում:



**Զախէն աջ՝ Ստանոցի Գրիգոր Արմաղանեան, Վեր. Յարութիւն  
Արմաղանեան (Երկուքն ալ մահացած նիւ Եորքի մէջ, Մ. Ն.)**

1914-ին էրդրումի մէջ կը հանդիպի Ստանոցի զինուորներու զորոնք կը հիւրասիրէ եւ կը իրախուսէ : 1915-ին կը հասնի մեծ ազէտը որ այդ բարի հովիւին կեանքին ալ չի խնայեր, ու նոյն շրջանին մէջ կը նահատակուի :

### Տէր Մկրտիչ ՔԱՀԱՆԱՑ

**Տէր Մկրտիչ** (կը կոչուէր նաեւ «Սարը Տէրտէր») 1909-1912 կը հովուէ իր համայնքը, յաջորդած ըլլալով Տէր Խորէն Աւագ Քահանային : Տէր Հայրը իր բարեմասնութիւններուն ու շինարար ոգիին համար շատ սիրուած հովիւ մը եղաւ :

Ստանոց իրեն կը պարտի Ս. Փրկիչ Եկեղեցւոյ բարձունքը տանող ճամ-  
րուն շինութիւնը, եւ զանգակատան կառուցումը :

Քոլէրայի տարին՝ երբ պաշտօնի բերուժով կ'այցելէր հիւանդները, եւ  
կը կատարէր յուզարկաւորութիւնները՝ ախտէն վարակուելով կը մահանայ,  
ու կը թաղուի քահանայից դասուն մէջ :



Վեր. Եւ Տիկին Հայրապետ Օսեանի դուստրերն ու քոռները  
(Անգլիոյ մէջ նկարուած)

Նստած առաջին կարգի վրայ՝ Արմեն Մաքենսեան (մահացած Թօրօն-  
քոյի մէջ), երկրորդ՝ Ալիս Մաքենսեան (Թօրօնքօ, Գանատա), երրորդ կար-  
գի վրայ՝ Վիքքորիա Օսեան Փօնաբարբեան (մահացած Նիւ Նորքի մէջ),  
կայսած Նորեր Օսեան Մաքենսեան (մահացած Թօրօնքոյի մէջ):

#### ՑԱԿՈՐ ՊԱՏՈՒԵԼԻ<sup>(\*)</sup> ՏԱՂԵԱՆ

Ծնած է Ստանող, 1830-ի առենները։ Հայերէնի, ինչպէս նաև թըր-  
քերէնի հմուտ ուսուցիչ մըն էր ան։ Իր խնամքին յանձնուած աշակերտնե-

(\*) Այդ շրջանին ուսուցիչները «Պատուելի» կամ «Գալֆա» կը կոչէին։

րուն այնպէս ջամբած է ուսում, նամանաւանդ թրքերէն, որ անոնցմէ շատեր հետագային յաջողած են պետական պաշտօններու հասնիլ:

### ՅԱԿՈԲ ԳԱԼՖԱ ԱՃԵՄԾԱՆ

Յակոբ Գալֆան՝ Ստանոցի ուսուցիչ՝ յաջորդաբար գործակցած է Յակոբ Պատուելիին եւ Տէր Խորէն Աւագ Քահանային։ Իր օգտաշատ ծառայութեան ապացոյց են շատ մը երիտասարդներ որոնք կեանքի ասպարէզին մէջ եւ պետական պաշտօնեաներու կարգին մեծ յաջողութիւն գտած են։

### ՕՀԱՆՆԵՍ ԱՒԱԳԵԱՆ

Օհան Աւագեան օժտուած էր բժշկական փորձառութիւնով զոր ի սպաս դրած էր ծառայելու համար թէ ազգային եւ թէ պետական շրջանակներէն ներս։ Առ ի զնահատութիւն իր նուիրեալ աշխատանքին ան արդարօրէն շահած է «Աւագ Տէտէ» մակդիրը։

Իրենց զաւակներուն բարձրագոյն ուսում տալու համար զանոնք կեսարիա եւ Պոլիս զրկող Լուսաւորչական Ստանոցիներու առաջիններէն էր Օհաննէս Աւագեան։ Այս ընտանիքը տուած է ղեղագործ, կայարանապետ ու պետական պաշտօնեաներ։ Ասոնցմէ ողջ է միայն Խորէն Աւագեանը որ ունի թոռներ, Հայաստան կամ այլուր։

### ԳԱԼՈՒՍ ԲԵԹԼԵԴԵՄԾԱՆ

Մնած է Ստանոց, 1872-ին. որդի՝ Տէր Կիրակոս Քահանային, ու եղբայրը Տէր Խորէն Քահանային։ Գալուստին մօրեղբայրը անզաւակ ըլլալով՝ զինք կ'որդեցրէ, «Ն' փափաքելով բարձր ուսում տալ իրեն՝ կը զրկէ Պարտիղակ եւ Պոլիս։

Իր ուսանողութեան շրջանին թուրքերու կողմէ կ'ամբաստանուի իբր



Ստանոցի Գալուստ Բեթլեհեմեան  
բամտարկուած եւ նահատակուած

յեղափոխական ու բանտ կը նետուի, ուր հինգ երկար տարիներ սոսկալի տանջանքներու կ'ենթարկուի :

Բայց հնչուն մամոնան շատ մեծ դեր կը կատարէր Թուրքիոյ մէջ։ Յովհաննէս Տէտէն՝ ունեւոր մարդ, իր ունեցած ամբողջ դրամը զոհելով 1902-ին կը յաջողի իր որդեգիրը ազատել մահուան ճիրաններէն։

Ապա Բեթլեհէմեան կ'ամուսնանայ երկար տարիներ իրեն սպասող նը-շանածին հետ։

1908-ին, երբ սահմանադրութիւն կը հռչակուի, Անդարայի մէջ պետական պաշտօնի մը կը կոչուի։ Յետոյ շրջան մըն ալ կը վարէ էսկի Շէհիրի իրրանոսեան կրթական հաստատութեան տնօրէնի պաշտօնը մինչեւ 1915։ Նոյն տարին քաղաքին ականաւոր հայերուն հետ կ'աքսորուի ու կը սպաննուի։

Ընտանիքն կը մնան երկու որդիներ Պուէնոս Այրէսի մէջ, ուր մին բժիշկ է, իսկ միւսը լեզուագիտութեան կը հետեւի։

### ԿԱՐԱՊԵՏ ԷՓ. ՕՏԵԱՆ

Ծնած է Ստանոզ, 1862-ին։ Ամուսնութենէն յետոյ ընտանեօք փոխադրուած է Անկիւրիա։

Անկիւրիոյ սօֆին թէ արտադրութիւնը եւ թէ արտածումը գլխաւորաբար կեղրոնացած էր Օտեան եղբայրներուն ձեռքը։

1915-ին՝ Սուլթան Մէշատի արտօնութեամբ ազատ արձակուեցաւ բան-



Կարապետ ԷՓ. Օտեան (1863-1930)։ Իր տիկնոջ՝ Հռիփսիմէի հետ (1869-1933)։ Մէշատի կանգնողն է Ալիս Օտեան, իրենց կրտսեր զաւակը։ Նկարուած՝ Անկիւրիոյ մէջ։



ԽԱԶԻԿ ՏԵՂԻՋԻԿԵԱՆ  
Ստանոցի փաստաբան Անկիւրիոյ մէջ,  
ջարդուած 1915-ին

տէն որպէս մասնագէտ սօֆի ճարտարարուեստին, որպէսզի ան բոլորովին չկորսուի : Կարապետ էֆ. Օտեան՝ իր խնդրանքով 150է աւելի Ստանոցի կանայք, աղջիկներ, ու մի քանի այրեր աքսորէ ետ բերել տալով շարունակեց արտադրել մինչեւ զինադադար :

Կարապետ էֆ. ծառայած է Անկիւրիոյ աւետարանական եկեղեցւոյ եւ վարժարանին իր հոգաբարձու :

Տէր եւ Տիկին Կարապետ Օտեանները բախտաւորուած էին երեք մանչ եւ երկու աղջիկ զաւակներով : Իրենց ուսումը կատարելագործելու համար մանչերը կը մեկնին Անդլիս ուրկէ կ'անցնին Ամերիկա : Միասկ թշշկական համալսարանէ մը շրջանաւարտ կ'ըլլայ, իսկ Մարտիկն ու Օտան նկարչութեան կը հետեւին : Աղջիկները, Լուսին եւ Ալիս նախ Առարտադարի Հայուհեաց Վարժարանը կը յաճախեն, ապա իրենց ծնողաց հետ 1920-ին կը մեկնին Միացեալ Նահանգներ՝ ուր լուսին կը հետեւի դաշնակի : Յետոյ ան կ'ամուսնանայ Ճէնանեան Գոլէճի շրջանաւարտներէն իր մէկ ազգականը եղող Կարապետ Օտեանի հետ :

Ալիս Օտեան իր բարձրագոյն վարժարանի ուսումը աւարտելէ ետք կը

յաճախէ տարբեր համալսարաններ արժանանալով նախ դեղագիտական եւ ապա քիմիաբանութեան եւ այլ վկայականներու որոնց չնորհիւ գնահատելի ծառայութիւններ մատուցած է պետական հիւանդանոցներու եւ այլ բարեսիրական հաստատութիւններու մէջ։ Իրեն կը պարտինք նաեւ այս պատմա-



Անկիւրիացի Ալիս Օտեան  
(դեղագիտական վկայական կը ստանայ) ներկայիս Պոսքոն

գիրքի խմբագրումը զոր անձնուիրաբար եւ մեծ զոհողութեամբ կատարած է։  
Տէր եւ Տիկին Կարապետ Օտեաններ եւ իրենց երեք մանչ զաւակները  
Ամերիկայի մէջ մահացած են։ կը մնան երկու քոյրերը որոնց կը մաղթենք  
երկար տարիներ՝ կարենալ շարունակելու իրենց ազգօգուտ ծառայութիւնները։

Կ. ԹԵՐԶԵԱՆ

## ՏԻԿԻՆ ԱԼԻՍ ՕՏԵԱՆ ԳԱՍԲԱՐԵԱՆ

ՅՈՎՈՎԻՓ ԹԸՆԸՆԵԱՆ

Ալիս Օտեան ծնած է Գաղատիոյ մէջ։ Նախնական կրթութիւնը ստացած է տեղւոյն Հայ Աւետարանականաց Նախակրթարանին մէջ եւ յետոյ Ատարազարի Հայուհեաց Բարձրագոյն Վարժարանը։

1920-ին մեկնած է Ամերիկա։ Պոստոնի մէջ բարձրագոյն վարժարանի ընթացքը աւարտելէ ետք Մէսչուսենցի Գալէճ ավ Ֆարմասիէն ստացած է դեղագիտական ճիւղի վկայական։ Պաշտօնի կոչուած է Պոստոնի Նիու Ինկլէնտ Հասկիթըլ իրբեւ գլխաւոր դեղագիտուհի, ուր պաշտօնավարած է լման տառը տարի։

1935-ին Օր. Օտեան հրաժարելով հիւանդանոցի իր պաշտօնէն, շրջապտոյտ մը կատարած է այցելելու համար Եւրոպայի զանազան երկիրները եւ մասնաւորաբար Հայաստանը։ Իր մէկ տարուայ շրջապտոյտին ճամբորդական տպաւորութիւնները 1937-ին հրաժարակուած են 400 էջոց հատորի մը մէջ «Արարատի Ժառանգորդները» վերնագրով։

1938-ին Միշիկըն նահանգային համալսարանէն կը ստանայ քիմիագիտութեան վկայական։

1941-ին Օր. Ալիս Օտեան կը հետեւի ինն Արպըրի Միշիկըն Համալսարանին մանրէաբանութեան եւ դեղագիտութեան յառաջացեալ ճիւղերուն, միաժամանակ հետեւելով Հին ազգաց պատմութեան, գրականութեան, հնագիտութեան եւ գեղարուեստից դասընթացքներուն։ Իր յետաւարտ տիտղոսը ստանալէ յետոյ պաշտօնի կը կոչուի Ուաշինկութընի արուարձան Պէթհէստայի Սապըրպըն հիւանդանոցին դեղագիտական նոր բաժինը կազմակերպելու եւ զեկավարելու համար։ Ալիս Օտեան ամերիկահայ պատմութեան մէջ եղած է առաջին հայուհին որ իրբեւ դեղագործուհի պաշտօնավարած է ամերիկեան հիւանդանոցներու մէջ։

Պէթհէստայի հիւանդանոցին մէջ իր կատարած մասնագիտական աշխատանքը մեծապէս գնահատուած ըլլալով՝ նոյն պաշտօնով կը հրաւիրուի Վիրճինիայի Արլինկութըն հիւանդանոց՝ ձեռնհասօրէն վարելով միաժամանակ Սապըրպըն հիւանդանոցի իր բազմազարդ պաշտօն։

Ալիս Օտեան 1949-ին ամուսնացած է նկարիչ Պրն. Խորէն Գասբարեանի հետ ու հրաժարած է իր պաշտօններէն։ Սակայն շատ չանցած Դեղագիտական Ընկերակցութեան Նախագահին յանձնարարութեամբ՝ Ուաշինկութընի մէջ մանկանց հիւանդանոցին դեղագիտական բաժինը կազմակերպելու եւ վարելու հրաւիրուած է։

Տիկին Ալիս 1958-ին իր ամուսնոյն հետ Պոստոն կը փոխադրուի եւ տեղւոյն Հայ Մշակութային եւ Բարեսիրական Կազմակերպութեանց մէջ գոր-

ծօն դեր կը կատարէ : իր գրական ձիրքերը զարգացնելով ան աշխատակցած է «Պայքար» Օրաթերթին, «Պայքար Բացառիկներ»ուն, ինչպէս նաև ուրիշ պարբերաթերթերու եւ հանդէսներու : Գրած է պատմուածքներ, արձակ բանաստեղծութիւններ եւ այլ ուսումնասիրութիւններ : Ունի անտիպ աշխատասիրութիւններ սակայն ընտանեկան եւ ընկերային պարտաւորութիւններ թոյլ չեն տար որ լրացնէ զանոնք :

Ալիս Օտեան Գասրարեան նուիրեալ գործունէութիւն ունեցած է Ամերիկայի հայաշատ կեղրոններուն մէջ, հայ անոք եւ խնամքի կարօտ տարէցներու համար խնամատար հաստատութիւններ հիմնելու ծրագրին մէջ : Առաջին հայուհին եղած է որ հրապարակ իջած է այդ նպատակը իրագործելու դրական ծրագրով մը :

Տարբեր քաղաքներու մէջ կանացի ընկերակցութիւններու խօսելով՝ եւ իր զրութիւններով հետաքրքրութիւն ստեղծած է այս նպատակին շուրջ յաջողապէս պայքարելով ներքին ու արտաքին արգելքներուն դէմ : Այս ծրագրին գործադրութեան համար հիմնադրամ մը հաստատելու միտքով առաջին դըրամական նուէրը Օտեան գերդաստանը կ'ընէ Տիկին Ալիսի հօրը մահուան առթիւ փոխան ծաղկեպսակի տրուած նուէրները յատկացնելով սոյն նպատակին :

Պոստոնի Հայուհեաց Ազգանուէր Ընկերութեան անդամագրուելով՝ Տիկին Ալիս անոնց որդեգրել տուած է իր ծրագիրը եւ նահանգային արտօնութիւն ապահովելով սկսած է տուրքէ ազատ ընկերութիւն մը որուն առաջին նախագահուհին ինք եղած է : Ներկայիս շատ մը հայաշատ կեղրոններու մէջ հաստատուած են Հայ խնամատուններ եւ տարուէ տարի անոնց թիւը կը բազմանայ :

Ահա բազմաբեղուն կեանք ունեցող անձնուէր հայուհի մը :

## ԳԷՈՐԳ ԱՂԱ ՔԷՕՍԻԵԱՆ

Գէորգ Քէօսէեան ծնած է Պուրտուր : Ժամանակ մը վերջ ծնողքը երեք զաւակներով կը վերադառնան Ստանոզ երբ Գէորգ միայն երկու տարու էր :

Երբ չափահաս կ'ըլլայ յաճախ առիթը կ'ունենայ Վերապատուելի հովիւներու հետ չփման գալու, եւ բաւական ինքնազարգացում ձեռք կը գտէ, մանաւանդ հոգեւոր մարզին մէջ, այնպէս որ քարոզիչի բացակայութեան պաշտամունքներու առաջնորդութիւնը կը ստանձնէ :

1914-ին՝ երբ կը զինուորագրուի, «Ամէէ Թապուրի»ի մէջ հոգեւոր ժողովներ կը սարքէ, ինչ որ կը գնահատուի վերակացուներու կողմէ, որոնք դինք Գէորգ Գալֆա կը կոչեն, ու գործերու վրայ հսկիչ կը կարգեն :

Պատերազմի վախճանին, երբ ողջ մնացողները աքսորէն տուն վերադառնան, նորէն ժողովարանի ու եկեղեցիի պէտքը զգացուեցաւ, բայց ո՛չ քահանայ ունէինք, ոչ ալ պատուելիք : Ահա այսպիսի մէկ շրջանին Գէորգ Քէօսէեանն իր հոգեւոր լոյսով եւ կրօնական պաշարով՝ այդ հովուական զոյտ պաշտօնները իր վրայ առնելով ծառայեց ձրիաբար թէ՛ Լուսաւորչական եւ թէ



Գէորգ Քէօսէեան, Ստանոցիներուն Քէօսէեան հայրիկը,  
որ նեղ օրերուն մխիթարութիւն տուած է Ստանոցիներուն

**Բողոքական համայնքին :** Ան կ'օրհնէր նշանտուքները, կը կատարէր պսակներն  
ու յուղարկաւորութիւնները:

1921-ի գարնան կ'աքսորուի Եօզդատ. յետոյ՝ ազատուելով կ'անցնի Պո-  
լիս, եւ ի վերջոյ Ֆրանսա:

Ուր որ գնաց, ան միշտ հաւատարիմ մնաց իր կոչումին. Մարսիլիա,  
Վալանս, Փօն տը Շէրի, Փարիզ, իր շուրջ կը հաւաքէր հաւատացեալները, եւ  
Աստուծոյ խօսքը կը քարոզէր ու կը տարածէր: Իբր հաւատարիմ հոգեւոր  
գործիչ արժանիքներ ունէր քարոզիչ նշանակուելու, բայց ինք նախընտրեց  
մնալ իր անպաճոյն դիրքին մէջ: Ստանոցիներուն Քէօսէեան հայրիկն էր  
Գէորգ Աղան:

#### ԿԱՐԱՊԵՏ ՊՕՅԱՃԵԱՆ (ԿԱՆՈՆՃԻ)

Կարապետ Պօյաճեան ծնած է Ստանոցի ընտանիքի մը մէջ, որոնք Սի-  
նապեաններէն յետոյ լաւագոյն վարպետ ներկարարներն էին արհեստով:

Երբ 1915-ի տեղահանութիւնը սկսաւ, սօֆի ճարտարարուեստը բոլո-  
րովին խափանուելու վտանգին մէջ էր. բայց չնորհիւ մասնագէտ Կարապետ  
Օտեանի ջանքերուն թուրք կառավարութիւնը թէ՛ Ստանոցի եւ թէ՛ ալ Ան-  
դարայի 15-20 հայ արհեստաւորները, ինչպէս նաեւ 150-ի մօտ Ստանոց-  
իներ աքսորէ ետ վերադարձուց եւ սօֆի արտադրութիւնը ապահովուեցաւ  
իր անձնուէր եւ բոլորովին անվճար զեկավարութեան ներքեւ:

1918-ին կարապետ Օտեան կը մեկնի Պոլիս զինադադար ըլլալուն պէս, ու սօֆի արտադրութեան հսկումը կը յանձնէ կարապետ Պօյաճեանին:

Երբ 1915-ին Քէմալական «Միլի» շարժումը իրեն իր կեդրոն կ'ընտրէր Անդարան, Կ. Պօյաճեան անոնց զինուորական հագուստեղին հայթայթելու նպատակով կտաւագործներու ընկերութիւն մը կը կազմէ, որուն նաեւ ընդհանուր պատասխանատու եւ վարիչ կը կարգուի:

Պօյաճեան՝ ծանօթ Սիթարա (փանդիռ) նուագողի հանդամանքով, ինչպէս նաեւ իր արհեստին բերումով՝ յարաբերութեան մէջ էր կարգ մը բարձրաստիճան թուրք պաշտօնեաներու հետ:

1921-ին, քառասունական հոգիէ բաղկացած երկու խումբ Ստանոզի-ներ դէպի Եոզզատ ու Գըրչէ հիր աքսորի ճամբուն վրայ երբ Անդարայի բանտը կը մնան, Պօյաճեան կը փութայ անոնց օգնութեան եւ զիրենք կը խրախուսէ անտեղեակ այն բախտին որ իրեն ալ պիտի վիճակուէր չուտով:

1923-ին Պոլսոյ մէջ, և 1924-ին ալ Մարսիլիոյ մէջ ապարդիւն փորձեր կ'ընէ կտաւի եւ զորգի ճարտարարուեստներուն ճեռնարկելու, բայց այլ կերպերով մեծապէս օդտակար կ'ըլլայ իր հայրենակիցներուն:

Նախաձեռնութեան ողիով օժտուած այս հայրենասէրը իր մահկանացուն կը կնքէ Մարսիլիա:

#### ԿԼՄԻԾ ՊԱՀԱՊԱՆԵԱՆ

Կ. Պալապանեան ծնած է Ստանոզ, 1892-ին: Իր հայրը՝ կարապետ Պալապանեան եղած է պետական տուրքերու զանձիչ: Կղեմէս իր նախնական ուսումը լրացնելով՝ 1907-ին կը յաճախէ Գոնիայի Ճէնանեան Գոլէճը, ուրկէ 1913-ին փայլուն վկայականով շըջանաւարտ կ'ըլլայ: Նոյն տարին տնօրէն կը կարդուի Ստանոզի Աւետարանական Վարժարանին:



Կղեմէս Պալապանեան, շրջանաւարտ Ճէնանեան Գոլէճէն: Ուսուցչութիւն ըրած ձայ Աւետ: Վարժարանին մէջ: Զախ կողմը՝ իր գոլէճական ընկերներէն մէկը:

Իր մէկ տարուայ ծառայութիւնը մեծապէս կը գնահատուի թէ՛ աշակերտներու ծնողաց եւ թէ ալ հոգաբարձութեան կողմէ, եւ դպրոցը աւելի բարձր մակարդակի հասցնելու ծրագիրներ կը մշակուին։ Դժբախտաբար՝ 1914-ին պատերազմը ծագելով՝ Պալապանեան առաջին զինուորագրուողներէն մին կ'ըլլայ եւ մշակուած ծրագիրներն ալ անգործադրելի կը մնան։

Հուսկ յետոյ կը դրկուի Պոլիս։ Հոս սպայից վարժարանի դասընթացքը աւարտելով՝ Գասթէմունիի շրջանը կ'ուղարկուի զինավարժ տեղակալի պաշտօնով։ Հոն տարի մը ծառայելէ ետք կը դրկուի Պաղեստինեան ճակատը, ուր անգլիացիներուն գերի կ'ինայ եւ Եգիպտոս կը տարուի։

Զինադադարին՝ Անգլիական բանակի թարգմանի պաշտօնով կու գայ Պոլիս, ուր մի քանի տարի ծառայելէ յետոյ կը վերադառնայ Եգիպտոս։ 1925-ին կ'անցնի Ֆրանսա եւ Ամերիկեան զինուորական հագուստներու բաժենին մէջ պաշտօն կը ստանձնէ, իր աննենդ ու բարի վարմունքով ամէնուն համականքին արժանանալով։

### ԱՐՄԵՆ ՏԱՂԼԵԱՆ

Արսէն Տաղլեան որդին էր Տէր Խորէն Աւագ Քահանայի։ Ծնած է Ստանող, 1895-ին։

Իր նախնական ուսումը կը ստանայ Ստանող։ ապա կ'ուսանի Անգարայի լուսաւորչական դպրոցներուն մէջ։ 1910-ին կըյաճախէ Կեսարիոյ Ս. Կարապետ վանքի բարձրագոյն վարժարանը։ Հազիւ իր ուսումը աւարտած՝ 1914-ի աշխարհամարտը կը ծագի եւ զինուորական տարիքի թեւակոխած չըլլալով կը մնայ տունը, սպասելով իր տարեկիցներուն զօրակոչի օրուան։ Այդ օրերուն ինք եւ իրեն բախտակից մի քանի ուսանողներ մեր դըպրոցներուն գործը ստանձնեցին փոխարինելով զինուորագրուած ուսուցիչները։ Զինուորադրութեան տարիքը եւ 1915-ի մեծ աղէտը կը զուգադիպին եւ Տաղլեան ու ընկերները տարագիրի ցուպը ձեռք կ'առնեն Ստանողի հայութեան հետ։



ԱՐՄԵՆ ՏԱՂԼԵԱՆ

ուսանող՝ Կեսարիա, նահատակուած՝ 1915ին

## ԴԱԹԵՈՍ ԱԻԱԳԵԱՆ

Դ. Աւագեան եղբայրն է մեր պատուական հայրենակից Խորէն Աւագեանի : Իր նախնական ուսումը կը ստանայ Ստանողի լուսաւորչական վարժարանին մէջ : Քանի մը տարի ալ կեսարիոյ Ս. Կարապետ վանքի դպրոցը յաճախելէ յետոյ կը զրկուի Պոլսոյ թշշկական համալսարանը : Այդ շրջանին առանց արտօնազրի ճամբորդել արդիլուած ըլլալով լուսաւորչականներուն՝ Պոլս հասնելուն կը ձերբակալուի եւ շատ նեղութիւններու կ'ենթարկուի, եւ ի վերջոյ ետ կը զրկուի իր ծննդավայրը : Բայց Աւագեան չի յուսահատիր . տարի մը ետքը կրկին կը մեկնի Պոլսու՝ կաթոլիկ համայնքէն ինքնութեան թուղթ մը ապահովելով : (Այդ օրերուն այս միջոցով կը ճամբորդէին :) Պոլսոյ մէջ գեղագործութեան ճիւղը աւարտելով՝ 1910-ին կը վերադառնայ հայրենիք, եւ ի վերջոյ Անդարայի մէջ կը բանայ իր անձնական դեղարանը :

1915-ին տեղահանուած է Անգարահայ մտաւորականներու հետ, որոնք կը տարուին Զէնճիրլի Ղույույի բանտը եւ հոն անլուր չարշարանքներու ենթարկուելէ յետոյ կը հեռացուին անորոշ ուղղութեամբ :

## ՀԱՄԱՐՈՍ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ ԵՒ ԱՆՈՒԱՆԱՑԱՆԿԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵՒ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԵԱՆԵՐՈՒԻ

Կարգ մը Ստանողցիներ ուսեալ եւ թրքերէնի ալ հմուտ ըլլալով՝ յաջողած էին քաղաքապետական եւ այլ պաշտօններ վերցնել ծառայելով պետութեան ընդհանրապէս, ու Ստանողի մասնաւորապէս :  
Քաղաքապետական պաշտօնեաներ .—

Ռաֆայէլ Փարատեան — հանգստեան կոչուած ընդհ. քարտուղար  
Խօսէ Խշխանեան — Քաղաքապետ, թաղապետ  
Պետրոս Թաշնեան — Փոխ-քաղաքապետ, թաղապետ  
Յարութիւն Աւագեան — Քարտուղար  
Գէորգ Կօննիկեան — Փոխ-քարտուղար  
Ասոնք իրենց պաշտօնավարութեան շրջանին Ստանողը բարեզարդելու ամէն ճիգ թափած են : Գլխաւորաբար փողոցներու սալայատակումը եւ գետին ափերուն բարձրացուած պատերուն նորոգութիւնը իրենց կը պարտի Ստանող :  
Պետական այլ պաշտօններու վրայ ունեցած ենք հետեւեալ Ստանողիները .—

Յովհաննէս Անէմեան — Պետական Գանձապահ ի Ստանող  
Կարապետ Պալապանեան — շրջուն Գանձիչ  
Կղեմէս Պալապանեան — Գանձապահ  
Կարապետ Սարաֆեան — Գանձապահ  
Կղեմէս Սարաֆեան — Գանձապահ  
Ասոնք եւս հաւատարիմ պետական պաշտօնեաներ եղած են թէ՛ Ստանողի եւ թէ Անգարայի նահանդին գլւղաքաղաքներուն մէջ մինչեւ այն օրը՝ երբ թուրքը զանոնք ապերախտօրէն պաշտօնագուրկ ընելով անխնայ ջարդեց :

**Գետական դատարաններու մէջ եւ այլ պաշտօններով ծառայութիւն մատուցած ու բարի համբաւ շահած էին նաեւ հետեւեալ Ստանողցիները.**

**Յարութիւն Պալապանեան Նաֆրդ էֆ.) — փաստարան**

**Գրիգոր Տուրսումեան (պետական յորջորջումով Զէքի էֆ.) — քարտուղար եւ կուսակալի օգնական**

**Գրիգոր Պօզկուրեան — փաստարան**

**Գէորգ Գասպարեան (Նազմի էֆ.) — փաստարան**

**Սարգիս Տէր Թումանեան — փաստարան**

**Ասոնք Հաւատարիմ ծառաներ եղած էին թուրք կառավարութեան, ուստի զիրենք սպանդէ զերծ պահելու դիտումով կրօնափոխութիւն կ'առաջարկեն: Անշուշտ բացասական էր իրենց զիրքն ու պատասխանը, եւ հետեւաբար թուրքին եաթաղանը զանոնք ալ կորսնցուց:**

**Շերամաբուծութեան մէջ ալ յաջողութիւններ արձանագրեցին հետեւեալ Ստանողցիները. —**

**Արսէն Թիւրքմէնեան — Շերամաբոյժ**

**Կիրակոս Գապղմալեան — Շերամաբոյժ**

**Յովհաննէս Գահվէնեան — Շերամաբոյժ**

**Պրուսայի չերամաբուծական վարժարանէն շրջանաւարտ այս հայրենակիցները արենեստը ծաղկեցուցին հայթայթելով հարկ եղած ձուերը, եւ ուղղութիւն տալով այս գործով զբաղուողներուն: Ասոնցմէ զատ կային նաեւ տասնեակ մը Ստանողցիներ որոնք չերամաբուծութիւնով կը զբաղուէին:**

**Բէժիի (ծխախոտի) ընկերութեան եւ այլ նախարարութեանց մէջ հաւատարիմ պաշտօն վարած են հետեւեալները. —**

**Յարութիւն Փարատեան — Բէժիի պաշտօնեայ**

**Յովհաննէս Մաքեռսեան — Որսորդութեան ու ձկնորսութեան վերակացու**

**Արսէն Թիւրքմէնեան — Անտառներու վերակացու**

**Այս երեք պաշտօնեաները իրենց տրամադրութեան տակ ունէին շրջուն դինեալ օգնականներ որոնք զինեալ մաքսանենդներու եւ գաղտնի կամ ապօրինի որսորդութիւն ընողներու յարձակումէն կը պաշտպանէին զիրենք:**

**Սօֆի ճարտարարուեստի մէջ կարեւոր գեր կը կատարէին հետեւեալ Ստանողցիները. —**

**Կարապետ Օտեան — Սօֆի մասնադէտ եւ գլխաւոր արտածող**

**Դաւիթ Օտեան — Սօֆի արտադրող**

**Կարապետ Սուրէնեան — Օտեաններու գործակատար**

**Հայրապետ Մաքեռսեան — Սօֆի արտադրող**

**Յարութիւն Ճըրբգեան — Սօֆի արտադրող**

**Կղեմէս Հանի Հարօնեան — Սօֆի արտադրող**

**Դեղագործութեան մարզին մէջ մասնաւոր ծառայութիւն մատուցին. —**

**Դաքէսս Աւագեան — Անդարայի մէջ**

**Գէորգ Եաղեանեան — Ստանող**

**Տրուած ըլլալով որ շատեր չէին համարձակեր բժիշկի երթալու, դե-**

դագործներու կը դիմէին որոնք կը յանձնաբարէին դեղերը ու կը մատակարէին զանոնք :

Հետեւեալ երկու ուսանողներէն մին, Հաճի Մաթէոս Ֆէրահեան Երուսաղէմի ժառանգաւորաց Վարժարանի ուսումը աւարտելէ յետոյ կը մերժէ կուսակրօնութեան սքեմը առնել ու կը մեկնի Ամերիկա ուր կը հետեւի հապարակաղրութեան :

Երկրորդը, Գրիգոր Գրիգորեան (Կոկորէնց) Մարդուանի Անաթոլիա Գոլէճը աւարտելէ յետոյ կը մեկնի Եղիպտոս ուր շրջան մը կ'աշխատի Մելքոնեան Հաստատութեան մէջ : Եետոյ կը ձեռնարկէ անձնական գործի մը որուն մէջ մեծ յաջողութիւն դտնելով կը հարստանայ : Թուրքիայէն արտադադթելով Ֆրանսա Հաստատուողներուն Գրիգորեան կարեւոր նիւթական ժանդակութիւն կ'ընէ սկզբնական շրջանին :

Հետեւեալներէն խումբ մը իրր կրթական մշակ ծառայած են 1914-ի պատերազմէն առաջ, խումբ մըն ալ ետքը .

Արսէն Սարաֆեան — Տնօրէն, ուսուցիչ — Կեսարիա

Հերում Մէսնէքեան — Ուսուցիչ — Ստանող

Կղեմէս Պալապանեան — Ուսուցիչ — Ստանող

Միքայէլ Սինապեան — Ուսուցիչ — Անգարա

Կղեմէս Փէրզակիմեան — Ուսուցիչ — Ստանող

Գէորգ Փարատեան — Ուսուցիչ — Ստանող

ՅԵԺՊԱՏԵՐԱԶՄԵԱՆ ՇՐՋԱՆ (1919-21)

Կղեմէս Իշխանեան — Ուսուցիչ

Հօպպէ Քէլէմնիեան — Ուսուցչուհի

Մանան Վարժուհի — Ուսուցչուհի

Գրիգոր Հաճի Դանիէլեան — Ուսուցիչ

Կատարինէ Փարատեան — Ուսուցչուհի

Ասոնք նոր սերունդի դաստիարակները եղան Ստանողի, Անգարայի ու Նալլը Խանի շրջաններուն, ու իրենց յիշատակը անջնջելի կը մնայ մեր սրտերուն մէջ : Ասոնցմէ միայն երեք հոգի կ'ապրին, Հօպպէ եւ Կատարինէ վարժուհիները, եւ Հեթում Մէսնէթեանը, որոնք 80 տարիքը թեւակոխած անցեալին խոկումներով կ'անցնեն իրենց օրերը :

Ա. Աշխարհամարտի միջոցին Ստանողի բոլոր ուսուցիչներն ալ զինուորագրուած ըլլալով՝ մեր դպրոցները կառավարուեցան թերաւարտ ու ոչ զինուորական տարիքի զոլէճականներով : Հետեւեալ ցանկը կուտանք իրենց աւանդած առարկաներով .

Արսէն Տաղիեան — Ֆրանսերէնի եւ Հայ. Քերականութեան դասատու

Օթնիկ Սուլէնեան — Աշխարհագրութեան դասատու

Յակոբ Պահատուրեան — Թուարանութեան ու մարզանքի դասատու

Գարեգին Սինապեան — Հայերէնի եւ ուղղագրութեան դասատու

Սարգիս Սողոմոնեան — Իրազիտութեան դասատու

Գէորգ Գապոջմալեան — Թուրքերէնի դասատու

## Ե. ՄԱՍ

### ՅՈՒՅԵՐ ԵՒ ՆԱՄԱԿՆԵՐ ՎԵՐԱՊՐՈՂ ԱՏԱՆՈԶՑԻՆԵՐԸ

#### 8ԱՆԿ ՎԵՐԱՊՐՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐՈՒ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԱՖԵՆԱՆԻ ՅՈՒՅԵՐԸ

Թէեւ Ստանողի ըլլալուս հպարտ եմ բայց միայն մանկութեանս օրերը հոն անցուցած եմ եւ քիչ տեղեակ Ստանողի կեանքին։ Հայրս 1900 թուին՝ պաշտօնի բերումով կը տեղափոխուի Սիվրի-Հիսար ուր ընտանեօք մնացինք մինչեւ 1908 թուականը։ Այս միջոցին յաճախեցի տեղւոյն Ներսէսեան Վարժարանը, ուրկէ պատանեկութեանս անուշ յուշերը պահած եմ։

Ժամանակի ընթացքին փոխադրուեցանք Անկիւրիա եւ ապա Նալլիխան ուր շատ հմուտ ուսուցիչ հայրենակից Միքայէլ Սինապեանի հոկողութեան տակ կը պատրաստուէի Պոլսոյ Մաքրի գիւղի Պէզազեան Վարժարանի աւարտական քննութեանց մասնակցելու, բայց ծրագրի փոփոխութիւնով մը ձէնանեան Գոլէճ յաճախեցի եւ 1911-12 շրջանի դասընթացքը աւարտեցի։

1913-ին Մուհալլըգ հաստատուած ըլլալով՝ տեղւոյն ազգային վարժարանին մէջ ուսուցչութեան պաշտօն ստանձնեցի։

1915-ին տարագրուեցանք Աֆիօն Գարահիսարի Զայ Սթասիօնը գիւղ ուր մնացինք մինչեւ 1917։

Այս միջոցին հայրս եւ ես զինուորագրուեցանք, ինք զրկուեցաւ Մալկարա, իսկ ես՝ Պոլիս, Աւստրիական բանակի մէջ որպէս հեռադիտակի պատասխանատու ծառայելու։ Հոս կեանքը աւելի տանելի էր։

Մեր վաշտը կովկասեան ճակատը մեկնելու հրահանդ ստացած ըլլալով՝ շոգեկառքով ուղղուեցանք դէպի Պօզանթը։ Ես մտադրած էի փախուստ տալ ու այդ ուղղութեամբ հարկ եղած կեղծ թուղթեր պատրաստած էի։ Ճամբանիս պիտի անցնէր Զայ Սթասիօնը ուր կը բնակէին ընտանիքին մնացած անդամները։ Այդ տեղի կայարանին հրամանատարը քեռայրիս բա-



Յ. ՔԻՐԵՄԻՏԱԵԱՆ, Յ. ՍԱՐԱՖԵԱՆ, Կ. ՍԱՐԱՖԵԱՆ (մէջտեղը)

բեկամ ըլլալով՝ վերջնոյն միջորդութեամբ զիս օր մը պահեց եւ իրեն ծանօթ հազարապետի մը հետ Պոլիս զրկեց ուր հօրեղբօրորդիներուս շնորհիւ հանրակառքի ընկերութեան մօտ գանձիչի պաշտօն մը գտայ:

Հոս կարգ մը պաշտօնական մարդիկ զիս կը ճանշնային, որով՝ վախ-նալով որ կրնայի մատնուիլ՝ փութով գործի դիմումնազիր մը ներկայացուցի չոգեկառքի ընկերութեան։ Պատասխանը դրական էր եւ քօնտիւքթէօրի պաշտօնով գործի սկսայ Հայտար Փաշա — Ֆէնտիկ գծին վրայ։ Այդ օրերուն պատերազմը վերջանալու վրայ էր ու մեր ընտանիքը Զայէն էսքի-Շէքիր փոխադրուած էին։ Հայրս բացակայ ըլլալով՝ պարտք կը զգայի ընտանիքին օգտակար ըլլալ։ ուստի ինդրագիր մը ներկայացուցի ընկերութեան եւ զի՞ Անդարա-էսքիշէքիր զիծին վրայ չէֆ աը թրէնի պաշտօնին կոչեցին։

Այդ օրերուն զուգադիպեցաւ Միլիական շարժումը, եւ Անդարա-է-

քի Շէհիր զիծը գրաւուեցաւ Քէմալիստներու կողմէ : Այս շրջանի անգլիական ուժերը դէպի Պոլիս նահանջեցին միասին տանելով հեռանալ ուզողները, բայց ծնողքիս մօտ մնալու համար՝ նախընտրեցի զործիս վրայ մնալ եւ ծառայել նոր եկող իշխանութեան :

Երբ Յունո-թրքական պատերազմը էսքի Շէհիրի մօտերը կը մղուէր, Մուսթաֆա Քէմալ որոշած էր ճակատը այցելել : Իրեն համար պատրաստուեցան չորս վակօն որոնցմէ մէկուն մէջ իր ինքնաշարժը դրած ճամբայ ելանք դէպի Սինճան Քէօյ որ հրամանատար ինչոնիւի րանակատեղի ընտրուած էր . Մուսթաֆա Քէմալ զինուորները կտրուկ կերպով բարեւելէ յետոյ ըսաւ . «Զինուորներ», հայրենիքը վտանգի տակ է . թշնամին Անդարայի դռներուն կը մօտենայ . ասկէ յետոյ մեռնիլ կայ բայց ևտ դառնալ չկայ : Նախ պէտք է որ ձեր սպաները մեռնին, յետոյ . . . դուք : Դասալիք եղողին կռնակին պատրաստ են արագահարուածները . պէտք է կոուինք մինչեւ մահ» :

Յետոյ՝ Խսէթ Մուսթաֆա Քէմալի հետ կայարանի սենեակներէն մէկուն մէջ առանձնանալով ակնարկութիւններ կ'ընէ հայ պաշտօնեաներուն նկատմամբ դիտել տալով թէ զանոնք հոն պահել այսպիսի ճգնաժամային շրջանին իմաստութիւն պիտի չըլլար : Յաջորդ օրը կայարանի տնօրէն Պէհիճ պէյ քրիստոնեայ պաշտօնեաներս իր մօտ կանչելով մեզի հաղորդեց Խսէթի որոշումը որուն համաձայն պիտի տարագրուէինք Քէսկին, ցնոր տնօրինութիւն, ուր թաղապետութիւնը պիտի վճարէր մեր ամսաթոշակներուն կէսը :

Նոյն իրիկունը տեսակցութիւն մը ունեցայ Սինճան Քէօյի կայարանապետ Նուրեանի հետ, ապա՝ համաձայնելով ընկերոջս Ստեփանին հետ՝ միասին փախանք եւ ապաստանեցանք Ստանող, հայ կնոջ մը տունը : Այս միջոցին Յունական բանակը Անգարայի մօտեցած ըլլալով պետական վաւերաթուղթերը անկէ կեսարիա կը փոխադրուէին : Մեղ պատսպարող կինը կաթոլիկ դրացուէի մը ունէր որուն հետ շատ սիրով չէին : Այդ կինը՝ նշմարելով որ օտարներ էինք, (քանի որ ընտանիքին հայրը, Յոյն մը, դինուորագրուած եւ էրգորմի ճակատը զրկուած էր) մեղ կը մատնէ : Երկու փախստականներս եւ մեր բարերարուէին անմիջապէս բանտ առաջնորդուեցանք : Շատ շանցած Անգարայի դատարանը կանչուեցանք : Ճիշդ այդ պահուն Յունական օդանաւ մը կը ըշնէր քաղաքին վրայ : Դատաւորը — Գլըճ Ալի, չուզելով դատը յետաձգել՝ հապճեպով վճիռ մը տուաւ, եւ հրամայեց քարտուղարին որ արձանագրէ . «Յովհաննէս, որդի Կարապետի՝ էրգորմ . բնկերը Ստեփան՝ Վան պիտի աքսորուի . իսկ տիկինը, զինուորի կին ըլլալուն՝ մինչեւ Քէսկին» : Վճիռը ստորագրեց ու հեռացաւ : Նոյն օրը՝ երբ Անդարայի քրիստոնեայ բընակչութենէն խումբ մը դէպի Խօզատ կ'աքսորէին՝ մեղ ալ խումբին միացուցին եւ հոն հասնելնուս բանտարկեցին, իսկ մնացածները ազատ արձակեցին : Նոյն իրիկուն սստիկանապետ Նէնիսլ պէյի կողմէ հարցաքննուեցանք . յիշեալը՝ նախապէս Ստանող պաշտօնավարած ըլլալով՝ հօրս ծանօթ էր, եւ հայերէն լեզուով հարցուց ինծի թէ հայրդ ո՞ւր է . պատասխանեցի թէ Գըը Շէհիրի Ավանող քաղաքը աքսորուած էր, եւ նոյն ատեն խնդրեցի իրմէ որ զիս ալ այդ կողմէրը ուզարէ : Շատ կարեկցութեամբ ըսաւ . «Անկախութեան

դատարանին վճիռը Մուսթաֆա Քեմալն իսկ չի կրնար բեկանել, բայց կ'աշխատիմ ուրիշ տարագիրներու խումբին հետ ճամբել տալ որ աւելի ապահով հասնիք» :

Բանտին մէջ ծանօթացանք Յոյն Անաստասին որ թրքերէնի շատ հմուտ մէկն էր: Միասնաբար որոշեցինք աւանակ մը զնել մեր երկար ճամբորդութեան համար պէտք եղած զոյքերը փոխադրելու համար:

Անաստաս, Ստեփան ու ես դեռ կը քշուէինք մէկ բանտէն միւսը, եւ երկու ամիս յետոյ հասանք Աշ Գալէ: Հոս՝ անցորդ մը մեղի ընկերակցող զինուորին հարցուց թէ ովքե՞ր էինք: Զինուորը անուս ըլլալով չէր կրնար կարդալ մեզի համար դրուած որոշումը, որով թուղթը ինծի երկարեց ու ես ալ կարդացի ինչպէս որ պէտք էր . . .: Իրբեւ թէ զրութիւնը կ'ըսէր թէ մենք երզրում կ'երթայինք հոն շողեկառքի զծին վրայ աշխատելու զայս փաստելու համար իրենց ցոյց տուի քովս պահուած կրծքանշան մը: Զարամտութեամբ մեզ հարցաքննող այդ թուրքը համոզուեցաւ թէ հայ չէինք, ու ըստու «Եթէ հայեր եղած ըլլայիք ձեղ կտոր կ'ընէի. Անդրանիկ Փաշան մեզ քիչ չի չարչարեց» :

Այդ գիշեր վախով ու դողով անցուցինք: Յաջորդ առտու տեսանք թէ մեր էշն ալ գողցուած էր, բայց մեկնելէ օր մը առաջ վերադարձուցին 20 դահեկան նուէրի փոխարէն: Անկէ ճամբայ ևլանք դէպի եէնի Քէօյ — Բըրթըն ուր իրզրում — Թէքովիլի զծին վրայ հազարաւոր հայեր և, յոյներ կ'աշխատէին: Ասոնցմէ իմացանք թէ Գոնիայի Առաջնորդ՝ Արտաւազդ Վարդապետ հոն աքսորուած էր: Գործիս բերումով իր Պոլսոյ հետ հաղորդագրութիւնները իմ միջոցովս ըրած ըլլալով՝ զիս լաւ պիտի յիշէր, եւ ակնկառոյց կը սպասէի մեր ունենալիք հանդիպման: Վերջապէս 72 օրեր ճամբորդելէ յետոյ Ուրբաթ օր մը հասանք երզրում ուր նորէն առաջնորդուեցանք բանտ: Զեղունին վրայի պղտիկ լուսամուտէն թափանցող ճառագայթներուն չնորհիւ նշմարեցի որ սեւ քղանցք մը կը չարժէր վերի յարկ տանող սանդուխին վրայ. կուահեցի թէ մեր վարդապետն է, ու չուտով Արտաւազդ Վարդապետ Սիւրմէեանի ուղղուած հետեւեալ երկտողը մրուեցի.

«Ստորագրեալս՝ Յովհաննէս Սարաֆեան՝ Անդարայի անկախութեան դատարանին վճիռով աքսորուած եմ իրզրում, իսկ ընկերս Ստեփան պիտի աքսորուի Վան. բարեհաճեցէք հարկ եղած դիմումը կատարել որ, եթէ կարեելի է, մնանք հոս»: Ստորագրութեանս կցեցի «Նախկին պաշտօնեայ իսկի Շէհիր — Գոնիա շողեկառքի զծին վրայ» խոսքերը. թուղթը յանձնեցի պահակին, եւ հրամցնելով սիկարէթ մը՝ ինդրեցի իրմէ որ վարդապետին յանձնէնք զայն: Զինուորը սիրով կատարեց յանձնառութիւնը և կէս ժամ ետք գալով ըստ որ այդ երկտողը զրողը դուրս զար հրամանատարին ներկայանալու համար: Հոն հասնելուս՝ տեսայ Արտաւազդ Վարդապետը հրամանատարին քով նստած. «Այդ նամակը դրողը ո՞վ էր», հարցուց ինծի: Պատախանեցի թէ ես էի: Արտաւազդ Վարդապետ հրամանատարէն հասկնալ ուզեց թէ ի՞նչ էր մեր աքսորման պատճառը: «Ասոնք Անդարայի Անկախութեան Դատարանին վճիռին համաձայն աքսորուելու դատապարտուած են»: Վար-



ԱՐՏԱԿԻՍՉԻ ԱՐք. ՍԻՒՐՄԵԽԱՆ

1920-22 աժնորական ի էրզրում. որ մեծ օգտակարութիւն ունեցաւ  
էրզրումի շրջանի հայ եւ յայն գիտուորթերուն:  
Վախճանած՝ 1951ին, Փարիզ:

դապետը ինծի համար բարեխօսելով իր երաշխաւորութեամբ էրզրումի մէջ ազատ շարժելու արտօնուեցայ պայմանաւ որ ամէն օր ներկայանայի ոստիկանատուն եւ անունս գրէի իրենց տետրակին մէջ։ Ընկերու Ստեփանը կարելի չեղաւ էրզրում պահել, եւ իրեն համար տրուած վճիռը գործադրուեցաւ քանի մը օր յետոյ, իսկ Անաստա՞ն հիւանդացած ըլլալով՝ մահացաւ։

Արտաւազդ Վարդապետին բնակած չէնքին մէջ շատ մը պարապ սենեակներ ըլլալով՝ ես ալ բնակութիւնս հոն հաստատեցի։

Վարդապետը Պոլսէն ծանօթ ըլլալով կուսակալին՝ անոր միջոցաւ Պատրիարքանէն դրամ կը ստանար, եւ որոշ ազատութիւններ կը վայելէր։ Ուստի կարօտեալ հայերու օգնութեան գրասենեակ մը բացաւ ու զիս իր քով առաւ իրր գրագիր։ Թէպէտեւ տեղւոյն բնակչութիւնը աքսորուած էր, այլ տարագրեալները եւ ճամբայ շինող հայ զինուորները եղկելի վիճակ մը ունէին։ Ասոնց մէջ շատ մը Ստանոցի հայրենակիցներու հանդիպեցայ, եւ անոնց օգնելու բախտաւորութիւնը ունեցայ։ Դժբախտաբար՝ ցուրտին դէմ պատսպարուելու եւ զօրաւոր սնունդ գտնելու միջոցները անբաւարար ըլլալով՝ անոնցմէ շատերը մահացան։

Էրզրումի մէջ մեր հանդիպած հայրենակիցները։

| Մահացածներ           | Վերապրոզներ           | Վերապրոզներ        |
|----------------------|-----------------------|--------------------|
| Շիրիմեան Միսակ       | Փարատեան Միսակ        | Եանտըմեան Դաւիթ    |
| Թէրզեան Մարտիրոս     | Արզուեան Խսկենտէր     | Պաղտատեան Գրիգոր   |
| Մանուշեան Գէորգ      | Եազզնեան Նշան         | Թումանեան Կղեմէս   |
| Գարագաշեան Յովհաննէս | Էֆէ Տիգրան            | Մանուշեան Կարապետ  |
| Աղազարեան Յակոբ      | Ղասապենց Կղեմէս       | Տաղլըեան Յովհաննէս |
|                      | Մանուկեան Յովհաննէս   | Ֆէրհատեան Յակոբ    |
|                      | Սոմունեան Գրիգոր      | Պալապանեան Պողոս   |
|                      | Սարաֆեան Յարութիւն    | Կէվօրեան Կղեմէս    |
|                      | Մատթէոսեան Գէորգ      | Անտօնեան Թագուր    |
|                      | Հանի Դանիելեան Գրիգոր | Կոռնիկեան Կղեմէս   |

1922ին հաճոյքը ունեցանք կարսէն էրզրում գաղթած պարսկահայ բժիշկի մը հետ ծանօթանալու. Տօքթ. Գարագաշեանն էր ան որ քանի մը ամիսներ յետոյ աղջիկ զաւակով մը բախտաւորուեցաւ։ Կնունքի արարողութիւնը կատարեց Արտաւազդ Վարդապետը, կնքահայրութեամբ այս տողերը գրողին։ (Հետագային ալ տօքթօրին հանդիպելու բախտը ունեցայ հետեւեալ պայմաններու տակ)։

Անցած էին շուրջ 40 տարիներ։ Ամէն մէկ վերապրող գտած էր ապահով ապաստան մը երկրի տարբեր անկիւններուն մէջ։ 1965-ին՝ երր Ստանպուլ կայցելէի՝ օրաթերթերէն իմացայ թէ թէհրանաբնակ Տօքթ. Գարագաշեան հոն պիտի այցելէր Ռումանիա անցնելէ առաջ։ Հետաքրքրուելով հասկցայ թէ նոյնինքն մեր ծանօթ բժիշկն էր, եւ հեռաձայնով ժամադրուելով յաջորդ օրը տեսակցելու առիթը ունեցայ. մեծ եղաւ իր ուրախութիւնը երր ինքզինքն ներկայացուցի իբրեւ իր աղջկան կնքահայրը։

Երբ իր շրջապտոյտէն Թէհրան վերադարձած էր ինծի ղըկեց սանիկիս ու անոր զաւակներուն լուսանկարը։ Միաժամանակ զիս կը հրաւիրէր Թէհրան զոր այցելելու մեծ րազմանքը ունէի։<sup>(\*)</sup>

Արտաւազդ Վարդապետ մեծահոգի կղերական մըն էր։ իր ստացած գումարները ամբողջութեամբ կը յատկացնէր կարօտեալներուն։ Շատեր իր միջնորդութեամբ էրզրումի մէջ աղատ ապրելու առանձնաշնորհումը վայելցին եւ մեծապէս երախտապարտ էին։ Վերապրողները ցարդ կը յիշեն իր բարերարութիւնը։ (Վարդապետը Կաթողիկոսական Պատուիրակի պաշտօնավ Սուրբային Փարիզ փոխադրուելի ետք յաճախ կ'այցելէի զինքը եւ էրզրումի աքսորական կեանքի վերյիշումները կ'ընէինք միասին։)

Այսպէս կ'անցնէին մեր օրերը էրզրումի մէջ երբ օր մը անակնկալ զինուորական որոշում մը հազորդուեցաւ թէ՝ չուկեկառքի պաշտօնեաները պէտք էր աղատ արձակուէին ու փութով կեսարիա ժողուրուէին, քանի որ՝ յոյները պարտուած ու նահանջած ըլլալով՝ վերադրաւուած շրջաններուն երկաթուղիները օկտագործելու համար պաշտօնեաներու կարիք կար։ Վարդապետը մեծապէս ուրախացաւ, եւ որպէսզի ապահով կարենայի ճամբորդել՝ Տէրսիմի եւ Սվագի ոստիկանապետներուն ուղղուած յանձնարարականներ առաւ եւ ասոնց չնորհիւ կարողացանք որոշուած վայրը հասնիլ։

Հօրս աքսորավայրը կեսարիայէն շատ հեռու չէր, ուստի՝ զինքն ալ բերել տալով՝ միասին Ալի Մուլազըմզատէներու քով գրազրութիւնով զբաղուցանք միաժամանակ սպասելով պաշտօնիս կոչուելու նկատմամբ Անգարայի տալիք որոշումին։

Սպասուած հրամանը երբեք չեկաւ։ փոխարէնը հրովարտակ մը ելաւ որ կը ստիպէր բոլոր հայերը որպէսզի Թուրքիայէն հեռանային եթէ կ'ուզէին աղատ ըլլալ։

Մեզի չնորհուած ազատութիւնը ձեռքէ չփախցնելու համար մեկնեցանք կեսարիայէն, եւ Ատանայի ճամբով Մերսինի նաւահանգիստէն ճամբայ ելանք գէպի Յունաստան։

Աքսորի տառապանքներուն հետեւանքով հայրս բոլորովին ընկճուած ու վատառողջ վիճակի մէջ մահացաւ Քօրֆուի մէջ։ Հիմա պէտք էր գտնել մայրս ու քոյրս որոնք յոյներու նահանջի ատեն խառնիճաղանձին հետ քշուած էին։

Ատեն մը փնտոելէ յետոյ տեղեկացայ թէ Պուլկարիոյ Փլովտիվ քաղաքը ապաստանած էին, ուստի հարկ եղած միջոցները գործածելով միացայ իրենց։ Հուսկ յետոյ ընտանեօք մեկնեցանք եւ հաստատուեցանք Փարիզ։

1925-ին ամուսնացայ ու բոյն մը կազմեցի վերջ տալով մեր աստանդական կեանքին։

Թէպէտեւ մերթ կը ջանամ մոռնալ անցեալը, դժբաղդ օրերու վերյի-

(\*) Ցուշագրողը 1968-ին կրցած է իր բազմաթիվ համաձայն այցելել Թէհրան։

շումները անբաժանելի մէկ մասն Են դարձած կեանքիս . բայց գոհունակութիւն կը համակէ հոգիս երբ կը մտածեմ թէ մէր նոր սերունդը գերծ է այդ բոլորէն՝ ասպնջական ֆրանսայի հովանիին տակ :

## ԱՆԴՐԷԱՍ ՊՕՅԱՃԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ

Երբ Թուրքիոյ մէջ Սահմանադրութիւնը հռչակուեցաւ 1908-ին , շատեր ուրախացան , յուսալով որ այնուհետեւ հաւասարութիւն պիտի ըլլար , միւսլիմանի եւ քրիստոնեայի խորութիւն պիտի չըլլար : Դժբախտաբար հիանափ եղանք երբ տեսանք թէ հաւատարիմ ծառայութիւնով աստիճանի բարձըրացման արժանի հայ զինուորներ կամ պաշտօնեաներ բոլորովին կ'անտեսուէին :

Տեսնելով թէ զինուորագրութեան ժամանակս կը մօտենար՝ 1912-ին Ստանողէն հեռացայ Պոլսոյ վրայով արտասահման անցնելու մտադրութիւնով : Պոլսոյ մէջ հանդիպեցայ զինուորագրուած հայրենակիցներու , որոնք ոստիկան զինուորի յատուկ դասընթացքի կը հետեւէին : 1911-1912-ին այս մարզիներու խումբին մէջ էին հետեւեալ Ստանողիները .

|                   |                  |
|-------------------|------------------|
| Մելքոն Տաղլեան    | Կղեմէս Սահակեան  |
| Յակոբ Ծատուրեան   | Գրիգոր Հարօնեան  |
| Հրանդ Քիրէմիտնեան | Մարտիրոս Թէրզեան |
| Ռուբէն Տաղլեան    | Ստեփան Փարատեան  |
| Խորէն Շամօնեան    | Ստեփան Տառուրեան |
| Գէորգ Սինապեան    | Յակոբ Կաւենեան   |
| Մարտիրոս Տաղլեան  | Կղեմէս Կաւենեան  |

Նոյն չրշանին կային նաեւ պարզ զինուորներ .

|                          |                    |
|--------------------------|--------------------|
| Կղեմէս Սարաֆեան          | Յովհաննէս Սարաֆեան |
| Յակոբ Սարաֆեան           | Գրիգոր Սարաֆեան    |
| Զօրան-Կղեմէս Պալապեանեան | Կորկոտենց Յակոբ    |
| Խայլազենց Գրիգոր         | Կղեմէս Մատթէոսեան  |
| Թէնէլքէմիկնց Լեւոն       | Բենենց Հայրապետ    |
| Աննայէնց Կարապետ         | Գապիմալինց Դաւիթ   |

Պոլիս քանի մը տարի մնացի , սակայն զինուորագրուելու օրերս մօտեցած ըլլալով՝ եւ հայրենակիցներէս ալ ակնկալուած արգահատանքը գտած ըլլալով որոշեցի Պուլկարիս անցնել : Մրագիրս յաջողեցաւ եւ Պուրկազ հասայ ուր շնորհիւ պոլսարնակ հայրենակից Յակոբ Թէզէքճեանի տուած յանձնարարականին կրցայ գործ մը ապահովել :

Հոս գտայ Պալքանեան պատերազմին զերի ինկած կարգ մը հայրենակիցներ որոնցմէ ոմանք հետապային թուրքիա վերադարձան .

|                    |                      |
|--------------------|----------------------|
| Մարտիրոս Պէրպէրեան | Կղեմէս Եամէկեան      |
| Պօլսո Ֆարէեան      | Հայրապետ Քէմաննէկեան |
| Յակոբ Եամէկեան     | Կարապետ Տօմապետեան   |

Յովեաննէս Մուշուեան  
Պետրոս Մուշուեան  
Կարապետ Մուշուեան  
Գրիգոր Մաքենսեան

Գէորգ Ղազարոսեան  
Ցակոր Պօղկուրտեան  
Հշըկնեաններու Ռուբէնի որդին

Հայրենակիցներ կային նաեւ Ֆիլիպպէ, Ռուսճուզ եւ Վառնա, որոնց  
հետ թղթակցութիւն ըրած ենք:

Այդ օրերէն ետք յանկարծ ծագեցաւ Համաշխարհային Ա. պատերազ-  
մը: Երբ Ռուսիա պատերազմ հոչակեց՝ խումբ մը հայեր Կովկաս մեկնեցան  
Ռուսական բանակին մէջ իրը կամաւոր ծառայելու: Մինչ այդ Պուլկարիա  
աւ իր դիրքը ճշդելով՝ Գերմանիոյ, Աւստրօ-Հունգարիոյ և Թուրքիոյ իրը



ԱՆԴՐԻԱՍ ՊՕՅԱՃԵԱՆ

Պատմագիրքի երեւման Յախանձախնդիր հայրենակիցներէն մին — Ֆրանսա



Տիկ. Հռիփսիմէ եւ Յովհաննէս Պալապաթեան եւ ըմտանիք.  
այժմ կը բնակին Անգարա



ՊԵՏՐՈՍ ՎԱՀԱՆԻՆ (մահացած Հայաստան) եւ ԸՆՏԱՆԻՔ

դաշնակից՝ պատերազմ հռչակեց բոլոր Պալքանեան երկիրներու Թուրքիոյ լուծէն աղատագրման միջոց և զող Ծուսիոյ դէմ :

Ծուսական հրամանատարութիւնը մեղ զրկեց թրքական ճակատը : Զրմեոը վերջանալու վրայ էր, սակայն գետերը սառած՝ և ձիւնը ամէն կողմ պատած էր, ու սաստիկ ցուրտ կ'ընէր : Արաքսը անցանք վրայէն քալելով եւ ուղղուեցանք դէպի Իկտիր, ու յաջորդ օրը հասանք սահմանագլուխը : Թըշնամին յարձակած էր Վանի վրայ, սակայն՝ զօրաւոր ընդդիմութեան բաղիսելով՝ որոշած էր նահանջելէ առաջ փճացնել վանի հայութիւնը, որոնք հերոսաբար ինքնապաշտպանութեան դիմեցին : Թուրքերու նահանջէն օգտուելով ոռուսերը եկան Վանը զրաւեցին, սակայն երկայն շտեւեց այս զրաւումը : Թուրքերը կրկին յարձակեցան, ու հայերը ստիպուեցան պարպել Վանը :

Ծուսերու նահանջը սկսած էր : Երեւակայեցէք 120,000 Վանէն՝ նոյնշափ ալ էրզրումի և Պիթլիսի շրջաններէն նահանջող ժողովուրդը ճամբաներու վրայ, որոնք յաճախ յարձակման կ'ենթարկուէին թշնամիին կողմէ : Ծու-



Սիլվիեան Գրիգոր Իր Ընծանիքով  
Գ. Սիլվիեան 1921-ի զոհերէն է



ԶՕՊԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ, Անգարա

սական բանակի միաւորներ ճամբաներու ապահովութեան պէտք էր Հսկէին եւ միաժամանակ թշնամիին յարձակումներուն դէմ պաշտպանէին ժողովուրդը:

Երեւան, Էջմիածին, Կարս եւ Ալեքսանդրապոլ գաղթականներով լեցուած էին: Անոնք որ նիւթական միջոցներ ունէին՝ մեկնեցան աւելի հեռաւոր հայկական գիւղեր Թիֆլիզի եւ Խրիմի շրջաններու:

Ստանոզցի գաղթականներս Թիֆլիզ հասնելնուս համախմբուելու առիթը չունեցանք քանի որ համաճարակ մը ծայր տուած էր եւ աւերներ կը գործէր ժողովուրդին մէջ: Ես ալ վարակուած ըլլալով հիւանդութենէ՝ երկու տարի Սթալինկրատ մնացի դարմանուելու համար: Երբ Ռուսիոյ մէջ ծագող յեղափոխութեան պատճառով ոմանք գաղթելու սկսան՝ ես ալ հեռանալով Պոլիս ապաստանեցայ: Ասիկա յարմար առիթ նկատելով՝ հայրենիքի կարօտէն մղուած՝ Ստանոզ այցելութիւն տուի 1920-ի սկիզբները: Թէպէտեւ



Յովսէփ Ասլանեան (մահացած) եւ ընտանիք, Փօն տը Շերիէն

Պոլիս զրաւուած էր համաձայնական ուժերու կողմէ, ասոնք ուևէ փորձ չէին ըրած դէպի ներքին շրջանները յառաջանալով զինաթափ ընելու թուրք ժողովուրդը։ Հաղիւ Ստանող հասած՝ անապահովութեան զգացումը մտահոգութիւն պատճառել սկսաւ ինձ, ուստի աշխատեցայ օր առաջ հեռանալ անկէ՝ համոզել ջանալով որ իմ հարազատներս ալ միասին ելլէին։ Դժբախտաբար ուեէ մէկը ինծի չհետեւեցաւ բացի Մանիսալեան Տիգրանէն եւ Պալապանեան Յակորէն, քանի որ մերինները շահաբեր գործերու ձեռնարկած էին եւ անոնց-մէ հրաժարիլ դժուար կը թուէր իրենց։

Այսպէսով վերադարձայ Պոլիս։ Իսկ մեր պարագաները՝ կարգ մը վը-տանգներէ անցնելէ յետոյ՝ երեք տարի վերջ միացան ինծի։

Տիկինս Եղիայեան գերդաստանի զաւակ էր, մայրը՝ Սրբուհի, որ ներկայիս 90 տարեկան է։ Երբ 1915-ին դէպի գիւղերը կը տարագրուէին, Տիկին



Իտաֆայէլ Ասլանեան իր տղաքներով, հարսերով ու թռոներով շրջապատուած

Սրբուհի իր 108 տարեկան հայրը՝ Տարագծը Տէտէն՝ միասին կը տանի: Երկու տարի ետքը հայրը կը մահանայ, ու ինք՝ ամէն վտանգ աչք առնելով՝ մարմինը կը փոխադրէ Ստանող, զայն իր պապերուն քով թաղելու համար: Վերջապէս Թուրքիայէն արտագաղթելով Ֆրանսա անցայ, ուր Մարսիլիոյ, Վալանսի, Փօն ար Շէրիի եւ Փարիզի շրջանները ապաստանող գաղթական հայրենակիցներուն նիւթապէս օգտակար ծառայութիւն մատուցի ունեցած միջոցներովս:

#### ԳՐԻԳՈՐ ՀԱՅԻ ԴԱՆԻԷԼԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ

Մնած եմ Ստանող 1901 թուին: 14 տարեկանիս սկսայ շերամարուծութեան գործով զբաղուիլ, որ այդ օրերուն բաւական ծաղկած էր: Հաւատարիմ աշխատանքիս իրը դնահատութիւն՝ հօրեղբայրս զիս Յուլիս ամսուն հայմանայի մօտ գտնուող մեր ջաղացքը զրկեց, զոր 17 տարեկան Կղեմէս Ղուկասեան կը բանեցնէր: Ինծի կ'ընկերակցէր պատանի Գրիգոր Ասլանեանը: (Այս միջոցին 20-45 տարեկան բոլոր այր մարդիկ զինուորագրուած էին բացի «պէտէլ» վճարողներէն:)

Հազիւ երկու շաբաթ անցած էր երբ օրին մէկը տեսանք որ հեծեալ ոտտիկաններու խումբ մը՝ որոնք առջեւնին ձգած էին 20-30 հոգի ու մեր ուղղութեամբ կու գային: Երբ մօտեցան՝ տեսանք թէ շրջանի Ստանողցի ջաղացպաններն էին քչուողները: Խեղճերը՝ հեւ ի հեւ վազելով քրտինքի ու փոշիներու մէջ թաթիուած՝ գրեթէ անճանաշելի դարձած էին: Ոստիկաններէն մին մեր ջաղացքը մտնելով անտեղիօրէն գաւաղանի հարուածներ իջեցնելու ակը



**ՊԱՂՏԱՍԱՐ ՈՒԶՈՒՆԵԱՆ (մահացած) ԵՒ ԸՆՏԱՆԻՔ, Վալանս**

սաւ մեր ջաղացպանին ու գետին տապալեց զայն։ Յետոյ ներս կանչեց միւս ջաղացպաններն ալ եւ հրահանգեց որ ճաշ պատրաստեն։

Փութով գործի լծուեցանք. Հաւեր մորթեցինք ու սեղան դրինք։ Ոստիկանները կուշտ ու կուռ կերան, բայց խեղճ ջաղացպանները ախորժակ չունէին ուտելու, ո՛չ իսկ բառ մը խօսելու։ Բոլորս ալ շշմած կը ջանայինք հասկընալու թէ ինչո՞ւ այս անմարդկային վերաբերմունքին զոհերն եղած էինք։

Հազիւ կերած էին, ընդուստ ելան ու մեր ջաղացպանն ալ խումբին խառնելով մեկնեցան։ Երկու պատանիներս ողբազին խնդրեցինք որ մեզ ալ միասին տանէին, բայց մերժեցին։ Մօտակայ գիւղի աղան ոստիկաններուն հետ զաղտնաբար համաձայնած ըլլալով մեզ իրենց զիւղը տարաւ։ Յաջորդ առտուիր սայլը լծելով մեզ միասին ջաղացքը տարաւ որպէսզի մեր ունեցած գոյքերը փոխադրէ։ բայց յուսախաբ ետ զիւղ դարձաւ, քանի որ զիւղացիներ արդէն գիշերով կողոպտած էին ամէն ինչ որ արժէքաւոր ու փոխադրելի էր։ Այնուհետեւ մեր կեանքը ստրուկի մը կեանք էր։ օրական հացի փոխարէն մեզ տաժանակիր աշխատանքի կը լծէր թուրք աղան։

**Շաբաթ մը վերջ տեսանք թէ մեզ լման թրքացնելու համար թլփա-**

տումի գործողութեան պատրաստութիւններ ընելու սկսան, կարծելով թէ Ստանոցի հայութիւնը բնաջինջ եղած է:

Մինչ թուրքեր Հայմանայի հայ բնակչութիւնը ձերբակալած կը բանտարկէին, Ստանոցիներ բոլորովին անտեղեակ էին կացութենէն. ուստի՝ Ղօճա Անդրէսասը եւ Հօրեղբորորդիս Կարապետը ջաղացք կու գան: Թուրքերը՝ անակնալի եկած՝ կը սկսին կեղծ ցաւակցութեան խօսքեր շուայլել: Հասկըցած ըլլալով. կացութեան լրջութիւնը՝ Հօրեղբայրս մեզ առաւ ու շուտով ուղղուեցանք ուրիշ Ստանոցիի մը ջաղացքը ուր եւս հայերը բոլորովին անտեղեակ էին սպառնացող վտանգէն:

Երբ Ստանոց հասանք իմացանք թէ արդէն գիւղաքաղաքին ականաւոր անձերը ձերբակալուած ու Անգարա տարուած էին: Շատ չանցած՝ Օգոստոս ամսուն՝ ամբողջ ժողովուրդը աքսորուեցաւ մօտակայ գիւղեր (միայն զինուորագրեալներու ընտանիքները բացառութիւն կը կազմէին):

Անցան տարիներ. թէպէտեւ պատերազմը վերջացած էր, բայց Քէմալական շարժումը սկսած ըլլալով՝ օրէ օր կը սպասէի զինուորազրութեանս: Այդ օրերուն, իրիկուն մը երբ Վերի Թաղէն տուն կը դառնայինք մեր Կարապետին հետ, մեղ ձերբակալեցին ու բանտը դրին, ուր գիշեր մը անցուցինք մղձաւանջով: Մեր հայրենակիցներէն Վարդան Խաչատուրեան, Յակոր Թումանան, Նեկտար Թիւրքմէնեան եւ Աննիկ Պաղլաճեան զէնքեր պահած ըլլալու ամբաստանութիւնով բանտը դրուած էին, ու այն գիշեր իրենց կրած խոշտանգումներուն վայնասունը մեր ականջները կը հասնէր: Ո՛րքան վախցանք կարծելով թէ մեզ ալ նոյնպէս պիտի շարչարեն:

Մեր բանտարկութեան լուրը մեր սիրելիներուն հասած ըլլալով՝ յաջորդօրն իսկ կաշառքի միջոցով մեզ ազատեցին: Անկէ յետոյ զէնքի կոչուելով հրղրում զրկուեցայ: 1923-ին վերջերը զինուորական ծառայութիւնս լրցուցած ըլլալով՝ հարկ եղած պատրաստութիւններու ձեռնարկեցի եւ կրցայ Ֆրանսա մեկնիլ ընտանիքիս հետ: Այսպէս վերջ գտաւ մեր տաժանքը, եւ սկսանք նոր կեանք մը ասպնջական Ֆրանսայի հովանին տակ:

## ՍՏԵՓԱՆ ԹԻՒՐԳՄէՆԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԻՆ

Մենք Կտրած Քար (Կրաս Քար) ըսուած աւանը կը բնակէինք, ուր 15 տունի չափ Ստանոցիներ բնակութիւն հաստատած ըլլալով՝ հողագործութիւնով կը զբաղէին ու չըջակայ գիւղերու թուրքերուն հետ բարի դրացնութեամբ կ'ապրէին:

Կտրած Քար ունէր սրահ մը որ Առաքելական եւ Աւետարանական համայնքին կը ծառայէր իրր եկեղեցի ու դպրոց միանգամայն: Զունէինք մասնաւոր հոգեւոր հովիւ, աակայն 1880ական թուականներուն թէ՛ իրր սարկաւագ եւ թէ իրր ուսուցիչ ծառայող Խաչատուր Սիմոնեան՝ աւանին հոգեւոր եւ կրթական գործը ստանձնած՝ կը ծառայէր բոլորին: Կտրած Քարի երկսեռ երգչախումբն ալ գոյութիւնը կը պարտի Սիմոնեանի անխոնջ ջանքերուն: Մէկ խօսքով ան ամենուս Խաչատուր Վարժապետն էր:



ԽԱՉԱՏՈՒՐ ՎԱՐԺԱՊԵՏ ՍԻՄՈՆԵԱՆ

Կորած Քարի Սարկաւագը, որ իբր հայերէն լեզուի ուսուցիչ եւ քէ՛ իբր  
քահանայի փոխանորդ ծառայեց հռն։ Նահատակուած 1915-ին։

գետին փոռւեցաւ արիւնլուայ. պահ մը անչնչացած կարծեցինք։ Թուրքն ալ  
այդպէս կարծելով՝ եւ մեզի ալ սպառնալով որ եղածը որեւէ մէկուն չիմա-  
ցընենք՝ թողուց ու հեռացաւ։ Զինք լաւ կը ճանչնայինք. մօտակայ գիւղէն  
զինուորագրուած թուրք մըն էր որ օդափոխութեան համար տուն դրկուած  
էր, եւ յաջորդ օրն իսկ պիտի վերադառնար բանակ։ Մենք կիսամեռ Սօֆիա  
տուտուն շատ մեծ դժուարութիւնով կառքին վրայ տեղաւորելով ճամբանիս  
շարունակեցինք եւ ուշ ատեն հասանք Ստանող։

Յաջորդ առաջու կառավարատուն երթալով պատմեցինք եղելութիւնը։  
Եղբայրս զինուորագրուած ըլլալուն՝ պարտաւոր կը զգային մօրս դատը պաշտ-  
պանել, որով, մեր վրայ յարձակող զինուորը Այաշէն վերադարձին կը ձեր-  
բակալին ու բանտը կը դնեն։ Սօֆիա տուտուն ալ զինուորի մայր ըլլալուն՝



**Աջին՝ ՊԵՏՐՈՍ ՏԱՐՅՈՆՅԱՆ, Կորած Քարցի, զարդուած  
Զակին՝ ՅԱԿՈԲ ՇԱՏՈՒՐՅԱՆ, Կորած Քարցի, զարդուած**

միասնաբար իրենց դատը յանձնեցին զինուորական ատեանին։ Զինուորը երեք ամսուայ բանտարկութեան դատապարտուեցաւ եւ բանտին մէջ ալ մեռաւ։ Երկրորդ պատահար մը եւս։ 1921-ի ամառն էր։ Մայրս դեռ նոր աղատուած էր 1921-ի գարնան իր երեք ամսուայ բանտարկութենէն։ յունական բանակները մինչեւ Հայմանա հասած էին ու Ստանող թուրք զինուորներով լեցուած էր։ Դէպքը պատահած էր այն օրը որ զործով մը Ստանող գացած էի։ Վերադարձիս Քեհեսեան Հօբսի գիւղին ծայրը զիս դիմաւորելով պատմեց թէ չորս թուրք զինուորներ եկած էին ու իրենց կը սպառնային, կինեռն ու այր մարդիկը զատ զատ սենեակներու մէջ արգելափակելով իրենցմէ ուտելիք եւ դրամ կը պահանջէին։ Զիս հոդ ձկելով դադտաղողի յառաջացայ եւ հեռուէն տեսնելով ճանչացայ իրենց պետը որ ցորեկը Ստանող նպարավաճառին խանութը գտնուած պահուս 5 ուկինոց մը մանրելու եկած էր։

Մայրս՝ իմանալով թէ հասած էի, ինծի թելադրեց որ տուն չմտած վերադառնամ Ստանող եւ զինուորական իշխանութեան իմաց տամ ընտանիքներուն սպառնացող փորձանքը։ Անշուշտ չէի համարձակեր այսպիսի գործով մը մինակս ճամբայ երթալ օրուան այդ ուշ պահուն, ուստի՝ հետս առ-



ՍՏԵՓԱՆ ՍԻՄՈՆԵԱՆ  
Կտրած Փարի զոհերէն

նելով Յովհաննէս Տափուտեանը, եւ ձիերը վազցնելով կէս ժամէն հասանք հոն։ Գիշերուայ պահակաշրջիկները մեզ կեցուցին ու հարիւրապետին առաջնորդեցին։ Եղելութիւնը իրեն պատմեցինք եւ օգնութիւն խնդրեցինք աւելցընելով նաեւ թէ այն չարագործները իրենց դունդէն էին։ Ասոր վրայ զիս տարին հազարապետին քով՝ որ Թեթորէնց տունը իրեն կեղրոնատեղի ընտրած էր, եւ սկսաւ հարցաքննութեան։ Հազարապետը մեզ զրկեց ընդհանուր հրամանատարին որ Վերապատուելի Հ. Օաեանին տունը կը բնակէր։ Այս անգամ հարցաքննութիւնը աւելի խիստ էր, եւ կասկած յայտնեցին թէ մենք ծուզակ մը լարած էինք իրենց զինուորներուն համար։ Բայց ժամերը կը սահէին ու փութով օգնութիւն պէտք էր հասնէր հայ ընտանիքներուն։ Նորէն չեշտակի ըսինք թէ իրենց զինուորներէն էին անոնք, եւ կ'ուզէին արգելափակուած կիները բռնաբարել։ Այս խօսքիս վրայ հազարապետը հրամայեց որ 20 զինուորով երթան ու ձերբակալեն այդ ապօրինի ընթացքի մէջ գըտնուող զինուորները։



**ՑՈՎՀԱՆՆԵՍ ԳԻՐԵՄԻԾԵԱՆ — ներկայ միակ բնակիչը Կտրած Քարի,  
ուր այցելուները կը հիւրասիրէ մածունով ու քանով :**

Անդին, մեր գիւղին մէջ մայրս ժամանակ շահելու համար կը զբաղցնէր զինուորները. անոնց կ'առաջարկէր պատրաստուելիք կերակուրներու տեսակներ, եւ նոր պատրաստութիւններ ընել կը ձեւացնէր: Յիսնապետը՝ տեսնելով որ իրենց քմահաճոյքին գոհացում տալու պատրաստ էին մերինները, մօրմէս կը պահանջէ քսան հատ «պէօրէկ» որոնց իւրաքանչիւրին թիւը երկուքուկէս պէտք էր ըլլար: Մայրս չի հասկնար որ այդ «պէօրէկ»ները երկուքուկէս գեղին ոսկինոց զբամ էին, բայց կը խոստանայ որ յաջորդ առառ պատրաստ պիտի ըլլար ամէն ինչ որ կ'ուզէին:



Գրիգորեան Սրբուհի մայրիկ իր տղուն Գրիգորի եւ աղջկանը՝ Սօֆիի հետ  
Պր. Գրիգորեան 1923էն 1925 մեծ օգնութիւն հասցուց Պոլիս ու Մարսիլիա գտնուող  
հայրեակիցներուն

Երբ Կտրած Քար (Կրաս Քար) հասանք զինուորները մեր ձիերով գետէն անցուցինք. Հարիւրապետը հրահանգեց նախ գիւղը պաշարել եւ ապա ինք թեւէս բռնած միասին յառաջացանք: Քիչ յետոյ իր զէնքը պարպեց հասկնալու համար թէ դիմացիները ուր կը գտնուէին: Յիսնապետը զէնքի ձայնին վրայ երեք զինուորներով մեր տունէն դուրս ելլելով սկսան մեր ուղղութեամբ կրակել: Անմիջապէս Հարիւրապետին թեւէն քաշելով թելաղեցի քովի փոսին մէջ ապաստանիլ մինչեւ որ յառաջացող 20 զինուորները տունը պաշարելով ձերբակալէին չարագործները:

Գործողութիւնը յաջող անցաւ առանց անձի կորուստի եւ այդ չորս զինուորները բռնուելով արգելափակուեցան խիստ հսկողութեան տակ, իսկ պատրաստուած համադամներով ալ ազատարար խումբը կերակրուեցաւ փառաւրապէս:

Յիսնապետը իր անզգամութեան բերելիք լուրջ հետեւանքներէն վախնալով՝ ըլլայ ինծի, ըլլայ մօրս եւ Հարիւրապետին՝ թախանձեց որ ներող ըլլանք եւ դատ վարելու չդիմենք, բայց մեր կեանքն ու պատիւը վտանգի ենթարկած ըլլալը չէր ուզեր հասկնալ կարծես: Հարիւրապետը զինք չեխեց իր ըրած զինուորականի անվայել ապիրատութեան համար: Ապա կառքը պատրաստեցի ու բոլոր զինուորները գետին միւս կողմը անցուցի, Հարիւրապետին մեր խորին չնորհակալութիւնները յայտնելով: Նաեւ խնդրեցի որ



ԴԱԼԻՒԹ ԳԱՀՎԵՃՆԱՆ — Պոլիս

Հրամանատարին մօտ մեր անկեղծ զգացումներուն թարգմանը ըլլայ, քանի որ մեզ ծանրակշիռ կացութենէ մը ազատելու շնորհք ըրած էր:

Հայրենակից Գէորգ Համիդանիէլեան հետեւեալ յուշերը կուտայ վերոյիշեալ դէպքին մասին.

1921ի ամառը կտրած Քար ապաստանած էի. օրին մէկը՝ յետ միջորէին երեք թուրք զինուորներ եւ յիսնապետ մը կտրած Քար մտնելով ուտելիք պահանջեցին, մեզ ալ ստիպեցին փակուած մնալ:

Այդ օրերուն կտրած Քարէն ոչ շատ հեռու տնակի մը մէջ ապաստանած մի քանի փախստական Հայրենակիցներ ունէինք, որոնցմէ մին՝ իր քաջագործութիւններով ծանօթ՝ Յակոբ Մայասեանն էր:

Թուրք զինուորները՝ ինքզինքնին ապահով զգալով եւ զէնքերը մէկդի դրած՝ խմելու ետեւէ էին: Ես մտադրեցի գաղտագողի երթալով մեր փախստական տղաքներուն լուր տալ. մի գուցէ զինուորներուն անուշադիր մէկ վայրկեանէն օգտուելով կրնային զէնքերը յափշտակել եւ այդ ինքնակոչ հիւրերուն աղուոր դաս մը տալ: Բայց հոն ներկայ եղող կիները ինծի ար-



**Աշին՝ Գ. ԳԱՊՉԵՄԱԼԵԱՆ**

1915-ի գարման Սպայից դպրոց կը մտնէ: Դասարաթով իրմէ մէկ տարի ցած եղող քթկերները զնեռնեցամ եղեամի տարին:

**Զախին՝ Անգարացի դեղագործ Գետրոս Էֆեմտիի որդին ՀՄԱՅԵԱԿ**

գելք եղան վախնալով որ անբաղձալի հետեւանք ունենար մտադրած արարքս :

Այդ ժամուն Ստեփան Թիւրքմէնեան, Ստանոցէն Կտրած Քար հասնելով կը տեղեկանայ լուրջ վտանգին մասին, եւ մօրը թելադրութիւնով ետ Ստանոզ երթալով՝ օդնական զինուորներ կը հասցնէ որոնք կը ձերբակալեն յիսնապետն ու մեղսակից զինուորները, եւ այդպէսով խաղաղ լուծում կը դտնէ հարցը :

### **ՑՈՒՇԵՐ ՀՕՊՊԵ ՔԵԼԵՄՃԵԱՆԻ**

«1900 թուականներուն, երբ Վեր Հայրապետ Օտեան ժողովարանը եւ դպրոցի շէնքը կառուցանելէ յետոյ կը մտադրէր շրջանի մը համար հե-



ՆԱՐԻՆ ՏՈՒՏՈՒԵ իր գաւակներով

ռանալ Ստանողէն՝ ընտրեց հինգ երիտասարդուհիներ (որոնցմէ մին ես էի), ու տարաւ Թալասի աղջկանց բարձրագոյն վարժարանը որպէսզի ուսուցչութեան գործին պատրաստուէին։ (Միւս ընկերուհիներս էին՝ Սրբուհի Զօպհան, Աննիկ Ֆէրահեան, Խոկուհի Սարաֆեան եւ Եսթեր Օտեան)։

«Ուսման շրջանը աւարտելէ յետոյ երբ Ստանող վերադարձայ՝ ո՛չ ուսուցիչ ո՛չ ալ հովիւ ունէինք։ Այդ միջոցին հոն գտնուող միսիոնարներու դիմում եղաւ որ աւետարանականներուա ձեռնտու ըլլան։ Անոնք Կէմէրէկցի երկու պաշտօնեաներ կարգադրեցին։ մին՝ Վեր. Բարսեղ Տօնիկեանը իրը հովիւ, խոկ միւսը՝ Միհրան Տօնապետեանը իրը վարժապետ, որոնց հետ ես ալ զործակցելով ձեռնարկեցինք կրթական գործին։

«Վեր. Տօնիկեանէն յետոյ իրը հովիւ աւետարանական համայնքին ծառայեցին վերապատուելիներ Ֆիլեան եւ Գրդեաշարեան։ Ասոնց յաջորդեց Ստանողի նախկին Հովիւ Վեր. Հ. Օտեան եւ իր հօտին ծառայեց մինչեւ այն օրը երբ աղիտալի դէպքեր վերջ տուին ամէն ծրագրի եւ յառաջդիմութեան, եւ աքսոր ու ջարդ եղան մեր բաժինը։

«Երբ 1915ի ամառը այր մարդիկը աքսորեցին եւ շատ մը ընտանիքներ ալ շրջակայ թուրք գիւղերը ցրուեցին, Ստանող մնացողներս ահ ու դողի մատնուած էինք, ու չէինք կրնար շրջագայիլ։ Բայց օր մը մեր այգիի դրացիները կանչելով ըսի. «Քոյրեր, մինչեւ ե՞րբ այսպէս փակուած պիտի մը նանք, եկէք, խմբովին այգիները երթանք, հասունցած խաղողները քաղենք



**ԱՐԻՍՏԱՔԻՍ ՃԵՐԸԳԵԱՆ  
գոհուած 1915-ին**



**ԶԱՏԻԿ ՔԻՐԵՄԻՑՃԵԱՆ  
որ Կտրած Քարի  
շոգեկառքը արկածէ  
ազատած է**

Եւ մօտակայ գիւղերը տանելով ծախենք»։ Հրաւէրս լաւ ընդունելութիւն դտաւ եւ գործի լծուեցանք։ Գիւղերը գտնուող Ստանոցիներ սիրայօժար օժանդակեցին մեզի, ու կրցանք պտուղները ծախելով վերադառնալ տուն։

«Եթէ կը յուսայինք յաջորդ տարուայ բերք ունենալ՝ անհրաժեշտ էր որ այգիները բրուէին եւ որթատունկերը յօտուէին. բայց մեր մէջ չկար մէկը որ կարենար այս գործը կատարել։ Փարնան՝ երբ այգիները ելած էինք՝ հանդիպեցանք մեր դրացիներէն Յարութիւն աղային որ հիւանդութենէ ապաքինելու համար բանակէն տուն եկած էր արձակուրդով, իրեն դիմելով խընդրեցի որ մեզի սորվեցնէ թէ ինչպէս խնամելու է որթատունկերը։ Իր ցուցմունքներուն հետեւելով սկսանք մշակել մեր այգիները եւ այդ դժուարակիր աշխատանքին չնորհիւ էր որ մէկ-երկու տարի մեր ապրուստը ապահովելու յաջողեցանք։

«Երբ Ա. Համաշխարհային պատերազմը վերջացաւ կարդ մը հայ զինուորներ տուն վերադարձան եւ յուսացինք անվրդով կեանք մը ապրիւ։



### ՎԼԵՄԿՍ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ

Գոմիայի ձենանեան Գոլէճի 1913-ի շրջանաւարտներէն,  
Ստանօգի Հայ Աւետ դպրոցի ուսուցիչ 1913-14 շրջանին

Կրթական գործը վերսկսանք եւ ես մինչեւ 1922ի վերջնը շարունակեցի պաշտօն : Բայց երբ Յունո-թրքական պատերազմը վերջացաւ պատրաստուեցանք թողուլ տուն տեղ ու հեռանալ մեր սիրելի Ստանոզէն ուր աւելի քան քսան տարիներ ժողովուրդիս զաւակներուն ծառայած էի իրեւ կրթական մշակ : Արտագաղթող հայրենակիցներուն միացանք քոյրս Մանան եւ աղջիկս Եփրաքսէ եւ մեկնեցանք Սթանոպուլ : Հոս միացանք միւս քրոջս զաւակներուն եւ գաղթեցինք Ֆրանսա 1924 թուին : Ես հաստատուեցայ Մարսիլիա ուր տարիներով ծառայեցի հայրենակիցներուն : Հանգստեան կոչուած ըլլալով՝ ներկայիս (83 տարեկան) կ'ապրիմ փեսայիս, աղջկանս ու 5 թոռներուն մօտ, վայելելով անոնց սէրն ու գուրգուրանքը ու երեք թոռնորդիներուն տուած հրճուանքը :



**ՄԵծ Մայրիկ Սօֆիա (Պալապանեան) Պէտէշեան, տղան՝ Գրիգոր, հարսը՝ Եղիսաբէք, աղջիկը՝ Տիրուհի (Տիրիւկ) Պէտէշեան եւ քոռները**

### **ՄԱՐՏԻՐՈՍ ԳԱՍՏՊԵԱՆ (1917-1966†)**

Ծնած է Ստանոց 1917ին. որդի Հաճի Յովհաննէս Գասապեանի: 1929ին կը մեկնի Պոլիս ուրկէ՝ մի քանի տարի դպրոց յաճախելէ յետոյ՝ կ'անցնի Ֆրանսա: Հոն կ'ամուսնանայ Պոլսոյ Օրթա Գիւղի Հոփիսիմեանց Վարժարանէն շրջանաւարտ Օր. Անահիտ Աւագեանի հետ:

Նախանձաւոր Հայերէն գիր ու լեզուին՝ այր ու կին սկսան զայն սորվեցնել Փօն տը Շէրիի նորահաս Հայ մանուկներուն:

Մարտիրոս Գասապեան 1966ին կը մահանայ Փօն տը Շէրիի մէջ. բայց Տիկին Գասապեան ցարդ կը շարունակէ իր Հայերէն լեզուի դասաւանդութիւնները:



Նստած՝ Այրի Տիկին Մուշկինէ Օտեան, մահացած Ֆրանսայի մէջ  
կայնած՝ ձախէն ազ՝ Թագուհինձա Պալապանեան, Յարութիւն Օտեան,  
Աղաւնի Օտեան (մահացած), Ֆիլռմէն Օտեան (մահացած)



ՄԱՐՏԻՐՈՍ ԳԱՍՏՊԵԱՆ  
Ծնած է 1917-ին,  
մահացած է 1966-ին,  
Փռն տը Շերիի մէջ



**Զախէն աջ՝ Նշան Պօյանեան, Տիկ. Պօյանեան, Սահակ Պօյանեան,  
Տիկին Աղաւենի Պօյանեան եւ իրենց գաւակները**

**Ստորեւ կուտանք Մ. Գասապեանէն երկու ոտանաւորներ.**

**ԿԱԹԻԼ ՄԸ ԱՐՑՈՒՆՎՔ**

Կաքիլ մը արցունք ձեր շիրիմին, մեր պապեր,  
Կաքիլ մըն ալ արցունք ձեր շիրիմին, մեր մայրեր.  
Վտարանդի, օտար ափերու վրայ տուայտուն,  
Հայրենիքի չենազ ազատութեանը երազուն,  
Զեր կտակն է քանդակ՝ խորը մեր սրտերուն.  
Յաւէտ պիտի արծարծենք վեհ զադափարը Հայուն:  
Մեր կռտտած վերերէն արիւնը ժայթեցաւ,  
Մեր աշքի արցունքը առուակներ դարձաւ.  
Պղտոր ջուրերու վրայ խաղալիկ դարձաւ.  
Մեր հոգիներէն վրէժի կայծեր ժայթեցաւ:  
Կաքիլ մը արցունք ձեր շիրիմին, մեր պապեր.  
Կաքիլ մը արցունք ձեր շիրիմին, մեր մայրեր:



**Զախէն ազ' նստած' Տիկին Սառա (Գասպարեան) Սարաֆեան եւ ամուսինը՝**

**Պր. Յովհաննէս Սարաֆեան**

**Զախէն ազ' կայնած' Խորէն Սարաֆեան, Կղեմէս Սարաֆեան**

### ՓԱՑՏԷ ԴԳԱԼԸ

Գիտէ՞ք, ո'վ հայրենակիցներ, ես չեմ մոռցեր,

Մեր երկրի փայտէ դգալը քանով,

Հետն ալ կորկոտը քիչ մը սօղանով.

Զի մոռանամ չամանը պիթիի խոտով,

Կարօտը կ'երբամ պուրմատին համով :

Զիւնի պէս փաքլախ միսերըն անգամ

Մատըս խածնելով կ'ըսեմ կոր, ամա՛ն,

Ենքերուն կը ճգեմ փաքփաքին քավան,

Գարնան մէջ եղած տաքուկիկ հական,

Փուռը կարմրած անուշիկ դգումը,

Միքէ ես մոռնա՞մ հոտու նօխուտը :  
 Ուրախութեամբ կ'անց'նէինք խրումը .  
 Սըխտորլու մածունն ու փաշան Ծնունդին  
 Սույա գազանն ալ անիւղ Մեծ Պահժին .  
 Հոգի կուտայի խօշմէրիմին ոռոպով կամ մեղրով ,  
 Տապկուած դեղին ձուկն ալ չամաճի ջուրով .  
 Խաւուումանցքին բովը լրացուցիչ տառեխով  
 Միասվ դըյմային ալ բովը բամբախով :  
 Բարեկենդանին չկար մէկը որ չուտէր բուրան .  
 Այն այն օրերը ի՞նչ երջանիկ , աւա՞ղ շուտ կորան .  
 Կան շատերը որ մոոցան այն ինչ որ ես կը յիշեմ  
 Կան շատերն ալ որ ախն ու վախը կը քաշեն .  
 Նամանաւանդ ցանկալով պատառը պումատին :  
 Պոտոգներէն սերկեւիլը եւ ծիրանը համեղ է ,  
 Ժողովուրդին հագուելիքը ո՞չ թէ բամպակ այլ բուրդ է ,  
 1919ին հեռացած եմ ծննդավայրէս ,  
 Առանց թեւի կը քռչտիմ օտար երկիրներ  
 Փնտուելով հողէ շիմուած ամանը ,  
 Բայց ափսոս որ չգլուայ նմանը .  
 Եւ այս ամէն ինչ մէկդի ճրգելով  
 Զեմ մռանար փայտէ դգալը բանով  
 Հետըն ալ կորկոտը ֆիչ մը սոզանով :



Զախէն ազ' Տիկին Մարիամ Քէոսէեան (Տուրտունեան) , Զէֆի Էֆ.ի հօրեղոր  
 ազգիկը , Ցարութիւն Քէոսէեան , Ատէլ Քէոսէեան (այժմ՝ Տիկին Գեղամ  
 Պոյանեան) , Պր. Գէորգ Քէոսէեան , Գրիստին Քէոսէեան , Լուսին  
 (Մարէնոսեան) Քէոսէեան , Ցովի. Քէոսէեան մահացած 1945-ին

\* \* \*

**Մեր ձեռնարկած աշխատանքին ի գնահատութիւն հետեւեալ քաջալերական նամակները ստացած ենք կարգ մը ազգայիններէն :**

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստան այցելութենէս հազիւ վերադարձած՝ ստացայ ձեր գրութիւնը որով կը յայտնէք թէ մեր սիրելի ծննդապայր Ստանօղի յիշատակը վառ պահելու նպատակով յուշամատեանի մը պատրաստութեան ձեռնարկած էք : Կարդալով ձեր գրութիւնը պահ մը վերացայ, երեւակայութիւնս բռիչք առաւ դէպի անցեալը, դէպի պատանեկութիւնս երբ հասակ նետեցինք մինչեւ այն տարին որ խմբավին ախսարուեցանք դէպի Զօրում-Խոկելիպ, որմէ յետոյ, աւա՛զ, երբեք չտեսայ Ստանօղը, որուն բնական գեղեցկութիւնները քաղցր յիշատակներ կ'արք-նցնեն մէջս :

Կը յիշեմ մեր ընթերցարաններէն հետեւեալ տողերը որոնք նշգրտօրէն կը նկարագրեն մեր Սուրբ Փրկիչ Եկեղեցին .

*Բլուրին վրայ կանգնած մատուռ,*

*Զորին վրայ կը նայի լուռ :*

Նմանապէս բնութեան վերազարքնումը նկարագրող սա տողերը .

*Աւա Մայիս ամիս բուրմանց, ամիս նուագաց,*

*Ուր ծառերը քնարի եւ քարերը դալարի կը փոխուին :*

Կարծես գրողները Ստանօղի միջավայրէն ներշնչուած գրած ըլլային սոյն տողերը :

Կը յիշեմ Ստանօղի գարնան վերազարքնումը երբ հանդիպակաց պարտէզներու ծաղիկներուն բոյրն ու թոյրը կը սփռուէին չորս դին, եւ դալարագեղ բլուրները կը գարդարուէին բազմատեսակ ծաղիկներով՝ երապուրելով մեզ պատանեններս : Երբ մեր ուսուցիչները մեզ դէպի պարտէզներն ու այգինները պտոյսի տանէին՝ դաշտերուն մէջ խաղեր սարքելով կը գուարճանայինք, ու երեկոյեան տուն կը դառնայինք՝ հօտաւէտ ծաղիկներէ փունջեր կազմած՝ գոհունակ սրտով :

Միքէ նուա՞զ հետաքրքրական են մեր Թէք Հիսարն ու Զիֆք ուրբ քան այլ լեռներ ու պատմական վայրեր գործնք «ալպինիսք» մեր կ'այցելեն կամ կը մագլցին :

Երբ այս տարի Հայաստան այցելեցի հոն եւ Ստանօղ գործածուած շատ մը բառերու նմանութենէն հետեւցուցի թէ մենք նախապէս Հայաստանի մէկ գաւառէն Ստանօղ արտազարքած ըլլալու ենք :

Սրտանց յաջողութիւն կը մաղթեմ ձեր ձեռնարկին ու կը յուսամ մօս օրէն լոյս կը տեսնէ Յուշամատեանը :

30 Նոյմ. 1967  
Սօֆիա, Պուլկարիա

*Ճերմագին բարեւներով  
ԳէՂՌԴ ԱՍԼԱՆՆԵԱՆ*

Սիրելի հայրենակիցներ,

Հրճուանելով կարդացի ճեր աննման երկտողը զոր ինձ կ'ուղարկէք հեռաւոր Սէնի հիւրընկալ ափերէն։ Կուգամ ընդ փոյք պատասխանել մեծապէս յուզուած։

Որքան ուրախ եմ որ մեր հայրենիքին յիշատակը վառ պահելու համար յուշազրքի մը հրատարակման կը ձեռնարկէք։

Մրագրիս համաձայն վերջերս այցելեցի Ստանպուլ, Անգարա, Ստանոց, Խոկէնտէրուն, Քէսապ, Թարթուս, Թրիփոլի, Պէյրուք, Պաղլապէք եւն։

Անգարաքնակ հայրենակիցները, ինչպէս նաև Խորանպուլի Ստանոց ցիները բալորն ալ գործունեայ ըլլալով՝ կարօտ չեն։ Անոնցմէ շատեր առեւտրական ասպարէզի մէջ յաջող դիրքերու հասած են։ Զոր օրինակ՝ Պաղլապը Նէնէյին քառը Տիգրան «մաքարօնի»ի գործարան մը ունի. մօրաքրոջը որդին Յակոբ Փարատեան իր ժենեկալ Պետրոս Սիմոնեանի հետ սեփական գործ մը կը վարէ։ Մօրեղբայրս Երուանդ Իշխանեան Անգարայի կայարանը՝ Գաղինյայի շէֆն է, եւ որդին Խոտէ Ամերիկեան Գոլէնի Երկրաչափական Ցիւլին կը հետեւի։

Մարկոսեան Գրիգոր եւ Տիգրանը, Մաքոսեան, Սարաֆեանները, Գասապեանները, Ղօնէնեանները, Հանի Նշաննեց տղաքը եւ Գարագաշեանները լաւ դիրքերու տիրացած են։

Ստանոց հանդիպեցայ Պարումշակնց Յարութիւնի տղաւն եւ Գէլ Ստեփանոց Պետրոսին, որոնք մօտ օրէն նոր կառուցուող Եէնի Քէնդ ըսուած աւանը պիտի փոխադրուին։ Ստանոց մահաստան է. լման աւերակ, որուն վրայ կուլան սարերն ու ճորերը, կուլան եւ շեպերը եւ բարձրաբերձ ապառաժները։ Հեռուէն կը լսուի բաւերուն գոյժը եւ շնագայլերու ոռնումը։

Ի՞նչ հակապատկեր. ո՞ւր է մեր պատանեկութեան Երբեմնի Ստանողը։

Այցելեցի նաև արտերու վերածուած՝ գրեք աննանաշելի դարձած՝ գերեզմանոցը։

Անգարան՝ թէպէտեւ նորակերտ՝ չունի իր նախկին հմայքը։

Իմ Ստանոց այցելելովս՝ ծննդավայրիս ոսկի հէֆիաքը աւա՛ղ որ քաղուեցաւ ընդմիշտ մեր նախնիքներուն կերտած քաղաքի աւերակներուն փոշին ներքեւ։

27 Նոյմ. 1967  
Սօֆիա, Պուլկարիա

Թոյժ կարուով՝ Ճեր Հայրենակիցը՝  
Դէ՛ՌԴ ԳԱՊՀԱՄԱԼԵԱՆ

Նման գնահատական ու քաջալերական նամակներ ստացած ենք Հետեւեալ Հայրենակիցներէ. —

Գանատաէն

Գրիգոր Գապգիմալեանէ

Հայաստանէն

Տօքք. Յակոբ Գարակէօգեանէ

Գանատաէն (Թօրօնթօ)

Կիրակոս Սարաֆեանէ

Գանատաէն (Մոնթրէալ)

Տօքք. Ստեփան Հաննէսեանէ

Մ. Ն. Հն (Լոս Անձելը)

Միհայլ Գալայնեանէ

Մ. Ն. Հն (Փաստաէնա)

Վահե Տուրսունեանէ



**Նստած՝ ճախէն՝** Գրիգոր Գապղիմալեան (մեծ հայրը), Գրիգոր Գապղիմալեան — իր քոռը, Սառա Տուտու (մեծ մայրը), (գրկուած) Երուանդ, Կիրակոս ընտանիքին հայրը, Հանի Նշան, որդի Կիրակոսի կինը :

**Կայնած,** ճախէն՝ Սօփի Պալապանեան (Գալայնեան), Վահրամ Պալապանեան, Հօփսի Պալապանեան, Խսկուիի Գապղիմալեան — Կիրակոսի կինը :

**Միջայէլ Գալայճեան,** Լու Անձելըսէն զրած նամակով մեզի հաղորդած է Գապղիմալեան ընտանիքին մասին կարեւոր ծանօթութիւններ :

Գրիգոր Գապղիմալեան, տան նահասեւոր ցորենի և թիֆթիկի ծանօթ ու հարուստ վաճառական . յարզուած էր թէ թուրք և թէ հայ հասարակութեան մէջ :

Գրիգոր Գապղիմալեան՝ երրորդ թոռնիկը, որդի Կիրակոս Գապղիմալեանի : Պուլկարիոյ մէջ կ'ամուսնանայ. կ'ունենայ երկու մանչ զաւակներ. Հայաստան կը ներգաղթէ 1944-ին :

Սառա Տուտուն, ընտանիքին հեռատևս տանտիկինը . վերապրելով 1915-ի ջարդերը՝ 1922-ին իր ընտանիքին բեկորներով կը յաջողին ապաստանիլ Պուլկարիա : Հոս կը մահանայ 1928-ին :

Երուանդ Գապղիմալեան՝ հազիւ քսան դարուններ բոլորած կը մահանայ հիւանդանոցի մէջ :

Կիրակոս Գապղիմալեան՝ որդի Գրիգորի, կ'օժանդակէ իր հօրը առեւտրական ասպարէզին մէջ : կ'ամուսնանայ Խսկուհիի հետ : 1915-ի կոտորածներուն զոհերէն մին կ'ըլլայ :

Հաճի Նշան, Կիրակոսի Երկրորդ որդին. ուշիմ պատանի. հաղիւ 13–14  
տարեկան՝ 1915–ին կը նահատակուի:

Ետեւի շարք՝ կայնած, ձախէն աջ՝

Սօֆի Պալապանեան, ամուսնացած Միքայէլ Գալայճեանի հետ. ունին  
երկու աղջիկ զաւակներ, և հաստատուած են Լու Անձկլսի մէջ:

Վահրամ Պալապանեան, պատանի հասակին մէջ իր մօրեղբօր հետ կը  
բանտարկուի Անդարայի մէջ:

Հոփիսի Պալապանեան՝ Կղեմէս Պալապանեանի կինը. օրինակելի մայր  
մը: Կը մահանայ 1944 թուին:

Իսկուհի Գապղմալեան, Կիրակոսի կինը: Կը հիւանդանայ ու երկա-  
րատեւ տառապանքներէ վերջ կը մահանայ հեռու իր զաւակներէն:

## ՍՏԱՆՈԶ ԵՒ ՄԻՎՐԻ ԶԻՍԱՐ



ՄԻՎՐԻ-ՀԻՍԱՐ

Այս երկու քաղաքներն ալ Անկիւրիոյ Առաջնորդարանին իրաւական իշ-  
խանութեան տակ կը գտնուէին, ու անոնց միջեւ հինուց ի վեր առեւտրական  
և ինամիական սերտ կապեր գոյութիւն ունեցած են: Այս քաղաքներուն մի-

ջեւ կը դտնուէին Հայմանա եւ Փօլաթլը վաճառաշահ քաղաքները, որոնք առեւտուրի ժամադրավայր էին թէ՛ Ստանողցիներու եւ թէ Սիվրի-Հիսարցիներու :

Սիվրի-Հիսար հաստատուած էին կարդ մը Ստանողցի ընտանիքներ եւ այդ շրջանները պաշտօնով զացողներու ընտանիքները, որոնցմէ էր Կարապետ էֆ. Սարաֆեանինը :

Ստանողի մէջ ալ հաստատուած էին մի քանի Սիվրի-Հիսարցի ընտանիքներ, ինչպէս Տօնապետեան, Աւետիքեան, Գույումճեանները, եւ վահամբաւ շահած Պողոս Թէտիչեանը՝ ծանօթ «Քէլ Հէքիմ» անունով, որ արդարութեան ճեռքէն փախչելով Ստանող ապաստանած էր :

Սիվրի-Հիսարի Պատմագիրքէն հրատարակիչներու բարեհաճ արտօնութեամբ քաղած ենք մեծ եղեռնի պատմութիւնը, եւ անոր առընչակից փաստաթուղթերու նկարները կամ օրինակները (Փրանսերէն եւ անդլերէն լեզուներով հրատարակուած) : Նմանապէս անկէ քաղած ենք կարդ մը տեղեկութիւններ Գաղատիոյ թեմերուն մասին, եւ Արժանապատիւ Տէր Յովհաննէս Քիղիրեանի յուշերէն մաս մը :



Տէր Յովհաննէս Քինյ. Գիղիրեան (Տէր Յովհաննէսեան)

Տէր Յովհաննէս կը զրէ 1432-ին գրուած Սիվրի-Հիսարի յուշամատեան մը կարդացած ըլլալ (այս հատորը 1877 թուին ծաղած հրդեհին հրոյ ճարակ դարձած է) : Որով արդէն Օսմանցիներու կողմէ դրաւուած եւ սոյն թրքերէն անունով ճանչուած էր քաղաքը :

Գաղատիոյ Առաջնորդարանը ունի նաև այդ շրջանին մէջ 1441-էն սկսեալ պաշտօնավարած եկեղեցականներու ցանկ մը, զոր Յովհէփիսկոպոս Ստեփաննեան պատրաստած է Յովհաննէս եւ Արքահամ գրչագիրներու օդնութեամբ : Կը հետեւի թէ Պոլսոյ Օսմանցիներու կողմէ զրաւումէն առաջ



ՅԱՐԱՖԵԱՆ, 1908 թուին նկարուած՝ Սիվրի Հիսար



ԳԵՂՐԴ ՓԱՐԱՏԵԱՆ ԵՒ ՅԱՐԱՖԵԱՆ  
1937-ին Փարիզ



Յ. ՍԱՐԱՁԵԱՆ Եւ իր բարեկամը, Փարիզ

առաջնորդական վիճակներ դոյ էին Անատոլուի դաւագուն շրջաններուն մէջ, որոնց կարգին՝ Անկիւրիա, ուր Արքեպիսկոպոս մը կը վարէր թևմերու գործերը:

Կան նաեւ մագաղաթեայ Աւետարաններ, որոնցմէ մին՝ գրուած 1275-ին ի Մամեստիս, կը գտնուէր Սիվրի-Հիսար, եւ միւսը՝ գրուած 1290 թուին, կը գտնուէր Ստանոզ. երկուքն ալ Կիլիկեան հայ թագաւորութեան շրջանին գրուած եւ հաւանաբար գաղթական հայերու միջոցաւ փոխադրուած էին:

**Տէր Յովհաննէս ՔՇՆՅ.** Գիզիրեան (Տէր Յովհաննէսեան) ծնած է 1863ին, Սիվրի-Հիսար: Պաշտօնավարած է իբր ուսուցիչ, քահանայ եւ առաջնորդական փոխանորդ, Անկիւրիա, Սիվրի-Հիսար, էսկի-Շէհիր, Գոնիա-էրէյի և Գարաման: Մահացած է երկրորդ տարագրութեան, Գոնիա-էրէյի 1921ին:

Պոլսոյ մէջ Համիտի օրով կատարուեցան զանդուածային ձերբակալութիւններ քաղաքական գործունէութիւններու մասնակցած ըլլալու ամբաստանութիւնով: Ասոնց կարգին էին 14 Սիվրի-Հիսարցիներ որոնք հարցաքըննութիւններու եւ անմարդկային խոշտանգումներու ենթարկուեցան: Բանտերը լեցուած էին զանազան քաղաքներու հայ ականաւոր զէմքերով: Քաղաքիս առաջնորդափոխանորդն ըլլալով հետամուտ կ'ըլլայ բանտարկեալներու փըրկութեան գործին. կը զիմէ Պոլսոյ Պատրիարքին, փաստաբաններու եւ պետական պաշտօնեաններու, ու հարկ եղած միջոցներ ձեռք կ'առնէ, թեմերու



Ստանոցի օրիորդներ Փօն տը Շէրի մէջ, 1926-ին

ազգայիններէն նիւթական միջոց կ'ապահովէ ու նպաստ կը հասցնէ բան-  
տարկեալներուն :

**ՖՐԱՆՍԱՅԻ ՄԷՋ ԻՐԵՆՑ ՈՒՇԽՄՈՒԹԵԱՄԲ  
ՅԱՌԱԶԱՑՈՂ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ**

**Փօն տը Շէրի և չըջանները, Քիմիագէտ**

Դաքէոս Մինասեան  
Գէորգ Մինասեան  
Պօղոս Մաքէոսեան

Գէորգ Մըկըրեան  
Պետրոս Ֆէլէկեան

**Օգնական ճարտարապետ**

Կղեմէս Սիմոնեան (էլեքթրոնիք հաշուիչ մեքենաներու մասնագէտ)



Իօզի Արմեն (Օր. Յովհաննէսեան), Ստանոցիներու գերդաստանէն նշանաւոր երգչուհի՝ ի Փարփակ «Օլիմփիա»ի թևմին վրայ :

### Յակոբ Պիմիրեան

#### *Դրագիւր*

Սահակ Ահարոնեան  
Կարպիս Ստեփանեան  
Մակի Թէրզեան

Թագուհի Թիւրքմէնեան  
Ժանէր Պինիրեան  
Նոյեմի Գասպարեան

#### *Գծագրիչ*

Վարդան Զիտէմեան  
Եսայի Ալէքեան

Գրիգոր Գասպարեան  
Մինաս Մինասեան

#### *Հաշուակալ*

Յարութիւն Մելիքեան  
Իօզեր Պալապանեան

Մարգրիտ Զիտէմեան  
Էլիզ Սիմոնեան



Օր. Մարի Կ. Տէր Թոմանեան եկեղեցական սրբազն մեղեդիներուն տագանդաւոր երգչուիկն որ ի Փարիզ հաւատարմաբար աշակերտած է երգի մեծահամբաւ դաստիարակ Օր. Մարգրիտ Բաբանիքի : Օր. Մարի Ստանողցի ընտանիքէ է :



Ռոզի Արմեն, մօքք կողմէ Ստանողցի Ալօգեան Նուրաթիի  
աղջիկը , (համբաւաւոր երգչուիկ)

### Ուսուցչուհի

Ալիս Մաքեսեան  
Հոդիփոխմէ Երեմեան

Աննիկ Հանի Ստեփանեան  
Կտնա Թէրզեան

### Վերակացու

Յովհաննէս Գասապեան  
Յակոբ Թիւրքմէնեան

Կարապետ Զիտէմեան

Բժիշկ Միհրան Քիրէմիտնեան — **Անգարա**  
 Բժիշկ Գեորգ Թորոսեան — **Գերմանիա**  
 Բժիշկ Յակոբ Գարակօղեան — **Քանատա**  
 Բժիշկ Կարապետ Բէրլէհէմեան — **Պուէնոս Այրէս**  
 Արանագործ Յակոբ Նանտըմեան — **Պուէնոս Այրէս**  
 Ատամնաբոյժ Գեղամ Պօյանեան — **Փարիզ**  
 Ատամնաբոյժ Ռուբէն Տարագնեան — **Փարիզ**  
 Ուսանող Բաթրիս Տարագնեան — **Փարիզ**  
 Ուսանող Գէորգ Տարագնեան — **Փարիզ**  
 Ուսանող Մօրիս Սիմոնեան — **Փօն տը Շէրի**



Բնիկ Ստանոցի Տէք. Յակոբ  
Գարակօղեան, բժշկական  
փոխ տնօրէն Մոնթրէալի L. C. H.  
հիւանդանոցին մէջ, Քանատա



Բնիկ Ստանոցի  
Մարի Սարաֆեան, Ռայլին,  
Թօրօնք-օ, Քանատա

## ՈՒՍՈՒՄԸ ՍՏԱՆՈԶՑԻՆԵՐՈՒ ՄԷջ (ՀԱՅԹԱՅԹՈՒԱԾ ՏԻԿ. ԱԼԻՍ ՕՏԵԱՆ ԳԱՍԲԱՐԵԱՆԻ ԿՈՂՄԵ)



Պուէնոս Այրէսի մէջ մրցանակ շահած , հայրենակից Յակոբ Եանտըմենի քանդակած մայրը խորհրդանշող արձանը : Նկարուած է Մայրերու Տօնին առքիւ տեղույն երապարակներէն մէկուն վրայ զետեղուած պահուն :

Դաստիարակութեան եւ մշակոյթի սէրը այնքան զօրաւոր էր Ստանոզիներու սրտին մէջ որ՝ առաջին անգամ որ աղջկանց համար Բարձրադոյն Վարժարաններ հաստատուեցան՝ իրենք նախայարձակ եղան եւ ամէն վտանգ ուշք առնելով դրկեցին իրենց դուստրերը հեռաւոր վայրեր ուսում ստանալու



Բնիկ Ստանողցի՝ Անկիւրիաքնակ Օր. Նազենիկ Սինապեան  
(այժմ Տիկ Աթէմեան), Պուէնոս Այրէս, Հար. Ամերիկա

Համար : Աստարագարի Հայուհեաց Բարձրագոյն Վարժարանի ամենահին աշակերտուհիներէն մին հեռաւոր Ստանողէն Օր. Մաննիկ Համբարձումեանն էր որ վկայական ստացաւ 1888 թուին : Երկրորդ Ստանողցի Հայուհին որ նոյն վարժարանէն չըջանաւարտուհին էր Օր. Վարդուհի Մանիսալեանն էր 1894 թուին : Երրորդ չըջանաւարտուհին էր Օր. Մաքրուհի Զօպեան 1898 թուին : Անոր յաջորդեց Օր. Եսթեր Օտեան 1899 թուին : Նոյնպէս Հայուհեաց Վարժարանէն վկայական ստացան իսամ (Լուսի) Օտեան եւ Կատարինէ Պալապանեան 1914 թուականին : Ալիս Օտեան եւ Մառի Պալապանեան ուսանող էին հոն երբ 1915ին թուրքերը գրաւեցին Հայուհեաց Վարժարանի չէնքերը :

Թալասի Ամերիկեան Աղջկանց Բարձրագոյն Վարժարանի ամենահին չըջանաւարտներէն էր Սրբուհի Յ. Օտեան, նոյնպէս Մարիամ Օտեան : Վիզթօրիա Օտեան աւարտած էր Պրուսայի Ամերիկեան Աղջկանց Վարժարանը և ուսուցչուհի էր Ստանողի մէջ :

Ստանողի աղդային եւ Հայ Բողոքականներուն Վարժարանները ամէն կերպով կը ջանային բարձրորակ ուսում ջամբել նոր սերունդին :



Կեսարիոյ Արամեան Վարժարանի (1908–1909) շրջանաւարտուհիները։  
մէջտեղը Տնօրէն Պրն. Արսէն Սարաֆեան (Ստանոցի), Փ. Պալեան (սեւագ-  
գեստ), Օր. Հրանոյշ (ուսուցչուհի), մեծ մասամբ սպաննուած։



Երբեմնի Կեսարիոյ Արամեան Վարժարանի Տնօրէն Ստանոցի Արսէն  
Սարաֆեանի որդին՝ Տէր և Տիկին Յարութիւն Սարաֆեան, Ֆիլատելիքիա,  
Միացեալ Նահանգներ։

## ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՔ

### ՄԱՐԶՈՒԱՆԻ ԳՈԼԵՃ ՑԱՅԱԽՈՂՆԵՐ

|                                                               |                                                                      |
|---------------------------------------------------------------|----------------------------------------------------------------------|
| Տիգրան Արմաղանեան (հզմիրի<br>Ամերիկեան Գոլէճէն վկայ-<br>ուած) | Ցովիաննէս Պալապանեան<br>Ցովիաննէս Պէտէշեան<br>Արխստակէս Տէր Մաքէսեան |
| Ռուբէն Գահվէնեան                                              | Դաւիթ Օտեան                                                          |
| Գրիգոր Կոկորեան                                               | Ցարութիւն Օտեան                                                      |
| Սահակ Հարոնեան                                                | Հայրապետ Օտեան                                                       |
| Գէորգ Պալապանեան                                              |                                                                      |

### ԳՈՆԻԱՅԻ ՃԵՆԱՆԵԱՆ ԳՈԼԵՃ ՑԱՅԱԽՈՂՆԵՐ

|                        |                        |
|------------------------|------------------------|
| Հեքում Մէսնէքեան       | Ցակոր Պալապանեան       |
| Կարապետ (Գրիգոր) Օտեան | Կղեմէս Պալապանեան      |
| Խօտէ (Օտա) Օտեան       | Կղեմէս Սարաֆեան (Պօնօ) |
| Մարտիրոս Օտեան         | Կղեմէս Սարաֆեան        |
| Միսաք Օտեան            | Գէորգ Գապղիմալեան      |
| Ցովիաննէս Օտեան        | Վահրամ Գապղիմալեան     |
| Դաւիթ Օտեան            | Գարեգին Սինապեան       |

**Թալասի Աղջկանց Ամերիկեան Բարձրագոյն Վարժարան յաճախող  
Ստանողցի Հայուհիներ —**

Սրբուի Օտեան շրջ. եղած է (Թալասէն) 1885ին  
Խորե Միսիրիեան շրջ. եղած է (Թալասէն) 1885ին  
Մարիամ Օտեան շրջ. եղած է (Թալասէն) 1900ին

**Առարարի Հայուհեաց Բարձրագոյն Վարժարանէն ըրջանաւարտ հ-  
ղող Ստանողցիներն են —**

Մաննիկ Համբարձումեան շրջ. եղած է 1888ին  
Վարդուի Մանիսալեան շրջ. եղած է 1894ին  
Մաքրուի Զօպեան շրջ. եղած է 1898ին  
Խորե Օտեան շրջ. եղած է 1899ին  
Էսամ Լուսի Օտեան շրջ. եղած է 1914ին  
Կատարինէ Պալապանեան շրջ. եղած է 1914ին  
Վիգրօրիա Օտեան շրջ. եղած է Պրուսայի Ամերիկեան դպրոցէն 1913ին

**Ստանողի մէջ պաշտօնավարող Վերապատուելիներն են. Միսիրնարներ  
1854էն մինչեւ 1862 եւ անկէ ետք —**

|                   |                        |
|-------------------|------------------------|
| Վեր. Փէշտիմալնեան | Վեր. Հ. Օտեան          |
| Վեր. Տօմիկեան     | Վեր. Գ. Գրէեաշարեան    |
| Վեր. Վարդանեան    | Վեր. Հ. Օտեան — 1915ին |
| Վեր. Ֆիլեան       | նահատակուած է :        |

**Քահանաներ եղած են —**

Տէր Յակոբ Փարատեան  
Տէր Մատթէոս

Տէր Խորէն Տաղլեան  
Տէր Արքահամ Սինապեան

Բարձրագոյն Հաստատութեանց, զոլէ ճներու եւ Համալսարաններու մէջ  
ուսած եւ մասնագիտութեանց տիրացած են —

Վեր. Հայրապետ Օտեան — Մարզուանի եւ Էտինպուրկի Աստուածաբանական  
Համալսարանը

Վեր. Յարութիւն Արմադանեան — Մարզուանի Աստուածաբանական Ճեմա-  
րանը

Գէորգ Պալապանեան — Մարզուանի Գոլէճը եւ Կլասկոյի Համալսարանը

Դաւիթ Յ. Օտեան — Մարզուանի Գոլէճը

Արխտակէս Տէր Մարէսսեան — Մարզուանի Գոլէճը

Գրիգոր Գրիգորեան (Կակարենց) — Մարզուանի Գոլէճը

Ռուրէն Գահվէնեան — Մարզուանի Գոլէճը

Յովիաննէս Օտեան — Մարզուանի Գոլէճը

Յովիաննէս Մարէսսեան — Մարզուանի Գոլէճը

Սահակ Հարանեան — Մարզուանի Գոլէճը

Գրիգոր Գևորշեան — Մարզուանի Գոլէճը

Մատթէոս Գ. Ֆէրահեան — Երուսաղէմի Ճեմարանը, յետոյ Ամերիկեան  
Համալսարանը

**Ճէնանեան Գոլէճէն շրջանաւարտ կամ թերաւարտ երիտասարդներն էին՝**

Կարապետ Գ. Օտեան  
Հերում Մէսնէթեան  
Օտա (Խօսէ) Կ. Օտեան  
Մարտիրոս Կ. Օտեան  
Միսաֆ Կ. Օտեան  
Յակոբ Յ. Պալապանեան  
Կղեմէս Կ. Պալապանեան  
Կղեմէս Պ. Սարաֆեան  
Դաւիթ Գ. Օտեան  
Կարապետ Վարժապետեան  
Յովիաննէս Սարաֆեան  
Վահրամ Պալապանեան  
Կղեմէս Ճ. Սարաֆեան  
Գէորգ Գապիմալեան  
Կիրակոս Գապգիմալեան  
Կարապետ Ղազարոսեան  
Կարապետ Մարէսսեան  
Կարապետ Ծղիանեան  
Գարեգին Սինապեան

Գէորգ Մ. Փարատեան  
Դաւիթ Գահվէնեան  
Խորէն Աւագեան  
Կարապետ Աւագեան  
Գէորգ Աւագեան  
Արսէն Տաղլեան  
Յակոբ Պահատուրեան  
Օննիկ Սուրէնեան  
Գրիգոր Հանի Դանիկեան  
Թադէոս Աւագեան  
Ռուրէն Աւագեան  
Արսէն Անէմեան  
Գալուստ Բերէկիմեան  
Կղեմէս Տէր Թումանեան  
Յովիաննէս Սարաֆեան  
Յովիաննէս Գահվէնեան  
Գրիգոր Պալապանեան  
Ռուրէն Գահվէնեան  
Յակոբ Ճրգեան

Տիգրան Արմադանեան — հզմիրի Ամերիկեան Գոլէճէն շրջանաւարտ  
Միսաք Օտեան — Ամերիկայի մէջ աւարտեց Հարվըրտ Համալսարանի Բժբ-  
կական ծիւղը  
Կարապետ Օտեան — յաճախեց Պոստոնի Համալսարանը

### ԳԵՐԻ ՏԱՐՈՒՈՂՆԵՐ

Գերմանիա տարուած՝  
Յակոր Սարաֆեան  
Կղեմէս Օհանեան  
Մկրտիչ Զարիկեան  
Յովհաննէս Հանի Յակորեան  
Նուրինան Մըկըրեան  
Յակոր Պիտէշեան  
Գրիգոր Տաղլըրեան  
Գէորգ Սիմապեան  
Մարէնս Մարէնսեան  
Յովհաննէս Զագրեան  
Կարապետ Տօմլիեան  
Կարապետ Գահվէնեան  
Կարապետ Սիմոնեան  
Գարբիկ Պալապանեան  
Գարբիկ Փարատեան  
Կարապետ Թէրզեան  
Յարութիւն Օտեան

Պատերազմի դաշտը մահացած՝  
Յովհաննէս Հանատեան  
Ռմբակոծութեան զոհեր՝  
Տիկ. Մարիձա (Քըսաեան)  
Զէմէտեան  
Տիգրան (Քըսաեան) Զէմէտեան  
Տիկ. Նուրանի (Քըսաեան)  
Զէմէտեան  
Օր. Մարի թօզ (Քըսաեան)  
Զէմէտեան  
Մանկիկ — Ժանին (Քըսաեան)  
Զէմէտեան  
Ղեւոնի Վարժապետեան  
Գարբիկ Պալապանեան  
Գործատեղիկ արկածով մեռած՝  
Նշան Մայսեան  
Յովհաննէս Զագրեան  
Քլամարի մէջ տուներու  
փլուզումին՝  
Յովհաննէս Կ. Զագրեան  
Տիկ. Յովհաննէս Զագրեան

### ՊԱՏՈՒԱՆՇԱՆ ՍՏԱՑՈՂՆԵՐ

Յովհաննէս Մուրատեան (հաշմանդամ) — 45 հոգիներ մահէ ազատեց : Զին-  
ուորական եւ պատերազմական խաչերով՝ ու Լէժէօն տ'օնէօրով պատ-  
ռւըռուած  
Յովհաննէս Հանադեան — (մեռած 1939ի պատերազմի սկիզբը : Յետ մահու  
զինուորական եւ պատերազմական խաչեր .  
Պողոս Հարօմեան — Պատերազմական եւ զիմաղրական պատուանչաններ :  
Նախկին պատերազմիկ (Ancien combattant).  
Դալուստ Պալապանեան — Օդանաւ մը վար առած ըլլալուն պատուանչանով  
մը վարձատրուած.  
Կարապետ Թէրզեան — Տէսնքէրքի եւ Պէլճիքայի ճակատամարտներուն մաս-  
նակցած նոյն ճակատամարտերուն յատուկ պատուանչանով վարձատ-  
ռուած (Ancien combattant).



Յովհաննէս Մուրատեան, հաշմանդամ, 1939-ի  
պատերազմի շքանշաններով պատուրուած

### ՖՐԱՆՍԱ ԱՊՐՈՎ ՍՏԱՆՈԶՑԻՆԵՐ ԻՐԵՆԸ ԸՆՏԱՆԻՔՆԵՐՈՒՎ

|                         |                          |
|-------------------------|--------------------------|
| <b>Փարիզ</b>            | Հանի Դանիկլեան Սարգիս    |
| Ալեքսանեան Յակոբ        | Հանի Դանիկլեան Գէորգ     |
| Ասլանեան Գրիգոր         | Հանի Դանիկլեան Կարապետ   |
| Աւագեան Գէորգ           | Հանի Դանիկլեան Յովհաննէս |
| Գարակէօցեան Յովհաննէս   | Ղազարոսեան Կղեմէս        |
| Գարակէօցեան Կարապետ     | Ղազարոսեան Կարապետ       |
| Գասապեան Դաւիթ          | Ճըրճգեան Յակոբ           |
| Գասապեան Նազար          | Մէյլէմնեան Յովհաննէս     |
| Զարիկեան Մկրտիչ         | Մուղալեան Յակոբ          |
| Էֆիզեան Կարապետ         | Մուղալեան Մեսրոպ         |
| Թիւրքմէնեան Թորգում     | Մաքոսեան Գէորգ           |
| Թումանեան Կղեմէս        | Մաքոսեան Յարութիւն       |
| Թումանեան Գէորգ         | Մուրատեան Յարութիւն      |
| Իշխանեան Յակոբ          | Մուրատեան Կղեմէս         |
| Խաչառուրեան Խաչիկ       | Մուրափեան Թագուշ         |
| Կէվօրեան Կղեմէս         | Մուրափեան Կիրակոս        |
| Կէվօրեան Կարապետ        | Մէյլէմնեան Յակոբ         |
| Հանի Հարօնեան Կարապետ   | Պաղտատեան Գրիգոր         |
| Հանի Հարօնեան Յովհաննէս | Պէտէշեան Յովհաննէս       |
| Հանի Դանիկլեան Գրիգոր   | Պալապանեան Յակոբ         |

**Պօյանեան** Կիրակոս  
**Պօյանեան** Կարապետ  
**Պօյանեան** Գեղամ  
**Պօյանեան** Անդրէաս  
**Սիմոնեան** Յովհաննէս  
**Սահակեան** Սահակ  
**Սուրէնեան** Ստեփան  
**Սինապեան** Գէորգ  
**Սարաֆեան** Յովհաննէս  
**Սարաֆեան** Կարապետ  
**Սարաֆեան** Յարութիւն  
**Տաղլըեան** Էսամ  
**Տաղլըեան** Յովհաննէս  
**Տաղլըեան** Կղեմէս  
**Տաղլըեան** Գրիգոր  
**Տաղլըեան** Գրիգոր

**Տաղլըեան** Յակոբ  
**Տարագնեան** Յովհաննէս  
**Տարագնեան** Կարպիս  
**Տատուրեան** Գէորգ  
**Տիրացուեան** Կղեմէս  
**Տէր** Թումանան Յակոբ  
**Տէր** Գրիգորեան Գրիգոր  
**Փարատեան** Միսակ  
**Փարատեան** Գարբիէլ  
**Փարատեան** Վահէ  
**Փարատեան** Յովհաննէս  
**Փարատեան** Գրիգոր  
**Փարատեան** Գ. Միսակ  
**Քէոսէեան** Կարապետ  
**Քէոսէեան** Յարութիւն  
**Օտեան** Յարութիւն

### **ՖՐԱՆՍԱԲԻԱԿ ՍՏԱՆՈԶՑԻՆԵՐԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏԸ ԵՒ ԱՅԼ ԿԵՐՊՈՎ ՄԱՀԱՑԱԾՆԵՐ**

**Քլամար** — տուներու փլուզումէն — Գրիգոր Զազըրեան եւ իր կինը 1939ին.  
**Փօն առ Շէրի** — պատերազմի դաշտը — Յովհաննէս Հաճաքեան, 1939ին.  
**Վալանս** — 1944ի ոմբակոծութենէ — Զէմէեան Տիգրան, Ժայրը, Քոյրը,  
 կինը, եւ 2 տարեկան աղջիկը: Նաեւ՝ Գարբիէլ Պալապանեան, Ղետնդ  
 Վարժապետեան, Նշան Մայասեան.

**Փօն առ Շէրի մէջ՝**  
 Ալօգեան Ֆիլօր  
 Ասլանեան Կղեմէս  
 Ահարոնեան Յովհաննէս  
 Ալեքեան Ազատուիի  
 Գասպարեան Կղեմէս  
 Գասպարեան Յակոբ  
 Գըսեան Նշան  
 Գասապեան Անահիտ  
 Գասապեան Կղեմէս  
 Գասապեան Կարապետ  
 Եալընըգեան Սրբուիի  
 Եաղեան Արտաշէս  
 Զատուրեան Պողոս  
 Զատուրեան Յովհաննէս  
 Թիւրքմէնեան Ստեփան

Թիւրքմէնեան Ներսէս  
 Թիւրքմէնեան Անդրանիկ  
 Թիւրքմէնեան Յակոբ  
 Թիւրքմէնեան Գէորգ  
 Խաչատուրեան Հայկուիի  
 Խաչատուրեան Արիս  
 Խաչատուրեան Վարդան  
 Հարօնեան Մարի  
 Հաճաքեան Հոհիսիմէ  
 Հանի Ստեփանեան Յակոբ  
 Հանի Ստեփանեան Սեդրակ  
 Հազարոսեան Հոհիսիմէ  
 Հազարոսեան Անտոն  
 Մաքեսեան Մաքէնս  
 Մաքէսեան Յովհաննէս  
 Միմասեան Երուանդ

Մինասեան Կիւլենիա  
 Մանուկեան Յովհաննէս  
 Մանուկեան Մանուկ  
 Մանուկեան Կղեմէս  
 Մանուկեան Արքահամ  
 Մըկըրեան Սօֆի  
 Մըկըրեան Յակոբ  
 Մըկըրեան Ֆիլօր  
 Մոմենեան Սառա  
 Նահապետեան Մելքոն  
 Նահապետեան Գրիգոր  
 Նահապետեան Զօրա  
 Նահապետեան Կղեմէս  
 Նահապետեան Ֆիլօր  
 Չօպանեան Աննիկ  
 Չազըրեան Յակոբ  
 Չազըրեան Գէորգ  
 Չազըրեան Ռուրէն  
 Չիտէմեան Յակոբ  
 Չիտէմեան Մարի  
 Չիտէմեան Կարապետ  
 Չիտէմեան Վարդան  
 Պէրպէրեան Յարուշիւն  
 Սարաֆեան Յարութիւն  
 Սարաֆեան Դաւիթ  
 Սիմոնեան Կարապետ  
 Սիմոնեան Գրշալոյս  
 Գավուտեան Յակոբ  
 Ֆէրահեան Կարապետ  
 Մինասեան Կարպիս  
 Լիոն՝

Ալէքեան Եսայի  
 Ահարօնեան Գրիգոր  
 Ասլանեան Գրիգոր  
 Գասապեան Գրիգոր  
 Խաչատրեան Պետրոս  
 Մելիքեան Յակոբ  
 Մէկիմնեան Գէորգ  
 Մինասեան Մինաս  
 Մըկըրեան Պետրոս

Նահապետեան Յակոբ  
 Նահապետեան Կարպիս  
 Սարաֆեան Յովհաննէս  
 Սէյխսեան Երուանդ  
 Տաղլըրեան Յովհաննէս  
 Փարատեան Կարապետ  
 Փարատեան Գաբրիէլ

### Մարտիլիա՝

Աղամեան Գրիգոր  
 Աղամեան Սօֆի  
 Ալէքեան Մելքոն  
 Ալէքեան Գաբրիէլ  
 Ալէքեան Հռիփսիմէ  
 Գասպարեան Գէորգ  
 Գասպարեան Կղեմէս  
 Գարապօղոսեան Միշկինէ  
 Գարապօղոսեան Գէմրգ  
 Գարապօղոսեան Գրիգոր  
 Գահվէնեան Մարտիրոս  
 Գահվէնեան Մելինէ  
 Գահվէնեան Պաղտասար  
 Գահվէնեան Կիւլենիա  
 Գահվէնեան Արշալոյս  
 Գապիմալեան Խսկուի  
 Խաչատրեան Գէորգ  
 Հէլվանեան Հռիփսիմէ  
 Հէլվանեան Թագուեի  
 Հանի Դանիէլեան Յակոբ  
 Հանի Դանիէլեան Գէմրգ  
 Հանի Դանիէլեան Գաբրիէլ  
 Մէկիմնեան Կարապետ  
 Մէկիմնեան Յարութիւն  
 Մէկիմնեան Մարի  
 Պօյանեան Պետրոս  
 Պօյանեան Սառա  
 Պաղտասարեան Մարի  
 Սիյխսեան Սրբուեի  
 Վահանեան Մարի  
 Վահանեան Նուրամի  
 Տօնպաեան Թագուեի  
 Տօնպաեան Արմաւինէ

Տարագնեան Մարի  
 Տաղլըեան Եղիսարէք  
 Տաղլըեան Անուշ  
 Տաղլըեան Վարվար  
 Տաւուտեան Սառա  
 Քիլիմնեան Հոխիսիմէ  
 Լա Թուր Տիւ Բէն Կրընոպլս՝  
 Աւազեան Խորէն  
 Աւազեան Արիս  
 Արմազանեան Գալուստ  
 Արմաղանեան Գէորգ  
 Աւազեան Լեւն  
 Կօնճիկեան Կարապետ  
 Մէկլէմնեան Կարապետ  
 Միքայէլեան կարապետ  
 Սիմոնեան Գրիգոր  
 Սիմոնեան Ստեփան  
 Սիմոնեան Խաչատուր  
 Փարատեան Յակոբ  
 Փարատեան Գրիգոր  
 Աւազեան Յարութիւն  
 Վալանս՝  
 Ասլանեան Գրիգոր  
 Ահարոնեան Գէորգ  
 Ալիքեան Նուրան  
 Գասպարեան Կարապետ  
 Գասպարեան Պետրոս

Գրմլըեան Տիգրան  
 Գրմլըեան Դաւիթ  
 Թիւրքմէնեան Կարապետ  
 Թիւրքմէնեան Ներսէս  
 Թիւրքմէնեան Ռուբէն  
 Թիւրքմէնեան Պօղոս  
 Թիւրքիւննեան Տիգրանուիհ  
 Թերզիեան Պետրոս  
 Հայրապետեան Յակոբ  
 Հարոնեան Պօղոս  
 Պալապանեան Նշան  
 Պալապանեան  
 Պէտէշեան Յովհաննէս  
 Պէտէշեան Յակոբ  
 Ուզուննեան Մարգրիտ  
 Պօյանեան Կիրակոս  
 Մայասեան Նուրանի  
 Սինապեան Գէորգ  
 Սինապեան Դաւիթ  
 Սինապեան Գաբրիէլ  
 Սէլվէեան Թորգոմ  
 Սէլվէեան Յարութիւն  
 Վարժապետեան  
 Տաղլըեան Գրիգոր  
 Տաղլըեան Յարութիւն  
 Տարագնեան Գէորգ  
 Տարագնեան Հոխիսիմէ

**Պուլկարիա բնակող մեր Հայրենակիցներուն ցանկը, զոր Հայրենակից Գէորգ Ասլանեան Հայթայթեց —**

**Սօֆիա՝**  
 Կղեմէս Ասլանեան  
 Գէորգ Ասլանեան  
 Յարութիւն Ասլանեան  
 Արմէն Ասլանեան  
 Գէորգ Գապղէմալեան  
 Օննիկ Գապղէմալեան  
 Նշան Գապղէմալեան  
 Դաւիթ Իշխանեան  
 Յակոբ Իշխանեան  
 Գրիգոր Վահանեան

**Փլովտիկ**  
 Յակոբ Փափազեան  
 Յարութիւն Փափազեան  
 Յովհաննէս Քէսուեան  
 Յակոբ Միջոյեան  
 Յարէք Սէյխսեան  
 Հայկ էմէքնեան  
 Թագոշ էմէքնեան  
 Հայկ Պատանեան  
 Եւ աներազը Գրիգոր  
 Յովհաննէս Զազընեան



Վեր . ԱՐՄԵՆԱԿ ՄԻՍԻՐԵԱՆ (ԱՐՄԻՍ)  
Պատմագիրքի կեդր . Կարգադիր Յանձնախումբի Պատույ Նախագահ



Կարպիս Հարութեան (մահացած) , Տիկ . Հռիփսիմէ (Մարէռսեան)  
Հարութեան (մահացած) . զաւակթերը Ֆրանսայի մէջ



**Զախէն աջ, նստած՝ բնիկ Ստանոցի, Վիքրորիա (Օտեան) Պռնարքեան, (մահացած Քանատայի մէջ), իր ժեռայրը՝ Արիստոկէս Մաքոսեան, (մահացած Քանատայի մէջ) : Կայնած՝ Արմէն Մաքոսեան, (մահացած Քանատայի մէջ) :**



**ՎԱՀՐԱՄ ՊԱԼԱՊԱՆԵԱՆ**

Ուսամող Գռնիայի Բարձրագոյն Վարժարանի. հոն կը հիւամդանայ, կը փոխադրուի Անգարա, ուր կը մահանայ :



1927-ին առնուած նկար, Փօն տը Շէրիֆի երիտասարդներու խումբ մը. մէջտեղը նստողը Կարապետ Թէրգեանն է:



Ստանոցիներու 1928ին կազմակերպած քատերախումբը  
«Անդրանիկ»ի ներկայացումէն ետք նկարուած:

Նստած՝ աջէն ձախ՝ Կղեմէս Տաղլեան, Օր. Նուարդ (Մարկոսեան) Շահնեան, Երուանդ Մինասեան, Կղեմէս Ավանեան, Կարապետ Զիտէմեան, Կղեմէս Գասապեան, Մարտիրոս Գասապեան:

Կայնած՝ աջէն ձախ՝ Ստեփան Թիւրքմէնեան, Նուրինան Մկրեան, Սահակ Սահակեան, Մելքոն Հարոնեան, Զօրա Նահապետեան, Կարապետ Գարակէօքեան, Յովիկ. Հանի Դանիէլեան:

### **ՍՏԵՓԱՆ ԹԻՒՐՔՄԵՆԵԱՆ**

«Անդրանիկ»ի դերին մէջ :  
Նկարուած 1928ին քատե-  
րական ներկայացման մը  
առքիւ :



### **ԳՈԼՈՍ ՀԱՐՈՒԵԱՆ**

Պատմագիրքի թանձնա-  
խումբի անդամներէն . (Վա-  
լանս) :



Մկրտիչեան Ընտանիք, Տիկինը Ստանոցի, ծնեալ Սարաֆեան



Տէր եւ Տիկին Կիրակոս Սարաֆեան իրենց գաւակմերով  
Թօրօնքօ, Քանատա



ՓԱՌԱՆՉԵՄ ՔԻՐԵՄԻՑՃԵԱՆ — մասնաւոր տարագով



Նստած, ձախէն աջ՝ Թագուշ Մութափեան, Տիկ. Սուլբան Տէր Ադամեան,  
Արշակ Տ. Ադամեան, Աննիկ Թաշնեան. Տիկ. Ֆիլոմենիա իրենց զաւակներով :



**Sofք. Գեղամ Պոյանեանի ամուսնութիւնը ընդ Օր. Ատէլ Քէսուէանի՝  
դուստրը Տէր եւ Տիկին Յարութիւն Քէսուէանի  
(Տօֆքօրը եւ Յ. Քէսուէան անդամ են Պատմագիրքի Յանձնախումբին)**



**Այրի Տիկին Թագուհի (Մուրաֆեան) Թաշմեանի դուստրին ամսամութիւնը  
իզի լէ Մուլինոյի մէջ, Ակարուած 1945ին, մեծամասնութիւնը Ստամոցիներ են  
210**



Ստանողի Սօֆի աշխատանոց — ռստայմանկի գործիք



Սօֆ հիւսուածեղէնի նմոյշ մը



Ստանողի ժայռերուն ստորոտը, Տէր եւ Տիկին 8. Սարաֆեաններուն  
Ստանոց այցելած ատեն առնուած նկար



Ստանոցէ տեսարան մը — շուկայի կողմէն սկսեալ



Ստանողի քարաժայռերը — Զիփրէ Սարը



Ստանողի թէֆ Հիսարը



Ստամոզի բնական ժայռաքերդերն ու ֆարայրները



Ցուղարկաւորութիւն Ստեփան Սիրիմեանի 1895-ին



Ստանողի ժարայրները



Զարէն աջ՝

Մարտիրոս Հայրապետեան, Կարապետ Տօնպաեան և Հայրապետ Պոլիկեան

Տեղ և Տիկին Պողոս Մատթեոսի ամենամյա բիթը. Բուռան Դաւիթի ամսաւորքին. Փոխ տը Շերի - Իգելի, 1964-ին





Գէորգեան ընտանիք : Տիկ . Գէորգեան նախկին Օր . Նուրանի Սարաֆեանն է



**ՏՕՔԹ . ԳԱՐԱԳԱՇԵԱՆ**  
Նախկին զիմուորական բժիշկ էրզրումի  
մէջ , 1922 թուին . ներկայիս  
Թեհրան կը բնակի :



Յովհաննես Սարաֆեան  
երր շոգեկառքի պաշտօնեայ էր  
1921-ին , կսկի Շեհիր :



Տէր եւ Տիկին Սարաֆեան, Պոլիս այցելութեան առքիւ,  
իր հօրեղբօր գաւակներուն ընտանիքներուն հետ



Զախէն աջ՝ նստողներ՝ էսամ Տէր Ադամեան, Սառա Մայրիկ Օտեան (1856–  
1948), Վերժին (Թէրզեան) Օտեան. Կայնած՝ Կարապետ Օտեան  
(1886–1958), Դաւիթ Օտեան (1890–1940)



Զախէն աջ՝ կայնած Յովի. Սարաֆեան, երկու որդիները՝ Գրիգոր և  
Կարպիս. նստած՝ Տիկին Սարաֆեան և Պրն. Սարաֆեանի հարսը՝  
Նդիսարէք



Տէր և Տիկին Տիգրան Պէտէշեան



Յակոբ Օսեան, երկարամեայ մեծ հայրիկը Հաճի Խօտէենի կոչուող ընտանիքին,  
մեռած Ստանոց 110 տարիքը անց : Նկար՝ 1880ական թուականներէն :



Տէր եւ Տիկին Յովիկ . Սարաֆեան եւ ըմկերմեր՝ Ստանոցի գերեզմանատունը  
այցելած պահուն, շիրմաքարի մը առջեւ



Ստանողի ընդհանուր տեսարանը



Սարաֆեան ընտանիք կ'այցելեն Ղըզըլնայի շերմուկները



Ստանոցի մեծ հայրիկ մը



Օր. Պալապանեան



Գրիգոր Հանի Դանիէլեան  
յանձնախումբիս ժրադան  
աշխատողներէն,  
Փարիզ :



Տիկին Տուրսումեան

Առաք. Հայիսկան Եղիսմի Յիսուսանակին առքիւ 1915-1965



Գործ ԱՐՄԻՆԻ (Վեր. Արտեմ Միքուրեան) Բ-րիդ

Դարձ ԱՄՄԻՍԻ (ՎԵՐ. Արմենակ Միհրեան) Բարեւ



Հայկական նկանի Սովոր (1915)

## ՅԱԻԵԼՈՒԱԾ

## Կ Ն Ո Ւ Ն Ք

Շատ մը քրիստոնէական եկեղեցիներ դարերու ընթացքին ընդգրկած են կարգ մը ծէսեր ու սովորութիւններ որոնց կարգին է մկրտութեան խորհուրդը որ այլեւայլ ձեւով կը գործադրուի : Առաքելական եկեղեցին հինուց ընդունած է մանկամկրտութիւնը :

Մեր մայրերուն համար նուիրական պարտականութիւն մըն էր երախան եկեղեցի տանելով մկրտել տալ անոր ծննդեան յաջորդող շաբաթը : Այն օրը ժամկոչ աղքարը տաք ջուրը կը պատրաստէր : Նորածինին ընտանիքը՝ ընկերակցութեամբ կնքահօր ու կնքամօր՝ կը ներկայանային եկեղեցի ուր Տէր Հայրը կը կատարէր մկրտութեան արարողութիւնը ու կ'օրհնէր նորածինը եւ ծնողքը :

Մկրտութիւնը սովորաբար կէսօրէ առաջ տեղի կ'ունենար եւ յետոյ՝ ընտանիքին մօտիկ աղքականներուն ու կնքահօր պարագաներուն կոչունք կը տրուէր նոյն կէսօրին : Մկրտութեան յաջորդող օրերուն աղքականներ ու բարեկամներ աչք լուսելու համար կուգային . այդ առթիւ հիւրասիրութիւն կ'ըլլար, եւ եկողները «անունովը ապրի», «հայրով մայրով մեծնայ» մաղթանքները կ'ընէին :

Աւետարանականները մկրտութիւնը կը կատարէին ժողովարանին մէջ, երախային զլխուն վրայ ջուր սրսկելով եւ ոչ թէ աւազանին մէջ ընկղմամբ, ինչպէս կ'ընեն առաքելականները : Կը պատահէր որ մանուկ մը քանի մը տարեկան ըլլալէ ետք կը մկրտուէր պարագաներու բերմամբ :

## ՄԱՆ

Մահն ու յուղարկաւորութիւնը պէտք է յիշենք գիրքս վերջացնելէ առաջ:

Երբ մահամերձ հիւանդ մը ըլլար տան մէջ, անչափահասները կը հեռացուէին եւ դրացի ու ազգականներ լուռ կը հսկէին հիւանդին վրայ:

Գիտնալով որ հիւանդին ժամերը համրուած են՝ եկեղեցիին հովիւր կ'այցելէր եւ Սբ. Հաղորդութիւն կը մատակարարէր անոր:

Երբ հիւանդը մահանար ողբ ու կոծ կ'ընէին ներկաները: Կային նաեւ մասնաւոր լացողներ որոնք նոյն ժամանակ հանգուցեալին գովքը կ'ընէին եւ ներկաներուն յուղումը եւ արցունքը կ'աւելցնէին:

1900 թուականէն առաջ մեռելները լուալու սովորութիւն կայ եղեր, բայց ալ վերցուած էր:: Դագաղ գործածելու սովորութիւն ալ չկար, այլ միայն ճերմակ պատանքով մը կը ծածկուէր մարմինը: Յետոյ՝ Տէր Հայրը տեղեակ ըլլալով պարագային, կուգար ու իր աղօթքներով կ'օրհնէր մեռեալը, եւ զայն թաղման համար գործածուած ճաղին (նաշփայտին) վրայ կը դէին ու սեւ շղարշով մը կը ծածկէին: Յետոյ չորս հոգի ուսամբարձ եկեղեցի կը տանէին ընկերակցութեամբ հանգուցեալի պարագաներուն, Տէր Հօր ու ճերմակ շապիկներ հագած տիրացուներուն որոնք հոգեւոր շարականներ կ'երգէին ճամրու ընթացքին: Եկեղեցիին մէջ յուղարկաւորութեան պաշտամունքը կատարուելէ յետոյ մարմինը կը փոխադրուէր գերեզմանատուն եւ նախ կը դրուէր մուտքին վրայ գտնուող խոշոր քարի մը վրայ (զոր հոգուց քար կը կոչէինք): Հոս օրհներգութիւն մը կատարուելէ յետոյ մարմինը կ'իջեցուէր ու կը տեղաւորուէր գերեզմանին մէջ. Տէր Հայրը պահպանիչ մը կը կարդար եւ ներկաները՝ հետեւելով իր օրինակին՝ ափ մը հող կը նետէին գերեզմանին մէջ եւ յետոյ կը հեռանային:

Աւետարանականները գրեթէ նոյն ձեւով կը կատարէին յուղարկաւորութիւնը: Եկեղեցւոյ մէջ պաշտամունք մը կատարելէ յետոյ թափօրը կը յառաջանար դէպի գերեզմանատուն, ուր կարճ պաշտամունքէ մը յետոյ հանգուցեալին մարմինը կը յանձնուէր հողին: Յետոյ ողբացեալին ընտանիքն ու ազգականները միիթարելու համար հովիւր սգակիրներուն այցելութիւն կուտար ու կը բաժնուէր:

## Ի ՑԻՇԱՏԱԿ

### ՎԵՐԱՊԱՏՈՒԵԼԻ ՀԱՅՐԱՊԵՏ ՕՏԵԱՆԻ

**Մեր Ստանողի քաջարի հովիւ Վեր. Օտեանը թուրքերը քաջ հովիւ կ'անուանէին իր յանդուգն բնաւորութեան համար. երթեմն թուրք բարձրաստիճան պաշտօնեաներ կուզային իրեն քարոզը մտիկ լնելու, զի մեր երկրին թէ պաշտամունքը, թէ քարոզը թրքերէն լեզուով կը կատարուէր:**

**Վեր. Օտեան ծնած է Ստանող 1845ին, բարեպաշտ ընտանիքէ. 15 տարեկանին իբրեւ սարկաւագ պաշտօնավարած է եկեղեցիին մէջ. երբ 1865ին Աւետարանականութիւնը մուտք կը զտնէ ի Ստանող, ծնողքը կը հետեւի Աւետարանականներուն։ Միսիոնարները զնահատելով իրեն ընդունակութիւնը եւ քաղցրիկ ձայնը, շատ քիչ ատենէն անզերէնը կը սորվեցնեն իրեն, եւ կ'ուղարկեն զինք Սկովտիոյ Աստուածաբանական Համալսարանը ուր տարիներ ուսանելով կը վերադառնայ Ստանող եւ Պատուելի կը ձեռնազրուի։ Ժամանակ մը պաշտամունքները դպրոցին մէջ կատարելով հետզհետէ կը բազմացնէ Աւետարանականութեան յարողներու թիւը։ Դպրոցի շնոքը ալ անբաւարար ըլլալով՝ մեր քաջարի հովիւը ճար մը կը փնտոէ։ Կը մեկնի դէպի Ֆրանսա ու Անգլիա, հոն քարոզելով հանգանակութեան կը ձեռնարկէ եւ շատ արդիւնաւոր կերպով կը պսակուի իրեն ձեռնարկը ու բաւական կոկիկ գումարով մը կը վերադառնայ։ Կեսարիոյ կողմերէն վարպետ քարակոփներ բերել տալով կը կառուցանէ ժողովարանը եւ դպրոցը, որոնց նմանը հոս Եւրոպայի մէջ անզամ քիչ կը զտնուի։**

1905ի ատենները անհամաձայնութեան մը պատճառաւ կը մեկնի Անգարա։ Յետոյ կիլիկիոյ շրջանի եկեղեցիներու մէջ կը պաշտօնավարէ։ 1911ին կը հրաւիրուի Ստանող. ներող ոգիով ընդառաջելով հրաւէրին՝ կը վերադառնայ Ստանող եւ իրեն հօտին գլուխը կ'անցնի։ Նախ եկեղեցիին մէջ համայնքին ներքին դժուարութիւնները կը հարթէ, յետոյ Տէր Խորէնին հետ միասին կ'աշխատին երկու յարանուանութիւններուն համերաշխ գործունէութեան։ Մի քանի տասնեակ տարիներէ ի վեր թուլցած յարաբերութիւնները կը վերահաստատուին, այսպէսով ազգականական եւ ինամիական կապերը կը վերսկսին եւ ժողովուրդը շատ գոհ կը մնայ, բայց լաւ պարագան շատ չտեւեց նմանապէս հայկական կեանքին մէջ։

1915ին կը պայթէր հայկական աղէտը. թէեւ Աւետարանականները մասամբ առիթը ունեցան զերծ մնալու կոտորածէն կարճ ատենի մը համար, քաղաքական պահանջներու հետեւանքով, կրօնափոխ ըլլալու առաջարկը վերջապէս իրենց ալ դրուեցաւ, բայց մեր ազգասէր հովիւը մերժեց եւ նախընտրեց մահը, եւ իրեն հօտին հետ միասին քաջարար զոհուեցաւ Ստանողէն ոչ շատ հեռու Սարայ գիւղի մօտ, Սիյիրճէ ըսուած տեղույն ձորերէն մէկուն մէջ։ Հանգիստ ոսկորներուդ քաջարի հովիւ։

## ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԽՈՐԷՆ ԱՒԱԳԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԸ

Խորէն Աւագեան ծնած է 1886-ին, Ստանոց : Ներկայիս  
կ'ապրի Ֆրանսայի Կրընօվլը քաղաքին մէջ : Իր յուշերը կու-  
տանք ստորեւ :

Կ. Թ.



— Ի՞նչ մեծ ուրախութիւն է մեզի երբ կ'ե-  
մանանք թէ աղջային ու մարդկային պարտակա-  
նութեան քաջ գիտակից հայրենակիցներ վեհ գա-  
ղափարը յղացեր են ձեռնարկելու եւ պատրաս-  
տելու յուշամատեան մը մեր ծննդավայրին, «ր-  
պէսզի մեզի յաջորդող սերունդը կարողանայ միշտ  
յիշել իր նախահայրերուն անզին զոհողութեամբ  
ու աներեւակայելի դժուարութեամբ ստեղծած  
Ստանողը, որ լերկ ու ապառաժուտ լեռներով շըր-  
ջապատուած է, որոնք իրարմէ զատուած են ան-  
կէ հոսող գետակին ձորովը :

«Բարբարոսական շրջաններուն մեր նախնիք ապրուստի հարցին չափ  
կենսական նկատած են պաշտպանուիլ ահարեկից արշաւանքներուն զէմ, և  
երբ խաղաղութեան կարճ շրջաններ ունենային կարող կ'ըլլային բաւարար  
չափով պարենաւորուիլ : Հակառակ ընկերային եւ բնական աննպաստ պայ-  
մաններու անոնք յաջողած են ծաղկեցնել Ստանողը, որ նախանձը կը զրոյէր  
շրջակայ բուրք գիւղերուն, քանի որ ասոնք չունէին իրենց ապրուստի  
ալյրիւր եղող երկրագործութեան համար հարկ եղած զործիքները կամ զա-  
նոնք նորոգելու կարող արհեստաւորները :

«Մեր նախնիք անվարան ու անվհատ ձեռնարկեցին ձորին աջ կողմէ  
4-5 քլմ. ժայռոտ տարածութիւնը, նաեւ ետեւի լերան ուղղութեամբ ան-  
բերը եւ քարքարուտ բարձունքները այգեստաններու վերածելու : Նմանապէս  
ձորին ձախ ափին 4-5 քլմ. տարածութիւնը զործածեցին արջառներուն իրը  
արօտավայր :

«Երանի թէ 1924-25-ին ձեռնարկած ըլլայինք այս պատմազիրքի պատ-  
րաստութեան, երբ Ֆիւմէլի հայրենակիցներուն մասնակցութեամբ Ստանողի  
հայրենակցական միութեան հիմը դրած էի : Այս ուղղութեամբ կարելի էր  
ամէնուն բաղձալի յուշամատեանը աւելի լաւ աշխատասիրել, քանի որ, նախ՝  
յիշողութիւնները աւելի թարմ էին, ու յետոյ՝ կրնայինք օգտուիլ Մարզուա-  
նի եւ Գոնիայի գոլէճներէն շրջանաւարտ Ստանողիներէ, աւելի ճոխ զործ  
մը հրամցնելու՝ իրականացնելով ամէնուն երազը :

«Թէպէտեւ Ստանող ծնած՝ ու նախնական ուսումն հոն առած եմ, 14 տարեկանիս հայրենիքն հեռացած եմ Կեսարիոյ Ս. Կարապետ վանքին մէջ ուսանելու համար։ Շրջանաւարտ ըլլալէ վերջ, 1906-ին մտած եմ շողեկառքի ընկերութիւնը։ Ի վերջոյ ծննդավայրէս հեռացած եմ եւ պաշտօն վարած՝ շատ մը կայարաններու մէջ, ինչպէս Հայտար Փաշա, Գոնիա, Անգարա, եւ այլն։ 1912-ին հաստատուած եմ Սիրճան Քէօյ, ուր շէփ սրասիոնի պաշտօնը վարած եմ մինչեւ 1915 — Մեծ Եղեռնի տարին։ Այս պատճառներով ինձ համար կարելի չէ կարգ մը դէպքեր ու պատահարներ ճշդել ըստ արժանույն։

«Հայրս, Օհաննէս Աւագեան, Ստանողի եւ շրջակայ աւաններուն միակ պետական բժիշկը եղած է։ միշտ յօժարակամ եւ կատարեալ խղճմտութեամբ պատրաստ եղած է գիշեր կամ ցորեկ նուիրումով բաշխելու իր հանրօպուտ ծառայութիւնը ամէնուն անխտիր։ Եւ այս պատճառով ալ դարձած է ժողովրդական, ու արժանացած է Աւագ Տէտէ մակդիրին։

«Յառաջդիմասէր մարդ՝ ինքը առաջինը եղած է իր զաւակները հեռաւոր վարժարաններ դրկելու՝ զանոնք բարձրագոյն ուսումով օժտելու համար։

«Իր Անդրանիկ որդին Արթին էֆէնտի կը զրկուի Պոլիս եւ չորս տարի յետոյ կը վերադառնայ Ստանող ուր կը ստանձնէ պետական երկու կարեւոր պաշտօններ զոր կատարած է մինչեւ 1909 տարին։

«Արթին էֆէնտի, արժանի զաւակը Աւագ Տէտէյին՝ հետեւեցաւ իր հօրը բարի օրինակին, որ իր կարգին թաղէսու էֆէնտին զրկեց Հայտար Փաշայի բժշկական համալսարանը ուր ան յաջողապէս աւարտեց դեղագործական մասնաճիւղի դասընթացքը եւ հանդիսացաւ Ստանողի առաջին վկայեալ դեղագործը։

Խորէն Աւագեան, իր եղբայրը Կարապետ, եւ եղբօրորդին Գէորգ կը հետեւին միւսներուն օրինակին եւ ուսումը աւարտելու համար կ'երթան Կեսարիա։ Խորէն եւ Գէորգ կ'ըլլան շոգեկառքի պաշտօնեայ, իսկ Կարապետ բժշկական ճիւղի կը հետեւի Հայտար Փաշայի համալսարանը։ Ուսումը աւարտելէ տարի մը առաջ դպրոցը կը գոցուի պատերազմի պատճառով ու ինք կը վերադառնայ Անգարա, ու քանի որ պետական հիւանդանոցներու մէջ չէր ծառայէր՝ կը տարագրուի։

## ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ՌԱՖԱԷԼ ԳԱՍՄԱՊԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ

Հայրս, Ստանողցի Գէորգ Գասապեան, հայերու, նաեւ թուրքերու կողմէն կը կոչուէր փաստաբան Նազմի էֆէնտի որ անուանի էր Ստանողի եւ մասնաւորաբար էնկիրիոյ դատարաններուն մէջ, հետեւարար ամէնուն կողմէն խիստ յարգուած անձ մըն էր։

Աւագ, սակայն որ առանց օրէնքի եւ կրօնքի նկատառութեան՝ ջարդուեցաւ հայ ազգը. եւ այն օրերուն՝ շարք մը փաստարաններու հետ միա-

տեղ շղթայակապ աքսորուեցան ու նահատակուեցան հայրս Նաղմի էֆէնտին, նաեւ Տիգրան եւ միւս հօրեղբայրներս :

Հօրեղբայրս Յակոր Հալէսի մէջ՝ թուրքերու կողմէ դադտնարար ետեւէն դաշունահարուելով նահատակուեցաւ. իսկ միւս հօրեղբայրս Գրիգոր քաջութիւնն ունեցած էր երթալու. Տէր Զօր, արարներէն դերեվարուած իր կինը ազատելու, ասկայն տեղույն չէյխր զայն մեռցուցած էր, կոնակէն զնդակահարելով. իսկ հօրեղբայրս Տիգրան՝ տառապանքէն մաշած՝ վախճանեցաւ 1927-ին, Պոլսոյ մէջ: Հօրեղբայրս Յովհանն է:

Վերջապէս մայրս կլպիս եւ քոյրերս Արուսեակ եւ Շաքէ, յաջողեցանք Մալաթիայէն եւ Պոլսէն անցնելով ապաստանիլ Ֆրանսա: Ահաւասիկ Ստանողցի Գասապէան դերդաստանին նահատակութեանը եւ թափառկոտութեանը կենսադրականը մի քանի պարզ տողերով:

## ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ՏԻԿԻՆ ԼՈՒՍՎԱՐԴ ՏԱՐԱԳՑԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԸ

Ստորագրեալս ծնած եմ Ստանոզ 1920-ին, զինադադարէն յետոյ: Հայրս Գէորգ Քէօսէեան 1914-ին մեկնած է Օսմանեան բանակի զինուորական ծառայութեանը: Հայրս բարեպաշտ եւ եկեղեցասէր անձնաւորութիւն մը ըլլալով, զինուորութեան ընթացքին եւս, բանակավայրին գաղտնի մէկ անկիւնը, տնակ մը շինելով՝ ամէն իրիկուն հոն հայ հաւատացեալներու. հետ աղօթաժողովներ կ'ընէր: Բանակին հրամանատարը զայս իմանալով զինք կը կանչէ քննութեան: Երկար հարցուփորձ յետոյ կը հասկնայ որ հայրս Գէորգ աղա ոչ թէ յեղափոխութեան նպատակի՝ այլ պետութեան և ընդհանուր մարդկութեան համար աղօթք մատուցանելու ետեւէ էր: Անկէ յետոյ թուրք հրամանատարը պաշտօնապէս կ'արտօնէ հօրս սկսած աղօթաժողովի և զայն կը կոչէ «Փափազ Գէորգ», որմէ յետոյ մեր հայրենակիցներուն կողմէն անուանուեցաւ Քէօսէեան Պատուելի:

1915-ին տարագրութեան օրերուն Ստանոզի հայութիւնը խոր տառապանքի ենթարկուած էր: Լոկ կիներ եւ մանուկներ մնացած էին Ստանոզի մէջ: Էնկիւրիւ ուղղուած 300 այրերէն 35-ը վերադարձուած էին Ստանոզ Աւետարանական անուան տակ. վերադարձողներէն մին էր Ստանոզի Հովիլը վեր. Օտեան որ Կիրակի առաւտաեան պաշտամունքի մը ընթացքին ձերակալուեցաւ իր հետ նաեւ 30 այր մարդիկ, ու միասնաբար ուղղուեցան ոստիկանատուն ուր Վեր. Օտեան բացարձակապէս կր մերժէ ընդունիլ իսլամութիւնը, շեշտելով իր հաւատարմութիւնը իր պաշտած Քրիստոսին վրայ: Եետոյ իսլամադաւանութիւնը վառ խոստումներով կ'առաջարկուի ձերակալուած 30 Աւետարանականներուն, որոնց մէջէն հօրեղբայրս Յովհաննէս Քէօսէեան՝ որպէս բոլորին ներկայացուցիչը՝ իրզախօրէն կը պատասխանէ.



**ՏԱՐԱԳՁԵԱՆ ԸՆՏԱՆԻՔ**

Նստած ձախէն ազ — Գրիգոր Ազա Տարագնեան (վախճանեալ), քռամիկը՝ փոքրիկն Ռուբէն, Տիկին Թէֆէր՝ կողակիցը: Կայնած ձախէն ազ — Կարպիս՝ կրտսեր որդին, Տիկին Լուսվարդ եւ Յովհաննէս՝ երեց որդին:



**ՅՈՎՀԱՆՆԷՍ ՏԱՐԱԳՁԵԱՆ**  
Ֆրանսական բանակի  
զինուորական տարագով

«Մենք իսլամադաւան չենք կրնար ըլլալ, մեզի համար մեռնիլ կայ, բայց ետ դառնալ չկայ Քրիստոսի վրայ մեր ունեցած հաւատքէն» : Այն ատեն թուրք ժանտարմաները, Վեր . Օտեանը եւ իր հետ 30 հոգիներ շղթայակապ կ'իջեցնեն Սէյիրճէյի ձորը՝ Ստանողէն մէկ ժամ հեռու : Վեր . Օտեանին սարսափազզու մէկ քարողէն յետոյ 30 հոգիներ շարչարուելով եւ գնդակահարուելով կը նահատակուին վասն Քրիստոնէական հաւատքի :

1920-1922, հայրս Պատուելի Գէորգ, մայրս Մարիամ եւ երկու եղբայրներս կարապետ եւ Յարութիւն, տագնապալից օրեր անցուցինք Քեմալականներու ատենը եւ վերջապէս 1924-ին բոլորս յաջողեցանք տեղափոխուիլ Մարսէյլ, անցնելով Պոլսէն : Ֆրանսայի մէջ ալ հայրս իր առօրեայ գործը ընելով մէկտեղ շարունակած է իր եկեղեցական ծառայութիւնը : Փօն-տը-Շէրի եւ Վալանսի մէջ Հայ Աւետարանական Եկեղեցիներու հիմնադիրը եղած է հայրս՝ Պատուելի Գէորգ, ինչպէս նաև Փարիզի եւ Խոխ-Լէ-Մուլինոյի Հայ Աւետարանական Եկեղեցիներուն հիմնադիրներէն ըլլալով՝ իր հոգաբարձութեան պաշտօնը պահած է մինչեւ իր մահը, 1952:

Մայրս՝ Մարիամ, ծնեալ Տուրսունեան, 1878-ին Ստանողի մէջ Քէօսէեան ընտանիքին օրինակելի հայ մայրիկը եղած է իր սակաւախօս,



Պատուելի Գէորգ Քէօսէեամի որդիները՝  
իրենց պատանեկութեան օրերուն:  
Զախէն ազ. — Յարութիւն, Լուսվարդ, Կարապետ :



Աջին ճախ. — Պատուելի Գէօսէհան հայրիկը,  
կողակիցը՝ Մարիամ, դուստրը՝ Լուսվարդ եւ քռնիկը՝ Փաքրիս:

Համբերատար եւ գործունեայ կեանքովը : Աքսորի, ջարդի, տեղափոխութեան օրերուն հօրս Դէորդի և մեղի՝ իր զաւակներուն հողատար մայր մը եղած է : Երբ Խախ-Լէ-Մուլինօ հաստատուեցանք, ստորագրեալս որպէս փոքրիկ աղջնակ յաճախեցի Փրանսական դպրոց, հայերէնի դասաւանդութեանց եւ դաշնակի դասերուն, որոնցմով կարողացայ ծառայել հայրենակիցներուն, ազգիս եւ Աստուծոյ եկեղեցիին :

Ստանոզի պատուական ընտանիքներէն մին էր Տարագծեան Գրիգոր հայրիկը, եւ իր կենակիցը Տիկին Թէֆէր որոնց զաւակներն էին Յովհաննէս եւ Կարպիս : Ստանոզէն Փարիզ, Խախ-Լէ-Մուլինօ փոխադրուելով իրենց պարկեշտ ու աստուածավախ կեանքովը եւ առօրեայ հաւատարիմ աշխատանքովը հայրենակիցներու եւ ուրիշներու առջեւ լաւ անուն շահեցան : Հետեւաբար ծնողքիս թելագրութեան հնազանդելով ընտանիք կազմեցի Յովհաննէս Տարագծեանի հետ, եւ այս նոր անկիւնադարձին վրայ ինձի համար մեծ ուրախութիւն եւ երջանկութիւն եղաւ կենակցիլ ամուսնոյս հետ, եւ պատուական կեսրայրս Գրիգորի հետ որ աստուածապաշտութեամբ եւ մեծ համբերութեամբ տոկաց իր հիւանդութեան երկար տարիներուն մինչեւ իր մահը . ինչպէս նաեւ կեսուրս Թէֆէր մայրիկին օգնութիւնը եւ ընկերակցութիւնը մեծ եղաւ իմ անփորձառու նախնական շրջանիս :

Կենակիցս Յովհաննէս Տարագծեանի հետ միախորհուրդ եւ համբերաշխաբար սկսանք առեւտրական գործին որ հետզհետէ մեծցաւ Աստուծոյ օպնութեամբը : Աստուած մեղի պարգեւեց չորս զաւակներ, Ռուբէն՝ որ Ատամաբուժական Համարաբանէն շրջանաւարտ ըլլալու վրայ է . Անին՝ որ

Առեւտրական ձեմարան ուսանած է եւ կրտսեր մանչուկները, Փաթրիս եւ Գէորգ՝ որոնք կը շարունակեն իրենց ուսումը Փարիզի մէջ։ (Լուսանկարները տեսնել սոյն հատորին 128-րդ էջին վրայ)։

Իմ լաւագոյն ջանքս եղած է ծառայել եկեղեցիիս եւ ազգիս, այս կերպով երկարատեւ երգչոնահարի պաշտօնը վարած եմ Փարիզ եւ Խի-Լէ-Մուլինոյի Աւետարանական եկեղեցիներուն մէջ։ Նոյն ատեն կողակիցս Յովհաննէս իր անշահախնդիր ծառայութեան մէջ մինչեւ հիմա պահած է իր հոգաբարձական պաշտօնը՝ Խի-Լէ-Մուլինոյի Հայ Աւետարանական եկեղեցւոյն մէջ։ Անիկա ընտրուեցաւ Ստանողի Հայոց Պատմագրքին պատասխանատու, վարչութեան որպէս գանձապահ եւ նիւթականով ու բարոյականով իր զոհողութիւնն ու ջանքերը չխնայեց Պատմագրքին լման յաջողութեանը համար։ Ինչպէս նաեւ, Ստանողցիներուն պատուաբեր ընտանիք մըն է տագրս, Կարպիս Տարապճեան, իր աղնիւ կողակիցը էլիզ, եւ իրենց սիրունիկ զաւակները։

Երբեք պիտի շմոռնամ հօրս՝ Քէսուէնակ անխոռնջ ծառայութիւնները Ստանողի մէջ՝ մանաւանդ Քեմալականներու շրջանին՝ երբ պատահած էր որ քանըներեք պսակի արարողութիւններ կատարեց մէկ օրուան ընթացքին։ յօժարակամ, եռանդուն եւ սիրով էր իր ծառայութիւնը վասն իր հայրենակիցներուն։

## ՆԱՅՐԵՆԱԿԻՑ ՑՈՎՀԱՆՆԷԼՍ ՔԻՐԷՄԻՏՃԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ

Հայրս Դաւիթ Քիրէմիտճեան երկարատեւ Ստանողի «մրիմար»ը եղած է։ Միաժամանակ Հայ Աւետարանական եկեղեցւոյ ժամկոչութեան պաշտօնը վարած է 1900էն մինչեւ 1915 Յունիսի թուականը որմէ յետոյ 350 Ստանողցիներու հետ աքսորուեցաւ էնկիւրիոյ կողմերը էլմա-Տաղի կոչուած ձինապատ լեռներուն ստորոտը, եւ յետոյ Վեր։ Օտեանի խմբակին հետ Սէյիրճէ ըսուած ձորը տարուելով 35 հոգիներու հետ նահատակուեցաւ չարչարալից մահով։ Այս եղաւ վախճանը երջանկայիշտակ հօրս Դաւիթի կրօնական եւ ազգային հաւատարիմ ծառայութեանը։

Իսկ որբեւարի մայրս՝ Եղիսաբէթ Քիրէմիտճեան քաջարար շարունակեց ժամկոչութիւնը փոխանակելով հօրս պաշտօնը։ Վեր։ Գերգեաշարեանի եւ Վեր։ Օտեանի՝ Ստանողի մէջ հովուական պաշտօնէութեանց ընթացքին մայրս Եղիսաբէթ իրեւե տիպար աւետարանչուհի ծառայած է քրիստոնէավայել տիպար կեանքով մը։ Ստանողի մանագիտութիւնը եղող «ՍօՓ» կոչուած կտաւագործութեան մէջ խիստ անհրաժեշտ էր ճախարակի եւ իլիկի աշխատանքը, որուն մէջ մայրս Եղիսաբէթ անուանի վարպետ մըն էր։ Այնպէս որ նա կարող էր լաւագոյն ինսամքով եւ բծախնդրութեամբ հայթայթել կկոցին բարակ եւ նրբաճաշակ դերձանները։ Մօրս նուրբ մատներուն յարատեւ ու յամառ աշխատանքովը կը պատրաստուէին երկապատիկ, եռապատիկ եւ քառապատիկ դերձանները ոլորուն եւ հաստատուն։



ԴԱԻԻԹ ՔԻՐԵՄԻՑՃԵԱՆ  
Ստանոզի ժամկոչ եւ մխտար

Եղբայրս Յակոբ Քիրէմիտճեան նմանապէս Աւետարանական Եկեղեցւոյ ժամկոչութեան պաշտօնը ստանձնած է, ինչպէս նաև շարունակած է՝ հօրս «մխտար»ութեան պաշտօնը մինչեւ 1921 Փետրուար 6, երբ գիւղաքաղաքը կէս գիւղին պաշարուեցաւ թուրք ժանտարմաներով որոնք եղբայրս Յակոբը եւ 35 ուրիշ անձինք շղթայակապ հեռացուցին Ստանոզէն. մատնուած անուանացանկէն դուրս ոմանք յաջողեցան խուսափիլ այս արհաւիրքէն. սակայն եղբօրս 35 հոգինոց խմբակը կաշկանդումի եւ խոշտանգումի ենթարկուած նահատակուեցան :

Նաեւ ստորագրեալս 10 տարեկանէս սկսեալ հարկադրուեցայ ծառայել իրրեւ ժամկոչ, իրրեւ սափրիչ եւ իրրեւ «մխթար», ժառանգած ըլլալով մեր գերդաստանական արհեստն ու աշխատանքը :

Վերջապէս քէմալականներու օրով՝ զինուորական ծառայութեանս վախճանին, մօրս Եղիսարէթի եւ եղբօրս կնկան Սրբուհիին հետ, մեր տառապակոծ կեանքին վերջ տալով՝ Պոլսոյ ճամբռով ապաստանեցանք Ֆրանսա, Փարիզ, ուր 1950 Յունիս 8-ին 83 տարեկան մօրս յուղարկաւորութիւնը կատարելու դառն գաւաթը ըմպեցի :

Ստանողի ծանօթ զերդաստանէն հօրեղբայրս՝ Ռուրէն Քիրէմիտճեան մեծաքանակ ապրանքներու վաճառական մրն էր։ Իր սեփական կառքովը աշխատանքի լծուած՝ իրեն զործի զաշտ ընտրած էր Ստանողէն մինչեւ ինկիւրին։ Մշակած էր նաև առեւտրական լաւ յարաբերութիւն հրեայ վաճառատան մր հետ։

Ռուրէն Քիրէմիտճեան միաժամանակ խիստ արթուն եւ իմաստուն էր՝ գաղտնապէս կաղմակերպելու ինքնապաշտպանութեան միջոցներ, մանաւանդ այդ արհաւելիքի եւ սարսափի չարագուշակ օրերուն։ Աւա՛ղ սակայն, որ ամէն հայուշիմ չեղաւ ինքնապաշտպանութեան այս կենսական օրինակին հետեւելու եւ եղեռնը չափազանց ահաւոր և կորստական եղաւ հայուն։

Վերջապէս շատ շանցած, Ռ. Քիրէմիտճեան ձերբակալուեցաւ թուրք պետութեան կողմէն։ քանզի դաշտնեաց տեղեակ հրեայ վաճառականներ մատնած էին Ռուրէնը, որ 18 Ստանողցիներու հետ յեղափոխականի անուան պատրուակով, թուրքերը 1915 Մայիս 13-ին զինք հեռացնելով շարչարանքի ևնթարկեցին։

Ռուրէն Քիրէմիտճեանին աներձագը Ստեփան էֆէնտին աքսորեցին թրքական Այաշ գիւղաքաղաքը, 1915 Ապրիլ 24-ին։ Սակայն եւ այնպէս Ստեփան էֆէնտին իր ուսումնական տաղանդին չնորհիւ յաջողեցաւ Այաշի մէջ ստանձնել հեռագրական պաշտօնի տնօրէնութիւնը։ Այս միջոցին, այլապէս 1915 Ապրիլ 24-ին, Պոլսահայ մտաւորականներ կ'աքսորուին դէպի Այաշ, ուր կը հասնին կէս զիշերին՝ մերկ եւ թշուառական վիճակով։ Ստեփան էֆէնտին տեղեկանալով՝ կը փութայ օգնութեան հասնիլ աքսորեալներուն եւ անոնց խղճալի վիճակը հեռագրով կը տեղեկացնէ Ստանողցի պետերուն, որոնք անյապաղ կ'ուղարկեն ուտեստեղէն, հագուստեղէն եւ դրամ, Ռուրէն Քիրէմիտճեանի ձեռամբ։ Նմանօրինակ օգնութիւններ եւ նպաստ մի քանի անգամներ կրկնուելէ յետոյ, վերջապէս կը նահատակուի պոլսահայ մտաւորականները։



Զախէն աջ՝ Յովհաննէս Քիրէմիտնեան, այժմ Ստանողի հոդակոյտին վրայ ազարակապան։ Միհրան Քիրէմիտնեան, 1921-ին նահատակուած։ Հրանդ Քիրէմիտնեան, 1923էն մինչեւ հիմա մխտար. այժմ Ենիքէնք, այլապէս Ստանողի մէջ։

Ռուբէն Քիրէմիտնեան անսահման կոկիծով կը վերադառնայ Ստանող եւ հայ մեծաւորներուն կը հաղորդէ Պոլսահայ մտաւորականներուն ջարդը։ Ստանողահայութիւնը խորապէս կ'ողբայ այս եղեռական դէպքին շուրջ։ Սակայն շատ չանցած Ռուբէն Քիրէմիտնեան կրկին կը ձերբակալուի, ինչպէս նաեւ 12 Ստանողցիներ, յեղափոխականի անուան տակ, եւ անորակելի տանջանքներու Ենթարկուելէ յետոյ՝ ինկիւրիոյ մօտերը կը նահատակուի խումբին հետ վայրագ թուրք խուժանին կողմէ։

Նահատակուածներուն անուանացանկը .—

|                     |                     |
|---------------------|---------------------|
| Խոտէ էֆէնտի         | Յարութիւն Աւագեան   |
| Կղէմէս Պալապանեան   | Թաղէսս Աւագեան      |
| Արիստակէս Մարկոսեան | Գալուստ Տաղեան      |
| Գէորդ Կօնճիկեան     | Յարութիւն Փէլֆանեան |
| Արսէն Աճամեան       | Յարութիւն Փարատեան  |
| Ռուբէն Քիրէմիտնեան  | Կարապետ Պալապանեան  |

\* \* \*

1915 Ապրիլ 24-ին Ստանողի քահանան՝ Տէր Խորէն կ'աքսորուի հայ գաղթականներու հետ։ Այս միջոցին կը հանդիպի Ստանողահայ զինուորներու խմբակին, որոնք թրքական բանակի ծառայութեան մէջ էին։ Անոնց կը



**Ստանոցի Հայ Աւտարանական տաճարը՝** որ կառուցուած էր, Վեր. Օտեամի կատարած հանգանակութեամբ եւ անխոնից զանքերովը։ Եղեռնի երկար տարիներուն, քուրք պետութեան կողմէն իրրեւ յարդանոց գործածուելէ յետոյ, ամբողջովին քանդուեցաւ վասն անոր մարմարեայ հսկայական բարերու գործածութեան։ Այժմ անոր եետքն իսկ գտնել կարելի չէ։ Այս տաճարի մէջ կատարուած էր եղանակունց վերջին պաշտամունք մը, Վեր. Օտեամի միջոցաւ, իր եւ իր ընկերներուն, Մէյիրենէյի մէջ նահատակուելէն առաջ։

**տեղեկացնէ Ստանոցի մէջ պատահած անցուդարձերը՝** Հայ զինուորները՝ սրտի նեղութիւնով արդէն վշտացած՝ Տէր Խորէնի լուրը իմանալով շափազանց կը յուզուին։ Նմանապէս ուրիշ Հայ զինուորախմբակներու կր Հանդիպի, եւ վերջապէս Գրղըլպաշներու գիւղը։

**Գրղըլպաշներուն առաջնորդը տեղեկանալով՝** կը դիմէ աքսորեալ քահանայ Տէր Խորէնի եւ կ'առաջարկէ որ՝ իր կրօնական պաշտօնը շարունակէ Գրղըլպաշներուն մէջ՝ դաւանափոխ իսլամ խօճա ըլլալով։ Գրղըլպաշներուն առաջնորդ ցեղապետը Համոզական խօսքերով կը պնդէ. «Մենք ալ Հայ նախնիքներուն կը պատկանինք, եւ տառապանքի օրերուն Հարկ է իմաստուն ըլլալ։ Այս օրերը անցնելուն պէս կրկին կը պահես քրիստոնէութիւնդ. քեզ շատ հեռու պիտի շտանին. սա մօտակայ վայրին մէջ պիտի նահատակեն քեզ. ընդունէ այս մեր խնդրանքը եւ մի մերժեր. յաժառութիւն մը ըներ, քանի որ մենք կարողութիւն ունինք քեզ ազատելու»։

**Բայց եւ ամենայիւ Տէր Խորէն քաջարար կը մերժէ կեանքի նշոյլ առաջարկները եւ կը պատասխանէ. «Ես իմ Տէրս չեմ ուրանար, կը զոհեմ իմ կեանքս եւ չեմ կարող դաւանափոխ ըլլալ»։**



Ստանովի Սուրբ Փրկիչ Եկեղեցին

Եւ զերջապէս, հայ աքսորականներու խմբակէն վասն փրկութեան ան-ջատուած Տէր Խորէնը եւս, արշալոյսին՝ դիւզաքաղաքին ձորին մէջ շարա-չար կը նահատակէն. եւ այսպէս բիւրաւոր հայ նահատակաց թափորին մաս կը կաղմէ նաև Ստանովցի Տէր Խորէն քահանան :


## **ՏՕՔԹ. ԳԵՂԱՄ ՊՈՅԱՁԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆԸ**

Հայրս Սահակ աղա Պօյաձեան ծնած է ի Ստանով, 1881-ին։ Անիկա Ստանովի սովորութիւններուն, աւանդութիւններուն եւ կենցաղին խիստ ծա-նաօթ էր, մանրամասնօրէն գիտէր Ստանովին անցեալը։ Որպէս բազմանդամ ընտանիք եղած են շորս Լղբայրներ, Կարապետ, Յակոբ, Նշան եւ Սահակ Պօյաձեաններ։

Մեծ հայրս Կիրակոս Պապիկ, նախկին հիմնադիրներէն մին էր Ստա-նովի ներկարարութեան արհեստի մարդին մէջ որ յատկապէս սօֆ կոշուած կտաւագործութեան միակ կատարելագործումն էր։ Այս արհեստի ուսումն ու գործածութիւնը երկար ժամանակներէ ի վեր շարունակուած էր, հետեւաբար մեր սերունդը գերդաստանէ ի գերդաստան արհեստով ներկարար ըլ-



Նստած ճախէն ազ. — Թահակ աղա Պօյանեան եւ իր կողակիցը Տիկին Հռիփսիմէ Պօյանեան: Ոտքի վրայ, ճախէն ազ. — Տոֆք. Գեղամ Պօյանեան, Լուսին Արմէնեան (ծնեալ Պօյանեան) եւ իր կենակիցը՝ Լեւոն Արմէնեան, Զօր. Անդրանիկին հայրենակիցը:



Ստանոց — Պօղոս Պետրոսի ժայռը,  
1967-ին կիրակոս Պօյանեանի այցելութեան առքիւ նկարուած :



Ստանողի այժմու Կէնտէրէն (կամուրջը) լուսանկարուած 1967-ին



Ստանողի կռուխ Փախստ  
ժայռը որուն մէջ վիմափոր  
6 սենեակներ կան եւ կնուն-  
ֆի աւազան մը :

Վիմափոր 6 սենեակնե-  
րուն մէջ բազմաթիւ խաչե-  
րէն միայն մէկը կը մնայ  
մինչեւ այսօր :

Զախէն ազ, առաջին  
շարք — Մարի, Հռիփսիմէ,  
Գէորգ, Կիրակոս Պօյան-  
եաններ եւ Զատիկ Քիրէ-  
միտնեան, լուսանկարուած  
1967-ին :

լալով, ի վերջոյ մականուանուեցան Պօյաճեան։ Ի մասնաւորի Կիրակոս Պապիկը, հօրեղբայրս կարապետ եւ հայրս Սահակ, կտաւի եւ բուրդի ներկարարութեան իբրեւ հմուտ եւ գիտակից վարպետներ, անուանի էին։

Յակոր հօրեղբայրս թուրքերու ձեռքով անզթօրէն սպաննուած էր. իսկ տասնը չորսի համաշխարհային պատերազմին հայրս Սահակ՝ Օսմանեան բանակի զինուորական ծառայութիւն ըրած էր Զանագղալէի ճակատին վրայ, եւ երկարատեւ պաշտօնավարած էր որպէս բանակին հացազործապետը, իսկ ընդհանուր զինադադարին Քեմալականներու օրով Եօզկատ աքսորուեցաւ եւ Ենթարկուեցաւ բազմատեսակ տառապանքներու եւ անորակելի տանջանքներու, չատ մը հայ աքսորականներու չարքին։

Մայրս Հոփիսիմէ՛ ծնած է 1892-ին ի Ստանոզ. իր բարեպաշտ եւ ազնիւ նկարապրովը, պարտաճանաչ եւ հոգատար եղած է իրեններուն եւ ըստ կարելոյն Ստանողահայութեան, մանաւանդ տիտուր պարագաններու ընթաց-



Զատիկի Տէտէյի որդին Յովհաննէս Քիրէմիտնեան, Կոտրած Քարի մէջ իրեն սեփական գոմին առջեւ, Կիրակոս Պօյանեանի  
հետ։ Լուսանկարուած 1967-ին։

Քին։ Քոյրս Լուսինն ալ ծնած է Ստանոզի մէջ։ Հետեւարար հօրս՝ Սահակի առաջնորդութեամբը 1926-ին Պոլսոյ ճամբով ապաստանեցան Մարսէյլ — Ֆրանսա։ Վալանսի մէջ բնակած ենք ութը տարիներ։ Հետեւարար Վալանս եղած է ստորագրեալիս ծննդավայրը։ Հայրս Սահակ, իր բազմազբաղ վիճակին մէջ, երկարատեւ հոգաբարձութեան պաշտօնը վարած է Վալանսի Հայ Աւետարանական Եկեղեցւոյն մէջ։ Վերջապէս 1934-ին հաստատուեցանք Փարիզ — Իսի-Լէ-Մուլինո։



Բնիկ Ստանոցի, մեծ մայրիկ՝ Աննիկ  
Պղտիկեան վախճանած 1956-ին Խսի-Լէ-Մու-  
լինոյի մէջ :



Տէր եւ Տիկին Կիրակոս եւ  
Լուսվարդ Պօյանեան  
(ծնեալ Պղտիկեան)



Փրկիչին Ազրիւրը (Տէմի ազրիւր) որում ետեւը Փրկիչ Եկե-  
ղեցին արդէն իսկ մոխրացած է :

Ազրիւրին առջեւ, ձախէն ազ թակոր Պազալեան (Պոլիս),  
(Տիկին Լուսվարդ Պօյանեան (Փարիզ), Գէորգ Պօյանեան (Անգարա),  
Կիրակոս Պօյանեան (Փարիզ), Հրանդ Քիրէմիտնեան (Ստանոց),  
Մարի Պօյանեան եւ Հոհիփսիմէ Պօյանեան (Անգարա) :



Պօղոս Պետրոսի շնպը (ժայռը),  
Կիրակոս Պոյանեանի այցելութեան  
առքիւ լուսանկարուած — 1967:

Քոյրս Լուսին 1948-ին, իր ընտանեկան օճախը կազմեց լեւոն Արմէնեան անուն՝ եղեռնէն ազատուած, ժրաջան եւ բարեսիրտ երիտասարդի մը հետ եւ ցարդ խաղաղ եւ երջանիկ կեանք կը վարեն: Իրենց միածին որդին Ժիլմէրը կը հետեւի համալսարանական ուսման մեծ ընդունակութեամբ: Ինչպէս նաեւ ստորագրեալս Փրանսական բանակի զինուորական ծառայութենէս յետոյ աւարտեցի համալսարանի ատամնաբուժական ուսումս եւ ընտանիք կազմեցի Քէսոէկեան Պատուելիին թորան՝ Ատէլին հետ, եւ որպէս աստուածատուր պարզեւներ ստացանք Լիտին, Սահակը և Վէնսանը:

1950-ին սակայն, Հօրս՝ Սահակ աղայի մահուան սուզը մեզ ընկճեց: Կորսնցուցինք իր մէջ հայր մը, առաջնորդ մը եւ հոգատար մը: Այդ առթիւ հայրենակիցներու միջն առաւել մատնանշուեցաւ իր հայրենասիրական, եկեղեցական եւ մարդասիրական բարեմասնութիւնները: Կը յիշեմ երկարատեւ պատին վրայ կախուած կը մնային իր զործածած «քանոն»ը, եւ ջութակ մը, ինչպէս նաեւ իր արհեստի զործիքները կը պահէին իր յիշատակը: Հայրս Սահակ իր մահէն քանի մը ժամ առաջ ջանացած էր Ստանողցի ընտանիք մը հաշտեցնել իրարու հետ, վերահաստատելով հարկ եղած խաղաղութիւնը:



Օննիկ Տարագնեան Կրած Քարին մէջ : Զախէն ազ նստած .— Օննիկ Տարագնեան , Կիրակոս Պօյանեան : Լուսանկարուած 1967-ին , Ստանոց այցելութեան առթիւ :

բանսա ուր հայրենակիցներու եւ մարդկութեան ծառայելէ յետոյ կնքեցին իրենց մահկանացուները :

Բոլոր Ստանողիներուն խիստ պատուաբեր ու բարեպաշտ մայրիկն էր հօրեղբօրս Նշան աղային կինը Գայիսանէ , զոր խոր ցաւով կորոնցուցինք քանի մը տարիներ առաջ . իր խաղաղասէր , խոնարհ եւ պատրաստակամ նը-կարագրով խիստ սիրելի էր ամէնուն , եւ իր եկեղեցասիրութիւնը չափ ու սահման չունէր :

Ահաւասիկ յետադարձ ակնարկ մը Ստանողի Պօյանեան գերդաստանին չուրջ : Այս բոլորին յիշատակը վառ կը պահենք մեր վերապրող մօրը՝ Հուկիսիին ամենօրեայ կեանքին մէջ՝ մեծ գուրգուրանքով :

Ստորեւ կը զետեղենք այժմ աւերակի վերածուած Ստանողի յիշատակավայրերուն լուսանկարները որոնք դժուարաւ առնուած են հօրեղբօրորդիս Կիրակոսի , կողակիցին եւ զաւակներուն կատարած 1967-ի շրջապտոյտի ընթացքին :

Հօրեղբայրս Նշան Պօյանեան , բնիկ Ստանողի՝ իր համակրելի նը-կարագրովը սիրուած անձնաւորութիւն մըն էր : Յաճախ կը կոչուէր Քանոննի Նշան աղա , իր արեւելեան երաժշտութեանը հմտութեան պատճառաւ : Նա ունեցած է երկու մանչ եւ երկու աղջիկ , Կիրակոս , Կարապետ , Հուկիսի եւ Մարին որ վախճանած է : Կիրակոս եւ իր կողակիցը Լուսվարդ ունին երեք չափահաս աղջիկներ՝ էլիզ եւ Մարի որոնք ամուսնացած են , եւ Արշալոյս : Կարապետ , եւ Մարի՝ որ գուստորն է Զօրա աղա Պալապանեանին՝ ունին երկու զաւակներ , Սիւվի եւ Միշէլ :

Ուստի Կիրակոս Պապիկ Պօյանեանի երեք զաւակներէն Յակոր 1914-ին նահատակուած է թուրքերու ձեռամբ , իսկ Նշան եւ Սահակ եղեռնի սպանդէն հրաշքով ազատուած ըլլալով՝ իրենց ընտանեկան պարագաներով ապաստանեցան Ֆը-

## ՍՏԱՆՈԶՑԻ ՏԻԿԻՆ ՄԱՐԻ ՊՈՅԱՃԵԱՆԻ (ՊԱԼԱՊԱՆԵԱՆ) ՅՈՒՇԵՐԸ

Հայրս՝ Զօրա Պալապանեան, ծրնեալի Ստանոզ 1888-ին, Աւետարանանական ընտանիքէ, 1920-ին հայութեան ճակատագրին ևնթարկուելով իր երեք եղբայրներուն հետ միասին կ'աքսորուի անծանօթ ուղղութեամբ և չորս եղբայրներէն մէկը կ'ըլլայ որ հրաշքով կ'ազատի մահուան ճիրաններէն. իմանալով որ իր կինը կիւլիւմի. Պալապանեան, (ծնեալ Գահվէ ճեան) եւ մայրը Պոլիս ապաստանած էին, կր փութայ անոնց մօտ, և անկէ՝ բռնելով դաղթականութեան ճամբան, շատերու նման կը հասնին ֆրանսա, ուր քանի մը քաղաքներէ անցնելէ վերջ, վերջնականապէս բոյն կր հաստատէ իսի լէ Մուլինօ : Դժուարին պայմաններու մէջ ամէն ջանք կր թափէ իր դաւակներուն հայեցի եւ կրօնական դաստիարակութիւն տալու համար, դանոնք դրկելով իսիի Հայ Աւետարանական Եկեղեցւոյ Հինգշարթի օրուայ հայերէնի դասրնթացքներուն եւ կիրակի օրուայ հոգեւոր դաստիարակութեան նուիրուած հաւաքոյթներուն։ Շատ թշախնդիր էր մայրենի լեզուին նկատմամբ եւ հակառակ անոր որ ինք Ստանոզի բարբառը կը դործածեր, ուզած էր որ իր զաւակները ամէն դնով սորվին հայերէն խօսակցական լեզուն, և չատ խիստ էր երբ տունէն ներս օտար լեզուով արտայայտուէին իր զաւակները։

Այսօր մեզմէ առ յաւէտ բաժնուած են Տէր եւ Տիկին Զօրա Պալապանեան, վստահ ենք որ երջանիկ մեկնեցան այս աշխարհէն որովհետեւ դժուարին պայմաններու տակ կրցան հայ պահել իրենց զաւակները եւ կրցան տալ անոնց սէրը Ստանոզին, հայկական լեզուին ու աւանդութեանց, մէկ խօսքով սէրը ամէնուս սիրելի մեր հայրենիքին։

Յարգանք իրենց խնկելի յիշատակին։



Կայնած ձախէն աջ՝ կիւլիւմիա Պալապանեան, Զօրա Պալապանեան։ Նստած ձախէն աջ՝ Աննիկ Պալապանեան, Բէթ-րոնիա Պալապանեան, Մարի Ռոզ Պալապանեան։

## ԿԺԱՒԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ ԵՒ ՆԵՐԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ

ԱՆԴՐԵԱՍ ՊՕՅԱՃԵԱՆ



Ստանոցի Գրիգոր, Անդրեաս Սօնիա  
Պոյաճեան (Փարիզ)

Սոյն երկու արհեստներու մասին խօսելով կարող ենք համարձակութեամբ եւ հպարտութեամբ յիշատակել թէ՝ Ստանոց քաղաքը փոքր Մանչեսթրի մը վերածուած էր։ Գրեթէ աղքատ ու կարօտեալ ընտանիք չկար Ստանոցի մէջ, այն պատճառաւ որ՝ Ստանոցի ամբողջ բնակչութիւնը ընդհանրապէս կը գրադէր «Սօֆ» կոչուած կտաւագործութեան արհեստով, որ միաժամանակ ներկարարութեան արհեստն ալ կը բովանդակէր իր մէջ։

Ամենակարեւոր եւ նշանակալից երեւոյթներէն մին սա էր թէ՝ կտաւագործութեան եւ ներկարարութեան պատկանեալ ամբողջական զործիքներ՝ առանց այնեւայլի կը չինուէին Ստանոցի հայոց ձեռամբ։ Այդ զործիքներուն նրբութենէն ու կատարելազործութենէն կախեալ էր յիշեալ երկու արհեստներուն յաջողութիւնն ու բեղմնաւորութիւնը։

Հետեւաբար Ստանոցաբնակ հայութեան մասնագիտութիւնը եղող սոյն երկու կարեւոր արհեստները, որոնք մեծամասնութեամբ Պոյաճեան գերդաստանին կը պատկանէին, կերպով մը ընկերութիւն դարձած էր։ Վասնզի թէեւ կտաւագործութեան յաջողութիւնը Ստանոցի ընդհանուր հայութեան վաստակն էր, կտաւը ներկելու գաղտնածածուկ արհեստը Պոյաճեաններու մասնագիտութիւնն էր։

Այնպէս պատահեցաւ որ ժամանակ մը Անկիւրիոյ եւ Ստանոցի միջեւ երկաթուղիի գծին վրայ աշխատող բազում օտարներու կարգին, եւրոպաբնակ ճարտարարուեստի մասնագիտներ յաճախակի այցելեցին Ստանոց՝ բազմազան նպատակներ հետապնդելու։ Այս պարագան մատնանշել առուած Ստանոցի Սօֆ կոչուած գործը որ ի մասնաւորի Փրանսացիներուն ուշադրութիւնը գրաւեց, հետեւաբար վաճառականական եւ առեւտրական առպարէզ



Բնիկ Ստանոցի երիտասարդ Պետրոս Պօյանեան տաղանդաւոր զուքակահարը

մը բանալով ի շահ իրենց, եւ մրցակցութեամբ Փրանսական կտաւներուն՝ ջանացին աժանցնել ու նուաստացնել մեր գիները. թէեւ մասամբ յաջողեցան եւ սակայն, քանի որ Պօյաճեաններ չղիջանեցան իջեցնել իրենց գիները, ի վերջոյ ձախողութեան մատնուեցան: Եւրոպայէն բերուած կտաւները թէեւ տեսքով աւելի նուրբ եւ ներկայանալի էին, ներքին տոկունութեամբ չէին հաւասարէր Պօյաճեաններու արհեստագիտութեան. որովհետեւ ձեռագործ կը տաւներուն որակը աւելի բարձր էր քան մեքենագործներունը՝ թէ' հիւսքով եւ թէ' ներկով: Աւելցնելով երկու խօսք ներկարարութեան արհեստին շուրջ, կը ռնաք նմանցնել հնադարեան նկարիչ վարպետներու, որոնք իրենց ներկերն ու պաստառները հայթայթելու մասնաւոր գաղտնիքներ ունիին եւ իւրաքանչիւր վարպետ դպրոց մը ըլլալով, մէկը միւսին չէր փոխանցեր իր գաղտնիքները: Արհեստի գաղտնիքը վարպետին մէջ կը մնար եւ անոր մահով կը վերջանար: Ներկարարութեան այս նուրբ արհեստը իր փորձուած ու յաջող գաղտնիքները ունիր: Որպէս նիւթաղբիւր ընդհանրապէս կը գործածուէր որդան կոշուած միջատը՝ որդան կարմիր գոյնը, վառ եւ շլացուցիչ, ու կ'օգտագործուէին նմանապէս կարգ մը հետաքրքրական ու շահաբեր բոյսեր: Գոյնը հաստատ եւ տոկուն պահող շապ, «լեմոն տուզու» եւ զանազան բաղադրութիւններ կը գործածուէին:

Ուստի երկար ժամանակի ընթացքին, յամառ փորձերով շահուած ներկարարութեան գաղտնիքները կը մնային Ստանոցահայութեան գանձն ու սեփականութիւնը:

Կ'անդրագառնանք նաև կտաւագործութեան աշխատանքին շուրջ: Տարակոյս չկայ թէ հայաբնակ բոլոր քաղաքներուն կամ գիւղաքաղաքներուն մէջ այս արհեստը սովորութիւն մըն էր եւ սակայն արդիւնաբերուած կտաւը լոկ կը ծառայէր շապիկի նման ներքին հագուստեղինի կամ անկողնի եւ սեղանի իբրեւ ծածկոց: Մինչդեռ Ստանոցի կտաւը իր բազմակողմանի առաւելութեամբը արական կամ իդական ամենաճաշակաւոր հանդերձներուն կեր-

պասն էր : Եւ վերապրող իւրաքանչիւր Ստանողցի ընտանիք այդ կերպասէն նմոյշ մը ունի իր հետ , մանաւանդ որպէս Հարսանեկան հանդերձ՝ խնամքով կարուած , օրուան նորաձեւութեան համաձայն :

Պարզունակ բացատրութիւն մը եւս կտաւագործութեան աշխատանքին չուրջ : Ոստայնին զիխաւոր մասը , այլապէս աշխատանքին զսպանակը զետեղուած կ'ըլլար մէկ մեթր խորունկութիւն ունեցող փոսի մը վերեւը , եւ այս ոստայնին կցուած առէջը 32 կանգուն մեծ տարածութեան վրայ երկարած կ'ըլլար : Ոստայնանկը , այսինքն կտաւագործը փոսին մէջ տեղաւորուած աթոռին վրայ բազմած կ'ըլլար կամ կայնած :

Որքան հաճելի էր դժտել կտաւագործ վարպետը , որ իր ձեռքին բռնած կկոցը , այսինքն՝ մագողը , մէկ կողմէն միւսը կը սուրացնէր կայծակի արագութեամբ , գործածելով իր երկու ձեռքերը , ու շարժման մէջ դնելով իր երկու ոտքերը : Այսպէս կկոցի բազմահազար երթեւեկութեամբը կը յառաջանար նուրբ թեզանով , թելով հիսուածքը : Այս աշխատանքին միապաղադ , միօրինակ ընթացքը հեշտացնող երգ մ'ալ կը ներդաշնակուէր վարպետին ըրթներուն վրայ :

Կկոցին միապատիկ , երկապատիկ կամ եռապատիկ միաւորուած չորապատիկ թելերն ալ՝ իրենց ետեւ ունէին ուրիշ աշխատանք մը , որ խիստ հետաքրքրաշարժ էր : Փառաւոր ճախարակը , որուն առջեւ նստած կ'ըլլար մամիկը կամ հարսը : Անոնք իրենց ճախարակի թեւին վստահելով , հեւ ի հեւ կը դարձնէին անիւը՝ աջ ձեռքով , մինչ միւս ձախ ձեռքով բուրդը կամ բամպակը ճախարակի ըրթներուն տալով ոլոր-մոլոր նուրբ թելի կը վերածէին , ու իրարու վրայ փաթթուելով՝ կը պատրաստուէր զմայլելի կկոցներ՝ աշխատանքի համար :

Դեղնորակ , փայլուն եւ տոկուն տոսախէ շինուած իլիկն ալ միաժամանակ կը գործածուէր թելը ոլորելու կամ բուրդը մանելով թել հայթայթելու համար :

Ներկուած կտաւները վերջին գործողութեան կ'ենթարկուէին իրենց լիակատար վիճակը ստանալու համար : Գոյնզգոյն ներկուած կտաւներ կը տեղաւորուէին մասնայատուկ լիցիկի մը մէջ : Շրջանակաձեւ կախուած կը տաւներուն մէջտեղը , մեծ քանակութեամբ ծծումբը բռնկեցնելէ յետոյ , խըցիկը կը պահուէր փակ վիճակի մէջ՝ բոլորովին զրկուած օդէ եւ լոյսէ : 24էն մինչեւ 48 ժամ թանձը եւ ալեկոծ ծուխի մէջ մնացող կտաւը փառաւորապէս կը ստանար իր ներկին փայլունութիւնը , նրբութիւնն ու տոկունութիւնը : Այս փորձին տակ կտաւը կը մաքրուէր բուրդի փոշիներէն եւ կղկղանքներէն , ինչպէս նաեւ ի յայտ կուգային տեղ առ տեղ , ներկի աշխատանքին թերութիւնները :

## ՊՐՆ. ԱՆԴՐԻԱՍ ՊՈՅԱԶԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԷՆ

Երբ 1908-ի Թրքական Սահմանադրութիւնը կը հռչակուէր, շատեր ուրախ էին թէ յետ այսու հաւասարութիւն պիտի ըլլայ, երիտասարդները զինուորի պիտի կանչուէին, միւսլիմանի եւ քրիստոնեայի զատողութիւն պիտի ըլլար : Դժբախտարար շատ սիսալած էին, թէ եւ առաջին առթիւ հայ զինուորները ամենալաւերէն տարուեցան իրենց ուշիմութեան համար, շատեր շատ քիչ ատենէն պաշտօնի բարձրացում ունենալով, ոստիկան զինուորներու պատրաստութեան ջոկատներու մէջ առնուեցան, թէ ուսմունք կ'առնէին թէ ալ մարզանք կ'ընէին :



Զախէն ազ, ոստի .— Կղեմէս Տաղլըեան, Դանիէլ Դանիէլեան, Յովի . Մուրատեան, Յարութիւն Փարատեան, Գէորգ Արզուեան, Վահէ Փարատեան, Յովիաննէս Տաղլըեան : Նստած .— Թորգոն Թիւրքմէնեան Ալթունեան, Վադիմակ Ալթունեան, Գրիգոր Եաղեան, Գէորգ Մարէկուեան :

Այդ ատենները իմ զինուորութեան տարիքը կը մօտենար . ես չէի ուղեր թուրքին ծառայութիւն ընել, կ'ուզէի կերպով մը արտասահման փախչէլ . այդ նպատակաւ ալ 1912-ին Ստանոզէն Պոլիս մեկնեցայ . այդ ատենները հազիւ 19 տարեկան էի . Պոլիս հայրենակիցներ գտայ, որոնք չուկայի վրայ առուտուրով կը զբաղէին, ինծի ալ պզտիկ գործ մը հայթայթեցին, բայց փոխանակ ինծի օգնելու զիս կը շահագործէին . շատ չանցած Պալքանեան պատերազմը ծագեցաւ . բաւական հայրենակիցներ Պոլիս զինուորութիւն կ'ընէին . ոստիկան զինուորի դպրոցը եղողներէն որչափ կը յիշեմ Շա-



Տիգրան Գրըմլեան ընտանիք,  
Վալանս



Զախէն աջ՝ Յովհաննէկս Մելիտոննեան,  
մայրը՝ Սօֆիկ, աներազը՝ Գարրիէլ  
զոհ Վալանսի ոմբակոծութեան



Յակոբ Սարաֆեանի մանկութիւն  
իր մօրը հետ



Յակոբ Սարաֆեան

**մոենց Խորէնը, Թէրզիենց Մարտիրոսը, Սահակենց Կղեմեսը, Կրած Քարցի Յակոբը, Կավճիենց Կղեմեսը եւ Յակոբը, Ղուրմիենց Միհրանը եւայլն:**

Իսկ զինուորներէն ձէճէնց Կղեմէսը եւ Յովհաննէսը, Սարաֆեան Գրիգորին տղաքները, Մաթէոսեան Գրիգորը, Կղեմէսը եւ Զօրան, Խայլազենց Գրիգորը, Եալընըզենց Խուրէնը, Բէնէնց Հայրապետը, Թէնէքէճիենց Լեւոնը, Կորկոտենց Յակոբը, Աննայենց Կարապետը, Գապղիմալեան Դաւիթը եւ ուրիշներ: Այդ ատեններ իմ ալ տարիքս 20-ի հասած ըլլալով՝ մերժեցի յանձնուիլ: Արդէն Ընդհանուր Պատերազմի վախեր կային. շատ մը զինուորներ դասալիք ըլլալով՝ կ'աշխատէին Պուլկարիա անցնիլ, ես ալ անոնց միանալով ամէն օր ճար կը խորհէինք կարենալ կերպով՝ մը Պոլսէն մեկնելու հնարքը գտնել:

Վերջապէս յաջողեցայ կերպով՝ մը առիթը գտնելով՝ շատ գժուարին պայմաններու տակ Պոլսէն նաւ առնել դէպի Վառնա ուրկէ Պուրկազ: Հոն ընակող ձամճեաններու հասցէին յանձնարարական մը ունէի Պոլիսէն Յակոր Թէզիքճէեանէն, այդ իսկ պատճառաւ ինձ շատ լաւ ընդունելութիւն ըրին: Իրենց բարեկամ կաշիի վաճառականի մը մօտ գործի դրին. Շաբաթ եւ Կիրակի օրերը Աշոտին Սրճարան-Լսարանը կ'անցընէինք: Հոս Պալքաննան Պատերազմին գերի մնացող հայրենակիցներ գտայ որոնք էին. —

Կարապետ Տօնպանեան  
Մարտիրոս Պէրպէրեան  
Ֆաքիյենց Պօղոսը  
Եանիյենց Յակոբը  
Քէմանինի Թաղէոսեան, աներձագը Հայրապետ  
Գրիգոր Մաքէոսեան  
Յակոբ Պօղկուրտեան  
Գէորգ Ղազարոսեան  
Էշիկնի Ռուրէնին տղան Յակոբ Պօշկը

**Մենք ունէնք հայրենակիցներ Ֆիլիպէ, Ռուսճուգ, Վառնա որոնց հետ կը նամակցէինք: Այդ ատենները 1914-ի Ընդհանուր Պատերազմը ծագած էր եւ դեռ Պուլկարիա իրեն դիրքը չէր ճշդած եւ վախ կար որ Գերմանիոյ կողմը յարէր:**

Ռուսիա իր դիրքը ճշդած Համաձայնականներու կողքին պատերազմ յայտարած էր Թուրքիոյ դէմ. Հայ Կամաւորական գունդեր կազմուելու վրայ էին. Պուլկարիոյ մէջ բաւական հայութիւն կար, հոն եւս կամաւոր արձանագրելու համար Գարեգին Նժդեհը եւ Զօր. Անդրանիկը եկան եւ քաղաքէ քաղաք կը պատէին: Երբ Պուլկարիա եկան մենք ալ այդ առիթին կը սպաէինք, անմիջապէս արձանագրուեցանք. պէտք չէր ժամանակ կորսնցնել քանի որ Պուլկարիոյ եւ Թուրքիոյ միջեւ դաշնագիրը կնքուելու վրայ էր եւ սահմանները չգոցուած մեզ Ռուսճուգ քաղաքը համախմբեցին 250ական հոգինոց պզտիկ նաւերով Դանուրի վրայով Պեսարապիոյ Ռընա քաղաքը փոխադրեցին. հոն մի քանի օր հանդիսաւ ընելէ յետոյ Ռուստով քաղաքը փոխադրուեցանք, անկէ նախիջեւան. այդ տեղի հայութիւնը նախապէս լուր

ունեցած ըլլալով՝ մեզի փառաւոր ընդունելութիւն ըրին եւ հոն զինուորական հագուստով ուսերնուն վրան գրուած «Հայ Կամաւոր», մեզ փոխադրեցին Թիֆլիզ:

Թիֆլիզի հիւրասիրութիւնը անպատմելի էր, հիւրասիրութիւն մասնաւորներու մօտ, թատրոն, սինեմա. հոն սկսան հաւաքուիլ ամէն կողմերէ եկող կամաւորներ: Իրիկուն մը «Վարդանանց»ը ներկայացուցին. հոն մեր ազգային փառասիրութիւնը գագաթնակէտին հասած էր. երբ դուրս ելանք մեր կամաւորներէն մին պարսիկի մը հանդիպելուն հարցուց — մեր Վարդանը դո՞ւք սպաննեցիք. Խեղճ պարսիկը հազիւ բերանը պիտի բանար իրեն անմեղութիւնը ապացուցանելու, յանկարծ դաշոյնը պարսիկին կուրծքին մը խելով սպաննելը եւ փախչիլը մէկ եղաւ, ոչ ոք գիտցաւ թէ ով էր:

Թիֆլիզին Ալեքսանտրապոլ մեկնեցանք. հոն զինուորական բանակ կազմուեցաւ:

Ա. զօրագունդ Անդրանիկին:

Բ. զօրագունդ Դրոյին:

Գ. զօրագունդ Համազասպին:

Դ. զօրագունդ Քեռիին:

Ե. զօրագունդ Վարդանին:

Զ. զօրագունդ Իշխանին:

Մեզ զինելով սկսան կանոնաւոր զինուորական մարզանք ընել տալ:

Մեր ուսերուն վրայ եռագոյնը եւ մեր պատկանած դունդին թիւը կը կրէինք: Իմ յիշողութեանը ամենաառաջին տեղը կը գրաւէ Երեւան քաղաքի ընդունելութիւնը, հազարաւոր ժողովուրդ, աղջիկները ճերմակ հագած, ծաղկեփունջերով, խոչոր հայկական դրօշակ մը բռնած դէպի մեզ կը յառաջանային հետեւեալ երգը երգելով:

Ահա եղբայր քեզ մի դրօշ,

Որ իմ ձեռքովս զործեցի,

Գիշերները ես քուն չեղայ,

Արտասուբնովս լուացի,

Թող բորբոքի քշնամու դէմ

Թող կործանի Տանկաստան:

Մեր զինուորական գունդերը կարգով շարուած, մենք գէնքով, սպաները սուրերով 10-12 հազար զինուոր բարեւի կեցած ընդունեցինք դրօշակը եւ ուխտեցինք իրենց, արեան գնով պաշտպանել զայն: Այդ օրուան մեր ճաշցուցա՞կը, Երեւանի ընտիր զինի, իշխանաձուկ, եւ շատ մը աղանդերներ ու անուշեղիներ, այդ օրը ինձ համար անմոռանալի օր մը եղաւ:

Երեւանէն ճամբայ ելանք դէպի իջմիածին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնութիւնները ստանալէ յետոյ ուղղուեցանք դէպի թրքական ճակատը: Զմեռը սկսած, զետերը սառած, ամէն կողմ ձիւն, սաստիկ ցուրտ կ'ընէր, այնպէս որ Արաքսը լման սառած էր, վրայէն անցանք դէպի իկատիր, յաջորդ օրը արդէն սահմանագլուխ էինք. Թշնամին նահանջած էր Վանի ուղղութեամբ ուր հայերը ինքնապաշտպանութեան դիմած ըլլալով կ'աշխա-

տէր զանոնք նուաճել։ Մենք կը յառաջանայինք Պայազիտի ուղղութեամբ։ Անդրանիկ Պարսկաստանէն Խոյի վրայով, կ'աշխատէինք օր առաջ Վան հասնիլ եւ մեր աղքակիցները պաշարումէն ազատել։ Մեր ուտելիքի պաշարը չէր կրցած մեզ հետեւիլ սաստիկ ձիւնին պատճառաւ, բայց այդ շրջանի ժողովուրդին մեծամասնութիւնը նահանջած ըլլալով չատ մը ջինիներ լքուած էին եւ պահուած ցորենի հօրեր գտանք. ցորենը կը խարկէինք, միսին հետ կը բաւարարուէինք մինչեւ մեր ետեւէն պաշարը հասաւ։ Հոն քիւրտ հրոսակներուն հետ բաւական բախումներ ունեցանք որ չատ երկար չտեւեց. շուտ մը մաքրուեցան։



Զախէն ազ, ոտքի. — Թորգոմ Թիւրքմէնեան, Մարտիրոս Փարտեան, Գրիգոր Եաղեաեան, Յովեաննէս Մաքէոսեան։ Նստած. — Յարութիւն Օտեան, Գէորգ Արզուեան, Գէորգ Մաքէոսեան, Յովհաննէս Գիրէմիտնեան, Կղեմէս Տաղլըեան։

1915-ի գարնան արդէն Թուրքիոյ հայութեան տեղահանութեան լուրերը կ'առնէինք. Վան ինքնապաշտպանութեան դիմած ըլլալով մեզի կը մնար օր առաջ օգնութեան հասնիլ. մեր սիրտերը վրէժինորութեամբ լեցուած՝ կ'արհամարհէինք ամէն դժուարութիւն եւ գտանդ, կը կռուէինք առիւծ դարձած, միշտ յաղթական կը յառաջանայինք Վանի ուղղութեամբ։ Մենք ձիաւորներս՝ յառաջապահ գունդին պատկանած ըլլալնուա՝ առաջին հասնողներէն եղանք. Թուրքին պաշարման շղթան քանդուած էր, հազիւ մի քանի թափթփուք թուրք զինուորներ մնացեր էին գլխաւոր բանակին նահանջլու պաշտպանող, մեր երեւնալովը անոնք ալ փախուստ տուին։ Վանը ազատուած էր։ Յուզիչ էր տեսարանը, տղամարդիկ իրենց պաշտպանուղական գիծերուն մէջ մնալով, ծերեր եւ զիներ եւ ամէն կազմակերպութեան ներկայացուցիչներէ կազմուած պատգամաւորութիւն մը եկան մեզ դիմաւորելու, ուրա-

խութեան արցունքները մեր թէ իրենց աչքերուն մէջ կը ցոլացնէին հայկական ու ոռւսական դրօշակները որ կը ծածանէին Վանայ բերդին վրայ:

Լեռնային անցքը վերջացած էր . դաշտային մասին մէջ ձիւն չկար զրեթէ , հայրենակից Գրիգոր Մաթէոսեանը ուսումնական , Ամերիկայէն կամաւոր եկած՝ միշտ հրամանատարներուն հետ էր եւ ձի մը ունէր . ճամբան մեզ տեսնելուն մեր պայուսակները իր ձիուն վրայ դրաւ որ մեզ մեծ յոգնութենէ աղատեց : Երր Վանի մօտեցանք Պահրի մահու անուն բաւական խորունկ գետ մը կար . կամուրջները քանդուած ըլլալուն պէտք էր ջուրը մտնէինք անցնելու համար : Երբ մասամբ յառաջացած էինք թէնամին սկսաւ կրակել մեր վրայ . մի քանի զոհեր տալի յետոյ ցամաք հասնելով դիրքեր բըռնեցինք : Մինչ այդ ոուս թնդանօթաձիգներուն լուր տրուած ըլլալով մեզի օդնութեան հասան . մի քանի ժամուան մէջ մեր ճամբան բացուած էր , մեր ձիաւորները արդէն Վանայ ծովը հասած էին եւ թէնամին փախուստի մատնած . հետեւակներս եւս հասանք եւ դիմաւորուեցանք Փանֆարով եւ երդերով եւ մտանք Վան , ողջադուրումներով եւ ուրախութեան արցունքներով :



Տիկին Սրբուիի Նաղեաեան  
Գրիգոր Նաղեաեան  
Սօփի Յակոբեան

Մարի Նաղեաեան  
Մարիամ Նաղեաեան  
Նշան Նաղեաեան

Ընդունելութեան ամենափայլունը Զօր . Անդրանիկի վերապահուած էր 1915 Մայիս 17-20-ին . Վանի ամբողջ հայութիւնը ոտքի էր եւ շատ խանդավառ եւ աննախընթաց ընդունելութիւն մը ըրաւ : Մեր կամաւորները սկսան սանձարձակ գործել եւ լքուած թրքական տուները կողոպտել : Ոուս հրամանատարութիւնը դոհ չէր այս պատահած դէպքերէն : Զօրավար Անդրանիկը Մուշի ուղղութեամբ կը յառաջանար , էրզրումը կը դրաւուէր . բայց շատ քիչ ատենէն ոուս բանակը կը լքէր այդ դրաւուած վայրերը ու

կարգը Վանին կուղար : Հազիւ երկուքուկէս ամիս ազատութիւն վայելելէ յետոյ, ոռւս հրամանատար Նիֆոլաէլ կը հրամայէր հայ ժողովուրդին հեռանալ Վանէն : Յուլիս ամսուան վերջերն էր, ժողովուրդը զաղթականի ցուպը ձեռք առած կը լքէր իր պապենական տունը, կ'առնէր իրեն հետ ինչ որ կրնար փոխադրել . տեսարանը սրտաճմիկ էր . այդ ամէնը որ շահուած էին իրենց արեան զնով, կը լքէին մէկ օրէն միւսը եւ ամէն յոյս կը ցնդէր երազի նման :

Ատկից յետոյ լման երկու տարի ոռւսական բանակը յաճախ կը նահանջէր եւ վերստին կը զրաւէր ինչ որ կորսնցուցած էր նախօրօք . երեւակայեցէք որ Վան քաղաքը զրեթէ երեք անդամ ձեռքէ ձեռք անցաւ մինչեւ համայնավարութեան ծագիլը 1917-ին, որմէն յետոյ ոռւս զինուորը լքեց ամէն ինչ եւ հեռացաւ ճակատէն :

Երեւակայեցէք 120·000 հոդի էշերով, կառքերով կամ սայլերով, ճամբան յաճախ քիւրտերու կողմէ յարձակումի կ'ենթարկուէին եւ մենք մեր նահանջին արդէն յաճախ օզնութեան կը հասնէինք այդ իւղմ ժողովուրդին : Ճամբան զաղթողներու թիւը կը շատնար Մուշի, էրզրումի եւ այլ կողմերէ հասած զաղթականներով որոնց թիւը մինչեւ 200·000-ի կը հասնէր : Երեւանի, էջմիածնի շրջանները զաղթականներով լցուած էր եւ անոնք որ կարողութիւն ունէին մինչեւ Թիֆլիզ կը զաղթէին :

Մենք կամաւորներս այդ զաղթականներուն միացած իրար կորսընցուցած էինք . երբ կրցանք Թիֆլիզ հասնիլ արդէն հիւանդութեան համաճարակը սկսած էր աւերները գործել . մեր տղաքներէն ոմանք Մուրատին միանալով Պաքու մէկնեցան եւ հոն հայ թաթարական բաղնումներուն ատեն զոհուեցան . ես ինքս հիւանդացած ըլլալով մինչեւ Յարիցին (ներկայ Ստալինկրատը) հասայ եւ հոն երկու տարի մնալով դարմանուեցայ :

Հետեւեալ ցանկը յիշողութեանս մէջ է այն կամաւոր Ստանողցիներուն որոնցմէ շատեր՝ թէ ճակատը եւ թէ նահանջի պահուն, եւ մաս մըն ալ Պաքու՝ Մուրատի խումբին մէջ հայ թաթարական ընդհարումներու ատեն մահացան , 1918-ին :

Մաքեոսեան Գրիգոր — Ուսուցիչ Սօգումի մէջ . սպաննուած 1918ին :  
Ֆաքեենց Պօղոս  
Մուզոցենց Կարապետ եւ Պետրոս նաեւ եղբայրը Յովիանննէս  
Պօշդուրտենց Օննիկը եւ Յակոբը  
Պէրպէրենց Մարտիրոսը — դաշունահար Մարագօֆի մէջ  
Սէյիսեան Յարութիւն  
Ալբըդուլաննենց Խաչիկ  
Տօնպաեան Կարապետ — Պաքույի մէջ Մուրատին հետ նահատակուած  
Մաքեոսեան Քահանփախն տղան Գրիգոր  
Քէմանինի Թաղեոսենց Հայրապետը  
Խանիեան Յակոբ  
Վարքօենց աներձազը Օննիկը



ԶՈՐԱՎԱՐ ԱՆԻՐԱՆԻԿ  
(1865-1927)

Քիրէմիտնեան Յարութիւն  
Ենկիւրիի մէջ հացագործի որդին Օննիկը  
Անդրէաս Պօյանեան

Այս ցանկը լման չէ . դեռ շատեր յիշողութենէս վրիպած են : Մենք՝ քսան հոգիէն աւելի Ստանողցի կամաւորներ՝ շատ դժբախտ պայմաններու տակ զիրար կորսնցուցինք . հիւանդութեան համաճարակը շատեր խլեց , եւ Պաքուի հայ թաթարական ընդհարումներու ընթացքին մեր տղաքներէն շատեր Մուրատի հետ զոհուեցան : Մաթէսուեան Գրիգորը՝ որ բանակներու ցրումէն յետոյ Սօքումի մէջ ուսուցչութեամբ կը զբաղէր , նախանձու վրացիներու զոհ գնաց :

Ես այդ ատենները սոսկալի հիւանդացայ Յարիցինի մէջ , այդ պատճառաւ չկրցայ մաս կազմել այդ կոիւներուն եւ ամէն ինչ վերջանալէ յետոյ կրցայ կերպով մը Պոլիս վերադառնալ եւ անկէ ալ ծննդավայրիս կարօտը զիս իրեն կը քաշէր : Թէպէտեւ Պոլիս գրաւուած էր համաճայնականներու կողմէ , բայց ներսերը իրենց վիճակին ձգուած , ոչ մէկ ջանք զինուորականապէս գրաւելու եւ թուրք ժողովուրդը զինաթափ ընելու : Հազիւ Ստանող հասայ այդ անապահով կեանքը իմ միտքս կը չարչարէր եւ կ'ուզէի օր առաջ մեկնիլ . շատերու կարգին եղբայրս ալ զգուշացուցի որ աշխատին օր առաջ հեռանալ անապահով վայրէն . ոչ մէկը մտիկ ըրաւ ինծի , բացի Յակոր Պալապանեանէն որուն հետ մեկնեցանք դէպի Պոլիս : Անոնք որ մնացին վերջէն զղացին , բաւական զոհ տալէ եւ շատ մը զրկանքներ կրելէ յետոյ , զրեթէ ամէնը եկան մեզի միացան 1922-ի վերջերը , եւ 1923-ին մեկնեցանք Ֆրանսա :

Ֆրանսայի մէջ շատ մը հայրենակիցներու օգնեցի , ըլլայ Մարսէյլ , Վալանս , Փօն-տը-Շէրի եւ Փարիզ : Ես օտարութեան կեանքին վարժուած ըլլալով՝ շատերը քաջալերեցի եւ գործի ձեռնարկելու եւ գործ գտնելու կերպերուն վարժեցուցի , ու տեսնելով շատերու յաջողութիւնը՝ ինքզինքս վարձատրուած կը զգամ :

Գալով ընտանիքիս , Եղիաեան ընտանիքէն է . մայրս՝ Սրբուհի Եղիաեան , ծնեալ Տարագճեան , ներկայիս 90 տարեկան է : Երբ 1915-ին Ստանողի աքսորեալներուն ընտանիքները չըջակայ գիւղերը կը քշեն , իր հայրը , 108 տարեկան , միասին կը տանի . երկու տարի ետք 110 տարեկանին կը մեռնի : Հոն օտար հողին չյանձնելու համար ամէն զոհողութիւն կ'ընէ եւ հօրը մարմինը Ստանող կը փոխադրէ եւ կը թաղէ իր նախնիքներուն մօտ :

Երրորդ տարին , պատերազմի վերջաւորութեան , Ստանող վերադառնալով տէր կը կանգնի իր տան եւ կալուածներուն : Ամուսինը եւ երկու տըղաքները կորած ըլլալով՝ աննեցուկ կը մնայ եւ ուրիշներու կարգին ինքն ալ երեք աղջիկներով կ'ապաստանի Ֆրանսա , լքելով ամէն ինչ :

Փարիզ , 1968

ԱՆԴՐԻԱՍ ՊՈՅԱՃԵԱՆ

## ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԿՂԵՄԷՍ ԴԱԶԱՐՈՍԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԸ

Մեր նախահայրերը բնիկ, Ստանողցի ըլլալով՝ բազմանդամ ընտանիքներ եղած են։ Մեծ հայրը՝ Ռաֆայէլ էֆէնտի, Ստանողի եւ Անկիւրիոյ շրջաններուն մէջ հանրածանօթ անձնաւորութիւն մըն էր։ Թուրք պետական պաշտօնէութեան մէջ բազում ծառայութիւններ մատուցանած էր։ Քարտուղարութեան պաշտօնէն սկսեալ մինչեւ պետական գանձատան բարձրագոյն աստիճանի պաշտօնէութեան հասած էր։ Միաժամանակ Ստանողահայրեան ժողովրդապետ եղած էր։ Ռաֆայէլ էֆէնտի՝ Վեր.Օտեանի հետ՝ շղթայակապ աքսորուած է Անկիւրիոյ ոստիկանութեան կողմէն հարցուփորձի համար, եւ թուրքերու կողմէն իորբամնկութեամբ մի քանի շարաթ բանտարկուած են։ Ռաֆայէլ էֆէնտի թէեւ ազատ արձակուած Ստանող վերադարձաւ, սակայն խիստ զգայուն անձնաւորութիւն մը ըլլալով՝ տառապանքի չտոկաց եւ շատ չանցած վախճանեցաւ։ Արդէն իսկ այս դաւադրութեամբ եւ դիւնագիտութեամբ եղած բանտարկութեան յաջորդեց Վեր. Օտեանի եւ իր հետ 40 անձերուն նահատակութիւնը Սէյիրճէի ջուրին մէջ։



Կղեմէս Ղազարոսեան

Հայրս՝ Յարութիւն Ղազարոսեան, շատ մը օգտաշատ արհեստներով կը զբաղէր եւ նոյն ատեն «քանուն»ի նուագին վարժ ըլլալով՝ շատ մը հարսանեկան հաւաքոյթներուն մէջ կը նուազէր արեւելեան եղանակներ։ Մեր գերդաստանէն ոմանք 1914-ի եղեռնին զոհերը եղան, իսկ մաս մըն ալ քեմալականներու ատենը ջարդուեցան։ Ստորագրեալս հազիւ 10 տարեկան պատանի, Հայրս՝ Յարութիւն աղա, մայրս՝ Եղիսաբէթ, իսկ քոյրերս՝ Սօֆիա, Լուսաբեր, Սուրբիկ եւ Մարի, Պոլսէն անցնելով 1923-ին հասանք Մարսէյլ եւ յետոյ հաստատուեցանք Փարիզ։

Կրտսեր եղբայրս՝ Ժօրժ, որ ծնած էր Մարսէյլ, կանխահաս մահով բաժնուեցաւ մեզմէ, իսկ եղբայրս՝ Կարապետ, ընտանիք կազմեց Տէրթումայեաններու դուստր Սօֆիին հետ եւ ունեցաւ սիրասուն մանչուկ մը, Ժան-Լիւքը։ Ստորագրեալս՝ կազմելով մեր ընտանեկան օճախը Վիքթորիային հետ, ունեցանք երկու զաւակներ՝ Ֆլավին եւ Ժօրժ։



Յարութիւն աղա Ղազարոսեան,  
վախճանած 1962-ին



Վերապրող Ստանոցի  
Այրի Տիկ Եղիսարէք Ղազարոսեան,  
ծնեալ Փարատեան



Ստանոցի գերդաստանէ երիտասարդ  
ժօրժ Ղազարոսեան, յոյժ ընդունակ  
գոլկմական եւ ջութակահար, որ վա-  
զահաս մահով վախճանեցաւ 1945-ին,  
Փարիզի մէջ, 21 տարեկան հասակին:



Կարապետ Ղազարոսեան



Ղազարոսեան, Պօյանեան, Տէրբումայեան Յակոբ, Քէսէեան, Մութափեան  
եւ Թիւրքմէնեան ընտանիքները տարեդարձի մը առթիւ նկարուած



Փօն-տը-Շէրիի մէջ Ստանողցի գերդաստանէ մանկանց եւ պատանեաց  
խմբակ մը, դաշտապտոյտի ընթացքին



**Փարիզակայ Աւետարանական համայնքին մէջ, մեծամասնութեամբ  
Ստանոցցիներէ կազմուած դերասանական խմբակ մը, որուն  
բեմադրիչը եղած է Կղէմէս Ղազարոսեան**

Ստանոցի պատուական ընտանիք-ներէն Տէր եւ Տիկին Մատքոսեան Յովհաննէս եւ Արուսեակ: Յովհաննէս իր ընտանիքին, եկեղեցիին ու հայրենակիցներուն նուիրուած, հաւատարիմ, իր սիրտը շրբներուն վրայ անկեղծ անձնաւորութիւն մըն էր որ կանխաւ վախճանեցաւ, շատերու աշխերէն անցումք խլելով: Սակայն Այրի Տիկին Արուսեակ Մատքոսեան միմիքարուեցաւ իրենց խիստ ազնիւ եւ տաղանդաւոր որդուոյն Գրիգորի ամուսնութեամբը Մարիամի հետ, որ նաև ունեցաւ ազջիկ մը:



Ահաւասիկ Ստանողի կեանքէս դրուագ մը : Քեմալականներու շրջանին խումբ մը պատանիներ եւ մանուկներ կը խաղայինք Ստանողի դաշտերուն վրայ ու երբ օդանաւ մը կ'անցնէր՝ վեր նայելով խաչ կը հանէինք մեր քրիստոնեայ ըլլալուն որպէս վկայութիւն : Տարիներ յետոյ Փարիզի բարձրագոյն հաստատութեան պաշտօնեաներէն մէկը՝ երբ Ստանողի ըլլալս իմացաւ՝ կարդալով ինքնութեան թուղթս, յանկարծ պատմեց թէ որպէս օդանաւորդ յաճախ կ'անցնէր Ստանողի վրայէն եւ հեռադիտակով կը նկատէր խաչակնքող մանուկները :

Ֆրանսացի բարձրաստիճան պաշտօնեայ մըն էր ասիկա պատմողը, որ 25 տարիներ յետոյ վերյիշեց այս դէպքը Ստանողահայութեան չուրջ խոր զմայլանքով եւ յարգանքով : Սա յայտնի էր թէ՝ քեմալականներու շրջանին թուրքերը օդանաւ չունէին թրքական սահմաններուն վրայ, հետեւարար այս Փրանսացի օդանաւորդին Ստանողի վրայէն յաճախ անցնիլը ինչ նպատակաւ ըլլալը զաղտնի մնաց իր մէջ, եւ ինծի ալ անյայտ : Ժամանակներ կը թռչին կ'անհետանան, սակայն դէպքեր ու դրուագներ որոշ չափով կը մնան իբրև անջնջելի վկայութիւնը հարազատ ճշմարտութեան :



Նստած՝ ձախէն աջ՝ Կարապետ Քէոսէեան, որդիմ՝ Սամուկի, կողակիցը՝ Հուփսի : Ոտքի՝ ձախէն աջ՝ իր ամուսնացեալ աղջիկները՝ Սարա Վիշըր (Հոլանտա), Վարդուհի Պէսոն (Կարտան), Նոյենի Մանուկեան (Փարիզ), Փոլէք Մանիսեան (Փարիզ) :

Սարա եւ Վարդուհի աշակերտած են երգի մեծահամբաւ դաստիարակ  
Օր. Մարգարիտ Բարյեանի :



**Նստած՝ ձախէն աջ՝ Հայր Յակոբ Ճրբգեան, մայր Տիկին Թագուհինձաւ :**  
**Ուռչի՝ Աղջիկը՝ Ալիս Ճրբգեան, տղան՝ Արմենակ Ճրբգեան :**



**Զախէն աջ՝ Օր. Մարքին եւ Ժազի, երկու որդիք Յարութիւն Ճրբգեանի, իրենց պատանեկութեան. այժմ՝ Տօփ. Մարքին եւ Տօփ. Ժազի:**



**Նստած՝ ձախէն աջ՝ Պարոյր Գիշիրեան եւ Կղեմէս Շահինեան : Ուռչի՝ Տիկ. Սոֆի (ծնեալ Ղազարոսեան), Յակոբ Շահինեան եւ Տիկին Կ. Շահինեան (դերասանուհի) :**

**Ստանողի ծերունազարդ հայրիկը՝ Հաճի Ահարոնեան Կարապետ աղան տակաւին կ'ապրի Փարիզի մէջ, իր զաւակներով, հարսերով և թոռնիկներով շրջապատուած, իսկ իր կողակիցը՝ Մարին, տարիներ առաջ ի Տէր ննջեց, խիստ բարեպաշտ և քրիստոնավայել տիպար կեանք մը աշտանակելէ յետոյ. օրհնեալ ըլլայ արդարին յիշատակր, որ յաւերժական է :**



**Ա. շարք, ճախէն աջ՝ Կդեմէս, Նուրանա մեծ մայր գրկած փոքրիկն Պետրոսը, Սիրանոյշ՝ սոտի վրայ: Բ. շարք՝ Նուրանա՝ ամուսնացեալ Պալապանեան, մայրը Հերուսաւ՝ ծնեալ Հարոնեան, նշան Հարոնեան, Մարի Քէրիմեան և Մարի Հարոնեան՝ կողակիցը Կարապետ աղա Հարոնեանին**

## **ՊՐՆ. ԳՐԻԳՈՐ ՀԱՅԻԴԱՍԻԷԼԵԱՆԻ ՑՈՒՇԵՐԸ**

1907-ի ատենները երր Սուլթան Համիտի կողմէ եղած հալածանքները Դամոկլեան սուրի պէս կախուած էին ամէն մէկ հայու զլիսուն վերեւ, մեր Ստանողն ալ վտանգի մէջ էր: Օր մը, երր մեր տունը նոր շինուած էր, Թաղականութիւնը եւ Հոգաբարձութիւնը, հաւաքուեցան բարի վայելումի, եւ այդ առթիւ եղած խօսակցութիւններէն կարդ մը բաներ յիշողութեանս մէջ ըլլալով՝ կուգամ մեր պատմազիրքին յանձնել զանոնք:

Վտանգի պահուն ինքնապաշտպանութեան դիմելու վրայ կը խօսէին այդ պահուն: Կանայք, ծերեր եւ մանուկներ պէտք էր ժայռերուն մէջ տե-

դաւորէին. մեր ժայռերը քաղաքին կոնակը հազարներով ժողովուրդ կրնային պարփակել (բայց մուտքը շատ դժուար ըլլալուն ծերեր եւ մանուկներ շատ նեղութիւն պիտի կրէին հոն ապաստանելու համար). Հոն որոշեցին որ մուտքին ապահով դուռ մը շինուի եւ սանդուխներուն եզերքը փայտէ ճաղեր հաստատուին: Ատոր համար շատ հեռուներէն յոյն քարակոփներ բերել տուին եւ հարկ եղած նորոգութիւնը կատարեցին: 1908-ի Սահմանադրութիւնը վրայ հասնելով պէտքը չմնաց. այդ ժողովականներէն ոմանք իրենց մեծ հայրերէն լսած էին թէ՝ 1800-ի ատենները ջարդ մը տեղի ունեցած էր եւ անոնք որ ժայռերուն մէջ ապաստանած էին ապահով վար իջած էին վտանգը անցնելէ յետոյ:



Ա. շարք, ձախէն աջ՝ Գէորգ Ալէքսանեան, որ գրկած է իր մանչուկը Յարութիւնը, Տիկ Հոդիփոխմէ Ալէքսանեան, Ստեփան Զօպանեան՝ խիստ գեղարուեստասէր երիտասարդ մը եւ իր հայրը՝ Գրիգոր Զօպանեան, իր մայրը՝ Տիկին Աթնիկ: Ոտքի՝ Կղեմէս Ալէքսանեան, Լուսին Զօպանեան, Գէորգ Տատուրեան եւ իր կողակիցը՝ Ազատուիի, ծնեալ Թիւրքմէնեան, Մարի Ալիքսանեան, Յակոբ Զօպանեան:

Սահմանադրութենէն յետոյ հայ երիտասարդութիւնը զինուորագրուեցաւ ու Խտալական եւ Պալքանեան պատերազմներուն թուրքերու կողքին կըռուեցաւ. ասդին՝ ժողովուրդը իր գործին, աղէկ թէ գէշ կ'ապրէին մինչեւ որ վրայ հասաւ 1914-ի պատերազմը: Այն ատեն թուրքերը իրենց կողքին կըռուեծ հայ զինուորները զինաթափ ընելով շատերուն խրամներ փորել տուին, ոմանց ալ ճամբաներ չինել տուին մինչև 1915-ի չարաշուք Ապրիլ ամիսը: Անդին՝ հայ զինուորները զինաթափ ընելով կը սպաննէին եւ հայ մտաւորա-

կանութիւնը դէպի Այաշ եւ Զանկը կ'աքսորէին։ Թէեւ Ստանովէն ալ մի քանի ծանօթ անձնաւորութիւններ աքսորուած էին, պատանիները եւ 45էն վեր տարիք ունեցողները իրենց գործին էին։

1915-ի Յունիս ամիսն էր — չերամաբուծութեան արդիւնաբեր շրջան մը : Հօրեղբայրս փրկապին վճարած ըլլալով զինուորութենէ ազատ կացուցուած էր : Հայմանայի կողմերը երկու ջաղացք ունէին : Ինձ հաճոյք պատճառելու համար հօրեղբայրս մի քանի շարթուայ համար մեր կառապանին հետ զիս հոն ուղարկեց . ինծի կ'ընկերանար Գրիգոր Արտանեանը, որուն մօրեղբայրն ալ այլտեղ ջաղացպան էր : Շատ ալ ուրախ էինք . մեզի համար ամէն ինչ նորութիւն էր դպրոցէն ելլելէ յետոյ :

Բայց մեր ուրախութիւնը հազիւ շաբաթ մը տեւեց : Յուլիսի սկիզբները օր մը ձիաւոր ոստիկան մը գալով հարցուց թէ վարպետը ուր է : Մեր ջաղացպանը՝ Ղուկասենց Կղեմէսը՝ 18 տարեկան երիտասարդ, ներսը կը քընանար : Հազիւ ներս մտած՝ առանց հարցուփորձի՝ սկսաւ զաւազանի հարուածներ տեղացնել մարմնոյն եւ գլխոն . շատ չանցած 50–60 հոգինոց խումբ մը՝ Հայմանայի ենթակայ այդ շրջանի Ստանովցի ջաղացպանները հաւաքած, ձիերուն առջեւէն հետ ի հետ վազեցնելով բերին մեր մօտ եւ հրամայեցին շուտ մը կերակուր պատրաստել : Հաւեր մորթեցին, հաց թիւցին, հաւկիթ եփեցին, բայց մերինները ուտելու ախորժակ չունէին : Նոյն վիճակով զանոնք ճամբայ հանեցին դէպի Հայմանա : Մենք՝ երկու տղաքներս անպաշտպան, անոնց ընկերանալ կ'ուզէինք, բայց գիւղին աղան՝ խորհրդակցելով ոստիկաններուն հետ՝ մեզ բռնի վար դրաւ : Մենք կուլայինք, կը պաղատէինք որ մեզ մեր մեծերէն չզատեն, բայց անօգուտ . մեզ ծեծելով գիւղին աղային յանձնեցին : Թուրքին նպատակը տարբեր էր, մեզի տէր ըլլալով կ'ուզէր ջաղացքին մէջ եղած ապրանքներուն տէր ըլլալ, բայց վերջը՝ առաւօտուն երրսայիերով գնաց ջաղացքը պարպելու համար, արդէն գրեթէ ամէն ինչ կողոպտուած էր :

Թուրքը մեզի ձրի հաց չէր կերցներ . ամէն առտուն մեզ իր արտը կը տանէր աշխատցնելու . ճամբան թուրք լակուտներ մեզ կը քարկոծէին : Հազիւ 8 օր անցած թուրքը ամէն պատրաստութիւն տեսած էր մեզ թրքացնելու : Թէեւ Հայմանայի շրջանի հայերը հաւաքած էին, Ստանով գեռ անտեղեակ էր դէպքերէն : Հազիւ բերնէ բերան սկսած էին շշուկներ լսուիլ, հօրեղբայրս եւ իր տղան կարապետը միասին եկան, ընկերակցութեամբ Ղօճա Անդրէսաի, որ իր տղուն քով եկած էր . իրենց ճամբուն վրայ ամէն ջաղացք պարապ գտած էին, որով մեզի հարցուցին թէ ո՞ւր են այս մարդիկը, մենք ալ ըսինք թէ ոստիկանները ամէնը հաւաքելով Հայմանա տարին :

Հօրեղբայրս գուշակելով մեզի սպառնացող վտանգը՝ շուտ մը մեզ առնելով ճամբայ ելաւ . երեկոյեան հասանք Ստանովի ենթակայ ջաղացք մը, ուր ջաղացպանները անհաւատալի կը գտնէին եղելութիւնը, քանի որ իրենց դպչող չէր եղած դեռ . թէեւ մենք ապահով տուն հասանք բայց մտմտուքը մեզ առած էր, ժողովուրդը իմանալով եղելութիւնը խուճապի մատնուած էր, ի՞նչ կրնայինք ընել : Օգոստոս ամիսն ենք . կարգը Ստանովին պիտի գար .



Ա. շարք, ձախէն աջ՝ Օնօ Սինապեան, Տիկ. Արմադանեան, որ վախճանեցաւ ի Վալանս եւ իր մանչուկը՝ Մօրիս Սինապեան: Բ. շարք՝ Տէր եւ Տիկին Մարիամ եւ Դաւիթ Սինապեան, Տիկ. Կատար Զօպանեան՝ ծնեալ Սինապեան:

մէնք եղբայրներով Կրած Քար ապաստանեցանք մինչեւ վտանգին անցնիլլ, բայց Ստանովի էրիկ մարդիկը բոլորն ալ տարուած էին:

Անցան տարիներ, պատերազմը վերջացաւ, ու վլած բոյները չինուիլ սկսան: Հասան ըսուած վատր սկսաւ քծնիլ, բայց Միլիսական Շարժումին Անդարա հաստատուելովը նորէն սկսաւ գլուխ բարձրացնել: Տէլի Աղա ըսուած թուրքին հակառակ ըլլալով՝ սկսան իրարու դէմ դաւ լարել. բայց հայն էր որ պիտի տուժէր: 1921-ի Մարտ ամսուն բազմաթիւ հայրենակիցներ կ'աքսորուէին իրր կասկածելի, Վարդան չաւուչը, Տիկ. Աննիկ Պաղլաճեանը, Տիկ. Նեկտար Թիւրքմէնեանը եւ Յակոր Թումաեանը կը բանտարկէին իրր անգոյ գէնքի թաքստոցի տեղեակներ: Այդ օրերուն էր, երբ գիշեր մը, Վերի Թաղէն տուն կուգայինք իմ հօրեղբօրս տղուն Կարապետին հետ, մեզ ձերբակալեցին եւ բանտ տարին: Գիշերը՝ ինչպէս ամէն գիշեր, այդ խեղճերուն չարչարանքներուն վայնասունները լսեցինք եւ վախցանք որ մեզ ալ անոնց պէս պիտի չարչարեն, եւ բնաւ չքնացանք: Այդ գիշեր Հասանն ալ հոն էր ու իմանալով մեր հոն ըլլալը՝ հարցուց թէ ովքեր ենք, եւ խոստացաւ վերջին օրը գալ եւ մեզ ազատել:

Տունէն իմացած ըլլալով մեր բանտարկութեան լուրը, Տէլի աղայէն կը խնդրեն որ միջամտէ: Տէլի աղա առտուխ կանուխ գալով մեղ ազատեց,

բայց Հասանին արժանապատուութեան դպած ըլլալով մեղմէ հարիւր ոսկի կաշառք պահանջեց : Ստիպուած այդ կաշառքը տուինք, եւ միեւնոյն ատեն իմ զինուորական տարիքս հասած ըլլալով՝ մեկնեցայ Ստանողէն :

Զինուորութիւնս էրզրումի մէջ անցուցի մինչեւ Յունօ-Թրքական պատերազմի վերջը : 1923-ին ազատուեցայ, բայց տուն երթալու իրաւունք չունենալով՝ Պոլիս եկայ, ուր ընտանիքիս միանալով՝ 1925-ին Ֆրանսա եկանք : Այսպիսով վերջ գտաւ մեր պանդխտութիւնը եւ նոր կեանք մը ոկտանք տուպրնջական ֆրանսայի հովանիին տակ :

1968, Փարիզ

ԳՐԻԳՈՐ ՀԱՃԻԴԱՆԻՔԼԵԱՆ

## ԿՂԵՄԷՍ ՏԷՐ ԹՈՒՄԱԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԷՆ

### ՀԱՃԻ ՌԱՓԱՑԷԼ ՏԷՐ ԹՈՒՄԱԵԱՆ

Որդի Տէր Թումա քահանայի, Հաճի Ռափայէլ ծնած է Ստանող : Կը պատկանէր տեղույն աւետարանական համայնքին : Ան կը ճանչուէր թուրքերուն եւ հայերուն կողմէ որպէս աստուածավախ ու ամբասիր նկարագրով անձ մը : Ունէր բժշկական ու անասնաբուժական լայն փորձառութիւն զոր ի սպաս կը զնէր բոլոր իրեն դիմողներուն անձնուիրաբար :

Երբ տարագրութեան սեւ օրերուն Ստանողիները Անզարա քշուեցան, որոշ պատճառներով աւետարանականները զատուելով ետ Ստանող վերադարձուեցան, ուր մնացին կարճ շրջան մը : Յետոյ կրկին կանչուեցան պետական ըընակներու կողմէ եւ իրենց առաջարկուեցաւ որ իսլամութիւնը ընդունին, որուն փոխարէն գերմանական անձագիրներ պիտի տրուէին իրենց : Բայց առաջարկի մերժումը ստոյգ եւ անմիջական եղած էր : Ասոր վրայ աւետարանականները Ստանողէն 8 քլմ . հեռու վայրի մը մէջ ջարդուեցան ու մարմինները խորունկ փոսի մը մէջ նետուեցան : Անոնց կարգին Հաճի Ռափայէլ զոհ կ'ըլլայ իր սիրելի ազգակիցներուն բախտին արժանանալով :

Ըստ թուրք ջարդարաններէն մէկուն վկայութեան՝ հայրս Ռափայէլ՝ շատ վայրագօրէն ջարդուած է . եղբօրս ուղղած խօսքերով, «Ծօ, Յակոր, հայրդ ես սպաննեցի . բոլորէն աւելի տաժաննելի մահով մեռնողը հայրդ եղաւ» :

Վերջապէս Ստանողի թուրքերը չկարողացան գնահատել Հաճի Ռափայէլ զէքիմը, որ կատարեալ նուիրումով ծառայած էր իրենց :

Նահատակաց յիշատակը օրհնեալ ըլլայ յաւիտեան, եւ արժանի անոնց հողին երկնից սուրբ արքայութեան :



Տէր Թումանեան Կղեմէս  
(Քահանայի քոռ)



Տիկ. ՀՈՒՓՍԻ ՏԵՐ ԹՈՒՄԱԵԱՆ  
(Ծննալ Սինամեան)

Հաճի Ռաֆայէլ Տէր Թումաեան  
(Հէքիմ), Ստանոզի Տէր Թումա Քահա-  
նային որդին, որ անկեղծ եւ անշա-  
հախթդիր հոգուով ծառայած է հայե-  
րուն եւ բուրքերուն:



Հէքիմ, Տէր Թումաեան Հաճի Ռա-  
ֆայէլի որդւոյն գերեզմանին (դամ-  
բանին) Վրայ ողբացող Հաճի Ռաֆա-  
յէլին կինը՝ Սրբուհի, 15 Օգոստ 1925:

Ստանոզի գերդաստանէն Թումա  
Տէր Թումաեան, 9 տարեկան: 1940-ի  
ընդհանուր պատերազմի ուժակոծու-  
թեան զոհ, Փարիզի մօտ:



**Ստանոցի Տէր եւ Տիկին Կղեմէս Տէր Թումանանի դստեր՝**

**Ազաւմիի հարսանելան խմբանկարը :**

Առաջին շարք, ձախէն աջ. — Հայր եւ մայր Պօրանեան խնամիներ, Տէր եւ Տիկին Յովհաննէս Պօրանեան նորապսակ ամուր :

Ետեւի շարք, ձախէն աջ. — Սօփի, Նումիկ, Նոյեմի, Նեկտար, Մարի, Կղեմէս, Հուփսի՝ Տէր Թումանան գերդաստանը, ինչպէս նաև ժագո, Բենիամին, Հռուր Պօրանեան երաժիշտներ եւ Յակոբ Տէր Թումանան, Յարութիւն Օտեան :



**ՅԱՐՈՒԹԻՒՆ ՕՏԵԱՆ (Փարիզ)**

## ԳՐԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԿԱՐԱՊԵՏ ՔԻՍԵԱՆ

Մի քանի յուշազրութեան տողերով կը փափաքիմ մասնակցիլ Ստանո-  
զահայոց այս պատմապրքին :

Հայրս բնիկ Ստանոզի եւ Ստանոզաբնակ՝ Քիսեան Յովհաննէս, 1914-  
1918 Օսմանեան բանակի զինուորական ծառայութիւնը լրացնելէ յետոյ,  
օդափոխութեան մեկնումի արտօնագիրը ստացած էր եւ սակայն հազիւ թէ  
բանակավայրէն մի քանի մզոն հեռացած՝ կը ձեռքակալուի : Իր ձեռքէն  
կ'առնեն արտօնագիրը եւ անմիջապէս կ'աքսորեն Գոնիայի շրջանին մէջ ին-  
էվի ըսուած վայրը որ ախոռ մըն էր, ուր հազարաւոր հայ եւ յոյն գաղ-  
թականներ կը տառապէին մահուան դէմ պայքար մղելով :



Խմբանկարին մէջտեղը, կարապետ Քիսեան, կողակիցը՝ Մարիամ (ծնեալ  
Տաղլեան), իր որդիկը՝ ձախ կողմը Յովհաննէս, նարտարապէտ, եւ աջ  
կողմը՝ Միսակ, մարմնամարզ-քծիշկ Փարիզի հիւանդանոցին մէջ :

Հայրս՝ Յովհ. Քիսեան, մահուան առջեւ փոխանակ յուսահատելու,  
իրեկունը փախուստ կուտայ այդ դժոխավայրէն եւ մօտակայ գետեզերքին  
ուղղութեամբ կը հեռանայ : Մինչ մտավախութեամբ եւ դժբախտութեամբ իր  
փախուստը կը շարունակէր դէպի անծանօթը, յանկարծ, զետափին վրայ կա-  
ռուցուած ջրաղացի մը հանդիպեցաւ ու անօթութեան մահէն ազատելու հա-  
մար, քաջութեամբ մտաւ ներս . սակայն ի՞նչ հրաշք... տեսաւ որ ջաղաց-  
պանը Ստանոզի Սուտուրենց կղեմէսն էր, որուն ատենօք շատ բարութիւն-  
ներ ըրած էր : Զաղացպան կղեմէսը հոն թրքական պետութեան կողմէ լիա-  
զօր պաշտօնեայ մըն էր, եւ անմիջապէս հոգատար եղաւ հօրս՝ մեծ երախ-  
տագիտութեամբ լիշելով հին մտերիմի օրերը Ստանոզի մէջ : Սուտուրենց  
կղեմէս իր տրամադրութեան տակ եղող ջորեպաններուն յանձնեց հայրս՝



Ստանոցի գերդաստանէն ջութակահար

Տաղիան Գեորգ , Հայաստանի մէջ :

**Յովհաննէսը զոր ապահովաբար հասցուցին Ստանոզ :** Ու ես , տարիներէ ի վեր հայրս փնտռելէ եւ թափառելէ յետոյ՝ երբ յուսահատ Ստանոզ վերադարձայ , մեծ զարմանքով հայրս գտայ հոն :

Սակայն աւա՞զ , որ տառապակոծ հայրս շատ չանցած վախճանեցաւ , ու ես , կենակիցս Մարիամ , անդրանիկ որդիս Միսակ , Զորում , Սամսոն , Աթէնք ու զանազան վայրեր աստանդական երկար թափառումներէ յետոյ 1928-ին հասանք Ֆրանսա եւ ի վերջոյ 1928-ին ապաստանեցանք Փարիզ :

Երջանկայիշատակ հայրս միշտ մտարերել կուտայ ինձի Սողոմոն Իմաստունին հետեւեալ խօսքը . «Քու հացդ ջուրերուն վրայ նետէ ու շատ օրեր ետքը զանիկա պիտի գտնես» :

Ստորեւ կը ներկայացնենք բնիկ Ստանողցի Մ. Յ. Գասապեանի մէկ բանաստեղծութիւնը :

## Զ Օ Ն

### ՆԱՀԱՏԱԿ ԵՒ ՈՄԲԱԿՈՆՈՒԹԵԱՆ ԶՈՀ ՀԱՅՐԵՆԱԿԻՑԵՐՈՒԻ

Դուք երկնակամարին վրայ փայլող աստղեր,  
Մեր պապերէն պլալացող, մարուող երագներ.  
Ցանեցիք քեզուն սերմեր, կերտեցիք հայոց բոյներ,  
Օր մ'ալ խլեցին ձեր կեանքը մահահու ռումրեր.  
Նահատակ դարձաք, դուք հայկեան սերունդներ :

Դուք որբեր էիք անոք, որբեր քողուցիք,  
Վարդանման քարմ կոկոններ մեզ ճգեցիք,  
Մեծ եղեռնէն որբեր արդէն, վտարանդի ափին,  
Դարձաք զոհը, սեւ անզութ նակատազրին,  
Ողջակիզուեցաք անմեղօրէն, աշխարհաւեր սպանդին :

Մենք ալ ձեզ նման, որբեր ու որբուեիներ,  
Կուգանիք խոնարհիլ, ձեր հողակոյտին առջեւ,  
Կոչելով — Յարզա՛նիք Ձեզ, քաղցր ծնողք, եղբայր ու քոյր,  
Ձեր յիշատակը վառ մնայ, մեր սրտերու մէջ անշէջ հուր,  
Ցանենք շիրիմներուդ անքառամ ծաղիկ խընկարոյր :

Մ. Յ. ԳԱՍԱՊԵԱՆ



Անգարաբնակ Ստամոզցիներէն Մարկոսեան եւ Սիմոնեան ընտանիքներ  
(Ստամոզի այգիներու գետեզերքը առնուած խմբանկար)



Անգարաբնակ Ստամոզցիներէն Կօնճիկեան եւ Սիմոնեան ընտանիքներ  
(Հարսանիքի մը առքիւ առնուած խմբանկար)



Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Ամենիկ Հաճիդանիկլեաններ  
Պատմագրքիս հախածոնողներէն մին — Բարիզ



**ԿԱՐԱՊԵՏ ՍԱՐԱՖԵԱՆ**  
Ծնած է Ստանոց, լաւ թրքախօս եւ հաշուագետ, երկար ատեն  
կը պաշտօնավարէ իբր գանձապահ Սիվրիհիսար, Նալլըխան,  
եւ Մեխալընըզի կառավարութեան մօտ:  
կը մահանայ տարագրութեան մէջ:



**Հանրապետական քուրք բանակին մէջ Ստանոցի զիմուռներ  
Զարէն աջ՝ Տիգրան Մարկոսեան, Մարկոս Մարկոսեան, Պետրոս Սիմոնեան**

Ստանոցի Վարի Ազրիւրին մօտ նկարուած, Յովհաննէս Սարաֆեան, բոյրը Նուարդ Գահֆէնեան, կողակիցը Եղիսարէք Սարաֆեան եւ Ստանոցի Հրանդ Քիրէմիտմեանի կողակիցը Մարի եւ դուտրը :



**ԱՐՄԵՆ ՏԱՂԼԻԾԵԱՆ  
Ուսանող՝ Կեսարիա  
նահատակուած 1915-ին**

## ՀԱՅՐԵՆԱԿԻՑ ԳԷՈՐԳ ԳԱՊՉԵՄԱԼԵԱՆԻ ՅՈՒՇԵՐԸ

Մեր տարէց հայրենակիցներէն Գէորգ Գապչէմալեան 1900 թուականէն առաջ տեղի ունեցած հետեւեալ դէպքին մասին և այլ ծանօթութիւններ փոխանցած է մեզի—

«Այդ օրերուն Անգարայի մէջ կախաղան հանուեցան հինգ Կիւրինցի Հնչակեան հերոսներ, յանձին Զելլոյի, Թորոսի, Ժիրայրի, Կիւլպէնկի եւ Միրիմանի: Անգարայի առաջնորդական պաշտօնը կը վարէր Եղիչէ Ծայր. Վարդապետ Գալֆայեան:

«Այս հինգ հողինոց հրոսակախումբը ահ ու սարսափի մատնած էր ամբողջ Անգարայի շրջանը, ու ոեւէ թուրք չէր կարող հայու հասցէին անարդական արտայայտութիւն ունենալ եւ անպատճիժ մնալ: Մեծ մայրս Սառա Հատան կը պատմէր թէ անոնք ինչպէս յարձակման ու կողոպուտի կ'ենթարկէին կառավարական շատ մը սուրհանդակներն ու իրենց կառքերը եւ ձեռք ձցուած աւարներն ու հնչուն ոսկիները կը բաշխէին հայ եւ թուրք չքաւորներուն անխտիր: Երբ՝ թուրք կամ հայ՝ լսէին Զելլոյի խումբին արշաւանքը ոեւէ վայրի վրայ, ամէն ոք ցնծութեանբ կը համակուէր: Այս հրոսակները իրենց զործունէութեանց վայր ընտրած էին հօղղատ, Կեսարիա, Մանճուսուն, էվէրէկ, Ստանող ու շատ մը հայաշատ քաղաքները:

«Օր մը, 17 տարու Կիւլպէնկ՝ Զելլոյի խումբին ամենաճարպիկ պատանին՝ ծպտեալ կուգայ Ստանող եւ մեր տան զուուը կը բաղխէ խումբին մասնաւոր հրահանզով, տեղեկանալու համար թէ հայերը ոեւէ հայածանքի կ'ենթարկուէի՞ն:

Սառա Հատաս՝ տեսնելով այս գեղադէմ, ճարպիկ պատանի Փէտային՝ կը սկսի հարցուիորձ ընել Զելլոյի խումբին քաջագործութիւնները, որոնք ամէն լսողին հիացմունք ու զարմանք կը պատճառէին:

«Կիւլպէնկը՝ հրացայտ աչքերով վառվոուն քաջ երիտասարդ՝ կը սկսի մի առ մի պատմել թուրք բռնակալին դէմ իրենց կատարած շահատակութիւնները, որոնք ամէն լսողին հիացմունք ու զարմանք կը պատճառէին:

«Մեծ մայրս հարց կու տայ իրեն թէ ինչո՞ւ այդ մատաղ տարիքին քաղաքական զործերու մէջ կը մտնէր, երբ կրնար ծնողքին հովանաւորութեան տակ մնալով զարդանալ եւ անոնց օգնելու առիթները զործածել, մինչդեռ այդ իր ընտրած ընթացքով կեանքն ու ապագան կրնար վտանգել: Քաջ կիւլպէնկ յախուռն ձեւով սապէս կը պատասխանէ յուղուած.

«Ո՛չ, մայր իմ, ո՛չ, կը սխալիք. թէպէտեւ անչափահաս եմ, բայց կատարելիք գործս մեծ է ու պարտականութիւնս ալ վեհ. հող չէ եթէ մահանամ, եթէ ազգիս փրկութեան գործին կրնամ իմ բաժինս բերել Կարմիր Սուլթանին բռնակալութենէն ազատելով իմ աղջս: Մեր նշանաբանն է կամ մահ, կամ ազատութիւն»:

«Մեծ մայրս կիւլպէնկին երեսները համբուրելով ու հառաչելով ըսած է. «Եկուր, զաւակս, տեղ մի՛ երթար, Ստանող մնացիր ու քեզ զա-

ւակի պէս կը խնամենք գուրզուրանքով»։ Կիւլպէնկ խորին չնորհակալութիւն յայտնելով կ'ըսէ . «Մայր իմ, պարտականութիւնս շատ լուրջ է, պէտք է որ զայն լիուլի կատարեմ, եթէ ոչ պատասխանատու պիտի ըլլամ խումբին առջեւ . երդուած եմ մինչեւ վերջը պայքարի զերութեան լուծը մեր վրայ դնող արիւնաբրու նիւազ Սուլթանին դէմ»։

«Այս միջոցին, պատիկ հիւանդութեան մը պատճառաւ, Կիւլպէնկ մեր տունը կը մնայ ու կը դարձանուի ծնողացս խնամքին տակ։ Նոյն ժամանակ եղիչէ Շ. Վրդ. թեմական այցելութիւնով մեր տունը կ'իջեւանի։ Կիւլպէնկ՝ խօսքը ուղղելով մեծ մօրս՝ կ'ըսէ . «Սառա Տուտու, գիտե՞ս թէ այս նիւազ այծամօրուս վարդապետը միշտ մեր երսակախումբը հալածել կուտայ եւ կ'ուզէ պուտ մը ջուրի մէջ խեղդել մեզ. այս նիւազը Համիտի գործակալ աջ բազուկն է . գիտցած եղէք որ օր մը մեզ պիտի մատնե»։

«Աստէջ քանի մը ամիսներ յետոյ Զելլոյի խումբը լրտեսներու միջոցով թակարդի մէջ կ'իյնայ եւ Անգարայի զնտանը կ'արգելափակուի»։

«Վարդապետը նպատակին հասած էր քանի որ հերոսները բռնուած ու բանալ նետուած էին, ու ինք ալ համիտեան շքանշանով պարզեւատրուած էր»։

«Բանտին մէջ հինգ Փէտայիները կ'աշխատին փապուղի մը բանալ որպէս զի փախչին ու իրենց քաջաղործութիւնները շարունակեն, բայց դժբախտարար գաղտնիքը երեւան կ'ելլէ եւ մասնաւոր դատավարութեան կ'ենթարկուին իրենք. ոչ մէկ աղերսանք կամ պաշտպանողական օկուտ կ'ունենայ. ոչ իսկ Բարձրագոյն Դուռին մօտ Պատրիարքարանի միջամտութիւնը. քանի որ թիապարտութեան փոխուած վճիռի հաղորդումը պատկան պաշտօնեաները նենդամտօրէն կը յապաղցնեն, ու այսպէս մեր քաջ կորիւնները Թահթա Գալէի հրապարակը կ'առաջնորդուին, ուր հինգ կախաղաններ իրենց կը սպասէին»։

«Մէկ կողմէն դահիճները պարան կ'իւղուտեն, միւս կողմէն հայ քահանան Ս. Հաղորդութիւն կը մատակարարէ քաջերուն։ Դահճապետը կը հրամայէ որ իրենց վերջին խօսքը ըսեն։ Դահիճը Թորոսին կը մօտենայ որ պարանը անցընէ անոր վզին. Թորոս՝ լուրջ բայց իւրոխտ՝ կը բացագանչէ . «Հարկ չկայ, մենք կրնանք մեր վզին անցընել մեղապարտի պարանը, բայց գիտցէք թէ մենք անմեղ ենք. արդարութեան ու հաւասարութեան համար մարտնչողներ, իսկ դուք՝ զուտ դահիճներ, ստահակեներ, մակարոյնեներ», եւ հազար ու մէկ լուսանքներ տեղացնելով Սուլթանին ու իր արրանեակներուն զլխուն, իր ոտքին տակի աթոռը մէկ հարուածով կը պայթեցնէ դահիճին զլխուն՝ սպաննելով զայն տեղն ու տեղը, իսկ ինք՝ ժպտուն, կը յանձնուի իր դահիճներուն կամքին։ Իր ընկերները նոյն բախտին կ'արժանանան՝ կախաղան բարձրանալով»։

«Եղիչէ Վարդապետ կրնար այդ հերոսները ազատել եթէ կամենար. բայց զլացաւ այդ չնորհքը, որպէս զի Սուլթան Համիտի տհաճութիւնը չչահի»։

«Հայ գուսաններ երկար ատեն երգեցին հետեւեալ երգը զոր Թորոս յօրինած էր իրենց մահուան վճիռը արուած ատեն».

Անգարանըն ըշրջարը փարլայօր,  
Գարիլ նէլատ ուրդանլարը եազլայօր.  
Անգարատան չըգտըմ պաշըմ սէլամէք,  
Ազմազ այազընտա զօփտու գըյամէք:  
Աննէմէ սէօյլէյին տամա չըգմասըն,  
Թորոս կէլէնէք տէյի եօլա պագմասըն.  
Զուխա շալվարըմա էէմէք տագմասըն,  
Աման, էլմասըմ, նէնէմ տույմասըն:

«Այս քառեակները հատուկտոր մեզի հասած են, ինչպէս նաեւ այս պատմութիւնն ու Եղիշէ Վարդապետին վերագրուածը. ու չենք զիտեր թէ որքանը իրականութիւն է: Թումտիկեանի պատմացրքին մէջ հետեւեալը կը կարդանք. «1890ական թուականներուն Հնչակեան գործիչ ժիրայր՝ նօգդատի հայ զիւղերուն կարգին՝ գաղտնի կ'այցելէր նաեւ Թումտիկին, ինչպէս ուրիշ Հնչակեան գինակիրներ՝ Թորոս, Կիւլպէնկ, Միրինան ու թերեւս Զելլան: Ասոնց զիւղ մուտքը կը տեղեկացուի եւ թուրքերը կը հետապնդեն: Ֆէտայիները գիւղէն կ'ելլին ապահով, բայց քանի մը ժամ վերջ՝ Զըխրըխ Զուխուր տանող կամուրջէն անցնելու ատեն կը ձերբակալուին ոստիկաններու կողմէ, Թումտիկին կը բերուին, ապա Անգարա տարուելով կը կախուին:»

«Հինգ հայ Փէտայիներու թուրք կառավարութեան մատնուկլը Եղիշէ Ծ. Վրդ. Գալֆայեանի վերագրուած ըլլալով՝ հոս կ'ուզենք տալ մի քանի ծանօթութիւններ իր կարգ մը գործունէութիւններուն մասին: Ան՝ թէեւ երկար տարիներ Անգարայի առաջնորդական պաշտօնը վարած էր՝ սակայն բարի անոն մը շահած չէր իր թեմին մէջ: Այդ իսկ պատճառով՝ երբ Սահմանադրութիւնը հոչակուեցաւ, ան չկրցաւ շարունակել իր պաշտօնը ու անցաւ Պոլիս:

«Տիրացած ըլլալով Անգարայի Ս. Աստուածածնայ վանքին հարստութիւններուն՝ ան կ'ապրէր քմահած ու եսասէր կեանք, որբերուն արդար իւրաւունքն իսկ կորզելով. մոոցած էր գութ, իսիդ, եւ ինքզինք յանձնած էր փառասիրութեան ու չուայտութեան: Աւելին կայ. ան զարտուղի տիքթաթոր մըն էր:

«Եղիշէ Ծ. Վրդ. 1919ի սկիզբները կրկին Անգարայի առաջնորդութեան պաշտօնին կոչուած էր. թերեւս կը յուսար թէ առաջուան ճոխութիւնը պիտի գտնէ, բայց յուսախար եղաւ: Անկէ կարճ միջոց վերջ պաշտօնը ձգելով վերադարձաւ Պոլիս:

«1920ին ես ալ Պոլիս եկած էի, ու օրին մէկը բախտը ունեցայ իրեն հանդիպելու. Սկիւտարի մայթերուն վրայ ճեմելու ելած էր, այս անզամ բոլորովին հիւծած, պարտասած ու ծերացած:

«Դիմացը ելլելով բարեւեցի եւ ըսի. «Հայր Սուրբ, արդեօք զիս պիտի ճանչնա՞ք. ես Զեղ մօտէն ճանչնալու առիթը ունեցած եմ երբ դուք 1905-ին Ստանոզ այցելութիւն տուիք ու մեր տունը՝ այսինքն Կիրակոս էֆ. Գապղէմալեանի տունը հիւրասիրուեցաք: Այն ատեն ես հազիւ 10 տարեկան պատանի մըն էի:»

— «Ո՛չ, զաւակս, չեմ ճանչնար. արդէն աչքերս ալ տկարացած են յառաջացած տարիքիս բերմամբ», յարեց վարդապետը :

— «Հա՛ւ, Հայր Սուրբ, մինչեւ հիմա ո՞ւր էիք», հարց տուի իրեն :

— «Անգարա էի եւ վանքին տնօրինութիւնը ստանձնած :

— «Եւաւ, ուրեմն ինչո՞ւ համար ձեցիք Զեր պաշտօնը եւ հօտը ու փախաք եկաք մինչեւ հոս, միթէ լաւ չէ՞ր ըլլար որ հօտին հետ մնայիք որոնք անպաշտպան եւ անղօր են, եւ ջարդերէն ու աքսորէն կոտորակուած ու մաղապուրծ ազատուած ժողովուրդի խլեակները հարեւան բարբարոսներուն ձեռքը թողուած՝ նոր հալածանք ու ջարդի վախերը առանց հովիւի չդիմակալէին :

«Այս խօսակցութիւնը տեղի կ'ունենար ճիշդ այն պահուն երբ վարդապետը հաւկիթ մը կը գնէր : Գութս շարժած հարցուցի . «Հայր Սուրբ, ինչո՞ւ միայն մէկ հաւկիթ կը գնէք . այսքա՞ն անձուկ պարագաներու տակ կ'ապրիք : Ի՞նչ եղան վանքին հաւերն ու հաւկիթները, առջարները, կաթն ու մածունը . միթէ Զեր տրամադրութեան տակ զտնուող հարստութիւնները կարող չեղա՞ք փախցնել վանքէն» :

«Եսկոյն դոյնը փոխեց ու պաղ քրտինք մը երեւցաւ ճակտին վրայ . ձեռքերը կարկամած կարծես կ'ողբար անցեալի կորսուած փառքը զոր չէր կրցած ըստ արժանուոյն գնահատել :

«1909-ին եղիշէ Մայր . Վարդապետ Գալֆաեանին յաջորդեց Բարդէն Մայր . Վարդապետ Կիւլէսէրեան որ տարիներ յատկացուց մինչեւ որ կրցաւ վանքը փրկել կործանումէ եւ զայն դարձնել ինքնարաւ : Ան եղած է աւելի բանաէր քան հովիւ, եւ այդ շրջանի եկեղեցիներուն ու վանքերուն մէջ պահուած ձեռագիրներու, Աւետարաններու ցուցակագրութիւնը ըրած է : 1913-ին իրեն փոխանորդ կարգեց Ստանոզի Հովիւ Տէր Խորէն Աւագ քահանայ Տաղլեանը եւ հեռացաւ :

«Տէր Խորէն քաջ հովիւ մը եղաւ ու ջանաց ժողովուրդին իրաւունքներուն պաշտպան կանգնիլ տեղական կառավարութեան մօտ, ինչպէս ըրած էր նախօրօք :

«Հետեւեալ դէպքը ցոյց կուտայ Տէր Խորէնին ձեռներէցութիւնն ու ազգասիրութիւնը :

«Երբ եղիշէ Մայր . Վարդապետ Անգարայի առաջնորդ էր, ան շահած էր թուրք կառավարութեան վստահութիւնը, ինչ որ մեծ նպաստ էր հետեւեալ դէպքի պարագային .

«Անգամ մը տուրքերու եւ ճամբաներու շինութեան պարտաւորիչ աշխատանքի նկատմամբ Հարց ծագելով Ստանոզի Թագւոր Գարակէօղեան եւ Յարութիւն Սողոմոնեան կը ծեծուին ու բանտ կ'առաջնորդուին ապօրինի կերպով, քանի որ զիրենք փոխարինողներ գտնելով օրինաւոր վճարում ըրած էին անոնց եւ պէտք չէր պարտադրուէին տարապարհակի :

«Տէր Խորէն՝ որ քաջածանօթ էր օրէնքներու, եւ կարող իրենները պաշտպանելու՝ կը փութայ գայմագամին մօտ ու բացատրութիւն կը խնդրէ : Երբ գայմագամը կը մերժէ, Տէր Խորէն կը փութայ Անգարա ուր եղիշէ

**Մայր . Վարդապետի միջնորդութեամբ ունկընդրութիւն կը խնդրէ կուսակալէն , եւ հարկ Եղած պաշտպանողականը կ'ընէ : Արդի՞ւնք . զեռ ինք Ստանող չհասած զայմաղամը պաշտօնանկ կ'ըլլայ : Այս յաղթանակը շրջանի թուրքերուն անիրաւութիւններուն եւ ապօրինի ընթացքին սահման մը դրած եղաւ :**

**«Ճէր Խորէնի յաջողութեան զաղտնիքներէն մին ալ թրքերէն լեզուի իր հմտութիւնն էր : Պաշտօնական շրջանակներէն ներս , հանդիսաւոր հաւաքոյթներուն ան միշտ պաշտպանած է հայուն դատը երբ թուրք պաշտօնեաներ լեզուական դարձուածքներով կամ սխալներով ծոել ջանացած են ժողովուրդին իրաւունքը : Նոյնիսկ թուրք կրօնաւորներ տարագրութեան միջոցին իրեն առաջարկած են որ կրօնափոխ ըլլալով՝ իբր թուրք Հօճա ծառայէ իրենց» :**

## **ԳԱՂԱՑԻԱ ԵՒ ԻՐ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ**

**Գաղատիա իր Ս. Աստուածածին վանքով առաջնորդանիստ քաղաք մըն էր որուն իրաւական իշխանութեան տակ կ'իյնային Գաղատիոյ , Գոնիայի եւ Գասթեմունիի նահանգները : Ստանող՝ Սիվրի Հիսարէն յետոյ՝ գլխաւոր թեմերէն մին էր ու կապուած Անգարայի :**

**Ստորեւ կուտանք այս թեմի առաջնորդներուն ցանկէն մաս մը եւ մի քանի այլ ծանօթութիւններ :**

**«1883-ին՝ Արիստակէս Եպիսկոպոսի պաշտօնանկութենէն յետոյ իրեն կը յաջորդէ իբր Գաղատիոյ առաջնորդական տեղապահ Գէորգ Վարդապետ Ռուսնուգլեան : Յիշեալր մեղի կուտայ հակիրճ ծանօթութիւններ թեմին ազգայիններուն թիւին , քաղաքներու դիրքին ու զործերու նկատմամբ .**

**«Գաղատիոյ Առաջնորդութիւնը կը հաշուէ երեք կուսակալութիւն — Գաղատիա , Գոնիա եւ Գասթեմունի :**

**«Գաղատիա ունէր 150 տուն Հայ Առաքելականներ եւ 2000 տուն կաթոլիկներ : Ստանող(\*) — 6 ժամ հեռու , 400 տուն որոնցմէ 100-ր Բողոքական . ոչ դպրոց ունին , ոչ ալ քահանայ :**

**Նալլը Խան 27 ժամ հեռու , 150 տուն հայ**

**Սիվրի Հիսար 24 ժամ հեռու , 900 տուն հայ**

**Գալայնը 10 ժամ հեռու , 120 տուն հայ**

**Զանկըրը 14 ժամ հեռու , 25 տուն հայ**

**Մատէն 20 ժամ հեռու , 20 տուն հայ**

**«Ս. Աստուածածնայ Վանքը կէս ժամ հեռու է քաղաքէն եւ ունի 1200 արտավար շատ լաւ ոռոգուած արդաւանդ հող . լաւ մշակուելով կրնար տարեկան 20էն 25 հազար դահեկանի հասոյթ բերել :**

(\*) Ստանող 1915-ին կը հաշուէր 800 տուն , որուն 200-ը Աւետարանականներ էին :

«Վանքին կարեւոր զոյքերն ու արծաթեղէն անօթները անծանօթ շահադէտներու քով ինչ ինչ պատրուակներով պահ դրուած էին»:

Զենք գիտեր ո'րչափ ստոյգ է Ստանողի մասին եղած դիտողութիւնը թէ՝ ոչ դպրոց եւ ոչ ալ քահանայ կար հոն: Մեր հայրերը՝ 1870-75-ի ծրնունդներ՝ գիտէին կարդալ ու գրել, եւ 1883-ին իրենց դպրոց յաճախելու տարիքն էր: Տէր Կիրակոս Քչնյ. եւ Յակոբ Պատուելի Տաղլեան՝ այդ եւ հետագայ թուականներուն (մինչեւ 1900) Յակոբ Գալֆա Աճէմեանի եւ Տէր Խորէն Ա. Քչնյ.ի ձեռնադրուելին առաջ իսկ երկրորդական վարժարան յաճախելու յարմար աշակերտներ հասցուցած էին Ստանողի մէջ:

1834-ին Պոլսոյ Պատրիարքարանի պատրաստած Ազգ. դպրոցներու վեճակագրութիւնը կը ցուցնէ թէ Անգարա եւ Ստանող ունէին դպրոցներ, եւ վերջոյն մէջ կը պաշտօնավարէին Ստանողցի ուսուցիչներ: ոմանք ալ Անգարայի վարժարաններուն մէջ:

Այդ շրջաններուն Տաղլեան եւ Աճէմեան ընտանիքները իրենց ծնողներէն սորված էին սատար Հանդիսանալ դպրոցին ու եկեղեցիին: Նոյն շրջանին (1800-1890) իրը հովիւ ծառայած են Տէր Կիրակոս, Տէր Կարապետ Սինապեան, Տէր Թումա եւ Տէր Յակոբ քահանաները:

Գաղատիոյ առաջնորդարանը մի գուցէ Սուլթան Երլարը Պայազիտի եւ Լէնկթիմուրի ժամանակներուն հաստատուած է:

Սիվրի Հիսարի Պատմագիրքէն կ'արտատպենք վանահայր առաջնորդներու հետեւեալ ցանկը.

«Յովսէփ Արքեպիսկոպոս 1441 թուականին

Ներսէս Եպիսկոպոս 1447 թուականին

Նիկողայոս Եպիսկոպոս 1469 թուականին

Սարգիս Եպիսկոպոս 1475 թուականին

«Յիշատակագրութեան մը համաձայն վանքը վերահաստատողը եղած է Ներսէս Եպիսկոպոս: Վերանորոգողը՝ Նիկողայոս Եպիսկոպոս: Հէնցնողը՝ Սարգիս Եպիսկոպոս: Այսպէս կը շարունակուի պաշտօնավարող եկեղեցականներու ցանկը՝ մեծաւ մասամբ Եպիսկոպոս կամ Արքեպիսկոպոսներ:

«1648 թուին կը հանդիպինք Մինաս Վարդապետ Թոխաթցիի անուան որ աշակերտն էր Էջմիածնայ Փիլիպոս Կաթողիկոսին: Անոր գործունէութեան մասին հետեւեալը կը կարդանք.

«Մինաս Վարդապետ 1648 թուին իր յուշագրին մէջ կը գրէ 22-9, վանքը անխնամ ճգուած է եւ եկեղեցապատկան սպասները զրաւի դրուած: Յոյները կ'առաջարկեն գնել: բայց ինք անմիջապէս նուրիբահաւաքումի կը ձեռնարկէ թէ կեղրոնը եւ թէ թեմականներուն մէջ, որով՝ ո'չ միայն պարտքերը կը վճարուին այլ նաեւ աւելցած 4000 զուրուշով վանքը կը նորոգուի:

«1647-49-ի ատենները էջմիածնայ Փիլիպոս Կաթողիկոսը Անգարա զալով՝ առ ի գնահատութիւն՝ Մինաս Վարդապետը կը ձեռնադրէ Եպիսկոպոս:

«Աւանդութեան մը համաձայն վանքը նախապէս յոյներուն կը պատկանէր: Վանքին մէկ տօնախմբութեան առթիւ յոյները շատ կ'արրենան ու գինին հատած ըլլալով հայերէն խմիչք կը խնդրեն: Հայերը կը յօժարին

պայմանաւ որ վանքը իրենց փոխանցուի Մէթրօրոլիտէն ստորագրուած պաշտօնաթուղթով մը :

«1900-1909-ին կը տեսնենք Եղիշէ Ծայր . Վարդապետ Գալֆաեանի անունը , 1909-1913՝ Բարզէն Ծայր . Վարդապետ Կիւլսէրեանինը , (Հետագային Անթիլիասի Կաթողիկոս Կիլիկիոյ Թեմին) , ու նորէն 1919-20 Եղիշէ Վարդապետինը , որմէ յետոյ Հայերուն հեռանալով վերջ կը դոնէ Անդարայի առաջնորդական վիճակը :

«Յիշեալ առաջնորդներէն ոմանք խղճմտօրէն տէր կանգնած են վանքին ու նուիրուած են անոր բարեղարդման , միաժամանակ կարեկից ու օգնական ըլլալով թեմի զանազան չրջաններու ծուխներուն : Դժբաղդաբար դտնուած են նաեւ առաջնորդներ որոնք լոկ իրենց անձնական չահերր հետապնդած՝ ու վանքին ինչքերը մսխած են Հաճոյամոլութեան անձնատուր ըլլալով :

«Ամբասիր եկեղեցականներու կարգին կը յիշենք Բարզէն Ծայր . Վարդապետ Կիւլսէրեանը : 1909-ին վանքին պատասխանատուութիւնը երր կը ստանձնէ ան զրեթէ քայքայուած ու կործանման մօտ էր : Հինգ տարիներու պաշտօնավարութեան ընթացքին դերադոյն ճիկով եւ զոհողութիւնով վանքը կը փրկէ այդ խղճալի վիճակէն : Իրեն փոխանորդ կարդուած Տէր Խորէն նոյն ոգիով կը ծառայէ մինչեւ 1915-ի չարաղէտ տարին :

«Այդ սեւ օրերուն վանքը բոլորովին թալանուեցաւ թուրք պաշտօնեաններու կողմէ , ու ուկիչ եւ արծաթէ անօթները զարդեղէններու վերածուեցան» :



**Այս նամակները եկած են Գանատարնակ մեր հայրենակիցներէն՝ Յովհաննէս Սարաֆեանի անուան. Հայաստանէն՝ Գրիգոր Գապղիմալեանէ, Պուլկարիայէն՝ Գէորգ Գապղիմալեանէ ու Գէորգ Ասլանեանէ, ինչպէս նաև Ստանոզի բարբառով գրութիւններ, խօսակցութեան ձեւեր ու պատմուածներ, հատորիս հաւաքիչ՝ Տիար Կարապետ Թերզեանի անուան։ Ուրախ ենք անոնցմէ մաս մը յիշատակել հոս, որպէս պատառիկներ մեր հայրենի հնաշխարհէն։**

**Յովհաննէս Սարաֆեան,  
Յարզելի հօրեղբօրորդիս**

**Զեր զրկած Հոկտ. 12 քուակիր շրջաբերականին անմիջապէս պատասխանել կը փութամ։ Զեր այս շատ գեղեցիկ եւ յիշատակելի ձեռնարկը աշխարհի չորս ծագերը գտնուող բոլոր հայրենակիցներուն գնահատանէք պիտի վայելէ անկասկած։ Կատարեալ յաջողութիւն կը մաղքենիք սոյն զործին ձեռնարկող եւ ձեռնուու եղող բոլոր հայրենակիցներուն։**

**Թէպէտել շատ կը փափաքէինք Ձեզի օգտակար ըլլալ, սակայն դժբախտաբար ունի բան չենք յիշեր անցեալէն։**

**Ներփակ կ'ուզարկենք 40 տոլարի գումար մը քրոշ Մառիին եւ իմ կողմէ, առ ի բազարանք Ձեր յոյժ նուիրական ձեռնարկին։**

**Կրկին սրտանց յաջողութիւն մաղքելով եւ Պատմագիրքը մօտիկ ապագային վայելելու յոյսով՝**

**Մնամք անկեղծօրէն՝  
ՄԱՐԻ եւ ԿԻՐԱԿՈՍ ՍԱՐԱՖԵԱՆ  
Մոմբէալ, 30-11-1967**

**Սիրելի հայրենակից**

**Պր. Յովհաննէս Սարաֆեան,**

**Անհուն երթուանենով ստացայ եւ կարդացի Ձեր կոչը, ուր կ'ըսէք քէ նօքեր կամ յուշեր եքէ ունիք զրկեցէք։ Քաջալերուած Ձեր կոչէն՝ կը համարակիմ սա երկար տողերը գրելու։**

**Ես, Յակոբ Գարակէօզեան, ծնած եմ Ստանոզ, 1921-ին, գաւակ Դաւիթ Գարակէօզեանի, եւ քոռը Աքապի Գարակէօզեանի։ Ստանոզի կեանքս չեմ յիշեր, քանի որ միայն 4 տարու էի երբ Պոլսի գաղքեցինք։ Մայրս Հռիփսիմէ երիտասարդ տարիին կը մահանայ երբ 10 տարու էի։**

**Ուսումս ստացած եմ Պոլսոյ Մխիթարեան Լիսէին մէջ, ուրկէ շրջանաւարտ ըլլալէ յետոյ հետեւեցայ Խորանպուլի Համալսարանին բժշկական Փաֆիլքին, ուրկէ շրջանաւարտ եղայ 1947-ին։ Ապա զինուարական ծառայու-**

քիւնս լրացնելով հետեւցայ քռքային հիւանդաւթեանց մասնագիտական նիւզին, ու Հէյպէլի Ատայի Սահաբորիումէն ստացայ մասնագիտութեան վկայական 1954-ին :

Երկու տարի Ս. Փրկիչ Ազգ. Հիւանդանոցի մէջ ծառայելէ յետոյ՝ 1956-ին զաղքեցի Մանրէալ — Գանատա, ուր տեղւոյն օրէնքներու պահանգէին անսալով գանատական թշշկական վկայականս ստացայ հարկաւոր քննութիւնները անցնելով : Այժմ կը ծառայեմ **Սէնթ Ակաթ Լորանթիրն Զէսթ Հասփիթը** մէջ իբր փոխ-տնօրէն թժիշկ :

Ամուսնացայ երբ տակալին ուսանող էի . ունիմ երկու զաւակ — աղջիկ մը՝ որ ամուսնացած է եւ զաւակ մը ունի, եւ մանչս՝ 20 տարեկան՝ որ դեռ կ'ուսանի :

**Ստանոզէն յուշերս** — 1947-ին զինուորական պարտականութեանս քերումով Ստանոզ այցելելու առիթը ունեցայ : Հազիւ մի քանի ընտանիքներ մնացած էին — Քիրէմիտնեան Հրանդն ու Հանին, եւ Պարումշանց տղաքները : Եթէ ըսեմ քէ Ստանոզ գրեթէ աւերակներու կոյտի վերածուած է, չեմ սխալիր : Յիշեալ հայերու բնակարաններէն զատ կային մի քանի կիսափուլ տուններ, ուր ապաստանած էին կարգ մը զնչու զաղքականներ :

Բլաւրին երկու կողմներէն կարելի էր յստակօրէն տեսնել եկեղեցիներու փլատակները, որոնց մէջէն կը ցցուէին կանգուն մնացած մի քանի սիւներ : Լաւ վիճակի մէջ մնացած միակ տունը Գապգիմալեաններու տունն էր, որ իբր ոստիկամատում կը ծառայէր : Բողոքականներու ժողովարանն ալ իբր դըպրոց կը գործածուէր : Բայց կ'իմանանք քէ ներկայիս այս շէնքներն ալ քանդած են եւ բարերը փոխադրած՝ եկնի Քէնք աւանը շինելու նպատակով :

Այս այցելութեանս ընթացքին տեղի ունեցած հետեւալ դրուագը յիշենք .

Դպրոցի դռնապանէն խնդրեցի որ արդեօֆ կարելի՞ էր ներքնամասը այցելել : (Դռնապանը 90-ը անցած մէկն էր, որ հոն ապրած ու հայոց շէն օրերուն տեղեակ էր :) Սպայի տարազին պարտադրած յարգանքով զիս ներս երամցուց առանց դոյզն կառկածի քէ հայ եմ, եւ ըսաւ, — Պէկիմ, այս շէնքը հայ բողոքականներու ժողովարանն էր . այս ժաղաքը հայերու ատեն տեսնելիք քան էր . ասանկ աւերակներ չկային, ընդհակառակը շինութիւններ յառաջ կը տարուէին : Սօփ ըսուած հիւաստածեղէնի էնտիւթրի մը կար, որ այս ժաղաքին մասնայատուկ էր : Հայերը մեկնելէ վերջ ամէն իմչ կորաւ . հիմա մեռած զիւզ մըն է միայն :

Ցետոյ գիւղէն դուրս գտնուող հսկայ ժայռերը եւ անոնց մէջ ժարայրները պտըտեցայ : Անցեալին, ասպատակներու վտանգէն փախչելով այս ժարամաւաթերուն մէջ ապաստանած էր ժողովուրդը :

Այցելեցի նաեւ պապերուս շիրիմները, որոնք գրեթէ ժանդուած էին : Հոս հոն մետուած տապանաքարերուն վրայ դեռ կը կարդացուէին անուններ ծածօր հայ գերգաստաններու, իբր վկայ անցեալ փառաւոր իրականութեան մը : Բայց ցարդ ասոնք ալ անհետացած ըլլալու են, ինչպէս միւս կորողները :

Մեծ մօրմէս շատ լսած էի Ստանողի մասին. ի միջի այլոց կը պատմէր Հասան անունով հրէշ քուրքի մը մասին։ Այս այցելութեանս անոր որդւայն Ալիին տռանը հիւրասիրուցանք։ Ալին, մօրաժրոջ տղուն նախկին բարեկամ, կէս ադա մը դարձած էր. ունէր երկու կին, որոնք շատ հաշտ կ'ապրէին նոյն յարկին տակ։

Պապերուս հայրենիքին ու իմ ալ ծննդավայրիս, Ստանողի այցելութիւնս եղաւ առաջինը եւ վերջինը։ Յաջորդ օրը հեռացանք գիւղէն, միշտ ետիս նայելով եւ երեւակայութեանս մէջ պատկերացնել զանալով քէ անցեալին ինչպիսի՝ գեղեցիկ վայր մը եղած ըլլալու է։ Ահա իմ տպաւորութիւնները աւերակ Ստանողէն։

Զեզի զերմագին կը մաղքեմ յաջողութիւն Զեր այդ դժուարին ձեռնարկին մէջ։

ՏՕՔԹ. ՑԱԿՈՒ ԳԱՐԱԿԵԶՉԵԱՆ

## ԽՈՂԵՄ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆ

Հետեւեալ դրուագը կու տանք Տօքթ. Արիստակէս Գարագաշեանի՝ իր հայրենակիցներուն հանդէպ ցուցաբերած հոգածութեան ոգիին առ ի զնահատութիւն։ Տօքթօրը՝ էրզրումի Եէնի-Քէօյ-Բըրթընի զինուորական բժշկապետը ըլլալով՝ այդ շրջաններուն Տէքօվիլ գծին վրայ աշխատող հայ զինուորներուն մեծ օգտակարութիւն ունեցած է։

Այդ բանուորական գունդէն երկու հայեր, մին Ստանողցի Միսակ Փարատեան՝ միւսը Թօքաթցի կարապետ Մօշեան, պարտականութիւն կը ստանձնեն իրենց գործակից թուրք զինուորի մը դիակը իր ծննդավայրը էրզրում փոխադրել գոհացում տուած ըլլալու համար մեռեալին վերջին փափաքին։ Առանց հաշուելու թէ ինչ վտանգաւոր հետեւանքներ կրնար ունենալ այս ձեռնարկը իրենց պէս երկու հայու բեկորի համար, կը սկսին նախապատրաստութիւններ կատարել։

Այդ միջոցին բարեբաղդարար Տօքթ. Գարագաշեանի կը հասնի լուրը եւ զանոնք իր մօտ կանչելով կը խրատէ ետ կենալ այդ վտանգաւոր մտադրութենէն։

Յետոյ՝ քաջալերելով իրենց ընկերային ծառայութեան ոգին՝ տօքթօրը պաշտօնական արտօնագիր մը կը կարգադրէ եւ երկու հաւատարիմ հայերը թուրքին դիակը կը փոխադրեն մինչեւ պահանջուած տեղը։ Այսօր այդ հայերը սրտի անհուն գոհունակութեամբ եւ երախտազիտութեամբ կը յիշեն Տօքթ. Գարագաշեանի այն իմաստուն ծառայութիւնը որով իրենց կեանքը անտեղի փորձանքներէ դերծ մնաց այդ խիստ տաժաննելի ճամբորդութեան ընթացքին։

Գրի առաւ հայրենակից ՅՈՎՀ. ՍԱՐԱՖԵԱՆ



Տօքթ. ԳԱՐԱԳԱՇԵԱՆ  
Նախկին զինուորական բժիշկ էրզրումի  
մէջ, 1922 քուին. ներկայիս  
Թեհրան կը բնակի



Յովհաննէս Սարաֆեան  
երբ շոգեկառքի պաշտօնեայ եր  
1921-ին, Էսկի Շեհիր։

# ՍՏԱՆՈԶԻ ԲԱՐԲԱՌՈՎ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ՝ ԹՈՊԹԱՇԷՆՑ ՆԱԶԵՆԻԿ ՀԱՏԱՑԻՆ ՀԵՏ

— Նազենիկ Հատա, մեր կեզը ի՞շպէս վախիտ կ'անցունեաֆ :

— Վախիտը թէզ կ'անցուներ . շա'կելիք խըզմէր ունեանք . շարաքին մէջը լաբեր ուլանալ, կարկըտան այնէլ, ուտելու էփել, չօրապ հոյսել, օրոկ մանել, կուլոխնուս ժերելու վախիտ չիկարեանք ունենայանք : Շարաքնօրը տուներնուս տակէն վերայէն ժիրէմիզգունեանք . Կիրէկի ժահանըվկէանք ժը-ձընըվկէանք էքքէնտէն ժամ կ'երթայանք . կէսօրէկվէնտէնան էկող գալող կըննար, ետառ մենք խըզմի զավումի տուն կ'երթայանք : Պահարին կը'ծէր էգիս-տաներին պաղեաստաներին խըզմէրը : Ամառը երեք այլըն էգիստաները պառ-կէլ կ'երթայանք . կեզը մարդ չը մնար ալայնատա էգիստաները պաղեաստա-ները կը վայը ըվկէան : Եարաշները զամ զասէֆէր չիկիտէանք, զավումով խըզմով կը ժաղընվէանք կուտէանք, կուխումէանք, ժէյֆիի վախիտ կ'ան-ցունեանք . տօն ակամօր ամէն պան իր վախիտին կէօրէ կ'այնեանք աքատան տէտէտէն իշպէս տեսածէանքնը : Այստեղ (Ֆրանսա) ամէն պան փոխուած է, տօներուն անունները պիլէ պաշզապաշզա է :

— Տօներուն պանտէրտանէներուն ի՞շ կ'այնեաֆ :

— Տօնին խաչճուրա կ'ասէանք . ալայնատա մէյմէկու իշնաւոր Ծնունդ կ'ասէան . պիզտիյները մե՛ծերին ծերէր կը պանէան, պանտէրտամէն եարաշ հասմինները կ'այնեան . ինչոր տասնը հինգատ եարսը մէյ մէկու ժով շար-ուածը տեսածէմ ժամին մէջ :

Պանտէրտամէն շէտիտ օյիններ կ'այնեան, աշխանայէն ուտե-լուստաները պակին զօնտուրաստաները կը փախծունէան . թուրա կը խազա-յան, թէօշմէնի կը ժաշէան, չախմախ հալվա կը կախէան նըլրզներուն . հալ-վան չուանով միհետ տէյնէկի ծայրը կը կախէան, պիզտիկընա ծերէները էն-սէն տըրած՝ պերանով կը խըլլէրծ տէյնէկը պըրնողը վեր վեր կը ժաշէր, պազընա կուշկուրի կուտարը այլուրի մէջ կը թախտէյան հալվային տեղ կը կախէան . այն վախիտը շատ վեր չէյան ժաշէր, պիզտիկը խածածին՝ ժովի կեցողները կը խընդայան . պիզտիկը մօհօգ կուլար, սօյնայա կը խազուէր :

Անտէհենտէն կուրուզ կուտուրտումը կուզար . ժամ կ'երթայան, այն-տեղը կուրուզ կը պածնէան, հաւկիր կը ժաշէան : Այս տօներին խընա-միստաներուն, խըզմներուն տավէր կ'այնեան :

Ամառը Աստուածածինին էգիստաները կ'երթայան, խազողը, ծըմերու-կը, ժէլէկը էզած կ'ըննաեան չէյին ժէնարը կուշնէյան ծույ կը պըրնէան, թէզէ թէզէ կըրակին վերան կը խորվէան :

Մենք էզին պաղնուր ունէյանք, մի հէտէ պիզտիկ հաւուզ կար . ծը-մերյները այդ պաղնուրին մէջ կը ճգէանք . երքի տանակը խօյթէարթը վերէն վար կը նայթէր : Խազողնուս, ծըմերայնուս շատ ամուշ կ'ըննար . շա'կէիկ կը ցանէանք, ալայնունա կը պածնէանք :

Սօյնա աշունքին խաղողները կը բաղէանք, պազ պօգումին տուն կուզայանք պէ'մէզ կ'եփէանք, կինի, ըրախի բահանէանք:

Շա'կիլէֆ մեզու ունէանք, էս թօպպաշենց տունը հարս կընացինը հեյրիւ եռւսուն հատ մեզու ունէյան. հէ'մէք դըյամէք մերդ կ'առնէան: Պահարին մեզուստաները օզու կուտայան, ամէն տրբացիները տանէս կ'ելլէան եռւր էրբալը տեսնունք տէյի: Սօյնայա մեզի խապար կուտայան, կ'երբայանք մէ հէտ սէլէյի մէջ կ'առնէյանք:

— Մօ հօֆա ուտելուստաներուն համար ասա, ի՞շ կուտէաք:

— Ուտելուստաներուն շէշիտները կ'եփէանք: Ան տեղը տումակի եղ ունէանք. (տումակը զօյինին էզին է). անտեղի զօյիններին էզին աստեղի զօյիններին էզին կիպի չէր. անդաստար ծարն կըննարքի պազըստաները չիկարէան կայլէան. անդաստար ծարն կըննարքի, ինչոր հինգ նիւկիւ տումակ ունեցող տավարներ կայան. զօշերունը տաս նիւկիւ կըննար: Այդ տումակին եղը արդարի եղի հետ կը խանէանք, շատ համով ուտելուստաներ կ'եփէանք, հալվա, խօշմէրիմ, կէօզիւմէ, պէօրէկ, բախլավա, զա'լը բիլաւ, քաս ֆէպապ, պատըլնանին, քուրումին, ֆասուկեային՝ միսո'վը կ'ուզես, մըսա'զա'ն կ'ուզես, տոլմա'ն կ'ուզես: Մանքի կը շինէանք, չամանովա շա'կիլէֆ ուտելուստաներ կ'եփէանք, եօլու եօլու կուտէանք. անդաստար համով կ'ըննար ֆի՛: Հիմա պէրանէս նուր էկաւ, ի'նչ ասիմ, տոլ'յու է տահա, ամմա մի'կէս էլած է:

Հէմտէ անտեղի տավարին միսր շատ համով կ'ըննար. միսերնուս պօլ էր: Հավանուս, նուրէնուս շատ աղէկ էր. ի'նչ ուտէանք նը եարամըշ կ'ըննար: Էս էզինուս ըրդատ կը տանէյա, մօհօֆ կօրկօտ կ'եփէա, մօհօֆ քան կը շինէա, մէ'խանահատատ տարըխ կը տանէյա, կուտէան ունչոր եռւրկուն կը պանէան: Պազըստաները կայանքի չորս հատ գէյրին, մօհօֆ մածուն, էրկու հատ խաշած հաւկիք, էրկու հատ սողան կ'առնէյան կ'երբայան էրքէնվէն, ինչոր եռւրկուն պան կը պանէան, եռւրկունընա խազ նընչելէն տուներնուն կ'երբայան:

— Փայտ ունէյա՞ք. ի՞շ կը վառէաք:

— Փայտ շատ չունէյանք. էզիստաններէն, ծառերին չորցածները, տունկերը կը հօսէան, այնոր հորբունները: Մէմընա, ամէն տուն կով, կոմէշ կունէնայան. ամէն էրքէն էղած կույին երդի մէջ կուկուլօրէանք, պատերը կը փա՛ծունէանք, կուչորնար: Էյէր շա'կիլէկ բաղընվէրնը մազի զասնախով ֆէրմէ բահանէանք կուչորնանէանք, այտոնց վերան էփած ուտելուստանելոր շատ համով կ'ըննար, էս շատ խազ կ'այնէյա:

Ծըմերընա եապան օվայի չըբախները մէշէյի փայտ, փայտի ֆէօմիւր կիպերէան, մէկ բանի պեռ կ'առնէանք, մօհօֆ զօպպային մէջը, մօհօֆա մանգալին մէջը կը վառէանք: Անտեղին ծըմեռը շիտէքլի կ'ըննար, ժիւրսիւ կը տընէանք. ծըմեռը կը բաղընվէտանք, շօղ շօղ կը նըստէանք, սիսեռէ, ցերէնէ զավըրդա կը շինէանք, միսիր փարլամըշ կ'այնէանք, ալքը չէյէրի, քուրումի, ֆէլէկի կուտ զավուրմուշ կ'այնէանք, ժիւրսիւյին վէրան կուլէանք.

պազրմա աղեյ պանք ըշողներ կ'ըննայան, հեմ կրտիյան, հեմտէ պանք ըշողն պերանէն վայր կը կախուէան:

— Է տուն չիկիտէ՞սը այն պանքերէն, մէ հետ չի կարե՞ս ասէսը մեզի:

— Ի՞նչ ասեմ, մի'կէս շատ պանք էլած է. կէցի, էյէր մի' կիս գանը մէ հետ ասեմ:

Կսպդորկ էյանը օղորմած հոգի նէնէս ինձի մի հետ պանք կ'ասէր, այն պանքը ծեզի ասեմ.

— Մէյ կացել է, մէյ չէ կացել է, մէ հետ նէնէ, մէ հետ տէտէ կացել է, այտօնքա մէ հետ տրդա ունեցելին էղէլ է. այդ տրդան խեռու տեղ գորպ-պէր կ'երբայ: Մէկ օր մէ հետ Փուխարէ կուգայ հաս կ'ուզէ. մէյ կուտոր կուտան: Էրբէսի օրը նորէն կուգայ. զայլը ալըշմը կայնէ ամմէն օր գալ կը կը՛ծէ: Մէկ օր ա նէնէն կասէֆի, կեցիր, այսօր պիտէ էփէլիմ մէ հետին մէջը մօհօֆ աղու խառնեմ այ մարդուն տամ, կի մեռնի մէ մընա չուզալ: Ասածին կիայի պիտէն կ'եփէ, մէջը աղու խառնածը Փուխարէյին կուտայ, այնա հէմէն չուտեր, ծոցը կը տընէ կ'երբայ:

Այդ արա այտանց տղան գորպէրէն ետ կուգաքէն նանպաքին վիրան այդ Փուխարէյին բասթ կուգայ: Շատ անօթեցած է եղէլէ, կայլելու հալ չունի եղէլէ, ամա՞ն, ինձի մէյ կուտոր հաս տուր կ'ասէ: Մուրասկանը քա հայի ֆի այդ տղան իրմէն անօթի է, քա հանէ ծոցի պիտէն այ տղային կուտայ. տղան կերածին կիայի կը մեռնի: Մէ մընա խապար կուգայ ֆի տղանոսդ ճանպաքին վերան մեռած է տէյի: Ուրբէլին կ'երբան կիտիսնուն ֆի իրաւէն իրենց տղան է. կէննէրկին ինչէն էղած է տէյի. մէ մընա քա հային ֆի իրենց մըրասկանին տուած պիտէյին կուտորը տղային նէնկին մէջըն է:

Նէնէն մազերը կի փետուէ օրի՞ այնի տէյի: «Եռվ ի՞նչ այնէ նը ինք իրիկի կայնէ», կ'ասէր նէնէս:

Իշտէ էզաս աղեկ աղեկ վախիտներ կ'անցունէանք ինչոր հիւրիւյէքին տարին: Ե՞ր ֆի հիւրիւյէքը իլան եղաւ նը մեզ մարդերը ասին ֆի այսօր տապանէն մէ պէտ Զարան Օղլու էլլել է ասին. ասազնուն կիայիյա եղաւ, ալայնատա էսկէրի, մէնֆիի կընացին տարմատաղըն էղանք, տուներնուս տեղերնուս գգեցինք, բէր բէրիշան եապան մէմլէքէրներ տաղըլմը էղանք, սէպէյ ըննողին աշքերը ժէօր ըննա:

Ֆախար նորէման Աստուծու փառք տանք ֆի նորէն ամէն պան ունինք, տուն տեղ ալայ պանով ըրահար ենք. տողրուսու աստեղը աշկիդ վերան ունիս ասող չիկայ, զիշեր ցերէկ կընա օկօ սէրպէտնէ. տանիկին վախը չիկայ: Տօղրուսու Ֆրանսան իր միլլէքին իշայէն բահայինը այնէգանա մեզի քա հայի. էխթիյարներին այլըն կուտայ, հիւաններին հասթահանէն պէտափա բահային: Եռ՞ւր տեսած էյանք էզաս պան. նանքէօր չըննանքն մէկ ուտենք տասը փառք տանք Աստուծու:

## ՊԱՏՄՈՒԱԾՔ ՄԸ՝ ՍՏԱՆՈԶԻ ԲԱՐԲԱՌՈՎ

Օկօցէք ալայնուտա նըլըզ նընպը բազընվեցէք քովիս նըստեցէք ծեզի պան ասէլէմ : էրէկ գիշեր էլածիս մէջ մեր կեզը կընացած էմ էզէլէ , տաճիյներին մախլան վերի ախպայրին քովընէա , հէօֆիւմէթին քարափը կընացի . մէմրմա անդիէն եօք ուր հատ մեծ մարդեր կուգայան , այտսնէ միւտիւրին վէքրլը Ռափաէլ էֆէնտին , պէլտիյէ թէխսի Խոտէ էֆէնտին , քեաթիպներ Պետրոս էֆէնտին , Կօննիկ Օզու Գէորգ էֆէնտին , օրման մէմուրը Արսէն էֆէնտին , Ռէնի մէմուրը էրքիւն էֆէնտին , Ղա'զըմալէնց Կիրակոս էֆէնտին , Աւագ օզլուէնց էրքիւն էֆէնտին , Թահսիլտար Կարապետ էֆէնտին . հէր հալտէ պան մը կար , պարսէն պարսէն կը խօսէյան կար , տալմիշ էզած էյան ինձի չի տեսան :

Անտէ հէնտէն իլէվէնտէնց տունին քովէն անցայ Ղա'զըմալէնց տունին քովի մէշտեզի սօխախը մըտայ , Սառա տուտուն տուուին վերան կայնած էր . ինծի տեսածին կիափ «Եօ՞ւր կ'երքաս կուր էգաս» ասաւ . էս ա ասիի նըստէլէն պէզըրցա հանցա ինչոր եօզիքը էրքալէմ , էսա կ'ուզեմ էրքալ ֆախարշատ հեռու է , եօրումուշ կայնէմ , հէմտէ նըլըզները հիմա վարժատունէն կուգան , տուն պայրը կընա Ասուած անտեզ պաւկոզներին հոգին լիյս այնէ ասաւ :

Մօհօքա կընացի Վարդոյի տէտէին տունին քովէն անցայ . կիտէք այնոք տղան Փօմտը շէհրի մեր կեղացիներին միութեան ադան է . այնոնց տունին տէմը Ղասապէնց Սօֆիկին տունը կար , եուր է տղան Կարապետը Վալանսի պօմպարտըմանէն եարալանմըշ էգաւ . ֆիշ մնաց կը մեռնէր կար : Այդ օրը շիտտէթի պօմպարտըման այնած էսն Ամերիքացիները , Կէնտէրէին վերան ձրգենէ կասէնէին տուներին վերան ձրգած էսն պօնպան , այնա հայերին մախլան , ատտեզ շատ հայեր մեռան , մեր Ստանոզգի Գրսօղլու Ակօրին կը-նիկը , աղջինը , տղան , հարսը , երկու տարուան բոռը , մէհէտէ վեց այլըխուա ունէան , պօմպարտըմանին ալայնատա ծակը կումուննուն . Ակորը պաշխա ծակ կումուննու , հարսը եիւշ կը մընա , ծակին պերանը կը մընա վեց այլըխուա նըլըզով , պօմպան քախ այդ ծակին վէրան կիյնի եուսուն վա'ծուն հոգի ալայնատա կի մեռնին : Այդ նըլըզը հավային գուվէրէն դուրս կը քըռչի . մախսումը եէթիս կը մնայ . տէտէնա սոյնա Հայաստան կընաց , նըլըզը Քարիզ տայիին քովը մեծ'աւ եուր է Մայաս Օզլուէնց Խստէրանը կայա : Այդ օրը Կղմէս էֆէնտիին տղան Գավէլը , պաշզա օր Ղեւոնդը : (Վարժապետենց) , Մայասէնց Նշանը այդ վախիտներին էզադ զազէյով մեռան :

Ճամփին սօխախը հասած չահասած իշ տեսնում ֆի հիւրիյէթը իւան էզած է տէյի պազըրըմըշ այնելէն կուրքէան կար . հէր հալտէ պան մը կար ասի հէօֆիւմէթին ազաները մէնիսի կ'երքայան կարնը : Այդ արատա պայնատա կեցան . ի՞շ կա իշ ասելէն , մէ մընա ասին ֆի Գա'վէլէնց Գա'վէլը ընկած մեռած է վազըրտած վախիտը . զավալլըն զալա հաստալզը ունի էզէլ է : Մօհօքա կընացի Գէսօղլուէնց , աղուէսէնց , քըրըլաէնց տուներէն տէն Փարատօղլուէնց տունին տէմի սօխախէն վայր ըջա , Թէֆէնողէնց Մարքային

տունին քովէն կենտէրէէն անցայ. տէմի ախպոյրէն պազ նուր խումեցի: Այտար տակը Զա՛տիա Սէրգիսին պաղջամ կար, Փիշնէն էղած էր, մօհօֆ Փիշնէ քաղեցի: նորէն կենտէրէէն անցայ Քէլ Խստիքանենց տունին քովէնա անցայ Նէն: Պազտէսէրին տունին տակը հասայ. ի՞շ տեսնում, քէօշէ պաշըն տօ՛տոլու մարդ կար, աղջիններ, տղաներ, չէյին նուրին մէջ մէյ մէկու վերայ նուր կը քաշէյան, ալայնա սրմսըխլա էղածէան: Այդ օր Վարդավառ է էղէէ: Աստեղ մէկէտ սանդ կար աշունքին էհալին իրենց կորկոտը եարման այդ սանտին մէջ կը ծեծէան. Վարդավառին ա կինի կուլլէան, էրթող կալողին կինի կը պաժնէան: Մէխընա խալծուկով կինի առնողը էկաւ, Թօպաշ նէնէն էրկու խալծուկ պերաւ: Այնոնց կինին շատ աղէկ կըննար, Ղարակէօզի էզիստանների խաղողին կը շինէյան: Մէյ կավաք խումեցի, մէյ կավաքա, մէյ կավաքա, կուլուխիս դառնալ կը'ծեց: Անաստաս Ակօրը, Տէլի Կէօզը, Թօպաշէնց Ակօրը զօլէրէս պոնեցին նըստեցուցին, ամմա շատ չի կարցա կէնայա. անտէենտէն Պօզօէնց տունին քովէն Վարդոքէնց հետ Ղուլուդուլուէնց տուներին անցայ շեպտակը կընացի, այնտեղ տղաները աղջիթերը քօփ կը խաղայն կար. իմ կուլոխիս կը դառնար զարասայնիքի շեպերը վերաս կործուելէան, հէմէն չէյին քէնէրը ըջայ կուլոխիս նուրին մէջ խոյթեցի, մօհօֆ սէրինլէմիշ էղա:

Սօյնա Զազաքէլինց, էսկինց տուներէն անցայ Զախըր Օզլուէնց Կարկարին տունին քովէն անցայ, եռոր է այնոր պիտորիկ տղան, հարսը Քլամար ասուած տեղի տուներով ծակին մէջ դափա եղան, աղջիննունա օքօմօպիլի զագէյով մեռաւ: Մօհօֆա կընացի խոզվիքը հասայ մէկ ծունկ տօվա այնի: Անոր քովի Ալօզ Օզլուէնց տունին քովէն անցայ եռոր է այնոնց աղջինին աղջինը Բօզի Արմէն կ'ասեն, թէաքթօներու մէջ Քրանսըզմա հայնա երգեր կը նրնչէ: Այս տեղէն անցայ Զօլախ նահապետին աղըլին քովէն վայրի ախպոյրը կընացի նուր խումիլէմիքէն զարբեցայ:

Այս նամակները եկած են Գանատայարնակ մեր հայրենակիցներէն՝ Ցովհաննէս Սարաֆեանի անուան. Հայաստանէն՝ Գրիգոր Գապումալեանէ, Պուլկարիայէն՝ Գէորգ Գապումալեանէ ու Գէորգ Ասլանեանէ, ինչպէս նաև Ստանոզի բարբառով գրութիւններ, Խոսակցութեան ձեւեր ու պատմուածքներ, հատարիս հաւաքիչ՝ Տիար Կարապետ Թերզեանի անուան: Ուրախ ենք անոնցմէնաս մը յիշատակել հոս, որպէս պատառիկներ մեր հայրենի հնաշխարհէն:

## ՑԱՆԿ ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒ

---

|                        | Նոր Ֆրանֆ |                       | Նոր Ֆրանֆ |
|------------------------|-----------|-----------------------|-----------|
| <b>ՓԱՌԻԶ</b>           |           |                       |           |
| Յարութիւն Քէսուեան     | 1000      | Յակոր Սիմոնեան        | 20        |
| Յովհաննէս Տարագնեան    | 1000      | Գրիգոր Ալիքսանեան     | 20        |
| Գեղամ Պօյանեան         | 500       | Վահան Զպուցեան        | 20        |
| Յակոր Տէր Թումանեան    | 500       | Կղեմէս Օհաննեան       | 20        |
| Յովհաննէս Սարաֆեան     | 500       | Ժորժ Աստուրեան        | 20        |
| Գէորգ Հանի Դանիէլեան   | 1000      | Կղեմէս Ալիքսանեան     | 5         |
| Անդրէս Պօյանեան        | 300       | Կարապետ Գահվէնեան     | 10        |
| Կղեմէս Տէր Թումանեան   | 300       | Կղեմէս Փափազեան       | 10        |
| Յակոր Ալիքսանեան       | 200       | Խաչիկ Ճըրբգեան        | 150       |
| Կարապետ Գարակէօզեան    | 200       | Ստեփան Պալապանեան     | 100       |
| Գրիգոր Հանի Դանիէլեան  | 250       |                       |           |
| Ռաֆայէլ Գասպարեան      | 200       | <b>ՓՕՆ ՏԸ ՇՔՐԻ</b>    |           |
| Դափիք Գասպարեան        | 100       |                       |           |
| Թորգում Թիւրքմէնեան    | 100       |                       |           |
| Գէորգ Թումանեան        | 100       | Ստեփան Թիւրքմէնեան    | 400       |
| Կարապետ Քէսուեան       | 100       | Արիս Խաչատուրեան      | 250       |
| Կղեմէս Ղազարոսեան      | 100       | Կարապետ Զիտէմեան      | 50        |
| Գարրիէլ Փարատեան       | 100       | Կղեմէս Գասպարեան      | 50        |
| Միսակ Փարատեան         | 100       | Սեդրակ Հանի Ստեփանեան | 35        |
| Խաչիկ Խաչատուրեան      | 100       | Կղեմէս Ասլանեան       | 30        |
| Ահարոնեան Ընտամիք      | 100       | Յակոր Զիտէմեան        | 30        |
| Սարգիս Մկրտիչեան       | 100       | Յակոր Հանի Ստեփանեան  | 20        |
| Յովհ. Հանի Դանիէլեան   | 200       | Երուանդ Միմասեան      | 20        |
| Կղեմէս Կոնճիկեան       | 100       | Յովհաննէս Ահարոնեան   | 20        |
| Կղեմէս Տաղլըեան        | 50        | Կղեմէս Գասպարեան      | 15        |
| Կարապետ Հանի Դանիէլեան | 50        | Կարապետ Սիմոնեան      | 15        |
| Օհաննէս Սիմոնեան       | 50        | Ռուրէն Զագըրեան       | 20        |
| Վահան Տէմիրեան         | 50        | Գրիգոր Մումնեան       | 10        |
| Վարդգէս Փարատեան       | 50        | Սարգիս Մէջիքեան       | 10        |
| Ստեփան Սիրումեան       | 50        | Էսամ Սուլթանեան       | 10        |
| Մկրտիչ Զարիկեան        | 50        | Յակոր Մըկըրեան        | 10        |
| Յակոր Խշնամեան         | 50        | Յակոր Սիմոնեան        | 10        |
| Յակոր Ճըրբգեան         | 50        | Մրբուհի Խալընըզեան    | 10        |
| Ժագ Մուրատեան          | 30        | Դաւիք Սարափեան        | 5         |

| ՎԱԼԱՆՍ                | Նոր Ֆրանք | Նոր Ֆրանք                |                  |
|-----------------------|-----------|--------------------------|------------------|
|                       |           | ԼԱ ԹՈՒԻՐ ՏԻՒ ՓԵՆ         | ԼԱ ԹՈՒԻՐ ՏԻՒ ՓԵՆ |
| Կարապետ Թէրզեան       | 200       | Կարապետ Կէօտէեան         |                  |
| Պետրոս Թէրզեան        | 100       | (Էկիւլիկնց)              | 300              |
| Պօղոս Հարոսեան        | 100       | Ստեփան Սիմոնեան          | 30               |
| Գարրիկ Սինապեան       | 10        |                          |                  |
| Նուրանի Մայասեան      | 50        | ԿՐԸՆՕՊԼԸ                 |                  |
| Որդիք Ղ. Վարժապետեանի | 50        | Խորէն Աւագեան            | 250              |
| Նշան Ցակարեան         | 50        |                          |                  |
| Ցակոր Պէտէշեան        | 50        | ՄԱՐՍԻԼԻԱ                 |                  |
| Դաւիթ Սինապեան        | 50        | Կարապետ Մէկլէմնեան       | 30               |
| Ցէորգ Սինապեան        | 20        | Կարապետ Վարդերեան        | 40               |
| Պազիլ Թիւթիւննեան     | 10        | Յարութիւն Մէկլէմնեան     | 20               |
| Ցովհաննէս Գապագնեան   | 25        | Վառվառ Տաղլեան           | 15               |
| Գրիգոր Տաղլըեան       | 20        |                          |                  |
| Ցովհաննէս Կոնճիկեան   | 20        | ՄԻԱՑԵԱԼ ՆԱՀԱՆԳ           |                  |
| Յարութիւն Գապագնեան   | 20        |                          |                  |
| Դաւիթ Գըրըմլեան       | 10        | Տիկ. Ալիս (Օտեան)        |                  |
| Յարութիւն Սէլվիեան    | 10        | Գասպարեան                | 200              |
| Կարապետ Գասպարեան     | 40        |                          |                  |
| Գէորգ Տարագնեան       | 20        | ՔԱՆԱՏԱ                   |                  |
| Կղեմէս Գասպարեան      | 5         |                          |                  |
| Գէորգ Նահապետեան      | 5         | Կիրակոս Եւ Մարի Սարաֆեան | 40               |
| Կարապետ Թիւրքմէննեան  | 2         | Տօֆք. Ցակոր Գարակէօգեան  | 25               |
|                       |           | Տոլար                    |                  |

### ՆՈՒԻՐԱՏՈՒՆԵՐՈՒ ՑԱԽԵԼԵԱԼ ՑԱՆԿ

|                     |    | Ն.Ֆ.                  |     |
|---------------------|----|-----------------------|-----|
| Ատէլ Պալապաննեան    | 20 | Կարապետ Պօյաննեան     | 50  |
| Կղեմէս Մուրատեան    | 30 | Ցովհաննէս Մուրատեան   | 50  |
| Յարութիւն Մուրատեան | 50 | Նազարէք Գուսնեան      | 60  |
| Գարրիկ Պալապաննեան  | 50 | Կիրակոս Պօյաննեան     | 100 |
| Ցովհաննէս Փարատեան  | 50 | Ստեփան Պալապաննեան    | 100 |
| Ցովհաննէս Մաքէոսեան | 50 | Ցովհաննէս Գարակէօգեան | 100 |
| Դաւիթ Հալօննեան     | 50 | Խաչիկ Ճըրըգեան        | 150 |



**ROSY ARMEN et COMPOSITEUR INTER. ARAM KATCHATURIAN**

Rosy ARMEN connut la plus belle consécration de sa carrière... lorsqu'un vieux monsieur, arrivé de Moscou, annonça que le grand compositeur Katchaturian avait décidé d'écrire pour la première fois de sa vie, une chanson, que le thème en serait la mer noire, et qu'il ne voulait pas d'autre interprète que Rosy Armen.

Rosy Armen en pleura de joie comme une enfant... que ce fut à elle qu'ait songé le célèbre compositeur de «La danse du sabre», quel conte de fées.

Un conte de fées qui se matérialisa à Moscou, la veille de Noël, lorsque devant le public de la salle Tchaïkowsky, Rosy Armen chanta pour la première fois du «Katchaturian».

# HISTOIRE de STANOZE

Texte de GARABED TERZIAN

Traduction et mise en page de KRIKOR AFARIAN

## AVANT-PROPOS

Quand nous nous proposions d'écrire l'histoire de STANOZE, notre chère terre natale, et de donner aux lecteurs de notre LIVRE DE SOUVENIRS, certains renseignements relatifs à la vie, aux us et coutumes de nos ancêtres, nous avions, par la même occasion, jugé utile de tracer à leur intention un bref aperçu de l'histoire du peuple Arménien.

## ORIGINE DU PEUPLE ARMENIEN

Plusieurs historiens se sont occupés de l'origine du peuple Arménien. Quelques-uns pensent que les Arméniens, appartenant à la race aryenne, ont pénétré en Arménie, venant du Caucase, du 25e au 20e siècle av. J. C.

Mais les historiens et linguistes allemands Henrich Hubeshman, Herman Harey et Sherayder, ayant démontré que la langue arménienne dérive de la branche linguistique Indo-Européenne, ont insisté sur la théorie de venue des Arméniens du côté de l'Europe. Cette dernière hypothèse est d'ailleurs confirmée par les historiens grecs Strabon, Saint-Eustache et Diogène Laërce. Ces historiens qui ont vécu dans les premiers siècles de l'ère chrétienne, relatent que les Armènes avant de s'infiltrer en Asie Mineure, ont vécu en Thessalie et en Thrace où ils avaient fondé une ville du nom d'Arménion et le cours d'eau arrosant cette dernière portait au début le nom d'Araxe.

## LES ARMENES EN ASIE MINEURE

Les Armènes, apparentés avec les Phrygiens, ont émigré avec eux en Asie Mineure au 12e siècle av. J. C.

Etant les principaux alliés des Phrygiens, ils ont fondé avec ces derniers dans leur nouveau lieu de résidence plusieurs villes dont les principales étaient: Iconium (Konia), Angora, Troie, Gordium, Pessinounte, etc.

**Les Armènes ont longtemps vécu avec les Phrygiens et, ce n'est qu'après la défaite de ceux-ci par Crésus, roi de Lydie (8e siècle av. J. C.) qu'ils se sont dirigés vers les pays de l'Est.**

## **LES ARMENES AUX PAYS DE L'ARARAT**

**Donc, après la défaite des Phrygiens, leurs alliés les Armènes, ne voulant pas se soumettre à la nouvelle domination Lydienne, ont émigré vers les pays d'Ourardou et de Nayiri qui s'étendaient de l'actuelle région de Sépastia (Sivas) jusqu'aux confins de Yérepouni (Yérévan). Dans cette nouvelle résidence, ils sont désignés par le nom de Pruk-Armènes.**

**Les Armènes étant, par leurs aptitudes et leur civilisation, supérieurs aux peuples indigènes, en l'espace de très peu de temps, ont assujetti tous les éléments autochtones, en leur imposant leurs mœurs et coutumes et leur langue.**

**Bientôt, les anciens pays d'Ourardou et de Nayiri ne furent plus désignés par les étrangers que du nom d'Arménie et tous les peuples qui y habitaient des Armènes ou Arméniens.**

**Aux 7e et 6e siècles av. J. C., le roi de Perse, Cyrus et ses successeurs ont, à plusieurs reprises, envahi le pays des Armènes et, chaque fois, se sont heurtés à une forte résistance.**

## **PREMIERE INSCRIPTION AU SUJET DES ARMENES**

**Au 5e siècle av. J. C., Darius 1er ayant fait la conquête de toutes les contrées de l'Asie Mineure, étendit sa domination sur tous les pays, y compris Ourardou et Ararat-Minnie, peuplés principalement par les Armènes.**

**Parvenu au faîte de sa gloire et de sa grandeur et, pour commémorer le souvenir de toutes ses conquêtes, Darius a laissé une longue Inscription sur les rochers de Béhistouni. Dans cette inscription est mentionné le nom d'Ararat-Minnie ou Arménie.**

**A partir de cette époque, le peuple d'Ararat-Minnie est désigné dans les annales des peuples étrangers sous le nom d'Armènes.**

**Trois siècles après leur infiltration en Ourardou et Nayiri, les Armènes avaient réussi à se faire connaître comme une nation distincte.**

**Cependant chez eux, dans leur vie intérieure, les Armènes se nommaient Haï. Mais les étrangers les ont toujours appelés des Armènes.**

## **13e ET 18e SATRAPIES**

**Darius 1er avait divisé son immense empire en plusieurs satrapies (gouvernements régionaux). La 13e satrapie comprenant la région du lac de Vane et la 18e satrapie, la région de Sépastia (Sivas), étaient sous l'administration des Arméniens et jouissaient d'une position toute privilégiée par rapport aux autres satrapies de l'empire perse.**

Ce système d'administration fut en vigueur jusqu'en 331 av. J. C., quand l'empire de Darius fut disloqué par les armées victorieuses d'Alexandre le Grand. Toutes les satrapies, au nombre desquelles l'Arménie (13e et 18e satrapies) passaient sous la domination du grand Macédonien.

## L'ARMENIE, ROYAUME INDEPENDANT

A la mort d'Alexandre (323 av. J. C.), plusieurs satrapies proclamèrent leur indépendance. Suivant cet exemple d'émancipation, l'Arménie se déclara indépendante et, un de ses anciens satrapes, le prince Yervante, fut proclamé roi des Arméniens, en 323 av. J. C.

## LA DYNASTIE ARDACHESSIENNE

En 190 av. J. C., après l'avènement d'Ardachesse 1er, les Arméniens, poursuivant leur plan d'expansion, firent plusieurs guerres contre les pays voisins qu'ils annexèrent un par un.

Plusieurs villes surgirent dans le nouveau royaume, au nombre desquelles Ardashade, du nom d'Ardachesse, qui fut la capitale de la dynastie Ardachessienne.

Ardachesse 1er eut des successeurs dignes de lui, car Ardavazte 1er, Ardachesse II, Tigrane 1er, portèrent encore plus loin les frontières du royaume qui fut dans une prospérité sans précédent et brilla d'un vif éclat.

## L'EMPIRE ARMENIEN DE TIGRANE II

Mais c'est sous le règne de Tigrane II, surnommé, à juste titre, le Grand (95-56 av. J. C.) que l'Arménie atteint au sommet de sa gloire et de sa puissance.

L'Arménie de Tigrane II s'étendait de la mer Noire jusqu'au Jourdain, en Palestine, et de la mer Caspienne jusqu'au golfe d'Alexandrette, sur la Méditerranée et jusqu'en Cappadoce, en Asie Mineure. Elle avait pour capitale Ardashade, bâtie en 180 av. J. C. par Ardachesse 1er.

Mais pour mieux tenir les rênes de cet immense empire, s'étendant du Caucase à la Méditerranée et de la mer Noire jusqu'aux confins de l'Egypte, Tigrane II voulut avoir une deuxième et plus grande capitale.

## FONDATION DE TIGRANAGUERTE

C'est à cet effet qu'en l'an 77 av. J. C. il fit rapidement jeter les fondations de la grande cité de Tigranaguerte, située non loin du croisement des frontières actuelles de la Turquie, de l'Iraq et de l'Iran.

L'historien grec Appien rapporte que Tigrane II transporta la population hellénistique de plus de dix villes de la Cilicie et de la Cappadoce, au nombre de 300.000,

dans sa nouvelle capitale et dans d'autres villes de son royaume. D'autre part, il ordonna à la noblesse féodale de bâtir des habitations superbes dans Tigranaguerte.

La nouvelle cité fut entourée de remparts si épais qu'on y avait construit intérieurement divers dépôts de munitions et de vivres.

Au centre de la ville se trouvaient le palais royal et les grands immeubles d'utilité publique: théâtres, palais de justice, cités des Jeux Olympique, etc.

Tigrane II a également fait construire la Route Royale qui reliait Tigranaguerte et Ardachade.

Située au carrefour des grand' routes reliant la Syrie, l'Asie Mineure et la Perse, Tigranaguerte est devenue, en peu de temps, un immense centre commercial. Elle jouissait également d'une remarquable situation stratégique.

## LES INVASIONS ROMAINES

Tigrane II et son peuple allaient accomplir d'autres grandes œuvres encore, mais les Romains cupides et rapaces bouleversèrent tout.

En effet, les Romains attaquèrent d'abord Mithridate Eupator, roi de Pont, beau-père et principal allié de Tigrane II. Ils mirent trente ans (de 90 à 63 av. J. C.) pour le vaincre définitivement. Puis, poursuivant leurs aventures de rapines et de pillage, les Romains, conduits par Lucullus et autres ravisseurs, envahirent l'Arménie.

Les armées de Tigrane II opposèrent une résistance opiniâtre aux légions romaines.

Après la défaite de Mithridate, Tigrane était resté seul contre les Romains et leurs multiples alliés qui arrivaient sans interruption comme les eaux d'un torrent.

Finalement Tigrane II leur céda sa troisième capitale Antioche, toute la Syrie, la Palestine et même la région de Tigranaguerte et il se replia dans sa première capitale Ardachade où il régna encore dix ans et mourut en 56 av. J. C. à l'âge de quatre vingts ans, après un règne de quarante ans.

## LE PARTAGE DE L'ARMENIE

La domination romaine sur l'Arménie dura plus de quatre cents ans, jusqu'à la fin du 4e siècle de l'ère chrétienne, quand il y eut le partage de l'Arménie, en l'an 387, entre Byzance, héritière de Rome, et les Sassanides, nouvelle dynastie des Perses.

Dans la partie orientale du pays, sous l'influence sassanide, existera toujours, jusqu'en 428, le royaume d'Arménie, avec son souverain, la cour et ses troupes.

## PREMIER PAYS OFFICIELLEMENT CONVERTI AU CHRISTIANISME

Le Christianisme, qui s'était de bonne heure infiltré en Arménie, fut proclamé religion d'Etat en l'an 300, douze ans avant l'Edit de Milan (312), par lequel Constantin Ier le Grand, déclarait le Christianisme religion officielle de l'Empire.

Au temps du roi d'Arménie Vramchabouh (389-414), le Christianisme était donc

la religion officielle du royaume, mais les cérémonies religieuses étaient célébrées et les registres administratifs étaient tenus en langue grecque ou assyrienne, étant donné que les Arméniens ne possédaient pas de caractères alphabétiques pouvant écrire leur langue.

## L'INVENTION DES CARACTERES DE L'ALPHABET ARMENIEN

**Mesrob Machedotz**, d'origine paysanne mais homme instruit, servait en qualité de secrétaire dans la cour du roi Vramchabouh. De bonne heure, il avait conçu l'idée d'inventer des lettres pour écrire la langue arménienne, afin de mettre par écrit à la portée du public les livres de l'enseignement chrétien.

Pour parvenir à son but, il se rendit d'abord en Syrie, chez Daniel, évêque d'Edesse (Ourfa), chez qui, disait-on, étaient conservées les anciennes lettres arméniennes. Ensuite, il a voyagé à Samossate, près de l'actuel Bérédjik, qui était la capitale de Comagène. Là, il a conféré avec Urbanus, moine réputé pour son érudition dans la littérature grecque.

Après tous ces voyages consultatifs, Mesrob Machedotz a inventé les 36 lettres de l'alphabet arménien dont les 7 étaient voyelles et les 29 consonnes.

Cette importante invention a eu lieu en 395.

## L'AGE D'OR DE LA LITTERATURE ARMENIENNE

Le catholicos (le patriarche suprême des Arméniens) Sahag Bartève et le roi Vramchabouh avaient patronné toutes les entreprises de Mesrob Machdotz, à qui ils avaient accordé leur plein appui.

Après l'invention des lettres arméniennes, les élèves de Sahag Bartève et de Mesrob Machdotz, au nombre de soixante, furent envoyés à Constantinople, à Edesse et à Alexandrie pour se spécialiser dans la connaissance du grec.

De retour en Arménie, toutes ces personnes zélées se mirent laborieusement à la traduction de la Bible, tâche qu'ils accomplirent avec un tel art et dextérité que, de l'avis de tous les connaisseurs, leur traduction a été nommée «la Reine des traductions».

A partir de ce moment, la littérature et la culture arméniennes brillèrent d'un si vif éclat que le 5e siècle a été, à juste titre, appelé le Siècle d'Or de la littérature arménienne.

## L'EGLISE NATIONALE ARMENIENNE

Jusque-là, les chefs spirituels arméniens étaient sacrés par l'onction du patriarche grec de Césarée (Kaysarié).

Le roi d'Arménie, Bab (368-374), avait mis fin à cet état de subalterne.

Mais, c'est après l'invention des lettres de l'alphabet arménien et la consolida-

tion de la langue qu'eut lieu la vraie séparation de l'Eglise arménienne de l'Eglise byzantine, à la suite du concile de Chalcédoine en 451.

Désormais l'Eglise Arménienne fut appelée l'Eglise Grégorienne, du nom de saint Grégoire l'Illuminateur qui, le premier, a officiellement introduit le Christianisme en Arménie.

La messe était célébrée en arménien, l'Evangile était lu en arménien et, dans toutes les écoles du pays, l'arménien était enseigné à tous les enfants du peuple Arménien, premier peuple converti officiellement à la doctrine du Christ.

Mais par suite d'une série de conjectures malheureuses, l'Arménie fut divisée en deux parties: la partie occidentale, sous l'influence byzantine, ayant pour capitale Garine (Erzeroum) et la partie orientale, sous l'influence perse, ayant pour capitale Tvinc.

L'une et l'autre partie jouissaient d'une autonomie intérieure, mais payaient impôt soit à Byzance soit à Dusebone.

## L'ARMENIE ENTRE L'ENCLUME ET LE MARTEAU

Par suite de la séparation de l'Eglise Arménienne de l'Eglise Byzantine, l'Arménie fut l'objet d'oppressions incessantes de la part des Byzantins et des Perses. Les premiers voulaient réunir l'Eglise Nationale Arménienne à l'Eglise grecque ou byzantine et les derniers, qui étaient adorateurs du soleil et du feu, voulaient ramener les Arméniens à l'ancien culte du soleil.

De part et d'autre l'oppression croissait graduellement et devenait insupportable, surtout du côté des Sassanides. Ceux-ci avaient pris la décision de détruire par la force le Christianisme devenu religion d'Etat en Arménie.

Les Arméniens, ne voulant pas renier la foi chrétienne, prirent la résolution de résister vaillamment aux forces formidables du «Roi des rois», Hazeguer II.

## VARTANE ET SES COMPAGNONS D'ARMES :

### AVANT-GARDE DU CHRISTIANISME EN ORIENT

L'Arménie était convertie au Christianisme depuis cent cinquante ans et tenait fermement aux principes de l'Evangile. À l'ultimatum de Hazeguer II d'abandonner le Christianisme et d'adhérer de nouveau au culte du feu, les Arméniens répondirent par un Non catégorique. Alors, Hazeguer II décida d'écraser l'Arménie chrétienne.

L'Armée arménienne, comptant environ 66.000 hommes, ayant pour Commandant en Chef le général Vartane Mamigonian, se dressa contre les troupes innombrables de Hazeguer II comptant plus de 300.000 hommes et des sections entières montées sur des éléphants cuirassés, importés des Indes, limitrophes de la Perse.

On a vu rarement des forces si disproportionnées s'affronter si farouchement. Mais la volonté des Arméniens contre la tyrannie sassanide était immense.

La bataille eut lieu le 26 mai, en 451, dans le district d'Ardaze, près du village d'Avaraïr, sur le champ de Chavarchane et les rives du fleuve Deghmoude.

La bataille fut terrible et sanglante. Les Arméniens eurent 1036 tués, martyrs pour la religion et la patrie, au nombre desquels le Commandant en Chef, le brave général Vartane et neuf autres vaillants généraux.

### VAHANE MAMIGONIAN OU TRIOMPHE DES ARMENIENS

Les Arméniens perdirent la bataille, mais Hazeguerne ne put subjuguer leurs âmes. Après trente trois ans de résistance sur les montagnes et dans les vallées de l'Arménie, les successeurs de Vartane triomphèrent, car les Perses signèrent en 484, le traité de Nvarsague par lequel ils accordaient aux Arméniens la liberté de culte.

Le plan tyrannique de Hazeguerne avait donc échoué. L'Arménie demeurait l'avant-garde du Christianisme en Orient contre le mazdéisme des Sassanides.

La bataille épique d'Avaraïr fut, bien avant les Croisades en 1096, la première et la vraie Croisade pour la défense du Christianisme.

Mais, pour le malheur des Arméniens, pendant plus de cent cinquante ans, de 485 jusqu'à 640, l'Arménie devint souvent le théâtre des guerres entre Sassanides et Byzantins. Le pays et le peuple en souffraient énormément. Le commerce, l'agriculture, l'industrie, les lettres et les arts furent en décadence par rapport à l'essor de la première moitié du 5<sup>e</sup> siècle.

### LES INVASIONS ARABES

Vers 640 commencèrent les invasions arabes en Arménie. Aux vexations des Byzantins et des Perses s'ajoutèrent les violences des nouveaux venus. La paix et la tranquillité du pays furent troublées plus que jamais.

A cette époque, il existait en Arménie plusieurs maisons princières (nakharoutunes) dont les principales étaient: les Mamigonians, les Pakradounis, les Ardzeounis, les Suniks, les Gamsaraganes, les Amadounis, les Richedounis, etc.

Ayant envahi l'Arménie, les Arabes passèrent le fleuve Araxe, prirent la capitale Tvine après une résistance acharnée et occupèrent les provinces d'Ararat et de Vaspouragane. Ils accordèrent aux provinces occupées une certaine autonomie et se contentèrent pendant un certain temps à lever un impôt annuel.

### L'ARMENIE SOUS L'OCCUPATION ARABE

Sous l'occupation arabe, l'Arménie conservait le système féodal et la liberté de culte. Les chefs féodaux ou seigneurs terriens payaient l'impôt annuel et 15.000 hommes de troupes. Un émir (ou agent de police supérieur) représentait les califés et gouvernait les régions occupées.

Mais graduellement, les Arabes s'installèrent dans la vallée de l'Euphrate, depuis

la ville d'Erzeroum jusqu'à la province de Nakhitchévane. Ils éliminèrent les populations indigènes de ces régions et y établirent des tribus arabes. Et ainsi, dans les districts de Manazeguerte et de Tigranaguerte furent créées des principautés arabes autonomes.

Et pendant plus de deux cent cinquante ans, l'Arménie devint un nouveau champ de bataille, cette fois-ci entre les Byzantins et les Arabes, puisque les Perses étaient vaincus et remplacés par ces derniers. Le peuple ne survécut que par miracle.

C'est alors que les Arméniens, abandonnant leurs foyers et leur terre natale, émigrèrent vers des pays lointains. Plusieurs milliers furent amenés captifs à Damas et ailleurs.

### LE ROYAUME ARDZEROUNI

Cependant, les chefs de la maison princière des Ardzerounis, ayant toujours servi fidèlement les intérêts arabes, gagnèrent la confiance et la sympathie des califes et reçurent l'autonomie intérieure. Même l'un d'eux, Kakik, reçut la dignité royale en 908. Kakik se signala par la construction de plusieurs édifices publics, entre autres la grande église d'Akhtamar où fut transféré le catholicossat arménien.

Par les soins de ce même Kakik, toute la province de Vaspouragane a été réédifiée et a recouvré son éclat antique.

### LA DYNASTIE PAKRADOUNIENNE

Les Pakradounis se signalèrent davantage par leur sagesse politique et leur loyauté. Leur chef, le prince Achode, fut d'abord reconnu «Prince des princes», et ensuite proclamé roi des Arméniens, sous le nom d'Achode 1er. Son titre royal fut ratifié en 885 par le calife El-Motamad.

La capitale du royaume était la ville de Pakaran, aux environs de Karse. Abbas, le frère d'Achode 1er, y fit construire plusieurs forteresses et églises.

### ANI : NOUVELLE CAPITALE DU ROYAUME

Simpate 1er, le fils et successeur d'Achode 1er, accorda une attention toute particulière à la ville d'Ani qu'il fortifia par une série de remparts. Achode II, surnommé «Le Fer» pour son énergie et sa bravoure, consolida davantage le royaume. Achode III, «le Pieux» ou le Père des pauvres, étendit les fortifications de la ville d'Ani, l'embellit encore plus et y transféra la capitale du royaume, laissant Karse à son frère Mouchegehe.

La ville d'Ani a été surnommée la reine des cités à cause de sa splendeur et de sa beauté architecturale. Elle avait une population de plus d'un million d'habitants et «mille et une» églises. La grande cathédrale d'Ani, construite par les soins de Simpate II et de Kakik 1er, était célèbre par sa splendide architecture.

La ville d'Ani comptait plus de quarante grandes portes ou entrées principales.

A Ani et dans ses faubourgs étaient exercés plusieurs métiers: l'armurerie, la chaudronnerie, la tannerie, etc. Les tapis, les carpettes, les châles (analogues aux tissus de soie de Stanoze) et les soieries d'Ani étaient exportés vers Byzance et Bagdad.

A l'instar de leurs compatriotes d'Ani, les Arméniens de la région de Vane exerçaient habilement plusieurs métiers, surtout le tissage de châles et de toiles de toutes sortes.

## NOUVEAUX MALHEURS, NOUVELLE EMIGRATION

Mais hélas! de grands malheurs vinrent bouleverser la prospérité et la splendeur de la ville d'Ani.

Après plusieurs combats acharnés, Ani fut prise une première fois en 1045 par les Byzantins.

Dix-neuf ans plus tard, en 1064, après un siège de six mois, Ani fut prise et pillée par les hordes seldjoucides d'Alpaslane.

Ces envahisseurs turco-seldjoucides dévastaient, brûlaient, détruisaient tout sur leur passage. Ils massacraient sans pitié jeunes et vieux, femmes et enfants.

Pendant ces années terribles, le peuple, pris de panique, s'enfuyait là où il pouvait.

D'autre part, l'empire arabe étant en décadence et, la province de Vaspouragane, sa vassale et alliée ne pouvant résister aux attaques des Seldjoucides, le roi Sénékérime, avec ses 40.000 hommes, alla s'installer dans la région de Sépastia (Sivas).

Quant au dernier roi Pakradouni, le jeune mais brave Kakik II, il fut lâchement tué par les Byzantins.

Les Byzantins, en 1071, malgré leur immense armée de 100.000 hommes, furent vaincus par les Seldjoucides. Ceux-ci voulaient pousser leur marche encore vers l'ouest, vers les pays de l'empire byzantin.

Alors, l'empereur Romanos Diogène chargea le général Pilardos, d'origine arménienne, d'arrêter l'avance des Turcs-Seldjoucides.

Pilardos, pour préserver les populations arméniennes des persécutions et des massacres des Seldjoucides, rassembla tout le peuple arménien dans les régions de Césarée (Kaysarié), de Cappadoce et de Cilicie.

## LES ARMENIENS DE CILICIE

Mais déjà, dans les siècles précédents, beaucoup d'Arméniens s'étaient installés sur les hauteurs d'Amanos et de Taurus. Ils y avaient bâti des forteresses, des églises et des monastères. Il y avait des évêchés et des centres culturels arméniens à Tarsous, à Sélevkia et dans d'autres villes.

Nous pouvons donc en conclure que les régions de la Cilicie avaient déjà une forte population de souche arménienne avant l'arrivée des émigrés. Avec la venue de ces derniers vers la fin du 11e siècle, toutes les régions de Cappadoce et de Cilicie étaient peuplées d'Arméniens.

## **LA DYNASTIE ROUPENIENNE DU ROYAUME DE CILICIE**

C'est le prince Roupène et ses compagnons d'armes venus d'Arménie qui ont jeté en 1080 les fondements du royaume arménien de Cilicie.

Le royaume arménien de Cilicie a eu une existence de 300 ans (1080-1375).

La dynastie qui a régné dans ce royaume est appelée la Dynastie Roupénienne, du nom du vaillant prince Roupène.

Les souverains de cette nouvelle dynastie ont d'abord porté le titre de «prince». Il y a eu les princes Roupène, Constantine, Torosse, Lévone, etc.

C'est le prince Lévone II qui a été le plus illustre et le plus brave de tous. Il a été solennellement sacré roi des Arméniens de Cilicie en 1198, dans la grande cathédrale de la ville de Tarse (Tarsous).

Lévone II a toujours été victorieux dans ses guerres contre les Arabes, les Croisés et les Turcs-Seldjoucides. Il a grandement consolidé le royaume de Cilicie et étendu ses frontières.

La fille et héritière de Lévone II, la reine Zabel, a régné avec son mari Hétoume de 1226 à 1270.

Le dernier roi, en exil, du royaume arménien de Cilicie, a été Lévone V qui est mort et enterré à Paris en 1393.

## **LES ARMENIENS A STANOZE**

Après la perte du royaume de Cilicie, les Arméniens ont émigré vers Konia, vers Angora et par conséquent vers Stanoze.

Dans l'église de Stanoze, nous avons le manuscrit d'un Evangile datant de 1290 et écrit dans le couvent de Lamprone et plus de 60 autres manuscrits, tous datant de l'époque du royaume arménien de Cilicie.

Persécutés dans leur pays et expulsés de leurs foyers, les Arméniens ont amené avec eux leurs métiers et leurs aptitudes. Dans les nouveaux pays où ils ont trouvé refuge et sécurité, ils ont exercé leurs professions héréditaires, au profit de leurs familles et des pays qui les ont abrités.

En outre, partout où ils ont établi leur résidence, les émigrés arméniens se sont vite adaptés au caractère et à la langue du peuple hospitalier. Les Arméniens établis à Stanoze ont suivi cette ligne de conduite et n'ont nullement gêné la marche normale de la vie de ceux qui les ont accueillis.

## **APPELLATION DES FAMILLES DE STANOZE**

Mais les Arméniens de Stanoze ont gardé le souvenir de leur pays d'origine en se faisant appeler Adjémian, s'ils étaient venus de Perse; Bagdadlian, s'ils étaient venus de Bagdad; Khrimian, s'ils étaient venus de Crimée; Surunian, s'ils étaient originaires de Syrie. Même il y avait les Lehlian, venus, dit-on, de Léhastan (ou de la Pologne).

Nous avions encore à Stanoze, les familles Sinabian, Paradian, Balabanian, Daghlian, Sarafian, Charoyan, qui étaient les plus nombreuses et presque la moitié de la population de la ville était composée par ces familles patriarcales.

A proximité du couvent de Lamprone, en Cilicie, il y avait un château nommé le Château de Sinabe. Nos compatriotes les Sinabian sont très probablement venus de la région de ce château, puisque leur appellation le montre bien.

Une branche issue de cette famille, les Boyadjian étaient spécialisés dans le métier de teinturier. Toute la lignée des Boyadjian ont exercé la teinturerie et, de père en fils, ils ont transmis jusqu'à nos jours tous les secrets de la profession tinctoriale.

## UNE NOUVELLE HYPOTHESE

Une troisième émigration est venue probablement du côté de la Perse.

En 1604, le roi de Perse, Chah-Abbas, déporta vers son pays plusieurs centaines de milliers d'Arméniens, dans le but de donner un nouvel essor à ses provinces en décadence. Il leur accorda de multiples priviléges dans l'exercice de leurs métiers et la bonne marche de leur commerce et industrie.

Le culte catholique se répandit graduellement parmi les Arméniens établis en Perse.

En 1926, le journaliste arménien Ohannès Boghossian a publié, dans la revue hebdomadaire «Hayastani Gochenag», un article dans lequel il explique avec preuves à l'appui que les Arméniens d'Angora et de ses environs sont venus de Perse. Les Arméniens catholiques avaient établi leur résidence à Angora tandis que les Orthodoxes s'étaient fixés dans la région de Stanoze.

De l'avis du publiciste mentionné, même le métier de sofe a été importé de Perse et mis en pratique à Angora et à Stanoze.

Nous ne pourrions affirmer l'authenticité de cette hypothèse mais ce que nous savons très bien c'est que le sofe était essentiellement une fabrication de Stanoze que les Arméniens catholiques d'Angora exportaient en Arabie et aux Indes.

# STANOZE

---

## SITUATION ET POPULATION

Située à 30 kilomètres à l'ouest d'Angora, sur les bords de la rivière Ova Tchäï, la petite ville de Stanoze s'étendait dans une étroite vallée surmontée de rochers historiques.

Elle avait quelque huit cents maisons et comptait une population de cinq à six mille âmes, dont le quart formait la communauté arménienne protestante et le reste la communauté arménienne grégorienne.

Nous avions deux églises, un temple, deux écoles et une mosquée. Il y avait à peine dix familles turques, mais les jours de bazar, plusieurs centaines de villageois turcs venaient des agglomérations voisines et, à cette occasion, la mosquée restait ouverte, les autres jours, elle était toujours fermée.

## OCCUPATION DES HABITANTS DE STANOZE

Nous avions plusieurs catégories d'artisans: des cordonniers, des tailleurs, des forgerons, des maçons, des menuisiers, des harnacheurs, des tisserands, des teinturiers, etc.

Il y avait des cafés et des khans. Les besoins de plus de cent vingt villages des alentours étaient pourvus par les habitants arméniens de Stanoze. Des maçons, des menuisiers, des cordonniers, des marchands ambulants allaient chaque année, du printemps à l'automne, dans ces villages turcs pour y exercer leurs métiers. Ils retournaient apportant avec eux des provisions pour l'hiver.

Nous avions également des meuniers arméniens qui faisaient tourner presque tous les moulins à plus de cent kilomètres à la ronde.

## UNE SPECIALITE DE STANOZE : *LE SOFE*

Cependant la principale occupation de la population de Stanoze était la fabrication du sofe. Le sofe était une espèce de tissu fabriqué en poil de chèvre, analogue à l'alpaga ou au tergal actuel. C'était un tissu très estimé qu'utilisaient les représentants des hautes classes des pays chauds. L'Arabie et l'Inde en étaient la principale clientèle.

## UNE AUTRE SPECIALITE EN VOGUE

La sériciculture était également très florissante à Stanoze. Nos compatriotes Ar-sène Turkménian et Ohannès Kahvedjian s'étaient rendus jusqu'à la ville de Brousse pour se spécialiser dans le métier de sériciculture.

Chaque année, non seulement ils préparaient les graines de vers à soie, mais encore ils surveillaient le travail des autres sériciculteurs en leur rendant de précieux services.

D'ailleurs, de vastes étendues de terrains étaient plantées de mûriers pour la nourriture des vers à soie.

La sériciculture constituait une grande ressource de prospérité à Stanoze.

## HIVER COMME ETE

Mais la sériciculture ne se pratiquait qu'au printemps, tandis que le sofe était travaillé dans toutes les saisons de l'année.

Les chèvres d'Angora étaient renommées par leurs poils soyeux. Aux premiers jours du printemps, elles étaient tondues et, leurs toisons étaient envoyées à Stanoze, pour être lavées, filées, teintes et tissées. Lavé, filé, tissé, empaqueté, le poil était renvoyé à Angora d'où on l'exportait en faisant un bon commerce.

Le travail de filage était réservé aux femmes et aux jeunes filles tandis que le tissage incombaît aux hommes, de même que tous les autres métiers, y compris le jardinage et la viticulture.

## JOURS DE REPOS ET DE REJOUISSANCES

Tous les habitants de Stanoze, artisans et ouvriers, étaient des gens très laborieux. Ils travaillaient presque tout le long de l'année, durant neuf à dix mois et, ce n'est que pendant les grands froids de l'hiver rigoureux qu'ils se renfermaient un peu dans leurs foyers. Alors s'organisaient des réceptions de familles, des festins et des commémorations d'anniversaires.

Tous les meuniers et les autres absents de la période d'été étant de retour, la ville était dans une grande animation. Jusqu'à Pâques, des cérémonies de fiançailles et de mariage se succédaient interminablement. Le Nouvel An et la fête de Noël, le 6 janvier, étaient célébrés avec beaucoup de joie et de solennité. Au carnaval, on organisait des manifestations joyeuses de toutes sortes.

La fête de Pâques coïncidant avec l'arrivée du printemps était célébrée avec beaucoup de joie et d'espérance. Aussitôt après, les artisans faisaient des préparatifs pour aller dans les localités plus ou moins lointaines exercer leurs métiers.

Plusieurs restaient éloignés de leurs familles jusqu'à l'automne; d'autres retournaient pour quelque temps en été pour prendre soin de leurs vignes et vergers.

## VIGNES ET VERGERS

La ville s'étendait dans une vallée longue de plus de sept kilomètres. Sur la rive droite du fleuve et sur une longueur de plus d'un kilomètre, les maisons s'alignaient tantôt sur une rangée de une à deux lignes, tantôt sur une rangée de cinq à six lignes.

La vallée était accidentée par quelques gorges en zigzag de longueur limitée. A l'extérieur de la ville, sur les pentes en terrasses, s'étendaient les vergers aux fruits délicieux et succulents. Quant aux vignes, elles côtoyaient la partie inférieure de la rivière sur plus de cinq kilomètres et produisaient mille et une sortes de raisins.

## ABRIS ANTIQUES ET MODERNES

La deuxième moitié de la ville, toujours sur le parcours de la rivière, se rétrécissait soudain. Derrière les maisons se dressaient de gigantesques rochers dans lesquels étaient creusées des chambres dont la construction remontait, dit-on, au temps des Romains ou même des Phrygiens.

Dans ces grottes spacieuses, plus de deux mille personnes pouvaient se refugier, en cas de péril extrême.

Ces rochers inaccessibles étaient dominés par un pic, en forme de minaret, qui servait d'observatoire dont le rayon s'étendait sur plusieurs kilomètres.

Qui sait combien de fois nos ancêtres se sont abrités dans ces excavations rocheuses pour échapper aux attaques des hordes seldjoucides et aux atrocités des janissaires turcs!

Nos grands parents racontaient que nos ancêtres cachaient dans ces lieux sûrs les femmes et les jeunes filles jusqu'à la fin du danger.

Il y a exactement soixante ans, en 1909, lors du massacre d'Adana, nos pères, pour mettre en sécurité les personnes qui leur étaient chères, firent venir des ouvriers spécialisés qui garnirent de barrières les escaliers des grottes en question afin d'en faciliter l'escalade par les jeunes et les femmes. Ils ont également construit une porte d'entrée beaucoup plus sûre et solide.

Tous les adolescents et jeunes gens de Stanoze s'exerçaient comme à un sport à grimper sur ces hauteurs supposées inaccessibles. Il nous était familier de rendre visite à ces cavernes, d'autant plus qu'il y avait là une chambre avec un trou rond au milieu, ressemblant à l'ouverture d'un puits et, quelques mètres plus haut une autre chambre, plus petite celle-là. C'était sûrement un poste d'où le chef des refugiés pouvait observer tout ce qui se passait à l'extérieur.

## ENCORE DES GROTTES ET DES ABRIS

A cinq kilomètres en aval de la ville, au terminus des vignobles et non loin du confluent de la rivière de Stanoze et de celle venant d'Angora, se trouvaient quelques autres grottes. Aux premiers siècles du Christianisme, elles ont dû être des lieux secrets

de réunion et de prière. Il y avait là des bassins, des cavités en forme d'autels et, sur les parois, étaient sculptées des croix.

Rendre quotidiennement visite à ces lieux était pour nous autres adolescents de Stanoze une récréation et un divertissement.

Stanoze avait donc de si merveilleux sites et paysages que plusieurs touristes venaient des pays lointains les voir et les admirer.

## LA VIE JOYEUSE A STANOZE

Toutes les vignes et tous les jardins étaient dans une grande animation pendant la saison d'été. La rivière limpide et poissonneuse était un endroit recherché par les amateurs de pêche. Le poisson était grillé sur le feu ou frit dans la poêle. Et la salade, préparée avec les tomates et les concombres cueillis dans les jardins attenants, assaissonnait cette grillade de carpes ou cette friture de goujons.

Faute de table, le couvert était mis sur l'herbe et le gazon. Alors, le manger et le boire commençaient dans la joie et la gaité unanimes. La musique et les chants folkloriques animaient grands et petits réunis aux bords de la rivière.

Pendant l'abondance des mois d'été, les gens amassaient des provisions de toutes sortes: on préparait le bastourma et les saucissons, ainsi que les saisons ou conserves de poissons. La viande de mouton avec ses parties grasses était cuite et conservée dans de grands pots.

Pendant les trois mois de l'hiver continental, les gens jouissaient de tous ces biens amassés en été.

Il en était autrement pour la consommation du pain. Bien que la quantité nécessaire de farine fût approvisionnée en été, chaque famille préparait, tous les dix jours, vingt ou trente kilos de pain, dans des fours spécialement aménagés.

## UN NOUVEAU METIER

Vers 1910, un nouveau métier commença à se pratiquer à Stanoze: c'était la tapisserie. Quelques familles venues de Sivri-Hissar avaient amené avec elles le métier de tapissier. Quatre ans plus tard, en 1914, la tapisserie était déjà assez répandue et développée à Stanoze. Les jeunes filles et les jeunes femmes s'adonnaient principalement à ce travail qui, après le tissage du sofe et la sériciculture, était devenu le métier le plus lucratif de la ville.

## CAUCHEMAR DE LA TYRANNIE

Les gens de Stanoze menait une vie paisible. Mais de sombres nuages assombrissaient parfois leur ciel radieux. C'est ainsi qu'en 1895, ils ont été bouleversés en apprenant les tristes nouvelles du massacre de la population arménienne de la région de Sassoune.

Après l'avènement du «sultan rouge», Abdul-Hamid, ces atrocités se répétaient périodiquement tous les cinq ou dix ans. De sorte que l'oppression exercée sur les Arméniens devenait de plus en plus violente et insupportable.

Par ailleurs, les jeunes gens assoiffés d'instruction et de progrès étaient, sous le moindre prétexte, jetés en prison. Nous avons été témoins oculaires de ces persécutions barbares. En l'an 1900, un groupe de jeunes étudiants du Collège Anatolia de Marzouane furent arrachés de leurs études et mis sous les verrous. Sortis de prison, la plupart de ces jeunes gens prirent la fuite vers l'étranger afin d'échapper à la mort qui pouvait les surprendre d'un moment à l'autre.

### L'ENSEIGNEMENT A STANOZE

Malgré toutes les persécutions, les gens de Stanoze ont toujours aimé l'étude, la littérature et les arts.

A partir de 1880, plusieurs d'entre eux ont été à Constantinoples, à Armache, à Jérusalem et ailleurs pour étudier la philosophie et la théologie ou faire d'autres études supérieures.

Le Révérend Père Avak Daglian et le Révérend Pasteur Hairabed Odian étaient des religieux très cultivés qui enseignaient dans les écoles de Stanoze et déjà en 1895 avaient préparé une génération, à la hauteur de faire des études universitaires.

La langue turque était étudiée avec un soin tout particulier. Toutes les fonctions administratives, sauf celle du caïmacame, étaient exercées par nos compatriotes de Stanoze. De même à Angora, nous avions des juristes et des avocats et, à Sivri Hissar, à Nalli Khane, à Mouhalidjé, la plupart des percepteurs d'impôts et les trésoriers d'Etat étaient des Arméniens de Stanoze. La plupart des fonctionnaires du chemin de fer étaient également des Arméniens.

### CONTACT AVEC L'INDUSTRIE ANGLAISE

En 1905, on comptait un grand nombre de personnes instruites et universitaires: médecins, pharmaciens, industriels, commerçants, etc. Ces derniers étaient en relation étroite avec les industriels anglais de Manchester. Avec la laine qu'ils importaient de Manchester et le soie de Stanoze, ils fabriquaient un tissu qui était très recherché. Les industriels et commerçants de Stanoze réalisaient un bon bénéfice avec le commerce de ce tissu. D'ailleurs, la construction de la ligne du chemin de fer Constantinople—Angora facilitait énormément les transports et les déplacements pour contacter les marchés du monde extérieur. De sorte que le niveau de vie des habitants de Stanoze était arrivé à un degré enviable.

### LA CONSTITUTION DE 1908

La tyrannie hamidienne pesait également sur les Turcs proprement dits.

Ces derniers s'organisèrent sous le nom de «Jeunes Turcs». Le parti politique formé

par ces éléments jeunes fut encouragé par les organisations révolutionnaires arméniennes

En 1908, les «Jeunes Turcs» contraignirent le sultan Abdul-Hamid à proclamer une Nouvelle Constitution. A cette grande occasion, les portes de toutes les prisons s'ouvrirent. Tous les inculpés politiques furent acquittés. Les révolutionnaires refugiés à l'étranger furent autorisés à retourner librement en Turquie. «Liberté, Fraternité, Justice, Egalité», ces mots sacrés volaient de lèvres en lèvres. Tout le monde était dans la joie et le bonheur, car après l'oppression de tant d'années on respirait enfin dans la liberté.

## DEUX GUERRES, DEUX DEFAITES

Jusqu'en 1908, la Constitution turque ne permettait pas l'enrôlement des ressortissants turcs de religion chrétienne. Par contre, on percevait de ces derniers un impôt de tête.

Ce système n'étant plus en vigueur avec la proclamation de la Liberté et de l'Egalité, on commença à enrôler également les ressortissants chrétiens. Plusieurs jeunes gens de Stanoze furent appelés pour faire le service militaire et, en 1910, à peine entraînés, prirent part à la guerre turco-italienne qui, en 1911, se termina par la cession de la Tripolitaine à l'Italie.

L'année d'après, en 1912, éclatait la guerre des Balkans, et alors, les réservistes aussi furent appelés. Un an après, en 1913, prit fin cette guerre: la Turquie perdait la Macédoine et la Trace que les Grecs et les Bulgares se partageaient comme un patrimoine séculaire.

Les soldats rentrèrent dans un état lamentable. Plusieurs étaient faits prisonniers par les Bulgares. Ce n'est qu'au printemps de 1914 qu'ils furent libérés et regagnèrent leurs foyers.

Les gens allaient tout recommencer en se remettant au travail lorsqu'en été de la même année éclata la Première Guerre Mondiale.

Tous les hommes âgés de vingt à quarante cinq ans furent appelés sous les drapeaux, ceux de vingt à trente ans dans le service actif et ceux de trente à quarante-cinq ans dans les bataillons du génie.

## LA VIE CONTINUE TANT BIEN QUE MAL

Stanoze fut dépeuplée en partie. Il ne restait dans la ville que les femmes, les vieux et les jeunes gens de moins de vingt ans.

La plupart de ceux-ci étaient des étudiants. Leurs professeurs étant enrôlés et les écoles fermées, leurs études furent interrompues jusqu'à ce qu'ils fussent en âge d'être appelés à leur tour.

Mais en attendant, les écoles ouvrirent de nouveau leurs portes et les plus grands enseignèrent aux plus petits, de sorte que l'interruption de la vie scolaire ne fut que momentanée.

Quant aux personnes âgées de plus de quarante-cinq ans, elles se chargèrent de la surveillance et du soin de leurs parents ou voisins restés sans soutien.

Et ainsi, la vie continua tant bien que mal jusqu'au milieu de l'année sinistre 1915.

## LA GRANDE FELONIE DES «JEUNES TURCS»

Au mois d'avril de cette doublement maudite année, tous les intellectuels arméniens résidant à Constantinople furent arbitrairement arrêtés et envoyés dans les provinces intérieures du pays. Plusieurs furent enfermés dans les prisons de Ayache qui était une localité essentiellement habitée par des Turcs et située à quinze kilomètres de Stanoze.

Les notables de notre ville n'échappèrent non plus à ce mandat d'arrêt despote. Tout le monde était dans une consternation. Nous ne savions pas que ceux qui, hier encore, craient: «Liberté, Fraternité, Justice, Egalité», avaient ignominieusement décidé le génocide du peuple arménien, soumis aux lois de la Turquie ottomane.

Au mois de Juillet de 1915 le signal de la déportation générale fut donné.

Alors, pendant les grandes chaleurs accablantes d'été, en l'espace de quelques jours, ont vit des milliers et des milliers, des centaines de milliers de jeunes femmes, d'enfants en bas âge, d'adolescents de moins de quinze ans, de vieux et de vieilles, gémissants et inconsolables, quitter précipitamment leurs foyers et marcher péniblement, sous le soleil brûlant, par des sentiers inconnus, à travers monts et vallées, sous la menace du fusil et de la cravache des gendarmes sans cœur.

Sur le front d'Erzeroum, les soldats arméniens enrôlés dans les troupes turques, désarmés et isolés, étaient traitrusement massacrés. Parmi ceux qui miraculeusement avaient pu échapper à cette extermination, se trouvaient une vingtaine de nos compatriotes de Stanoze. Par la suite, ils ont réussi à rejoindre les volontaires arméniens de Caucase. La plupart ont trouvé la mort au cours des combats sanglants qui furent livrés sur le front caucasien.

Pendant ce temps, à Stanoze même, nous entendions chaque jour les nouvelles les plus alarmantes arriver de tous les lieux de déportation. Nous attendions anxieusement notre tour à être déportés. Nous n'avions aucun moyen et aucune force pour nous soulever, car les forces vives du peuple étaient éloignées du pays. Nous ne pouvions donc que nous conformer aux ordres donnés.

## UN GENOCIDE IGNOMINIEUX

En fait, le jour fatal ne tarda pas à venir. Au mois d'août, tous les représentants du sexe mâle, au-dessus de quatorze ans, y compris les vieillards, furent groupés sous la surveillance des gendarmes et dirigés vers la région d'Angora.

A vingt kilomètres de cette ville, dans la vallée de Alma Dagh, les autorités turques séparèrent les Arméniens de rite grégorienne des Arméniens protestants. Les premiers furent systématiquement massacrés dans cette vallée exécutable, tandis que

les derniers furent autorisés à rentrer chez eux. Dans les dix jours qui suivirent, les Turcs leur proposèrent de renier leur foi. Ce n'était qu'un prétexte, car ils savaient très bien que la réponse des Arméniens serait négative.

Les bourreaux attendaient à cinq kilomètres de Stanoze, dans une vallée fréquentée par les hyènes et les criminels.

Lorsque tous furent rassemblés, avant de mourir, le pasteur demanda pour lui et pour les siens le temps de faire la dernière prière.

Pendant qu'ils priaient et chantaient des cantiques, les assassins, armés de leurs haches et de leurs poignards, se jetèrent sur eux.

Avant de mourir, le vieux pasteur a eu le temps de blesser, à coups de bâton, quelques-uns des assaillants sans foi ni loi.

## POURTANT, QUELQUES CŒURS BIENVEILLANTS

Les gens qui étaient restés à Stanoze, la plupart des femmes et des enfants, sans soutien et sans guide, n'étaient pas au courant de tous ces événements tragiques. D'ailleurs, ils n'imaginaient pas que de telles atrocités peuvent être commises dans des localités où Turcs et Arméniens, avaient vécu fraternellement pendant de longues années.

Pourtant, on ne cessait de leur répéter qu'ils allaient bientôt être déportés, suivant l'ordre reçu du gouvernement central de Stamboul.

Cependant, le gouverneur turc de la ville, au lieu de déporter la population arménienne de Stanoze dans des régions lointaines et désertiques comme Deir-Zor où beaucoup sont morts de faim et de soif, a fait preuve de bienveillance envers ses compatriotes arméniens, en laissant sur place les familles des soldats enrôlés et en envoyant travailler les autres dans les villages turcs des alentours. Ceux qui étaient restés en ville, allaient en été glaner dans les moissons de ces villages et revenaient avec quelques provisions pour la nourriture de leurs enfants.

## LA VIE REPREND

Cette vie de grande anxiété et de privation continua jusqu'en 1919, c'est-à-dire jusqu'à la fin de la guerre.

A cette date, ceux qui étaient sains et saufs retornèrent chez eux, reprirent possession de leurs maisons, de leurs champs et jardins et recommencèrent une vie nouvelle.

Une école fut ouverte et, sous la direction de quelques personnes instruites, la vie scolaire reprit.

Il n'y avait pas de prêtre et de pasteur, mais notre compatriote Kévork Keusséyan a comblé ce vide: c'est lui qui organisait les réunions et les dirigeait, bénissait les couples qui se mariaient, baptisait les nouveau-nés ou enterrait les morts.

Et de cette façon la vie allait se normaliser graduellement si des événements contraires ne survenaient pas.

En l'espace de deux ans (1919-1921), la vie avait repris son cours normal. Des

cérémonies de fiançailles et de mariage se succédaient à un rythme accéléré pour former des foyers familiaux et prendre la relève des anciens nids détruits ou dispersés.

## LES FAMILLES DE STANOZE CONTINUENT A DECROITRE

Mais cette période aussi ne fut que de courte durée. En 1921, la guerre gréco-turque éclata et l'armée grecque étant aux approches d'Angora, une nouvelle déportation commença. Tous les représentants du sexe mâle au-dessus de 15 ans furent déportés. Trente-six de nos compatriotes de Stanoze furent massacrés aux environs de Kirchéhir. Par ailleurs, sur les routes et les camps de casernement de la région d'Erzeroum, plus de cinquante habitants de Stanoze ont trouvé la mort par suite du froid, de la faim ou au cours des combats.

La guerre gréco-turque prit fin en 1922 avec la victoire de l'armée turque. Tous ceux qui restaient vivants se préparaient à retourner dans leurs foyers pour reprendre la vie tant de fois bouleversée.

## EVINCEMENT DES CHRETIENS

Mais les Turcs avaient tout un autre but: ils contraignirent les chrétiens de quitter le pays, abandonnant tout et renonçant à leur patrimoine séculaire.

Des édits spéciaux furent publiés, autorisant à faciliter le départ des détenus et de tous les éléments chrétiens.

Les passeports devaient porter l'inscription «Défense de retourner». Par cette méthode draconienne, les Turcs réussirent à éliminer toute la population chrétienne de l'Asie Mineure.

Tous les exilés de Stanoze, hommes, femmes, vieux et enfants se regroupèrent à Constantinople. Ils avaient tout laissé derrière eux: immeubles, champs, jardins, vignes, tout.

Bientôt, la ville de Constantinople fut littéralement remplie d'exilés et de déportés venus de tous les coins de l'Anatolie.

Ici, nous devons exprimer toute notre gratitude aux Arméniens de Constantinople qui, dans ces jours critiques de détresse nationale, prêtèrent aide et assistance aux malheureux nouveaux venus, en les nourrissant et les abritant parfois dans leurs propres foyers.

## L'EXODE GENERAL

En 1923 commença l'exode général des Arméniens vers toutes les directions de la terre.

Il y en qui sont partis en Grèce; d'autres en Bulgarie, en Roumanie; d'autres encore jusqu'aux lointaines Amériques, au Brésil, en Argentine, aux Etats-Unis.

Quant à nous, le sort nous jeta sous le ciel de la France hospitalière où nous commençâmes à respirer librement.

Au début, nous avons eu beaucoup de difficultés matérielles et morales.

Mais l'Arménien sait surmonter tous les obstacles. Avec courage et perséverance, nous nous sommes entr'aidés, nous avons formé des Unions Compatriotiques, organisé des caisses d'épargne, adhéré à des associations d'utilité publique et nous sommes arrivés à une situation honorable.

## EXHORTATION

Et maintenant, après quarante-cinq années de lutte et de travail acharné, nous vivons contents et heureux sous le ciel serein de notre seconde et belle patrie, sous le ciel radieux de la grande et héroïque France, «mère des arts et des sciences», (Joachim du Belley), inspiratrice des nobles sentiments de la Liberté, de la Fraternité et de la Justice, «soldat de Dieu et de l'Humanité» (Georges Clémenceau).

Je vous souhaite, mes chers compatriotes et lecteurs, beaucoup de bonheur dans toute votre vie et, je vous exhorte instamment de vous signaler toujours et partout par votre loyauté et obéissance envers votre patrie adoptive.

# QUELQUES MOTS A NOTRE NOUVELLE GÉNÉRATION

---

## SOUVENIR DE NOS CHERS ANCÈTRES

En vous présentant ce LIVRE DE SOUVENIRS, nous avons voulu vous faire connaître Stanoze, la terre natale de nos pères et de nos ancêtres.

Nos ancêtres, persécutés par les hordes barbares des Turcs-Seldjoucides, ont cherché refuge dans les rochers inaccessibles de Stanoze.

Là, au pied de ces rochers séculaires, ils ont établi leurs nids, leurs foyers.

Pour arriver à l'aisance et à la prospérité du début du 20e siècle, que de peines n'ont-ils pas supportées et que de difficultés n'ont-ils pas aplaniées!

En effet, les habitants de plus de cent vingt villages turcs, disséminés tout autour de Stanoze, ne cherchaient au début qu'à exterminer la population arménienne de cette paisible localité.

Mais par la suite, remarquant les aptitudes des Arméniens et comprenant bien que ceux-ci, par leur travail et industrie, leur rendraient beaucoup de services, ils ont consolidé les liens de bon voisinage.

Alors, encouragés par cet esprit de tolérance, les Arméniens de Stanoze ont commencé à s'étendre graduellement.

## PARADIS DE VIGNES ET DE JARDINS

La ville de Stanoze étant située dans une vallée étroite, ses habitants n'avaient pas la possibilité de s'occuper d'agriculture. Et alors, ils ont transformé en vignobles les pentes des collines et des montagnes qui s'élevaient en terrasses. Dans les premiers temps, ils n'osaient s'étendre ni en aval ni en amont.

Ce n'est qu'à partir des années de 1800 qu'ils ont commencé à se déployer le long de la vallée qui avait une largeur de cinquante à cent mètres.

Ils se sont partagés les terres cultivables, et c'est pour cela que chaque famille est devenue propriétaire d'une vigne ou d'un jardin. Ensuite, par leur labeur persévérent et acharné, ils ont fleuri à tel point toute la vallée que, par ses vergers et ses vignobles, elle était sans concurrente dans toute la contrée.

Ces jardins et ces vignes s'étendaient sur une longueur de plus de cinq kilomètres, jusqu'au confluent de la rivière de Stanoze et de celle venant d'Angora.

## **UNE VIE PAISIBLE ET HEUREUSE BOULEVERSEE**

Vers le début de notre siècle, en 1900, le niveau de vie des gens de Stanoze était arrivé à un stade élevé: l'alimentation, l'habitation et l'habillement de toutes les couches de la population ne laissaient presque rien à désirer.

De même, le degré d'instruction du peuple était très élevé: il y avait plusieurs écoles primaires et secondaires. Beaucoup de nos jeunes gens se spécialisaient dans les Universités de Constantinople ou d'autres grandes villes. Plusieurs personnes de Stanoze étaient fonctionnaires d'Etat dans des postes élevés. La position de Stanoze était la plus enviable après celle d'Angora.

Dans notre enfance et notre première jeunesse, nous avons vécu des jours heureux et nous espérions jouir des bienfaits d'une plus belle vie encore. Mais les dirigeants jaloux et félons du gouvernement ottoman avaient décidé de nous exterminer...

Ceux qui ont pu se sauver de cette extermination se sont dispersés dans toutes les directions.

## **REFUGIE EN FRANCE, ON PARLE DE STANOZE**

Nous autres originaires de Stanoze nous nous sommes refugiés en France où nous avons pu respirer librement et panser nos blessures.

Nous nous en souvenons encore, au début, chaque famille n'avait pour toute habitation qu'une seule pièce qui lui servait de chambre à coucher, de salle de réception, de salle à manger et même de cuisine.

Mais les traditions de solidarité et d'hospitalité des gens de Stanoze ont continué sur le sol bienveillant de France.

Nous nous rassemblions souvent en cercle de famille, nous parlions de nos jours passés, de nos pères et grands-pères, de leurs mœurs, de leurs peines et de leurs joies.

Chaque fois qu'un de nos compatriotes rencontrait l'un de ses concitoyens, toute une série de souvenirs renaissaient dans leurs cœurs et, sur les ailes de l'imagination, ils partaient vers le lieu de leur naissance et de leur enfance où ils avaient passé quelques jours empreints de félicité ....

## **LE RECIT LE PLUS BEAU**

**LE LIVRE DE SOUVENIRS DE STANOZE** est le reflet ou l'écho de ces jours inoubliables, marqués, hélas, par leur brièveté!

Lisez ce livre et transmettez-en l'esprit compatriotique à ceux qui viendront après vous.

Pour faciliter la lecture de notre **LIVRE DE SOUVENIRS**, nous avons pensé en rédiger une partie en français. Lisez-le attentivement et même avec un certain recueillement.

Le récit de la vie et des faits de nos aieux est des plus intéressants et des plus beaux. Il remplit nos cœurs et nos âmes d'émotion, de fierté et d'admiration.

## **UN PEUPLE DE HEROS, DE MARTYRS**

**Mes chers enfants et chers compatriotes, bientôt, moi et ceux de ma génération nous ne serons plus de ce monde.**

**Mais avant de nous en aller, voici notre testament:— Avant tout, n'oubliez jamais votre origine séculaire. Transmettez-en le précieux souvenir de génération en génération. En tous lieux et en toutes circonstances, soyez fiers d'être issus du peuple Arménien. Le peuple Arménien est un des plus anciens et un des plus nobles peuples du monde. «Avant-garde de la civilisation gréco-latine» (Anatole France), depuis plus de quatre mille ans, la nation Arménienne lutte héroïquement pour la liberté, la paix et la justice. Elle a donné des héros, des génies, des martyrs et des saints. Elle en donne encore de nos jours et continuera à donner à l'avenir.**

**Mes chers compatriotes de Stanoze, continuez à vivre unis et solidaires, aimant toujours les uns les autres, en vous soutenant fraternellement en toutes circonstances, comme nous nous sommes aidés mutuellement aux heures difficiles par nos Unions Compatriotiques et nos Amicales.**

**Et si un jour, l'occasion se présentait et que vous vous rendiez en Turquie, en touristes, allez voir Stanoze. Vous y trouverez des habitations en ruines, des vignes et des jardins dépeuplés et desséchés, et la Rivière coulant mélancoliquement dans cette solitude désolée. Portez plus loin vos pas et trouvez l'endroit où ont été enterrés nos pères. Recueillez-vous un instant et promettez-leur que vous n'oublierez jamais leur souvenir si cher.**

**De la même façon, vos fils se souviendront de vous jusqu'à la fin.**

**Texte de GARABED TERZIAN**

**Traduction et mise en page de KRIKOR AFARIAN**

Նկատի ունենալով որ հայկական կոտորածներու եւ տարազրութեան յիսնամեակին կը զուզադիպի մեր պատմազիրքի հրատարակութիւնը, յարմար նկատեցինք ֆրանսերէն եւ անգլերէն լեզուներով յաւելուած մը կցել այս հատորին, որպէսզի սփիւրքի, մանաւանդ Եւրոպայի եւ Ամերիկայի նորահաս սերունդը կարելիութիւնը ունենայ կարդալու եւ տեղեկանալու այն պատճառներուն, որոնք ամայացուցին մեր ծընդավայրը:

## LES ARMENIENS

SE SOUVIENNENT...

1915

Le Cinquantenaire d'un GENOCIDE

*A l'occasion du Cinquantenaire des Massacres Arméniens de 1915, nous avons décidé d'apporter notre modeste contribution au deuil national en publiant cette étude sur l'inénarrable tragédie. Ce travail est le récit des horreurs, ainsi que l'étude des causes et des conséquences du génocide arménien de 1915. Ce qui constitue la page la plus sombre de l'histoire arménienne est soumis ici à une analyse historique, politique, culturelle et juridique, avec l'espoir que cette étude objective mènera à une connaissance plus ample de l'événement tragique qui causa la perte de plus d'un million et demi de vies humaines.*

## **AUX LECTEURS**

---

Stanose, appelé également Istanose, Stanosse, Sdanosse ou Opida, se trouvait à une distance de 30 km à l'ouest de la ville d'Angora et de 400 km d'Istanbul, sur la rive droite de l'un des affluents du fleuve de Sakarie dans un val pittoresque. Ses maisons s'élevaient du rivage en rangs horizontaux et parallèles pour s'arrêter devant les grands rochers, après avoir formé un énorme fer à cheval. Au fond du val la rivière de Stanose coulait joyeusement, et ses eaux douces arrosaient les jardins et les vergers de la rive gauche.

La ville d'Angora était construite devant l'entrée des murailles et de la citadelle, et le chemin qui y menait s'étendait vers la pente de la montagne jusqu'aux plaines plates. Toutefois, la rivière d'Angora qui était aussi un affluent de Sakarie, était invisible du côté de la ville puisqu'elle coulait dans une vallée creusée derrière la citadelle où il n'y avait pas d'habitations sauf quelques moulins appartenant à des Arméniens.

Tandis que le paysage à Stanose offrait un aspect entièrement différent: la ville était bâtie dans le val et la vue panoramique était charmante.

Le pont en bois, jeté au dessus de la rivière, menait vers la colline d'en face où il y avait un vieux lieu de pélerinage, transformé par la suite en église, qui s'appelait St. Sauveur (Sourp Pergitch). A côté, il y avait une source dont les eaux venaient des collines proches. Là, debout devant le petit édifice en pierre qui abritait la source, il était possible de voir les rochers qui dominaient la ville, ainsi que les vieilles fentes et cavernes qui s'y trouvaient et dont le passé était lié à la civilisation des peuples anciens.

Ainsi, au dessus de la ville, restaient inébranlables les deux Hissar et l'unique Hissar; ces forteresses naturelles qui avaient servi très probablement avant de nombreux siècles à l'autodéfense et à la protection du peuple.

Stanose possédait deux églises orthodoxes (apostoliques arméniennes) et une évangélique, ainsi qu'un nombre total approximatif de 6000 habitants.

Les habitants de Stanose vivaient dans des familles patriarcales et nombreuses; les parents entourés d'enfants mariés et des enfants de ces derniers, de sorte que chaque famille avait au moins 10 ou 12 membres.

Les Stanosiotes étaient des gens gaillards, beaux, sociables et hospitaliers. Leurs ancêtres étaient des Hitites, des Pruques, des Mouchguines, des Armen et d'autres peuples originaires d'Arménie qui, en s'unissant, avaient donné naissance au peuple

arménien. Installés depuis les siècles lointains à Stanose et dans la ville d'Angora, les originaires de l'ancienne Arménie avaient cherché avec eux des chèvres «angora», dont la laine était reconnue partout sous le nom de «laine Angora». Grâce à cette laine les Stanosiotes avaient fondé une petite industrie qui produisait le tissage connu sur beaucoup de marchés européens sous le nom de «sofe» ou de «shayak». Ils avaient aussi d'autres industries et occupations; comme l'industrie du tissage, la sériculture, l'apiculture, la tapisserie, la viticulture et l'horticulture. Parmi les habitants de Stanose on remarquait aussi des meuniers, des bergers et d'autres artisans.

Les Stanosiotes étaient des travailleurs zélés; hommes, femmes et enfants étaient conscients de la valeur du temps et du travail. Les écoliers une fois rentrés de l'école,aidaient leur parents dans les travaux de ménage ou dans les diverses occupations.

Ces gens étaient fidèles aux traditions et à leur foi. Ils avaient, les uns enver les autres un esprit d'amour et de respect mutuels.Quand une famille se livrait à un travail, tout le monde l'aidait. Ils aimaien la culture et tâchaient de donner à leurs enfants une éducation supérieure. Les habitants de Stanose parlaient tous l'arménien. Ils avaient leur propre dialecte qui faisait penser à l'ancien arménien; «l'arménien littéraire» (le krapar), qui est devenu aujourd'hui la propriété de l'Eglise Arménienne. A Stanose le nombre total des habitants turcs ne dépassait pas les 15 personnes. Ces derniers étaient généralement des fonctionnaires d'état. Les Turcs de Stanose, ayant appris le dialecte de Stanose, parlaient l'arménien.

C'est cette population fidèle, travailleuse et pacifique de Stanose qui, comme des millions d'autres Arméniens, fut déportée en Août 1915 et martyrisée. D'abord on a capturé et amené les hommes, pour les tuer ensuite dans un lieu proche. Puis commença la déportation des femmes et des enfants. Ces êtres humains, privés de leurs maris, pères ou frères, étaient forcés de vivre dans des villages turcs, et surtout de parler la langue turque pour oublier la langue maternelle et enfin leur peuple.

Pour vous faire mieux connaître les détails de cet affreux crime, et le sort encore pire d'autres Arméniens, nous publions dans les pages suivantes, avec l'autorisation bienveillante du Comité de la Publication du Livre de Sivri-Hissar, la partie rédigée en français de ce même livre. Nous faisons ceci dans le but de vous transmettre le message d'un million et demi de martyrs arméniens, en espérant que vous aussi vous garderez immaculées les traditions et l'Histoire de votre peuple pour les transmettre à votre tour à vos successeurs.

# LE 24 AVRIL 1915...

---

Les Arméniens du monde entier se réunissent tous les ans, le 24 Avril, pour commémorer le martyre de leurs parents et compatriotes, victimes des tueries turques des années 1915-1918.

Après la perte de l'indépendance nationale (au XIème siècle dans la mère-patrie et au XIVème en Cilicie arménienne), les Arméniens avaient subi les jougs successifs des Seldjoukides, des Mongols et des Turcs ottomans, avec toute la terreur qui accompagnait le règne de telles tyrannies. Les persécutions et les massacres n'étaient donc pas étrangers à ce peuple martyr. Mais les derniers en date, qui furent conçus et exécutés au cours de la première Guerre Mondiale par les dirigeants sanguinaires de la jeune Turquie, étaient sans précédent dans l'histoire de l'humanité. D'après un plan minutieusement élaboré, la majeure partie d'un peuple fut déportée de sa patrie millénaire et exterminée dans les déserts de la Mésopotamie et de la Syrie. L'opinion mondiale fut terrifiée par ces actes d'une inimaginable barbarie, commis à l'aube de ce siècle de civilisation. Mais ce même monde civilisé, avec ses grandes puissances et ses congrès, s'avéra incapable d'arrêter le Crime et, plus tard, de faire Justice en punissant les criminels.

Cinquante années se sont écoulées depuis ces jours de terreur et les Arméniens se préparent à évoquer le souvenir de leurs martyrs. Justice sera-t-elle enfin rendue? La question est du ressort des organismes internationaux, et la suite qui lui sera donnée formera un critère de leur équité et de leur efficacité. Cependant, les faits sont plus que significatifs pour montrer comment et dans quel but fut commis cet ignoble génocide. Il est sans doute utile de les évoquer, et de les rappeler à tous ceux qui seraient trop enclins à oublier en quoi réside l'essence même de l'existence humaine. Car, sans une foi profonde en tout ce qu'il y a de sacré dans la personne humaine, le libre développement et la paix même de notre monde seraient en danger.

## LA QUESTION ARMENIENNE JUSQU'A LA PREMIERE GUERRE MONDIALE

Sous la domination de la Turquie ottomane, l'Arménie occidentale se voyait infliger des conditions de vie bien difficiles. Bien que vivant dans sa propre patrie, le peuple arménien subissait quotidiennement les abus et les exactions du gouvernement, de même que les agressions et les razzias des tribus kurdes. Les Turcs visaient un but précis: créer pour les Arméniens des conditions intolérables de vie dans leur pays, afin de les disséminer dans les différentes régions de l'Empire Ottoman.

Vers le milieu du XIXème siècle, le renforcement des mesures de persécution dans les provinces arméniennes poussa le Patriarcat Arménien de Constantinople à se pencher de plus près sur le sort de la communauté. Les Sultans avaient promis des réformes; mais ces promesses étaient restées lettre morte, ou avaient échoué dès les premières tentatives d'exécution. Aussi les Arméniens étaient-ils convaincus, comme d'ailleurs les milieux internationaux eux mêmes, que la Turquie des Sultans était incapable de se réformer et de s'adapter au monde civilisé. De cette conviction naissaient, chez certains peuples vassaux de l'Empire Ottoman, des tendances séparatistes. Elle faisait germer chez d'autres, et les Arméniens en particulier, l'idée de l'obtention d'une amélioration de leur sort par une intervention énergique des grandes puissances.

La guerre russo-turque de 1877-1878 fut considérée comme la meilleure occasion pour présenter la Question Arménienne à la conscience internationale. Encouragés par le précédent libanais, les Arméniens ne posaient que la demande modeste d'une autonomie administrative: rien de plus, en fait, que le désir de posséder des droits et des devoirs égaux à ceux des Turcs vivant en Arménie. Les rivalités des grandes puissances, celles qui opposaient l'Angleterre et la Russie en particulier, empêchèrent l'obtention de ces droits, pourtant bien minimes. En vertu des dispositions de l'article 61 du Traité de Berlin, la Turquie s'engagea tout simplement à appliquer des réformes dans les provinces arméniennes, sous le contrôle des grandes puissances.

Jusqu'à la Première Guerre Mondiale, la portée de la Question Arménienne ne sortit point des cadres de cet Article 61 du Traité de Berlin. Toutefois, le gouvernement turc ne prit aucune mesure positive pour la réalisation de ses engagements. Bien au contraire, le Sultan Abdul-Hamid II, qui avait commencé à régner en tyran, tira bon profit des rivalités des grandes puissances en adoptant à l'encontre des Arméniens une politique de persécutions et de massacres systématiques. Ses meilleurs instruments furent les kurdes, de même que les populations turques réactionnaires et fanatiques; grâce à leur concours, Abdul-Hamid réussit à garder dans l'oppression, durant les trente-trois années de son règne (1876-1909), les divers autres peuples de l'Empire Ottoman. Cette politique ne fut cependant pas profitable à la Turquie elle-même. Les peuples balkaniques se soulevèrent contre cette tyrannie et les injustices qui en formaient les conséquences; des remous se firent sentir dans le monde arabe contre le califat du Sultan. Les Arméniens aussi, voyant Abdul-Hamid et les puissances occidentales abuser d'un commun accord de leur obéissance et de leur patience, commencèrent à s'organiser pour la défense armée; des organisations révolutionnaires virent le jour. Cependant, le Sultan multipliait les massacres de la population paisible des villes et des villages d'Arménie, armait les kurdes et profitait du silence bienveillant de certains Etats européens pour organiser les carnages de 1894 (à Sassoun), puis ceux de 1895-96 (dans toutes les provinces arméniennes). Plus de 200.000 Arméniens périrent, victimes de ces tueries. Et, bien qu'une commission internationale d'enquête ait dûment établi la complicité et la participation du gouvernement turc à ces massacres, le Grand Criminel demeura impuni.

Ces actes de barbarie commis au seuil du XXème siècle portèrent devant l'opinion

publique internationale les aspects les plus sanglants de la Question Arménienne. Mais la diplomatie européenne fut encore inapte à établir un accord sur un projet sérieux de réformes qui pourrait être imposé à la Turquie.

Cependant, le régime d'Abdul-Hamid était aussi devenu intolérable pour certains milieux de patriotes turcs, qui voyaient clairement que l'Empire courait à sa ruine. L'opposition devenait de plus en plus puissante par le regroupement en Europe des exilés et des réfugiés politiques. Elle avait aussi ses partisans dans les cadres de l'armée. Un front commun de tous les ennemis du régime fut progressivement formé, avec le but de renverser le Sultan et d'établir en Turquie un gouvernement démocratique. Cette organisation de Jeunes Turcs, connue sous le nom d' "Ittihad ve Terakki", eut une ample propagation dans les rangs de l'armée turque de Salonique. En Juillet 1908, cette armée marcha sur Constantinople, où le Sultan se hâta de proclamer une Constitution. C'était là une éclatante victoire des idées libérales, et toutes les nationalités de l'Empire Ottoman l'accueillirent avec enthousiasme. Turcs, Arméniens, Grecs et Macédoniens s'embrassèrent dans les rues. La liberté de la parole et de la presse, celle du culte, de même que l'égalité des différentes races devant la loi furent officiellement proclamées.

La révolution des Jeunes Turcs traversa une première crise en avril 1909. Le Sultan encouragea les éléments réactionnaires et fanatiques, qui étaient mécontents des changements opérés. Ceux-ci, s'appuyant sur une fraction de l'armée, prirent même le pouvoir. La première préoccupation de l'ancien régime ainsi restauré fut d'ordonner des massacres d'Arméniens à Adana et dans toute la Cilicie. Ces massacres, qui firent 30.000 victimes, se prolongèrent même après la reprise du pouvoir par l'Ittihad. C'était, encore une fois, l'armée révolutionnaire de Salonique qui, marchant sur la Capitale, destitua le Sultan.

L'ivresse de la période révolutionnaire ne dura donc pas longtemps. Les forces réactionnaires turques ne déposèrent point les armes, les Jeunes Turcs eux-mêmes ne voulurent ou ne purent pas asseoir le nouveau régime sur des bases de modernisme. Les droits particuliers des différentes unités nationales de l'Empire continuèrent à être ignorés, et la mentalité traditionnelle, qui voulait voir dans les Turcs une nation dominante et privilégiée, continua son cours. Les dirigeants Jeunes Turcs, imbus de fanatisme et de chauvinisme menèrent une politique d'assimilation à l'égard des peuples non-turcs. A la suite de toutes ces mesures, les Arabes du Yémen, de la Palestine et de l'Irak eurent recours à des mouvements insurrectionnels. Les Etats balkaniques libérés prirent les armes dans le but de défendre leurs coreligionnaires de l'Empire Ottoman. Mais, vaincus dans la guerre des Balkans, la Turquie se lança dans une nouvelle aventure politique: tenter de créer un vaste empire englobant tous les peuples turcs et touraniens de l'Asie occidentale et centrale, — le PANTOURANISME.

Parmi les nationalités non-turques de l'Empire, une partie des Arméniens restait attachée à l'idéal de la Constitution, collaborant avec les Jeunes Turcs dans l'espoir de bâtir un Etat neuf et moderne; un Etat où les différentes nationalités auraient droit à une autonomie administrative et interne suffisante pour pouvoir développer

leur vie culturelle et économique. Mais ces espoirs furent déçus. Les réformes promises aux provinces arméniennes restèrent au point mort; les fonctionnaires turcs et les tribus kurdes continuèrent leurs abus et leurs brigandages; le gouvernement encouragea systématiquement l'établissement en Arménie des réfugiés turcs originaires des Balkans, dans le but évident de modifier progressivement l'aspect ethnique des territoires occupés.

C'est dans ces conditions qu'en 1912 les Arméniens s'adressèrent de nouveau à la diplomatie internationale, pour obliger le gouvernement turc à pratiquer au moins les réformes promises par l'Article 61 du Traité de Berlin. La Russie, la Grande-Bretagne et la France appuyèrent les demandes arméniennes. Protecteur des Jeunes Turcs, l'Allemagne réussit à faire réduire de façon considérable le contenu du projet de réformes. Mais enfin, le 8 février 1914, un accord russo-turc fut signé, préconisant le partage en deux grandes régions administratives, ayant pour centres Erzeroum et Van, des sept vilayets orientaux; chacune de ces régions serait gouvernée par un haut-commissaire européen, qui contrôlerait le travail des fonctionnaires et veillerait à l'application des réformes administratives et judiciaires. Des parlements locaux seraient créés; la police et les forces de sécurité seraient réorganisées, permettant aux Arméniens d'y accéder avec des droits égaux à ceux des Turcs. Le Norvégien Hoff et le Hollandais Vestenek furent ainsi nommés hauts-commissaires des provinces arméniennes. Le premier était à peine arrivé à destination que la Grande Guerre éclata. Profitant de l'occasion, le gouvernement turc le congédia.

## LA GRANDE GUERRE ET LE PROJET TURC

Au début de 1914 l'Europe était déchirée par la guerre. L'Allemagne, l'Autriche et la Hongrie d'un côté, la France, l'Angleterre et la Russie de l'autre côté, de même qu'un certain nombre d'autres nations aliées à l'un ou à l'autre camp, s'affrontaient. La Turquie, pourtant non belligérante, décréta la mobilisation générale. L'atmosphère régnante dans les milieux dirigeants turcs laissait prévoir que la Turquie entrerait bientôt en guerre aux côtés de l'Allemagne.

Déjà en 1913, le général Von Sanders avait été nommé inspecteur général des forces armées turques; le général Shnelendorf était chef de l'état-major turc; d'autres officiers initiaient les soldats turcs au maniement des armes allemandes. Les Turcs étaient convaincus de la victoire allemande et considéraient la guerre comme une occasion unique pour réaliser leur rêve si cher: profiter de l'aide militaire allemande afin de réduire à néant le barrage russe qui les séparait de leurs frères de race du Caucase et du Turkestan, des Tatars et des Turkmens, des Uzbeks et des Kirkiz; créer un immense empire touranien d'idéologie plutôt raciste que religieuse, qui englobrait l'ensemble ethniquement homogène de tous ces peuples. Déjà une propagande pantouraniste méthodique avait pris cours; des écrivains, des poètes et des agitateurs en avaient vanté et répandu l'idéologie. Il était temps d'agir.

Les Arméniens formaient, aux yeux des Jeunes Turcs, un autre obstacle majeur

à la réalisation du projet touranien; n'ayant avec les peuples turcs aucun lien d'ordre ethnique, religieux ou culturel, ils rompaient par leur présence même l'homogénéité absolue du futur empire touranien. En août 1914 arrivaient à Erzeroum, où l'un des grands partis révolutionnaires arméniens, le "Dachnaktsoutioun" (Parti Tachnak), venait à peine de terminer les travaux de son VIIIème congrès périodique, deux dirigeants de l'Ittihad, Behaeddine Chakir et Nadji Bey. Ils proposèrent aux dirigeants arméniens de former des troupes de volontaires dans le but d'aider les Tatars du Caucase qui se préparaient à une insurrection armée à l'arrière même des lignes de combat russe; ils promettaient en contre-partie de créer, une fois la guerre terminée, une Arménie autonome englobant une bonne partie des territoires arméniens de la Turquie et de la Russie (sic).

Le parti "Dachnaktsoutioun" s'efforça à convaincre les leaders de l'Ittihad des dangers possibles qu'une entrée en guerre aurait pour la Turquie, et du profit que le pays pourrait tirer d'une neutralité de bonne foi. Il leur fut aussi dit que, au cas où le gouvernement turc opterait pour la guerre, les Arméniens s'acquitteraient pleinement de leurs obligations militaires et civiles envers la patrie ottomane; quant aux Arméniens du Caucase, on ne pouvait rien promettre en leur nom, vu que ces derniers étaient des sujets russes. Mécontents d'une telle réponse, les chefs de l'Ittihad déclarèrent que les Arméniens regretteraient leur refus de participer à l'insurrection des Tatars du Caucase. Il ne fut point nécessaire d'attendre bien longtemps pour saisir le sens de cette menace...

Le gouvernement turc décida de donner à la guerre un caractère sacré; le Sultan Rechad proclama le "Djihad" (la Guerre Sainte). En sa qualité de Calife du monde musulman, il fit appel à tous les fidèles de l'Islam de participer à la guerre déclenchée contre les Etats chrétiens. Des appels analogues furent lancés par le Cheikh-ul-Islam de Constantinople ainsi que, sur son exemple, par tous les mollahs de l'Empire. Le fait le plus provocateur était la publication d'un petit livre en arabe, où des descriptions imagées étaient données de la façon dont "les peuples chrétiens ennemis de Dieu maltraitaient les Musulmans" dans les pays d'Asie et d'Afrique. Ce livre avait été composé par les Allemands. "Apprenez, y lisait-on, que le sang des infidèles — à part celui de nos alliés (Allemands et Austro-Hongrois) à qui nous avons promis protection — peut et doit être impunément versé ... Chaque musulman, en quelque endroit qu'il se trouve, doit prêter serment de tuer au moins trois ou quatre chrétiens de son entourage ... Celui qui obéira à cette loi divine sera exempt du jugement dernier et aura mérité de la Vie éternelle". Le gouvernement et l'armée feraient leur devoir; la population civile sèmerait la haine contre les chrétiens puis, s'organisant en bandes armées, irait les massacrer.

L'idée de la guerre Sainte était conçue par les Allemands qui espéraient ainsi, en faisant appel au fanatisme religieux de 300 millions de musulmans, les soulever contre l'Angleterre, la France et la Russie. Ce projet échoua évidemment, car les Arabes, de même que les autres peuples d'Asie et d'Afrique, ne répondirent pas à l'appel du Calife turc. Mais l'orage s'abattit sur les Arméniens.

En effet, le Comité Central du parti Ittihad ve Terakki étudiait de façon assez particulière le cas des Arméniens. Une commission spéciale était créée, composée des Docteurs Nazim et Behaeddine Chakir et du ministre de l'Education Chukri, dans le but d'élaborer le plan de l'extermination massive des Arméniens et d'en préparer l'exécution. Ces massacres, que l'on se préparait à commencer dans les circonstances particulièrement favorables offertes par la guerre, devaient différer en tout point des tueries de la période hamidienne. Il s'agissait bien, cette fois, d'en finir une fois pour toutes avec la Question Arménienne en exterminant la totalité d'un peuple. Ce monstrueux projet de génocide fit l'objet d'études minutieuses; toutes les possibilités furent prises en considération et les méthodes d'exécution fixées dans leurs moindres détails. Le Comité Central et les divers comités régionaux de l'Ittihad devaient apporter un appui sans réserve au gouvernement, qui de son côté avait totalement adopté le projet du Parti. Les mollahs devaient exciter la populace pour la faire participer aux massacres et aux pillages. Les autorités libéreraient plus de dix mille bandits et criminels détenus dans les prisons de l'Etat, leur distribueraient des armes, tandis que les comités de l'Ittihad se chargeraitent de les organiser en bandes destinées à piller et à massacer les caravanes de déportés. Les fonctionnaires du gouvernement devaient être des hommes "sûrs", prêts à se conformer à la lettre aux ordres reçus; bon nombre de valis et de kaïmakâls, considérés comme peu dignes de confiance aux yeux de l'Ittihad, furent limogés et remplacés par des éléments "loyaux". Tous ces faits constituent, en même temps que le grand nombre de télégrammes envoyés par le ministre de l'Intérieur Talaat aux gouvernements régionaux, les preuves irréfutables du caractère prémedité et minutieusement préparé du génocide arménien, génocide qui se situe dans le cadre général de la réalisation des doctrines panturque et pantouraniste. Le télégramme que nous reproduisons ci-dessous est l'un de ceux que Talaat a envoyés aux autorités d'Alep; le texte en plus est plus qu'éloquent:

"Bien qu'une décision ait été antérieurement prise pour la suppression de l'élément arménien qui, depuis des siècles, désire saper les fondements de l'Etat et qui a pris les apparences d'un grand malheur pour le gouvernement les exigences des temps n'offraient point la possibilité de réaliser cette intention sacrée. Tous les obstacles étant actuellement supprimés et le moment de débarasser la Patrie de cet élément dangereux étant enfin arrivé, on vous recommande expressément de ne pas vous laisser aller à des sentiments de pitié à la vue de leur état lamentable. En mettant fin à leur existence, travaillez de toute votre âme à la suppression du nom arménien en Turquie. Faire attention que les fonctionnaires designés pour réaliser ce but soient des patriotes et des hommes de confiance."

Le génocide ainsi projeté allait être un fait sans précédent et sans pareil dans l'histoire de l'humanité. Les principaux responsables en étaient le gouvernement turc et l'Ittihad, mais le peuple y apporta le concours de toutes ses classes sociales et de tous ses instincts criminels.

## LES MESURES PRELIMINAIRES

Immédiatement après le départ d'Erzeroum de Béhaeddine Chakir et de Nadji Bey, les premières nouvelles des persécutions arrivèrent au Patriarcat de Constantinople. En ces mois d'août et de septembre 1914, la Turquie n'était pas encore entrée en guerre. Mais les plaintes et les notes de protestation se multiplièrent à partir de la fin octobre, lorsque la Turquie déclara la guerre aux alliés. Les brigandages et les pillages, ainsi que les agressions armées rendaient précaire la sécurité de la population arménienne, qui semblait déjà avoir des raisons pour prévoir le pire. Bientôt, les paysans malmenés durent livrer aux autorités leurs dernières provisions d'hiver; des milliers de personnes furent recrutées de force par l'armée comme posteurs. Les habitations et les magasins arméniens des villes furent soumis au pillage.

En août, lors de la mobilisation générale, les jeunes Arméniens s'étaient aussi présentés aux autorités. Un nouveau décret gouvernemental ordonna la mobilisation de tous les hommes âgés de 18 à 50 ans, y compris ceux qui avaient déjà payé une taxe d'exonération ou qui formaient le seul soutien d'une famille nombreuse. La censure fut établie, suivie de près par l'interdiction des correspondances en arménien; plus tard, l'interdiction porta aussi sur les déplacements de personnes; toute communication fut coupée entre la Capitale et les provinces arméniennes. Malgré cela, les rumeurs de tueries et de déportation des Arméniens continuaient à affluer au Patriarcat.

Les dirigeants arméniens, religieux et civils, dont le Patriarche en personne, multipliaient leurs démarches auprès du Grand Vizir Said Halim Pacha, du ministre de l'Intérieur Talaat, du ministre de la Guerre Enver Pacha, des autres membres du gouvernement turc, ainsi qu'auprès des représentants des puissances armées de la Turquie (de l'Allemagne en particulier). Tous niaient, se contentaient de démentis ou de vagues promesses. Mais la situation ne s'améliorait point et le gouvernement était loin de vouloir faire un effort dans le but de rétablir l'ordre. Les corps constitués arméniens et les chefs de partis conseillaient à leurs compatriotes la patience et le calme, afin d'éviter le pire et l'irréversible; ils les invitaient même à passer sous silence les vexations et les provocations dont ils étaient quotidiennement victimes. Le mal étant présent, on s'efforçait à éviter le pire... Le Patriarcat prenait l'initiative d'aide à l'armée, en ouvrant des hôpitaux et prodiguant des soins aux blessés. Mais toute cette activité pacifique et bienveillante des Arméniens de Constantinople fut vaine. La rupture des communications rendait très difficile l'appréciation exacte des malheurs qui sévissaient dans les provinces orientales. Lorsqu'enfin la Capitale put s'en rendre compte, il était déjà trop tard.

Elle ne s'en rendit pleinement compte, en effet, que la nuit du 24 Avril 1915... Cette nuit-là, la police turque arrêta 225 notables arméniens de Constantinople; ce nombre monta à 600 en l'espace de quelques jours. Il s'agissait là d'intellectuels de tout premier plan, d'écrivains, de savants, de journalistes, de poètes; il s'agissait de Daniel Varoujan, de Siamanto, de Krikor Zohrab, du Père Komitas, et de bien

d'autres. Il s'agissait, bref, de l'élite de la nation arménienne, la tête dont l'immolation priverait les autres membres de toutes possibilités de survie. Ces notables furent acheminés vers les coins les plus éloignés de l'Anatolie et massacrés par les bandes criminelles des «tchétés». A la note de protestation du Patriarcat, le gouvernement répondit que, des armes ayant été trouvées auprès des Arméniens de Van et de quelques régions, les arrestations des notables ont été effectuées sur la demande expresse des autorités militaires; qu'elles ne visent, en fait, qu'un simple but de sécurité intérieure. Mais les répressions se poursuivirent, tout en se faisant de plus en plus amples. Le 29 Avril, les Arméniens de la Capitale furent invités à remettre toutes les armes dont ils étaient possesseurs; les armes furent remises, mais leur nombre insignifiant ne pouvait servir de preuve à l'appui de la légende turque d'insurrection armée. D'où de nouvelles perquisitions, de nouvelles arrestations, nouvelle terreur.

### MASSACRES, DEPORTATIONS, NOUVEAUX MASSACRES

Dès Janvier 1915, le gouvernement turc avait déjà commencé l'exécution de son plan criminel, lors de l'offensive sur le front du Caucase; l'armée régulière, les troupes «hamidiéh» kurdes et les bandes de «tchétés», œuvrant en étroite collaboration, s'étaient données pour tâches de liquider la population arménienne des régions limitrophes. Suivit le désarmement des soldats arméniens de l'armée turque; soldats dont Enver Pacha avait pourtant dit qu'ils s'accusaient de leurs devoirs de la façon la plus honnête, en vrais patriotes. Les soldats désarmés devaient travailler comme porteurs, ou faire partie des «camélé tabouris» chargés de la construction de routes ou de voies ferrées. Mais cela aussi ne fut pas de longue durée. On apprit plus tard que dans les casernes les soldats turcs encerclaient les arméniens désarmés et les fusillaient. D'autres soldats, enchaînés, étaient conduits en des endroits déserts et tués. Et la véridique histoire n'est pas rare de soldats arméniens auxquels on a fait creuser, avant de les achever, les fosses que devaient leur servir de tombes.

Le gouvernement porta ensuite son attention sur les hauts lieux de la résistance arménienne de la période hamidienne, — sur Zeytoun d'abord, en Cilicie. Ni la mobilisation, ni les perquisitions et la confiscation des armes, ni même les tortures n'avaient pu cette fois-ci mener à la révolte ces robustes montagnards qui, obéissant au désir des autorités ecclésiastiques, avaient supporté toutes ces peines. Et même lorsque, sous prétexte de rechercher quelques déserteurs, toute une division y fut envoyée d'Alep, les Zeytouniotes accueillirent l'armée en arborant des drapeaux blancs, et lui proposèrent toute leur aide. Ayant recours à la ruse, les Turcs réunirent trois cent notables de la région et les déportèrent; puis, le 8 Avril, commença l'exode générale de la population; quelques 800 Zeytouniotes, battus et torturés, furent dirigés sur Karapounar, dans le vilayet de Konia; le gros de la population, environ 160.000 personnes, fut envoyé à Deir-ez-Zor, en Syrie. Seuls les débris torturés des survivants y arrivèrent.

La politique gouvernementale fut différente dans les provinces orientales, en particulier dans celles de Van et de Bitlis. Déporter la dense population arménienne du Vaspourakan, de Mouch et de Sassoun n'était pas chose facile. Des heurts avaient déjà eu lieu dans certains villages. Les autorités locales proposèrent aux dirigeants arméniens de former des commissions mixtes afin de pouvoir calmer de telles régions par la voie de la bonne entente. Mais là encore la bonne volonté des arméniens fut mise à profit pour les poignarder dans le dos: les émissaires arméniens furent lâchement tués en cours de mission; le député arménien de Van, Vramian, eu le même sort. Les massacres du Vaspourakan avaient déjà commencé lorsque Djevdet Pacha, récemment rentré du front du Caucase et ayant reçu du renfort d'Erzeroum, assiégea le quartier arménien de Van. Ayant enfin compris où en voulait venir le gouvernement, la population arménienne de la ville avait pris des dispositions; lorsque, le 20 Avril, les turcs commencèrent à canonner le quartier arménien, ils se trouvèrent en face d'une farouche résistance. La défense héroïque de Van dura un mois, au terme duquel l'armée et la population turque prirent la fuite: deux jours plus tard, les forces russes et les volontaires arméniens du Caucase entraient à Van.

Par la suite le gouvernement turc allait mettre à profit les événements de Van, en les présentant comme une tentative d'insurrection générale, dont le but aurait été de frapper l'armée turque dans le dos. Or la description de ces événements a été faite par des missionnaires américains et allemands qui se trouvaient alors à Van; il ressort de leurs écrits que les arméniens, au courant de tout ce qui se passait dans les régions voisines, se sont organisés et défendus: Van ne fut donc qu'un cas de *LEGITIME DEFENSE*. Il est d'ailleurs clair que les massacres des soldats, ceux des régions limitrophes de la Russie, ainsi que les déportations de Zeytoun étaient antérieurs à la défense de Van. Celle-ci ne peut donc en aucune façon être considérée comme la cause même des tueries et des déportations générales, comme ont voulu la présenter les turcs.

La plaine de Mouch (vilayet de Bitlis) fut le théâtre d'événements plus tragiques et plus sanglants encore. Le pillage et les carnages y furent exécutés de façon beaucoup plus féroce, avec le concours efficace des kurdes de la région. Les plaintes des arméniens de la ville de Mouch eurent pour seule réponse plusieurs pendaisons successives. A la fin du mois de Mai, les armées russes s'étant approchées, les persécutions semblèrent un moment se ralentir. Mais l'armée russe ne put avancer davantage; elle battit en retraite et évacua même les régions précédemment occupées. Ce fait eut pour conséquence le retrait, en même temps que les armées russes, des arméniens de Van qui avaient joui de quarante jour de liberté. Poursuivis par l'ennemi, 180.000 arméniens purent franchir la frontière; ils s'installèrent tant bien que mal dans les régions d'Erévan et d'Etchmiadzine. L'armée turque assiégea par la suite les quartiers arméniens de Mouch et les canonna des jours durant. Des ruines de leurs habitations, les arméniens leur opposèrent une résistance sans espoir, pour succomber à la fin sous le feu des incendies ou des obus. Les Turcs et les Kurdes s'emparèrent alors des survivants et des blessés et les jetèrent dans d'immenses foyers.

Les quelques centaines de villages arméniens de la plaine de Mouch eurent un sort analogue. Ceux qui avaient pu trouver refuge dans les montagnes virent, des jours durant, l'effroyable spectacle d'une vaste plaine en flammes.

Ce fut enfin le tour de la région montagneuse de Sassoun, que la tyrannie turque n'avait jamais pu subjuguer. Encore une fois, les tentatives préliminaires avaient échoué. Ayant appris que leurs soldats avaient été désarmés et massacrés, que les porteurs mobilisés par l'armée ne reviendraient jamais, les habitants de Sassoun décidèrent de ne pas remettre leurs armes aux autorités et de ne plus accéder à aucune de leurs demandes. Après les tueries de la ville et de la plaine de Mouch, le gouvernement réunit quelque 30.000 combattants (plusieurs bataillons réguliers et des tribus kurdes armées) autour des montagnes de Sassoun. Devant cet ennemi très supérieur en nombre, les Sassouniotes résistèrent héroïquement, malgré leurs armes primitives et leurs munitions limitées; mais ils durent finalement battre en retraite vers les hauteurs. La région, pauvre par surcroît, comptait environ 20.000 habitants, sur lesquels étaient venus s'ajouter quelque 30.000 réfugiés de la plaine, pour la plupart femmes, enfants et vieillards. La situation était des plus tragiques. Plus de vivres, et pratiquement plus de munitions. Ceux qui en manquaient totalement brisaient leurs fusils et se ruaient sur l'ennemi, poignard en main; les femmes participaient aux combats, et pour finir, se jetaient dans les ravins pour ne pas tomber vivantes aux mains de leurs féroces ennemis. Le 5 août, les Turcs occupaient déjà les ultimes hauteurs de l'héroïque Sassoun, dont les montagnes étaient rouges de sang...

Au moment le plus chaud de la guerre mondiale, le gouvernement turc commettait cet effroyable acte de génocide. Il pensait par ailleurs pouvoir duper l'opinion publique internationale par ses déclarations fourbes et l'interdit qu'il avait décrété sur les déplacements des personnes et la communication avec l'étranger. Cependant le grand secret fut vite divulgué. Le 24 mai 1915, par une déclaration commune, la France, la Grande-Bretagne et la Russie exigèrent l'arrêt des massacres et menacèrent les membres du gouvernement turc d'être tenus, à la fin de la guerre, pour personnellement responsables du génocide arménien. La Turquie répondit par un démenti officiel; les nouvelles de déportation et des tueries furent déclarées "fausses" ou "fabriquées de toutes pièces par les Alliés", "Les Arméniens d'Erzeroum, de Terdjan, d'Agin, de Sassoun, de Bitlis, de Mouch et de Cilicie n'ont jamais été soumis, de la part du gouvernement impérial, à des mesures spéciales, — disait la note turque —, pour la bonne raison qu'ils n'ont commis aucun acte de nature à troubler l'ordre public". Ces paroles, dont le sens profond est auto-accusateur, étaient émises au moment même où les Arméniens des régions citées étaient déportés ou soumis au carnage.

Le but poursuivi par les Turcs était pourtant clair. Il est exprimé de façon concise dans la réponse de Talaat à l'ambassadeur des Etats-Unis à Constantinople, Morgenthau, qui s'efforçait d'intervenir en faveur de l'arrêt des massacres et des déportations. "Pour résoudre le problème arménien, — disait cyniquement le ministre turc de l'Intérieur, — j'ai fait plus en trois mois qu'**Abdul-Hamid** en l'espace de trente ans...".

En même temps et à la suite des événements précités, le gouvernement turc procura à la déportation générale des Arméniens. La politique menée dans les vilayets de Van et de Bitlis était l'extermination intégrale et rapide de la population; pour les autres régions, le plan de l'Ittihad prévoyait une disparition de l'élément arménien par mort lente et progressive. Une résistance sérieuse de la part des Arméniens pourrait entraver ce projet; aussi, dès le début de la guerre le gouvernement avait-il pris, à l'encontre de ceux-ci, les mesures spéciales qui ont été déjà citées. Des vieillards, des femmes et des enfants qui demeuraient encore dans leurs foyers après la mobilisation de tous les hommes valides, on avait exigé de remettre les armes aux autorités; ces armes avaient été distribuées aux Turcs et aux Kurdes du voisinage. On en exigea encore, et bien souvent les Arméniens se virent obligés de racheter leurs propres armes afin d'obéir aux autorités; et les fonctionnaires responsables faisaient cas dans leurs rapports de l'existence de ces armes supplémentaires, en y voyant volontiers une preuve d'insurrection générale déjouée à temps.

Le deuxième acte se déroula entre le 21 avril et le 19 mai. Dans les différentes villes furent arrêtés des centaines de notables arméniens; après quelques jours de torture dans les prisons, et sans aucun procès. Il y eut ainsi 600 arrestations à Erzéroum, 500 à Sébaste (Sivaz), 800 à Diarbékir, 200 à Césarée (Kaiseri), etc. Ces arrestations poursuivaient le but évident de décapiter la nation: la masse, privée de son élite dirigeante, ne pourrait plus penser à se défendre. Les communications étant coupées, la correspondance et les voyages interdits, les Arméniens des différentes régions ne pouvaient plus se donner des nouvelles et se consulter.

Les déportations en masse débutèrent en juin. Une ou deux semaines à l'avance, un crieur annonçait la décision des autorités de voir réunis à telle date, et sur telle place, tous les Arméniens âgés de 17 à 70 ans. Ce jour-là, la foule réunie était jetée en prison, pour être expédiée quelques jours plus tard. On leur disait bien que le voyage allait être long, mais aucun délai n'était accordé pour faire des préparatifs. Dans les régions côtières de la Mer Noire (Trébizonde, Rizé, Kirassun, Ordu, etc.) une toute autre méthode fut appliquée: on embarqua des centaines et des milliers d'hommes qui, au large, furent jetés à l'eau.

Quelques semaines plus tard, ce fut le tour des femmes et des enfants. On leur disait que, vu les dangers de la guerre, le gouvernement avait décidé leur transfert en des lieux sûrs, ou qu'elles devaient rejoindre leurs maris. Les jeunes femmes et les jeunes filles pouvaient rester, à condition de se convertir à l'Islam et d'épouser un Turc; elles devraient aussi se séparer de leurs jeunes enfants, qui seraient élevés dans des orphelinats d'état pour y recevoir une solide éducation turque. Dans bien des villes, d'ailleurs, l'alternative de la conversion à l'Islam ne fut même pas offerte, et la déportation fut littéralement générale.

Une caravane de déportés pouvait contenir de 200 à quelque 4000 personnes, une brigade de gendarmerie les accompagnait, sous prétexte de les protéger des attaques

possibles des brigands et des criminels qui infestaient la région... Les caravanes formées d'hommes n'allait guère bien loin; elles se voyaient bientôt entourées de "tchétés". Les gendarmes devaient s'éloigner dès l'apparition de ces bandits organisés et armés par l'Ittihad. Les "tchétés" ouvraient alors le feu sur ces hommes sans armes et le plus souvent ligotés; la fusillade ne s'arrêtait que lorsqu'un Arménien ne restait vivant; alors commençait le pillage auquel participait la foule turque accourue des localités voisines. Rien n'était laissé sur les cadavres; on leur ouvrait même le ventre dans l'espoir d'y trouver des pièces d'or avalées. Ce travail achevé, les cadavres étaient jetés dans les rivières ou dans d'énormes fosses qu'on recouvrait de terre. Dans le cas des caravanes de femmes, les massacres étaient moins fréquents, mais la foule participait encore, et en plus grand nombre, au pillage. En de telles occasions, de même que lors du passage des caravanes dans les villes, les Turcs étaient libres de choisir et de s'approprier les femmes qui leur plaisaient, à des prix dérisoires. A chaque arrêt, les plus belles étaient soumises au viol en public, viol auquel les gendarmes "protecteurs" ne manquaient pas de participer.

En cours de route, les caravanes étaient progressivement décimées. C'était là une marche pénible qui durait des mois; les hommes les plus robustes ne pouvaient l'endurer. Ces foules formées principalement de femmes, d'enfants et de vieillards malades, sous le soleil brûlant de l'été, sans défense et sans abri, affamées et assoifées, étaient évidemment condamnées à une lente agonie. Le cas des femmes enceintes était particulièrement difficile, et très peu d'entre elles purent aller bien loin; certaines accouchèrent en cours de route, mais les gendarmes ne voulaient même pas leur accorder une heure d'arrêt; afin de ne pas retarder la caravane, ils jetaient au loin les nouveau-nés, ou brisaient, avec une sauvagerie qui ferait frémir les bêtes féroces, ces petits corps contre les rochers... L'imagination ne peut se figurer la véritable image de ces squelettiques débris humains, usés par des mois de faim et de soif, si ce n'est par la maladie. Des caravanes de spectres qui marchaient, qui marchaient... Avant d'atteindre le terme de cette marche vers la mort, un grand nombre d'entre eux avaient déjà perdu la raison; certains étaient devenus aveugles, d'autres sourds; il y en avait même qui avaient perdu l'instinct de se nourrir.

## LES TOMBEAUX DE DESERT

De toutes parts, les caravanes de déportés étaient acheminées vers les déserts de la Syrie et la Mésopotamie. Au dire du gouvernement turc, ces régions constituaient pour les arméniens des lieux d'habitations «provisoire», et où ils seraient «en sécurité». C'étaient là effectivement les seules régions de la Turquie restant en dehors du théâtre des opérations, si le sens donné à ce mot englobe celui des massacres et des déportations: de Constantinople à la Mer Noire, de l'Anatolie à la Cilicie, partout où l'on trouvait tant soit peu d'Arméniens, les mêmes mesures avaient sévi. Le cours même de l'exode montre d'ailleurs que tout avait été prévu pour qu'un minimum de

déportés arrive à destination. Les caravanes étaient déjà largement décimées à leur arrivée à Alep; dans les meilleures circonstances, à peine la moitié des partants y mettait pied, mais très souvent la fraction des survivants était affreusement faible. Ainsi, une caravane de 5000 personnes, originaire de Kharpert (Elaziz) se voyait réduit à 212 à son arrivée à Alep; une autre, de 2500 personnes, partie de Kharpert aussi, arriva 600; une caravane immense de 18.000 âmes avait été formée des déportés de Sivas et de Kharpert: cent cinquante survivants atteignirent Alep.

Alep, d'ailleurs, n'était point pour les survivants une ville de salut, mais bien un vaste camp de concentration où aboutissaient les caravanes originaires de l'Arménie, de la Cilicie et de l'Anatolie, pour être par la suite dirigées sur les centres désertiques du carnage final. Là, dans le désert, devait se jouer le dernier acte de la tragédie arménienne. Des centaines de milliers de débris humains remplissaient déjà les camps de Deir-ez-Zor, de Rakka, de Ras-ul-Aïn, d'Islahié et de Meskéné, lorsque, l'hiver arrivant, l'épidémie de typhus se répandit, parachevant l'œuvre d'extermination. Ces pitoyables êtres humains persécutés par les fonctionnaires et les gendarmes turcs purent trouver une aide et une protection partielle auprès du bienveillant peuple arabe, lui-même sujet à la tyrannie turque en Syrie, au Liban et en Palestine. Dans la mesure de leurs possibilités, les fonctionnaires arabes de l'empire s'efforcèrent à adoucir les ordres sévères que Constantinople décrétait; certains d'entre eux refusèrent même catégoriquement d'obéir. Ali Souad Bey, gouverneur de Deir-ez-Zor, avait ouvertement pris sous sa protection les dizaines de milliers de déportés se trouvant dans la région, et créé pour eux des conditions de travail rénumérée; lorsque la Capitale ordonna de diriger les déportés vers l'intérieur du désert, cet homme magnanime eut le courage de télégraphier au gouvernement: «Nous manquons de moyens de transport. Si le but poursuivi est de les massacrer, je ne peux le faire moi-même ni l'ordonner à mes subordonnés.» Ce refus amena son limogeage par Talaat; il fut remplacé par le sanguinaire Zeki Bey, qui exécuta les terribles carnages de Deir-ez-Zor.

L'heure de la mort sonna pour le camp de Ras-ul-Aïn lorsque le bourreau de Bitlis, Djevdet Bey, nommé Vali d'Adana, y arriva en visite officielle, en Février 1916. Il commença par introduire des modifications dans l'administration locale; puis, comme les tribus arabes de la région refusaient sa proposition de participer aux massacres des 50.000 arméniens du camp, Djevdet fut venir des kurdes et des tchétchènes des régions avoisinantes. Grâce à leur collaboration, il put achever son œuvre d'extermination en trois mois (fin Mars-Juin 1916); les déportés étaient dirigés, par groupes de quelques milliers, sur Cheddadé, et massacrés.

A la même époque, le gouvernement s'occupa de diriger progressivement vers Meskéné, pour les concentrer finalement dans la région de Deir-ez-Zor, les quelques 500.000 déportés arméniens se trouvant à Alep et dans les autres camps syriens. Déjà, en Juillet 1916, plus de 200.000 âmes occupaient les abords immédiats de Deir-ez-Zor. Zeki Bey les dirigea par groupes sur Moussoul, mais pratiquement personne n'allait au delà de Cheddadé; la fatigue causée par la longue marche dans le désert, le manque total de vivres, avaient déjà enéanti, en l'espace de quelques jours, la plus grande

partie de la foule; les tchétchènes se chargèrent du reste. Le même mois, ainsi que durant ceux qui suivirent, de tels carnages furent organisés en différents points du désert de Syrie, qui devint le tombeau d'un malheureux peuple abandonné.

\* \* \*

Mises à part les pertes matérielles, financières et culturelles, pratiquement inestimables, le génocide des années 1915-16 coûta au peuple arménien beaucoup plus qu'un million de vies. D'après les estimations du philanthrope allemand Lepsius, il y a eu un million de victimes; 200.000 arméniens sont demeurés dans leurs pays, 200.000 survivants en Syrie et en Mésopotamie; 200.000 femmes et enfants, enfin, ont été turquisés de force.

Le fait est que plus de deux millions d'arméniens vivaient sur les territoires de l'Empire Ottoman. Tous, à part les arméniens de la Capitale et ceux de la Turquie d'Europe, ont été déportés. Dans des centres tels que le vilayet de Van, Mouch, Sassoun, Chabin-Karahissar, Ourfa et Musa-Dagh, ayant démasqué à temps les projets turcs et étant au courant de la fin tragique de leurs compatriotes des autres régions, les arméniens prirent les armes pour vendre chère leur vie et mourir sur le champ d'honneur. Une petite partie d'entre eux (ceux de Van et du Musa-Dagh) fut seulement sauvée, à la suite de circonstances favorables; les autres, pour le fait même d'avoir résisté, subirent des tueries plus atroces et totales. Sur l'ensemble des arméniens de Turquie furent donc sauvés les 200.000 habitants de Constantinople et des environs, ainsi que les quelques 250.000 âmes du vilayet de Van et des autres régions limitrophes qui purent se réfugier au Caucase: au total, 450.000 survivants. Les 1.600.000 restants furent déportés et conduits au carnage. Il est difficile de savoir de façon précise quelle fraction de ces derniers a effectivement échappé aux tueries.

On peut cependant se faire une idée plus concrète en comparant les nombres d'arméniens d'avant et après la guerre. Les statistiques de 1914 nous fournissent le tableau suivant:

|                                                                        | <b>ARMENIENS</b> |
|------------------------------------------------------------------------|------------------|
| <i>Provinces arméniennes et autres territoires de l'Empire Ottoman</i> | 2.026.000        |
| <i>Arménie orientale et autres régions de Russie</i>                   | 2.054.000        |
| <i>Autres pays</i>                                                     | 390.000          |
|                                                                        | <hr/>            |
| <i>Total</i>                                                           | 4.470.000        |

Les estimations de 1926 fixaient le nombre des arméniens dans le monde à 2.900.000, ce qui signifie que, dix ans après le génocide, il existait encore, par rapport aux nombres de 1914, un déficit de 1.570.000 âmes. Une partie de cette perte, 400.000 au maximum, peut être attribuée aux victimes militaires des différents fronts de la Première Guerre Mondiale, aux combats menés lors de la libération de l'Arménie en 1918 et sa soviétisation en 1920-21, ainsi qu'aux épidémies. Le nombre des victimes du génocide et de ses suites immédiates reste cependant 1.200.000. Cette estimation peut être considérée comme inférieure à la réalité. Mais point exagérée: elle ne tient pas compte du taux normal d'accroissement des années 1914-26.

La nation arménienne, victime du plus grand crime de l'histoire, évoque cette année, à l'occasion du Cinquantenaire Rouge, le souvenir de ses millions de martyrs. L'Humanité leur doit justice.

#### BIBLIOGRAPHIE SOMMAIRE

- ARAM ANDONIAN** — Documents officiels concernant les massacres arméniens. Paris 1920.
- The Memoirs of Nâim Bey** — London 1920.
- J. V. BRICE** — The Treatment of the Armenians in the Ottoman Empire — London 1916.  
Le traitement des Arméniens dans l'Empire Ottoman (1915-1916), Laval.
- R. DONIKIAN, J. NAZARIAN, V. SOLAKIAN** — Le deuil national arménien. Paris 1964.
- FRIDTJOF NANSEN** — Armenia and the Near East. New York 1928.
- H. A. GIBBONS** — The Blackest Page of Modern History. New York 1916. *La page la plus noire de l'Histoire Moderne: les derniers massacres d'Arménie. Paris 1917.*
- JOHANNES LEPSIUS** — Rapport secret sur les massacres d'Arménie. Paris 1919.
- JOHANNES LEPSIUS** — Deutschland und Armenien 1914 - 1918 Sammlung Diplomatischer Aktenstücke. Potsdam 1919.
- HENRI MORGENTHAU** — Mémoires de l'Ambassadeur Morgenthau. Paris 1919.
- A. J. TOYNBEE** — Armenian Atrocities. The murder of a Nation. London. *Les massacres arméniens. Lausanne, Paris 1916.*

## **LE GENOCIDE DES ARMENIENS EN 1915 ET LE DROIT INTERNATIONAL**

Bien que le Droit International soit essentiellement un ensemble de normes régissant les relations entre Etats, il est indéniable qu'à l'époque récente la communauté internationale a manifesté un intérêt croissant à l'égard du problème de la protection de l'individu contre l'arbitraire étatique.

Selon la conception traditionnelle, le champ d'application du Droit International se limite, en matière de protection des individus, au seul cas où l'Etat décide de faire siennes les réclamations de ses ressortissants à l'étranger, provoquant de la sorte un litige entre Etats. On constate, cependant, que dès les temps les plus anciens, certains actes ont été considérés comme tellement dangereux par la communauté internationale que leur répression a constitué un problème d'ordre international. La piraterie, par exemple, a toujours été considérée comme un crime particulièrement odieux, à tel point que tout membre de la communauté internationale pouvait appréhender et châtier quiconque se rendait coupable d'actes de pirateries, des actes de cette nature étant réprouvés comme crime contre l'humanité.

De même, les diverses Conventions de La Haye et les "interventions humanitaires" des Puissances Européennes au XIXème siècle, à l'occasion des massacres perpétrés à plusieurs reprises à l'intérieur de l'Empire Ottoman, révèlent l'extension d'une règle coutumière antérieurement dégagée par la pratique internationale et tendant à considérer certaines fautes commises par l'Etat envers ses propres ressortissants comme tellement odieuses qu'elles appellent leur condamnation par la communauté internationale comme crimes contre l'humanité et l'application de dispositions permettant de punir l'Etat ou les individus responsables de tels actes.

C'est en conformité avec cette règle coutumière du Droit International que les Alliés publièrent une déclaration pendant la Première Guerre Mondiale, au moment où des massacres d'Arméniens étaient perpétrés par les Turcs, affirmant leur résolution de juger et de punir, à la fin de la guerre, les dirigeants turcs responsables de la préparation et de l'exécution de ces massacres.

La meilleure preuve que le Droit International coutumier comporte une règle sanctionnant le génocide comme crime contre l'humanité punissable selon le Droit International, est le jugement rendu par le Tribunal de Nuremberg en 1946 dans le procès des principaux criminels de guerre allemands. L'article 6 (c) de la Charte du 8 Août 1945, signée par les Puissances Alliées et modifiée par le Protocole du 6 Octobre 1945, définissait les crimes contre l'humanité de la manière suivante: "assassinat, extermination, esclavage, déportation et autres actes inhumains commis à l'encontre de toute population civile, avant ou pendant la guerre, ou persécutions pour des motifs politiques, raciaux ou religieux...".

Un des arguments principaux de la défense allemande était que la Charte de 1945 créait une loi nouvelle en définissant les crimes contre l'humanité, et qu'appliquer cette loi à des actes commis avant 1945 serait leur donner un effet rétroactif. Donner

à une loi un effet rétroactif signifierait la violation d'un des principes fondamentaux de la justice naturelle. Le Tribunal déclara, en réponse:

"La Charte ne résulte pas d'un exercice arbitraire de pouvoir de la part des nations victorieuses. Le Tribunal estime qu'elle est l'expression de la loi internationale existant au moment de son élaboration...".

Ainsi donc, le Tribunal affirmait que la Charte était déclaratoire du Droit International coutumier déjà en vigueur; autrement dit, qu'elle n'édictait pas de loi nouvelle mais se contentait de consigner des normes établies du droit international coutumier.

De même, l'Assemblée Générale des Nations Unies, dans sa Résolution 96 (1) du Décembre 1946, déclare que "le génocide est un crime selon le Droit International, contraire à l'esprit et aux buts des Nations Unies et condamné par le monde civilisé".

Il résulte clairement de ce qui vient d'être dit qu'avant même les Procès de Nuremberg de 1946 et la Convention sur le Génocide adoptée en 1948, le Droit International avait incriminé le génocide en tant que crime condamné par le monde civilisé, et tombant sous le coup de la loi internationale.

Préparées et exécutées par le gouvernement turc, visant uniquement à l'extermination d'une nation, les atrocités commises par les Turcs en 1915 — atrocités qui ont causé la mort d'un million et demi de personnes, soit la majorité des Arméniens vivant en territoire ottoman — constituent indiscutablement un cas de génocide, quelle que soit l'acception donnée à ce terme.

Cet acte de génocide, commis par les autorités turques, constitue un crime selon le Droit International et ce, conformément à la démonstration qui précède et dont il résulte que la qualification du génocide comme crime contre l'humanité, punissable par la loi internationale, est une règle consacrée de longue date par le Droit International et faisant partie intégrante de ce droit.

Depuis la Seconde Guerre Mondiale, le Droit International s'est de plus en plus préoccupé de la protection des droits de l'homme. Ainsi, le Préambule de la Charte des Nations Unies fait état de la détermination des peuples formant les Nations Unies "à réaffirmer la foi dans les droits fondamentaux de l'homme et dans la dignité et la valeur de la personne humaine, dans l'égalité des droits des hommes et des femmes, ainsi que des nations, grandes et petites". Ce préambule déclare que l'un des buts des Nations Unies est de "réaliser la coopération internationale en développant et en encourageant le respect des droits de l'homme et des libertés fondamentales pour tous, sans distinction de race, de sexe, de langue ou de religion" (Article 1). Selon l'Article 13 de la Charte, "l'Assemblée Générale devra entreprendre des études et faire des recommandations en vue de ... contribuer à la sauvegarde pour tous les droits humains et des libertés fondamentales, sans distinction de race, de sexe, de langue ou de religion". L'Article 55 parle du respect et de la sauvegarde des droits de l'Homme et des libertés fondamentales "en vue de créer les conditions de stabilité et de bien-être nécessaires pour assurer entre les nations des relations pacifiques et amicales fondées sur le respect du principe de l'égalité des droits des peuples et de leur droit à disposer d'eux-

mêmes". Aux termes de l'Article 56, tous les membres des Nations Unies s'engagent à agir, conjointement et séparément, en coopération avec l'Organisation, en vue de réaliser les buts énoncés dans l'Article 55. En outre, le Conseil Economique et Social reçoit le droit, aux termes de l'Article 62, de "faire des recommandations tendant à promouvoir le respect et l'observation des droits de l'Homme et des libertés fondamentales pour tous".

L'Assemblée Générale des Nations Unies a adopté le 10 Décembre 1948, lors de sa 183ème réunion, une "Déclaration Universelle des Droits de l'Homme" dont il est intéressant de noter les articles suivants:

**Article 3:** Chacun a droit à la vie, à la liberté et à la sécurité personnelle.

**Article 5:** Aucun être humain ne sera soumis à la torture, ou à des traitements ou punitions cruels, inhumains ou dégradants.

**Article 7:** Nul ne sera soumis à des mesures d'arrestation arbitraire, de détention ou d'exil.

**Article 17 (2):** Nul ne sera arbitrairement privé de ses biens.

Le libellé du Préambule de la Déclaration et les interventions de divers orateurs lors de son adoption semblent, certes, indiquer que les parties contractantes n'avaient pas l'intention de se lier, juridiquement, par ce texte, et qu'elles se proposaient de proclamer simplement un droit idéal susceptible de leur servir de guide; il n'en reste pas moins que cette Déclaration pourrait valablement être considérée comme un document complétant les dispositions relatives aux Droits de l'Homme stipulées par la Charte, laquelle est, manifestement, un traité liant pleinement les parties qui y adhèrent. Cette formule d'incorporation pourrait, dès lors, permettre de considérer la Déclaration comme partie intégrante de la Charte, son utilité s'expliquant par la nécessité d'expliciter et de compléter les diverses dispositions de la Charte relatives à la protection des Droits de l'Homme.

Un autre pas en avant vers la reconnaissance de l'individu comme sujet du Droit International a été franchi avec la Convention Européenne des Droits de l'Homme signée à Rome en 1951; on sait que cette Convention institue une Commission et une Cour ayant compétence obligatoire pour statuer sur toute infraction aux droits de l'Homme commise par les Etats signataires à l'encontre de leurs propres ressortissants.

Cependant, l'étape la plus importante en ce qui concerne le crime de génocide a été marquée par la Convention sur le Génocide adoptée le 9 Décembre 1948 par l'Assemblée Générale des Nations Unies. Cette Convention comporte les dispositions suivantes:

"Les Parties contractantes, considérant que l'Assemblée Générale de l'Organisation des Nations Unies, par sa résolution 96 (1), en date du 11 Décembre 1946, a déclaré que le génocide est un crime du droit des gens, en contradiction avec l'esprit et les fins des Nations Unies et que le monde civilisé condamne;

Reconnaissant qu'à toutes les périodes de l'histoire le génocide a infligé de grandes pertes à l'humanité;

Convaincues que, pour libérer l'humanité d'un fléau aussi odieux, la coopération internationale est nécessaire;

Conviennent de ce qui suit :

**Article I:** Les Parties contractantes confirment que le génocide, qu'il soit commis en temps de paix ou en temps de guerre, est un crime du droit des gens, qu'elles s'engagent à prévenir et à punir.

**Article II:** Dans la présente Convention, le génocide s'entend de l'un quelconque des actes ci-après, commis dans l'intention de détruire, en tout ou en partie, un groupe national, ethnique, racial ou religieux, comme tel:

- a) Meurtre des membres du groupe;
- b) Atteinte grave à l'intégrité physique ou mentale des membres du groupe;
- c) Soumission intentionnelle du groupe à des conditions d'existence devant entraîner sa destruction physique totale ou partielle;
- d) Mesures visant à entraver les naissances au sein du groupe;
- e) Transfert forcé d'enfants du groupe à un autre groupe.

**Article III:** Seront punis les actes suivants:

- a) Le génocide;
- b) L'entente en vue de commettre le génocide;
- c) L'incitation directe et publique à commettre le génocide;
- d) La tentative de génocide;

**Article IV:** Les personnes ayant commis le génocide ou l'un quelconque des autres actes énumérés à l'article III seront punies, qu'elles soient des gouvernements, des fonctionnaires ou des particuliers."

La Convention sur le Génocide de 1948 est directement applicable aux massacres d'Arméniens de 1915, car ces massacres constituent le crime de génocide *par excellence*. Afin d'exécuter leur plan d'extermination de la nation arménienne — plan visant à résoudre une fois pour toutes la Question Arménienne et à écarter un des plus grands obstacles s'opposant à la réalisation de leur délirant projet d'union avec les Turcs du Caucase et d'Asie Centrale — les autorités turques utilisèrent des moyens qui dépassent l'imagination, même celle des rédacteurs de la Convention sur le Génocide. D'innombrables crimes, répondant aux définitions données aux articles 2 et 3, ont été commis et, dans ce sens, le génocide des Arméniens organisé par les autorités turques constitue probablement l'acte de génocide le plus *complet* qui ait jamais été perpétré au cours de l'histoire humaine.

On pourrait objecter que la Convention sur le Génocide a été adoptée en 1948 et que l'appliquer aux massacres arméniens de 1915 reviendrait à lui donner un effet rétroactif. Cette objection ne pourrait résister aux arguments suivants:

1) Comme nous l'avons vu, il résulte du Préambule de la Convention sur le Génocide et des Procès de Nuremberg que le génocide est un crime réprimé par le droit international coutumier et qu'en conséquence, la Convention sur le Génocide de 1948 proclame simplement une règle déjà existante du Droit International.

2) A supposer même que soit contestée l'existence d'une telle coutumière,

le génocide commis à l'encontre des Arméniens en 1915 n'en tomberait pas moins sous le coup de la Convention de 1948, car le génocide perpétré par les autorités turques en 1915 *continue encore aujourd'hui*.

Les Arméniens vivant à l'intérieur de la Turquie actuelle ont peu à peu perdu, ou sont sur le point de perdre leur identité. Naguère encore, un journal turc écrivait qu'un village arménien de la région de Sassoun s'était converti à l'Islam et que son église avait été transformée en mosquée. De même, les Arméniens vivant dans d'autres pays — en dehors de l'Arménie Soviétique — sont ou seront, avec le temps, soumis graduellement au risque de perdre leur identité culturelle. Chaque fois qu'un Arménien perd son identité, c'est le génocide décidé et commencé en 1915 qui continue de porter des fruits. Les Arméniens vivant hors de l'Arménie n'ont pas quitté leurs terres volontairement et, puisque l'objectif principal de la Convention sur le Génocide est d'empêcher l'extermination par la force d'une nation, l'extermination graduelle de la nation arménienne, qui commença en 1915 mais continue encore aujourd'hui, est une violation de la Convention sur le Génocide.

Un principe général de Droit veut qu'aussi longtemps qu'une faute demeure et que ses effets continuent à se faire sentir, la date du commencement de l'acte n'est pas prise en considération pour l'application d'une loi subséquente. Si la faute continue lors de l'établissement de la loi, cette dernière sera appliquée à cette faute *persistante*.

Le même raisonnement permet de soutenir que les dispositions de la Charte des Nations Unies relatives à la protection des droits de l'homme — laquelle Charte est un document liant les Etats et leur imposant des obligations — ainsi que la Déclaration Universelle des Droits de l'Homme qui complète et explique ces dispositions et constitue par là un prolongement de la Charte, sont également applicables à la Question Arménienne.

Il incombe, par conséquent, à tous les membres de l'Organisation des Nations Unies, aux Etats signataires de la Convention sur le Génocide de 1948 ou à ceux qui ont voté la Déclaration Universelle des Droits de l'Homme, de remplir leurs engagements, en adoptant toutes les mesures susceptibles d'arrêter le génocide continu de la nation arménienne, de faire notamment justice au peuple arménien en demandant à la Turquie de réparer le mal qu'elle a commis en 1915 et qu'elle ne cesse de commettre depuis en forçant les arméniens à vivre hors de leurs terres historiques et en les condamnant, de la sorte, à se perdre. Bien qu'à l'origine le génocide ait été préparé et exécuté par l'Empire Ottoman, la Turquie actuelle, héritière de l'Empire, en recueille la succession; lui sont donc dévolus tous les droits et obligations de l'Empire défunt. Qu'il nous suffise de signaler, à cet égard, que l'arbitre Borel, appelé à se prononcer sur ce point en 1925 à l'occasion de l'arbitrage concernant la répartition de la Dette Ottomane, a clairement signifié que la Turquie continuait la personnalité de l'ancien Empire Ottoman.

Il appartient donc à l'Etat Turc, en tant que tel, de faire face à la responsabilité qui lui incombe dans ce domaine, sans qu'il soit nécessaire, pour autant, d'incriminer le peuple turc, comme entité, ou les turcs comme individus.

## LA LITTERATURE ARMENIENNE MODERNE ET LES MASSACRES DE TURQUIE EN 1915

La littérature arménienne moderne fait partie d'une renaissance générale de la sensibilité artistique qui prit forme en Europe comme une conséquence de la révolution industrielle et de la Révolution Française, et qui se répandit à travers la Méditerranée Orientale jusqu'au Proche Orient. Le réveil des arabes se place à peu près vers 1850 et celui de turcs vers 1870.

La renaissance arménienne commence réellement vers 1820, à Smyrne, centre cosmopolite que les turcs appelaient «la ville des Infidèles». Commencée sous forme de réaction d'auto-défense contre les activités prosélytes des missionnaires protestants qui débarquèrent dans cette ville en 1819, la renaissance prit vite les dimensions d'un intérêt diversifié à l'extrême pour tout ce qui concernait la vie des lettres, allant de publications de pamphlets théologiques et de livres religieux à des traductions et des imitations de tout ouvrage venu de l'Occident. A Smyrne, le nombre des arméniens ne dépassait pas 5000, des commerçants aisés pour la grande majorité; mais bientôt, les journaux, la presse et les imprimeries, les écoles, les publications, les organisations sociales, les contacts féconds avec la culture étrangère transformèrent l'aspect engourdi de cette bourgeoisie opulente. En 1840, Smyrne est méconnaissable — c'est presque la réplique d'une ville occidentale où Grecs, Juifs, Français, Italiens et Arméniens se font une concurrence acerbe dans le domaine économique et aussi culturel. Mais en 1845 survint le terrible tremblement de terre qui mit fin à tous les espoirs de voir Smyrne prendre la tête de la grande renaissance de la culture arménienne en Turquie. La Turquie d'alors comptait près de 2.800.000 arméniens et une ville dévastée ne pouvait se charger de la direction de la vie nationale.

Ce rôle revint à Constantinople, où il y avait environ 150.000 arméniens. Malheureusement, en 1854 Constantinople n'avait pas de quoi se vanter: deux imprimeries, dix écoles et deux journaux. Mais l'étincelle y était venue grâce à l'émigration des intellectuels de Smyrne. Vers la même époque, les missionnaires catholiques s'étaient joints aux protestants dans le but de convertir les Arméniens Orthodoxes. Ces derniers n'avaient qu'un seul moyen pour faire échec à ces efforts: assurer à la masse sa dignité en tant qu'entité ethnique en l'éduquant et en lui inspirant la confiance en soi. Action doublement importante, destinée à contrecarrer la protection diplomatique étrangère que les catholiques, grâce aux Capitulations, et les protestants, par le moyen de leur ambassade, offraient aux arméniens pour les convertir à leur foi. La communauté entière se mit donc au travail, dans une confusion indescriptible et dans l'enthousiasme collectif. Toutes les couches de la société y participèrent — des prélat et des riches dignitaires jusqu'aux instituteurs et les ouvriers. De la sorte, en dix ans on parvint à réaliser presque l'impossible: la Capitale possédait, en 1859, 42 écoles avec près de 5500 élèves, le tout soutenu par 101 associations de charité et culturelles pour le financement du réseau. En 1863, 15 bibliothèques publiques desservaient les besoins

culturels de la masse. Vers la même époque, 25 journaux avaient vu le jour et 31 volumes de traductions avaient été mis en circulation.

Bien entendu, tout ceci est peu remarquable par les critères occidentaux. Mais placé dans le cadre de l'Empire Ottoman, pourriant au milieu du 19e siècle, où, mis à part les Jeunes Turcs expatriés en Europe, la vie intellectuelle turque se limitait à des traductions et surtout à des imitations des classiques persans et de la poésie arabe à un moindre degré, l'effort de ces humbles travailleurs de l'esprit prend un relief presque épique.

Ce fait se clarifie uniquement par contraste avec les turcs, qui s'appuyaient sur l'initiative et sur l'aide des étrangers; chose impossible pour les arméniens. Ainsi, la première imprimerie turque était l'œuvre d'un renégat hongrois (A. Tanpinar, XIX. «Asir Turk Edebiyatı Tarihi», Istanbul, 1956, p. 12), le premier journal en turc était publié par l'anglais Churchill (Ibid., p. 116), la première représentation théâtrale était mise en scène par des italiens (Ibid., p. 118) et la première troupe théâtrale permanente était formée par un arménien en 1842 (Ibid., p. 225) etc. C'est en grande partie grâce aux arméniens que la notation musicale occidentale fut introduite en Turquie (parmi les plus importants il faut citer Baba Hampartzoum); ils collaborèrent ainsi à la rédaction de la Constitution Turque de 1876 (Odian et Roussinian collaborèrent étroitement avec Midhat Pacha et Namik Kémal à Paris).

Mais le mouvement fut très lent au début. Pendant des siècles les turcs avaient soumis les arméniens, en tant que chrétiens minoritaires, à une humiliation systématique, incessante et outrageante. C'est seulement en 1798 que la Sublime Porte permit aux minorités d'ouvrir leurs propres écoles. Les turcs eux-mêmes étaient complètement analphabètes et très fanatiques à tous les points de vue, mais surtout en matière de religion. «Quand j'enseignais des langues modernes, j'étais traité comme un ennemi, surtout par les pieux et les jeunes», dit un français vivant à Constantinople à l'époque (voir A. Vambéry, «La Turquie d'Aujourd'hui et d'Avant 40 Ans», Constantinople, 1895, p. 8). Et il ajoute. «Nous, les Européens, nous étions traités comme Cheitan Fikrili», ce qui veut dire l'esprit du diable.

Mais, d'abord le règne du Sultan Abdul Majid, ensuite des deux Hattis (Hatti Shérif Gulhané en 1839 et Hatti Humayoun en 1856) mirent cet empire encombrant sur la voie de la réforme sociale, ce qui engendra la révolution de 1908.

En fait, la peur et le dédain réciproques maintenaient les deux communautés dans deux mondes isolés. Sur le plan intellectuel, il y avait très peu d'influence subie de part et d'autre. Ainsi, l'année 1845 n'a aucune signification particulière pour les turcs, mais pour les arméniens, c'est une date cruciale. À cette date et durant les six années suivantes, trois groupes successifs de jeunes étudiants brillants, de toutes les classes de la société, au total 48 jeunes gens, furent envoyés dans les centres universitaires européens (surtout à l'Université de Paris) pour se spécialiser dans les différentes branches de l'enseignement supérieur (médecine, sciences sociales, économie etc.). Ces diplômés enthousiastes, ces 48 jeunes hommes spécialisés n'étaient qu'une goutte dans l'océan. Mais c'est cela qui fut toute la différence entre l'hégémonie arbitraire des amiras autori-

taires et très conservateurs, soutenus par un clergé en grande partie illettré, et une nouvelle génération d'hommes à l'esprit ambitieux et dynamique provenant de la bourgeoisie. À leur retour dans la Capitale, ces hommes éduqués occupèrent les positions-clés de la communauté et, prenant en main l'immense tâche de la modernisation de la société arménienne, procédèrent à rédiger et mettre en application une nouvelle Constitution Nationale. Ils établirent des écoles, développèrent la presse afin d'étendre son champ d'action, et créèrent, littéralement à partir de rien, une nouvelle langue littéraire très souple et riche, adaptée à un monde nouveau. Ils encouragèrent enfin la vie théâtrale, musicale et littéraire.

Tout ceci fut accompli en l'espace de 25 ans, face à l'opposition acharnée de l'Eglise et du clergé, surtout de la classe aisée d'amiras qui avaient, en fait, financé leurs années d'études en Europe! C'était une classe sur la voie du déclin, formée de fonctionnaires consulaires, d'érudits autodidactes, de notables, de grandes familles de la haute société, de riches amiras, de conseillers financiers et de banquiers de grands Pachas turcs, d'amis personnels du Sultan, etc. Mais elle réussit à passer aux hommes nouveaux les positions financières et autres de l'Empire (par exemple, des 12 membres-fondateurs de la Banque Ottomane, fondée en Avril 1853, 8 étaient arméniens, 1 grec, 1 français, 1 anglais, et 1 russe), ainsi que l'esprit d'entreprise et d'initiative, qui forment avec le patriotisme exalté, les caractéristiques de la race.

On avait enfin démarré. La suite de l'histoire est aussi tragique que fantastique. À partir des années 60, le rythme des publications et des traductions s'accroît à une allure vertigineuse. — entre 1853 et 1878, les Frères Dédéyan, maison d'imprimerie à Smyrne, imprimèrent plus de 200 volumes en des dizaines de milliers d'exemplaires, généralement des traductions de romans français et italiens. Le même phénomène se produisit dans la presse périodique — entre 1850 et 1884, 88 nouveaux journaux et magazines étaient mis en circulation. Des écrivains, des poètes, des dramaturges, des grammairiens, des critiques, des journalistes remplissent ces années denses et trépidantes, années de plus en plus explosives à cause de la tension accrue entre les races. Et comme l'écart culturel et économique entre les deux races s'élargissait chaque année, les Turcs, devenant de plus en plus impatients et hostiles, organisaient des massacres plus importants, augmentaient la pression morale et sociale par la censure établie sous le règne du Sultan Abdul Hamid II. Mais rien ne pouvait arrêter l'ascension des Arméniens vers l'éducation et le progrès. Vers 1884, les quotidiens arméniens de Constantinople se vendaient chacun à plus de 2000 exemplaires; des 120 étudiants de l'Ecole Impériale de Commerce 80 étaient Arméniens; le Dr. Servitchenian avait été élu président de l'Association Orientale de Médecine à Constantinople. etc.

Vers 1890, la communauté avait acquis le respect de soi et une personnalité culturelle telle qu'elle ne pouvait plus tolérer les humiliations qu'elle subissait de la part de la race au pouvoir. De petits groupes de partisans apparurent dans les provinces orientales où les Arméniens souffraient le plus, harcelés par les kurdes nomades ou les Turcs de la région. Le régime corrompu du Sultan Rouge rendait la vie intolérante aux minorités qui en vain proclamaient des réformes et des droits civiques. Les Ar-

méniens continuaient pourtant à payer les taxes, à servir dans les forces armées, à refaire tous leurs devoirs de citoyens loyaux, mais dans les coins les plus retirés du pays, ils organisaient l'autodéfense et avaient de fréquents heurts avec les Turcs et les Kurdes.

L'envers de la médaille est plus encourageant. A la fin du siècle, les Arméniens ont 6 quotidiens dont le principal, *Haïrenik*, tire à 5000 exemplaires, et 8 mensuels à Constantinople; 41 journaux ont paru depuis 1884. Mais le régime a accru sa pression. Les massacres de 1895-1896 avaient obligé plusieurs intellectuels à chercher refuge dans les pays européens et de là ils menaient une guerre idéologique. Malgré toutes les restrictions, les Arméniens arrivaient à administrer leurs écoles, à publier leurs journaux et leurs livres. En 1900, pendant la période la plus noire du régime hamidien, les Arméniens conservaient 1100 écoles, avec 120.000 élèves dans tout l'Empire (Constantinople seule avait 42 écoles de 5600 élèves dont le tiers était composé de boursiers). Ces chiffres acquièrent leur véritable signification si nous considérons que toute l'éducation était pourvue par les deniers publics et les subventions privées, en d'autres termes par les libres donations de toutes les classes sociales.

La chute d'Abdul Hamid eut lieu en 1908, et ce fut l'occasion d'une fraternisation enthousiaste et massive des deux races. Les deux communautés avaient souffert sous son règne et les deux sentaient qu'une ère nouvelle de libre expression et d'existence décente venait de s'ouvrir à eux. Du côté arménien, cette année était le point de départ d'une activité sans précédent sur tous les plans de la culture. Ainsi, pendant les sept années qui s'étendent de 1908 à l'année fatale 1915, 103 nouveaux périodiques et journaux étaient mis en circulation. En 1910, à Constantinople seul, il y avait 8 quotidiens et 15 périodiques de tous genres. Pendant les quatre années qui suivirent l'abdication d'Abdul Hamid, 140 nouvelles écoles totalisant 12.000 élèves étaient ouvertes. Pendant cette même époque, attirés par la perspective de liberté, la plupart des intellectuels expatriés retournèrent dans la Capitale. Dans l'ivresse générale les Arméniens ne prirent pas en considération les massacres d'Adana en 1909, ce qui leur coûta la perte de près de 30.000 compatriotes. C'était une période de renaissance fiévreuse dans tous les domaines possibles: des conférences, des concerts, des meetings publics, des représentations théâtrales, des réunions de masses, de bonnes relations avec les Jeunes Turcs, des espoirs de réformes amenant une future autonomie interne dans les provinces arméniennes. Une masse compacte de plus de trois cents intellectuels, c'est-à-dire l'élite du jour et le plus noble produit de 75 ans de travail intense au prix d'immenses sacrifices, occupait l'avant-scène sur tous les plans de l'activité nationale. Ce qui rendait le tableau encore plus frappant, c'était le fait que les Turcs se traînaient toujours fort en arrière dans tous les domaines — proportionnellement, ils avaient le tiers du potentiel intellectuel arménien.

Bien entendu, les journaux et les écoles ne sont pas tout en littérature. Ces 75 années avaient vu l'ascension des générations successives d'écrivains et des poètes qui avait conduit la littérature arménienne par les différentes étapes de la littérature européenne du 19e siècle, avec un retard de 25 ans. Le pays qui leur servit de modèle

fut la France, avec la figure de Hugo se détachant de tout le reste. Ainsi, ce fut d'abord l'école romantique, avec des poètes tels que Tourian et Béchiktachlian, suivie aux environs de 1880 par les romanciers de l'école réaliste, constituée en grande partie de prosateurs et de satiristes, dominée par les incomparables figures d'Arpiarian et de Baronian. Cette école atteint son apogée vers le tournant du siècle où une nouvelle génération d'écrivains doués, tels que Zohrab, Gamsaragan, Odian, Tchobanian, Zartarian prend la relève.

A ce stade, la pression du régime despote opère une étrange transformation sur les écrivains. Humiliés dans leur fierté, privés de leur liberté d'écrivain, leur sève artistique s'exprimera sous une forme spiritualiste, esthétique et symboliste, particulièrement dans les créations poétiques. Medzarentz, Siamanto, Sévak, Varoujan, Tékéyan, Tchrakian sont tous de cette époque et ensemble, ils constituent la génération la plus douée des lettres arméniennes. L'autre aile de cette même jeunesse était formée de prosateurs non moins remarquables, tels que Yessayan, Bartévian, Ochagan, Chanth, Zarian. Aujourd'hui il paraît vraiment incroyable que tant de talent ait pu exister au même endroit et à une même époque... Et pourtant, ce miracle eut bien lieu, grâce à l'immense énergie morale et intellectuelle qui, refoulée pendant six siècles d'esclavage, avait été en partie libérée par les bouleversements survenus en Europe au milieu du siècle. L'autre facteur de libération fut la Congrégation Mékhitariste de Venise (et celle de Vienne, à un moindre degré) qui, de 1800 à 1890, ne ménagea aucun effort pour diriger les esprits jeunes vers la culture européenne, tout en relayant vers l'Orient et surtout vers la Turquie, l'esprit du romantisme et du classicisme de l'Europe.

La nuit du 24 Avril, 1915, des gendarmes turcs discrets se présentèrent aux domiciles de tous les hommes de lettres bien connus de la communauté arménienne de Constantinople et de Smyrne et leur demandèrent de les accompagner au commissariat pour "quelques petites affaires de routine". Ne se doutant de rien et crédules, les Arméniens les suivirent et se trouvèrent entassés dans les différentes prisons de la Capitale. De là, ils furent transférés, en quelques jours, vers les prisons provinciales. Ensuite, et toujours dans le plus grand secret, on les emmena vers des destinations inconnues où, sans aucun procès et sans le moindre prétexte de justification, les Turcs les assassinèrent — les uns, de sang-froid; les autres écorchés vifs ou écrasés sous des blocs de pierre; d'autres encore coupés en morceaux, noyés, fusillés, brûlés, enterrés vivants ou simplement égorgés. Des 300 hommes arrêtés cette nuit-là 30 seulement réussirent à survivre. Le spectacle est accablant — en quelques jours, toute l'intelligentsia d'une nation loyale, pleine de jeunesse, de promesse et de talent avait cessé d'exister. Ce qui eut lieu dans les provinces où le carnage systématique et les déportations massives exterminèrent environ un million deux cent mille personnes est de loin plus ahurissant. Ensemble, les deux actes constituent le génocide le plus barbare qui ait été jamais perpétré contre une nation dans les temps modernes.

Pour les lettres, le coup était presque mortel. Du jour au lendemain, Constantinople avait cessé d'exister en tant que centre de la vie nationale. Tout ce qui restait

de cette glorieuse pléiade d'artistes et d'hommes de lettres se terra ou réussit à gagner la frontière bulgare. Une poignée d'hommes, à peine suffisante pour enregistrer l'événement... Avec le temps, les survivants de la nation se sont remis sur le pied et la volonté indomptable du peuple arménien de continuer à vivre a surmonté le cataclysme, formant des colonies organisées dans les pays de refuge (les Pays Arabes, la France, les Etats-Unis etc.) Mais la splendeur de la littérature arménienne en Turquie avant 1915 avait été anéantie à jamais.

### *En marge d'un génocide*

#### LE MASSACRE DES MONUMENTS D'ART

Dans l'ensemble des faits qui illustrent la politique turque d'extermination en masse des Arméniens (1915-1918), il est un point que l'on passe généralement sous silence: c'est la destruction des monuments historiques de l'Arménie, — destruction qui a précédé, accompagné et suivi les massacres et les déportations.

Il s'agit là, cependant, en marge d'un génocide sans précédent, d'une véritable tentative d'anéantissement visant un art architectural typiquement national. Anéantissement d'ailleurs lourd de conséquences sur le plan mondial, l'Arménie ayant de tout temps constitué l'un des laboratoires les plus créateurs de l'art chrétien.

L'originalité, la hardiesse et un sens esthétique inné dans la conception des formes constructives font en effet de l'architecture l'une des plus puissantes expressions du génie arménien. Une merveilleuse unité de style, dominant une très grande diversité de formes explique l'impression de parfaite harmonie que nous offre la vue des monuments arméniens, et des savants de tous les pays se sont longuement penchés sur les aspects tectoniques, esthétiques et idéologiques de cette architecture. Les fruits de leurs travaux forment aujourd'hui une bibliographie multilingue considérable.

Par suite d'une documentation archéologique insuffisante, l'architecture arménienne fut longtemps considérée comme une branche provinciale le l'art byzantin. Au début de ce siècle, les travaux de Thoramanian en montrèrent l'originalité, découvrirent ses caractères fondamentaux et précisèrent les étapes de son évolution (1). Strzygowsky attribua à l'Arménie un rôle fondamental dans l'élaboration des types à coupole et des formes chrétiennes en général (2). Baltrusaitis établit de son côté, par des études comparées, le rôle de l'Arménie dans la génèse des formes et techniques qui, plus tard, devaient aboutir en Europe à l'éclosion des arts roman et gothique(3). Le monde scientifique fut ainsi progressivement conduit à voir en l'Arménie, comme le notait Henri Focillon, "sinon le propagateur des éléments essentiels, du moins un foyer original, doué d'une grande puissance de rayonnement" (4).

Ce foyer d'art et d'architecture, si souvent dévasté au cours de l'histoire, contenait encore, au début de ce siècle, suffisamment de monuments historiques pour émerveiller les connaisseurs. L'étude systématique des édifices, la consolidation et la restauration

des plus célèbres d'entre eux avait déjà commencé en Arménie russe. Ani, la célèbre capitale des Bagradites, "la ville aux mille et une églises", était déjà soumise à des fouilles minutieuses. De ses ruines prenait jour la vraie figure de l'architecture médiévale arménienne. Le monde archéologique découvrait l'un des premiers berceaux des arcs entre-croisés.

Ce mouvement d'exploration méthodique du sol arménien, d'exakte mensuration, de restauration ou de reconstitution de ses monuments ne pouvait malheureusement pas s'étendre à l'Arménie turque, pratiquement fermée au monde civilisé par la barrière d'une barbarie plusieurs fois centenaire. Et cependant les régions d'Erzroum, de Van, de Bitlis et de Mouch, et jusque la Cilicie elle-même, n'étaient pas moins riches en vestiges de la civilisation arménienne antique et médiévale.

Il n'est pas du ressort de ce rapide aperçu de faire un bilan complet de toutes les pertes archéologiques et artistiques que le peuple arménien a subies par suite des massacres et de son exode forcé. Est-il d'ailleurs possible d'estimer, à leur juste valeur, les trésors artistiques, culturels et historiques d'un pays? L'évaluation, en ces domaines, a souvent pour conséquence d'en minimiser l'incommensurable contenu esthétique et moral.

Conformément aux statistiques du Patriarcat Arménien de Constantinople (5), il y avait, en 1914, sur l'ensemble du territoire de l'Arménie turque, 210 couvents, totalisant environ 700 églises monastiques; le nombre s'élevait, d'après la même source, à 1639 (ces chiffres se rapportent aux seules possessions de l'église nationale; ils n'intéressent pas les édifices religieux des Arméniens catholiques et protestants). Plus d'une centaine de couvents arméniens étaient en pleine prospérité; ils ne représentaient pas monastères isolés destinés à la seule prière et au recueillement, mais bien, selon une tradition nationale, des centres culturels, académiques et artistiques. Ils formaient, en outre, de véritables musées, grâce aux reliques, aux manuscrits, aux fresques, aux khatchkars, aux bas-reliefs et aux innombrables objets d'art dont ils étaient possesseurs. Certains, tels que les célèbres couvents de Sourp Garabed et Arakélotz de la région de Mouch, Varak et Akhtamar des environs de Van, Avak Vank et Garmir Vank du vilayet d'Erzroum, sans parler de Saint Nichan de Sébaste, d'Armach Vank près de Constantinople et des centres religieux du Catholicossat de Cilicie, représentaient des richesses nationales.

Joyeux d'architecture médiévale (les édifices de construction la plus récente datant, restaurations mises à part, des 13ème et 14ème siècles, et un certain nombre des plus anciens étant rebâti sur les fondations mêmes d'églises et de mausolées paléochrétiens), ces bâtiments religieux s'étaient donc doublement enrichis, au cours des siècles, par l'accumulation de joyaux et de culture. Ce serait cependant une idée trop appauvrie de l'ensemble du trésor archéologique et architectural de l'Arménie occidentale que d'en limiter le contenu aux seuls couvents et églises enregistrés auprès du Patriarcat de Constantinople. Les inventaires officiels des possessions religieuses ne pouvaient évidemment insérer bon nombre d'anciens monastères ou de chapelles abandonnées, alors en ruines, et dont la signification archéologique et artistique dépassait les cadres

des statistiques patriarcales. Ils ne sauraient accorder d'avantage d'intérêt aux constructions civiles et militaires (forts, restes de palais ou de caravansérails anciens, ponts, monuments commémoratifs, inscriptions ourartiennes ou arméniennes) dont le sol de l'Arménie était éminemment riche.

Dans une série d'ouvrages publiés entre 1940 et 1953, le Révérend Père H. Voskian (des Mekhitaristes de Vienne) essaie de faire un relevé plus complet des ensembles monastiques des différentes régions de l'Arménie, sans se limiter aux seuls couvents qui, à la veille de la guerre de 1914-1918, étaient en activité(6). Il établit ainsi l'existence de 573 monastères dans les seuls vilayets d'Erzeroum, de Van et de Bitlis. 15 autres couvents sont décrits dans les environs immédiats de la ville de Sébaste (Sivaz). Le père Voskian se fondant lui-même sur les œuvres de base les plus sûres des études archéologiques arméniennes (ouvrages des RR.PP. Alichan, Indjikian et Ephrikian, du Catholicos Karékine 1er de Cilicie, etc.), on ne saurait trop remarquer combien les statistiques de 1914 étaient incomplètes.

Il est d'ailleurs à noter que ces statistiques ne concernaient en aucune façon la région de Kars, qui était alors territoire russe. Par suite de la frauduleuse occupation de cette région par les forces kémalistes, fin 1920, l'Arménie se vit aussi privée de l'inappréciable héritage architectural d'Ani, de Kars, de Khetzgonk et de Tékor.

\* \* \*

Mais les massacres des monuments d'art, comme les tueries elle-mêmes, ne débutèrent point en 1915.

Une estimation fondée de K. Mesrop fixait à plus de 200 le nombre de couvents arméniens détruits par les turcs pendant les trente années précédant la guerre (1880-1914)(7). «Un certain nombre de ces édifices, complètement rasés, n'existaient plus, — écrivait cet auteur en 1931. D'autres servaient de domiciles ou d'étables à des tyrans turcs ou kurdes, ou de campement à des tribus nomades».

Vint 1915. Et dans leur décision «d'en finir une fois pour toutes avec la Question Arménienne», les dirigeants turcs s'en prirent à tout ce qui, par sa muette présence, pouvait témoigner en faveur des propriétaires authentiques des régions dévastées. Les édifices religieux, en leur multiple qualité de monuments d'art et de civilisation, de centres de culte et de culture, en disaient trop. Ils furent pillés et souillés par des bandes barbares imbues de propagande raciste, canonnés ou faits sauter à la dynamite, incendiés avec un contenu d'enfants, de femmes, de vieillards.

Au cours de la seule année 1915, une trentaine environ des principaux couvents des régions de Van et de Mouch servirent de cibles aux obus turcs. Des centres de culture nationale aussi importants que Sourp Garabed et Arakelotz Vank (Couvent des Apôtres), Varak et Narek (monastère où avait vécu et travaillé celui qui fut appelé de nos jours «le plus grand poète chrétien du Moyen-Age», Saint Grégoire de Narek), Saint Jean et Saint Akhbérik, Garmravor et Sainte Croix, Saint Grégoire de Sarnabad et «Tcharahan» Saint Nichan (où se trouvait le tombeau de l'historien Yéghiché), Saint Thomas et Komots Vank, le «Couvent Miraculeux» d'Ardzké et bien

d'autres furent ainsi rasés ou réduits en de lamentables ruines(8). «Il ne devra rester dans ce pays ou nulle trace de turcs, ou nulle trace d'arméniens», — disait Djevdet Pacha, le commandant militaire de la région de Van(9).

Et ainsi dans l'ensemble du pays, pendant les trois années de tueries, et plus tard encore. Faisant une estimation des pertes arméniennes en monuments religieux durant les années 1915-1922, K. Mesrop écrivait(7): «Plus de mille églises et monastères arméniens apostoliques ont été entièrement rasés; 691 autres édifices ont été à moitié détruits; et sur l'ensemble des possessions religieuses et culturelles du peuple arménien, 1727 ont subi un pillage complet de la part des turcs». L'auteur fait ensuite un inventaire assez détaillé des héritages d'art et de culture — repliques, pièces d'orfèvrerie religieuses, argenterie fine, vêtements sacerdotaux, manuscrits anciens, enluminures, estampes, bulles et encycliques des catholicos, livres de prières, fresques, tableaux, sculptures, etc. — qui, de ce fait, ont été à jamais anéantis.

\* \* \*

Le sort des monuments qui survécurent alors n'a pas été, par la suite, particulièrement heureux. Les mieux conservés ont été transformés en dépôts municipaux, en granges ou, moyennant quelques rapides additions, en mosquées. Ils sont, de toute façon, présentés aux rares voyageurs atteignant ces régions fermées comme d'authentiques échantillons d'architecture seldjoukide ou ottomane.

Lord Kinross est l'un de ceux qui ont le mieux connu la Turquie orientale des trente ou quarante dernières années. Dans son ouvrage intitulé «Dans les Taurus» («Within the Taurus»),— Londres, 1954(10), il relate son dernier voyage à travers l'Anatolie, l'Arménie et le Kurdistan. Turcophile au point de considérer le génocide de 1915-1918 comme une «malheureuse nécessité politique», il parle cependant avec une pointe de regret, et en connaisseur, de la civilisation arménienne, de ses artistes et de ses artisans disparus de ces régions jadis prospères. Lord Kinross décrit les ruines d'Ani totalement abandonnées à leur sort, l'Eglise des Apôtres de Kars servant de dépôt municipal, le «Tchifté Minaret» d'Erzeroum «officiellement reconnu» comme monument seldjoukide (or, compte non tenu des quelques additions ultérieures, sa construction date de 962). Relatant une assertion d'un officier turc, Lord Kinross nous apprend que l'une seulement des sept chapelles du Varak Vank (canonné par Djevdet en 1915) tient encore, à l'état de demi-ruine. Dans sa description des restes de quelques églises de la ville de Van, «Il est tragique de dire, — écrit Lord Kinross, — que la démolition des croix et des murs aux fresques sacrées était encore de fraîche date»(11).

Dans son livre intitulé «Les Surprises du Kurdistan», l'explorateur français F. Balsan nous fait le récit de son voyage en ces «territoires interdits». Le texte abonde en détails historiques erronés et en opinions politiques qui sont, venant de la part d'un européen cultivé, pour le moins surprenantes. Nous y trouvons cependant quelques passages qui méritent l'attention.

Setke Bey, l'accompagnateur officiel de Balsan dans son voyage à travers la

Turquie, lui dit un jour, de façon catégorique: «*L'élimination des arméniens était une œuvre salutaire, urgente. Leur nom même ne doit plus avoir de sens. Leur souvenir, leurs monuments, leurs moindres traces doivent disparaître. L'ordre le veut*»(12).

Plus loin, parlant de l'église arménienne Saint Stéphanos (Saint Etienne) de Deir, sur la frontière turco-iranienne, Balsan rapporte les propos cyniques de Setke et de quelques officiers turcs. «C'est la dernière église arménienne, je l'espère du moins!» lui dit Setke, «avec la satisfaction qu'il réserve à ce genre de nouvelles». Puis, traduisant les paroles d'un sous officier turc, il ajoute: «Savez-vous ce que dit le sous-officier? Qu'ils ne désespèrent pas de la «finir» un des ces jours, quoiqu'elle ait la pierre dure! C'est l'explosif qui manque... Mais chaque fois qu'ils en touchent, quand ce ne serait que des grenades, elle a sa part...»(13).

Plus récemment, quelques journalistes anglais avaient eu le privilège de pouvoir effectuer un voyage d'étude dans les régions d'Ardwin, d'Olti et de Tortoum. De leurs reportages(14) se dégage une impression générale de désolation, d'abandon de joyaux d'architecture qu'il serait encore possible de sauver, ou de comportement barbare vis-à-vis de ces mêmes œuvres d'art. Des églises entières ont été démolies, et leurs pierres utilisées par les paysans pour se bâtir des maisons. Bien intentionnés, mais naïfs, les journalistes se demandent comment les archéologues turcs peuvent souffrir un pareil état de choses.

C'est un fait — et les plus récentes photographies en témoignent: — on trouve actuellement en Turquie orientale un nombre considérable de constructions rurales dont les murs portent des pierres ornées d'inscriptions ou de reliefs.

C'est un fait, la destruction des vestiges de la civilisation arménienne, sur l'ensemble des territoires occupés par les Turcs, continue de nos jours. Saint Nichan de Sébaste, qui avait cependant survécu aux horreurs de 1915-18, n'est plus. Le couvent Sourp Garabed de Césarée (Kaiseri) a eu le même sort. Les monuments de Van, au dire de Lord Kinross, ont récemment subi de nouvelles atrocités. Et, il y a à peine quelques années, le magnifique ensemble des églises de Khetzgonk était dynamité, sans qu'aucune nécessité d'ordre urbanistique justifiât une mesure aussi barbare.

En admettant, avec la meilleure volonté du monde, qu'aucun programme de démolition méthodique ne soit actuellement en cours d'application, le total abandon des œuvres d'architecture aux caprices — souvent destructeurs, hélas! — d'une population culturellement sous-développée, ou même tout simplement du temps, est pour le moins inadmissible.

Ceux des monuments qui sont encore épargnés, à part les édifices "seldjoukisés" ou "ottomanisés", sont trop connus et trop appréciés des historiens d'art et des archéologues, — tels qu'Akhtamar et les églises d'Ani par exemple. Leur disparition subite créerait trop de mécontentes curiosités dans le monde archéologique international. Dans le cas d'Ani, située presque à la frontière de l'Arménie Soviétique, la position géographique des monuments a certainement joué aussi en faveur de leur survie.

Puisse-t-elle être longue! Déjà, des brèches dangereuses lézardent les murs de la

Cathédrale du 11ème siècle (une des œuvres maîtresses de l'architecture arménienne, œuvre de l'architecte Dertad) (15) comme en témoignent les photographies les plus récentes. Des crevasses non moins inquiétantes se font voir sur les autres monuments de la capitale des Bagratides. Combien de temps survivront-ils encore, privés de mains amies et connaisseuses, dans le morne silence de ces régions dévastées?

\* \* \*

Le peuple arménien a été un bâtisseur acharné tout au long de son Histoire. Il a toujours eu un culte inné du beau, une admiration sans réserve pour les choses de culture, de savoir et de civilisation. Dans leur fuite forcée vers les régions occupées par les Russes, en 1915, les Arméniens de la région de Mouch emportèrent avec eux, au prix d'indescriptibles sacrifices, le grand livre des prières (manuscrit sur parchemin) et la splendide porte en bois sculpté de l'Arakélots Vank. Beaucoup des leurs tombèrent en route, victimes des tueries turques, mais les deux reliques de culture et d'art arrivèrent à destination. La première est aujourd'hui l'une des gloires du Madénataran (Bibliothèque des manuscrits), la seconde est exposée au Musée d'Histoire d'Erevan.

Cette adoration naturelle pour les objets d'art est un gage. Elle laisse prévoir que le jour où justice sera enfin rendue et que les Arméniens seront à nouveau maîtres de leurs terres ancestrales, le culte du beau et la frénésie de la construction y renaîtront avec une égale ferveur.

Il est cependant un devoir qui incombe l'humanité civilisée: celui d'empêcher que de nouvelles catastrophes réduisent en poussières les derniers monuments arméniens de Turquie, de sauver ces ultimes vestiges d'une civilisation plusieurs fois millénaire.

Il est inadmissible que des organismes internationaux qui se veulent défenseurs et propagateurs de l'art et de la culture — tel que l'UNESCO par exemple — n'aient encore fait aucune démarche tangible en faveur de la sauvegarde, de la consolidation et de l'étude systématique des monuments arméniens en Turquie. Il est inconcevable que le monde archéologique puisse souffrir, d'un œil aussi calme, la disparition de joyaux d'architecture dont l'influence, dans la génèse et l'évolution de l'art chrétien, a été déterminante.

Des équipes de spécialistes devraient être envoyées sur place dans le but d'inventorier les monuments ou leurs restes, de les photographier, d'en établir le plan et étudier la structure. On devrait en outre prendre les mesures nécessaires pour leur consolidation. Sauver ce qui peut encore être sauvé.

En attendant le jour où ils seront entièrement restaurés, comme seront reconstruits les édifices démolis, par les authentiques descendants de ceux qui, un jour, les bâtirent.

---

1) T. THORAMANIAN: "Matériaux pour l'histoire de l'architecture arménienne", 2 volumes, Erévan, 1942 et 1948 (en arménien).

2) J. STRZYGOWSKI. "Die Baukunst der Armenier und Europa," Vienne, 1918.

- 3) J. BALTRUSAITIS: "Art sumérien, art roman" (1934) et "Le problème de l'ogive et l'Arménie" (1936), Paris, Librairie E. Leroux.
- 4) H. FOCILLON: préface de l'ouvrage de J. Baltrusaïtis "Etudes sur l'art médiéval en Géorgie et en Arménie", Paris, 1929.
- 5) Statistiques rapportées par Kévork MESROP dans l'hebdomadaire "Haïastani Kotchnak", Nos. de Juin 1931.
- 6) R. P. H. VOSKIAN: "Les couvents de Vaspourakan" (3 vols), "Les couvents de Taron", "Les couvents de Bartzr-Haïk" (région d'Erzeroum), "Les couvents de Sébaste", etc., ouvrages en arménien publiés à Vienne.
- 7) K. MESROP: "Les pertes arméniennes dans le domaine de l'art", — (en arménien).
- 8) Sur la destruction des monuments cités, voir V. PAPAZIAN, ex-député arménien du parlement jeune-turc de Constantinople, "Mémoires", tome 3 (en arménien).
- 9) Rapporté par LORD KINROSS: "Within the Taurus", Londres 1954 (Page 121).
- 10) François BALSAN: "Les surprises du Kurdistan", édition G. Susse, Paris 1945, page 69.
- 11) Idem, pages 271-272.
- 12) Voir le "TIMES" de Londres, 20 et 25 Avril 1963.
- 13) Dertad ou Tiridate, célèbre architecte d'Ani. L'Empereur de Byzance lui a confié la restauration, au 11ème siècle, de la coupole de Sainte-Sophie de Constantinople.

## EPILOGUE

Nous avons vu que le but du génocide perpétré en 1915 par les autorités turques à l'encontre de la nation arménienne n'était autre que l'extermination de toute la population arménienne à l'intérieur des frontières Ottomanes. Seules Constantinople et Izmir avaient été épargnées, mais des massacres eurent lieu dans cette dernière ville au moment de l'invasion des Turcs, à la suite de la défaite des Grecs en 1921. Talaat Pacha, le Ministre de l'intérieur Turc, pouvait se vanter d'avoir accompli en trois mois ce que le Sultan Abdul Hamid n'avait pu faire en trente ans.

Comme conséquence des massacres et des déportations perpétrés contre le peuple arménien en 1915 et pendant les années suivantes par le gouvernement turc, il ne restait plus d'Arméniens dans toute l'Arménie turque et la Turquie, sauf à Constantinople; plus de la moitié des arméniens avait péri, le reste avait fui aux quatre coins du monde à cause de la terreur inspirée par les Turcs.

Dans un nombre limité de régions (Van, Moussa Dagh, Chabin Karahissar), les

Arméniens eurent recours à l'auto-défense avec des armes primitives et moururent d'une mort héroïque.

Heureusement, une petite région de l'Arménie russe était sauvée de l'attaque turque en 1918, grâce à la résistance héroïque du peuple arménien, après l'évacuation du front de Caucase par les armées russes à la suite de la Révolution Bolchévique.

Le 28 Mai 1918, l'Arménie déclara l'indépendance de ce territoire de 12.000 kilomètres carrés attendant la fin de la guerre pour que justice soit faite aux Arméniens, une justice promise par les diverses déclarations des Alliés pendant la guerre.

L'armistice imposé à la Turquie par les Alliés provoqua le retrait des forces turques derrière les frontières russo-turques de 1914, et par conséquent la République d'Arménie s'élargit de manière à englober toute l'Arménie russe. Mais rien n'était fait pour l'Arménie occidentale dont les turcs, vaincus mais non désarmés, restaient maîtres.

Un an après sa fondation, l'Arménie était déjà un Etat organisé, équipé d'un mécanisme administratif efficace. Un grand nombre de nations reconnaissent l'indépendance de l'Arménie et envoyèrent des représentants diplomatiques. Une délégation du gouvernement arménien se rendit à Paris pour prendre part à la Conférence de la Paix.

La création de la République indépendante était le signal d'une vague patriotique, ralliant les Arméniens de tous les coins du monde dont un grand nombre déversa volontairement des contributions pour reconstruire la mère patrie.

En Janvier 1919, les Quatre Grands — l'Angleterre, les Etats-Unis, la France et l'Italie — esquissèrent une formule générale définissant les buts de guerre des Alliés, formule contenant les paragraphes suivants concernant la libération des peuples assujettis à l'Empire turc:

"En raison de la mauvaise administration des peuples assujettis par les Turcs au cours de l'histoire et les massacres terribles des Arméniens et des autres peuples pendant ces dernières années, les Puissances Alliées et Associées admettent que l'Arménie, la Syrie, la Mésopotamie et l'Arabie doivent être complètement séparées de l'Empire Turc."

Le 19 Janvier 1920, le Conseil Suprême Allié reconnut de facto l'Arménie et son gouvernement.

Le Traité de Paix avec la Turquie était signé à Sèvres le 10 Août 1920. L'Arménie était représentée à la Conférence de Sèvres et était un signataire du Traité. Le Traité contenait les articles suivants se rapportant à l'Arménie.—

**Article 88:** «La Turquie déclare reconnaître, comme l'ont déjà fait les Puissances Alliées, l'Arménie comme un Etat libre et indépendant.»

**Article 89:** «La Turquie et l'Arménie ainsi que les autres Hautes Parties contractantes conviennent de soumettre à l'arbitrage du Président des Etats-Unis d'Amérique la détermination de la frontière entre la Turquie et l'Arménie dans les vilayets d'Erzeroum, Trébizonde, Van et Bitlis et d'accepter sa décision,

ainsi que toutes dispositions qu'il pourra prescrire relativement à la démilitarisation de tout territoire ottoman adjacent à ladite frontière.»

Le Traité de Sèvres allait être la compensation des souffrances des Arméniens, la récompense de leur effort de guerre et de leur contribution à la cause des Alliés. Les Arméniens s'étaient battus seuls contre les Turcs au Caucase après le retrait des troupes russes, retardant ainsi de sept mois l'occupation germano-turque de Bakou, le centre pétrolier. En plus de leurs conscrits des armées alliées, les Arméniens avaient aussi formé des troupes de volontaires pour se battre aux côtés des armées russes sur le front caucasien et aux côtés des forces alliées dans le Moyen-Orient.

Cependant, le Traité de Sèvres n'était pas destiné à être appliqué par les Puissances à cause des événements qui eurent lieu par la suite. Le mouvement kémaliste, profitant des rivalités mutuelles des Puissances et de l'encouragement des Soviets, empêcha l'application du Traité. Un mois à peine après la signature du Traité de Sèvres, en Septembre 1920, la Turquie kémaliste attaqua la République d'Arménie. Abandonnée par les Puissances Alliées, l'Arménie succomba après une vaillante défense, le 2 Décembre 1920. Environ un tiers de son territoire fut annexé par la Turquie, annexion accompagnée de massacres et de pillages, alors que le reste devait accepter le régime soviétique, comme l'une des 15 républiques formant l'U.R.S.S.

Les Alliés acceptèrent cette nouvelle situation et signèrent en Juillet 1923 un nouveau traité de paix avec la Turquie — Le Traité de Lausanne — dans lequel l'Arménie n'était même pas mentionnée. La Conférence s'était intéressée à la Question Arménienne, mais n'y trouvant pas solution à cause de l'intransigeance turque, l'avait reléguée dans la catégorie des problèmes non résolus...

En résultat, non seulement les Turcs, sont restés maîtres de toute l'Arménie occidentale, mais aussi un tiers de l'Arménie russe a été incorporé de force dans les territoires turcs. La population arménienne du pays avait été massacrée, soit déportée, ou alors était arrivée à fuir au Caucase.

Ces territoires sont encore occupés par les Turcs. La partie libre de l'Arménie forme actuellement l'une des quinze républiques de l'Union Soviétique.

Actuellement il y a 1.900.000 Arméniens vivant en Arménie Soviétique, alors que le reste d'une population totalisant quatre millions et demi — la grande majorité vit hors d'Arménie.

Les provinces arméniennes de la Turquie d'aujourd'hui (les anciennes provinces d'Erzeroum, Van, Bitlis, Kars et Ardahan) présentent une région clairsemée où la densité moyenne de la population est de 10 personnes par kilomètre carré. Ces mêmes régions, habitées par les Arméniens autochtones, avaient une densité moyenne de trente personnes par kilomètre carré en 1914. Par conséquent, il est juste d'en déduire que les Turcs, malgré leurs efforts, se sont montrés incapables de repeupler les régions en question, et que la place des Arméniens, qui y avaient toujours vécu, reste encore vacante.

Alors que les Arméniens de la Diaspora contribuent de plus en plus à la civilisation mondiale en donnant des éléments compétents et talentieux dans le domaine des

arts, des sciences et la culture en général, l'Arménie historique, actuellement sous domination turque, est réduite à n'être qu'un pays stérile où toute une civilisation ancienne est en train de disparaître. On peut imaginer le grand service que les Arméniens pourraient rendre à l'humanité si la possibilité leur était donnée de se retrouver dans leur propre patrie, d'y vivre ensemble, et, grâce à leurs talents personnels et leur caractère national propre, de contribuer une fois de plus aux efforts que l'humanité déploie pour la civilisation.

D'après l'étude de la tragédie de 1915 ci-dessus nous pouvons tirer les conséquences: —

1. — Les Turcs, dirigés alors par le parti Ittihad, menèrent la politique du Partouranisme visant l'union avec d'autres populations de même race du Caucase et d'Asie Centrale. Le Pauntouranisme commencé sous l'Empire Ottoman fut systématiquement projeté et organisé par les Jeunes Turcs, et poursuivi par le gouvernement kényaliste. L'Arménie était un obstacle pour la réalisation de ce projet.

2. — En plus, les Turcs désiraient se débarasser des éléments non turcs et établir une Anatolie turque homogène afin d'éviter, à l'avenir, toute intervention européenne ou le partage de ce que les Turcs considéraient comme la Turquie propre, par suite d'une renaissance possible du nationalisme parmi ces éléments non-turcs.

3. — La grande Guerre a donné aux Turcs une occasion unique pour exécuter leur plan de règlement de la Question Arménienne par l'extermination des arméniens. En 1915, ils perpetrèrent un génocide contre la nation arménienne en préparant et organisant les massacres de plus de la moitié des arméniens vivant dans l'Empire Ottoman.

4. — Le génocide est un crime d'après le Droit International. De plus, la Convention du Génocide de 1948, les articles concernant la protection des Droits de l'Homme de la Charte des Nations Unies et la Déclaration Universelle des Droits de l'Homme en 1948, condamnent expressément de tels actes et obligent les membres de la communauté internationale à arrêter un acte de génocide ou sa poursuite, et à forcer les auteurs de cet acte à réparer le mal commis.

5. — A l'occasion du cinquantenaire du génocide de 1915 le monde doit s'unir pour exprimer sa désapprobation, sa haine et son horreur envers l'acte commis. Il est essentiel pour notre civilisation, nos valeurs et notre sens de justice que les turcs ne croient pas pouvoir s'en tirer à si bon compte.

6. — Justice doit être rendue à la nation arménienne, en donnant aux arméniens la possibilité de retourner dans leur patrie et d'apporter leur contribution à la civilisation mondiale, par leur création dans la lignée de leur culture ancienne et originale. Le principe d'auto-détermination que l'on trouve dans la Charte des Nations Unies et les éléments de base de la Justice devraient convaincre le monde qu'il est injuste de laisser déperir un peuple aussi fier de sa culture passée, aussi attaché à son identité, aussi conscient de son individualité et de ses caractéristiques nationales, quand sa patrie millénaire reste ruinée et dépeuplée.

7. — Enfin, le règlement de la Question Arménienne entraînerait la paix pour toute la région. Le meilleur moyen d'assurer la paix est de faire justice à tous, et de donner à chacun son dû. Les guerres passées ont prouvé clairement que l'exploitation d'un avantage temporaire, d'une position forte, ne paie pas. Tôt ou tard, nous recevrons tous notre part de destruction et de violence si le vieux manège de la politique de force ne prend pas fin, et si la détermination de reconstruire un nouveau monde, à l'avenir stable, sur les bases d'une *JUSTICE COMPLETE* ne remplit pas le cœur des chefs des nations.

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

|                                                                                      | <b>էջ</b>              |   |
|--------------------------------------------------------------------------------------|------------------------|---|
| Երկու խօսք .....                                                                     | Կ. Թէրզեան .....       | 7 |
| Յառաջարան .....                                                                      | Վեր. Ա. Միսիրեան ..... | 9 |
| <b>ՍՏԱՆՈԶ — Տեղագրութիւն եւ բնակչութիւն .....</b>                                    | <b>11</b>              |   |
| Չարաշուժ տարիներ (1915—1922) — Զարդ եւ Տեղահանութիւն .....                           | 63                     |   |
| Նոր տարագրութիւններ (1921—1922)                                                      | 77                     |   |
| Գաղք դեպի արտասահման .....                                                           | 109                    |   |
| Ցուշեր մեր երէց հայրենակիցներէն .....                                                | 124                    |   |
| Այցելութիւն մը Թուրքիա .....                                                         | 129                    |   |
| Կենսագրութիւններ Ստանոցի ուսուցիչներու, կրթականներու<br>եւ այլ հայրենակիցներու ..... | 133                    |   |
| Ցուշեր եւ նամակներ վերապրող Ստանոցիներէ .....                                        | 150                    |   |
| Ստանոց եւ Սիվրի Հիսար .....                                                          | 186                    |   |
| Ծանօթութիւններ .....                                                                 | 197                    |   |
| Ցաւելուած .....                                                                      | 225                    |   |
| Կնունք .....                                                                         | 227                    |   |
| <b>Մահ</b> .....                                                                     | <b>228</b>             |   |
| Ի յիշատակ Վեր. Հայրապետ Օտեանի .....                                                 | 229                    |   |
| Հայրենակից Խորէն Աւագեանի Ցուշերը .....                                              | 230                    |   |
| Հայրենակից Ռաֆաէլ Գասապեանի Ցուշերը .....                                            | 231                    |   |
| Հայրենակից Տիկին Սիրվարդ Տարագնեանի Ցուշերը .....                                    | 232                    |   |
| Հայրենակից Ցովհաննէս Քիրէմիտնեանի Ցուշերը .....                                      | 236                    |   |
| Տօքք. Գեղամ Պօյանեանի Ցուշագրութիւնը .....                                           | 241                    |   |
| Ստանոցի Տիկ. Մարի Պօյանեանի (Պալապանեան) Ցուշերը .....                               | 248                    |   |
| Կտաւագործութիւն եւ Ներկարարութիւն (Անդրէաս Պօյանեան) .....                           | 249                    |   |
| Պրն. Անդրէաս Պօյանեանի Ցուշերէն .....                                                | 252                    |   |

|                                                                                    |            |
|------------------------------------------------------------------------------------|------------|
| Հայրենակից Կղեմէս Ղազարոսեանի Յուշերը .....                                        | 261        |
| Պըն. Գրիգոր Հաճիդանիկէլեանի Յուշերը .....                                          | 267        |
| Կղեմէս Տէր Թումանանի Յուշերէն<br>Հաճի Ռափայէլ Տէր Թումանան .....                   | 271        |
| Հայրենակից Կարապետ Քիսեանի Յուշերէն .....                                          | 274        |
| Զօն՝ Նահատակ եւ Ռմբակոծութեան զոհ Հայրենակիցներու<br>(Մ. Յ. Գառապեան) .....        | 276        |
| Հայրենակից Գէորգ Գապոկմալեանի Յուշերը .....                                        | 280        |
| Գաղատիա եւ իր Առաջնորդարանը .....                                                  | 284        |
| Խոհեմ Կարգադրութիւն (Յովհաննէս Սարաֆեան) .....                                     | 290        |
| Ստանօղի Բարբառով Խօսակցութիւն մը Թօպպաշէնց Նազենիկ<br>Հատային հետ .....            | 291        |
| Պատմուածք մը Ստանօղի Բարբառով .....                                                | 294        |
| Յանկ Նուիրատուներու .....                                                          | 296        |
| Յաւելեալ Յանկ .....                                                                | 297        |
| <b>HISTOIRE DE STANOZE — Texte de G. Terzian, Traduction de K. Afarian ..</b>      | <b>299</b> |
| <b>Stanoze .....</b>                                                               | <b>310</b> |
| <b>Les Arméniens se Souviennent — 1915 .....</b>                                   | <b>323</b> |
| <b>Le 24 Avril 1915 .....</b>                                                      | <b>327</b> |
| <b>Bibliographie Sommaire .....</b>                                                | <b>341</b> |
| <b>Génocide des Arméniens en 1915, et le Droit International .....</b>             | <b>342</b> |
| <b>La Littérature Arménienne Moderne et les Massacres de Turquie en 1915 .....</b> | <b>347</b> |
| <b>Le Massacre des Monuments d'Arts .....</b>                                      | <b>352</b> |
| <b>Epilogue .....</b>                                                              | <b>358</b> |

## ՑԱՆԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒ

---

|                                                                                                                  | <u>էջ</u> |
|------------------------------------------------------------------------------------------------------------------|-----------|
| Կարապետ Թէրզեան .....                                                                                            | 6         |
| Պալապանեան Յարութիւն, Գէորգ, Սօփի եւ Մարիամ .....                                                                | 17        |
| Սէմէրնի Տէտէն որդիներով եւ քռոներով .....                                                                        | 18        |
| Սարգիս Տէր Թումանեան եւ ընտանիք .....                                                                            | 20        |
| Տիկ. Նունիկ Տատուրեան՝ զաւակներով .....                                                                          | 21        |
| Ստանոցցի նուազածուներ .....                                                                                      | 23        |
| Պոտրոս Թաշճնեան եւ ընտանիք .....                                                                                 | 24        |
| Պօշազազենց Սառա՝ զաւակներով եւ քռոներով .....                                                                    | 25        |
| Կարապետ Սուրենեան, Զերօն Սինապեան .....                                                                          | 26        |
| Տիկ. Եղիսաբէր Մարէնսեան, Հայրապետ Մարէնսեան .....                                                                | 28        |
| Կարապետ Պօյանեան (ընտանեօֆ) .....                                                                                | 29        |
| Գասպարեան եղբայրներ .....                                                                                        | 30        |
| Արսէն Թիւրքմէնեան .....                                                                                          | 31        |
| Տէր եւ Տիկին Յովիաննէս Գաեվէնեան .....                                                                           | 32        |
| Տէր եւ Տիկին Յարութիւն Ճըրզեան .....                                                                             | 32        |
| Տէր եւ Տիկին Պետրոս Տաղլեան .....                                                                                | 34        |
| Վեր. Գրզեաշարեանի աղջիկները .....                                                                                | 37        |
| Վեր. Հայրապետ Օտեան, Աղջկանց Աւետ. Դպրոցի աշակերտներ .....                                                       | 45        |
| Մանչերու Աւետ. Վարժարանի աշակերտներ 1912-ին .....                                                                | 46        |
| Յօպակ Վարժուեին ընտանիքով .....                                                                                  | 47        |
| Կղեմէս Պալապանեան .....                                                                                          | 51        |
| Փաստաբան Գէորգ Գասբարեան եւ տիկինը .....                                                                         | 52        |
| Սարափեան Արսէն, Մարէնսեան Արիստակէս, Գրիգորեան Գրիգոր, Պէտէշեան Գրիգոր, Մարէնսեան Յովիաննէս եւ Օտեան Դաւիթ ..... | 54        |
| Ճէնանեան Գուէնի 1912-ի Ստանոցի ուսանողներ .....                                                                  | 55        |
| Դաւիթ Գարակէօզեան, Գրիգոր Ահարոնեան, Ռուրէն Խալբնըզեան, Յովիաննէս Յամանինեան, Կարապետ Մարկոսեան .....            | 56        |
| Մելքոն Տաղլեան, Ռուրէն Զագըրեան, Գէորգ Պալապանեան, Յակոբ Զատիկեան .....                                          | 57        |
| Յակոբ Զատուրեան, Խորէն Շամօնեան .....                                                                            | 59        |
| Մարտիրոս Թէրզեան, Կղեմէս Խանիեան, Արմենակ Պօյանեան .....                                                         | 60        |
| Վարդան Խաչատուրեան .....                                                                                         | 80        |
| Տիկին Նեկտար Թիւրքմէնեան .....                                                                                   | 83        |
| Հոգարաքանուներ Բողոքական դպրոցի 1908-ին .....                                                                    | 84        |
| Տէր եւ Տիկին Կարապետ Վարդերեան եւ որդի .....                                                                     | 85        |
| Մեծ Մայրիկ Սարափեան .....                                                                                        | 86        |
| Յօպակ Վարժուեին իր աղջկան Խփրախսիի հետ .....                                                                     | 88        |

|                                                                                     |     |
|-------------------------------------------------------------------------------------|-----|
| Տէր եւ Տիկին Պէֆմէզեան եւ զաւակներ .....                                            | 89  |
| Աննիկ Պալապանեան .....                                                              | 90  |
| Յարութիւն Մեհիմնեան եւ ընտանիք .....                                                | 91  |
| Յուսիկ Սուրէնեան, Օննիկ Սուրէնեան, Արամ Սուրէնեան եւ մայր .....                     | 92  |
| Յովհաննէս Քիրէմիտնեան .....                                                         | 93  |
| Տօքք . Քիրէմիտնեան .....                                                            | 96  |
| Սօփիա Փարատնեան, հարս աղջիկը Եղիսարէք, բռու եւ փիսան Գէորգ .....                    | 99  |
| Յովհաննէս Տանտէրեան եւ ընտանիք, Գ. Գապգէմալեան ընտանիքով ..                         | 100 |
| Յակոբ Պալապանեան եւ ընտանիք .....                                                   | 101 |
| Մանան Հերումեան, աղջիկը, որդին ու հարսը .....                                       | 102 |
| Տիկին Լերուզան Եղիայեան իր երեք աղջիկներով .....                                    | 105 |
| Տէր եւ Տիկին Դաւիթ Գասապեան իրենց տասը զաւակներով .....                             | 107 |
| Կղեմէս Պօյանեան եւ ընտանիք .....                                                    | 108 |
| Փօն տը Շէրիի Ստանոցի նոր սերունդ .....                                              | 111 |
| Ստանոցիներու խնճոյք Փօն տը Շէրի .....                                               | 112 |
| Սկառտական խումբ Ստանոցի պատանիներու — Փօն տը Շէրի .....                             | 113 |
| Մարսիլիարնակ Ստանոցիներու խումբ մը (1935-ին) .....                                  | 114 |
| Յակոբ եւ Գէորգ Ալեքսանեան ընտանիքներու զաւակներուն<br>հարսանեկան նկարը (1948) ..... | 115 |
| Դաշտագնացութեան մը առթիւ նկար — Փօն տը Շէրի .....                                   | 115 |
| Լաբուրի Ստանոցիներէն խմբանկար .....                                                 | 116 |
| Դաշտագնացութիւն Ստանոցիներու — Մարսիլիա .....                                       | 117 |
| Վալանսի ոմբակոծումէն հրաշքով ազատուած փոքրիկն Զէֆմէեան .....                        | 118 |
| Ամուսնական նկար Տիգրան Զէֆմէեանի հարսին եւ պարագաներուն .....                       | 118 |
| Գարրիէլ Պալապանեան .....                                                            | 119 |
| Ղետոնդ Քէշիշեան (Վարժապետնեան), Նշան Մայասեան .....                                 | 120 |
| Տիկին Լուսվարդ Տարագնեան, Պրն. Ցովհաննէս Տարագնեան .....                            | 127 |
| Ռուբէն, Անի, Գէորգ եւ Բաքրիս Տարագնեաններ .....                                     | 128 |
| Մակշեպի այգիներ գետափի վրայ, Կորած Քարի գետափը .....                                | 130 |
| Տէր Խորէն Ա. Քինյ. Տաղլեան .....                                                    | 133 |
| Տէր Աբրահամ Քինյ. Սինապեան .....                                                    | 134 |
| Վեր . Գ. Գրգեաշարեան .....                                                          | 135 |
| Գրիգոր Արմագանեան, Վեր . Յարութիւն Արմագանեան .....                                 | 136 |
| Վեր . եւ Տիկ Հայրապետ Օտեանի դուստրերն ու քոռները (Անգլիա) —                        | 137 |
| Գալուստ Բերլեհէմեան .....                                                           | 138 |
| Կարապետ էֆ. Օտեան, Տիկինը եւ դուստրը Ալիս Օտեան .....                               | 139 |
| Խաչիկ Տէլիմիւկեան .....                                                             | 140 |
| Ալիս Օտեան .....                                                                    | 141 |
| Գէորգ Քէուկեան (Հայրիկը) .....                                                      | 144 |
| Կղեմէս Պալապանեան եւ ընկերը .....                                                   | 145 |

|                                                                                   |     |
|-----------------------------------------------------------------------------------|-----|
| Արսէն Տաղլեան                                                                     | 146 |
| Ց. Քիրէմիտնեան, Ց. Սարաֆեան, Կ. Սարաֆեան                                          | 151 |
| Արտաւազդ Արքեպիսկոպոս Սիւրմէեան                                                   | 154 |
| Անդրէաս Պօյանեան                                                                  | 158 |
| Տէր եւ Տիկին Ցովհաննէս Պալապանեան եւ ընտանիք                                      | 159 |
| Պետրոս Վահանեան եւ ընտանիք                                                        | 159 |
| Սիլվիեան Գրիգոր եւ ընտանիք                                                        | 160 |
| Զօպեան ընտանիք                                                                    | 161 |
| Ցովսէփ Ասլանեան եւ ընտանիք                                                        | 162 |
| Ռաֆայէլ Ասլանեան գաւակներով եւ քռոներով                                           | 163 |
| Պաղտասար Ռւզունեան եւ ընտանիք                                                     | 164 |
| Պօղոս (Աշրգ) Պալապանեան եւ ընտանիք                                                | 166 |
| Հոփիսիմէ Քէհեանեան                                                                | 167 |
| Խաչատուր Վարժապետ Սիմոնեան                                                        | 168 |
| Պետրոս Տարօնեան, Յակոբ Մատուրեան                                                  | 169 |
| Ստեփան Սիմոնեան                                                                   | 170 |
| Ցովհաննէս Քիրէմիտնեան                                                             | 171 |
| Գրիգորեան Սրբուհի Մայրիկ եւ գաւակներ                                              | 172 |
| Դաւիթ Գահկէնեան                                                                   | 173 |
| Գ. Գապկէմալեան, Հմայեակ՝ որդի դեղազործ Պետրոս Էֆէնտիի                             | 174 |
| Նարին Տուտու գաւակներով                                                           | 175 |
| Արխտաքէս Ճըրըգեան, Զատիկ Քիրէմիտնեան                                              | 176 |
| Կղեմէս Պալապանեան                                                                 | 177 |
| Սօփիա (Պալապանեան) Պէտէշեան, որդին, հարսը, աղջիկը եւ քռոները                      | 178 |
| Մուշկինէ Օտեան, Թագուեիննա Պալապանեան, Յարութիւն Օտեան,                           |     |
| Աղաւնի Օտեան եւ Ֆիլոմէն Օտեան                                                     | 179 |
| Մարտիրոս Գասապեան                                                                 | 179 |
| Նշան եւ Սահակ Պօյանեան ընտանիքներ                                                 | 180 |
| Տէր եւ Տիկին Ց. Սարաֆեան, Խորէն Սարաֆեան, Կղեմէս Սարաֆեան ..                      | 181 |
| Տիկին Մարիամ, Յարութիւն, Ատէլ, Գէորգ, Քրիստին, Լուսին<br>եւ Ցովհաննէս Քէսուէաններ | 182 |
| Գրիգոր Գապկիմալեան եւ քռոր՝ Գրիգոր                                                |     |
| Սառա Տուտու եւ քռոր՝ Երուանդ                                                      |     |
| Կիրակոս եւ որդին՝ Հանի Նշան                                                       | 185 |
| Սիվրի Հիսար                                                                       | 186 |
| Տէր Ցովհաննէս Քինյ. Քիզիրեան                                                      | 187 |
| Ց. Սարաֆեան (1908)                                                                | 188 |
| Գէորգ Փարատեան եւ Ց. Սարաֆեան                                                     | 188 |
| Ց. Սարաֆեան բարեկամի մը հետ                                                       | 189 |
| Ստանոցցի օրիորդներ Փօն տը Շերիի մէջ                                               | 190 |

|                                                                   |     |
|-------------------------------------------------------------------|-----|
| Թօգի Արմէն (Օր. Յովհաննէսեան)                                     | 191 |
| Օր. Մարի Կ. Տէր Թումաեան, Թօգի Արմէն՝ Ալօզեան Նուրանիի ազդիկը     | 192 |
| Տօֆք. Յակոբ Գրակէօզեան, Մարի Սարաֆեան                             | 193 |
| «Մայրը»՝ խնդակուած Յակոբ Եանտըմեանի կողմէ — Պուէնս Այրէս          | 194 |
| Օր. Նազենիկ Սինապեան                                              | 195 |
| Երշանաւարտուիներ Արմեան Վարժարանի — Կեսարիա, 1908—1909 ..         | 196 |
| Արմէն Սարաֆեանի որդին Յարութիւն եւ տիկինը                         | 196 |
| Յովհաննէս Մուրատեան եւ ընտանիք .....                              | 200 |
| Վեր. Արմեանկ Միսիրեան (Արմիս), Կարպիս եւ Հռիփսիմէ Հարոնեան ..     | 204 |
| Վիքրորիա (Օտեան) Պոնափարքեան, Ժեռայրը՝ Արխտամէս                   |     |
| Մարէոսեան, Վահրամ Պալապանեան .....                                | 205 |
| Երիտասարդներու խումբ Փօն տը Շէրի (1927)                           |     |
| Թատերախումբ .....                                                 | 206 |
| Ստեփան Թիւրքմէնեան.. Պօղոս Հարոնեան .....                         | 207 |
| Մկրտչեան ընտանիք, Տիկինը՝ դրաստր Սարաֆեաններու,                   |     |
| Տէր եւ Տիկին Կիրակոս Սարաֆեան եւ գաւակներ .....                   | 208 |
| Փառանձեմ Քիրէմիտնեան, Մութափեան, Տէր Ադամեան                      |     |
| եւ Թաշնեան ընտանիքներ .....                                       | 209 |
| Տօֆք. Գեղամ Պօյանեանի ամուսնական նկար .....                       | 210 |
| Տիկ. Թագուհի Թաշնեանի դասեր ամուսնական նկար .....                 | 210 |
| Սօփի աշխատանց, Սօփ հիւսուածեղինի նմոյշ մը .....                   | 211 |
| Ստանողի ժայռերուն ստորոտը, Ստանողէ տեսարան մը .....               | 212 |
| Ստանողի քարածայռերը — Զիֆրէ սարը եւ թէք Հիսարը .....              | 213 |
| Ստանողի ժայռաբերդը, Ցուզարկաւորութիւն Ստեփան Սիւրիւմեանի ..       | 214 |
| Ստանողի քարայրները, Մարտիրոս Հայրապետեան, Կ. Տօնպանեան            |     |
| եւ Հայրապետ Պատիկեան .....                                        | 215 |
| Դաւիթ Մատքոսեանի ամուսնական նկար (1964) .....                     | 216 |
| Գէորգեան ընտանիք. Տօֆք. Գարագաշեան, Յովհ. Սարաֆեան .....          | 217 |
| Տէր եւ Տիկին Սարաֆեան Պոլիս այցելութեան առքիւ .....               | 218 |
| Խաման Տէր Ադամեան, Սառա, Վերժին, Կարպիս Եանտները Օտեաններ         | 218 |
| Յովհ. Սարաֆեան եւ Տիկինը երկու որդիններով եւ Եղիսարէք հարսը ..... | 219 |
| Տէր եւ Տիկին Տիգրան Գէտէշեան .....                                | 219 |
| Յակոբ Օտեան .....                                                 | 220 |
| Տէր եւ Տիկին Յովհ. Սարաֆեան եւ ընկերներ .....                     | 220 |
| Ընդհանուր տեսարան Ստանողի .....                                   | 221 |
| Սարաֆեան ընտանիք Ղըզըլնայի ջերմուկները կ'այցելեն .....            | 221 |
| Մեծ հայրիկ մը. Օր. Պալապանեան, Գրիգոր Հանիդանիկեան,               |     |
| Տիկին Տուրսունեան .....                                           | 222 |
| Սուզը (Արմիս) .....                                               | 223 |
| Հայկական Եղեռնի սուզը (Արմիս) .....                               | 224 |

|                                                                                     |     |
|-------------------------------------------------------------------------------------|-----|
| Խորէն Աւագեան .....                                                                 | 230 |
| Տարագնեան ընտանիք .....                                                             | 233 |
| Յովհ. Տարագնեան .....                                                               | 233 |
| Պատուելի Գէորգ Քէսուեանի զաւակները .....                                            | 234 |
| Պատուելի Քէսուեան հայրիկը .....                                                     | 235 |
| Դաւիթ Քիրէմիտնեան .....                                                             | 237 |
| Քիրէմիտնեաններ — մայր ու որդի .....                                                 | 238 |
| Յովհաննէս Քիրէմիտնեան, Միերան եւ Հրանդ Քիրէմիտնեան .....                            | 239 |
| Հայ Աւետարանական Տաճարը .....                                                       | 240 |
| Ստանօփի Ս. Փրկիչ Եկեղեցին .....                                                     | 241 |
| Տէր եւ Տիկին Սահակ Պօյանեան, Տօքք. Գ. Պօյանեան, Լուսին                              |     |
| Արմէնեան (Պօյանեան) եւ ամուսինը՝ Լետն Արմէնեան .....                                | 242 |
| Ստանօփ — Պօղոս Պետրոսի ժայռը .....                                                  | 242 |
| Ստանօփի այժմու Կէնտէրէն .....                                                       | 243 |
| Կոստյ Փախած ժայռը, Քիրէմիտնեան Զ. եւ Պօյանեան ընտանիքը .....                        | 243 |
| Յովհաննէս Քիրէմիտնեան, Կոտրած Քար — Կիրակոս Պօյանեանի<br>հետ նկարուած 1967-ին ..... | 244 |
| Աննիկ Պգտիկեան, Կիրակոս եւ Լուսկարդ Պօյանեաններ                                     |     |
| եւ Ս. Փրկիչին աղբիւրը .....                                                         | 245 |
| Պօղոս Պետրոսի Շեպը .....                                                            | 246 |
| Օննիկ Տարագնեան (Կրած Քար) .....                                                    | 247 |
| Զօրա եւ Կիւլիւմիա Պալապանեաններ եւ ընտանիք .....                                    | 248 |
| Գրիգոր, Անդրեաս եւ Սօնիա Պօյանեաններ (Փարիզ) .....                                  | 249 |
| Զուշակահար Պօյանեան Պետրոս .....                                                    | 250 |
| Կղեմէս Տաղեան, Դանիէլ Դանիէլեան եւ ընկերներ .....                                   | 252 |
| Տիգրան Գրըմլեան եւ ընտանիք .....                                                    | 253 |
| Յովհ. Մելիտոնեան, մայրը եւ աներձագը .....                                           | 253 |
| Յակոր Սարաֆեանի մանկութիւնը .....                                                   | 253 |
| Յակոր Սարաֆեան — չափահաս .....                                                      | 253 |
| Թիւրքմէնեան, Փարատեան եւ ընկերներ .....                                             | 256 |
| Սօփի Յակոբեան եւ Եաղեանեան ընտանիք .....                                            | 257 |
| Զօրավար Անդրանիկ .....                                                              | 259 |
| Կղեմէս Ղազարոսեան .....                                                             | 261 |
| Յարութիւն ազա Ղազարոսեան, Տիկ. Եղիսարէք Ղազարոսեան .....                            | 262 |
| Ժօրժ Ղազարոսեան եւ Կարապետ Ղազարոսեան .....                                         | 262 |
| Ղազարոսեան, Պօյանեան եւ այլ ընտանիքներ տարեդարձի մը առքիւ .....                     | 263 |
| Պատանեկան խմբակ՝ դաշտապտոյտի մը առքիւ .....                                         | 263 |
| Փարիզարնակ Աւետարանականներու դերասանական խումբը .....                               | 264 |
| Տէր եւ Տիկին Յովհաննէս Մաքոսեան .....                                               | 264 |
| Կարապետ Քէսուեան եւ ընտանիք .....                                                   | 265 |

|                                                                |     |
|----------------------------------------------------------------|-----|
| Տէր եւ Տիկին Յակոբ Ճըրըգեան եւ ընտանիք .....                   | 266 |
| Յարութիւն Ճըրըգեանի զաւակները .....                            | 266 |
| Գիղիրեան եւ Շահինեաններ .....                                  | 266 |
| Կղեմէս, Նուրանա, Սիրանոյշ, Նուրանա, Մայրը Հերուսա,             |     |
| Նշան Հարոնեան եւ Տէր եւ Տիկին Կարապետ Հարոնեան .....           | 267 |
| Գէորգ Ալէքսանեան, Տիկին Ալէքսանեան, Գրիգոր Զօպանեան եւ որդի,   |     |
| ու Տիկին Աննիկ եւ ընկերներ .....                               | 268 |
| Օնօ, Մօրիս, Մարիամ եւ Դաւիթ Սինապեան, Տիկին Կատար Զօպանեան     | 270 |
| Տէր Թումանեան Կղեմէս .....                                     | 271 |
| Հանի Ռաֆայէլ Տէր Թումանեան, Տիկին Հուկիսի Տէր Թումանեան, Թումա |     |
| Տէր Թումանեան եւ Հանի Ռաֆայէլի կինը ամուսնոյն դամբանին վրայ    | 272 |
| Տէր եւ Տիկին Կղեմէս Տէր Թումանեանի եւ իրենց դստեր              |     |
| ամուսնական նկարը .....                                         | 273 |
| Յարութիւն Օտեան (Փարիզ) .....                                  | 273 |
| Տէր եւ Տիկին Կարապետ Քիսեան .....                              | 274 |
| Տաղլեան Գէորգ (Չուրակահար) .....                               | 275 |
| Ստանոցի Մարկոսեան եւ Սիմոնեան ընտանիքներ .....                 | 277 |
| Կոնճիկեան եւ Սիմոնեան ընտանիքներ .....                         | 277 |
| Տէր եւ Տիկին Գրիգոր եւ Աննիկ Հանիդանիկելեան .....              | 278 |
| Կարապետ Մարաֆեան .....                                         | 278 |
| Տիգրան Մարկոսեան, Մարկոս Մարկոսեան եւ Պետրոս Սիմոնեան          |     |
| զինուորական տարագով .....                                      | 279 |
| Յովի. Մարաֆեան ընկերներով Ստանոցի Վարի աղբիւրին մօտ .....      | 279 |
| Արսէն Տաղլեան .....                                            | 279 |
| Տօքք. Գարագաշեան (1922-ին). Յովի. Մարաֆեան (1921-ին) .....     | 290 |
| Rosy Armen et Compositeur Aram Katchadourian .....             | 298 |

**ՆԿԱՏՈՒԱԾ ՎՐԻՊԱԿ**

**էջ 124, Ա. առղ .— Հայրենակից Յովհ . Աւագեանի յուշերեն .—  
Կարդալ՝ Հայրենակից Խորէն Աւագեանի յուշերէն .—**

Արտադրութեան յանձնուած՝  
21 Յուլիս 1968-ին

Կամքէ անկախ պատճառներով յապազած է  
տպագրութիւնը եւ աւարտած՝  
15 Հոկտ. 1969-ին

|             |       |
|-------------|-------|
| Տպագանակ    | 1000  |
| Պրակ        | 42    |
| Էջաշափ՝ սմ. | 17×24 |

Տողաշարութիւն՝  
Աւետիս Պավուկեանի եւ Յակոբ Տէր Ստեփանեանի

Էջաղբուժ  
Յակոբ Տէր Ստեփանեանի

Տպագրէ՛  
Ժողէփ Սալիպա

ՄՐՄԱԳՐԻՑ՝  
Վեր. Տիգրան Խնդրումի

---

Imprimerie G. DONIGUIAN & FILS  
887, Rue du Fleuve, St. Michel, Beyrouth - Liban